



Тем, что эта книга дошла до Вас, мы обязаны в первую очередь библиотекарям, которые долгие годы бережно хранили её. Сотрудники Google оцифровали её в рамках проекта, цель которого – сделать книги со всего мира доступными через Интернет.

Эта книга находится в общественном достоянии. В общих чертах, юридически, книга передаётся в общественное достояние, когда истекает срок действия имущественных авторских прав на неё, а также если правообладатель сам передал её в общественное достояние или не заявил на неё авторских прав. Такие книги – это ключ к прошлому, к сокровищам нашей истории и культуры, и к знаниям, которые зачастую нигде больше не найдёшь.

В этой цифровой копии мы оставили без изменений все рукописные пометки, которые были в оригинальном издании. Пускай они будут напоминанием о всех тех руках, через которые прошла эта книга – автора, издателя, библиотекаря и предыдущих читателей – чтобы наконец попасть в Ваши.

#### **Правила пользования**

Мы гордимся нашим сотрудничеством с библиотеками, в рамках которого мы оцифровываем книги в общественном достоянии и делаем их доступными для всех. Эти книги принадлежат всему человечеству, а мы – лишь их хранители. Тем не менее, оцифровка книг и поддержка этого проекта стоят немало, и поэтому, чтобы и в дальнейшем предоставлять этот ресурс, мы предприняли некоторые меры, чтобы предотвратить коммерческое использование этих книг. Одна из них – это технические ограничения на автоматические запросы.

Мы также просим Вас:

- **Не использовать файлы в коммерческих целях.** Мы разработали программу Поиска по книгам Google для всех пользователей, поэтому, пожалуйста, используйте эти файлы только в личных, некоммерческих целях.
- **Не отправлять автоматические запросы.** Не отправляйте в систему Google автоматические запросы любого рода. Если Вам требуется доступ к большим объёмам текстов для исследований в области машинного перевода, оптического распознавания текста, или в других похожих целях, свяжитесь с нами. Для этих целей мы настоятельно рекомендуем использовать исключительно материалы в общественном достоянии.
- **Не удалять логотипы и другие атрибуты Google из файлов.** Изображения в каждом файле помечены логотипами Google для того, чтобы рассказать читателям о нашем проекте и помочь им найти дополнительные материалы. Не удаляйте их.
- **Соблюдать законы Вашей и других стран.** В конечном итоге, именно Вы несёте полную ответственность за Ваши действия – поэтому, пожалуйста, убедитесь, что Вы не нарушаете соответствующие законы Вашей или других стран. Имейте в виду, что даже если книга более не находится под защитой авторских прав в США, то это ещё совсем не значит, что её можно распространять в других странах. К сожалению, законодательство в сфере интеллектуальной собственности очень разнообразно, и не существует универсального способа определить, как разрешено использовать книгу в конкретной стране. Не рассчитывайте на то, что если книга появилась в поиске по книгам Google, то её можно использовать где и как угодно. Наказание за нарушение авторских прав может оказаться очень серьёзным.

#### **О программе**

Наша миссия – организовать информацию во всём мире и сделать её доступной и полезной для всех. Поиск по книгам Google помогает пользователям найти книги со всего света, а авторам и издателям – новых читателей. Чтобы произвести поиск по этой книге в полнотекстовом режиме, откройте страницу <http://books.google.com>.

HN 6E3U 7



**Հ ԱՎԻԻ Հ ՈԳԵՒՈՐ**



**ՀԱՅԻ ՀԱՊԵՏՈՐ**  
**ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՓԻԱՆՈՑ**  
ՀՈՎՈՎՐԴԱԳԵՑԻ  
ՅՈՐԴՈՐԱԿՆԵՐԸ  
ԹԱՐԴՄԱՆԵՑ  
Հ. ԵԴՈՒԱՐԴ ՀԻՒՐՄԻՒԶԵԱՆ  
ԸՐԱԿԱՑ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍԸ  
ՄԻՒԹԵՐԵԱՆ ՄԻԱԲԸՆՈՒԹԵՆԸ

Համոր Ե.



**ՎԵՆԵՏԻԿ**  
**ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒ ՏՊԱՐԱՆԸ.**

**1860**



# ՀԱՎԻԴ ՀԱՊԵՏՈՐ

## ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՓԻԱՆՈՑ

ԺՈՂՈՎՐԴԱԳԵՏԻՆ

### ՑՈՐԴՈՐԱԿԱՆԵՐԸ

ՑՈՐԴՈՐԱԿԱՆ ՃԿԵ.

Առաջ եկեղեցոյ սուզի պատուիրանքներէն ետքը սուրբ եկե-  
ղեցոյ պատուիրանքները կուգան։ Սուրբ եկեղե-  
ցին իշխանութիւն ունի հրամմելով և օրէնքներ դնե-  
լու՝ այ պատուիրանքներուն պահպանութիւնը գիւրա-  
շընելու համար, ու մեր հոգւոյն բարիքը՝ մեր հոգեոր  
երջանկութիւնը հոգալու։ Սուրբ եկեղեցնայ աս իշ-  
խանութիւնն ունենալը՝ հաւատոյ մասն է, և ամեն  
քրիստոնեայք աս բանս միշտ ընդուներ են։ Քրիստոս  
տէրն մեր իր առաքելոցն որ՝ եկեղեցին կը ցցընեին,  
ըստ։ “Որպէս առաքեաց զիս հայր, և ես առաքեմ  
զձեզ”, (Մատ. իշ. 19.) այսինքն նոյն իշխանութիւն որ  
հայրս զիս իրկեց, ես ալ զձեզ կը իրկեմ։ Ուրեմն ինչ-  
պէս ինքն իշխանութ ուներ հրամմելու ինչ որ այ փառքն  
եր ու մեր փրկութ օգուտի, նոյն իշխանութիւն առաքելոց  
ու տուաւ, այսինքն նք եկեղեցւոյ. ու որպէս զի ցիտա-  
րակուսին ասոր վայ, ուրիշաեզ ալ կըսէ։ “Ամեն առեմ  
ձեզ, զի զոր կապիցեք յերկրի՝ եղիշի կապեալ յերկինս,  
և զոր արձակիցեք յերկրի՝ եղիշի արձակեալ յերկինս,,.  
(Մատ. ժը. 18.) այսինքն ինչ որ հրամմեք երկրին  
վայ նէ, երկընքին հրամանն ըլլայ։ Խակ Պետրոս առա-  
քելոցն, որ առաքելոց դլուխն էր, ըստ մասնաւո.

րապէս . “ Դու ես վէմ , և ՚ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ , և դրունք դժոխոց զնա մի յազթահարեացեն . և տաց քեզ զիմականս արքայութեան երկնից , և զոր միանգամհապեսցես յերկրի՝ եղիցի կապեալյերկինս , և զոր արձակեսցես յերկրի՝ եղիցի արձակեալյերկինս .” (Մաթ . Ժդ . 18.) այսինքն քու վրագ շինեմ պիտոր իմեկեղեցիս անանկ հաստատուն որ մէկը ցիկրնայ կործանել զանիկայ , բոլոր դժոխիքն սատանաներն ալ իրեն օդնելու ըլլան . ինչ որ գուն անոր օգտին համար ընես , կապես արձեկես ինչ որ ընես , իմ ըրածս ըլլայ : Աս իշխանութիւնն անմիջապէս քնին առնելով Պետրոս և ուրիշ առաքեալներն , ինչուան իրենց մահը բանեցուցին , հաստատելով ան ամմեն կանոններն որ հաւտացելոց հոգեոր բարեւոյն համար օգտակար կը սեպէին : Անոնցմէն ետքն ամմեն որբազան Պապերն որ Պետրոս առաքելցն յաջորդներն են , և ուրիշ և պիոկոպաներն որ առաքելցոց յաջորդներն են , ինչուան հիմայ միջանոյն իշխանութիւնը բանեցուցին . ուստի եկեղեցւոյ աս իշխանութիւնը շինգունովներն՝ ըսել է որ ինըուընին ալ կրօնքնին ալ կորսնցուցերն են : թէ որ սուրբ եկեղեցին առ իշխանութիւնը չտանենար նէ , ինչպէս կը ճշմարտէր սուրբ գրքին խօսքն որ եպիսկոպոսներուն կրսէ . “ Զգոյշ կացէք անձանց և ամենայն հօսիդ , յորում եգ զձեզ հոգին սուրբ տեսուցս՝ հովուել զժողովուրդ տեառն .” (Գործոց . կ . 28.) այսինքն արթուն կեցէք թէ ձերև թէ հաւտացելոց վայ . որոնց վերակացու ըրած է զձեզ հոգին սուրբ , որպէս զի առաջնորդէք իրենց : Բայց ինչպէս կրնան տառջնորդէլ թէ որ տեղին և ատենին ցիկրնան նէ հրամանելիրեն :

Ուրեմն թէ որ սուրբ եկեղեցին ապահովապէս առ իշխանութիւնն ունի հրամանը և կանաներ գնելու , և հաւտացեալները պարտըկան են իրեն հնազանգեցու , հիմայ տեսնենք որո՞նք են իր հրամանը բաներն , և ինչ պէտք է ընել իր պատուիրանքները պահելու համար : Սուրբ եկեղեցւոյ պատուիրանքներն երկու աետակ են , մէյսի առանձնական , մէյմըն ալ ընկհանուար : Առանձնականներն են մատնաւոր պիճակի մը համար դրած հանաններն , ինչպէս եպիսկոպոսներու , ժողովուապեաներու , քահանաներու , կրօնաւորներու , և

այն . ասսնց վրայ չեւ իմ խօսելիքս : Խակ ընդհանուր ներն ամմեն վիճակի մարդկանց պարտքն է գիտնալն ու պահելը . բայց քանիներ կան որ չեն ալ գիտեր սուրբ և կեղեցւոյ պատուիրանքները սրոնք ըլլալը : Ասսնց վրայ սկսիմ պիտոր հիմայ խօսելու , և ասոնք են :

- Ա . Կիրակի և առն օրերը պատարագ տեսնել .
- Բ . Դրուած պահեերն ու ծոմերը պահել .
- Գ . Տարին դանէ միանդամ խոստովանակը ըլլալ .
- Դ . Հազորդուիլ դանէ զատկին .
- Ե . Տասանորդ տալ :

Աւրեմն սուրբ և կեղեցւոյ առջի պատուիրանքն է՝ կիրակի ու առն օրերը պատարագ տեսնել : Ասկէց աղէկ և օգտակար ինչ կրնայ ըլլալ՝ կիրակի օրերնիս սրբութիւնցընել , որ մասնաւոր կերպով ած փառաւորելու և մեր հոգւոյն բարիքը հոգալու համար գրուած են : Բայց անանկներ կան որ ասիկայ ալ իրենց ծանր կերնայ , պատարագ մըն ալ տեսնել չեն ուզեր : Խեղմ ոզորմալիներ ; յայսանի է որ շեն գիտեր սուրբ պատարագին մեջ ինչ մեծ գանձ ըլլալը : Առանկ խեղմերուն ապիտութեանը ճար ընելու համար , պատարագ տեսնելու պարտքին ու կերպին վրայ գեռ շիտուած՝ կուզեմ այսօր սուրբ պատարագին գերազանցութեանը վեայ խօսիլ , և ինչ մեծ բարիք ըրած է մեջի Քրիստոս աւրն մեր սուրբ պատարագին խորհուրդը հասաւանելով :

Թէ որ Քնի վերջին սեղանին որ իր առաքելոցը հետ նասաւ շարչարուելին ու մեռնելին քիչ մը տռաշ՝ ներկայ գանձուեկինք նէ , ինչ պամաշելի տեսուարան մըն էր . որդին այ , երկնի և երկրի տէրը , հացին ու գինուոյն տեսակներուն իր ածութիւնն ու մարդկութիւնը ծածկելով ինքը զինքը մեր փրկութեանը համար երկնաւ . առ հորը նուիրենց , ու հացի և գինիի պէս՝ բոլոր իր առարդ մարդինն ու պատուական արիւնն առաքելոցը ճաշակել տուաւ , որպէս զի բոլորովին իրենց հետ մէկ ըլլայ . ամմեն կերպով իրենց ցցընէ իր գուման ու սէրը : Այսանկ գերազանց , ասանկ սրբազնն հանդէս մը տեսնելով . կիժայինք առանց սրտերնիս շարժելու առանց ընթալելու կենալ : Եկուր նոյն բանը , մի և

նոյնը հանդէսը կը լլայ, երբոր քահանան կը պատարա-  
գէ քնի հրամանն ընելով՝ որ առաքելոցն և անոնց յա-  
ջորդներուն հրամացն ոյցն բանն ընել՝ ինչ որ ինքն ան  
վերջին սեղանին վայ ըրաւ, և ընել միշտ զինքն յիշելու  
համար. “ Զայս արարեք առ իմոյ յիշատակի, : : Վաս  
զի սուրբ պատարագին մէջը քն տէրն մեր ինքն է որ  
քահանային ձեռքովը զինքն իր երկնաւոր հօրը կը նուի.  
րէ մեզի պէս խեղճ մեղաւորներուն համար, ու իր նք  
մարմինն ու արիւնը հացին ու գինիին աեստիներովը  
ծածկած՝ թէ պատարագող քահանային և թէ հոն ե.  
զող հաւատացելոցը կուայ որ ճաշակեն : Ցեսէք ու-  
րեմն թէ նր պատարագէն գերազանց բան կրնայ ըլլալ.  
չէ, սիրելի որդիքս, չէ, չի կրնար ըլլալ. սուրբ պատա-  
րագը մեր ուզգացիառ հաւատացին ամմենէն մնծ, ամ-  
մենէն պատուական, ամմենէն յարգելի բանն է : Քն  
տէրն մեր անկեց աւելի բան չեր կրնար տալ մեջի, ո-  
րովհետև բոլոր ինքը զինքը մեզի տուաւ անով, մեր  
փրկութեանը համար զինքը նուիրելով, ու մեր հո-  
գոյն կերակուր ըլլալով : Տեսէք սւրեմն ինչ մնծ յար-  
գութիւն պէտք է տանիք սուրբ պատարագին, ինչպէս  
պէտք է ջանանք ստէպ ջերմնուանդութեամբ տեսնել  
սուրբ պատարագը մեր հոգւոյն օգտաին համար. տեսէք  
ուրեմն որչափ տգէտ են կամ կրօնք չունին՝ որոնք ո՞՛  
պատարագ տեսնել չեն ուզեր :

Երեսկացենք որ Գոզպոթա լեռան վայ կեցած կը  
տեսնենք այ որդին որ խաչին վայ արուները վազե-  
լով, գլուխը վիուշ պատակ, բույր մարմինը վերք, մեր  
փրկութեանը համար իր կեանքը կը նուիրէ : Խելքէ  
մոքէ գուրու բան . տեսնել որ երկնի և երկրի տէրը  
ցաւերու կսկիծներու մէջ կը մռանի, մեզի պէս խեղճ  
մեղաւորները փրկելու համար : Ասկեց մնծ, ասկեց  
հրաշալի և ապչեցնող ինչ բան կրնայ մէկը տեսնել և  
երեակայել. ո՞հ, ի՞նչպէս հոն կը հիանայինք, կը զայ-  
լէինք, սրտերնիս կը շարժէր, սէր և երախտագիտութէ  
կունենայինք, ու վասաք կուտայինք այ առանկ մնծ բա-  
րութեանը համար, ու մեր վայ առանկ գութ ցընե-  
լուն համար : Կրնար ըլլալ որ հոն առանց պատկառան-  
քի կենայինք, աստիս անդին նայէինք, յօրանջէինք,  
մէկաւ մէկալին հետ խօսէինք ու ծիծաղէինք, ինչպէս  
շատերը կընեն սուրբ պատարագին գիմացը : Ներ

նոյն որ սուրբ պատարագին ամեննեին նոյն բանն է , ինչ  
որ Քն աէրն մեր խաչին վրայ ըրաւ . աս երկուքին մէջն  
եղած տարրերութիւնը մինչու ան է , կըսէ արիաեն  
գեան սուրբ ժողովքը , որ խաչին վրայ Քն աէրն մեր  
բալոր իր պատուական արիւնը թափելով զինքը պատա-  
րագեց . իսկ խորանին վրայ առանց արիւն թափելու  
կը պատարագէ : Սուրբ պատարագին մէջ նոյն Քն աէրն  
մեր է որ քահանային ձեռքով զինքը մեզի համար երկ-  
նաւոր հօրը կը նուիրէ իր ամմեն քաշած շարշարանքնե-  
րովն ու ցաւերովն ու մահուամբը , որպէս զի աւելի  
օգտակար ըլլայ մեզի խաչին վրայ ըրած պատարագն , և  
անոր պատուցն աւելի վայելենք : Կրնաք նէ հիմայ՝ գտէք  
ինծի ուրիշ բան մը՝ որ ասոր պէս սուրբ , ասոր պէս  
գերազանց , ասոր պէս անդին բան ըլլայ . գտէք ասկէց  
աւելի բան մը որ ած կրնար տալ մեզի : Չէ , չէք կըր-  
նար գանել . Քն աէրն մեր ինչ որ կրնար տալ մեզի  
նէ , առուաւ սուրբ պատարագովք . անանկ հոգեոր գանձ  
մը առուաւ մեզի , կըսէ առաքեալը , որ ամմեն բան անո-  
գէ կունենանք , բան մը չի պահօնիր մեր հոգւոյն՝ թէ որ  
գիտնանք անոր օգուաց վայելել . “ Յամենայնի մեծա-  
ցարուք գուք նովաւ , զի գուք մի նուազիցիք և մի իւիք , ”  
( ա . կորնի . ա . ց . )

Սուրբ պատարագը զոհ մըն է փառաարական , գո-  
հացողական , քաւշական , ու մաղթողական : Ասոնք  
բոլորն ալ մուտք ու խրթին քառեր են՝ որ գուք չէք  
հասկընար , անանկ չէ : Բայց ուշ գրէք , ես ձեզի բո-  
լորն ալ հասկընեմ , և աղէկ հասկընեմ : Կախ  
պէտք է գիտնաք որ մենք չըրս պարտք ունիք Աս-  
տուծոյ , անանօրինելի պարտքեր : Ասոնց առջննն է  
զինքը փառաւորել իրեւ ած և երկնի և երկրի գե-  
րագոյն տէր . երկրորդ՝ շնորհակալ ըլլալ իրեւ ամ-  
մեն բարերարութեանց համար որ մեզի ըրեր է և կընէ .  
Երրորդ՝ մեղքերնուս թողութիւն խնդրել ու հատու-  
ցում ընել այ արդարութեանը . ըրրորդ՝ մեզի պէտք  
եղած շնորհքն և օգնութիւնը խնդրել իրմին : Հիմայ  
աս ամմեն բանը սուրբ պատարագին ձեռքովք կընդու-  
նիք , և աս չորս պարտքերնիս ալ ինչպէս որ պէտք է  
նէ՝ կը կատարենք : Կախ զնծ կը փառաւորենք , վասն  
չի սուրբ պատարագը փառաարական զոհ մըն է՝ որով  
մնիք այ ամմենէն մեծ փառքը կուտանք , և ինչպէս որ

պէտք է՝ կը պաշտենիք զինքը։ Գիտեք որ աշխարհին սկիզբէն ՚ի վեր այ զոհ ընելը միշտ եղած է։ կը տեսնենք որ Աբել ու Կային այ զոհ ըրթն, ու բնական օրինաց գարուն մէջը միշտ քշեց աս սովորութիւնը։ Եռքը գիտենք որ նոյն սովորութիւնը անեց նաև մնվախական օրէնքին ատենը։ Ասանկ ալ աշխարհիս վրայ որչափ ազդ եղած է նէ։ կրսէ սուրբ Օգոստինոս, ամմենքն ալ իրենց ասառուածներուն զոհ կընէին, իրենց պատիւն ու միծարանքն անոնց ցցընելու համար։ Ուրեմն հաւատքէն ՚ի զատ նաև բնութիւնն ու բնական խելքն ալ կը սորզեցնէ որ մարդս իր արարչին զոհ պէտք է ընէ, բնութիւնը կը սորմեցնէ որ ամմենէն յարմար կերպն այ գերադոյն տէր ըլլալն ամմեն բանի՝ և մեր բոլորովին ամմեն բանի մէջ իրմէն կախում ունենալը ճանշնալու, իրեն զոհ ընելն է։

Բայց ի՞նչ զոհ իրնանք ընել այ, իրեն արժանի փառքն ու պատիւը տալու համար։ երկրի բնըքերն ընծայել իրեն, ինչպէս բնական օրինաց մէջ կընէին։ ոչխարներ և զիներ ընծայել, ինչպէս մովլիսական օրէնքն մէջը կընէին։ ողորմութիւններ ընել, ինչպէս շատ սուրբեր ըրթն։ Ասոնց ամմենն ալ իրաւ՝ նշան մին է մեր մծարանքը ցցընելու, բայց ոչ երբէք անանկ պատփառ մը կրնան տալ այ՝ որ իրեն արժանի ըլլայ։ Որովհետեւ այ արժանաւորութիւնն անհուն է և իր մծութիւնը չափ չունի, պէտք է որ իրեն տռաւած պատիւնիս ալ անհուն և անշափ ըլլայ։ իսկ տասնկ պատիւ մը ատլաւ համար՝ պէտք է որ իրեն նուիրած բաներնոււս յարգն և արժեքն անհուն ըլլայ։ Բայց այ համար մեր ամմեն ըրածն ալ՝ իր արժանաւորութեանը քովը ոզորմելի բաներ ըլլալով, Քնաերն մեր՝ մեր կարուութիւնը լիցընելու համար՝ սուրբ պատարագը սահմանեց։ Ասով մենք քահանային հետ կը նուիրենք այ իր միածին որդւոյն մարմինն ու արիւնը հոգին և ածութիւնը։ և ի՞նչպէս կը նուիրենք։ աիրովը գիմացը խոնարհած ծառույթի մը պէս, իր ածութիւնն ալ մարդ կութիւնն ալ հացին ու գինիին տեսակներովը ծածկած ու գրեթէ ոչընչացած։ ու կը նուիրենք իր քաշած չար չարանքներուն ու մահուանն ամմեն արդինքներով մէկտեղ։ Ուստի ասանկ անդին զոհ մը ընելով այ՝ իր

անհուն արժանաւորութեանը համեմատ պատիւ մը  
կուտանք իրեն :

Մէկ սուրբի մը վարդին մէջ գրած է որ այ փառք տա-  
լաւ սաստիկ բաղձանքէն՝ օր մը աստնկ աղօթք կընէր. Տէր  
իմ, ուր էր որ հազար լեզու ունենայի՝ զքեզ գովելու .  
հազար սիրա ունենայի՝ զքեզ սիրելու . հազար կեանք  
ունենայի՝ ամմենն ալ քեզին ուսիրելու . ուր էր որ կարե-  
նայի ամմեն մարդկանց զքեզ սիրել տալ, ամմեն անզգայ  
արարածներուն ալ զքեզ գովել տալ . ուր էր ըսելու  
ատենը՝ մէյմըն ալ ձայն մըն է եկաւ երկընքէն . Կրնառ  
մէկ պատարագով մը առ ամմեն բաղձանքէդ անհամե-  
մատ աւելի փառք տալ ինծի : Ասկէց կրնաք իմանալ  
սուրբ պատարագին ինչ մեծ բան ըլլալք . բոլոր ար-  
քայութեան սուրբերը մէկտեղ չեն կրնար այ այնչափ  
փառք տալ, որչափ որ մենք մէկ պատարագով մը կըր-  
ծանք . անհանկ որ՝ թէ որ սուրբ ածածինը մէկ դիէն  
բոլոր երկընքին հրեշտակներովն ու սուրբերովն այ առ-  
ջին գետինը փռուած երկրպագութիւն ընկն, մէկալ  
դիէն ալ խեզք քահանայ մը սուրբ պատարագը մա-  
տուցանէ, բնաւ ատրակոյս ջիկայ որ քահանային ըրած  
պատարագին անհամեմատ աւելի փառք է այ, քան թէ  
բոլոր սրբոց ու հրեշտակներուն սուրբ ածածնայ հետ  
այ առւած պատիւնին : Վասն զի Քմի սուրբ մարմինն  
ու արիւնն իր բոլոր մարդկութեամբն և ածութեամբն  
երկնաւոր հօրը նուիրելսվ անհամեմատ աւելի կըլլայ  
նուիրածը քան թէ ինչ որ երկինքն և երկրիս վրայ եղող  
բոլոր արարածները կրնան նուիրել : Ասկէց աւելի բան  
կրնայ ըսուիլ հառկըցնելու համար որ ինչ մեծ գանձ  
թողուց մեջի Քմ սուրբ պատարագովը . “ Յամենայնի  
մեծացարուք գուք նովաւ , : Բայց եկուր նայէ որ շա-  
տերը բանի տեղ չեն գներ պատարագ տեսնելը :

Երկորդ՝ սուրբ պատարագը գոհացողական զոհ մըն  
է ըսի, որով այ արժանաւոր շնորհակալութիւն կը-  
նենք իր այնչափ բարերարութցն որ ըրեր է և կընէ  
մեզի անգագար, և անով իր անհուն բարութեանն  
ու ողորմութեանը համեմատ գոհութիւն և երախ-  
տագիտութիւն կընենք : Աստուծ առւեր է մեզի մեր  
կեանքն, և ինքն է որ կը պահէ, առանց իրեն և ոչ  
վայրկեան մը կրնանք ապրիլ և ոչ շունչ մը առնել :  
Ինքն է որ չմեզ նորիէն ստեղծեց, փրկելով Քրիստոսի

պատուական արեւամբը չտրչարանքներովն ու մահուամբը, չէ նէ՛ ամմնիքնիս ալ կորսուած էինք : Ինքն է որ զմեղ այնշափ անգամ խալքսեր է գժոփունքն . որուն արժանի եղած ենր մեր մեղքերովը . չէր կրնար թռ. զուլ որ մեղքի մէջ մեռնէինք . չէր կրնար գոնէ պատիմներ իրկել վրանիս : Մէկ ներելի մեղքի մը համար կրնար, առանց իր արդարութեանը գէմ ընելու, ու առանց մզդի անիբաւութիւն մը ընելու, բոլոր աշխարհին շարիքն ու թշուառութիւնները վրանիս իրկել . բայց ինքն զմեղ պատճելու տեղը՝ ինչպէս որ արժանի էինք, չիգագրեցաւ բարիք ընելին մզդի թէ և մնեք չենք գոգ. ըիր իրեն գէմ ընելին : Կարճ խոզով . իր մզդի ամեն վայրկեան ըրած շնորհքն ու բարիքը թիւ և շափ չունի, որոնց համար բոլոր սրաանց պարագիան ենք չենք. հակալ ըլլալու իրեն :

Բայց ինչպէս կրնանք պէտք եղած շնորհակալութիւննել իրեն . ինչպէս կրնանք մեր երախտադիտութիւնը բաւականատպէս ցցընել : Ամմնն արարտծները մէկանց գալու ըլլան . չեն կրնար արժանաւոր գոհութիւն առ այ մզդի ըրած ամմնէն պղսիկ բարերարութեանը հա. մար : Դասիթ մարդարին թէ և գիշեր ցորեկ այ փառ տալին ու շնորհակալ ըլլալին ուրիշ բան չէր ըներ, ինչպէս իր ստգմաներէն յայտնի է . բայց այսու ամ. նայնիւ բան մը չէր սեպեր ըրածն այ արժանաւորու. թեան քաղը, ու կրակը միշտ . ի՞նչ հատուցում կը. նամ ընել այ ինծի ըրած այնշափ շնորհքներուն ու. բարերարութիւններուն . “ Զի՞նչ տաց արիտուր աեւած ընդ ամմնայնի, զոր և ետ ինձ , . ( Աշ. ճժ. 12.) Ա՛հ, խեղք ենք . չենք կրնար այ արժանաւոր գոհութիւն մըն ալ տալ . ուրեմն ինչ պիտոր ընենք . ինչ ճար կրնանք դանել ապերախտ չերկնալու այ գիտոցք : Գն տէրն մեր տառոր ալ ճարն ըրաւ, սուրբ պատար. գովք մեր աս կարօտութիւնն ալ լեցուց : Ալան ո՛ւ ա. նովք զի՞նքն իր ամմնն շարչարանքներովն ու մահուամբն այ նուգիրելով, տեսանկ հաճոյական և անդին նուելը չէ կրնենք՝ որ իր բարերարութեանցը համմաա կըլլայ, և արժանաւոր գոհութիւն ու հատուցում ըրած կըլլաք իր բարութեանը : Ուստի անտենք որ սուրբ պատարացը մեծ բան չեն սեպեր, և ինչուան կիրակի օրերն ալ պատարագ մը տեսնելը ծանր կերենայ աշուշնուն .

յայտնի է որ ագեա են կամ հաւաաց չունին և ապե-  
րախա ալ են՝ որ չեն ուզեր բանեցնել ասանկ մեծ  
դանձը, որ ՔԱ տէրն մեր թողուց մեղի որ անով կարե-  
նանք մեր երախտադիտութիւնը ցցնել այ, և պէաք  
եղած շնորհակալութիւնն ընել իր այնչափ բարու-  
թեանը:

Երրորդ՝ սուրբ պատարադը քաւշական նուերք մըն  
է ըսի, այսինքն զած կը հաշտեցնէ, և այ արդարու-  
թեանը հատուցում կընէ, թէ մեր մեղացը համար՝ որ  
գեա առ աշխարհիս վրայ ենք, և թէ ննջեցելոց՝ որ քա-  
ւարանին մէջն են:

Յովանպոս պատմից Հրեից պատմութեանը մէջ կը  
պատմէ որ Անտիպատրոս երբոր իմացաւ Հերովդէսի  
իր վրայ սրդողած ըլլուլը, սիրո ըրաւ, գիմացն ելաւ,  
և զինքն արդարացնելու տեղը՝ կուրծքը բացաւ, պա-  
տերազմներու մէջ անոր համար առած վէրքերուն  
սպիրը ցցուց և ըսաւ. “Աւելորդ է որ խօսիմ զիս  
արդարացնելու համար, բաւական կը խօսին առ վէր-  
քերն որ քիզի և քու թագաւորութեանդ համար ըն-  
դուներ եմ,,,: Կը հաւաանք, Հերովդէս վէրքերուն  
սպիրը տեսնելով մէկէն ցարկութիւնն ինջաւ, և զինքը  
պատժելու տեղն՝ իրեն պարզե տուաւ: Թէ որ մէկ  
յանցաւորի մը վէրքերն ասանկ շարժեցին թագաւորին  
սիրած՝ որուն աւելի կը տիրէր վրէժինդրութիւնը քան  
թէ ողորմութիւնը, հապա ի՞նչ ուժ սպիտոր ունենան  
Յսի վէրքերն այ բարկութիւնն ինջեցնելու, հաշտ-  
քնելու երկնաւոր թագաւորը՝ որ բոլորովին գուլթ և  
ողորմութիւն է, և պատրաստ է ներելու մեղի, թէ և  
այնչափ բարկացուցեր ենք զինքն ու կը բարկացնենք:  
Ո՛հ, անանկ բարեգութ հայրը տեսնելով որ իր սիրելի  
միածին որդին իր սոքն ինկեր ու քաշած շարշարանք-  
ներն, առած վէրքերը, թափած արիւնն առջել կը գնէ  
չի կրնար գիմանալ, սիրով կը շարժի, բարկութիւնը  
կիշնայ, և չի խրկեր մեր վրայ ան պատիժներն որ իր  
արդարութիւնը կուզէ խրկել մեր մեղքերուն համար:  
Վայ էր մեղի, սիրելի որդիքս, թէ որ սուրբ պատա-  
րագին զոհը չունենայինք, վայ էր մեղի: Աստուած ա-  
նանկ խիստ էր հին օրէնքին մէջ որ՝ շնութեան մեղքի  
մը համար քսանը հինդ հաղար զոլք սրէ անցնել տուաւ.  
Դաւիթ մարդարէին մէկ սնագիառութեանը համար

ժանտախտ մը իրկեց սր քիչ պոււան մէջ եօթանասուն հաղար մարդ մեռան . բեթատմիւսացիները քիչ մը առանց յարգութեան տապանակին նայելնուն համար եօթանասուն հաղար ալ իրենցմէ պատժուեցան ումեան : Հապա ովլ կրնայ երեակայել սոսկալի պահիժներն որ հիմայ ալ պէտք էր խաւրէր մեր այսչափ ծանր ու մեծ մեծ մեղքերուն համար , այսչափ անօրէնութիւններուն համար որ շարունակ կըլլան : Ուրեմն թէ որ ասանկ ծանր ու ստէպ պատիժներ չի խրկեր նէ , պէտք է սուրբ պատարագին շնորհակալ ըլլանք . վասն զի Քնի ամմեն օր ինքը զինքն իր քաշած չարչարանքներովն ու թափած արունովն երկնաւոր հօրը նուիրելն է որ անոր սիրտը կը շարժէ , բարկութիւնը կինջնցընէ . գաւազանը ձեռքէն վար ձգել կուտայ , խրկելու սոսկալի պատիժները կարգիլէ , ու կը թողու անոնք միայն՝ որ մեզի օգտակար են , խելուընիս դլուխնիս ժողովելու . վարքերնիս շիտկելու , և յաւիաենական փրկութեան ձամբէն չի հեռանալու : Սուրբ պատարագովն անանկ կը հաշառի մեզի հւա ած որ չէ թէ միայն չի խրկեր ան պատիժները՝ որոնց մեր մեղքերովն արժանի ենք . այլ նաև թողութիւն կուտայ անոնց՝ որչափ տլ ծանր ըլլան . չեմ ըսեր որ պատարագ ընելով կամտեսնելով թողութիւն կըլլայ մեղքերնուս , այլ ինչպէս արիտենդեան սուրբ ժողովքը կըսէ՝ անովն աիրու կըշարժի . և լոյս ու շնորհք կուտայ մեզի ճանշնալու մեր մեղքերը , զզալու անոնց վրայ , և ապաշխարութեամբ արժանի ըլլալու թողութեան : Ի՞նչ զարմանք որ սուրբ պատարագն աս ամմեն զօրութիւնն ունենայ , երբոր ամենին նոյն դոհն է որ Քն աէրն մեր խացին վրայ ըրտւ . ան զոհը բոլոր աշխըլքիս թողութիւներաւ , իսկ սուրբ պատարագը՝ որ անոր կըկնութիւնն է , անոր պառուց մէկուն մէկալին վրայ կը ցցնէ , հերիք է որ ամմեն մարդ դիմայ զինքն աղէկ պատարաստէլ : Տեսէք ուրեմն ինչ մեծ բան է սուրբ պատարագն որ հիմայ բանի տեղ չէ դրուիր ու կահարդուի :

Ըսի որ սուրբ պատարագը մազթողական զոհ ալ է , այսինքն անովն այմէ ամմեն հարկաւոր շնորհք և օգնութիւն կընդունինք , թէ հոգեոր և թէ մարմնաւոր , ան շնորհքները՝ որոնց համար պարտղկան ենք միշտ աջմելու : Քն աէրն մեր խոստացաւ մեզի որ ինչ որ ի՞ց

անունովը խնդրենք այսէ նէ՝ ընդունինք . “ Զոր ինչ  
խնդրիցէ՞ ի հօրէ իմմէ յանուն իմ , աացէ ձեզ , , . (Յոհ .  
Ժշ . 23 .) Հապա ովչափ աւելի ընդունելի կըլւայ իլոն .  
դիրքնիս սուրբ պատարագին մէջն , որ չէ թէ միայն քափ  
անունովը կը խնդրենք , այլ քն աէրն մեր ինքը կը խնդրէ  
մեզի համար , ինքն է որ մեր խնդիրքն իր երկնաւոր հօրն  
առջին կը դնէ : Հիմայ ըսէք , կրնայ հայրն երկնաւոր  
ջիկատարել ան խնդիրքն որ իր միածին որդին քաշած  
չարչարակներուն ու մահուանը համար կը խնդրէ իր .  
մէն : Պորփիւր սուրբ եպիսկոպոսն Արկադիոս կայսրէն  
մեծ խնդիրք մը ունէր ընելու , աս հնարքը բանեցուց :  
Եւգոբսիա թագուհին ան օրերն արու զաւակ մը բերեր  
էր , որ ետքը թէոդոս կայսրն եղաւ . երբոր տղան  
մկրտելէն ետքը ժամէն թագաւորական պալատը կը  
բերէին , անոր պղղոտիկ թաթիկին մէջն աղերսագիր  
մը գրաւ՝ ան ուղած խնդիրքը հոն բացատրելով : Ար .  
կադիոս կայսրը տէ մնելով ան թուղթը զաւեկին ձեռքն՝  
առաւ կարգաց , և անանկ սիրող շարժեցաւ սիրելի որ .  
գւոյն ձեռքէն առնելով ազերսագիրը , որ թէ և մեծ  
ու գժուարին բան էր մէջի եղած խնդիրքը , բայց սիրոն  
առաջ ջիգնաց չէ ըսելու : Մտածեցէք ուրեմն , կա .  
րելի բանն է որ այ պէս բարեգութ հայրն իր միածին  
ու սիրելի որդւոյն ձեռքէն ընդունելով մեր խնդիրքը .  
չէ ըսէ , սիրող գիմանայ ջիկատարելու անոր ուղածը :  
Կարելի չէ որ անանկ միջնորդի մը չէ ըսէ . կընդունի  
ըրած խնդիրքնիս , և ամմեն շնորհք և օդնութիւն՝ ինչ  
որ մեր հոգւոյն օգտակար է՝ կուտայ մեզի :

Ուրեմն թէ որ սուրբ պատարագը մեր ուղղագիառ  
կրօնքին ամմենէն սուրբ , ամմենէն մեծադին , ամմենէն  
գերազանց բանն է . թէ որ անանկ անհուն գանձ մըն է  
որ հերիք է մեր ամմեն պարտքը վճարելու այ , այսինքն  
թէ զինքը փառաւորելու պարտքերնիս . թէ իրեն շնոր .  
հակալըլլալու պարտքերնիս , թէ իր բարկութիւնն ին .  
ջեցլնելու , և թէ իրմէն մեզի հարկաւոր եղած բաները  
խնդրելու , ինչէն է որ շատերն օդուած մը չեն տեսներ  
անկէց . անպառուզ կըլւայ իրենց : Գիտէք ինչէն է .  
բանի անզ ջիգնելէն , կամ պէտք եղած ջերմեան .  
գութեամբը ջիտեանելէն սուրբ պատարագը : Անոր  
համար ինչ մեծ բան ըլլալն ասօրուան յորդորակովս  
մեզի ցըլնելէն ետքը , եկած կիրակի պիտոր ցըլնեմ

ինչպէս պարտըկան ենք ամմննքնիս կիրակի և առն օրեր սուրբ պատարագը տեսնելու , և ինչ կերպով պէտք է տեսնենք որ պարտքերնիս կատարենք և օդակար ըլլայ միշտ մեղի :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃԿԶ.

ԻՆ ԽԵՇՊԱՆ ՊԵԿԻ Է ԳԵՂԱԵԼ ԱՆ-ՐԻ ՊԱՎԱՐԱԳԻՆ ՈՐ  
ՕԳՄԱԿՈՐ ԸԼԱՄ ԹԵՂԻ :

Ի՞նչ կուրութիւն , ի՞նչ հաւատքի պակութիւն ,  
ի՞նչ ամօթալի զանցառութիւն , որ սուրբ պատարագն  
տանկ անհուն գանձ մը ըլլալէն եաքը՝ քրիստոնէից  
մէջէն շատերն անկեց օգուտ մը չեն տեսներ . որը հոգ  
չըներ տեսնելու սուրբ պատարագը , որն ալ ինչ կեր-  
պով պէտք է տեսնել նէ՝ անանկ չի տեսներ : Չար սա-  
տանային հնարքը միշտ աս եղած է , կամ բոլորափն  
վերցնել սուրբ պատարագն՝ ինչպէս այնչափ նորա-  
զանգներուն երկիրներէն վերցուց , կամ չիկրնալով բո-  
լորովին վերցընել՝ անանկ անհոգութիւն մը անանկ ար-  
համարհութիւն մը խոթել քրիստոնէից մէջ սուրբ պա-  
տարագին , որ թէ ընողները և թէ աեսնողներն անոր  
անհուն պառողներէն զուրկ մնան : Այսուս , որչափ  
քրիստոնեաներ սատանային աս չար հնարքէն կը խա-  
րուին :

Ուստի ձեր ջերմեռանդութիւնն արթընցնելու հա-  
մար՝ որպէս զի ջանաք ստեղ նր պատարագը տեսնել .  
անցած կիրակի ձեզի ցցուցի նր պատարագին ինչ մեծ-  
բան ըլլալը , ցցուցի որ մի և նոյն խացին վրայ վճի ըրած  
զոհն է , ցցուցի որ մեր ուղղափառ կրօնքին ամմնէն  
նր՝ ամմննէն մեծագին՝ ամմննէն գերազանց բանն է , ցը-  
ցուցի անանկ անհուն գանձ մը ըլլալը՝ որ անով մեր ամ-  
մն պարտքը կրնանք վճարել այ : Ո՞ւր էր որ իմ ամմն  
որդիքս ալ ան օրը հոս եղած ըլլային , և ամմննէն ալ  
ըստածներս լսէին : Իսկ այսօր ձեզի պիտոր սորովցնեմ  
ինչ կերպով պէտք է պատարագ տեսնեք , մանաւանդ  
կիրակի և առն օրերը . թէ սուրբ եկեղեցւոյ պատուի-

րանքը կատարելու համար, և թէ աւելի օգուտ քաղելու սուրբ պատարագէն:

Սուրբ եկեղեցին կը հրաման ամմենուն որ տարիքնին եօթը տարուընէ վեր է՝ կիրակի և տօն օրեր պատարագ տեսնելու. ուստի ամմենքն ալ պարարկան են տեսնելու, շխեսնոց մահուչափ մեղք կը կնէ, թէ որ արդելք մը չունի. զոր օրինակ թէ որ մէկը հիւանդ է, կամ հիւանդի կը ծառայէ ու չի կրնար թողուլ զինքը, թէ որ մէկը հոգեւոր կամ մարմնաւոր ծանր վնաս մը պիտոր քաշէ պատարագի երթաւէն, և տառնց նման գիպուածներու մէջ, մեղք չըներ՝ պատարագը թողունէ. իսկ տասնց աս պատճառներուն պատարագ շխեսնոց՝ տարակոյս շիկայ որ մահուչափ կը մեղանչէ: Բայց ի՞նչ պէս պէտք է պատարագ տեսնել որ ոուրբ եկեղեցւոյ պատուիրանքը կատարուի:

Նախ պէտք է ամբողջ տեսնել պատարագը, այսինքն սկիզբէն ինչուան վերջը, տրանց մէկ մասը ձգելու. անանկ որ՝ եթէ մէկը կամք թող աալու ըլլայ մէկ պղտի մասը, ներելի մեղք կը կնէ. իսկ թէ որ դիմաւոր մաս մըն է թողուցտօնը նէ՝ մահացու մեղք կըլլայ: Գիմաւոր մաս կը սեպուի երրորդական մէկ մասը պատարագին, ինչպէս սկիզբէն ինչուան աւետարանը, կամ օրհնուն ինչուան վերջը: Ուստի թէ որ մէկը պատարագի գայ և աւետարանը լիրնցած գտնէ նէ, ալ չի բաւեր ան պատարագը աեսնելն՝ իր պարտքը լեցնելու, վասն զի ամբողջ չէ. ուրիշ պատարագ պէտք է տեսնէ, չէ նէ՝ մահացու մեղք կը գործէ: Ուրիշ մըն ալ պատարագնի սկիզբէն ինչուան օրհնութիւնն, այսինքն ինչուան ի սուրբ՝ ի սուրբը կը կենայ, ետքը կառնէ կը քալէ. անիկայ ալ իր պարտքը չի կատարեր, վասն զի տեսած պատարագը ամբողջ չէ. պէտք է ուրիշ պատարագ մըն ալ տեսնէ: Գիմաւոր մաս կը սեպուի նաև սոսկ Առէք կերեքը, սոսկ ճաշակումը, այսինքն Եւ սուրբ արիւն քո ըսած ատենը. վասն զի թէ սրբագործութիւնն և թէ ճաշակումը սուրբ պատարագին էական մասներն՝ են ուստի թէ որ մէկը սրբագործու. թեան կամ ճաշակման ատենը գուրս ելլէ և ետքը նորէն ժամ գատնալու ըլլայ, կամ թէ կամք խօսակցութեան կամ ուրիշ բանի հեա ըլլայ նէ, պարտքը չի կատարեր, պէտք է որ ուրիշ պատարագ մըն ալ տես-

նէ : Թող լսեն անոնք որ կիրակի առառու ամմեն բան կը մտածեն պատարագէն ՚ի զատ , ինչուան որ նախա ճաշիկնին ընեն , ինչուան որ ուրիշբաներնին ընեն լմշն ցընեն , ինչուան որ հագուէին սըդուին զարդարագին նէ՝ պատարագը կէս կըլլայ , կամ պատարագ չի մնար . Թող աղէկ քննեն խզմատնքնին , վասն զի կիրակի օր կամք պատարագն ամբողջ , կամ պատարագին մէկ գլխաւոր մտար զանց առնելլը՝ մտհացու մեղք է :

Երկրորդ՝ պատարագ տեսնելու , պարագը կատարելու համար , պէտք է որ մէկը ներկայ ըլլայ պատարա գին , անանկ որ՝ կամ տեսնէ կամ լսէ կամ գոնէ իմա նայ քահանային ինչը ընելը . ուստի թէ որ մէկը ժամուռն գոնէն գուրս և ուրիշ պատարագ տեսնողներէն բոլորովին բաժնուած կեցած ըլլայ նէ , պարտքը չի կատարեր , վասն զի ներկայ չի սեպուիր պատարագին : Ուրիշ բան է որ բոլոր ժամը ինչուան գոնէն գուրս լեցուն ըլլայ . վասն զի ան առանն ինքն ալ ամմենուն հետ ներսը կեցած կը սեպուի , և անոնց ելել նստիլէն կիմանայ քահանային ըրածն , ու թէ և չլտեանէ ու չելսէ պատարագը՝ բայց ներկայ կը սեպուի : Բայց մարմնով միայն ներկայ ըլլալը կը բաւէ . սիրելի որդիկըս . հոս է մեծ պիտին որ շատերը միասւընին դրտծ են . հերիք է որ պատարագի երթան , հերիք է որ նիւթապէս այսինքն արձանի մը պէտ ներկայ ըլլան պատարա գին , կը կարծեն որ պարագերնին ըրին , բայց կը պիտին :

Կիրակի օր պատարագ տեսնելու պարտքը չի կատարեր մէկը՝ նիւթապէս միայն ներկայ ըլլալով պատարա գին . այլ ուրիշ բան մըն ալ հարկաւոր է , այսինքն մորով ալ ներկայ ըլլալ : Վասն զի սուրբ եկեղեցին նիւթական և անօգուտ ներկայ ըլլալը միայն շնմանար հրամմելովը , այլ հոգեսր և օգտակար ներկայութիւն : Ան կերպով ներկայ ըլլալու համար երկու բան պէտք է . կամքին կողմանէ դիտաւորութիւն , մաքին կողմանէ ուշագրութիւն : Կամքին կողմանէ դիտաւորութիւն պէտք է ունենալ պատարագ տեսնելու . բայց տառը վրայ շատ խզմահարութիւն պէտքը չէ ընել որ արգելք հերիք էր ունեցած դիտաւորութիւննիս եկեղեցւոյ պատաւիրանքը կատարելու . վասն զի մէկն որ պատարագ տեսնելու կերթայ , նոյն իսկ երթալը հերիք է

պէտք եղած գիտաւորութիւններն ունենալու : Իսկ մաքին կողմանէ ուշադրութիւն պէտք է ըսի, և աս է հարկաւորը . այսինքն պէտք է մտադրութիւն ընել նր պատարագին , խելքը վկան պահել : Իրեք կերպ կրնայ ըլլալ աս մտադրութիւնը . մէյմը քահանային ամմն ըստծին և ըրածին միտ գնելով, մտածելով որ սուրբ բան զնն է տեսածն, ու ջերմեանգութեամբ ի փառա այ հան կենալով . մէյմը ալ քահանային ըստծին և ըրածին նշանակութիւնը մտածելով, ու սրտանց իրեն հետ մէկտեղ նոյն բաներն ընելով . իսկ երրորդ կերպ մտադրութիւնն է՝ միաբը սուրբ բաներու և այ հետ զբաղեցրնել, ած և ածային բաներ մտածել : Առջի կերպն ալ, այսինքն քահանային ըստծին և ըրածին միայն միտ գնելը, հերիք է եկեղեցւոյ պատուիրանքը կատարելու համար, մանաւանդ ամմիկ մտրդկանց՝ որ մտածել չեն գիտեր ու գիտութիւն չունին . բայց ամ մենէն խեղճ մտադրութիւնն է : Երկրորդ կերպն որ քահանային ըստծին և ըրածին նշանակութեան միտ կը գնէ, շատ աւելի աղէկ մտադրութիւն է . և աւելի օգուտ քաղել կուտայ սուրբ պատարագէն . աս մտա դրութիւնը կրնան ընել ամմն կրթուած ու գիտուն անձինք՝ որ կարգալ գիտեն, սորվելու ընդունակութի ունին, ու կրնան իմանալ սուրբ պատարագին խոր հուրդներն ու մտածել . աւելի գիւրաւ մտածելու համար ալ կրնան ան աղօթագիրքներէն մէկը գործ ածել՝ որոնց մէյմ մեկնած է պատարագին աղօթքներն և ա րարողութիւններն . ու քահանային գիտաւորութեանը հետ իրենցը միացընելով մասնակից ըլլալ սուրբ պա տարագին :

Իսկ երրորդ կերպ մտադրութիւնն որ ամմնէն աղէկն է, և ամմն մտրդ իր ընդունակութեանը չափ պէտք է ջանոյ ընելու, միտքն այ և ածային բաներու տալն է . զոր օրինակ այ ներկայութիւնը մտածել, անոր որ ար քայութեան մէջ սուրբերուն երանութիւնն է, անոր որ երկրնքին ու բոլոր աշխորքին կը հրամմէ, որուն առ շնեն ամմն թագաւորները ոչինչ են, անոր որ ամմն առեղներկայ է, ամմն բան կը առանէ, ամմն բան գիտէ, նաև սրտերնոււս ամմնէն ծածուկ բաները : Աստենկ ալ Քնի աեառն մերոյ չարչարանքները մտածել, մանաւանդ իր մէծ բարութիւնն ով ամմն անդամ հո-

դւով մարմնով և ածութեամբը կիշխայ երկնքէն սուրբ անդանին վայ , ոչինչ մը կը դառնայ՝ հաց ու գինի երենալով , և ասանկով զինքն երկնաւոր հօրը կը նուգիրէ մը վրայ ունեցած բարկութիւնն ինչնցնելու համար . իր արդարութեանը հատուցումընելու , մղի խրկելու պատիժներն արդիւլու , և մղի պէտք եղած շնորհք . ներն ընդունելու համար : Ասանկ ալ հաւատոյ յաւայ սիրայ ներգործութիւններ ընել . շորհակալ ըլլալ ոյ որ շարունակ մղի շնորհք ու բարիք կընէ . զջող ու ցաւիլ այնչափ գործած մեղքերնուաւ վրայ , առաջադրել որ միշտ զինքը սիրենք ու հաւատարմութեամբ իրեն ծառայենք բոյտը կեանքերնուաւ մէջ : Ասանկ ալ իր առջին գնել մըր ողորմլութիւնները , մըր պահութիւններն ու մեր կարօտութիւնները , խոնարհիլ իր գիմացը . ինդրելքուոր սրտանց որ օգնէ մղի , լցու ու շնորհք այ : Այս , թէ որ ամմինքն աս ըստծներս ընկին սուրբ պատարագին ատենել նէ . ինչպէս ազէկ իրենց պարտքը կը կատարէին , ինչ մնե օգուաներ կը քաղէին պատարագ տեսնելէն :

Բայց ուր կը դանեա աս մատգրութիւնը . ինչուան քուն եղողներ կան պատարագին ատենը . ինչուան խօսողներ ծիծաղողներ ալ կան՝ որ ուրիշներուն ալ պատճառ . կը լլան խօսելու և ծիծաղելու . որոնց վրայ զարմանալով սուրբ Ոսկեբերանը կըսէ . “ Ի՞նչպէս կը լլայ , քահանան կեցեր և խորանին գիմացը քու ազօթքներդքու կարօտութիւնդ այ առջին գնելու և քեզի համար ոզորմութիւն ու շնորհք ինդրելու , խսկ գուն կը քնանաս , կը խօսիս ու կը ծիծաղիո , : Որոնւն քովը հաւատք կը վիտրաես . թէ որ Գողգոթա լեռը գանուեինք , աեսնէինք որ Քնակը մեր խացին վրայ արուանները չորս գիւն վազելով . իր քաշած չարչարանքներն և իր մահը մղի համար իր երկնաւոր հօրը կը նուիրէ . կըրնայինք քնանալ . կընայինք ծիծաղիլ . կընայինք բերներնէս խօսք մը հանել . պէտք էր որ անզեզը հրեաներէն կամ զինքը խաչողներէն մէկն ըլլայինք որ կարենայինք ատ բանն ընել : Բայց սուրբ պատարագը նոյն Յնի ըրած զոհն է , նոյն խաչելութիւնն է , հաւատք ունեցողին համար ամենեին նոյն բանն է որ խորանին վրայ կը տեսնէ : Ուրեմն ի՞նչպէս կը լլայ որ շտանը պատարագ տեսնելու ատեն սիրա կունենան ծիծաղե-

լու և խօսելու, կարծես թէ թատրոնի մը մէջ կենալով. Բնչպէս կըլլայ որ պատարագ տեսնելու առեն համար. ձակ կերպով մը առանց յարգութեան առանց պատկա- սանաց կը կենան՝ աշխարհական սրահի մը մէջ կեցածի պէս: Ըսելէ որ հաւատք ցունին: Որմւն քովը կը փըն- տրուես մտադրութիւն. հետաքրքրութիւն ասդիս անդին կը նային, ելլող մանողը կը դիտեն, աս ի՞նչ զցեսա հագեր է, ան ի՞նչպէս զարդարուեր է, շատ անդամ ալ վտան- դաւար բաներ են նայածնին, ինչուան անտեսկ տեղ ալ կընարեն ժամուն մէջ որ տեսնեն ու տեսնուին, ինչուան անտեսկ հագուած սդուած նորելուք զարդարանկըներով ալ ժամ կերթան որ մէկուն մէկալին հաճոյ ըլլան, տես- նեն ու տեսնուին: Հիմայ ըսելք ինձի աս կերպով առ մոքով ժամ գնացողներն ու պատարագ ահսնաշները կրնայ ըսուիլ որ պարագերնին կը կատարեն: Չե, չեն կատարեր, թող մոքերնէն վերցնեն, կըսէ սուրբ Ան- տոնինս, մողք է ըրածնին, և այ բարկութիւնը կը շարժեն:

Ո՞ւր կը փնտըռես մտադրութիւն նաև անոնց քովն որ խելքերնին մոքերնին բոլոր աշխարհային բաներու ցրուած է. որը ասնը բաները կը մտածէ, որն երկիր- ներուն, որն իր առուտուրը, որն իր հազարումէկ դործ- քերն որ երկան կըլլայ համբելը: Խեղճ ողորմիներ. և ոչ պատարագի տաեն, որ ուղղափառ հաւատքնուս ամմննէն մնծ ու սրբազնն բանն է, կրնան սրտերնին ու մոքերնին աշխալքէ հեռացնել. աս ի՞նչ տմբշնալու- րան: Գիտէք սուրբերուն մէկն ինչ կընէր պատարագի գնացած ատենը. կըսէր իր մոքին և իր մտածմունքնե- րուն. մէկդի կեցիք. քիչ մը համբերեցէք, քանի որ ժամուն մէջն եմ, քանի որ պատարագ պիտի տեսնեմ, չեմ կրնար տեղիք տալ ձեզի, վասն զի ուրիշ հարկաւոր բան ունիմ մտածելու: Գիտէք սուրբ Բեռնարդոս ալ ինչ կընէր. ժամուն դուռը հասնելուն պէս՝ կըսէր իր մտածմունքներուն. իմ ամմնն մտածմունքներս, գուք հսս կեցէք, պատարագէն ետքը կը տեսնրւինք, քանի որ ժամուն մէջն եմ՝ քովս մի դաք, ած ու հոգիս պի- տոր մտածեմ: Մենք ալ ասանկ պէտք է ընենք պա- տարագի գնացած ատենիս, պէտք է ուրիշ ամմնն մտածմունք մէկդի դնենք, մոքերնիս վրանիս ժողովնեք, ած միայն մտածենք, սուրբ բաներ միայն մոքերնէս

անցընենք, ինդրենք այս՝ մահաւանդ պատարագ սկզ-  
սած առենք՝ որ մեղի չնորհք այս մտադրութեամբ ու  
ջերմեաանդութեամբ տեսնելու :

Իրաւ է որ շատ անգամ որչափ ալ ջանայ մէկը միտ-  
քը վրան պահելու, այսու ամենայնիւ կը ցորուի, ուրիշ-  
բաներ կուգան միտքը. բայց հերիք է որ մենք պատճառ  
ցիտանք, հերիք է որ կամքք ցիկենանք ու մտածենք ան-  
բաներուն վրայ, այլ իմացածնուս պէս՝ գուրու գգենիք.  
և այ յանձնենք զմեզ: Ասանկավ թէ և միշտ նորին գառ-  
նան նոյն խորհուրդները մտցերնիս, զե՞ն ցի ասր. թէ և  
հազար անգամ աշխարհային մտածմունքներ գան մէ-  
կուն միտքն, երբոր ինքն իմացածին պէս՝ կը ջանայ  
գուրու ընելու, պատարագ տեսնելուն զե՞ն ցի ասր.  
վասն զի կամաւոր մտածմունք չե՞ն, կամքք իր միտքը չի  
ցրուեր, մեղք չէ ըրածը. ու ներգործական մաս-  
գրութիւն չունի ալ նէ, զօրութեամբ մտադրութիւն է  
ըրածը, և ան հերիք է եկեղեցւոյ պատուիրանքը կա-  
տարելու:

Ո՞ւր կը վնասուես մտադրութիւն անոնց քոնին ալ որ  
պատարագ տեսնելու առեն սուրբ բաներ մտածելու-  
տեղը՝ գէշ բաներ կը մտածեն, վաէժինդրութիւն ընել.  
միւրնին հանել, անկարդ բազանքներնուն հասնիլ:  
խեղճ ոզորմիլիներ. չե՞ն ալ վախնար որ ան զիրենք հան  
տեղը պատժէ, չե՞ն վախնար որ գետինը բացուի և ոզջ  
ոզջ կը զիրենք. քն որդին այ խորանին վրայ իր բոլոր  
մարդկութեամբն և անծութեամբը զինքն երկնաւոր հորը  
կը նուիրէ, որպէս զի իր շարջարանացն ու մահուանն  
արդիւնքովն ընդունելի ըլլայ մեր ազօմքը. հրեշտակ-  
ները երկրոքէն կիշնան՝ կրսէ սուրբ Ասկերերանը, որ-  
պէս զի խորանին վրայ Յնի երկրպագութիւն ընեն, և  
անոնք երկրպագութիւն ընելու տեղն՝ Յնի գէմ կը նեն.  
Բնչպէս ած զիրենք ցիպատճէ: Սուրբ Բեռնարդոս  
Արքաւեկին ու հրեշտակներուն իրեք մասին մէկուան  
մեղք ըրածնուն պէս մէկէն պատժուելնուն, և տռանց  
մեղքներնուն թողութիւն ըլլալու՝ գժոփք թափելնուն,  
և տսանկ սաստիկ պատժուելնուն պատճառներուն  
մէկն ան է որ՝ կրսէ, ուր որ մեղք գործեցին՝ հոն ամ-  
ման բան սուրբ էր ու սրբութեան կը յորդորէր զիրենք.  
երբոր իրենք մեղք գործեցին՝ ուրիշ ամմեն հրեշտակ-  
ներն այ երկրպագութիւն ընելու և ած պատռելու

Հետ էին : Թող վախնան ուրեմն անոնք որ պատարագին գիմացն՝ անանկ սուրբ առջ՝ ժամուն մէջ այ գէմ կընեն, անանկ ատեն՝ որ ամմենէն սուրբ բանը կըլլուի, անանկ ատեն՝ որ հրեշտակներն երկընքէն վար կինջնան զնծ փառաւորելու . Թող վախնան, վասն զի իրենց մեղքերով զիրենք յայտնի վասնդի մէջ կը գնեն այ երեսէն բոլորովին իյնալու, ու չիկարծած ատեննին զիրենք գժութին տակը գտնելու :

Անանկ է նէ, պատարագին աղէկ տեսնելու համար, սուրբ եկեղեցւոյ պատուիրանքը կատարելու համար, պէտք է ամբովլ տեսնել, պէտք է ներկայ ըլլալ պատարագին անանկ որ մէկը կարենայ տեսնալ կամ լսել կամ գնեէ իմանալ քահանային ըրտծն և ըստծն, ու պէտք է մորովլ ալ ներկայ ըլլալ, այսինքն ուշ գնել պատարագին, սուրբ բաներ մասածել՝ ամմեն մարդ կրցածին չափ : Թէ որ հին օրէնքին զոհերուն որ եղ ու ոչ խար եր զոհածնին, ու սուրբ պատարագին շուքն և օրինտէն էր, Հրեաներն անանկ լուռեթեամբ և յարգութեամբ կը կենային տեսնելու, հապա ինչ յարգութի ու մտադրութիւն կը պահանջուի մեղմէն ասանկ մեծ և ածային զոհին ատենն, երբոր այ իր միածին որդին Քան աէրն մը ինքը զինքը պատարագ կը նուիրէ :

Ցեսանիք ինչ կերպով պէտք է պատարագ տեսնել՝ Եկեղեցւոյ պատուիրանքն ընելու համար . Հիմայ տեսնենք համառօտ մը ինչ կերպով սուրբ պատարագէն հոգեոր պառող աւելի կրնանք քաղել : Տրիտենգեան սուրբ ժողովը շորս բան հարկաւոր կը սեպէ պատարագ տեսնողին . այսինքն անկեղծ սիրա ունենալ, ու զիդ հաւատք, երկիւղ ու պատկառանք, ու մեղքերուն Քայ յաւ և զղում : Կախ՝ անկեղծ միրա, այսինքն գիտառութիւնն ան ըլլալ որ ած փառաւորէ, այ շնորհակալ ըլլայ, այ բարկութին ինչեցնէ, և այմէ պէտք եղած շնորհները իննդրէ : Երկրսրդ՝ ուղիղ հաւատք, այսինքն հաւատալինչ որ ած սուրբ եկեղեցւոյ յայտներէ, և մասնաւորապէս ան արբարդութ ած նշխարքին ու գինիին իրաւցընէ Քնի մարմինն ու, արիւնն ըլլուլ : Երորդ՝ Երկիւղիւ ու պատկառանքով կենալ սուրբ պատարագին առջին . վասն զի թէ որ Ծագաւորի մը առջև այնշապէ վախովլ ու մեծարանքով կը կենանք, որչափ աւելի վախ ու պատկառանք պիտոր ունենանք երկնից և

Երկրի թագաւորին դիմացը , պրշտի աւելի յարգութը  
ու մեծարանօք պիտոր կենանք անոր առջին որ բոլոր  
երկրների հրեշտակները կը գողան իրմէն : Բայց ուր է  
հաւատըք , նորէն կըսեմ , ուր է հաւատք ունեցողն ,  
այս է վախ ու պատկառանք ունեցողը . մարդուն առա-  
կումը կուգայ՝ անոնց պատարագի դիմաց կենալու կեր-  
պէն . անոնկ կը կենան որ տշարհական աեղ մը կե-  
ցած կը կարծես . ոչ ծնրագրութիւննել կայ . ոչ ձեռք  
ձեռքի բերել . ոչ դլուխ ծառել , ոչ աղօթք մը ընել .  
Չըսեմ անպարհեշտ հագուստներով պատարագի եկող-  
ները . և ոչ այնչափ պարկեշտ խաթուններէն բարի դի-  
նակ կառնեն . պէտք էր Եղիսարեթ Փորթուգէչներուն  
սուրբ թագուհին գար աեսնէր զիրենք , ինքն որ պա-  
տարագի ատեն գիտուն թագն ալ և ամենն թագաւորա-  
կան հագուստն ու զարդերն ալ մէկդի կը ցնէր , ու մեծ  
լաշակով մը ծածկուած , անոնկ պարկեշտաւթեամբ առ-  
պատկառանօք կը կենար պատարագին դիմացն որ ամ-  
մենուն բարի օրինակ էր , ամմենուն սիրտը կը շարժէր :  
Սխանկ պէտք է ընեն ամմեն խաթուններն և աղջիկներն  
ալ թէ որ չեն ուզեր թեթևալիկ կնկաց անուն ունե-  
նալ : Չորրորդ թէնութիւնն օգտակար կերպով աեսնե-  
լու սուրբ պատարագը՝ է ճշմարիա զջուամ ունենացը  
մեղքերուս վրայ , ու հաստատուն առաջագրութիւն  
մէյմըն ալ մեղք չիգործելու :

Որշտի բան որ ըսի պատարագ աեսնելու վրայ . թէ  
այսօր և թէ անցած կիրակի , գեռ հերիք չէ . իիսա-  
հարկաւոր նիւթ է ասիկայ : Ուրեմն եկած կիրակի նո-  
րէն եկէք որ ուրիշբաներ ալ լսէք . ձեզի սորվեցնեմ  
որ գործքով ինչպէս կըլլայ պատարագ աեսնելն . առ-  
ցընեմ որ սահապ պատարագ աեսնելն ինչ աղէկ և աղ-  
տակար ջերմառանգութիւն է :

### ՅՈՐԴԱՐԱԿ ՃԿԵ ·

Պատարագ բեմելու գործնական իշխան, և պիտի  
պատարագ բեմելուն օգտակարութիւնը :

Խցած կիրակի սորվեցուցի ձեզի ընդհանրապես  
պատարագ տեսնելուն կերպը, թէ եկեղեցւոյ պատռուի-  
բանքը կատարելու համար, և թէ ան ամմնն հոգեսոր  
պառուզները քաղելու՝ որոնց համար ԳՅ տէրն մեր սուրբ  
պատարագը գրաւ : Իսկ այսօր պիտառը ցցընեմ ձեզի  
մատնաւորապես պատարագ տեսնելուն գործնական  
կերպը, որով պատարագին պատահար ըլլայ ձեզի ամմնն  
տեսնելուուդ՝ նաև լուսը օրեր :

Բայց ամմնն բանեն առաջ պէտք է գիտնալ որ պա-  
տարագող քահանան ԳՅի փոխանորդն է . վասն զի ան  
պատարագովն որ ինքը զինքը խաչին վրայ նուիրեց՝ ինքն  
եղաւ մեր մշտնջենաւոր քահանայապետը . “Դու ես  
քահանայ յափանան,, . (Սլմ. Տիժ. 4.) և ուզեց որ  
իր եկեղեցւոյ մէջը քահանաներ ըլլան միշտ՝ որ իր տե-  
ղ զինքն երկնաւոր հօրը նուիրեն ամմնենուն փրկութելը  
համար . “Զայս արարէք առ իմոյ յիշատակի,, . (ՂՅ. Էթ. 19.) Երկրորդ պէտք է դիտնալ որ քահանային ըրած  
պատարագն իրեն համար միայն չէ, այլ ամմնն հաւա-  
տացելոց՝ կենդանեաց և ննջեցելոց, բոլոր եկեղեցւոյ  
և մանաւանդ պատարագին ներկայ եղողներուն . ուս-  
տի քահանան իր կողմանէ միայն չըներ պատարագն,  
այլ ամմնն հոն եղողներուն, անանէ որ պատարագ ըրած  
տաենն ինքը միայն չէ որ ԳՅի սուրբ մարմննն և արիւնն  
այ կը նուիրե, այլ պատարագ տեսնողներն ամմնիքն  
ալ իրեն հետ կը նուիրեն . “Ոչ քահանայն ևեթ պա-  
տարագէ, այլ ընդ նմա համարէն ժողով հաւատացելոց  
որ անդ կան,, , կըսէ սուրբ աբբայն զուիրիկոս : Պարզ  
ըսեմ . քահանան պատարագելու ատենն, անոր ձեռ-  
քով ժողովուրդը նոյն պատարագն այ կը նուիրե . ա-  
նոր համար ինչ որ քահանան կընէ և կըսէ պատարագին  
միջ, ամմնն հոն եղողներուն կողմանէ կընէ և կըսէ .

ուստի հացն ու գինին պատրաստելէն եռքը՝ կըսէ . ընդունէ տէր մեզմէն ուս պատարագն որ քեզի կը նուիրէնք . և ասով մեր մեղքերուն թողութիւն տուր ամենուս ալ որ ասսեցմէ պիտօր ճաշակենք . “ Դու տէր , օրում պատարագեմք զպատարագիսս , ընկալ առի մէնջ զառաջադրութիւնս զայս . . . Դեղ թողութեն մեղաց պարզեն և ճաշակողաց զհացս զայս և զբաժակս , : Կմանապէս ինչ ազօթք որ կընէ քահանան . ինչ փառք որ կուտայ այ , ինչ շնորհակալութիւն ինչ խնդիրք որ կընէ , բոլորն ալ յոդնակի ամմնն հոն եզոցներուն բերնէն կընէ . “ Որ արժանի արարեր զմոզ զնուաստացեալ և զանարժան ծառայքս քո ՚ի ժամռաց յայսմիկ կալ առաջի փառաց սրբութեան սեզանոյ քո . և զրինաւոր երկրպագութիւն և զփառաբանութիւն մատուցանել քեզ . ուս տէր ընկալ ՚ի բերանոյ մեռուորաց զերեխսրբեան օրհնութիւնս , և պահեա զմոզ քոյին քապցրութեզ . սրբեա զհոդի զմիսս և զմարմինս մեր , և շնորհեա ՚ի սրբութեան պաշտել զքեզ զամենայն աւուրս կենաց մերոց , : Այսինքն մեզի պէս անարժան ծառաներգ արժանի ըրիր որ հիմայ հոս քուսուրը սեզանիք առջել գանիք , ու քու գրած երկրպագութիւնդ ու փառաբանութիւնդ քեզն նուիրենք . ընդունէ ուրեմն մեզի պէս մեղաւարներուն բերնէն առերեխսրբեան օրհնութիւնն , ու պահե զմոզ քու հեղութեամբդ , մեր ամմնն կամայ և ակամայ մեղքերնուս թողութիւն տուր , մազքէ հոդինիս ալ , մազքերմիս ալ , մարմինիս ալ , ու մեզն շնորհք տուր միշտ քեզն սրբութեամբ ծառայելու : Առանկ ալ սրբագործելէն եռքը՝ Քնիք մարմինն ու պատուական արինը հօր այնուիրելու ատենը կրսէ . “ Եւ արդ մեք , տէր , ըստ այսամ հրամանաւրութեան յառաջ բերեալ զայս խորհուրդ փրկական մարմայ և արեան միածնիք քո , միշենք զդորու որ վասն մեր զփրկագործ չարշարաննն . . . և զբոյս ՚ի քոյցս քեզ մատուցանեմք , : Այսինքն հիմայ մնաք ալ , ինչպէս որ մեզի հրամանացիք , քու միածնին որդւայդ մազք մինն ու արինը քու առջեկ գնելով , իր մեզի համար քաշած ու մեզի փրկութիւն առողջ չարշարանցներուն յիշատակը կընենք . ու քու առած պարզեներգ քեզն կը նուիրենք :

Կարճ խոպավ . ինչ որ կըսէ ու կընէ քահանան , ըս-

լորն ալ հոն եղաղներուն հետ կըսէ ու կընէ , անանկ որ  
բողոք ժողովուրդը քահանային հետ մէկտեղ մէկ անձի  
մը պէս անոր ձեռքովը կը պատարագեն , և այ կը նուի-  
րեն իր միածին որդին : Տեսէք ուրեմն , սիրելի որդիքս .  
ինչ ըսել է պատարագ անսելը . որ բանի տեղ չէք  
դներ : Ըսել է որ ամեննիդ մէյմէկ քահանայ կըլլար  
պատարագ անսելու ատեննիդ , ու Քնի մարմնն ա-  
րիւնը հոգին և ածութիւնը կը նուիրէք հօդ այ : Տեսէք  
ուրեմն ինչ յարդութեամբ ինչ ջերմեանդութեամբ  
պէտք է կենաք սուրբ պատարագին ատենը . անսեք  
ինչ միփթարանք է անոնց ալ որ ձեռուընին չի հասնիր  
պատարագուց տալու որ մասնաւոր կերպով յիշուին  
պատարագին մէջը . երթալով պատարագ անսելը  
միայն , ու մասնակից ըլլալով սուրբ պատարագին , չէ  
թէ միայն կունենան ան պառուզն որ ընդհանրապէս կը  
բերէ սուրբ պատարագն , այլ նաև իրենց մասնաւոր  
պէտք եղած շնորհքները կընդունին՝ ամմնն մարդ իր  
արժանաւորութեան համեմատ :

Առոնցմէն ՚ի զատ պէտք է դիտնալինչ որ անցած յօր-  
դորակիներուն մէջ ըսի որ Քն տէրն մեր սուրբ պատա-  
րագին մէջ մեղի անհուն գանձ մը թողուց որ անով ամ-  
մն հատուցմունք ընենք այ մեր մեղացք համար , մեր  
ամմն պարտքերը կատարենք՝ թէ փառաւորելու զած ,  
թէ շնորհակալըլու իր ամմն բարերարութեանցը .  
թէ իր բարկութիւնն ինջեցնելու , և թէ մեղի հարկա-  
ւոր եղած շնորհքները ինդրելու իրմէն : Վասն զի բուն  
կերպն ած փառաւորելու , այնէ շնորհակալ ըլլալու ,  
և այ բարկութիւնն ինջեցնելու , և այ սիրոց շարժելու  
որ մեր աղջմքը լու , և մեր ինդիրքը կատարէ , միշտ զոհ  
նուիրելն եղած է աշխըրքիս սկիզբէն ինչուան հիմայ ամ-  
մն աղջաց մէջ . Բայց որովհետեւ մեղի պէս ողորմին  
մարդիկ ինչ զոհ ինչ նուերք որ ընելու ըլլան այ՝ բալորն  
ալ ոցինչ են իր անհուն արժանաւորութեան առջին ,  
անոր համար Քն տէրն մեր ուղեց աս մեր կարօտութելը  
ճարն ընել . և ինքը զինքը տուաւ մեղի որ իր բոլոր  
մարդկութեամբն և ածութեամբն երկնաւոր հօրը նուի-  
րենք : Ուստի երբոր առ կերպով իր խոնարհիլը , հայ  
ու գինի երենապը , ծառայ մը իր սիրոջն առջն ինչ է  
նէ՝ անկէց աւելի անարդութիւն վկան առնելն , իր ամ-  
մն վիշտերանին ու ցաւերովք , թափած արունովն , իր

քաշած շարչարանքներովն ու խացի վրայ մասնելովն .  
երբեր աս ամմեն իր արդիւնքներովը զինքն այ կը նուի-  
րենք , անանկ մեծ զոհ մը կըլլայ , անանկ անհուն ար-  
ժէք մը կունենայ , որ այ անհուն մծութեանն ար-  
ժանաւոր նուելք մը ըրած կըլլանք , իրեն արժանա-  
ւոր փառք առւած կըլլանք , իր ամմեն բարերարու-  
թիւններուն որ մազ ըրեր է և կընէ՝ համեմատ շնորհա-  
կալութիւն ու հատուցում ըրած կըլլանք , մըր մեզ  
գերուն վրայ ունեցած բարկութիւնն ինչեցնելու հա-  
մար բաւական միջնորդ մը կունենանք , ու մեզի պէտք  
եղած շնորհքն և օգնութիւնն ընդունելու արժանաւոր  
բարեխօս մը :

Աս է ուրեմն բուն ու գործնական կերպն ազէկ տես-  
նելու սուրբ պատարագն , ու որչափ կարելի է նէ ա-  
ւելի հոգեւոր պատով քաղելու անկէց : Ուստի երբոր  
պատարագ տեսնելու կուգաք , պէտք է որ ամմեն ու-  
րիշ մտածմունք և աշխարհային խորհուրդները մէկդէ  
թողուք . պէտք է որ ժամ մտնելու ատենիդ մոքեր-  
նիդ գնեք որ երկինք կը մտնեք՝ հրեշտակներուն ու  
սուրբերուն հետած փառաւորելու օրհնելու և երկեր-  
պատութիւն ընելու իրեն : Պէտք է գոզգոմա լեռը  
մտածէք , մտածէք որ Գն մըր փրկիչն՝ երկնի և երկեր  
աւերը՝ մազի համար ինքը զինքը խացին վրայ երկնաւոր  
հօրը կը նաւիրէ : Ժամ մտնելէն եաբն , երեսնիդ խա-  
չակնելէն եաբը , պէտք է այս թողութիւն ինդրեք՝  
ճշմարիտ սրտիւ ներդործութիւն զջման ընելով . ան-  
կէց ետքը պէտք է լցոյ ու շնորհք իննդրեք այսէ՝ շերմ-  
աանդութեամբ ու մտագրութեամբ աեսնելու սուրբ  
պատարագը , պէտք է ձեր մտքն ու գիտաւորութիւնը  
քահանային գիտաւորութեան հետ միացընեք՝ քնի ոք  
պատարագն այ նուիրելու , ան չորս բաներուն համար  
որ ըստ , այսինքն ած փառաւորելու , այ արժանաւոր  
շնորհակալութիւն ընելու , այ բարկութիւնն ինչեցը  
նելու , և իր շնորհքն և օգնութիւնը իննդրելու :

Աս ըստածներս որչափ կարելի է նէ ազէկ ընելու հա-  
մար՝ կընպէ պատարագը չորս մտս բաժնել , և առման  
մէկ մտաին մէջն աս չորս բաներուն մէկը մտածէլ : Խոսք  
հասկընալու համար . պատարագին սկիզբէն ինչուան  
հաւատամբը կրնաք այ փառք տալ որ սուրբ պատարա-  
գը գրեր է , որպէս ոչի կարենանք անովիր անհուն ար-

Ժանտւութեանը համեմատ կերպով մը զինքն օրհնել  
ու փառաւորել . ուստի խոնարհելով այ առջին ներքին  
և արտաքին պատկառ.անօք . կրնաք ըսել նորէն նորէն  
կրկնելով . “ Ով տէր իմ , ինչուան գետինը կը խոնար-  
հմբ քու առջիդ , ու կը ճանչամ որ դռւն ես իմ տէրս ,  
և ես քու արտածդդ ըլլալով պարտղիան եմ քեզ պաշ-  
տելու և փառաւորելու : Բայց խեղճ եմ , ողորմելի  
եմ , ինչպէս կրնամ քու արժանաւորութեանդ համե-  
մատ փառք տալ քեզի . չէ . չեմ կրնար . ուրեմի քեզի  
արժանի փառք մը տալու համար իմ փրկիչս քեզի կը  
նուիրեմ , քու միածին որդիդ քու առջիդ խոնարհած ,  
ու կը խնդրեմ որ ընդունիս իր տուած անհուն փառքն  
ու պատիւը՝ որ աս սուրբ պատարագովն ինծի համար  
քեզի կը նուիրէ , :

Ետքը Հաւատամբէն ինչուան Առէք կերէքը կրնանք  
շնորհակալ ըլլալ այ այնչափ բարութեանն ու ողոր-  
մութեանն՝ որ միշտ ըրեր է և կրնէ մեղի : Ուստի քիչ  
մը նախ իր տուած շնորհքներուն և ըրած բարերարու-  
թիւններուն վրայ կը մտածենք , զոր օրինակ ան զմեզ  
տակզնելուն վրայ . մեղի կեանք տալուն ու պահելուն ,  
իր անդին արունովն զմեզ յաւիտենական մահունէ  
փրկիւուն , այնչափ անդամ ալ զմեզ դժորիքէն ազա-  
տելուն՝ որուն արժանի եղած ենք մեր մեղքերովք ,  
այնչափ ժամանակաւոր պատիժներէ ալ զմեզ խալըսե-  
լուն՝ որոնք կրնար ամենայն իբաւամբք խաւրել մեղի  
նոյն մեղքերնուս համար , ու մանաւանդ զմեզ պատ-  
ճելու աեղք՝ մեղի միշտ բարիք ընելուն վրայ նաև զինքը  
բարիացուցած ատեննիս : Աս բաներն և ալ ուրիշ ինչ  
բարերարութիւններ որ ած ըրեր է ու կրնէ մեղի՝ քիչ  
մը մտածելէն ետքը . կրնաք ըսել նորէն ու նորէն ,  
“ Ով իմ բարերար տէրս , ինչպէս կրնամ բաւական  
գահութիւն տալ քեզի , ինչպէս կրնամ շնորհակա-  
լութեան պարտք ընել . ինչ կրնամ նուիրել որ քո-  
բարութեանդ ու ողորմութեանդ արժանի ըլլայ :  
Այս . բան մը չունիմ քեզի արժանաւոր , բան մը չու-  
նիմ որ վրան նայելուդ արժանի ըլլայ : Ուրեմն գտգ-  
ում շնորհակալ ըլլալէն , ապերամատ երենամ առ-  
ջիդ . չէ , ասոր ճարն ալ ըրեր ես , քու միածին որ-  
դիդ մեղի տուեր ես որ աս սուրբ պատարագովք քեզի  
կը նուիրենք . իրաւցնէ որտիս մած միթարանք է ”ը

ասով քու բարերարութիւններուդ արժանաւոր հա-  
տուցումկրնամընել . վասն զի ինչպէս որ քու բարու-  
թիւնդ անշափի է , ասանկ ալ աս սուրբ պատարագին  
արժեքը չափ չունի : Ուրեմն իմերափառագիառւթեանտ  
նշան , իմ գոհութեան աեղին , ընդունէ աս հատուցումն  
որ քու միածին որդիդ աս պատարագովն ինծի համար  
քեզի կը նուիրէ , :

Ետքն Առեք կերեքէն ինչուան ի սուրբ ՚ի սուրբը  
կրնաք այ բարկութին ինջեցընելու ջանալ , այմէ թողութի  
խնդրելով : Ուստի ընդհանրապէս մեքերնիս բերելով  
ըրած մեղքերնիս որոնցմով այնշափ անդամ զինքը բար-  
կացուցեր ենք , ու հոգինիս իր ձեռքէն առեր սատա-  
նային ձեռքը առեր ենք , զզանք սրտանց ու հաստա-  
տուն կերպով առաջադրենք վարքերնիս փոխել , մէյ-  
մըն ալ իրեն գէմ ջնել , և ածային արդարութեանը  
հատուցում ընելու բազմանկով , վասնիս իրկելու պա-  
տիժները գագրեցընելու համար , ասանկ կրնանք ըսել՝  
նորէն նորէն , կրկնելով . “ Ով տէր իմ , որչափ իրա-  
ւունք ունիս ինծի բարկանալու , որչափ իրաւունք ու-  
նիս զիս պատճելու , և գտոիկին բոցերուն մէշը ձգե-  
լու . ոհ , ինչպէս կրնամ քու արդար բարկութիւնդ  
ինջեցընելու , ինչպէս կրնամ արժանաւոր հատուցում  
մը ընելու այնշափ քեզի գէմ ըրած մեղքերոււ : Բայց  
աչքդ գարձուր մէյմը , նայէ միածին որդիդ որ ինծի  
համար քեզի կը նուիրէ իր ամմեն շարչարանքներն . իր  
թափած անդին արունն , իր մահօւանն և ամմեն քա-  
շած ցաւերուն անհօւն արդիւնքը . նայէ միածին որ-  
դիդ՝ որ քու առջնադ խոնարհէր և ինծի համար ոզոր-  
մութիւն կը ինդրէ . աես իր վէբքերը , տես իր սուրբ  
արիւնը , տես իր ըրած զոհն որ հիմայ հսու նորէն կը  
նուիրէ քեզի . ու թէ որ սիրտգ կը գիմանայ նէ՝ մի  
գթար վրաս , մի ներեր , պատժէ զիս , : Ասանկ ըրեք .  
սիրելի որդիքա , ասանկ սորվեցուցէք ձեզի պատարա-  
ցին ատենն այ առջին դրէք Քնի ըրած նուելքն , իր  
շարչարանացն ու մահօւան արդիւնքները . բոլոր սրտանց  
Յնին հետո նուիրեցէք այ իր ըրած զոհն , ու գիտցէք  
որ անկեց զօրաւոր բան չիկայ այ բարկութիւնն ինջե-  
ցընելու , ածային արդարութեանը հատուցում ընելու ,  
և իր գութը մեր վրայ շարժելու :

Իսկ օրհնութենէն ետքն , այսինքն ի սուրբ ՚ի սուրբէն

ինչուան Օրհնեալք եղերուքը, կրնաք ձերինդիրքներն ընել այմէ, ինչ շնորհք ինչ օգնութիւն որ հարկաւոր է ձեզի, հոգևոր ու մարմնաւոր: Հոն է ատենն աս ամման բաները ինդրելու, հոն է ատենն որ ած մեր աղօթքը լուսէ, մեր խնդիրքը կը կատարէ: Աղօթքը միշտ աղէկ է, միշտ օգտակար է: բայց պատարագ տեսնելու ատեն եղած աղօթքը շատ աւելի զօրաւոր է: Ինչ շնորհք որ կուզէք նէ այմէ՝ հոն ինդրեցէք, որչափ ալ մեծ ըլլայ խնդիրքնիդ, թէ որ ջերմեռանգութեամբ և բասծ կերպովս տեսնեք սուրբ պատարագն, ած աղօթքնիդ կը լսէ Քնի սիրոյն համար՝ որ իրեն կը նուիրէք: Վասն զի ան ատենը գն աէրն մեր ինքը ձեր աղօթքն՝ իր չարչարանացն ու մահուանն արգիւնքներով մէկանդ, այ առջին կը գնէ, ու կազաչէ որ ընդունի ձեր խնդիրքը: Հիմայ կուզէք որ հայրն երկնաւոր տեսնելով իր միածին որգաւոյն տտ կերպով աղտաշանքը՝ ջիւսէ իրեն. ինչպէս կրնայ իրեն չէ ըսել, ինչպէս կրնայ սիրալ գիմանալ՝ անոր մեզի համար թափած արիւնը տեսնելով: Չէ, կարելի չէ որ մտիկ ցնէ իրեն, ուրեմն պատարագին ատենը խնդրենք այմէ ինչ որ մեզի հար կաւոր է հոգեւոր ու մարմնաւոր Փամմէն շնորհք և օգնութիւն խնդրենք իրմէն, անկեց յարմար ատեն չիկայ՝ որ այ ընդունելի ըլլայ մեր խնդիրքը: Վասն զի ինչ մեծ բան ալ որ խնդրենք իրմէն, ինչ մեծ բան ալ ըլլայ իրեն մեզի առւածը, մեր առւածին չի հտանիր, վասն զի մենք իր միածին որգին՝ ամմեն քաշած նախատինքներովն ու չարչարանքներովը, բոլոր թափած արունովը, խաչելութեամբն ու մահուամբն, իրեն կը նուիրենք: Սուրբ Հերոսիմոս կըսէ որ ած չէ թէ միայն խնդրած շնորհքնիս կուտայ սուրբ պատարագին ատենը, որոնք որ մեր հոգւոյն օգտակար էն, այլ շատ սնդամ չիխնդրածնիս ալ վրան կաւելցնէ: Ո՛չչափ հոգեւոր ու մարմնաւոր փորձանքներէ, որչափ անդամ մեռնելու վասնդներէ ալ կը խալսինք սուրբ պատարագին զօրութքը: Մեծին Գրիգորի Խոսքն է. “ Ով որ առաջւցները պատարագը կը տեսնէ, շատ փորձանքներէ կը խալսի,, Խակ սուրբ Օգոստինոս ասկէց աւելի բան մըն ալ կըսէ. “ Ով որ ջերմեռանգութեամբ առաջւցները պատարագ կը տեսնէ, յանկարծ ական մահուընէ կը խալսի,, յանկարծ ական մահուընէ որ՝ մեղաւորի մը համար անկեց

մած պատմիմ ցի կունար ըլլալ։ Տեսէք ուրեմն որ սուրբ պատարագին ջերմեռանդ եղողները՝ չէ թէ մայն խնդրած բաներնին կընգունին այսէ, այն հակ անանկ շնորհքներ՝ որ մաքերնէն չէ անցեր։ Ջերմառանդութիւնը պատարագ ան անողը՝ կամ մեզաւոր է, և ան տաենն ած իրեն դարձ կուտայ՝ կըսէ որիտենդեան սուրբ ժողովը քը, և կամ այ շնորհաց մէջն է, և ան տաենն ած իրեն յարտառութեան շնորհքը կուտայ՝ կըսէ մծն դրէդոր։

Աս է. սիրելի որդիքս, պատարագն աղէկ տեսնելու գործնական կերպն, աս է սուրբ պատարագէն հոգենոր պառուղ հանելու կերպն, այսինքն պատարագ անանելու առեն մաքերնիս աս պիտոր ըլլայ որ ԳՅի աս մծն զոհն այ նուերենիք՝ զինքը փառաւորելու համար, իրեն շնորհակալ ըլլալու, իր բարկութիւնն ինջեցնելու, իր մէն մնջի հարկաւոր եղած շնորհքները խնդրելու, մանաւանդ հոգիներնուա համար։

Հիմայ որ աս ամմեն զուրցած բաներս լսեցիք և իմաց ինչպէս պէտք է պատարագ տեսնել, հիմայ ըակը ինծի, սիրելի որդիքս, խելուընիդ ինչպէս կը պառէի խելմը նորելուք քրիֆոնեաներուն պատարագ տեսնելու կերպին վկայ, որ առանց յարդութեան նշան մը տալու, ոտքի վրայ կեցած, ասդիս անդին կը նային, կը խօսին, կը խնատան, մանաւանդ ան ունայինտսէր կնկատիքն որ հագուած կապուած ժամ կուգան, կարծես որ տեսնուելու արահ մը կուգան՝ զիրենիք ցցընելու համար, աւելի իրենիք յարդութիւն ընդունելու, քան թէ այ յարդութիւն ընելու համար, ու պատարագ տեսնելու առեն րոլորովին ուրիշ բաներու վկայ է մաքերնին ըսէք ինծի, ասանկներուն տեսած պատարագը պատարագ է, կրնան անկէց հոգեոր օգուտ մը ունենալ, կրնաք ըսէլ որ տասնկ պատարագ տեսնելով ած կը փառաւորեն, այսէ շնորհակալ կըլլան, այ բարկութիւն կին ջեցնեն, այ սիրու կը շարժեն իրենց խնդիրքն ընելու և զիրենիք օրհնելու 1 Զէ, մանաւանդ ընդ հակառակն կանարգեն զինքն, ապերախտութիւն կընեն իրեն, աւելի կը գրդաեն այ բարկութիւնն, և իր անեծքը կառնեն։ Աս է պատճառն որ շատերը պատարագ կը տեսնեն, ու սակաւ ալ կը տեսնեն, առանց անկէց օգուտ մը քաղելու, վասն զի վախճաննին պատարագ

տեսնել չեւ, կամ գոնէ պէտք եղած կերպով չեն  
տեսներ:

Ուրիշ հարցմունք մըն ալ ընեմ. թէ որ սուրբ պա-  
տարագն առանկ անդին գանձ մըն է ամմեն տեսակ հո-  
գեոր հարսառութեան՝ որ ած առւեր է հոգինիս հարը-  
առաջնելու համար, թէ որ սուրբ պատարագն առանկ  
մեծ զոհ մըն է որ մեր ամմեն պարտքն անով կը վճարենք  
այ, այսինքն ած կը փառաւորենք, մեր շնորհակալունք  
կընենք իրեն, իր բարկութիւնը կինջեցընենք, և ամմեն  
հարկաւոր շնորհք և պանութիւն կընդունինք իրմէն,  
ամօթ բան չե՞, և խիստ մեծ ամօթ, որ քրիստոնէից մէ-  
ջէն շատերուն հոգը չէ պատարագ տեսնել, և ինչուան  
կիրակի օրեր ալ պատարագ մը տեսնելը ծանր բան կը  
սեպէն, անոր համար ալ կարճ պատարագները կը փըն-  
ալունն, ար ջերմառանգութիւն բերելու տեղը՝ մար-  
գուն միաքը կը ցրուեն, ու հասարակ բան մը կը դար-  
ձնեն սուրբ պատարագը: Այս, սիրելի որդիքս, կա-  
րեցի բան է որ այսչափ քիչ հոգ ունենաք ձեր հո-  
գույն վայ. կարելի բան է որ հոգերնիդ ըլլայ ձեր  
պարտքերը վճարելու այ, և իր շնորհքին արժանի ըլ-  
լարու, որ յաւիտենական փրկութեան կարենաք հաս-  
նիլ: Մի ըսկը որ գործքերնիդ առուառունիդ զբաղ-  
մունքնիդ չեն թողուր ամմեն օր պատարագ տեսնելու.  
Թէ որ առենը բաւեր նէ՝ հիմայ ձեզի ինչ օրինակներ  
կը բերէի ամմեն կարդի մարդկանցմէ, թագաւորներ,  
իշխաններ, զօրավարներ, վաճառականներ, արուես-  
տաւորներ, և ինչուան երկրագործներ, որ ձեզմէ շատ  
աւելի զբաղմունք ունենալով միշտ առեն կը դանէին  
ամմեն օր սուրբ պատարագը տեսնելու, և շտա անդամ  
նաև մէկ պատարագով մը դոհ չէին ըլլար. անոր հա-  
մար ալ՝ չէ թէ միայն հոգեոր շնորհքներ կընդունէին  
այմէ, այլ նաև մարմառոր յաջողութիւններ: Կրնայի  
անանկ օրինակներ ալ բերել. որ չէ թէ միայն իրենք  
ամմեն օր պատարագ կը տեսնեին, այլ նաև իրենց ամ-  
մեն ծառաներուն աղախիններուն ու բոլոր անուորնե-  
րուն պատարագ տեսնել կուտային: Դիմակը ինչու.  
վասն զի այ սէրն ունէին, հոգինին կը մատծէին. ախ,  
երբոր այ սէրը կայ, երբոր մէկն իր հոգին աղէկ կը  
մատծէ, երբոր իր փրկութեանը վրայ անհոգ չէ, անի-  
կայ առեն կը դանէ: Ուրեմն որոնք որ հազիւ կիրակի

օր պատարագ մը կը աեսնեն, չեւ թէ լուր օրերն ատեն չունենալէն է որ չեն աեսներ, հապա հոգինին շիմաս. ծելէն է, այ սէրը չունենալէն է :

Գիտեմ, դիպուած կըլլայ որ կարելի չեւ առւնը թողուլ ու պատարագի երթալ. գիտեմ, երիկ մարդիկ կան անանկ բնուի ունեցող՝ որ չեն թողուր իրենց ընաանեացն ասմեն օր ժամ երթալ, ակրեր ու խաթուններ կան որ չեն թողուր իրենց ծառաներուն և աղախիններուն ամմեն օր պատարագ աեսնել, քիչ մը հոգիներնին մասն ալու ատեն չեն տար : Ասանկ դիպուածներու մէջ համբերութիւն պէտք է ընել, թողուլ սուրբ պատարագը, առունը կենալ. վասն զի պատարագ աեսնելու արդիւնքը կորաբնցքնեն ալ նէ, հնազանդութեան արդիւնքը կը վաստըկին : Մանաւանդ կնկաիք ալ կան որ ինչուան կէսօր ժամն անցընելով պարտքերնէն ետ կը մնան, ատանը բաներն երեափ վրայ կը թողուն, ու պատճառ կըլլան ուրիշի կիրք ելլելու, ատանը մէջ խռովու թիւն մանելու. ատանկներուն ըրած ջերմառանդութեղը տարակոյ չիկայ որ ջերմառանդութիւն չէ. գէշ է ըրտծնին : Իմը սածու անոնց համար է որ առանց աս վասնդներուն կրնան երթալ պատարագմին տեսնել, և անհոգ կըլլոն . ասանկներն իրենց հոգւոյն մեծ վնաս կընեն : Մի կարծէք որ պատարագ աեսնելու ատեննիդ պարապ կերթայ, անկէց աղէկ չէք կրնար անցընել ատեննիդ : Ի՞նչ աղէկ բան է առտուանց պատարագ մը աեսնել, օրը պատարագով սկսիլ. ած կօրհնէ զձեզ ու ձեր աշխատանքն, ու գործքերնիդ կըյաջողիք . հոգեորի կողմանէ ալ. մարմնաւորին ալ : Յուսամ որ ամմեն ըստածներս աղէկ հասկըցաք . ըստածիս պէս ըրեւէք, ստէւէք պատարագ տեսնէք, ըստ կերպովս տեսնէք, գոհ կըլլաք՝ հոս ալ և անդին ալ յաւիտեան :

ՅՈՐԴԱՐԱԿ ՃԿԸ.

Սարբ եկեղենայ Երիբոր գործուիրանդին , այսինքն պահանջման և ծամ բռնելու վրա :

Սուրբ եկեղեցնայ առջի պատուիրանքը բացատրեցի ձեզի , ըստ որ պարագանան էք կիրակի և տօն օրեր ամբողջ պատարագ մը տեսնելու , ցցուցի ձեզի ինչ մեծ գանձ տուած է մեզի քն տէրն մեր իր սուրբ պատարագով , սորվեցուցի ձեզի ինչ կերպով պիտի պատարագ աեսնէք որ հոգիներնուադ օգտակար ըլլայ : Հիմայ սկսիմ պիտոր երկրորդ պատուիրանքը բացատրելու , այսինքն մեծ պահճքն և ուրիշ ծոմերն ու պահքերը :

Տրիտենգեան սուրբ ժողովքը կըսէ որ “ քրիստոնէին բոլոր կեանքն ապաշխարտնք մը պէտք է ըլլայ ” . (Նիւու . ժկ . յղ . վերջին օձմ .) Այիշա մահացաւցմունք , միշտ ապաշխարտնք . ո՞հ , ասիկայ շտաերուն անկանք կը խայթէ , քրիստոնէից մէծ մասն աս բանս չուզեր լսել . բայց աս ասանկ է , քրիստոնէին կեանքը շտրունակ ապաշխարտնք պիտոր ըլլայ : Զե թէ ած մեր բարեգութ աէրը կուզէ և կուրախանայ մեր վշացը մեր նեղութի քաշելուն վրայ , այլ վասն զի երկու պատճառաւ անանկ հարկաւոր է մեզի ապաշխարելն որ առանց անոր ըլլայր : Ամմենքս ալ թշուառաբար մեղաց տէր ենք , ած բարկացուցեր ենք , և ալ գէշն ան է որ շարունակ զինքը կը բարկացնենք : Իրեն ըրած անիրաւութիւննիո ինչ ծանր բան ըլլալն և ոչ կընանք ըմբռնել . ած իր ոզարմութիւնն ամբն երբոր մեր զզջումը կը աեսնէ , կը ներէ մեր մեղացն և յաւիտենական պատիժներէն կը խալըսէ : որսնց արժանի եղած ենք մեր մեղքերովք . բայց իր գարութիւնը միշտ կը պահանջէ որ կըցածնուա շափի հատուցում ընենք իրեն : Ու որովհեաւ այ գէմ ըրած անիրաւութիւններնուոս ոչ երթէք բաւական հատուցում կընանք ընել , և ըրած մեղքերնէս ՚ի զատ՝ նորէն ալ ծանր կամ թեթև մեղքելնիս պակաս չեն , անոր համար պէտք է որ շարունակ ապաշխարենք՝ այ արդա .

բութեանը հատուցումընելու համար, ուստի “Գրիս-  
տոնէին բոլոր կեանքը ապաշխարանք պէտք է ըլլայ”, :  
Մէջմըն ալ՝ ամմնքս չար յօժարութիւններ անկարգ  
կրքեր ունինք, որ զմեղ գէա ՚ի մեղքը կը քաշեն. “Զի  
միտք մարդկան հաստատեալ են ՚ի խնամն չարի ՚ի ման-  
կութենէ իւրմէ, . (Ծն. շ. 21.) Ուրեմն ինչպէս որ  
միշտ աս կրքերը ներսերնիս կան, առանկ ալ միշտ ա-  
պաշխարանքն ու ճգնութիւնը պակաս պիտի չընենք որ  
կարենանք ան կրքերը զապել ու մեղքի մէջ չիյնալ.  
վասն զի անիծած մեղքն է մեր կործանումը, ան է որ  
զմեղ արքայութեան յաւիտենական երջանկութենէն  
կը զրկէ, և գժողիքին յաւիտենական տանջանքներուն  
մէջը կը ձգէ :

Անոր համար է որ սուրբ գիրքն ամմնն աեղ զմեղ կը  
յորդորէ ապաշխարելու, թէ որ կուզենք փրկութեան  
համնիլ. “Դարձարուք առ իս յամենայն սրտէ ձերմէ,  
պահօք և լալով և կոծելով, . (Յոհ. թ. 12.) այսինքն  
բոլոր սրտանց դարձի եկէք, ապաշխարեցէք, պահօք  
բռնեցէք, լացէք մեղքերնուդ փրայ: Գրիստոս տէրն  
մեր ալ սուրբ աւետարանին մէջը կըսէ. “Եթէ ոչ  
կամիցի զինի իմ գալ, ուրացի դանձն և առցէ զնուա-  
խւր, և եկեսցէ զինի իմ, . (Մտթ. ժդ. 24.) այսինքն  
ով որ կսւզէ ետեւս գալ, ճշմարիտ քրիստոնեայ ըլլայ.  
պէտք է որ ինքիրմէն հրաժարի, խաչ մահացուցում ա-  
պաշխարանք քաշէ. չէ նէ՛ ճշմարիտ քրիստոնեայ շը-  
լար, ու փրկութեան չի համնիր: Սուրբ Յոհաննէս  
Մկրտիչն ալնոյն բանը կը քարոզէր. “Արարէք այսու-  
հետեւ պատուզս արժանիս ապաշխարութեան, . (Ղյ. ժ-  
դ. 8.) այսինքն ապաշխարութեան արժանի գործք  
ըրէք, մի ուշացընէք, վասն զի կացինը ծառին քովէ  
գրած է, զարկած կտրածին պէտ՝ ծառը գետին և  
պառկի, այսինքն կեանքերնիդ կը լմընայ. “Ահաւ-  
սիկ ասապաթ առ արմին ծառոց կայ, : Ետքը Ք՛ տէրն  
մեր աս վճիռը կուտայ. “Եթէ ոչ ապաշխարիցէք,  
ամենեքին նոյնպէս կորնչիթիք, . (Ղյ. ժդ. 5.) այս-  
ինքն թէ որ ապաշխարութիւն շընէք նէ, ամմնքդ ու  
անոնց պէս կը կորսուիք :

Անոր համար ալ առաքեալներն որ Քնի եակէն գնա-  
ցին՝ ամմնն տեսակ նեղութիւն վիշտ չորչարանք քաշե-  
ցին. անոր համար Պօղոս առաքեալիր մարմնը կը տան-

ջեր՝ որ զսպէ . “ Ճնշեմ զմարմինո իմ և հնազանգեցանեմ ” , . (ա . կոր . թ . 26 .) անոր համար սուրբերն այնչափ ճգնութիւն և ապաշխարանք ըրին . կար դանք սրբոց վարքն ; տմմենքն ալ աս ճամբով ֆրկութեն հասան , մէկն աս կերպ մէկայն ան կերպ ճգնութիւն և ապաշխարանք ընելով : Ուրեմն թէ որ մենք ալ փըրկութեան հասնիլ կուղենք նէ՝ պէտք է որ ապաշխարքնք . առանց ապաշխարանաց չենք կրնար այ արդարութեանը հատացում ընել մեղքերնուս համար որ ըրեր ենք ու կընենք . առանց ապաշխարանաց չենք կրնար մեր կրքերը զսպել , որ զմեզ մեղքի մէջ կը ձգեն , ու մեղքէն դժոխքը : Բայց ուր կը զանես ան քրիստոնեաներն որ ապաշխարանք ուղեն ընել . ամմենքն իրենց հանգիւոր կը փնտըռեն , իրենց ուսել խմելն , իրենց զբանաքն , իրենց ուզածը . չեն ուղեր նեղութիւն քաշել , մահացուցմունք ընել , խաչի համբերել , և ոչ հարկ եղած ատենը , և ոչ երբոր ած տռիթ մը կը խրկէ : Անոր համար սուրբ եկեղեցին այսէ լուսաւարուած՝ օրեր սահմանեց տարուան մեջն որ քրիստոնեաները ծոմբանեն ու պահք պահեն :

Սուրբ եկեղեցին որ հաւատացելոց հոգեոր բարիքն ու փրկութիւնը միշտ կը հոգայ . դիմանալով որ ատեն պիտոր գայ՝ քրիստոնեաներն իրենց կրքերը մահացուցմունքներով զսպելու աեղը՝ կրքերնին դոհ ընելու նային պիտոր , մեղք պիտոր ընեն՝ ու ապաշխարանք ընել չեմտածեն պիտոր , անոնց միտքը ձգելու համարոր ինչպէս հարկաւոր պարոքերնին է ապաշխարանք ու մահացուցմունք ընելն , ու զամմենքն յարդորելու համար որ ապաշխարեն , օրեր սահմանեց ու հրամմեց որ ան օրերն ամմենքն ալ ծոմբ բռնեն կամ պահք պահեն : Ուստի շաբթօւն երկու օրը չորեքշաբթին և ուրբաթն արգիլեց որ միս չուտեն , ուստի առանց օրինաւոր պատճառափ ուտողը մահացու մեղք կը գործէ . ասանկ ալ ատրուան մեջ ուրիշ օրեր որոշեց որ քսանըմէկ տարուան եղողները պահքին հեա ծոմ ալ պահեն . և ասոնցմէ ՚ի զատ մեծ պահքն ալ գրաւ որ քառսուն օր միակերպ պահք ու ծոմ բռնեն :

Բայց եկեղեցնայ հրամմելէն ի՞նչ օգուտ , երբոր շատերը խղճանանք չեն ըներ , չեն հնազանգիր . պահք չեն պահեր , ծոմ չեն բռներ , կամ բռնեն նէ ալ՝ ա-

նանկ կը բռնեն որ տպաշխարանք կընեն ցըսուիր : Քանի որ աշխարհք աշխարհք է , պահք ու ծոմ միշտ եղած է ապաշխարանքի համար , և ինչ բարկութիւնն ինչեցնելու : ինչուան մովսիսական օրինաց մէջ ող , ինչուան ընական օրէնքին մէջն ալ , ինչուան հեթանոսաց ու կուտպաշտից մէջն ալ : Խակ հիմայ քրիստոնեաներն որ քնի հետեւզները պիտոր ըլլան , անոր որ բոլոր կեանքը մահացուցունք և ապաշխարանք էր , աս մեր հիմա կուան չնորհաց օրէնքին մէջն՝ անտանելի բեռ մը կը ուեպեն պահքն ու ծոմը , և կամ ամեննին հոգերնին չեպահք պահելն , և կամ պէտք եղած կերպովը չեն պահեր : Մանաւանդ մեծ պահքն ինչպէս կը պահուի հիմակուան ատենո , ինչ ապաշխարանք է քրիստոնէից ըրածը . ափսոն որ անձնասիրութիւնն ու մարգու կըրքերն ամմեն բան կապրեն . ափսոն որ երթալով տմմեն բան գէշին գէշ կերթայ , բարեպաշտութեան ու կրօնքի բաներն օրէ օր իյնալու վրայ են , որ մեծ պնաս է հոգւոց ու քրիստոնէութեան : Մեծ պահքն որ ապաշխարութեան ամմենէն հին կանոնն է մեր ուղղափառ կրօնքին . ու չե թե ինչպէս քանի մը ագէտներ . կը կարծեն՝ Հռոմայ քահանայապեաներէն գրուած է , չե թէ ժողովքներէ , այլ սուրբ առաքեալներէն հաստատուած է , ինչպէս կը վկայեն բոլոր սուրբ հարդ . մեծ պահքն որ նմանութիւն մըն է Մովսէաի քառասուն օր պահած պահքին , Եղիայի քառասուն օր ծոմին , ու հետևողութիւն է Քնի՝ որ քառասուն օր ծոմանցուց մեղք համար . մեծ պահքն որ առջի քրիստոնեաներն այնպէս կը յարդէին ու խիստ կը պահեին . ինչ յարդ ունի հիմայ , ինչպէս կը պահուի . չեմ ըսեր ազգատներուն համար՝ որ բոլոր ատրին աշխատելու և նեղութիւն քաշելու հետեն , հառա անոնց որ հանդիսա կեանք կանքնեն , աշխատանք ինչըսել է՝ չեն գիտեր , անոնց կը սեմ , ինչպէս մեծ պահք կը բռնեն : Առելի և անարդ բան մը գարձեր է մեծ պահքն , անունը միայն մնացեր է մեծ պահքին . և ան որ այ բարկութիւնը պիտոր ինչեցըներ , այ արդարութեանը հատուցում մը պիտոր ըլլար , աւելի կը գրգռէ այ բարկութիւնը մեր վրայ :

Քրիստոնէից ինչ աստիճան թուլցած ըլլալն իմանալու համար՝ հերիք է որ հիմակուան բռնած մեծ պահքնիս առջի քրիստոնէից բռնածին հետ բազգատենք , որ

ինչուան երեքտատաներորդ դարը կը բռնէին : Պատմութիւններէն յայտնի է . անոնց բռնած մեծպահքն աստեղ էր : Միս ըսած բանը բերաննին չէին գներ , ընդհանուր տնօրինմունկըներուն շուքը չիկար , մասնաւոր անձինք ալ թէ որ հրաման առնէին նէ՝ խիստ մեծ հարկաւորութեան համար կը արուեր : Եւ ոչ կաթնեղէն կուտէին , ոչ կարագ , ոչ պանիր , և ոչ հաւկիթ , և ոչ խոշոր և ազնիւ ձկներ ու համով կերակուրներ կուտէին . վասն զի ասանկ պահք պահէլը , մէկ որկրամուլութիւնը մեկալովը փոխել մըն է , և պահքին արգիւնքը կորանցնել է , կը սուրբ Օգոստինոս : Խղոսեղէն կերակուրներով , աղած ու մանր ձկներով , հասարակ կերակուրներով գոհ կը լսային : Գինի խմել չիկար , և ոչ կերակրոյ ատեն , ինչպէս կը վկայէ սուրբն Կիւրեղ . կերակրէն գուրս և ոչ ջուր կը խանէին . Պինչպէս պատմութիւն կը վկայէ : Օրուան մէջը մի անգամ միայն կերակուր կուտէին , վասն զի առաջուց իրիկուան բանուտել չիկար , կէմորուան կերակուրն իրիկուան կուտէին՝ բոլոր օրը ծոմ կենալէն ետքը : Աս սովորութիւն իրիկուան երեկոյեան ժամերգութենէն ետքը կերակուր ուտելու՝ ինչուան սուրբ Բեռնարդոսին ատենն ալ կար . անոր համար իր քարոզներուն մէկուն մէջը կը սէ . “ ինչուան հիմայ մենք միայն էինք բոլոր օրը ծոմ պահողները , բայց հիմայ որ մեծպահքն Փեկաւ՝ մեղի հետ ամմենքը ծոմ կը պահէն , աղքատն ու հարուստն , իշխանն ու թագաւորն , ամմենքն ալ , ” : Անոր համար ալ է որ , կերակուրը կէսօրն ուտելու սովորութիւնը մանեղէն ՚ի վեր , սուրբ եկեղեցին ուղեց որ երեկոյեան ժամերգութիւնը կէսօրը կերակուր ուտելէն առաջըստի , որպէս զի մնայ յիշատակն որ հին ատենն իրիկուան կուտէին կերակուրը : Ասանկ էր հին քրիստոնէից մեծ պահք պահէլը :

Իսկ հիմայ ինչպէս կը պահուի . ինչ է բռնուած ծամը : Սուրբ եկեղեցին շատոնց հրաման առուած է , ինչուան իրիկուն ծոմ պահելու անդը՝ կէսօրը կերակուր ուտել . խոտեղէն ու ձկնեղէն կերակուրներու հետ՝ խիստ գիւրաւ ալ հրաման կուտայ կաթնեղէն ալ ուտելու . և որկրամուներն որ ամմենէն աւելի պէտք ունին ապաշխարանք ընելու՝ կրնան ամմեն տեսակ ազնիւ և համով կերակուրներ ուտել կարագով ու հա-

կթուլ։ Դինի խմելու ամեննեին արգելք չփայ, և բնշ գինի։ շատերն ուրիշ երկրի ազնիւ դիմիներն ալ կը խմն, չէ թէ կերակրոյ առեն միայն՝ այլ նաև կերակրէ գուրս. վասն զի բոլոր օրուան մէջն ալ հրաման կայ չէ թէ միայն ջրով ծարաւնին անցընելու, այլ նաև գինին ՚ի զատ՝ օդի, աև ջուր, և ամենն առասկ ըմպելիք խմելու։ Հիմակուան առենս կէսօրն ազէկ մը կերակուր ուտելէն ՚ի զատ՝ իրիկուան ալ բան ուտելու հրաման կայ, պարագ ստամոքսով չփառափելու համար։ Աս սովորութիւնն ալ գիտէք ինտոր մտեր է. հին առենկ ան կրօնաւորներն որ աշխատանքով կանցնէին օրերնին, ինչուան երկիր ալ կը դործէին, իրիկուան երբոր զանգակ կը զարնէր ներո քաշուելու, աղօթք ու ժամերգութիւն ընելու, ած փառարանելէն ետքը՝ մէկուղ կը ժողջէին. քիչ մը հոգեսոր խօսակցութիւն ընելու, հոգեսոր ընթերցմունք լսելու։ Բայց սրով հետեւ յոդնած ու ծարուած էին, սկսան ըմպելիք մը խմել. ու քիչ քիչ՝ առանց բան մը ծամելու խմելք պատ չխալու համար՝ սկսան պատառ մը հաց թաթիւլ ըմպելիքին մէջ. ասանկով կամաց կամաց սովորութիւն մտաւ պառկելէն առաջ քիչ մը բան ուտելու. անոր համար ալ անունը՝ հոգեսոր խօսակցութիւն մնաց, իրիկուան նախաճաշիկը հոգեսոր խօսակցութիւն կը կոչուի։ Աս սովորութիւնն, այսինքն իրիկուան քիչ մը բան ուտելը, դիւրաւ կրօնաւորներէն աշխարհականներուն ալ անցաւ, բայց առանց անոնց ըրած հօգեսոր ընթերցմունքներուն ու հոգեսոր խօսակցութեանը։ Ուստի հեմայ հրաման կայ կէսօրուան կերակրէն ՚ի զատ՝ իրիկուան ալ քիչ մը բան ուտելու. հերկի է որ շանչը չանցնի, ինչպէս որ ետքն ուրիշ օր սկիտոր ըսեմ։

Հիմայ ըսէք ինծի. աս մեր մեծպահքն առջի քրիստոնէից մեծ պահքին կը նմանի. անոնց մեծպահքին քով գնելու ըլլանքնէ, մեծպահք ըլլուլը կը ճանցուի։ Այսու ամենայնիւ գեռ ծանր և անասնելի կերևնայ, ու մէյմը աս պատճառանքով մէյմը ան պատճառանքով նոր նոր թուլութիւններ մանելու հետ են։ Մէկը կըսէ որ չես գիտեր ինչ ուտելիքդ, բան չես գտներ, պէտք է որ միս ուտես։ Փուժ պատճառանք, բան չի պակսիր ուտելու. բայց աս է որ՝ ուզածը չի կրնար ուտել, անոր համար ուտելու բան չի գտներ. առջններն

Բնչ կուտեին մեծպահքին . խոտեղէն , ընդեղէն , ազգուհաց , և ասոնցմով գոյն կըլլային՝ օրն անդամ մը ուտելսվ . իսկ մենք որ խոտեղէնէն ընդեղէնէն 'ի զատ այնչափ ուրիշ բաներ ալ ունինք ուտելու , գինի ալ կրնանք իմմել . իրիկուաննաթաճաշիկ ալ կրնենք , գեռ գոհ չենք . կը կարծենք որ չենք կրնար գիմանալ . ըսել է որ չենք ուզեր քիչ մը նեղութիւն քաշել . Որը կըսէ որ պահքի բաները սուզ են , բանիս ձեռք չիտար գնելլ . Բայց ի՞նչպէս կըլլայ . կըսէ Բենեգիկառս ԺԴ միծ քահանայասկեաը . բոլոր տարին բանիգ ձեռք կուտայ մախելլ . խաղի՝ զրտանքի՝ թատրոններու՝ սեղաններ , ընելու՝ ունայնասիրութեն համար այնչափ ծափք ընելլ . և երբոր մեծպահք կուգայ նէ , անատենը միոքդ կիշնայ սուզի ինայելն , անատենը միայն ծափք ընելլ բանիգ ձեռք չի տար : Ուրեմն միոքդ ինայութիւն ընել չէ . հաղա որկրամոլութիւնն է որ չի թողուր քեզի պահք պահել . ապաշխարանք ուզես ընել նէ , աւելի քիչ կըլլայ ծափքդ :

Որն ալ կըսէ որ՝ հիմայ մարդուս բնութիւնը փոխուեր է , մարգիկ շատ տկարացեր են , առջիններուն պէս չեն կրնար գիմանալ : Առ ալ խօսք չէ . կը տեսնենք որ Քնի տաերնէն 'ի վեր մարդուս կեանքը չէ կարճըցեր . այնչափ կապրինք հիմայ , որչափ որ ան ատենը կապրէին . թէ որ մարդուս բնութիւնը տկարուցած ըլլար նէ , կեանքն ալ կարճըցած պիտոր ըլլար : Կը տեսնենք ալ որ ամենէն եւել պահք ու ծոմ պահողներն , ի՞նչպէս սուրբ Անտոն ճգնաւորը , սուրբ Խարիոն , սուրբ Հերոնիմոս , սրբուհի մագդաղենացին , ուրիշ այնչափ սուրբ Ճգնաւորներ , մեզմէն աւելի ուժ չէին կրնար ունենալ . վասն զի անոնց շատերուն ծնողըը փափուկ մեծցած , իրենք զիրենք անկարգ կրքերու տօւած մարդիկ էին , որ իրենց ալ զաւկըներուն առողջութեանն ալ պատակար էր . բայց այսու ամենայնիւ անտնի սաստիկ պահք ու ծոմ պահելու գիմացան : Տեսանք ալ որ նաև սուրբ Բեռնարդոսին ատենի ազնուականները . խաթունները , պարոններն , իշխանները , թագաւորներն ու թագուհիներն ալ խիստ ծոմ կը բռնեն եղեր , որը մէկ անդամ միայն ուտելով , ան ալ պահքի բաներ . կաթնեղէն ալ բերաննին չիդնելով : Ուրեմն մենք անոնցմէ փափուկ պիտոր ըլլանք . փուճ պատճառահք .

ներ են, պէտք է իրաւն ըսել. չէ թէ մարդուս բնութիւնը փոխուեր ու ակարացեր է, այլ քրիստոնեաները փոխուեր ու թուլցեր են, առջի քրիստոնեաներուն հոգին չէ մնացեր, Քնի չեն ուզեր հետեւիլ, մահացուց, մունք ապաշխարանք չեն ուզեր ընել, բարեպաշտութիւներմասանդումիւն չունին, անձնասիրութիւննին կոր. քերնին որկրամոլութիւննին կը նային գոհ ընել:

Ըսելու խօսքն աս է. գէշ ատենի հասեր ենք, խիստ գէշ. կրօնքի բաները թուզնալու հետ են, բարեպաշտութեան ամմեննէն հին բաներն ալ ինչպէս է մեծ պահքը՝ պակսելու վրայ են: Բոլոր գիշերը խաղաղութնալու պարելու թատրոնները ժուռ գտլու, գիշերը ցորեկ ընելու՝ ցորեկը գիշեր, բնութիւննին չէ ակարացեր, բաւական ուժ ունին. իսկ երբոր պահք պահելու կուգայ, ուժ չեն ունենար, առսղջութիւննին կը կորացնցընեն ծոմ պահելին՝ որն որ սուրբ եկեղեցին ու հմուտ բժիշկներ մարմնաւոր առսղջութեան ալ օգտակար կը սեպեն: Դժոխք երթալու համար աւելի աշխատացի և առողջութեան աւելի վնասակար բաներ կընեն, քան արքայութիւն երթալու համար:

Գէշ ատենի հասեր ենք. Պօղոս առաքեալին ըստածը բուն հիմայ է, ատեն պիտոր գայ կրակ՝ որ մարդիկ չուզեն պիտոր ողջամբա վարդապէտութեան մաիկ ընել. Տշմարտութիւնը լսել. “Եկեսցէ ժամանակ. զի ողջ մաութեան վարդապէտութեան ոչ անսայցէն և ՚ի ճշ. մարտութենէ անտի գործուցանիցն զսելիս ։” (բ. Տիմ. դ. 3.) առապելիներու սուտումուա բաներու անկած պիտոր կախեն, ու կըքերնուն յարմար վարդապէտութիւն ընող մարդկանց պիտոր հետեւին. “Այլ ըստ իւրաքանչիւր ցանկութեանց կուտեսցն իւրեանց վարդապէտ ըստ մարմաջելոյ լսելեաց իւրեանց, և յառասպելս կործանեսցին,։” Անանկ մարդիկներ՝ որ ճշ. մարտութեան գէմ պիտոր կենան, մաքնընին աւրաւած ապականած, հաւատք օրէնք չունեցող մարդիկ. “Հակառակ կան Տշմարտութեան, մարդք ապականեալց մոօք, անպիտանք ՚ի հաւատս,։” (բ. Տիմ. դ. 8.) Անանկ մարդիկ՝ որ Քնի ծառայելու տեղը՝ փորերնուն կը ծառայեն, և անուշ խօսքերով ուրիշ անմնջերն ալ կը մոլորցնեն. “Այնպիտիքն տեառն մերոյ Քնի ոչ ծառայեն, այլ իւրեանց որովայնին. և քաղցրաբանու-

թեամբ պատրեն զսիրտս անմեղաց,, . (Համ. Ժկ. 17:) Կորմ խօսքով անանկ մարդիկ՝ որ Քնի խաչին լծնամի են, մահացուցմունք ընել չեն ուզեր, աստուածնին իրենց փորին է, եռքերնին ալ գժոխըն է . “ Լալով իսկ ասեմ զլշնամեաց խաչին Քնի, որոց կատարածն կարուս է, որոց աստուած որովայնն իւրեանց է,, . (Փետիո. Ֆ. 19:) Հիմայ ըսէք, ասանկ անօրէն մարդիկներով լեցան չէ աշխարհքս . ասանիները չեն որ Քնի և իր սուրբ առաքելոցը վարդապետութեանն՝ զոր գուքն ուսարուք, և խորշեցարուք ՚ի նոցանէ,, . (Համ. Ժկ. 17: Բ. Տիմ. Ֆ. 5:) Ասոր համար է որ ամմն բան գէշ կերթայ, բարեպաշտութիւնը պահսելու վրայ է, ապաշխարանքի վերաբերեալ ամմնէն հին սովորութիւններն ալ՝ ինչպէս է մեծպահքը՝ քիչ քիչ թուլնալու հետ են, և ամմն մահացուցմունք անտանելի կերենայ մեր օրերը :

Բայց ուրիշները գէշ ընելնուն համար մենք ալ պիտոր ընենք . ուրիշները շոր օրինակ տալերնուն համար, առած օրինակնին հարի է որ առնենք . ով ըլլայ տօւսզը նէ՝ թող ըլլայ . իրեն կընէ, մենք տղէկներուն պէտք է հետանիք, բարեպաշտ և առաքինի մարդկանց, սուրբերուն, Քնի աեառն մերոյ տուած օրինակին . ուրիշները գժոխիք երթալ կուզնէն նէ՝ թող երթան, մենք արքայութեան ճամբէն գուրս չելլենք: Պէտք է մոքերնիս գնենք որ մենք քրիստոնեայ ենք, այսինքն Քնի հետևող . իսկ Քնի հետևող ըլլալու համար, պէտք է որ նոյն հոգին ունենանք եղբայրսիրութեան խոնարհութեան մահացուցման և ապաշխարութեան, ինչ որ ինքն ունէր . “ Եթէ ոք զհոգիք Քնի ոչ ունի . սա չէ նորա,, . (Համ. Շ. 9:) Պէտք է մոքերնիս գնենք որ քրիստոնէին բոլոր կեանքն ապաշխարանք պիտոր ըլլայ, թէ այ բարեկութիւնն ինչեցընելու համար, թէ այ արդարութեանը հասուցում ընելու, և թէ կրքերնիս զսպելու և զմեզ մաղքէն պահելու: Պէտք է մոքերնիս գնենք որ սուրբ եկեղեցին աս պարտքը մեզի յիշեցնելու և զմեզ յորդորելու համար որ ապաշխարենք, պահքն ուժոմը գրեր է՝ թէ մեծ պահքին և թէ ուրիշները մը օրեր:

Ուստի ասանկ մոքերնիս դնելով որ աս պահքերն ու ծոմերն ապաշխարանք ու մահացուցմանք ընելու համար գրուած են, պէտք է սիրա ընենք, սիրելի որդիք, աղեկ պահքելու մահաւանդ մեծպահքը, որպէս զի կորենանք ըսել որ ապաշխարանք ըրինք:

Անանկ է նէ, պահքին ու ծոմին հետ պէտք է նաև մեզք ընելին ու մեր անկարգ կրքերէն զցուշանանք: “Մեծ և ընդհանուր ծոմն ու պահքը՝ մեզքէն և անկարգ կրքերէն ետ կենալն է ::, կըսէ սուրբ Օգոստինոս . վասն զի թէ որ մեծպահքն այ բարկութիւնն ին. ջեցնելու համար գրուած ապաշխարանք մըն է . ի՞նչ պէս կրուանք այ սիրան առնել՝ թէ որ զիշքը բարկացը նելին չփադրինք, իրեն գէմ ընելին ետ չիկնանք նէ: Պէտք է նաև զրօսանքներէն ու զուարձութիւնն ըէն մեծպահքին մէջը քիչ մը զցուշանանք, չափաւ րենք մեր ամենն ուղածը. մտիկ ըրէք ինչ կըսէ մեծն Գրիգոր. “Թէ որ ամեննին ապօրինաւոր բան մը ըրած չունիս նէ, կրնաս օրինաւոր բաներուն ամեննն ալ ընել. բայց թէ որ մեզքեր գործեր ես, ու ծանր մեզքեր. պէտք է որ օրինաւոր բաներէն ալ զքեղ զկիս՝ որշտի որ ապօրինաւոր բաներ ըրեր ես ::: Աւրեմն ամենն մարդ թողքնէ իր խոհմանքն, ու աեսնէ որշափ մահացուցմունք ընելու պարոք ունի, որշափ օրինաւոր բաներէ ալ պէտք է ետ կենայ:

Իսկ թէ ինչ կերպով պիտոր ընենք ծոմ բանելու պարտքերնիս՝ որ եկեղեցւոյ պատուիրանքը կատարենք, եկած կիրակի ասոր վրայ կը խօսիմ: Հիմայ աս միոյն ըսեմ որ պատերազմի, ժանապահի, սովի, և ամենն ծանր վատանդներու մէջ այմէ օգնութիւն ընդունելու համար՝ խիստ զօրաւոր բան մը եղած է միշտ ծոմ պահելու: Արտաշէս թագաւորն իր մէկ անօրէն իշխանէն խարուելով՝ ձեռքը հրամանադիր մը տուեր եր բոլոր Հրեաները թրէ անցնելու: Եսթէր սուրբ թագուհին ծոմ պահել առւաւ իրենց, ած ալխալըսեց զիրենք անմեծ վատանգէն: Նինուէ իրեք օրէն պիտոր կործանէր. քաղքցիները բոլորը մէկաեղ ծոմ բանեցին, ած ալ ողորմեցաւ իրենց: Բաւիզուա քաղքին բնակիչները ջուր չունեին, թշնամին բոլոր ջրի ճամբանները կտրեր եր, կամ ծարաւէն պէտք էր մեռնէին, և կամ դռները բանային որ թշնամին գար զիրենք թրէ անցնէր: Յո-

վակիմ քահանայապետն ազօթք ու պահք ապսպրեց .  
ած ալ զիրենք ինալըսեց վատագէն : Յովլսափառ թա\_  
դաւորը բոլոր ժողովրդով վատագի մէջ էր՝ թշնամի\_  
ներուն սոսկալի բանակէն . խիստ ծոմ հրամմեց և ամ\_  
մենքը պահեցին . ած ալ իրենց մեծ յաղթութիւն մը  
տուաւ հրաշքով :

Իսկ եկեղեցական պատմութեան մէջ կը տեսնենք  
որ՝ ինչ չնորհք ինչ մեծ խնդիրը մը որ սուրբ եկեղեցին  
ըրեր է այսէ , միշտ ազօթքին հետ պահք ալ ապսպր\_  
րեր է հաւատացելց . և անովլ այ միրաը շարժեր և  
ածային ողորմութիւնն ընդուներ է : Ուրեմն մենք ալ  
որ միշտ կարօտ ենք այ օգնականութեանն ու չնորհքին .  
սուրբ եկեղեցնայ խրառը բռնենք՝ որ զմեզ կը յորդորէ  
ծոմ ու պահք պահելու , մանաւանդ մեծ պահքին :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃԿԹ .

Ծամ բռնէլու և պահք պահելու ինդպին վաս :

Ենցած կիրակի մեծ պահքին վրայ . և ընդհանրա\_  
պէս պահքին ու ծոմին վրայ խօսեցայ . այսօր մասնա  
ւորապէս ծոմբռնելու և պահք պահելու կերպին վրայ  
պիտոր խօսիմ :

Բայց ոմանք ծոմին անունը լսածնուն որէս , մահա\_  
ցուցմունք ընել՝ ուղածնին չուտել լսածնուն պէս .  
Վախեմ որ խրախին պիտոր . վտոն զի սատանան , կամ  
սատանային պաշտօնն ընողները կըսկսին մէկուն մէ\_  
կալին անկըճէն փափսալ , ինչուկէս որ օձը դրախտին մէջ  
Եւային անկըճէն փափսաց որ ինչո՞ւ համար ած արգի\_  
լեր էր հոն եղած ամենն պտուղներէն ալ չուսմէլ .  
“Զի՞ է զի ասաց ած թէ յամենայն ծառոց , որ իցեն  
՚ի ներքս ՚ի դրախտի այդր . մի ուտիցէք , . (Ծն . դ .  
1.) ՚ինչ զեն կուտայ եղեր ատ աղուոր պատողէն ալ  
քիչ մը ուտելը : Ասանկ կրնան ըսել ան մարմնաւոր  
սատանաներն ալ . որոնց միտքը բոլորովին աւրուած  
ապականած է . “ Մարդք ապականեալք մտօք , . (ա .  
Տի . դ . 8:) ՚ինչո՞ւ համար եկեղեցին կամ որբազան Պա-

աղը պիտոր արդիլէ մեզի ուտելին՝ երբսր անօմի ենք, ու պիտոր արդիլէ ուղածնիս ուտելը. ի՞նչ վեաս կըլլայ եզեր այ տուած բաներն ուտելէն: Այս, սիրելի որդիքս, ըըլլայ որ խարուիք սատանային առ խորամանկ խողերէն. վասն զի հոս քիչ մը ձեր ախորժակը գոհ ընելով, կուզէ անդին յաւիտեան զմեզ գժոփքին մը թշուառ ընել: Սրբազան Պատրի չէ մեծ պահք դնողը. և ոչ եկեղեցական ժողովքներն, ինչպէս անցած կիրակի ըսի. թէ և անոնցմէ ալ գլոււած ըլլար նէ, պարտըկան էինք սլահելու, վասն զի ան կը հրամանէ որ իրենց հնազանդինք: Բայց անոնք չեն դնողը, սուրբ առաքեալներն են, ինչպէս կը հաստատեն ամմեն սուրբ հայք, ու սուրբն Լևոն. “Առաքելական սահմանագրութիւն քառասնօրեայ ազուհացից,, կըսէ: Առարք Օգատինոս ալ մեծ պահքին համար կըսէ որ Քնի առենէն ետքն անմիջապէս սկսած է, ու միշտ սուրբ եկեղեցւոյ մէջը պահուած. ուստի չի կրնար ուրիշներէն գրաւած ըլլալ. բայց միայն առաքելոցմէ: Տեսէք ուրեմն ինչպէս պէտք է յարգել. ի՞նչ զգուշութեամբ պահել մեծ պահքն որ այսափ հին սովորութիւն է՝ եկեղեցւոյ հետ սկսած. առաքելոցմէ դրուած, և ամմեն առենի հաւատացեալները սլահեր են մեծպահքը Մավսէս և Եղիա մարգարէներուն պէս, ու Քնի առեառն մերոյ հետեւելով՝ որ մեզի օրինակատլու համար, քաստուն օր, քառսուն գիշեր ծոմ պահեց. “ Եւ պահեալ զքուասուն աիս և զքուասուն գիշեր,, . (Մտթ. կ. 2:)

Անանկ է նէ, որն է ծոմ ու պահք պահելու կերպն. ի՞նչ բան հարկաւոր է մանաւանդ մեծ պահքն աղէկ պահելու: Պէտք է մէյմը՝ միս ու կաթնեղէն չուտել պահք օրերն. աս պարտքն ամմենուն ալ է, նաև չտփահաս աղոց՝ որ գեռ ծոմ բռնելու պարտքիան չեն. մէյմըն ալ՝ ծոմի օր մէկ անդամ միայն կերակուր ուտել, ան ալ իր առենին:

Պահքի կողմանէ գիտնալու բաներնիդ աս է որ, ու տիքի կերակուր ուտելու անօրինմունքը՝ ծոմ բռնելու պարտքը չի վերցներ, ըսել է որ ծոմի օր կաթնեղէն կամ մնեղէն սւաելու հրաման սանեցողը՝ կերակոյ առեն միայն, այսինքն մէկ անդամ միայն կրնայ ուտել օրուան մէջ. [թէ որ ծոմէն ալ աղստ ըլլալու հրաման չունի նէ:]

Ըստ որ ծոմբ օրերը մէկ անդամ միայն կերակուր ու աելու է . ուրեմն կերակրէ դուրս ինչ ար ուտելու ըլլայ մէկը նէ՝ ծոմը կաւրէ , ու ծանր մեղք կը գործէ : Չէ , ծամ աւրելու մեղքը թեթև ալ կրնայ ըլլալ : Թէ որ կերածը պղտի բան մըն է , զոր օրինակ ընկուզ մը թուղմը և այլն , և առանց պատճառ մը սւնենալու՝ սոսկ տիտրժակն ուզելուն համար կուտէ , իրաւ՝ որիրամութիւն է , բայց ներելի մեղք կըլլայ . իսկ թէ որ կերածը մեծ բան է , մահուշափ մեղք կըլլայ : Բայց դնենք որ մէկուն կերածը քիչ բան է , պատառ մը հաց է , բայց նոյն օրուան մէջը քանի մը անդամ պատառ մը բերանը կը գնէ՝ մէկուն մէկացին չէ ցըսելու համար , ապիկայ ծոմը կտրէ : Կայ ու կայ կաւրէ , թէ որ քանի մը հեղ կերածը հասնի այնշափ բան ըլլալու՝ որ հերիք է ծանր կերպավ ծոմը աւրելու :

Թէ որ ծոմի օր մէկ անդամէն աւելի հրաման ցիկայ կերակուր ուտելու նէ , ինչպէս կըլլայ իրիկուան ճաշիկ ընելը : Անցած կիրակի ձեզի ըսի երեկոյեան ճաշիկն ինչպէս սկսիլը , որ հիմայ սուրբ եկեղեցին հրաման սուրած է ընելու . Վասն զի այնշափ քիչ բան է իրիկուան կերուած բանն որ՝ չուտելու պէս է : Ուստի անոնք որ իրիկուան շափը կանցընեն , չի կրնար ըսուիլ որ մէկ անդամ միայն կերակուր կուտեն , այլ ծոմերնին կաւրէն :

Ուրեմն ի՞նչ ու ո՞րշափ բան կրնայ ուտուիլ իրիկուան ճաշիկին՝ որ ծոմը չաւրէ : Որովհետեւ ամմեն մարդուն կազմուածքն ու կարօտութիւնը նոյն չէ , անոր համար ալ ամմենուն մէկ կանոն մը չի տրուիր . ընդհանուր կանոնն աս է որ իրիկուան քիչ պէտք է ուտել , պէտք է քիչ մը անօթութիւն քաշէլ՝ ապաշխարանք ընել : Այս կանոնովք քրիստոնեայ մը որ այ երկիւզն ունի , իրիկուան ճաշիկին շափը կը պահէ : Ուրիշ կանոն մըն ալ թենեդիկոս ձի՞ հռոմայ մեծ քահանայտպեալ կուտայ երեկոյեան ճաշիկին համար , այսինքն բարեպաշտ ու խղճմանքաւար մարդկանց յարմարիլ՝ ի՞նչ ու որշափ որ անոնց սովորութիւնն է ուտելու : Անոնց սովորութիւնն է ծոմի օր իրիկուան ուտիքի բաներ չուտել , ոչ միս , ոչ կաթնեղէն , համով եփած կերակուրներ ալ խոշոր ձկներ ալ չեն ուտեր , այլ կարծ խօսքով բարեպաշտ ու խղճմանքաւոր անձինք հացով քիչ մը մանր

կամ աղած ձկներ կուտեն . քիչ մը խոտեզէն . քիչ մը պտղեղէն , խնձոր , տանձ , նուշ , ընկուզ , չոր թուզ , և ասոնց նման բաներ : Իսկ չափին կողմանէ՝ բոլոր կերածնին իննառուն տրեմի չի հասնիր . աս է կանոնն , աս կեց աւելին ծոմը կաւրէ : Թէ որ աս ալ մէկուն քիչ երենայ նէ , կըսեմ որ առջի քրիստոնեաներն ամենենին բան չէին ուտեր . կամ պատառ մը հացով ու գաւաթ մը ջրով կանցրնեին իրիկունը . կամ աս ալ կըսեմ որ արքայութեան ձամբան նեզ է , գժոկքինը լայն . ով որ կուզէ փրկուիլ նէ , նեղ ճամբան պիտոր բռնէ :

Կը մնայ որ ծոսմ օրեր կերակուր ուաելու ատենին վրայ ալ ըսեմ : Առջի քրիստոնեաներն իրիկուան ժամերդութէն ետքը կուտեին , ինչպէս անցած կերակի ըսի . աս սովորութիւնը քշեց ինչուան հազար իրեք հարիւրն . ետքն սկսան իննին ուտել . այսինքն իրեք ժամ կեսօրուընէ ետեւ . աս սովորութիւնն ալ ինչուան հազար հինգ հարիւրը քշեց : Անկեց ետքն , ինչպէս որ ամենն բան երթալով կը թուզնայ , սկսաւ կերակուրը կէաօրն ուտելու սովորութիւնը , ինչպէս ինչուան հիմայ ալ կընենք սուրբ եկեղեցնայ հրամանաւը : Բայց աս հրամանը շարգիլեր որ կեսօրուընէ իրեք չորս ժամ ետքը շիկրնանք ուշացընել կերակուր ուտելը , հապա միայն կեսօրուընէ առաջ ուտելը կարգիլէ . մանաւանդ որը սկսի որ մէկն ուշացընէ կերակուրն , այնչափ աղէկ է բռնած ծոմն ու հին կանոնին յարմար :

Ուրեմն թէ որ մէկը կեսօրուընէ կէս ժամ առաջ ուտելու ըլլայ կերակուրը նէ , մեղք կը դործէ : — թէ որ պատճառ մը ունի ուռաջ ուտելու նէ , կէս ժամը զենք տար . պատճառ մը չունի նէ . ներելի մեղք կը դործէ . իսկ ժամ մը առաջ ուտուլը՝ ծոմը կաւրէ , և գլխաւ . որ բանի մէջ եկեղեցւոյ հրամանին դէմ ընելով՝ ծանր կը մեղանչէ :

Բայց որովհետեւ հիմայ հրաման կայ ծոմի օրեր իրի . կուտան ճաշիկ մը ընելու , չի կրնար մէկն իրիկուան ընելու ճաշիկը կէսօրն ընել . ու կերակուրն իրիկուան ուտել : Առանց սյատճառի չի կրնար . բայց թէ որ պատճառ մը ունի նէ , զոր օրինակ կէսօրը թէ որ զբաղանք ունի , կամ իրիկուան քիչ ուտելով չի կրնար աղէկ քուն ըլլալ նէ . կրնայ կարգը փոխել , կերակրին տեղը ճաշիկ ընել . բայց միշտ կէսօրը կամ կէսօրուընէ կէս ժամ առաջ :

Ծորմպահնելու պարտքին վրայ խօսելէն հաքը, հիմայ համառօտ մը ըսեմ ծոմէն ազատ ըլլալու պատճմառներուն վրայ ալ: Առջև պատճմառ հառակն է. վասն զի ազաքն որ քսանըմէկ տարիին դեռ չեն լմբնցուցած, պարտղկան չեն ծոմ բռնելու . առաջուց տղաքն ալ ծոմ կը բռնէին, ով որ պատճութիւն կարգացեր է նէ դիակ: բայց հիմայ սուրբ եկեղեցին ազատ ըրած է զի բենք: իսկ ծերերը թէ որ հիւանդու են, ուժէ ինկած են, և առանց ծանր նեղութեան չեն կրնար ծոմ բռն նել նէ, իրենք ալ ազատ են. իսկ թէ որ առողջ են, դեռ ուժերնին վասնին է նէ, պարտղկան են: Միծն Բարսեղ կըսէ որ ծերերը մանուանդ աւելի պարտք կան են, վարժած ըլլալով ծոմ բռնելու, և կտրիձնե րէն քիչ կարօտութիւն ունենալով անունդ առնելու: Ուստի թոյլ կարծիք է ըսեն որ վախտուն հօթանտուն տարուընէ անգին պարտղկան չէ մէկը ծոմ բռնելու: վասն զի սուրբ եկեղեցին ազոց համար ծոմ սկսելու տարիք որոշած է, բայց ծերերուն համար ծոմէ դադրելու տարիք չէ որոշած:

Երկրորդ պատճառը ծոմէն ազատ ըլլալու՝ անկարու զութիւնն է, այսինքն առանց ծանր նեղութեան ծոմ պահնել չիկար! Նույլ: Միայն պէտք է զգուշանալ որ չըլլայ թէ անձնսիրութիւնը ծանր երեցնէ ան քիչ մընեղութիւնն ու գժուարութիւնը՝ որ գիւրաւ կրնանք յաղթել մահացուցմունք ընելով: Տարակոյա չիկայ որ հիւանդներն ու հիւընդութենոր ելածները թէ ծոմ բռնելին և թէ պահնք պահնելէն ազատ են. բայց երբոր կրնայ մարդ աարակուսիլ թէ արգեգք մէկուն հիւընդութիւնն ան աստիճանի է որ ազատ ըլլայ ծոմէն ու պահնքէն, պէտք է անատենը խզնմանքաւոր բժշկի խորհուրդ հարցընէ, և ինչպէս Բենեդիկտոս Փիդ սրբազան պապը կըսէ՝ ժողովրդապետին կամ խոստավանհօրն ալ հարցընէ: Նոյն պատճառաւը ծոմէն ու պահնքէն ազատ են նաև ծոցուոր ու կաթ առողջ մայրերն ու գայեակներն, աւելի կարօտութիւն ունենալով անունդ առնելու: Կմանապէս ազքատներն որ կէսօրը գոյացական կերակուր մը չունին ուտելու՝ որ հերեւ ըլլայ ծոմ պահնելու, ինչպէս սուրբ Ադուինացին կըսէ:

Ծոմէն ազատ ըլլալու երրորդ պատճառը՝ մարմնաւոր աշխատանքն է. բայց կան որ ամենն պղտի աշխատանքի

համար զիրենք ազատ կը սեպեն ծոմ պահելէն։ Չե, պղտի աշխատանքը չի բաւեր, անանկ աշխատանք պիտոր ըլլայ որ մարդ անօթի փարանց չի կրնար ընել. ինչպէս երկրագործներունն է, գարբիններունը, հիւսնութիւն և ասոնց նման արուեստներ ընողներունը. ինչպէս նաև հարկաւոր ճամբորգութիւն ընողներունը, մանաւանդ ոտքով կամ ձիով, նաև ուխտաւորներունը։ Ուստի նկարիչները, գերձակները. գրագիրներն, և ասոնց պէս քիչ աշխատանք ընող արուեստաւորները ծոմէն ազատ չեն։ Ասանկ ալ ծառաներն և աղախինները թէ որ ծանր աշխատանք է ըրածնին՝ պարտըկան չեն ծոմ բռնելու. չէ նէ, պարտըկան են։

Ծոմէն ազատ ըլլալու համար չորրորդ պատճառն է բարեգործութիւնն. այսինքն գործք ողորմութե ընելը. ինչպէս բոլոր գիշերը հիւսնի քով կենալ. քարոզ աալ. քրիստոնէական վարդապետութիւն ընել. վասն զի ասոնք և ասոնց նման եղբայրսիրութիւններն որ ծոմէն աւելի օգտակար են. թէ ընողին և թէ ուրիշներուն, ինչպէս սուրբ Ագուինացին կրսէ, սուրբ եկեղեցին չի կրնար ուզել որ ծոմ պահելու համար՝ մէկդի թողունք։

Հինգերորդ ու վերջին պատճառը ծոմէն ազատ ըլլալու համար՝ անօրինմունքն է. այսինքն երբոր մէկն յայտնի պատճառ մը չունի ծոմէն ազատ ըլլալու. կը տարակուսի թէ արգեց ազատ է թէ չէ, պէտք է անօրինմունք առնէ. վասն զի յայտնի պատճառը ունեցողը՝ անօրինման կարօտ չէ, կրսէ սուրբ Ագուինացին։ Աս անօրինմունքը սրբազն Պատրիք կրնայ տու ամենն հաւատացելոց, եպիսկոպոսներն իրենց թէ. մին մէջ, ժողովդապետներն ալ իրենց ժողովդին առանձին առանձին առանձին։ վասն զի ընդհանուր թէմի մը կամ ժողովդեան մը համար պէտք է սուրբ աթոռը գիմն։ Իսկ խոստովանահայրերը չունին աս իշխանութիւնը, ևս առաւել բժիշկները. անոնք կրնան որոշել միայն որ մէկը բաւական պատճառ ունի թէ չէ՝ անօրինմունք առնելու։ Պէտք է աղէկ զգուշանան բժիշկներն աս որոշմունքն ալ ընելու. ըըլլայ թէ գիւրին գիւրին վՃիռներ առանձիւն մէկուն մէկացին համար, վասն զի անոնց հօգւոյն ալ. իրենցինին ալ մնծ վասն կընեն. Սարբոնի ժողովըն իրենց համար կրսէ որ “Հ”.

զգորթութեանք ուրիշի հոգւոյն կորստեանք պատճառ ըլլալով իրենց հոգւոյն գժոխք կը պատրաստեն,,,: Սուրբ Կարողս պորոմեանն ալ կըսէ որ բժիշկները պէտք է զգուշանան . գիւրաւ վկայութիւն ցիտան ուրիշի՝ ծոմէն ու պահքէն ազատ ըլլալու : Նոյն բանը կըսէ նաև Բենեդիկտոս Ժ.Դ. սրբազն պապը :

Բայց մենք ալ, սիրելի որդիքս, պէտք է զգուշանանք շատ փափուկ սորվելէն, թեմէն ակարութիւնները հիւանդութեան տեղ չիդնենք, և ամմնն պզտի բանի համար բժիշկները չիհարցնենք . չէ՞նէ՝ աս բանը զեն կուտայ, մէկալը վիաս կընէ ըսելով, քիչքիչ կը թուլնանք, քրիստոնէական պարտքերէն ետ կը կենանք : Թէ որ բժիշկներուն խօսքին նայինք նէ, կըսէն եկեղեցական կանոնները, ծոմն ալ մահացուցմունք ու ճգնութիւն ընելն ալ՝ մտածականի հետ ըլլալն ալ՝ կրքերնիս զսպելն ալ՝ առողջութեան դէմ է կըսէն : Ծոմ բանելը՝ մեծ պահքը՝ նեղութիւն քաշելու և ապաշխարանք ընելու համար դրած է . առանց ապաշխարանքի փրկութեան չենք կրնար հասնիլ . “Եմէ ոչ ապաշխարիցենք, ամմնենքն նոյնապէս կորնչինքնէ, . (Ղ. ժ. ժ. Ց.) Աղէկ մըտքերնիս դնենք աս բանը, և ապահով ըլլանք . թէ որ այ վախը սրտերնէս չէ վերցած նէ, պզտի նեղութիւններն ու թեթև գժուարութիւններն աշուշնուս բան չեն երենար, ամմնուն ալ կը յաղթենք, ու մեծապահքնիս աղէկ կը պահենք, մեծ հոգեւոր օգուտ վաստրկելով :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃՀ .

Ասուիք եւելեցաւ երրորդ ու լորրորդ գագութիւննեն  
վաս, այսինքն գորին գոնէ անգամ իշխագուշակնիւ,  
ու զարչին ոչբառնիւն առնէլ :

Այսուրբ եկեղեցւոյ առջի և երկրորդ պատուիրանքը  
բացարելէն և աքը՝ հիմայ երրորդին ու չ'ըրրորդին վրայ  
մէկտեղ խօսիմ պիտոր, այսինքն տարին գոնէ հեղ մը  
խոստավանանք ըլլալու և զտակին հաղորդուելու : Խսու.

տովանանդին վրայ շատ բան պէտք էր որ ըսկի . բայց  
ու րիշ անգամ ըսեր եմ ապաշխարութեան խորհրդին  
վրայ խօստծ ատենս . նմանապէս արբութիւն առնելուն  
վրայ ըսելու բաներուս շատը զուրցեր եմ՝ հաղորդու-  
թեան խորհրդին վրայ խօսած ատենս : Աւսաի այսօր  
եկեղեցնայ պատուիրանքին ուժը ձեզի պիտոր հասկը-  
ցընեմ , և անիկայ կատարելուն կերպն , աս երկու բա-  
նին վրայ քանի մը պէտք եղած անդրադարձութիւն-  
ներն ընելով :

Սուըրե եկեղեցին կը հրամանէ բոլոր հաւատացելց՝  
տարիին գոնէ մէկ անգամ խոստովաննք ըլլալ, ու գոնէ  
զատկին հաղորդուիլ: Լատերանի ընդ հանուր ժողովքն  
որ իննովկենափոս Գ Հռոմայ քահանայապետին օրն  
եղաւ՝ առ վճիռը կուտայ: “Ալմենն հաւատացեալ,  
այր և կին, մանչ և աղջիկ, բանականութիւնին բացուե-  
լէն ետքը, տարիին գոնէ անգամ մը խոստովաննք ըլլան,  
ամենն ըրած մեղքերին քահանասյին ըսեն, անոր դրած  
ապաշխարտնքը կատարեն, և ամենն կերպ յարգութիւնը  
գոնէ զատկին ըլլայ՝ արթութիւն առնեն, : Ասանկ որոշ  
վճիռը լսելէն ետքը՝ թէ որ մէկը գեռ պարտք չխեղակէ  
գոնէ տարիին անգամ մը խոստովանիլն ու հաղորդուիլը.  
Նզոված ու բանագրեալ ըլլայ՝ կըսէ տրիտենգեեան առուրք  
ժողովքը: “Որ ասիցէ ոք թէ չէ պարտ հաւատացելց  
գէթթ միանգամ ի տարւոջ խոստովաննել, նզովեալ լի-  
ցի, . . (Նիստ. Ժի. Կո. Շ.) “Որ ոք ասիցէ . . . թէ  
չիցէ պարտ գէթթ միանգամ ՚ի տարւոջ հաղորդել ՚ի  
զատկի, նզովեալ լիցի, . . (Նիստ. Ժի. Կո. 10:) Արնայ գանութիլ մէկն որ այնչափ թշնամի ըլլայ իր հո-  
գւոյն, այնչափ հոգը ըլլայ իր յաւիտենական փրկու-  
թիւն որ, ինչուան չուզէ աս պարտքն ալ ընելու, ինչուան  
տարիին անգամ մըն ալ չիխոստովանի և չիհաղորդուի: Թէ  
որ կայ մէկը նէ, գիտցած ըլլայ՝ կըսէ լատերանի ժո-  
ղովքը, գիտցած ըլլայ որ եկեղեցւոյ գլխաւորենին իշ-  
խանութիւն ունին զինքը ժամէն գուրս ընելու, վասն  
զի անարժան է անանի սուրբ տեղ կենալու և ածային  
պաշտամնունքը լսելու: ու թէ որ առ վիճակին մէջը  
մանելու ըլլայ նէ, եկեղեցական թաղումն ալ չի կրնար  
ունենալ, սուրբ անդ չի կրնար թաղուիլ, սատկած ա-  
նասունի մը պէս գէթթ զմանատնէն գուրս աել մը հո-  
ղին առակր կր ձգուի:

Աւրեմն ով որ ասրին գոնէ անդամ մը չի խոսառվա-  
նիր չի հաղորդուիր՝ ծանր կը մեղանէ, ու մէկ մեղք  
մը միայն չէ ըրածն՝ այլ երկու, մէյմը՝ գոնէ տարին  
հեղ մը խոստովանանք շըլլալուն համար, մէյմըն ալ՝  
գոնէ զատկին չի հաղորդուելուն համար : Եփուր նայէ  
որ կը գտնուին անձինք որ ասանկ ծանր մեղքերը բանի  
աեղ չեն դներ, խոստովանանքի կուդան, կը հարցը-  
նես որ որչափ ատենէն ՚ի վեր է չեն խոստովանած . կը  
պատասխանին որ երկու իրեք կամ ատար ատրի է . ետ-  
քը կըսկսին խոստովանելու, ու բիշ մեղքերնին կըսեն,  
և այնչափ ատեն առանց խոստովանանքի և հաղորդու-  
թեան մնալին չեն խոստովանիր, պէտք կըլլայ որ խոս-  
տովանահայրը մտքերնին ձգէ :

Բայց չիկրնար ըլլալ որ մէկը զատկին չի հաղորդուի  
առանց մեղք գործելու : Թէ որ իր կամքը չի հաղոր-  
դուի նէ, չի կրնար ըլլալ, միշտ մահացու մեղք կը գոր-  
ծէ . իսկ թէ որ խոստովանահայրը հարկաւոր կը սեպէ  
ուշացընելը նէ, ան ատենը մեղք չի գործեր, միայն թէ  
խոստովանահօդն ըսածն ընէ, վարքը չփակէ, և անոր  
դրած ատենը նորէն դառնայ խոստովանանք ըլլալու՝ որ  
արձակում առնէ և հաղորդուի : Աս պատճառն է միայն՝  
որ զատկին չի հաղորդուողն ազատ կընէ բանադրանքէն :  
Բայց ով է նորէն դարձողը . հերիք է որ խոստովանա-  
հայրը քանի մը օր ուշացընէ արձակում տալը . քիչ մը  
ապաշխարանք դնէ զիրենք ճամբայ բերելու համար,  
քանի մը շաբթէն դարձիր ըսէ՝ զինքը փորձելու համար,  
մէյմըն ալ չեն դառնար, հոգերնին չէ չի հաղորդուել  
նին : Ասանիկներն եկեղեցւոյ պատուիրանքը չեն պա-  
հեր, մահացու մեղք կընեն :

Հապա անոնք որ աղէկ խոստովանանք չեն ըլլալ .  
կամք մեղք կը պահեն, բերնով միայն է զզջումնին և  
առաջադրութիւննին, սրբապղծութեամբ արձակում  
ու սրբութիւն կառնեն, կը կատարեն եկեղեցւոյ պա-  
տուիրանքը : Մէկը կրնայ ըսել որ որովհեան խոստո-  
վանանք կըլլայ և որբութիւն կառնէ, պարագն ըրած  
կը սեպուի :

Բայց ինչպէս կըլլայ, սուրբ եկեղեցնայ հրամանը  
սրբապղծութիւն ընելչէ, խոստովանանք ըլլալ ու հա-  
ղորդուիլ է : Չէ, առանկ խոստովանանքն ու հաղոր-  
դուիլն եկեղեցնայ հրամանը կատարել չէ . եկեղեցին

անանկ խոստովանենք մը կուզէ, որ անով մեզաւորն այ շնորհքն ընդունի, անանկ հաղորդութիւն մը՝ որ անով այ փառք ըլլայ և հաղորդուողն հոգւոյն օդուտ :

Հիմայ նայինք նրբ է խոստովանելու և հաղորդուելու ատենը : Խոստովանանքին համար ասանկ կրուէ որ Ագուինացին . “ Որովհեաւ եկեղեցւոյ պատուիրանքը կատարելու համար ամմեն մարդ պարտըկան է զատկին հաղորդուելու, նոյն առորբ եկեղեցին կը հրամմէ որ դոնէ տարիին անգամ մը զատկին մօտ ամմենքը խոստովանին, որ աղէկ պատրաստ ըլլան սրբութիւն առնելու , : Իսկ հաղորդուելու համար Եւգինէոս Դի սրբազն պապը ծաղկազարդէն ինչուան նոր կիրակի առեն որոշեց : Ուստի ամմեն մարդ պարտըկան է աս առանը հինգ օրուան մէջն իր զատկական խոստովանութիւնն ու հաղորդութիւնն ընելու : Բայց անոնք որ կամ ցիկրնալնուն կամ չուզելնուն համար չեն ըներ աս առանը հինգ օրուան մէջը նէ, եաքն ազատ կրլլան պարտքերնէն : Չէ . ան ատանը հինգ օրը զիրենք պարտքերնէն խալքսելու համար գրուած չէ . այլ փութացքնելու համար որ իրենց պարտքն ընեն, ինչպէս որ պարտաակը մը ատեն կը դնէ պարտք ունեցողին, որպէս ցիշանայ շուտով իր պարտքը տալու : Ուստի ինչպէս անոր պարտքը վճարելու ատենն անցնելով պարտըկանութիւնը ցի վերնար . ասանկ ալ ան ատանը հինգ օրուան մէջը շիխոստովածողն ու ցիհաղորդուողը թէ որ եաքն ալ ցիխոստովանի ու ցիհաղորդուի նէ, մահուչափ կը մեղանչէ :

Հիմայ կը մնայ որ տեսնենք ինչ տարիք պէտք է աս պարտըկանութիւնն ունենալու : Հաղորդուելու պարտըկանութիւնը պէտք է բաժնել խոստովանանքին պարտըկանութենէն : Խոստովանանքին համար յայանի որոշած է սուրբ եկեղեցին Լատերանու և տրիտենդեան ընդհանուր ժողովքներուն մէջ որ մէկին բանականութիւնը բացուածին պէս՝ պարտըկան կրլլայ դոնէ աարին մէյմը խոստովանանք ըլլալու . այսինքն երբոր կրսկոի մէկը չարին ու բարին ճանչնալ . աս ճանաշողութիւնը եօթը տարուան ատենները կրսկոի, քիչ մը առաջ կամ քիչ մը եաքը՝ ազոց ընդունակութեանը համմատ : Ուստի երբոր մանչ կամ աղջիկ զաւակ մը եօթը աս.

րուան կըլլայ , սովորական կանոնն ան է որ սկըսի խոստավեանք ըլլալ . երբոր չիյտէ ինչ բան պէտք է աղէկ խոստովանանք ըլլալ , երբոր չիյտէ մեղքին ինչ մեծ չարիք ըլլալն , երբոր չիյտէ ինչ է զջումն ու առաջադրութեր . ինչով այմէ կրնայ ընդունիլ զանոնք , և ինչ պատճառաւ պէտք է զջայ և առաջագրէ :

Ի՞նչպէս կրնայ խիղճ տղան կամ խեղճ աղջիկը գիտաւալ առ բաները՝ թէ որ ծնողացը հոգը չըլլայ , "չ սոլ վեցընելիրենց , և "չ քրիստոնէ ական վարդապետութե խրկել որ սորպին : Ողորմելի՛ ծնողք . ինչ սոսկալի պատասխան ունիք առլու այ զաւկըներնուգ համար . թէ որ անոնք չիխոստովանին կամ խոստովանին աղէկ չըլլան նէ , յանցանքը չերն է որ կամ չէք սորվեցուցած իրենց , կամ հոգ չէք տարած որ ուրիշներէն սորպին քրիստոնէի մը հարկաւոր եղած բաները :

Իսկ հազորդութեան համար տարիք որոշած չէ . հին ատենը խիստ պզափիկուց ալ կը հազորդուէին աղաքը . նաև միրաւելէն անմիջապէտ եաբն ալ . բայց եաբն ամ մեն անպատշաճութիւններուն գիմացն առնելու համար , ու մանաւանդ պատրաստելու համար զիրենք որ աւելի օգաակար ըլլայ հազորդուէլին , սուրբ եկեղեցին որոշեց որ ճանաչմունքնին բաւական բացուելէն եաբը հազորդուին : Ուստի հիմակուան կանոնն աս է որ ասաը տարուընէ եաբը հազորդուի . բայց տարիքէն աւելի պէտք է նայիլ որ հաւատքի բաները սորված են , մանաւանդ ինչ որ խոստովանանքի և հազորդութեան վրայ հարկաւոր բաներ կան գիւնալու նէ՝ գիտենք . պէտք է նայիլ որ վարդերնին բարի՞ է , այ վախնունին , ջերմեռանդ են , կը բաղձա՞ն սուրբ հազորդութիւնն ընդունելու : Տղայ մը կամ աղջիկ մը որ հաւատքի բաներն աղէկ գիտէ . այ վախն ունի , ջերմեռանդ է . թէ և տարիքը հասած չըլլայ , կրնայ հազորդուիլ . մանաւանդ երբոր վտանգաւոր հիւտնդութիւն մը ունենայ նէ , չէ թէ միայն կրնայ՝ այլ նաև պէտք է հազոր . գել զինքը : Բայց թէ որ անհնաղանդ է . իւու է . ջերմեռանդութիւն չունի , մեղք ընելլը սորված է և կընէ . գէշ խօսքեր կը հանէ բերնէն , հարկաւոր աղօթքնելը չի գիտեր , հաւատքի բաները չէ սորված ու հոգն ալ չէ սորվելու , ատանկ տղան՝ ատանկ աղջիկը՝ տասնըլլեց

ասանըումը ապրուան ալ ըլլոյ նէ . պէտքը չէ հազոր .  
դութիւն առաջ իրեն : Ո՞րչափ ասանկներ կը գանուին՝  
որ տարիքնին հասած է , կարգուելու ատենակն է , և  
դեռ հաւատքի բաները չեն գիտեր : Հիմայ ասոնք որ  
չեն կրնար սկսիլ հաղորդուելու , և ցիկրնալով հաղոր-  
դուիլ զատկական պարտքերնին ալ չեն ըներ , ասոնց  
համար ինչ ըսելու է : Ըսելու է որ մահուչափ մեղք  
կը գործեն , վասն զի իրենց յանցանքն է որ հաւատքի  
բաները չեն սորվիլ , և անոնզ անընդունակ կը լլան հա-  
ղորդուելու : Եւ ոչ ծառաներուն և աղախիններուն բե-  
րած պատճառանքը կը զօրէ , որ տէրերնիս մեզի ասեն  
ցիտար կրաւ . քրիստոնէականի երթալու : Թէ որ ա-  
նանկ անգութ և իր պարտքին դէմ ընող աիրոյ կը ծա-  
ռայեն նե , թող ելլեն անկէց , ուրիշ տէր միտրուեն  
որ իսղճմանք ունենայ , թողսւ որ ժամերթան , կամ  
առուն ինք սորվեցնէ պէտք եղածք : Վասն զի ծնողաց  
ալ , աիրւասոց ալ պարտքն է՝ զաւկըններնուն ու ծա-  
ռաներնուն վրայ հոդ ունենալ որ հաւատքի բաները  
սորվին . ուսաի թէ որ իրենց պատճառաւն անոնք հա-  
ղորդուելէն ետ կը մնան նէ , յանցանքն իրենցն է , մա-  
հուչափ մեղք կը գործեն :

Հիմայ քիչ մըն ալ եկեղեցնայ պատուիրանքին խօս-  
քերը քննենք , ինչու համար տարին գոնէ հեղ մը խսս-  
տովանանք ըլլալ կըսէ : Հարցընենք ինել մը մարգկանց  
որ ինչու խոստովանանքնին կուշացընեն . մէկէն պատաս-  
խան կուտան որ տարին անգամ մը կըրաւէ եկեղեցոյ  
պատուիրանքն ընելու համար : Ի՞նչ անխելք պատաս-  
խան , ի՞նչ տգիառութիւն հոգեորի : Խոստովանանք ըլ-  
լալու համար երկու պատուիրանք կայ . մէկն այ՝ որ  
մահուչափ մեղք ընողներուն կը հրամմէ խոստովանանք  
ըլլալ , մէյմըն ալ եկեղեցոյ՝ որ կը հրամմէ գոնէ տա-  
րին հեղ մը խոստովանանք ըլլալ : Իրաւ է որ այ պա-  
տուիրանքը մահացու մեղք ընողներուն չի հրամմեր մէ-  
կէն խոստովանանք ըլլալու , այլ մէկէն զղթալու , գարձի  
գալու , հոգին վտանգի մէջ չխձգելու . բայց ովկ կրնայ  
իր ըրած զղթութին վրայ վտահ ըլլալ որ կատարեալ ըլ-  
լայ և բաւէ զինքը նորէն այ չնորհքին մէջ գնելու : Ու-  
րեմն մահուչափ մեղք ընողը թէ որ կուզէ ապահովել  
իր յաւիտենական փրկութիւնն աշխարքիս այսչափ մա-  
հուան վտանգներու մէջ , պէտք է որ մէկէն խստափա-

Նանք ըլլայ և խալսի մեղքէն : Եկուր նայէ որ խոստո-  
վանանքնին ուշացընողները , զատկին միայն խոստովա-  
նանք եղողները , ներելի մեղք ունեցողները չեն : Ճէ .  
անոնք չեն ուշացըներ , սաեւ կը խոստովանին ու կը  
հաղորդուին՝ այ շնորհքին մէջը մնալու համար : Հապա-  
գիտէք որոնք են . հասարակօրէն անոնք են որ մահու-  
չափ մեղքերով բեռնաւորած է հոգինին . անոնք են  
որ զատկին միայն խոստովանք ըլլալու կերթան : Սոս-  
կալի՞ բան . թէ որ մէկը մտածէ որ մահուչափ մեղքը  
մարդուս հոգին այ շնորհքէն կը զրկէ , արքայութենէն  
դուրս կընէ , դժոխք կը տանի , թէ որ մէկը մտածէ որ  
մարդուս կեանքը բարակ թելէ մը կախուած է , կա-  
թուած մը՝ յանկարծական փորձանք մը՝ խելուընիս գըլ-  
խընէս վերցրնոյլ հիւընդութիւն մը՝ չիկարծած ատեն-  
նիս կրնայ վրանիս հասնիլ . ի՞նչպէս կարելի է որ ոյն-  
չափ ատեն առանց խոստովանանքի կենայ , ամենն վայր-  
կետն իր յաւիտենական փրկութիւնը վասնգի մէջ ձգե-  
լով :

Ետքն ատանկներն որ զատկին խոստովանք կըլլան ,  
ոչոնէ աղէկ խոստովանէին . Սովորաբար ոչ աղէկ քննու-  
թիւն կընեն , ոչ զցում , և ոչ առաջադրութիւն . ուս-  
տի իրենց խոստովանքը ոչինչ կըլլայ . անոր համար  
ալ վրանին փոփոխութիւն մը չես տեսներ , միշտ նոյն  
են , միշտ նոյն մեղքերովք կը դառնան զատկին խոստո-  
վանանք ըլլալու : Ո՛հ , ո՞րչափ սրբապղծութիւններ  
կըլլան զատկին , ո՞րչափ Յուգաներ կը հաղորդուին .  
միրելի որդիքս , խիստ աշքի կը զարնէ Պետրոս առա-  
քէալին ու Յուգային ըրածին մէկմէկէ տարբերութիւն :  
Պետրոս առաքեալին իրեք անգամ ուրացաւ զՔն . բայց  
վերջի ընթրեաց իրիկուն արժանապէս հաղորդուած  
ըլլալով . դարձի եկաւ , թողութիւն առաւ և փրկուե-  
ցաւ : Յուգա մասնեց զՔն . բայց սրբապղծութեամբ  
հաղորդուած ըլլալուն համար՝ չիկողաց . ի՞նքը զի՞նքը  
կախեց . յուսահատած մեռաւ , և գատապարտեցաւ :  
Աղէկ մտածենք առ բանիս վրայ , աղէկ մտածենք ու  
սրբապղծութեամբ չիհաղորդուինք , զատկի պարոք է  
ըսելով անանկ սրբութիւն չառնենք որ մեզի յաւիտե-  
նական դատապարտութիւն ըլլայ :

Տարին անգամ մը խոստովանողներուն բերած պատ-  
ճառանքին վրայ նորէն դառնալով , աս ալ կըսկմ որ

Թող աղեկ հասկրնան սուրբ եկեղեցնայ պատռւիրան,  
քը չէ թէ տարին անդամ մը կը հրամմէ խոստովանանք  
ըլլալ, այլ գոնէ տարին անդամ մը կը հրամմէ խոստովանանք  
ինչ կը նշանակէ : Ըսել է որ սուրբ եկեղեցին կը բազ-  
մայ կուզէ որ հաւասարցեալներն ստէպ խոստովանին  
ու հաղորդուին, ինչպէս ալ կը յորդորէ փրենք տրի-  
տենդեան ժողովքին բերնովք բայց աեսնելով որ շա-  
տերը չեն խոստովանիր չեն հաղորդիր, որպէս զի բո-  
ւրովին չիզրկէն հոգինին ու չիկորսուին, կը հրամմէ  
որ գոնէ տարին հեղ մը խոստովանանք ըլլան, ու զատ-  
կին սրբութիւն առնեն : Ինչպէս որ գթած ու որդեսէր  
մայր մը տեսնելով որ զաւակը բան չուտելէն պիտոր  
մեռնի, կերակուր կուտայ իրեն, և երբոր չուզեր ու-  
տել նէ, գոնէ պատառ մը կեր որ չիմեռնիս կըսէ . ա-  
սանկ ալ սուրբ եկեղեցին հոգեւոր կերակուրն առջևնիս  
կը գնէ , կուզէ որ ուտենք բայց տեսնելով որ չենք  
ուզեր ուտել, այսինքն չենք ուզեր խոստովանիլ ու հա-  
զորդուիլ, կըսէ մեզի . Գոնէ աարին հեղ մը խոստովա-  
նանք եղիք, գոնէ Զատկին սրբութիւն առէք, որ հոգի-  
նիդ չիկորսընցընէք : Սուրբ եկեղեցին ասանկ չեր իս-  
սեր առջի հաւատացելոց հետ . վասն զի անոնք գրե-  
թէ ամենն օր կը հաղորդուէին : Երբոր բարե պաշտու-  
թիւնն սկսաւ պակսիլ, քրիստոնէից մէշք գավթութիւն  
մտաւ, ան աաենը սուրբ եկեղեցին հրամմեց որ գոնէ  
ծննդեան՝ զատկին ու հոգեգալստեան խոստովանին ու  
հաղորդուին . աս հրամանը 800էն ինչուան 1300ը քշեց :  
Ետքն երթալով երբոր բարե պաշտութիւնն ու ջերմ-  
ուանդութիւնն աւելի քիցցաւ, եկեղեցին ալ իր պո-  
տուիրանքը գոնէ տարին անդամ մը խոստովանանք ըւ-  
լալու, և գոնէ զատկին միայն ըլլայ՝ սրբութիւն առնե-  
լու ինչեցուց : Բայց հիմայ ոմանց աս ալ շատ կերենայ,  
և աս ալ չեն ըներ : Աատնկները հաւատացելոց կարգը  
գնելու է . առաջուց տարին իրեք անդամ սրբութիւն  
չառնողներն ալ եկեղեցին գուրս կը սեպուէին . “Ով  
որ Քմի ծննդեանը զատկին ու հոգեգալստեան արբու-  
թիւն չառներ, ուղղափառ չիսեպուի, ու հաւատացե-  
լոց կարգը չփրուի,, կըսեն ան աաենի եկեղեցական  
կանոնները : Ուրեմն ինչպէս ուղղափառ կրնայ սե-  
պուիլ, ինչպէս կրնայ ըսուիլ որ Տշմարիտ հաւատք ու  
կըսնք ունենայ, ով որ տարին անդամ մը հազիւ կը իու-

տովանի և կը հաղորդուի , ան ալ ի՞նչ խոստովանեանք  
ըլլալն ած գիտէ : Իսկ թէ որ մէկը տարիներ ալ անցրնէ  
տռանց խոստովանելու և հաղորդուելու նէ՝ անոր ի՞նչ  
ըսելու է . չէ . ատոնք ճշմարիտ հաւատացեալ չեն , թէ  
որ ըլլային նէ , ատանկ չեին ըներ : Բայց ատոնց եա-  
քերնին ամր կը լմննայ . հոն որ՝ մահուան ատենն ալ  
դարձի չեն կրծար դալ , դեշին դեշ մահը կունենան .  
“ Մահ մեղաւորին չար է , :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃՀԱ .

Սուրբ էկեղեց-ոյ հիւգերդու պատուիրանքը մնաց բա-  
յատրելու , որ է ընչեց տասանորդը տալ : Ի՞նչ է տա-  
սանորդ ըստածնիս . տասանորդ կըսուի նախ երկրի բեր-  
քերէն կամ անսուններէն այ համար հանած մասիր-  
նիս , որ կամ անմիջապէս իրեն կը նուիրենք , այսինքն  
իրեն պաշտամանը վերաբերելք բաները կը հոգանք անոր  
գնավը , զոր օրինակ սուրբ անօթներ , սկիհ , մազզմայ ,  
պատարադի զգեստաներ , խորանի զարդեր , ժամու բա-  
ներ և այլն , և կամ անուղղակի կը նուիրենք՝ իր քահա-  
նաներուն և եկեղեցականաց աւլով , որպէս զի իրենց  
հարկաւոր ապրուատն ունենալով կարենան հանգիստ  
այ պաշտամանը միտ գնել , ու հոգիներնիս հոգալ : Հին  
օրինաց մէջ տասանորդն որ ամմեն մարդ կուտար քա-  
հանայից՝ ճիշդ տասաներորդ մասն եր ունեցածին . այս-  
ինքն թէ որ այդիէն տասը տակառ գինի ելցեր նէ՝ մէկ  
տակառը քահանայից պէտք էր տար . թէ որ հարիւր  
շափ ցորեն ելլէր նէ՝ տասը շափն անոնց պէտք էր տար .  
անոր համար ալ տասանորդ կըսուի , այսինքն տասը  
մասին մէկը : Բայց հիմայ տասանորդ ըսելով որ և իցէ  
մար կիմացուի երկրի բերքերուն :

Երկրորդ՝ տասանորդ ըսելով կիմացուի առջիննեկը .  
թէ անտասուններուն և թէ երկրի բերքերուն , որ հին

ատենն այ կուտային . կամ անմիջապէս իրեն և կամ իր քահանաներուն :

Երրորդ՝ տասանորդ ըսելով կիմացուին ամմեն տուրքերն որ եկեղեցականաց կամ ժողովրդապէտներուն իրաւունքն է . զոր օրինակ այսչափ մոմելին , այսչափ ստակ . որ թաղման կամ հարսնիքի կամ մկրտութեան կամ որ և իցէ հանդիսի համար կապուած է :

Բայց ով դրեր է աս պարտքը տասանորդ վճարելու : Ճիմայ դուք մէկէն կըսէք որ եկեղեցին դրած ըլլայ . բայց տասնկ չէ , այ դրածն է . ած դրեր է առ պարտքը : Մահիկ ըրէք սուրբ գլուխին մէջն ինչ կըսէ . “Պատուեա զուէր ի՞ քոյ արդար վաստակոց . և հան նմա պտուղ ի՞ քոյ արդարութեան արմաեաց , , . (1.առ 1. դ . 9.) այսինքն քու արդար վաստակէդ մաս հանէ այ , քու երկրիդ բերքերէն ընծայ ըրէ իրեն : “Ու չէ միայն ած ամիկայ ասանկ հրամմեր է . կըսէ սուրբ Ադուինացին , այլ նաև մարդուս բանականուին ասանկ կը սորվեցընէ . վասն զի իրաւունք է որ ամմեն բան այմէ ընդունած ըլլալով մէկ մասն իրեն ընծայենք , մեր մեծարանիքն իրեն ցցընելու համար , , : Ետքը նոյն սուրբ վարդապէտն ընծայելու կերպն ալ կըսէ . “Երկու կերպով կրնանք մեր ունեցածին մէկ մասն այ ընծայել . կամ անմիջապէս իրեն տալով , այսինքն իր պաշտամանց վերաբերեալ բաներուն , և կամ իր պաշտօնի աներուն տալով , որպէս զի ապրուստնին ունենան , ու ժամանակաւոր բաներու չիզբաղելով այ պաշտամանն ու հագուց փրկութեան միտ դնեն , , :

Ուստի աշխարքիս սկիզբէն ի՞ վեր նաև բնական օրինոց մէջ ասուանորդ տալը կարդ եզած է : Սուրբ գիրքը կը պատմէ որ Արէլ ու Կային իրենց երկրին բերքերէն այ մաս կը հանէին . նոյն սուրբ գլուխին մէջ կը տեսնէնք որ աս սովորութիւնը միշտ պահուած է բնական օրէնքին ատենը . կը տեսնէնք որ մովսիտական օրէնքին մէջն ալ նոյնը պահուած է , և ամմեն աեզ կը յիշուի տառանորդներն և ընծաները՝ որ հրեայք կը բերէին տաճուրը քահանաներուն ու զիտացիներուն : Սուրբ աւետարանին մէջն ալ կը տեսնէնք որ Քնի ատենն ալ կը պահուէր աս սովորութիւն , ուստի հպատիքարիսեցին կը պարծէր տասանորդ տուլուն համար . “Եւ պամտասանորդս յամենայն ստացուածոց իմոց , , :

Արտաքին պատմութիւններէն ալ գիտենք որ ինչուան հեթանոսներն ու կռապաշտներն ալիւենց ունեցածէն մաս կը հանէին տաճարները զարդարելու և քուրմերուն ապրուատի համար : Սաքը նոր օրէնքին մէջն ալ կը տեսնենք որ տասանորդ տալը միշտ եղած է հաւատացելոց մէջ, և ինչուան հիմոյ ամմեն մարդ իր ունեցածէն՝ երկրի բերք ըլլայ . ստակ ըլլայ . ուրիշ ինչ բան ըլլայ . այ բաժին կը հանէ . կամ իրեն պաշտամանցը համար նուիրելով, և կամ եկեղեցականաց իրենց վայել ապրուատ ունենալու համար :

Կրիաք ըսել որ եթէ տասանորդ տալն ած հրամմեր է նէ, ինչու իր տասը պատուիրանքներուն մէջ չիկայ . թէ որ այ և բնական օրինաց պատուիրանքն է նէ, ինչու եկեղեցական պատուիրանքներուն կարգը դրած է :

Առջնին պատասխանն աս է որ այ առջի պատուիրանքին մէջը կիմացուի տասանորդ տալն . այսինքն ան պատուիրանքին մէջն որ կը սէ . Ես եմ քու սաեղծ ոզգ . ու պարտղիան ես բոլոր արտանց՝ ինչ բանով որ կրնաս նէ՝ վիս պաշտելու, ինձի պատիւ տալու . իսկ երկրորդին պատասխանը սուրբ Ադուլինացին ասանկ կուտայ . ած ընդհանրապէս կը հրամմէ տասանորդ տալ, իսկ նր եկեղեցին կորոշէ ինչ եկերպով ու որչափ տալն, ամմեն տեղի սովորութեանը յարմար : Զոր օրինակ տեղ մը սովորութիւնն է երկրի բերքերէն խազող կամ ցորեն տալ ժողովրդապետին կամ եպիսկոպոսին, ասանին կամ ասանըհինդ մասին մէկը . նր եկեղեցին կը հրամմէ որ պահուի տա սովորութիւնը : Ուրիշ աեղ աս սովորութիւնը չիկայ, անոր տեղը մոմեղէն կամ ստակ կուտան թաղման կամ պսակի տաեն . սուրբ եկեղեցին կը հրամմէ որ այ պատուիրանքն ընելու համար պահէն տա սովորութիւնը, և եկեղեցականաց իրաւունքը տան : Ուրեմն եկեղեցին չէ հրամմողն, այլ ած . եկեղեցին կը հրամմէ միայն որ ամմեն մարդ ուր որ է՝ ան տեղի սովորութիւն եղած տասանորդը տայ :

Բայց ոմանց ծանր կերպնայ աս տուրքն, ու չեն ուղեր տալ . աղքատ կը ձեւանան, կրնան տալ ու չենք կրնար կըսեն . հիմայ չունինք՝ ետքը կը բերենք կըսեն . ետքը և ոչ կը հանգիպին . ամենափին խղճմատնք չեն ըներ եկեղեցականաց իրաւունքը չիտալ, ժողովրդապետը պէկել . կը կարծեն որ անոնք օգով կապրին : Երբոք նե-

դութիւննին քաշելու կուգայ նէ՝ կուզեն որ ամման բաներնին գործքելնին ձգեն եկեղեցականներն ու դիրենք հոգան . բայց անոնց ապրուսը չեն ուզեր իրենք հոգալ : Առաջուց ըստ որ ամմեն մարդ ինչ որ ժողովրդապետն՝ ինչ որ եկեղեցականաց կուտայ , այ կուտայ . վասն զի տալուն պատճառն ան է որ եկեղեցականներն ապրուստի հոգ չունենալով այ ծառայութեան ու հոգւց փրկութեան միայն միտ գնեն : Ուրեմն ինչու չեք ուզեր տու պղտի նուերքն ընել , երբոր տառվ այն շափ մեծ արդիւնք կը վաստըկիք այ գիմացք : Ցցուցի ալ որ եկեղեցականաց իրաւունքը տալը՝ այ պատուի բանքն է , բնական օրէնք է , արդարութեան պարտք է . ուրեմն ինչպէս շատերը խղճառակը չեն ըներ ցիտալը : Ըսել է որ այ երկիւղը քիչ է սրտերնուն մէջ , կամ ամեննին բարեպաշտութիւն չունին . վասն զի փորձուած բան է որ բարեպաշտ և երկիւղած մարդիկ իրենց հոգերը հովիւները կը յարգեն , ու սիրով անոնց իրաւունքն և ապրուստը կուտան : Ըսել է որ գիտցողներուն խօսքը մտիկ ընելու աեղը՝ տղէաներունը մտիկ կը նեն , որովք կարծես որ բերաննին չեն կրնար բանալ առանց եկեղեցականաց իրաւունքին գէմ խօսելու : Բայց թող սուրբ Օգոստինոսին ըստածը լսեն . “ Տասանորդ ու ժողովրդապետներուն իրաւունքը տալն՝ արդարութեան պարտք է , և ով որ ցիտար նէ՝ գողութիւն է ըրածն , ուրիշի բանովն իր իոզմանքը կը ծանրացնէ : Թէ որ ասսանորդ ու ժողովրդապետական իրաւունքը տալով կրնար մեծ արդիւնք վաստըկիլ այ գիմացք թէ աս աշխարքիս և թէ ալքայութեան համար , ինչո՞ւ գահութեամբ զքեղ կը դրկիս այ աս երկու օրհնութէն ալ . ինչո՞ւ ընդ հակառակն այ անեծքը վրաս կը կանչես : Վասն զի միշտ աս եղած է այ արդարութեանը բանած ճամբան . որովք որ չեն ուզեր տասանորդ տալ . ինքը կը պահանջէ անոնցմէն՝ վրանին մարմաւոր փորձանքներ իրկելով . անանկ որ քահանային ցիտածնին , ուրիշ կերպով կը կորսընցընեն , : Ասոնք բոլորն ալ սուրբ Օգոստինոսին խօսքերն են :

Գրիստոս տէրն մեր ալ կըսէ որ բանուորին վարձը պկէտք է տալ . “ Զի արժանի է մշտին վարձու իւրոյ , . (Ավ . Ճ . 7 : ) թէ որ բանուորն իր վարձքէն զքրկելը ծանր մղք է և առ ած կը բողոքէ , ինչո՞ւ հոգեար

բանուորն ալոր Քնի այդիին մէջը կաշխատի՝ իր աշխատանքին վարձքը չսունէ պիտոր։ Թէ որ հոգիւն իրաւունք ունի իր արածած ոչ ոչ արաւորներուն կաթէն ուտելու, կըսէ առաքեալն, ինչո՞ւ հոգեոր հոգիւն որ այնչափ կաշխատի իր հօտին վրայ իրաւունք չունենայ պիտոր անոնց կաթէն վայելելու։ “Ո՞ք արածիցէ խաչն, և ՚ի կաթանէ խաչնն ոչ ուտիցէ,, . (ա. Կոյն. թ. 7.) Թէ որ քահանաները, մանաւանդ ժողովրդապետներն և եպիսկոպոսները բոլորովին ձեր հոգին կը մտածեն, դիշեր ցորեկ ձեզի համար կաշխատին, քարոզ տալու, պարտքերնիդ ձեզի սորվեցնելու, սուրբ խորհուրդները ձեզի տալու . աղօթքով ու պատարագով ձեզի օդնելու, ամենն հոգենոր պէտքերնիդ հոգալու, մեծ բանն մըն է կըսէ նորէն առաքեալը, մեծ բանն մըն է որ իրենք ալ ձեր ունեցածին մասնակից ըլլան, իրենց հարկաւոր ապրուտող ձեզմէն ունենան : Եթէ մէք ՚ի ձեզ զհոգեսրան ուրմանեցաք, մեծ ինչ է եթէ ՚ի ձէնջ զմարմնաւորսդ հնձիցեմք,, . (ա. Կոյն. թ. 11.)

Ի՞նչպէս կուզէք որ ապրին հոգենոր հովիւները, թէ որ աս իրենց չափաւոր իրաւունքը չիտան հաւատացեալք վայելու կերպով ապրելու համար : Կուզէք որ առուտուր ընեն, խանութ բանան, երկիր բանին, ոչ խար արածեն . գուք ալ կըսէք որ ատոնք եկեղեցականի վայելու բաներ չեն, և աստ բաներուն հետ ըլլալով չի կրնար իր հոգեոր պաշտօնին միտ դնել, իր պարագը կատարել : Ուրեմն ինչ ընեն, ինչպէս ապրին, իրենց հարկաւոր եղած բաներն ի՞նչպէս գտնեն, թէ որ ժողովուրդը չոգնէ իրենց, ու սովորական առւրբերը չիտայ՝ որ արդարութեան պարագ է : Բայց աս ալ կըսեմ որ թէն հոգեոր հոգիւները բաւական ապրուստ ունենային, միշտ պէտք էր որ ժողովուրդն իր պարագն ընէր, ասսանորդ տար իրենց . սուրբ գլուխն ցցընեմ ձեզի ըստծած . կարդացէք Յեսուայ գիրքն ու թուոց գիրքը . կը տեսնէք որ թէ և ած զնտացւոց համար քառասունշութը քաղաք՝ բոլոր չորսգինին եղած արօաներպը որոշեր էր, բայց այսու ամենայնիւ կուզէք որ Հրեաներն առանց պակսուցնելու իրենց տասանորդն և երտիսայրիքը վճարեին, և ասոնցմէ ՚ի զատ նաև ինչ զոհ որ տաճարը կը բերէին՝ անոնց մէկ մասը քահանայիցն ըլլար :

Մանաւանդ ժողովրդապետներն իրենց բաւական ապրուստէն աւելի ալ պէտք է ունենան . ինչու որ չէ թէ զիրենք միայն պիտոր հոգան , այլ և ուրիշներուն կարօտութիւնը պիտոր լեցընեն , ովորմութիւն պիտոր տան աղքաներուն՝ որ շարունակ նեղը կը խոթեն զիրենք , թէ տունը , թէ ճամբան , և ինչուան ժամռան մէջն ալ . անանկ որ՝ ժողովրդապետն ունենայ չունենայ՝ պէտք է ասյ : Հիմայ ըսեք՝ ինչպէս կրնայ համարլ այսչափ ծախիքընելու , թէ որ կրցողներն իրեն չօգնեն : Թէ որ ժողովրդապետն աղքաները չիհոգայ նէ . ամմեն դիէն մեղագրանք կը լսէ , ագահ է կըսեն . չեն մասծեր որ ուրիշներն իրեն իրաւունքը չեն տար :

Խօսքս համառօտեմ . տասանորդ տալն այ պատուի . րանքն է , բնական օրէնք է , արդարութեա պարոք է . ինչպէս ցցուցի , ու սուրբ եկեղեցին կը հրամմէ որ ամմեն աեզ ինչպէս սովորութիւն . եղած է նէ՝ պահուի : Ուրեմն որոնք որ կրնան վճարել ու չեն վճարեր նէ . նբ Օգոստինոս զիրենք գող կը սեպէ , ուրիշի բանք կը յափշտակէն , կըսէ , ու պարտզկան ևն հատուցանելու . “ Տասանորդ տալն՝ արգարութեան պարոք է , և ով որ չուզեր տալ նէ՝ գողութիւն է ըրածը , : Եւ ալ գէշն ան է որ , կըսէ , անովայ անեծքն իրենց և ունեցածնուն վրայ կուգայ . ” Վասն զի աս եղած է միշտ արգարութեանը բռնած կերպը . որոնք որ չեն ուզեր տասանորդ տալ , ինքը կը պահանջէ անսնցմէն՝ կըսնին մարմնաւոր փորձանքներ խրկելով . անանկ որ քահանային շիտուածնին ուրիշ կերպով կը կօրսընքնեն , :

Հիմայ շատին մաքէն կանցնի որ այսօր իմշկովմա տաշեցի , իմշահուա համար խօսեցայ : Իրաւ է , իմշահաւ կայ մէջը . բայց պարտզկան էի աս կտորին վրայ աւ խօսելու , եկեղեցւոյ պատուիրանքն ըլլալով : Մէրժն ալ պիտոր չինայիք որ իմշահս կայ մէջը . հապա իրաւունք է ըստծո թէ չէ . չէք կրնար ուրանալ որ աս աւ ուրիշ ըստծներուս պէս ճշմարտութիւն մըն է , որ ամմեն քրիստոնեայ պէտք է գիտայ և 'ի գործ գնէ , թէ որ կուզէ փրկութեան համարլ :

ՅՈՐԴՈՐԵԿ ՃՀԲ.

Մեսի Հրայր Շնորհագետ :

Այսուծոյ և սուրբ Եկեղեցւոյ պատուիրանքները  
բացատրելէն եռքը, որպէս զի ամմենքը պահեն զանոնք.  
ու պահելով գժուիքին յաւիտենական թշուառութե.  
նէն խալրափին, և արքայութեան անվախճան երանու.  
Թեանն արժանի ըլլան, կարդը կը բերէ որ հիմայ սկսիմ  
աս պատուիրանքներուն գէմ եղող բաներուն վայ  
խօսիլ: Ամմենքը դիտեն, ամմենքը կը տեն որ պէտքը չէ  
մեղք գործել: Բայց մեղք ըսելն ինչ ըսել է. այ և ե.  
կեղեցւոյ պատուիրանքներուն գէմ ընել: Ով որ այ  
պատուիրանքները կը պահէ, բարեգործութիւն կընէ.  
ով որ չի պահեր, գէշ կընէ, մեղք կը գործէ: “ Մեղք  
ըսելն ուրիշ բան ըսել չէ. կըսէ սուրբ Ամբրոսիոս,  
բայց ազատ կամք այ պատուիրանքներուն գէմ ընել.  
ու չինազանդիլ իր օրինացը,,,: կամ ինչպէս սուրբ  
Օգոստինոս կըսէ, “ Մեղքը գործք մըն է կամ խօսք  
մը կամ բաղանք մը այ յաւիտենական օրինացը գէմ,,.  
այսինքն ածային իմաստութեան դրած կարգին ու կա.  
նոնին գէմ: ուստի մեղքնչելով տակնուվայ կընենք  
այ դրած կարգն, այ ցցուցած ձամբէն կելլենք, բոլո.  
րովին ներհակ ձամբայ մը կը բռնենք: կամ ասանկ  
ըսեմ. մեղքն է այ արգիլած բանն ընել, ըսել կամ բաղ.  
ձալ, կամ այ հրամմած բանը ընել. վասն զի զանցա.  
ռութիւնն ալ մեր մտքին ու կամքին գործողութիւնն  
է այ ուզածը ընելու:

Մեղքն՝ ազատ կամք այ պատուիրանքներուն գէմ  
ըսել է ըսի. վասն զի բան մը որ ազատ ու կամաւոր չէ,  
մեղք չի սեպուիր. որովհեան մեղքին կամաւոր ըլլալը.  
կըսէ սուրբ Օգոստինոս, անանկ հարկաւոր է որ, եթէ  
կամաւոր ըլլայ կամ ըստ ինքեան կամ պատճառ տա.  
լուն կողմանէ, մեղք չըլլար ամեննին: Ուստի ինչ որ  
մարդուու կամքն և ազատութիւնը կը վկրցնէ, ինչպէս  
չիկրնալը, ծանր վախը, ստատիկ կիրքն որ միտքը կը

շփոթէ և բանականութիւնն ազատ չի թռղուր, անանկ կընէ որ թէ և ըրածը մեղք ըլլայ՝ բաց մեղք չի ուելուիր, վասն զի կամքն է որ գործքը բարի կամ շար կընէ, կըսէ սուրբն Օգոստինոս։ Անոր համար ալ է որ ինչ որ մեր կամքն և ազատութիւնը կեւեցընէ կամ կը պակսեցընէ, նոյն համեմատութեամբ մեղքն ալ ծանրութիւն կամ թեթևութիւն կուտայ։

Ուրեմն մէկն որ վախի համար գէշ բան մը կընէ, այսինքն փորձանքէ մը խալքսելու համար, մեղք չի դործեր։ — Պէտք է գիտնալ որ վախը երբոր մարդուսինեւքը դիմէն բոլորովին չիվերցընէ նէ՝ կամքն իր ազատութենէն չի գոկիր. վասն զի փորձանքէն խալքսելու համար գէշ բան ընելին աւ չընելին իր ձեռքն է, թէ և երբեմն չուզելով ալ ընէ. ինչպէս ով սր նաւուն ընկզմելուն վախէն՝ ապրանքներն որ ծովը կը թափէ։ Աս առանկ համերցընելին ետքը, հիմայ ասանկ կը պատասխանէմ։ Ով որ թեթև վախի համար գէշ բան մը կընէ, տարակոյս չիկայ սր կը մեզանչէ. վասն զի թեթև վախը բանի աեղ չի գրուիր, օրէնք ըսածդգ գժուարուի ալ գիմացնիս ելիչ նէ՝ պէտք է պահենք։ Իսկ ծանր վախով եղած բաները պէտք է սրչչէլ. թէ որ ըստ ինքեան գէշ է ըրած բանն աւ բնական օրէնքի գէմ, ինչպէս սուս զուրցելը, սուս երգում ընելը, հաւատոքն ուրանալը, կուտքերու զոհելը, կրօնքն անարգելն, և աստղն նման բաներ ընելը, ապրակոյս չիկայ սր մեղք է. վասն զի ըստ ինքեան գէշ եղած բանը՝ մարդու իր կեանքն ալ խալքսելու համար չի կրնար ընել. ուստի բիւրաւոր մարտիրոսներ ամմն վախ՝ ամմն սպառնալիք՝ ոտքի տակ առին, ու չարաշար տան ջանքներու մէջ կեանքերնին կորսընցուցին՝ հաւատոքնին չուրանալու համար. ու սրճնք որ վախերնէն կուտքերունի ծխեցին կամ հաւատոքնին ուրացան նէ, որ եկեղեցին զիրենք միշտ յանցաւոր սեպեց։ Իսկ թէ որ ըրածն ըստ ինքեան գէշ չէ, այս անանկ օրէնքէ մը արդիւած է որ չի սր ստիպեր ծանր մասս քաշելու, ինչպէս կն մարդկային օրէնքներն, ան առենը մեղք չպլասր։

Հիմայ աեանենք քանի աեսակ մեղք կայ։ Սախ սեղը բնական և անձնական։ մկղընականն է որ ամմնեղնիս Ադամ Եւայէն ժառանգելր ենք, ինչպէս սուրբ հաւատոքը կը սորվեցընէ, և անովը կը ծնանինք ինչպէս գէշ ծառէ մը գէշ պտուղներ։ Ասոր կայ հարկ չիկայ

խօսելու , որովհետև նրա միրտութեամբն ու Քափ շար-  
չարանացն ու մահուան անհուն արդիւնքովը ջնջուած  
է : Խակ անձնական մեղք ան է որ մենք մեր կամքը կը  
դորժենք . ասիկայ ալ տեսակ տեսակ կը բաժնուի . ներ-  
գործական և ունակական , մահուչտի ու ներելի , դրա-  
կան ու զտնցառութեամբ , խորհրդով , բանիւ , գոր-  
ծով . մարմնական ու մատասր , այ դէմ , եղբայրափու-  
թեան դէմ , անձին դէմ , տղիտութեան ակարութեան  
ու շարութեան մեղք , վերջապէս անձամբ ըրած և ու-  
րիշի ընել տուած մեղք : Ասոնց ամմենն ալ հիմայ կարճ  
մը բացատրեմ ձեզի :

Ներդորժական մեղքն ան է որ մէկն իրօք դէշ բան  
մը կընէ , կըսէ , կը բաղձայ , կամմած բանին զան-  
ցառութիւն կընէ : Ունակականը նոյն մեղքին մեր վրայ  
մահն է , այսինքն ան բիծն որ մեղքը մեր հոգւոյն վրայ  
կը թողու՝ քանի որ ապաշխարութեամբ ու կատարեալ  
ոզմամբ չէ ջնջուած : Մահացու մեղքն է որ այ դրած  
հարդգը բոլորովին տակնուգրայ կընէ , և անով ատելի  
կըլլանք այ , իր չնորհքէն իրբարեկամուէն կը զրկուինք .  
ու հոգեորապէս կը մեռնինք : Խակ ներելին բոլորովին  
տակնուգրայ չըներ , բայց չի պահեր այ դրած կարգը .  
այ չնորհքէն ու բարեկամութէն չի զրկեր զմեզ , բայց  
երկուքն ալ կը քիցցընէ . հոգինիս ըրսպաններ , բայց  
կը վիրաւորէ : Դրական մեղքն է այ արդիլած բանն  
ընել . այ հրամանին դէմ ընել . իսկ զտնցառութեամբ  
եզած մեղքն է , երբոր մէկն այ հրամանած բանը չըներ .  
այ հրամանին զանցառութիւն կընէ : Խորհրդով է .  
զած մեղքն է՝ որ մէկը մոքին ու արտին մէջ միայն կը-  
նէ կամքով , առանց գրսէն բան մը ընելու . զոր օրի-  
նակ անկարգ բան մը կամքը մտածել կամ բաղձալ .  
ինչպէս որ իններորդ ու՝ տասներորդ պատուիրանքը  
բացատրելու ատենս ըսի : Բանիւ եղած մեղքն է , եր-  
բոր մէկն անկարգ խօսք մը կըսէ , պարկեշտութեան  
դէմ ըլլայ , հաւտոքի դէմ ըլլայ , հայհոյանք անէծք  
բամբատանք և ասոնց նման բաներ : Դորժքով եղած  
մեղքն է , երբոր մէկն իրօք գրսուանց ալ տեսնուելու  
դէշ բան մը կընէ : Մարմնական մեղքն է՝ երբոր մէկն  
իր մարմինն անկարգ կերպով գոհ կընէ . ինչպէս որկրա-  
մողութիւնն ու անպարկեշտութեան մեղքերը : Մաս-  
ւոր մեղքն է երբոր մէկն իր մաքին և սրտին ան .

կարդ բազմանքները գոհ կընէ . ինչպէս է հպար-  
տութիւնը, նախանձն, առելութիւնն ու ոխակալութը :  
թէ և ատոնց ամմենն ալ այ գէմ են . բայց կան մեղքեր  
որ մասնաւոր կերպով ուղղակի և անմիջապէս իրեն  
գէմ են . ինչպէս այ գէմ առելութիւն ունենալը որ  
սոսկալի մեղք է , հայհոյանքը, սեղանակապառութիւնն  
ու հերետիկոսութիւնը : Ընկերոջ գէմ եղած մեղքերն  
են , երբոր մէկն անիրաւութիւն մը կընէ ուրիշի . զօր-  
պարտութիւն , բամբասանք , մարդասպանութիւն , և  
ասոնց նման բաներ : Իսկ անձին գէմ մեղքն է , երբոր  
մենք մեր բարւոյն գէմ կընենք . մեր վրայ ունեցած  
պարտքերնիս չենք կատարեր . ինչպէս է անձնասպա-  
նութիւնը , գինովութիւնը , չափէն եւել ուտելի խմելը  
որ առողջութեան կը վնասէ , և կեանքերնիս չիպահ .  
պանելը : Տգիառութեան մեղքն է , երբոր մէկը կընար  
գիտնալ որ գէշ է ըրածն , և չփափանալով կընէ . ինչպէս  
մէկն որ իր պարտքերուն գէմ կընէ . չէի գիտեր ըսե-  
լով , երբոր կրնար գիտնալու հոգը չէ եղած սորվելու :  
Տկարութեան մեղքն է , երբոր մէկը մարդկային ակար  
բնութեամբ սաստիկ կրքէ մը կամ փորձութենէ մը կը  
յազթուի : Իսկ չարութեան մեղքն ան է որ՝ մէկը կա-  
տարեալ կամք , առանց կրքի առանց փորձութեան  
առանց չար ունակութեան կորոշէ և կուզէ այ գէմ  
ընելու . ասիկայ չառ աւելի գէշ է քան զտգիտութեան  
և ակսրութեան մեղքերը : Անձամբ եղած մեղքն է ,  
երբոր մենք կընենք . իսկ ուրիշ ընել տուածնիս , երբոր  
պատճառ կուտանք ընելու , չար օրինակով , գայթակ-  
ղութիւն կամ չար խրատ տալով , չարութիւն ու գէշ  
սկզբունքներ սորվեցնելով , անիրաւութիւն ու զգկանք  
ընելով , և ինչեւ իցեւ կերպով մեղքի պատճառ ըլլալով :  
Գիտէք ինչ հոգ ինչ նէղութիւն պիտի տան մեղք մա-  
հուան առեննիս աս աեսակ մեղքերը . գիտէք ինչ  
յուսահատութիւն պիտոր գայ վանիս երբոր այ ա-  
տեանն ելլենք գիմացնիս շարուած տեսնենք մեր գոր-  
ծած մեղքերէն՝ ի զատ՝ ուրիշներուն ընել տուածնիս  
ալ . ինչ սարսափ , ինչ սոսկում , ինչ պատիժ պիտոր  
քաշնեք , թէ որ առաջուց ասոնց ճարլ չփառնենք  
նէ : Անոր համար Դաւիթ մարդարէն՝ որ շնութեան  
ու սպանութեան մեղքերովն ուրիշներուն ալ պատ-  
ճառ և զեր էր մեղք գործելու , միշտ զդումի հետ էր .

և այ ողորմութեանն ապաւինելով՝ կը խնդրէր միշտ որ թէ իր մեղացը թողութիւն տայ . և թէ ուրիշներուն ընել տուածին . “ Ի մեզաց իմոց սուրբ արա զիս տէր . և յօաւարէն պահեա զծառայս քո , . (Սլմ . ժշ . 13 :)

Ուրեմն թէ որ այսափ տեսակ տեսակ մեղեր կան նէ , սուտ է կալվինին և ուրիշ հերետիկոսներուն ըստածն որ ամմն մեղք հաւասար է . ամմն մեղք ըստ ինքեան մահուչափ է կրսեն : Վասն զի թէ սուրբ գիրքը . թէ սուրբ հարք , թէ սուրբ եկեղեցւոյ վճիռները , և թէ ամմն ածարաններուն միարան կարծիքն յայտնի կը ցցը . նեն որ մեղքերուն մէջ ներելին կայ , մահուչափը կայ , թէ թե թելը կայ , ծանրը կայ , աւելի ծանրը կայ , խիստ ծանրը կայ . սոսկալի մեղքը կայ . անանկ որ ասոր գէմ ըսելը խելքի ալ դէմ է . կը սէ նր Օգոստինոս : Ուստի նր Յօհաննէս առավետալը կը սէ որ՝ իրաւ ամմն անիրաւ բան ընելը մեղք է , բայց մեղք կայ որ մահուչափ է . “ Ամենայն անիրաւութիւն մեղք էն , և են մեղք որ մահուչափ են , . (Զ . Յա . Ե . 16 : ) Քրիստոս աէրն մեր ալ Յուգայի ըրած մեղքին համար կը սէ որ մեծ մեղք էր ըրածը . “ Որ մատնեացն զիս քեզ , նորա մեծ մեղք էն , . (Յա . Ժթ . 11 : ) Բայց ասոր վրայ երկրնցնելն ընդունայն է , գիտեմ որ ձեր մէջն ասանկ խէնթ բան կարծող չիկայ . աւելի օգտակար քանի մը բան ըսեմ ձեզն :

Որչափ ծանր ու սոսկալի մեղքեր գործած ըլլայ մէկը . թէ որ աշխըրքիս ամմն անօրէնութիւններն ալ ըրած ըլլայ . սոյդ է և առակոյս չի վերցներ որ նր եկեղեցին այմէ իշխանութիւն ունի արձակում տալու իրեն , երբոր շշմարիտ զջնում և առաջադրութիւն ունենայ նէ : Ասանկ վճռեցին քանի սուրբ ժողովքներ Մանաւանեան ու Կովկասեան հերետիկոսաց գէմ : Վասն զի Քն աէրն մեր սուրբ եկեղեցւոյ իշխանութիւն տալու տաենը բացառութիւն մը չըրաւ , ամմն տեսակ մեղքի վրայ ըստ որ կարենայ արձակում տալ . “ Զոր կապիցէք յերկրի , եղիցի կապեալ յերկինս . և զոր արձակիցէք յերկրի , եղիցի արձակեալ յերկինս , . (Մաֆ . ժշ . 18 : ) “ Եթէ ումեք թողուցուք զմղս , թողեալ լիցի նոցա , . (Յա . Ե . 21 : )

Ասկէց ՚ի զատ՝ մեղքերը չէ թէ միայն ծանրութեան կողմանէ մէկմէկէ տարբերութիւն ունին , այլ նաև տե-

սակնին մէկմէկէ կը տարբերի՝ իրենց առարկային տեսակէն ու որպիսութենէն : Զոր օրինակ գողութեան առարկան ստակ կամ որ և իցէ ուրիշի ունեցած բանն է , սպանութեանը՝ ուրիշն կեանքն է . բամբասանքին ու զբարբտութեանն՝ ուրիշն անունն է : Եւ սրավճէ , տեստակը կեանքն անունը մէկմէկէ տարբեր տեսակի բանէր են , ասանկ ալ գողութին սպանութիւնն ու բամբասանքը մէկմէկէ տարբեր տեսակ մեղքեր են : Ուստի հերիք չէ որ խոստովանանք եղողն եղբայրի ութեան գէմ մահուցափ մեղքեր գործեր եմ ըսէ , այլ պէտք է որ անոնց տեսակն ու որպիսութիւնն ալ բացատրէ . որպէս զի խոստովանահայրը կարենայ անոնց վայ դատաստան ընել , և իր երկու պաշտօնն՝ այսինքն դատաւրի և բժշկի պաշտօնները կատարէ , ինչպէս որ ըստ խոստովանանքի վայ խօսած ատենս :

Աս ալ ըսկեմ՝ որպավճեան բանի մը գէշութիւնը չէ թէ միայն իրմէն կառնուի , այլ նաև իր վախճանէն ու պարագաներէն , այսինքն ինչ գիտաւարութեամբ ինչ պարագաներով որ կընէ մէկն ան բանը նէ , ուստի կընայ ըլլալ որ մեղք մը տարբեր տարբեր գէշութիւններ ունենայ , և ան մեղքը գործողը մէկ գործքով մը տեսակ տեսակ մեղքեր գործէ : Խօսք հասկընալու համար - մէկը ժամէն ստակ կը գողնայ՝ գինովնալու համար . մէկ մեղք մը չէ ըրտծն . այլ իրեք մէկմէկէ տարբեր տեսակ մեղքեր . ուստի խոստովանանքին մէջն իրեքն ալ պէտք է բացատրէ , այսինքն մէկմը գողութիւնը , երկրորդ՝ ժամէն գողնալով ըրտծ արբարդութիւնը , և երրորդ՝ գինովնալու համար գողնալը , որ բարեխառնութեան գէմ է :

Ասկէց կը հետեւ որ մեղքերուն թիւն ալ պէտք է ըսել , այսինքն իրեք տեսակ մեղք ըհալով՝ իրեք մեղք գործած ըլլալը : Եւ չէ թէ միայն մեղքին տեսատիւններուն թիւը , այլ նաև նոյն տեսակ մեղքինը , երբոր ինչ և իցէ եւրպով տարբեր տարբեր թիւ կունենայ : Զոր օրինակ մէկը հարցան մը պարզելով իրեք հոգի մէկակը կըսպաննէ . ատիկայ մէկ մեղք մը չէ . իրեք մեղք է . վասն զի թէ և մէկ գործողութիւնը մը իրեքն ալ սպաննեց . բայց իրեք սպանութիւն էր ըրտծը : Մէկն ալ մոքէն անցած գէշ խորհրդի մը հաւանութիւն տալէն ետքն՝ ուրիշ բաներու հետ կըզբազի , քիչ մը ատենէն նորէն

նոյն անկարգ խորհուրդը միացը կուտայ , և ինքն ալ նորէն հաւանութիւն կուտայ . առ ալ հերիք չէ , նոյն օրուան մեջը շատ անդամնոյն բանը կընէ : Առոր ըրածը մէկ մեղք մը միայն չէ , այլ այնշափ՝ որշափ անդամոր նորէն նորէն նոյն հաւանութիւնը կուտայ : Բայց թէ որ քառորդ մը կամ կէս ժամնոյն անկարգ խորհուրդը շարունակ մաքին մէջը պտղոցընէ հաւանութիւն առ լով , թէ և ըրած մեղքն աւելի ծանր է . բայց մէկ մեղք մըն է , մէկ գործողութիւն մը միայն ըլլալով : Ասանկ ալ դնենք որ մէկը գողութիւն ընելու կերթայ . թէ և ճամբան ուրիշ բաներու զբաղի , և երբեմն երբեմն նորէն միացը դայ ընելու գողութիւնը , բայց միշտ մէկ մեղք մըն է ըրածը . վասն զի զօրութեամբ կը շարունակէ գողութիւն ընելու գիտաւորութիւնը :

Այսշափս բաւական է մեղքերուն տեսակն ու թիւը որոշելու , որ շատ հարկաւոր է թէ խոստովանորդւոց և թէ խոստովանահօրը . խոստովանորդւոց՝ որպէս զի խոստովանանքնին ամրազը ըլլայ , իսկ խոստովանահօրը՝ որպէս զի անոնց վէրբը ճանչնայ և հարկաւոր դեզն ընէ : Հիմայ հոս պէտք էր որ ձեզի հասկրցընէի ինչպէս մարդուս միացը վրան պէտք է ըլլայ և կամքն ալ ուզէ՝ որ մահուշափ մեղք ըլլայ . բայց ասոնց վրայ բաւական խօսեցայ իններորդ ու տասներորդ պատուիրանկը բացարելու ատենս : Հոն ըսի որ մեղք մը մահուշափ ըլլալու համար՝ մարդուս խելքը վրան ըլլալէն ու կամքը կատարեալ հաւանութիւն ատլէն ի՛ զատ , պէտք է որ իւթն ալ ծանր ըլլայ : Բայց ինչպէս կը ճանչնուի միւթին ծանրութիւնը : Մէյմն սուրբ գրոց խօսքերէն , որ սոսկալի կերպով վրայ կուտայ ան մեղքն ընողներուն , կամ մահուան արժանի են կըսէ , անիծեալ են կըսէ , հաւատայ յուտոյ և ափրոյ գէմ է ըրածնին կըսէ , արդայութէ գուրս կը մնան կըսէ . աս խօսքերէն յայտնի կըլլայ որ ան մեղքին նիւթը ծանր է , ըստ ինքեան մահուշափ մեղք է : Մէյմն ալ սուրբ եկեղեցնայ վճիռներէն կը ճանչնուի , սուրբ հարց և երկելի ածաբաններուն միաբան կարծիքէն : Թէ որ առողիք չըլլան նէ , շատ գժար է ճանչնալն որ մեղքի մը նիւթը ծանր է թէ թեթէ , մահուշափ մեղք է թէ չէ . “ կարի գժուարին է գատնել , և սահմանաւ ասել՝ վատնգօթ լի՞ ” . կըսէ որ Օդոսափինաս . (յլ . գաղտին այ . գիրտ իշ . դլ . վէլին : )

Աը մեսայ որ բացատրեմ ձեզի մեղքին սոսկալի հե-  
տևանքներն , ինչ չորիքներ որ մեղի կը բերէ . բայց ա-  
սոնց վրայ եկած յորդորակներուս մէջը կը խօսիմ . իսկ  
ասօրուան ըստածներուս պառուղն աս ըլլայ որ շնորհք  
ինդրենք միշտ այմէ՝ իր սուրբ պատուիրանքները պա-  
հելու , և ամմեն տեսակ մեղքէն հեռու կենալու :

### ՅՈՐԴՈՐՍԿ ՃՆԴ .

Մահացաւ Աշխին Հրա:

Խցած կիրակի տեսանք , սիրելի որդիքս . մեղքին  
ինչ ըլլալի , և քանի տեսակ տեսակ մեղքեր ըլլալը .  
մեղք մեղքէ ինչ ասարթերութիւն ունենալը թէ ծան-  
րութեան կողմանէ , թէ տեսակին , և թէ թուոյն , որ-  
շափ որ հերիք է խոստովանանքի հտմար . տեսանք ալ  
որ վախն երբ կրնայ անմեղագիր ընել : Վնիկայ տլաե-  
ատնք որ շիկայ մեղք մը որշափ որ ծանր ու սոսկալի ըլ-  
լայ , որ արձակման տակ չիյնայ երբոր մէկը կը զգծայ և  
ճշմարիտ որախիւ կառաջադրէ մէյմըն ալ չքնելու : Եաքը  
մեղքին ծանրութիւնը ճանշնալու կանոններն ալ տե-  
սանք , որ մէկը խելքը վրան ըլլալով ու կատարեալ հա-  
ւանութեամբ մեղք մը ընելու ըլլայ նէ , երբ մահու-  
շափ է և երբ ներելի : Ուրեմն մեղքին վրայ ասանէ  
ընդ հանրապէս խօսելին ետքն , այսօր պիտուր խօսիմ  
մասնաւորապէս մահուշափ մեղքին վրայ , ներելին  
վրայ խօսելն եկած կիրակուան ձգելով :

Ամմենքը գիտեն որ մահուշափ մեղքն այ շնորհքէն  
կը զրկէ զմարդ , ու հոգւոյն մահն է . բայց ով կրնայ  
իսելքը հասցընել մեղքին ինչ ըլլալուն , կըսէ Դափիթ  
մարդարէն . “ Զանցուածս իւր ով կարէ առնուլ ՚ի  
միա „ . (Սլմ . Ժը . 13 : ) Ո՞վ կրնայ հասկընալ ինչ ըսել  
է զած կորալնցընել , այ շնորհքէն զրկուիլ . հոգեորա-  
պէս մառնիլ : Ո՞հ , թէ որ աս խօսքերն ազէկ հասկը-  
նայինք նէ , կիմանայինք ինչ ըսել է մահուշափ մեղքը .  
կիմտնայինք որ անկէց մենծ չարիք չի կրնար ըլլար :

“ Ծայրագոյն չար , բովանդակութիւն ամենայն չարեաց , , , կը կոչէ սուրբ Օգոստինոս մեղքը : Բայց որպէս զի որշափ կորելի է նէ՝ հասկրնաք մեղքին ինչ ըլլալն , աս բանիս վրայ պիտոր խօսիմ այսօր , ու պիտոր ցցո՞նեմ որ մահուչտի մեղքն ամմենէն մեծ չարիքն է . թէ այ կողմանէ մաածելով , և թէ մեր կողմանէ : Երանի մեզի թէ որ աղէկ հասկընանք նէ աս երկու բանը . վասն զի թէ որ մահուչտի մեղք ունիք նէ , կատենք բոլոր սրաանց , ու կը պատրաստուինք սուրբ խօստովանակեռով թողութիւն գտնել . իսկ թէ որ չունիք նէ , կը զցուշանանք ամենեին չունենալու . և այ պատուիրանքները պահելով փրկութեան կը հասնիք . “ Եթէ կամիս ՚ի կեանսն յաւիտենականս մտանել . պահեա զպատուիրանս , , . (Մաթ . ժիշ . 17 : )

Մեղքն այմէ հեռանալ է , կըսէ սուրբ Ագուինացին , ած մէկդի ձգել է , կռնակնիս այ գարձնել է . ած անարդել է , այ անիրաւութիւն ընել է : Ասիկայ միամիաները վախցընելու համար փոփոքընելով ըսուած խօսք մը չէ , սիրելի որդեքս , այ բերնէն ելած խօսք է , որ սուրբ գրքին մէջ շատ տեղ մեզաւորներուն վրայ կը գանգտոի զինքն անարդելնուն ու մէկդի ձգելնուն համար . “ Որդիս ծնայ և բարձրացուցի . և նոքա զիս անարդեցին , , . (Հայ . ա . 2 .) այսինքն որդւոցս կեանք տուի , բարիքը ըրի իրենց , փառաւորեցի զիրենք , և իրենք ինծի անարդանք ըրին , ինծմէ երես գարձուցին : Պազոս առաքեալի ալ կըսէ , որ այ պատուիրանքները չիպահելով զած կանարդենք . “ Յանցանելըստ օրէնս զած անարդես , , . (Հա . ը . 23 .) Բայց այ անարդանք ընել ըսելն , ամմենէն մեծ անիրաւութիւնն ընել ըսել է . վասն զի անարդուողը որշափ մեծ և արժանի է պատուայ , նոյն համեմատութեամբն ալ մեծ կըլլայ իրեն ըրտծ անարդանքնիս . մեզի հաւասար ընկերներնէս մէկն ալ անարդելը՝ գէշ է , մեզմէ մէծին անարդանք ընելն՝ աւելի գէշ է , թագաւորի մը կամ սրբազան Պապին անարդանք մը ընելը՝ խիստ ծանր մեղք է . ուրեմն թնչ պիտոր ըսենք այ անարդանք ընելուն՝ որ երկնի և երկրի տէր է . թագաւորներուն թագաւորն է , իր մեծ ութիւնն ու փառքը խելքէ մտքէ զեր է , և աշխըրքիս ամմենէն մեծ թագաւորներն իր առջին ոչինչ էն : Մահուչտի մեղք ըսած գ անանկ մեծ չորիք մըն է որ , որ .

չափ մտածենք, չենք կրնար խելուրնիս հառցընել. ա-սիկայ հասկընալու համար՝ պէտք էր որ հասկընացնեք այ մեծութիւնը, պէտք էր որ այ փոռացն և արժանա. պատուութեանը կարենայինք խելք հառցընել: Բոլոր հասկըցածնիս այսչափ է որ մահուչափ մեղքը չարիք մըն է՝ որ անհուն գէշութիւն մը ունի, որովհեան այ անհուն մեծութեանն ու բարութեանը գէմ է:

Ոովսէէ մարդարէն մահուչափ մեղքին ծանրութիւ կերպով մը ցցնելու համար որ մեղաւորն անով ինչ մեծ անիրաւութիւն կընէ այ, ձեռքը կշխոք մը կուտայ. կշխոքին մէկ կողմը ած գրած, մէկալ կօղմը ոզդրմէ արարած մը, կամ քիչ մը ստակ. կամ ուրիշ անարդ բան մը. “ Կշիռք անիրաւութեան ’ի ձեռս նորա,, . (Ուշ. ժը. 7:) Աս բաղդատութիւնը միայն որ մեղաւորը կընէ, ասանկ անարդ բաներուն հետ մէկ կարդ գնելով զնծ, ասկէց մած նախատինք կրնայ ըլլալ այ: Թէ որ պատուաւոր մարդու մը հետ խօսելով՝ զնէքը կատուի կամիողի կարգ գնեինք նէ, չճր սրդողեր, գծարը չնդր գար. ուրեմն ինչպէս ցիքարկանայ ած՝ երրոր մեղաւորն անարդ արարածներու կարդը գնէ զնէքը: Անոր համար Եսայի մարդարէին բերնովը կըսէ. “ Բայ նմանեցուցեք զիս, և զուգեցայց,, . (Եսայ. Խ. 25.) այսինքն որո՞ն հետ կը բաղդատակէք զիս, որո՞նց հետ կուզէք որ մէկ կարգն ըլլամ. ան է վկաս ունեցած համարմունքնիդ: Իսկ մեղաւորը չէ թէ միայն աս անիրաւ բաղդատութիւնը կընէ, այլ բաղդատելէն եաբն, ած անարդ բաներու կարգ գնելէն ետքը. զնէքը մէկդի և ձգէ, և աշխըրքիս բաներն՝ անարդ արարածները կընարէ, անոնց աւելի յարգ կուտայ քան թէ այ: Ուստի մահուչափ մեղք ընելովք՝ նոյն բանն է որ ըսէր. առանարդ արարածն, աս իմ ուզածս որչափ որ ալ անարդ բան է, որչափ որ ալ կարծատն բան է, այմէ ազէկ է, այմէ սիրելի է, այ կատարելութիւններէն աւելի յարգ ունի. հոգս չէ, թող զինքն ալ կորսնցընեմ, իր շնորհքն ալ, իր բարեկամութիւնն ալ, ինծի համար պատրաստած արբայութիւնն ալ, աս ամենն բանն ալ իրեն ըլլայ, ես իրմէն ալ՝ իր ամմեն ունեցածէն ալ աւելի կընարեմ իմ ուզածս: Անոր համար ած Երեմիա մարդարէին բերնովը սաստիկ կը գանդըսի. “ Տեսէք եթէ եզւ այսպիսի ինչ... . յիմարեցան երկինք վասն այս.”

ըիկ և սոսկացան յայժ, զի երկուս չարիս գործեաց ժողովուրդ իմ. զիս թուղին զազտիւրս ջրոյ կենդահեոյ, և փորեցին իւրեանց գուրս ծակօտս՝ որք ոչ կարիցեն ունել ջաւը, , . (Եւեմ. թ. 10.) այսինքն ասանկ անիրաւութիւն ուր տեսնուած է, երկնքին բնակիչները սոսկացած շուարած մնացին՝ իմ ժողովուրդեանս ըրած երկու բանին համար. մէյմը որ զիս մէկդի ձգեցին առանկ անուշ ու պայծառ ջրի մը աղբեւրն, ու գնացին ծակ ջրհորներ փորեցին իրենց՝ որ ջուր չեն բաներ, ափզմէն ուրիշ բան չես գաներ մէջերնին։ Ասկէց աւելի բնչ կերպով կրնար բացատրել ած, սիրելի սրգիքս, ան սոսկալի նախաստինքն որ մեղաւորը մահուչափ մեղքով կընէ այ։

Բայց հոս չի լմըննար մահուչափ մեղքով այ եղած անարդանքը։ Գիտէք որ ած ամմեն տեղ է. ուր որ կուզենք՝ երթանք, ած ներկայ է, և ամմեն բան կը տեսնէ. “ թէ ելանեմ յերկինս, գու անդ ես. և թէ իջանեմ” ի գժոխս, և անգր մօտ ես, , . (Սոմ. Ճլք. 8:) “ Ամմենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աշաց նորս ա. (Եւբ. դ. 13.) թէ որ զաւակ մը՝ թէ որ ծառայ մը՝ հերկիք չիսեպէ չիհնազանդիլ իր հօրն իր ափրոշը, հերկիք չիսեպէ ծանր յանցանք մը ընել, այլ նաև համարձակի իր հօրն իր ափրոշը գիմացը գործել, շատ աւելի մեծ ցըլլար ըրած անարդանքը։ Բայց ան որ զաւակ մը չի համարձակիր հօրն առաջին ընելու, ծառայ մը չիշխեր ափրոշը գիմացը գործելու, մեղաւորն իր արարչին՝ իր հօրը գիմացը կընէ, այ ամմենակարսղութիւնն ալքանի տեղ չիդնելով՝ որ կընայ ընելու ատենը պատժել չինքն ու գժոխիք խրկել. հերկիք չի սեպեր այ հրամանին գէմ ընել, այլ նաև կը յանդդնի իր առաջին ընել իրեն առ անարդանքն, երեսն ի վեր զինքը նախատել, կարծես թէ անկարսղ ըլլար ած զինքը պատժելու. ինչպէս Եսայի մարդարէին բերնովը կը դանդախի. “ Ճողովուրդս այս՝ որ բարկացուցանէր զիս առաջի իմ, , . (Ես. կլ. 3.) այսինքն իմ աշքիս գիմացը բարկուին կը դրդուէր։ Ո՞վ կրնայ խորունկը մանել աս սոսկալի անօրէնուեն որ մեղաւորը մահուչափ մեղքով կընէ այ գէմ։ Ինչ որ ըսէ մարդ, չի կրնար բացատրել մահուչափ մեղքին ինչ մեծ չարկիք ըլլալը. որչափ որ ըսէ, այնչափ ամքի բան կը մնայ ըսելու վրան. բայց առաջ երթանք։

Մեղաւորը մահուչափ մեղքով այ սոսկալի անոր. դանք մը ընելէն ի զատ, զցուելի ապերախտութիւն մըն ալ կընէ : Մեռնելու գտառպարատած գերի մը երեսկայէնք . որ քիչ մը տաենէն պիտոր սպանուի : Իրեն մէկ բարեկամը կերթայ բոլոր ունեցածը կուտայ. զինքը մահուշնէ ալ գերութիւնէն ալ կը խալըսէ : Հիմայ թէ որ աս խալըսած գերին երթայ իր խալըսողը զպարտէ բռնէ գատապարտել առյ և ինչն ըլլայ անոր սպաննողը նէ, ինչ կըսէք, անկէց ապերախտ՝ անկէց անզգամ՝ անկէց զզուելի մարդ կրնայ ըլլալ . անանկ մնծ բարերախտութեան գէմ ասանկ մնծ անիրաւութիւննէլ, իրեն կեանք առւողի սպաննելու սիրտ ընել . ահ. աս անանկ ապերախտութիւն մըն է որ մարդուն սոսկում կը բերէ : Բայց մեղաւորին մահուչափ մեղքով այ գէմ ըրած ապերախտութիւնն ասկէց շատ տաելի սոսկալի է : Աստուած է մարդու կեանք առւողը, ած է որ իր ամենակարողութեամբը մարդս ոչնչէն գուշտ հանեց . ած է որ մարդս գժոխին յաւիտենական մահուշնէն խալըսեց, ու խալըսելու համար՝ իր անզին արիւնը ցտւերով ու շարչարանքներով թափեց, ու խաչք վայ գամուած մեռու . ած է որ ամենն վայրէեան մարդս կը պահէ, իր ամման պէտքը կը հոգայ, անթիւ շնորհք ու բարիք կընէ իրեն, և ետք ալ մարդուս համար պատրաստեր է ան յաւիտենական երանութիւնն որ ինքը կը վայելէ երկինքը : Խսի մարդս այմէ ապատամբելով, զինքն երեսն ի մեր կանարդէ, անարդ սրարածներէն՝ քիչ մը սալկէն վար կը գնէ զինքն, և որչափ որ ձեռքէն կուգայ՝ այ մծութիւնը կը վերցնէ, զինքը նորեն կը շարչարէ և խաչքն վայ նորեն կը դամէ հրեաներէն ալ գէշ, ինչպէս յայանի կըսէ Պաղստ առաքեալը . “ Վերստին ի խաչ հանել անձանց զորդին այ „ . (ԵԲՒ . Ղ . 6 : ) Ախ, սիրելի որդիքը, ըսէք հիմայ, ասկէց սոսկալի ապերախտութիւն՝ ասկէց մնծ անօրէնութիւն կրնայ ընել մարդս այ գէմ .

Բայց ալ գէշն ան է որ, աս նախատինքն՝ աս անարդանքն՝ աս ապերախտութիւնն այ գէմ ընելու համար՝ մարդս այմէ առած կարողութիւնները կը գործածէ, ան կարողութիւններն որ առանց այ չի կրնար բանեցնել, ըսէլ է որ զած կը ծառայեցնէ իր անօրէնութեանը : Ասկէց սոսկալի բան կրնայ ըլլալ . ած տուեր

Է մարդուս զգայարանքները, մարդուս ուժը, մարդուս ամմն ունեցածն, ու կը պահէ միշտ՝ որպէս զի անոնց մով մարդս իրեն ծառայէ, զինքը սիրէ և պատռուէ. իսկ մարդս ան այ տուած կարողութիւններուն բոլորն ու զինքն անարդելու և նախառելու կը բանեցնէ. կրնաք նէ ասկէց սոսկալի ապերախտութիւն մը երևա կայեցէք :

Կրնաք ըսել որ մարդ մեղք ընելու ատենը՝ միայն իր կրքերը գոհ ընելիք կը նայի, չի մտածեր անով այ ա նարդանք ընելիք : Բայց ատոր պատասխանը Պօղոս ա ռաքեալիք կուտայ . “ Խոստանան գիտել զած, և գոր ծովք իւրեանց ուրանան , , . (Տիր . ա . 16.) այսինքն բերնով կը ճանչնամ՝ կըսին ած, բայց գործքով կուրա նան . ինչ օգուտ է ըսելն որ ես ած չեմ ուզեր անար դել. երբոր մէկն իրք կանարդէ զինքն, իր պատռւիրանքն երեսն՝ ի վեր ոտքի տակ կառնէ, անարդ արարածնե րէն՝ անարդ կրքերէն վար կը գնէ զինքն, իրմէն երես կը գարձնէ, իր շնորհքն ու բարեկամութիւնը մէկդի կը ձգէ ոցինչ և անցաւոր բանի մը համար : Ուրեմն մարդս մաածէ ջիմտածէ, ըրածն այ անարդանք է . ինչպէս զաւակ մը որ իր հօրը չի հնազանգիր, ծառայ մը որ իր աէրն երեսն՝ ի վեր կանարդէ՝ հրամանը չիկառարելով, թէ որ մեծարանք ունենար իր հօրը կամիր ափրոշը նէ, անանկ չեր ըներ, կը հնազանգէր : Մափկ ըրեք ինչպէս կը գանգըսի ած . “ Եթէ հայր եմ ես, ուր է փառքն իմ . և եթէ աէր եմ, ուր է պատիւն իմ , , . (Մաղատ . ա . 6.) այսինքն թէ որ հայրերնիդ եմնէ, ուր է ըրած մեծարանքնիդ . թէ որ աէրերնիդ եմնէ, ուր է տուած պատիւնիդ . “ Զայդ տեառն հատուցանէք այդպէս, ժողովուրդ յիմար, ոչնա է հայրն որ ստացաւ զբեզ , , . (Ք . Օ՛հն լք . 6.) այսինքն ամ է ինծի ըրած հատուց, մունքնիդ՝ իմ տուած բաներս ինծի դէմ գործածել, անոնցմով ինծի երեսս՝ ի վեր անարդանք ընել : Ո՛հ, սիրելի որդիքս, թէ որ ատ անիծած մահացու մեղքէն սոսկալու համար աս ըսածներս չեն բաւեր . թէ որ հերե չէ այ ասանկ մեծ անարդանք ըլլալք, թէ որ պը տերնիդ շարժելու բաւական չէ այ ըրած սաստիկ գանդատաները նէ, գոնէ սոսկալք անհուն վնասէն ու սոսկալիք պատիւներէն՝ որ մահացու մեղքը մարդուս կը բերէ :

Մահացու մեղքը չէ թէ միայն ամմանէն գեշ բանն է՝ այ կողմանէն մտածելով, այլ նաև մը կողմանէ մը վայ ալ մտածելով անկեց մեծ շարիք չի կրնար ըլլու։ Խեղճ Յոր երանելին, այնչափ դաւկըներ ուներ, այն շափ սիրելի էին իրեն, քիչ ատենի մէջ ամմանքն ալ կորպնցուց, մեծ գանձ ու հարտառներին ուներ յան կարծ մոխրի վայ նատաւ, աշխրդիս վայ ուրիշ բան շիմնաց իրեն բաց անդժամ կնոջէն՝ որ թերնին առզավ զինքը կը ատանջէր առողջութիւն մը ուներ, ան ալ կոր սընցուց, ոտքէն ինչուան գյուխը բորոտեցաւ, ոխոսի մը մէջ ինկած մանաց : Ի՞նչ թշուառութիւն, ի՞նչ սաս կալի ողորմելութիւն . բայց և ոչ կրնայ բազդառութի ան թշուառութեանն ու ողորմելութեանը՝ որուն մէջ կրնայ մարդու մահացու մեղքով։ Հիւդնդումիջնը, ցաւերը, մահը, մարդուս մարմնոյն միայն կը պատեն, բայց մահացու մեղքը շիփչիտակ հոգինիս կը վիրաւարէ։ Աղքատութիւնը մարմնաւոր և անցաւար բաներէն կը դպէկէ զմեղ . բայց մեղքը հոգեւոր և յաւիտենական բարիքներէն :

Մահուչափ մեղքը նախ կորոնցնել կուտայ մարդուն ինչ բարիք որ բոլոր կենացը մէջ ըրեր է : Թէ որ մէկն իր ամմեն օւնեցածն աղքատներուն բաժներ է . և խեղճ ողորմելութեան հասեր, թէ որ յիստւն զաթուուն տարի անապատի մէջ պահքով ու ճպնութեամբ կեանք անցուցեր է . թէ որ հոգեւոր ու մարմնաւոր դործք ողորմելութեան չէ թողուցեր որ չընէ . թէ որ ամմեն քրիստոնէական առաքինութիւնները կատարեր է , շարունակ ազօթքի հետ եղեր է, ամմեն օր պախորհուութներ ընդուներ, և ան աստիճան սրբութէն ան հասեր է որ ինչուան հրաշքներ ալ գործեր է , այսու ամենայնին մէկ մահուչափ մեղքով մը . թէ և մազին մէջն ըրած ըլլոյ՝ բոլոր ըրած արդիւնքները կը կորանցնեն . ամմենին չեն օգնեն իրեն . ու թէ որ ան մեղքին մէջ մեռնելու ըլլայ նէ . կը կորսուի յաւիտեան : Սոտէացն բան, բայց կարելի բան է որ ած անոր ըրած այնչուփ բարեգործութիւններուն չինայի . չէ . չի նայդի, նցն է թէ ան բարեգործութիւնները ըրած չըլլար . ինքն է ըսողն Եղեկիւլ մարդարէին բերնովք . “ Ի գառնալ արդարոյն յարդարութիւնէ իւրմէ և առնել զանիրաւութիւն ”, ամենայն արդարութիւնք նորա զոր արտը ” . Ք

յիշեցին,, . (Երևան. Ժ. 24.) Այս մեկ մահուչափ մեղքը հերիք է զինքը դժոխք առնելու, թէ որ ան մեղքին մեջը մեռնելու ըլլայ նէ . “ Որ ոք զամենայն օրէնտն պահիցէ , և միով իւիշ ինչ գթիցէ , եղեւ ամենայն օրինացն պարապան , , . (Յան. ը. 10.) Կրնայ ըլլու աշելութիւն մէջն ուրիշ բան մը ասկէց աւելի վնասակար մըր հարցոյն :

Մահուչափ մեղքը մորդուս առաջաց ըրած ամման բարեգործութիւնները կորողներնել տապէն ՚ի զատ , երկրորդ՝ նաև անպիտան կընէ մահուչափ մեղք դործելէն ետքն ըրածներն ալ : Վասն զի քանի որ մէկը մահուչափ մեղքի մէջ է և այ շնորհքէն զուրկ , ինչ բարեգործութիւն կուզէ նէ՝ ընէ , մէկ արդիւնք մը չի վասալուկիր այ առջին , իր ամման դործքը մեռած է , արքայութեան համար չի ծառայեր : Ասիկայ հաւատքի մասն է , չի կրնար առարտկուսի տակ իշնալ . Պօղոս առաքեալին խօսքն է . “ Եթէ սէր ոչ ունիցիմ , ոչինչ եմ , ոչ ինչ օգտիմ , , . այսինքն թէ որ այ սիրոյն՝ այ շնորհքէն զուրկ եմնէ , բան մը չօգներ ինծի , արքայութիւն երթաղու համար ինծի ճար չիկայ : Կրնագը ըսել որ ուրեմն մէկն որ մահուչափ մեղքի մէջ է , պարապ բան է որ ազօթք ու ոզգորմութիւնը ընէ , բարեգործութեան հետ ըլլայ : Զէ , պարապ բան չէ . ազօթքը ոզգորմութիւնը և ուրիշ բարեգործութիւնները մահուչափ մեղքի մէջ եղացին թէ և չեն օգներ արքայութիւն երթաղու , բայց իօննեն այ սիրոյ շարժելու որ իրեն լուս ու շնորհք այ մեղքը ճանչեալու և գարձի դալու . ուստի որշափ ալ մեղքաւոր ըլլայ մէկը , պէտք չէ որ ազօթքին ու բարեգործութենին գաղրի : Մահուչափ մեղքին առաջ ըրած բարեգործութիւններուն , մահուչափ մեղքի մէջ ըրածներէն աարեգութիւնն աս է միտյն , որ առջինները նորէն կը վաստրի մարդ՝ մահուչափ մեղքին խալքսածին պէս . վասն զի աստուծոց շնորհքին հետ կը գտառնան իր ամմին առջի ըրած բարեգործութիւններն ալ : Բայց անոնք որ մահուչափ մեղքի մէջ նորած առենցըրեր է , չեն դառնար , արքայութեան համար բանի չեն դար առնեին . կրնան ծառայել մարմաւոր յաջողութիւններ ունենալու , կրնան ծառայել այս լոյս ու շնորհք ընդունելու գարձի դալու , բայց այ առջին պրիւնք վաստուկելու համար չեն ծառայեր : Տէ-

անց մահուչափ մեղքին երկրորդ ժառանք . հիմայ անս-  
նենք երրորդը :

Մահուչափ մեղքը մարգուս կորպունցընել կուտայ այ-  
շնորհքը , մարգուս հոգին կրտապաննէ : Խնչպէս որ հո-  
գին կեանք կուտայ մարգուս , ասանկ ալ որբարբ  
շնորհքն է հոգւայն կեանք ասւովա . կըսէ սուրբ Օգոս-  
տինոս . օւստի հոգի մը այ շնորհք կորպանցածթին  
պէս . կը մեանի , մասել կը գառնայ : Թէ որ գերեզման  
մը բանայինք , առս ասանցհինդ օրուան մասել մը ան-  
նէինք նէ , ինչ սոսկում կըզցայինք . բոլոր գեմքն աւ-  
րուած , մարմինը կառը կոտոր սակորներէն բաժնուած ,  
որդերն ամմեն գին կը վկառն , գարշնի հաս մը . որ  
մարգուս սիրուը կը խառնուի . բայց աս ի՞նչ պիտօք ըւ-  
լայ այ շնորհքէն զկուած հոգիի մը քով . թէ որ մեջ  
աեսնէր ի՞նչ գարշնի զզուելի և սօսկալի մասել մըն է  
մահուչափ մեղքով մեած հոգին , մէյժքն ալ պիրո չեր  
ըներ մեղանչելու : Խեղջ հոգի , ինչ ողորմիլի վիճակի  
մէջ կիյնայ մահուչափ մեղքով մը : Ըստ մը կընայ մ-  
կը գողութիւն մը ընել . շուտ մը կընայ դրէանք մը անք  
բաւութիւն մը ընել . շուտ մը կընայ բամբասանք մը  
զզպարաւութիւն մը ընել . սիր հանել , շուտ մը կընայ  
որ և իցէ կիրքը գոհ ընել , այ պատուիրանքը սոցի ո-ն  
առնել . մահուչափ մեղք մը ընել . բայց ո՛հ ի՞նչ մէն  
շարիք . ինչ սոսկալի վկառ կը հասցընէն հոգւայն : Ար-  
առւծոյ շնորհաց մէջն եղող հոգի մը անանկ աղուար ա-  
նոնկ լուսաւոր է որ հրեշտակներէն վար չի մար . իսէ  
այ շնորհք կորպանցընելուն պէս սօսկալի հրէշ մը կը-  
լայ . սատանայ կը գառնայ : Աստաւծոյ շնորհաց մէջը  
եղող հոգի մը այ որդին է , այ բարեկամն է . այ պիր-  
լին է . իսկ մահուչափ մեղքով կըլայ սատանային ոփ-  
րելին . սատանային որդին . “ Դուք ՚ի հօրէ սատանայէ  
եք , ” : Աստաւծոյ շնորհացը մէջ եղող հոգի մը արքայ-  
ութեան ժառանգ է , երկինքն իրենն է . իսկ մահու-  
չափ մեղքով գերի կըլայ սատանային . գժովոն իր յա-  
փառենական բանալը կըլայ : “ Որ ոք մեղանչէ , վաճա-  
ռէ զհոգի իւր սատանայի , , , կըսէ սուրբ Օգոստինոս .  
այսինքն մահուչափ մեղք գործոզն իր հոգին սատա-  
նային կը ծախէ , սատանային ձեռքը կը մատնէ , գերի  
կընէ սատանայի , և ժառանգ գժովոց :

Տեսանք հիմայ , պիրելիք որդիքս , մահուչափ մեղք ըսելն

բնէ ըսել է եղեր . գեռ բաւական չէ ըստծներս մա-  
հուչափ մեղքին ինչ վնասակար բան ըլլալը ձեզի հաս-  
կըցնելու համար : Թէ որ բաւական չէ նէ , քիչ մըն  
ալ մասածեցէք ինչ սոսկալի պատիժներ տուեր է ած-  
ու կուռայ մահուչափ մեղք ընողներուն : Արուսեակն  
որ ամմենէն աղոտոր հրեշտակն էր , մեղանչեց . իրեն հե-  
տը մեղանչեցին նաև ուրիշ հրեշտակներուն իրեք մա-  
սին մէկն . իրենց մեղքը մաքով միայն եղած մեղք մըն  
էր . հպարտութեան խորհուրդ մը : Բայց հաւանութիւնի  
առաջնուն պէս՝ մէկն դժոխք թափեցան , և անոնք  
որ արքայութեան փայլուն աստղերն էին՝ դժոխքին ան  
ածուիները դարձան . “ Ցեսանէի զատանայ անկեալ  
յերկնից իրեւ զիայլակն , . . . (Ղ. Ճ . 18.) և իրենց  
համար յոյս չիկայ մէյմըն ալ թուղութիւն դանելու .  
յոյս չիկայ մէյմըն ալ խալսելու դժոխքին բանտէն ու-  
անանջնեներէն՝ ուր որ դատապարտուեցան : Սոսկալի  
բան :

Մեղանչեց Ագամ դրախտին մէջը . իր մեղքը ծանր  
անհնազանդութիւն մը եղաւ . մեղքը դործածին պէս՝  
ան զուարձալի ռեզզացը մէկն գուրս վաշնտուեցաւ . և  
ան որ անմեղ և անմահ էր , ամմեն պատմունքներու՝  
տրիտութեան՝ անկարգ կրքերու՝ ցաւերու ընդունակ  
եղաւ , և թշուառ կեանքի մը ամմեն խեղճութիւննե-  
րուն , վշարլի մահոււան ամմեն անանջնեներուն , և յա-  
պիտենական դատապարտութեան վլանդին տակն ին-  
կու : Եւ իր անհնազանդութեան մահուչափ մեղքին  
թօյնն այնչափ սաստիկ եղաւ որ իրեն հետ ամմեն մար-  
դիկ ալ թունաօրեցան . ինչպէս թունաւոր ծառքի մը  
սրուղներն ալ բոլոր թաւնաւոր կըլլան : Անանի որ՝  
քաղց , ծարաւ , ցուրտ , տաք , հիւանդութիւն , ցաւ ,  
վասնդ , կրակ , ժանախաւ , սով , պատերազմ , և ինչ  
չըրիք որ աշխըրքին մէջը կան , բոլորն ալ Ագամայ ան-  
հնազանդութեանը մեղքին պտուղներն ու պատիժներն  
են : Գէոք եղաւ որ այ արդարութեանը վճարք մը ըլ-  
լայ առ անհնազանդութեան մեղքին համար , որպէս  
ով արքայութեան գոււը բացուի նորէն ամմենուս  
համար որ ալ չեինք կրնար մանել հոն , միշտ գոց պի-  
տոր մնային : Ամմեն աեսակ մդնութիւն և ապաշխա-  
րանք՝ որ բոլոր երկնքին հրեշտակները բոլոր մարդ-  
կանց հետընելու ըլլային՝ չէր բաւեր : Աս վճարքն ընե-

լու համար՝ հարկ եղաւ որ ինքը որդին այ աշխարհք գայ . մեր անզն ապաշխարանք ընէ , միշտ ցաւ չարշարանք քաշէ , և իր անդին արեանն ինչուան եռքի կո . թիւր խաչն կրայ թափէ :

Մնաց աւ ուրիշըսելու բան : Մարգա մէկ մահուշափ մեղքով մը կը մեռնի , կը գատապարառուի . յափառեան թողութիւն ցիկայ իրեն . յաւիտեան պէտք է գժոիքին սոսկալի տանջանքները քաշէ , առանց յոյս ունենալու որ որ մը խալքսի անկեց . Առոկալին բան . ուրեմն հորէ է որ մահուշափ մեղքն ամմենէն մեծ չորիքն ըլլայ . ծայրագոյն չարիք . անհուն չարիք մը ըլլայ . թէ որ չէ , ան որ բոլորովին արդարութիւն է՝ չկը կրնար առանկ խիստ պատիժ տալ անոր համար : Դեռ կրնայ ըլլու մէկն որ չիմանայ մահուշափ մեղքին ինչ մեծ չարիք ըլլալը . թէ որ չիմանցող մը գանուի նէ , ըստ է որ Գոյք կուրցած է . և սիրաը քար գարձած : Բայց առ կուրա . թիւնն ալ , առ օրտի խստութիւնն ալ , մահուսափ մեղքին չար պառուղներէն մէկն է . “ Զի կուրցացցց զնաս չարութիւնն իւրեանց , . ( իմաստ . թ . 21 . ) ” “ Զի պիտ նորա սալացեալ է իրրե զվէմ , . ( Յուֆ . խառ . 15 . ) ” Ին թէ որ ամմենքս ալ իմացած ենք մահուշափ մեղքին ինչ սոսկալի չարիք ըլլալը . թէ այ կողմանէ մասնելով և թէ մեր կողմանէ , ով է որ չխոսսկոյ անկեց . ով է որ չատէ ատանկ հրէշը , ով է որ անկեց հեռու ցիփափէ : Սիրելի որդիքս . կարելի բան է որ այտշափ թշնամի ըլլանք մեր հոգւոյն , և ուղենք մեղքի մէջ մնալ . որ յուփառենական կործանում է մեղք . “ Ռյաք մաղնչնն պատերազմողք են իւրեանց կենացն , . ( Յուֆ . 15 . ) ” Գթանք մեր կրայ . հոգինիս խղճանք , և այ պուտուիրանքները պահելով փրկութեան համելու չոնանք :

ՅՈՐԴՅՈՐԱԿ ՃՀԴ ·

ՆԵՐԵՒՄ ԽԵՂԲԻ ՎՐԱ :

Ովեւ, կամ Պատմիթ մարդարէն, ո՞հ ովեւ որ կապեւ նայ խելք հապալնել մեղքին ինչ գեշ բան ըլլալուն . ի մահալ որ ինչ մեծ վիսա է՝ այ պատռից անքներուն գէմ ընելը . “ Զայանցուածու իւր ովեւ կարէ տանուլ ի միա , , և նցուծ կիրակի ջանացի որչափ կարելի է նե իմացընել ձեզի մահուց շափէ մեղքին ինչ սոսկալի բան ըլլալը . այ ար կը ջանամ կըցածիս շափէ հասկըցնելուներելի մեղքին ու ինչ վիսասակար բան ըլլալը :

Հասարակօրէն ներելի մեղքը թեթև բան մը կը կարծակի, ոչինչ բան մը, անանկ որ վրան մաածելն ալ աւելորդ կը սեպուի : Բայց անանկ չէ, սիրելի որդիքս . գիտէ ներելի մեղքն ինչըւ թեթև մեղք կըսուի . չէ թե ըստ ինքեան թեթևէ, այլ մահուց ափ մեղքին ծանրաթեանը նայելով թեթև կըսուի . վասն զի մահուց ափ մեղքն առանց համեմատութեան աւելի ծանր ու վիսասակար է քան չներելին : Ինչու որ մահուց ափ մեղք ըստը ուղիղ կը զիկէ այ շնորհքէն ու բարեկամութեանէն . իսկ ներելին չի զիկէր, հապա կը քիցընէ Փայն այ շնորհքն ու բարեկամութիւնը : Մահուց ափ մեղքը կըսուաննէ մեր հօդին, իսկ ներելին կը տկարա ջնէ մայն . կամ ասանկ ըստեմ, մահոցու մեղքը ծանր ու սաստիկ հիւընդութիւն մըն է որ կը մեացընէ զմարդը, իսկ ներելին անանկ հիւանդութիւն մըն է որ մարդուս ասոզութիւնը կաւրէ կը տկարացընէ, բայց մահարեր չէ : Մահացու մեղքին պատիժը յաւիտենական է որ ոչ երբէք կը լմըննայ, իսկ ներելիին պատիժը ժամանակասոր է, կամ հոս կամ անդին, ու ետքը կը լմըննայ : Մահացու մեղք գործողը թէ որ չի մեած չիզդայ ու թողութիւնը շառնէ, կը պիկուի արթայութենէն ու մեյմը ալ յոյս չիկայ որ երկնային փառացը հասնի . իսկ ներելի մեղքը չի զիկէր մարդս արթայութենէ, այլ կուշացընէ միայն երկնային փա-

ոաց վայելքը , պէտք կըլլայ որ մարգս մանելին եղաք  
յափանական երանութեան հասնելին առաջ շատ  
հառաջանք ընէ : Մահացու մեղքը անանկ անարգանք  
մը ընել է այ՝ որ խիստ դիւրին չէ թագութիւն առնելը .  
իսկ ներելի մեղքը այ հաճոյից դպչիլ է . որուն առմը  
դիւրաւ կը ներէ ած : Ասօր համար է որ ներելի մեղքը  
թեթև կը սեպուի մահուչափ մեղքին բողն որ անհա-  
մատ կերպով աւելի ծանր է :

Բայց թէ որ ներելի մեղքը առանց մահուչափին  
բազգատելու քննենք նէ՝ կարծածնէս շատ առելի  
ծանր կը գտնենք . թէ ինքիրենը մատծելով , թէ իր  
հետեւնքներուն պատճառաւը . և թէ անոր համար  
քաշելու պատիժներնուա . Բայց ներելի մեղքը ծանր  
ու վախնալու բան է կըսեմ նէ . չեմ իմանար ան նե-  
րելի մեղքերն որ ցիցիանալով առանց չարսւթեան  
կընենք . խելուընիս վրանիս չըլլարով . յանկարծ . ու  
մարդկային տկարութեամբ քան թէ չար կամքավ : Վասն  
զի ասանկ մեղքերն ալ իրաւ ցաւալի բաներ են . բայց  
ասոնցմէ բոլորովին զգուշանալն անկարելի է . ասոնք  
ան մեղքերէն են՝ որոնց համար կըսէ սուրբ դիրքն որ  
նաև սուրբերը օրուան մէջը շատ անգամ կիյնան .  
“ Եօթն անգամ անկանիցի արդարն , . (Ասոն . իդ .  
16.) ան մեղքերէն են՝ որ՝ մարդուս ապականեալ բնաւ-  
թիւնը կը բերէ . ան մեղքերէն են որ՝ ած խիստ դիւ-  
րաւ կը ներէ . զղջում մը . ապաշխարանք մը . հազար .  
դուիլ մը . ջերմուանգութեամբ հայր մեր մը ըսել .  
օրհնած ջրով երեսը խացակնքել մը կը բաւէ առանց  
թողութիւն ընդունելու համար : Իմ ըսած ներելի  
մեղքերս անոնք են՝ որ մարդ դիտնալով և ուզելով եր-  
նէ , զոր օրինակ երբար մէկը կամօք սուտ մը կը զուրցէ .  
անհնազանդութիւն մը՝ պզտի գողութիւն մը կընէ .  
կամ ասոնց պէս բաներ : Սառնք են որ թէ և թէթէ  
մեղքեր կը սեպուին . բայց կարծածնէս շատ առելի  
ծանր են . ու թէ որ ասոնք ալ այսշափ ծանր են . ինչ  
պէս հիմոյ պիտոր ցցընեմձեզի , ասկէց ալ կընաք հառ  
կընալ մահուչափ մեղքին ինչ ըլլալը . որուն վրայ ան-  
ցած հեղու խօսեցայ :

Ուրեմն ինչպէս որ առաջ ըսփ , ներելի մեղքն ինքի-  
րեն մատծելնուս պէս՝ կըլլայ ծանր չարիք մը . Մեր  
հոգին ՚ի պատկեր այ ստեղծուած ըլլումի պայծառ

գեղեցիկ ու խիստ սիրելի բան մնի է . քանի որ մեզ քով չե ազտուած , անանկ ազուոր է որ հրեշտակներէն վար չի մնար : Ներելի մեղքը իրաւ դինքը սսսկալի հրէշ մը չի դարձներ ինչպէս մահուչափը , վասն զի ոչ այ շնորհ . ու կը մերցընէ պայէն և ոչ կըսպաննէ զինքը . բայց կաղուուաէ ու կը ադեղացընէ , կըսէ սուրբ Օգոստինոս : Հիմայ ձեզի առ պղտի՞ բան կերենայ հրեշտակի պէս ազտուած հոգինիս ազտուածէլ ու տգեղացընէլ . և այ աշքին անհաճոյ ընել : Դուք որ ատշափ կը ջանաք մարդկանց առջին մաքուր ու սիրուն երենալ . թէ որ մէկը գար երեանից ազտուածէր , մուր քսեր , ցեխուածէր , և ուզէր որ անանկ երթայիք տեսնուելու , ինչ կըսէք՝ պղտի՞ բան մը կերենար ձեզի . պղտի բան չերենալէն ՚ի զատ՝ նախուատինք կը սեպէէիք ձեզի ալ , ուրիշներուն ալ . ամեն կը սեպէէիք մէկու մը առշին անանկ երենալն , ու թէ որ հարկ ըլլար երենալնէ՝ ամմենէն մեծ մահացուցունքն ըրած կը սեպէէիք : Ուրեմն ինչպէս թե . թէ բան կը սեպէէիք ձեր սիրուն հոգին ատանկ ազտուած : ու տգեղացուած՝ այ և բոլոր հրեշտակներուն գիմացն երենալ : Մշենք խեղճ ողղոմնի և կոյր մարդիկ՝ ներելի մեղք կըսենք ու կանցնինք . բայց սուրբերն որ պատճ լուսաւորուած էին , մեղմէն շատ տարբեր կը մատածէին . աւելի կուզէին առանց մեղաց դժոխք երթալ , բան թէ ներելի մեղք մը գործել . ու թէ որ յանկարծ ներելի մեղքի մը մէջ ինային նէ , պրտերն առամութենէն չէին կրնար մինթարուիլ , ու չէին գադրեր զզջալէն և այմէ թողարթիւն խնդրելէն :

Եւ իրաւ . թէ որ ներելի մեղքն այ դէմ է և այ անարդանիք ընել է , վասն զի իրեն անհաճոյ և իր արգիւած բանն է , ինչպէս կրնայ պղտի և թեթև չարիք ըլլալ : Թէ որ եղայրափրութեան դէմ ընելն՝ ուրիշն անարդելը դէշ բան է , ինչուան ուրիշն խենթ ըստն ալ գժոխիք արժանի մեղք է , ինչպէս սուրբ աւետարանը կըսէ , “ Որ ասիցէ ցեղաբոյր իւր մորոս , պարտաւոր միք ՚ի գեհեն հրոյն , . (Մաթ . Ե . 22 .) Թէ որ մեծաւարի մը նաև պղտի բաներու մէջ անարդանիք ընելը ծանր բան է , ինչպէս հապտ թեթև կրնայ ըլլալ այ անարդանիք ընելն , անոր որ երկնի և երկրի տէրն է , և պարտըկան ենք բոլոր սրտանց զինքը սիրելու յարգելու մեծարելու և պաշտելու : “ Ո՞վ կրնայ թեթև սե-

պել, կրսէ մեծն Բարսեղ, ով կրնայ պղտի բանի մը  
աեղ գնել մեղքը, որչափ ալ ներելի ըլլայ: Մեղք  
ըսածդ որչափ ալ պղտիկ ըլլայ, երբոր այ կամացը գէմ  
է, երբոր այ անարդանք է, չի կրնար թեթև շարիք ըւ-  
լալ. միշտ ծանր է,,: Սուրբ Բեռնարդոս ալ կըսէ.  
“ Մի ըսեր որ պղտի բաներ են տառնք, և անոր համար  
հոդդ չէ շիտկելու. առ խօսքը հոդին ոռւրբին գէմ  
խօսք է, հայհոյանք է,,:

Սիրելի որդիքս, ներելի մեղք ըսածնիս անանկ քեռ-  
սակար բան մըն է որ աշխըրքիս ամմեն չարիքները մէկ-  
աեղ առնելու ըլլանք՝ անոր չեն հասնիր: Էսֆիայ  
հասկընալու համար՝ սեպենք որ աշխըրքիս փայ կրտիէ  
հեղեղ մը պիտոր ինչնայ, որ բոլոր մարդիկ և ամմեն  
բան մոխիր պիտոր գարձնէ, սեպենք որ մէկէն ամ-  
մենքը դժոխ պիտոր թափին. ասկէց մենծ չարիք կըր-  
նայ ըլլալ. ինչ սոսկալի բան: Սեպենք ալ որ առ ամ-  
մեն չարիքը մէկը կարենայ արգիլել ներելի մեղքով մը.  
կրնայ ընել առ մեղքը: Չէ, չի կրնար, ասոր վեայ առ  
բակուսիլ չպլար. վասն զի այ անարդանք մը ընելը շառ  
աւելի մեծ չարիք է քան թէ բոլոր աշխըրքիս կրտիէ  
բերան երթալը և ամմեն մարդկանց դժոխք թափիք:  
Ուրիշ բան մըն ալ ենթադրենք. սեպենք սր ներելի  
մեղքով մը կարելի ըլլար բոլոր քաւարանին հոդիները  
խալսել արքայութիւն տանել, բոլոր դժոխքին հոդի-  
ները փրկութեան հասցընել. կրնար մէկն առ ներելի  
մեղքն ընել, Չէ, չէր կրնար. վասն զի քաւարանն ալ  
դժոխքն ալ այ անարդանք ընելէն շառ աւելի թեթե  
բաներ են, ու որչափ ալ մեծ բան է դժոխքին հոդի-  
ներուն փրկութեան հասնին՝ անոր համար ներելի  
մեղք մըն ալ ընել չպլար. թէ որ չէ՝ Պօզոս տռառքն-  
լցն խօսքը կըլլար. “ Արտացուք զբարն, զի եկեացէ  
բարի,,. (Հու. դ. 8.)

Ներելի մեղքին ինչ մեծ չարիք ըլլալն աւելի կիմա-  
նանք, երբոր անոր գէշ հետեանքներն ալ մասնենք:  
“ Որ անարդէ զսակաւն, առ փոքր փոքր կործանես-  
ցի,,. կրսէ սուրբ գիրքը. (Սիրու. մթ. 1.) այսինքն  
ով որ պղտի պակսաւթիւնները, թեթև մեղքերը բանի  
տեղ չի գներ, միտքը վասն ըլլալով սահսր ու կամոք կը-  
դողծէ, քիշ քիշ այ շնորհը կը կորսընցնէ. չէ թէ  
շառ ներելի մեղքերը մէկանց մահուչտի մեղք ձեռքը.

Ներկուն համար, հայա ներելի մեղքերէն մահուցա-  
փեն անցնելը գիշրին ըլլալուն համար: Վասն զի որչափ  
որ մէկը ներելի մեղք կը գործէ, այնչափ աւելի կը  
պակախ այ սէրն իր սրաբին մէջ, այնչափ աւելի կը կոր-  
ունցընէ այ երկիւղն ու մեծարանքն ինչու որ զած սի-  
րելու ըլլար, այմէ վախնալու ըլլար նէ, այնչափ ան-  
հոգ չեր ըլլար, մէյմը աս բանին՝ մէյմը ան բանին մէջ  
այ գէմ չեր ըներ, որչափ ալ թեթև բաներ ըլլային  
ըրածները, ուստի երթալով կը պազի չերմառնդու-  
թենէ, բարեպաշտութիւնը կը տկարանայ: Ասկէց 'ի  
զատ՝ պաշտօն որ մէկը ներելի մեղք աւելի կը գործէ,  
այնչափ կը պակախ իր սոսկումը մեղքէն և այ գէմ ընե-  
լէն. գիշրութիւն մը և աւելի յօժարութիւն մը կը-  
պահոյ մեղք գործելու: Աւրեմն մէկ գիէն այ սէրն  
ու վախը սրաբին մէջը պակսելով, մէկալ գիէն մեղքն  
իրէն սոսկում չիթերելով, գիշրութիւն և աւելի հա-  
կում մըն ալ ունենալով մեղք գործելու, երբոր սաս-  
տիկ փորձութիւն մը կելմէ գիմացը, երբոր կիցքը կը  
գրգռուի, երբոր մերձաւոր առիջ մը կը պատահի,  
շատ գիշրին կըլլայ ներելի մեղքէն մահուցափն անց-  
նելը:

Սամմն ըստծներուս վեայ աս ալ աւելցուցէք. թէ  
որ ծառայ մը հերիք սեպէր որ տիրոջը գէմ ծանր  
յանցանք մը չընէ, բայց պղոտիկ յանցանքներէն չզգու-  
ցանոր, մէյմը մէկ բանին՝ մէյմը մէկալ բանին մէջ տի-  
րոջը կամքին գէմ ընէր, առանց ջանալու զինքը չիտ-  
կել. մէյմը աս բանը կոտրէր, մէյմը ան բանն աւրէր,  
մէյմը տէրսջը մէկ ըստծը չընէր, մէյմը մէկալ ըստծին  
գէմն առնէր, ինչ կըսէք, տէրը չէր սրգողէր իրէն,  
իրէն պարզէ առլու տեղը՝ զինքը անէն չնր վրընտեր:  
Սասուած ալ նոյն բանը կընէ անոր՝ որ ներելի մեղքե-  
րէն չի զգուշանար, աեսնելով որ իրմէն ակնածութիւն  
ցանի, մահուցափ մեղք միայն չընելը հերիք կը սեպէ,  
ուրիշ բաներու մէջ հոգը չէ, մէյմը աս կերպով մէյմը  
ան կերտով իր կամացը գէմ կընէ, կըսկախ ինքն ալ  
ձեռքը քաշել, մատնաւոր պարգևներն որ կուտար՝  
ցյս չնորհք և օգնութիւն՝ կը գագրեցընէ. և ասոնք  
պակստնուն պէս՝ ինչ զարմանք որ մէկն արդէն գէպ  
'ի չափը հակում ունենալով, արդէն տկարացած ըլլա-  
լով, փորձութեան աեղիք այս, կրքէն յազմուի,

ներելի մեղքէն դիւրաւ մահուչափին մէջ իյնայ : Այս ,  
սիրելի որդիքս . փորձն աս բանս ձեռքով շշափելու  
պէս կը ցցնէ . ինչպէս որ մէկն յանկարծ առաքինի և  
կտտարեալ չըլւար , այլ կամաց կամաց կրթուելով ,  
ասանկ ալ մէկն յանկարծ ան առափնան գէշութեան չի  
հասնիր որ մահուչափ մեղք գործէ , քիչ քիչ ներելի  
մեղքեր գործելով ան առափնանը կը հասնի : Անոր հա-  
մար սատանային հնարքը միշտ աս եղած է այ շնօրհքէն  
մարդս զկկելու , և մահուչափ մեղքի մէջ ձգելու :  
“Մէկէն մահուչափ մեղք ընելու փորձութիւն չի բե-  
րեր , կըսէ սուրբ Հերոնիմոս , որպէս զի չիմարտեցնէ .  
առաջ ներելի մեղքերու մէջ կը ձգէ , և անոնցմով մէյ-  
մը իրեն մուտք ու ճամբայ բանալէն ետքը , կամաց կո-  
մաց մահուչափ մեղքին մէջն ալ կը ձգէ , : Սուրբ Ռո-  
կերերանն ալ նոյն բանը կըսէ . “Սատանան որ առա-  
ջուց ի վեր վարպետ է չար հնարքներ գանելու , հա-  
սարակօրէն ներելի մեղքեր կըսէ ընել տալ , ինչուան  
քիչ քիչ մահուչափին մէջը կը ձգէ , : Ուրիշ ամեն  
սուրբ հարք ալ միաբան նոյն բանը կըսէն , և ամեն  
օրուան փորձն ալ նոյնը կը ցցնէ :

Ի՞նչ կըլլայ եղեր ախորժէլի բանի մը սանկ մէյմը  
նայել անցնելէն , պզսի մեղք մըն է . բայց թէ որ մէկ  
երկու անդամ չիղգուչանոյ մէկը , նայել անցնիլը՝ կոյ-  
նել նայիլ կըլլայ . կայնելնայիլն անկարգ բաներ մաս-  
ծել կըլլայ , մասածելն ախորժէլ կըլլայ . ախորժէլը  
բաղձաւ , մահուչափ մեղք եղաւ գնաց : Ի՞նչ կըլլայ  
եղեր մէկուն հետ քիչ մը ընդդիմութիւն ունենա-  
լէն , թէթե մեղք մըն է . բայց թէ որ մէկը բանի աեղ  
չլունէ . քիչ քիչ ընդդիմութիւնն առելութիւն կըլ-  
լայ , ատելութիւնն անոր չարիքն ուղել . անունը կտա-  
րել , զբարաել կըլլայ . մահուչափ մեղք եղաւ  
գնաց : Ի՞նչ կըլլայ եղեր քիչ մը անհամբերութիւն  
ընելէն , կիրք ելլէլէն . ներելի մեղք մըն է . բայց  
թէ որ մէկը չիջանայ կիրքը զսպէլու , աեղ կուգայ որ  
ուերնէն նախատական խօսքեր ալ կը հանէ , անէծք ալ .  
կամաց կամաց ձևոք ալ կը վերցնէ : Պզսի բանի մէջ  
ծնողաց անհնագանդութիւն մը ընելը ծանր մեղք չէ .  
բայց քիչ պզսիկէն մեծին կոնցնի . մահուչափ  
մեղք կըլլայ : Պզսի անմիսա սուս մը բանը ներելի  
մեղք է . բայց մէյմը որ մէկը սովորութիւն ընէ ոսւս

զուրցելը . կամաց կամաց անանկ ստեր ալ կըսէ , որ ուրիշի ծանր վնաս կընեն , սսւս վիայութիւն ալ կուտայ , սուս երդում ալ կընէ , որ մահուչափ մեղքեր են : Պզսի բան մը գոզնալը , ներելի մեղք է . բայց հոն չի մնար . գոզցած բանին համը բերանը կը մնայ , քիչ քիչ կը սորմի գողութիւն ընել , ինչուան մնձին ալ ձեռք կը զարնէ , ինչուան սոսկալի մեղքերու մէջ կիյնայ : Յուդոյ ալ քանի մը զուռուշ գոզնալէն սկսաւ . բայց երթուլով ագահութիւնը անանկ տիրեց վրան , ինչուան իր վարդապետն երառն զուռուշի ծախեց . և ետքն ալ յուռահատութեամբ մնուաւ կորառւեցաւ գնաց դժոխք : Ասանկ կըլլայ անոնց ալ որ ներելի մեղք է ըսելով ջրի պէս կը խմն մեղքերը . ներելի մեղքերէն մահուչափին մէջը կիյնան , մահուչափէն մաքերնին կը կուրնայ չեն ճանչնար ինչ վիճակի մէջ ըլլալ նին . ինչուան շատ անդամ կը փառին կը հոտին մահուչափ մեղքին մէջ՝ առանց զգալու , կըսէ սուրբ Դիտոնեաիս կարդուսեանը : Սուրբ Տորոթէոս ալ “ Անանկ անցցայութեան ու խոտասրութեան մէջ կիյնան . կըսէ , որ անզեղ կը մնան և յաւիտեան կը գատապարտուին , , , Հիմայ կրնաք նէ՝ ըսէք որ ներելի մեղքը մնել չարիք մը չէ . ան որ մարդու մահուչափ մեղքի մէջ դիւրաւ կրնայ ձգել , ու մահուչափ մեղքէն դժոխք , չի կրնար պղտի չարիք ըլլալ :

Մարիկ ըլլէք պատիմներն ալ որ ած ներելի մեղքերու համար կուտայ : Թէ որ գատաւորները վճռեն մէկուն աչքը հանել , մէկը գազաններու դիմացը ձգել , շուտ մը սպամնել . կըսէք որ ծանր յանցանք մը ըրած պիտոր ըլլայ , առանց անոր ատանկ պատիժ չի արուեիր : Եկուր նայէ որ աս ամիմն պատիմներն ած ներելի մեղքերու համար առւած է : Աստուածաշունչը թագաւորաց դրէին մէջ կը պատմէ որ սուրբ մարդարենէրէն մէկն , այ պղտի անհնազանդութիւն մը ընկլուն համար՝ առիւծին բերանը գնաց : Գառսունուերկու ողաք , Եզիսէ մարդարէն չէ թէ ծազր ընելնուն համար՝ հապա կատակով զինքը կունա գլուխ կանչելնուն համար՝ սոսկալի էերպով պատժուեցան . երկու արջ ելան մօտիկ անտառէ մը , կառը կտոր լրին զիրէնք : Ղուլին կմիկը հետաքրքրութեամբ նայուածքի մը համար՝ մէկէն աղէ արժան գարմաւ : Ոչա զետացին ատպանտկը

բռնելուն համար որ ցիյնայ . (ամենելին մեղք ոչ չեք կարծեր ըրածը ,) մէկն հօն տեղը վեռուեցաւ ինկաւ մեռաւ : Դասիթ մարդարէն որ այ այնշափ սիրելին էր , այ սրտին ուզած մարգն էր , պղտի սնափառութեան մը համար որ ուզեց որդափ մարդկանց վեցյ ափելլը դիտնալ , ած գագ մարդարէին ձեռքովն իրէն ըստ որ աս իրեք պատիժներէն մէկն ընտրէ . կամ և օթը տարի սով , կամ իրեք ամիս պատերազմ . և կամ իրեք որ ժանտախտ : Դասիթ ժանտախտան ընտրեց . և իրեք օրուան մէջ եօթանասուն հազար հոդի մեռան : Առա կալի բան . թէ թե սնապարծութեան մը համար ա սանկ կտորած , մէկ ներելի մեղքի մը համար ասանկ սպատիկ պատիժնիր ըլլալէն ետքը ի՞նչպէս կրնայ ներելի մեղքը բանի տեղ չփրուիլ :

Սուրբ հաւտողը կը սորվեցընէ որ ած ներելի մեղքերն անդին քաւարանին մէջը կը պատժէ . ինչու որ մեղքի բիծ մըն ալ ունեցովն անով արքայութիւն չէ կրնար մաննել , պէտք է որ առաջ քաւէ ունեցած բեծը : Բայց քաւարանի պատժութեան մէջ լսած կը լսոք : Սուրբ Ագուինացին կըսէ որ քաւարանին ամմենէն թէթե պատիժն աշխորդիս ամմեն չարձարանքներէն ալ սաստիկ է . աշխորդիս ամմեն չարիքը մէկան գնենք , պատերազմ , սով , ժանտախտ , կայծակ , մըրիկ . ատոնց վրայ աւելլունք բռնաւորներէն հնորած ամմեն բարբարոսական տանջանքներն ալ , ամմեն հիւլնդութիւններն ու ցաւերն ալ որ աս մեր իրեղք կենդա մէջ կրնանք քաշել : Աս ամմեն բանը մէկան չեն հառնիր քաւարանին մէկ պղտի պատժոյն որ ած ներելի մեղքի մը համար կուտայ . քաւարանին պատիժները սատկութեան կողմանէ գժոխիին պատիժներէն վարչեն մնար : Խեղճ ենք , ոզօրմելի ենք , երբեմ որ ած մեղքի գժորագութիւններ կը խրկէ , հիւլնդութիւն , ցաւ , տառապանք , պատճառը չենք իմանար , անհամ բերութիւն կընենք : Կրնանք ըսել որ կենացնուզ մէջն ամմենին ներելի մեղք մըն ալ ըրած ցըլսնք . թէ որ մէկը համարձակի ըսելու նէ , ես ալ իրեն այ կողմանէ կըսեմ որ մեծ սուտ մըն է ըսածը . “ Եթէ ապիցենք եթէ մեզ ինչ մեք ոչ ունիմք , զանձինս խարեմք , և ճշմարտութիւն ՚ի մեղ ոչ դոյ ” : (ա . Յոհ . ա . 8 : )

Ապրեմն թէ որ մեղք ըրած ենք, ի՞նչ զարմանք որ ած  
մեղի գժբաղդութիւն ու պատիժ կը խաւրէ . թէ որ  
ուղէր մեր մեղքին արժանի պատիժ ապլնէ, պէտք էր  
ըոլոր աշխորքիս չալիքը մէկ ներելի մեղքի մը համար  
վրանիս խաւրէրէ, և ան ալ չէր բաւեր իր ածային ար-  
դարութեանը հատուցում ընելու՝ ան անարդանտցը  
տեղն որ ներելի մեղքով մը կընենք իրեն: Անանկ է  
նէ, ով կրնայ խելք հասցընել ներելի մեղքի մըն ալ  
ի՞նչ մեծ չարիք ըլլալուն: “ Զյանցուածս իւր ո՞ կարէ  
առնուլ ՚ի միտ Յ, Մեծ չարիք է, վասն զի հոգինիս  
կաղառոտէ ու կը տգելուցըլունէ . մեծ չարիք է, վասն զի  
այ դէմ է, այ անարդանք է . մեծ չարիք է, վասն զի այ  
շնորհքը կամոց կամաց քիցընելով մահուչափ մեղքի  
մէջ կը ձգէ զմեզ, ու մահուչափ մեղքէն գժոխքը . մեծ  
չարիք ալ է, ծանր պատիժներու արժանի ըլլալուն  
համար: Ովկրնայ ուրեմն ինչպէս որ պէտք է նէ սոս-  
կալ ներելի մեղքէն, ով կրնայ զգուշանալ ու փախչիլ  
անկէց որչափ որ պէտք է :

Իսկ թէ որ ներելի մեղքն ինքիրեն մտածելով այս-  
շափ սոսկալի բան է, հապա ի՞նչ պէտք է ըլլայ ան-  
անիծած մահացու մեղքն որ անցած կիրակի վրան  
խօսեցայ: Դուք ինքիրենիգ մտածեցէք և ըրեք աս հե-  
տեանքը: Սիրելի որգիքս, քիչ մը սորվինք ած սիրելը,  
մեր բարերար ու սիրելի տէրը . քիչ մը սորվինք իր  
պատուիրանքները պահելը, նր աւետարանին առւած  
կանոններուն հետելը, քիթստոնէական պարտքերնիս  
կտտարելը: Ասանկով կրնանք ամմեն կերպ մեղքէ հե-  
ռու ըլլալ, նաև ներելիներէն, գտնէ անոնցմէ որ դի-  
տուր ու կամք կըլլան: Իսկ ինչուան հիմայ ըրած մեղ-  
քերնուս վրայ զըմանք որտանց, և այմէ թողուի իլնիդ.  
րէնք, ըսենք միշտ Դաւիթ մարդարէին հետ: Նորէն  
թողութիւն առւր մեղքերուս, տէր իմ, նորէն մաքրէ  
իմ հոգիս: “ Առաւել լուս զիս յանօրէնութենէ իմ-  
մէ, և ՚ի մեղքաց իմոց սուրբ արա զիս Յ, (Սով. Ծ. 20.)  
ու քանի որ կեանքերնիս չէ լմընցեր, ապաջսարենք ա-  
նոնց վրայ, այ արդարութեան հատուցում ընենք, ” որ-  
պէս զի ըլլայ որ անդին անհամամատ աւելի խիստ  
վճարք մը հարկաւորինք ընելու :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃՀԵ.

ՀՊԱՐԳԱՆԵԹԻ ՎՐԱ :

Խսկեց առջի յորդորակներուն մեջ մեղքին ծառ-  
բութեանն ու գէշութեանը վրայ խօսեցայ ընդհանրա-  
պէս, ինչ սոսկացի և յաւիտենական վնաս կընէ մեր  
հոգւոյն . իսկ հիմայ պիտոր սկսիմ եօթը մահուչափ  
մեղքերուն վրայ մէկիկ մէկիկ խօսիլ, որ մանաւանդ  
եօթը գլխաւոր մոլութիւն կըտուին, վասն զի անոնցմէ  
առաջ կուգան ուրիշ ամմեն մոլութիւններն ու մեղ-  
քերը :

Սա անիծած հրէշներուն առջինն է հպարտութիւնը,  
և իրաւամբք ամմենէն առաջ դրած է, վասն զի սուրբ  
գիրքն ամմեն մեղք հպարտութէ կըտօփի կըսէ . “Սկիզբն  
ամենայն մեղքաց ամբարտաւանութիւն,, . (Սիւատ . թ .  
15 .) Վասն զի հպարտութիւնն ամմենէն սովորտկան  
ամմենէն աւելի տարածուած ախտն է, առանց զգալու  
մարդուս սիրառ կը մտնէ, ամմենուն քովը կը մտե-  
նայ, նուև բարեպաշտ ու ջերմեանդ եղողներուն . ա-  
կաւրէ կապականէ մեր բարեգործութիւններն և ա-  
ռաջինութիւններն ալ : Անոր համար քանի մը յորդո-  
րակներով ձեզի ցցընեմ հպարտութեան ինչ ըլլալն .  
իր այլ և այլ տեսակներն, իրմէն ծնած ուրիշ ախտերն  
և անկարգութիւնները, որչափ ծանր ու մարդուս  
վնասակար մեղք ըլլալը :

Հպարտութիւնը մարդուս իր վրայ անկարգ ու չա-  
փազանց համարմունք ունենալն է, և ուզելն որ ու-  
րիշներէն վեր ըլլայ : Խզճալո՞ւ բան . թէ որ մեծ ժխաւ-  
մունք մըն է մենք զմեզ բանի մը տեղ գնելնիս . ինչուէն  
որ առաքեալը կըսէ, “Եթէ համարիցի ոք լինել ինչ  
և չիցէ, զանձն իւր խարէ,, . (Գող . շ . 3 .) վասն զի  
թէ որ աղէկ քննենք նէ, իրաւցընէ ոյինչ մըն ենք .  
հապա ինչ պիտոր ըսենք թէ որ մէկն ինքը զինքը մեծ  
բանի մը տեղ գնէ, և ուրիշներէն ալ վեր սեպէ : Բայց  
եկուր նայէ որ խիստ հասարակ ախտ մը եղած է ափ-

կայ, և քիչ շատ՝ ամենուն վրայ կը տիրէ : Աս ասանկ ըլլալը հասկընալու համար՝ հերիք է որ խորունկը մըտնենք, քննենք սրտերնիս . մեկէն կը տեսնենք որ հակում մը ունինք ինչ որ ենք նէ՝ անկէց աւելի երենալու : Հերիք է որ դիտենք մէկուն մէկալին խօսելու կերպը . կան որ իրենք զիրենք կը գովեն ու կը բարձրացնեն, բերաննին չեն կրնար բանալ առանց իրենց վրայ խօսելու, զիրենք ուրիշներէն վեր դնելու . ալ գէշն ան է որ՝ որովհետեւ ուրիշներուն մեծ համար մուռնքը կարծես որ իրենցը կը քիչընէ, գոհ չեն ըլլար զիրենք գովելով, հասարակօրէն վար ալ կը զարնեն ուրիշներն, իրենցմէն՝ ի զատ ուրիշի վրայ գովելու բան մը չեն գտներ : Կան ալ որ անանկ հպարտութեամբ, անանկ գոռողութեամբ, անանկ ուրիշները կճնլով կը խօսին, որ կարծես թէ բարձր լեռներն իրենց գերիներն են, իրենցմէն՝ ի զատ ուրիշը բանի տեղ չեն գներ : Հերիք է գիտել մէկուն մէկալին բռնած կերպը, մէկէն կը աեւնենք որ հարուսաները՝ ազնուականները՝ պաշտօն մը կամ իշխանութիւն մը ունեցողներն ուրիշներուն վրայ արհամարհելով մը կը նային, ուրիշները բանի տեղ չեն գներ, կը նախատեն, կը ծաղկեն . մէկէն կը աեւնենք որ ամենն մարդ իր միջակին մէջ եղածէն աւելի կուզե երենալ և ըլլալ . որդին կուզէ հօրմէն աւելի դիտցող ըլլալ ու հրամմել . ծառան տերութիւն կուզէ ընել, հպատակը մեծ աւորութիւն, աշկերտը վարպետութիւն . ազգաւար հարուսատ կուզէ երենալ, հարուսատն ազնուական, ազնուականն իշխան : Ոմանց քակեն ալ միայն աեւնես նէ՝ հերիք է . անանկ կերպով քայլ կառնեն, անանկ վզերնին վեր կը անկէն որ հպարտութիւնն երեսնէն կերենայ . քիչ մը հետերնին խօսելու ըլլաս նէ, կիմանաս որ յանդուդն պնդագլուխ և օգով ուռած՝ ներսերնին պարտպ՝ անխելք մարդիկ են :

Ուրեմն ինչպէս ըսի, հպարտութիւնն է՝ մարդուս իր վրայ անկարգ ու չափազանց համարմունք ունենալն և ուզելն որ ուրիշներէն վեր ըլլայ, ուրիշներէն վեր երենայ : Ասիկայ ազէկ հասկընալու, և կերպ կերպ հպարտութիւններն ու հպարտութիւնն աստիճանները ճանչնալու համար, պէտք է դիտնալ որ աշխարքիս վրայ

իրեք տեսակ բարիք կան : Մէյսէ ընօւթեան բարիք : ինչպէս է խելքն , միշողութիւնն , առողջութիւնն , ուժն , աղեկ կազմուածք ունենալը . գեղեցկութիւնը և առոր նման բաները : Երկրորդ՝ բազդի բարիք ըստաւծներն . ինչպէս հարսաւութիւն , պատիւ , իշխանութիւն և այլն : Երրորդ՝ բարիք շնորհաց . ինչպէս է բարեապաշտութիւնը , ջերմեանդութիւնն , առաջինութիւնները , մարդարեւթեան հոգի ունենալն . աղեկ բարովիք ըլլալն , և ասոնց նման կատարելութիւններ :

Ասոնք որ աղեկ իմացաք , հիմայ գանք որ մեծն գրի գոր ու սուրբ Ագուինացին չորս տեսակ հպարտութեկայ կըսեն : Առջինն անոնցն է որ բնութեան կամ բազդի կամ շնորհաց բարիքն ունենալով չեն ուզեր ճանչնալոր այմէ ընդուներ են , կարծեն որ իրենցմէ ունին . կամ անանկ կը վարուին պարծենալով որ կարծեա թե իրենցմէ ունենային ան կատարելութիւններն ու բարեիքը : Աս տեսակ էր Արուսեակին հպարտութիւնն որ երկնքէն ինկած ապատամբ հրեշտակներուն զլուին եղաւ : Տեանելով որ ինքն անանկ միրուն լուսաւոր հրեշտակ մըն էր , այնչափ կատարելուններ ու պքանչելի ձիրքեր ունիլ , այ շնորհակալ ըլլալու տեղը . Ճանշնալու տեղն որ այմէ ընդուներ էր ան ամմեն բարիքն , և իրեն հնագանգելու՝ զինքը պաշտելու տեղը . կարծես թէ ան ամմեն սւնեցածն իրենն ըլլար՝ սկսու անանկ հպարտանալոր հերիք ջիսեպից ամմեն հրեշտակներէն մեծ և աղուոր ըլլալն , ուզեց այ հաւասար ըլլալ . “ Եցո՞ւ զերոյ քան զատեղս , եղեց նմանող բարձրելոյն ” : (Ես . ժդ . 14:) Անիծած հպարտութիւն : Ասանկ եղու Եւային հպարտութիւնն ալ գրախափն մէջը . որ ամմենքս ալ թշուառացուց : Եւայ ամմեն ուզածն ունէր , բնութեան՝ բաղդի և շնորհաց ամմեն բարիքներովը զարդարուած էր . բայց ինքն անոնց համար այ շնորհակալ ըլլալու և խոնարհելու տեղը ստանային խօսքին հետեւելով , որ օմի կերպարանքով իրեն երկայաւ և այ նման կըլլաս գուն ալ քու էրիկդ ալ ըսկելով իսաբեկց զինքը . “ Լինիցիք իրեն զատուածս ” : ատ անիծած բաղձանքովն , ուզելով որ ինչ որ էր նէ՝ անկէց աւելի ըլլայ , այ պատուիրանքին գէմ ըրաւ . արգելուծ պառուղը կերաւ . և խեզմ Ագամին ալ կերցուց . Անիծած հպարտութիւն : Ասանկ եղաւ տիւրացւոց թա-

դաւարին հպարտութիւնն ալ, տեսնելով իր այնչոփ  
ազգերու վրաց տիրելն ու հարստանալը, կածեսո որ այսինքն  
չեր ամենն ունեցածն, անանկ հպարտացաւ որ ինչուան  
ած կարծեց պնդը. “ Փռխանակ զի, հպարտացաւ տիրա  
քո, և տասցեր թէ ած եմ ես,,,. (Եղի. իշ. 2.) Ա  
նիծածն հպարտութիւն, տեսէք ինցուան ուր կը հասնի:

Արոնց նման է քրիստոնեայ ենք կըսեն, այսինքն Քնի հետեւոց,  
բայց Ք՛ տէրն մեր այնչափ կը յորդորէ որ խոնարհ ըլլ  
լանք, հեղ ըլլանք. “ Ուարութ յինէն զի հեղ եմ և  
խօնարհ սրախ,,,. (Մթի, ժա. 29.) և իրենք անտա-  
նելի հպարտութիւն մը ունին, որ բոլորսկին քրիստո-  
նկական խանարհութեան գէմն է: Թէ որ քիչ մը ստկի  
տէր են, թէ որ քիչ մը ազնուական ցեղէ ծնած են,  
թէ որ պատի պաշտօն մը կամ իշխանութիւն մը ունին,  
կարծես որ ուրիշ տեսակ մարդիկ են, կարծես որ եր-  
կնքեն զամբդով ինչեր են, կարծես որ ուրիշ ամմեն-  
քը զիրենք պատուելու և իրենց ծառայելու համար ե-  
ղած են. վայ անոր որ իրենց վեայ համարմունք չիցը-  
նէ, քաղաքավարութենէ պակսի, այցելութիւնը չիհա-  
տուցանէ, մեծ յանցանք ըրած կը լոյ: Իսկ իրենք ու-  
րիշները բանի տեղ չեն գներ, արհամարհանքով կը  
խօսին ամմենուն վեայ, և իրենց անարդանք կը ուեսէն  
ուրիշը պատուելը, նաև քահանաներն ու եպիսկոպոս-  
ներն ալ: Զեն մտածեր որ առ բարիքներն այմէ առեր  
են, և ատոնք տուտզը կրնայ ալ վերցընել՝ թէ որ վայր-  
կեան մը ձեռքը ես քաշէ զիրենք պահելէն: Աւրեմն  
թէ որ ամմեն ունեցածնին այմէ է նէ, կըսէ առաքեա-  
լու, թէ որ բան մը ցունին որ իրենցմէ ըլլայ, ինչպէս  
կրնան պարծենալ. ինչնու կը հպարտանան. “ Զի՞նչ  
ունին զոր ոչ իցէ տեսալ. և եթէ առեր, զի պարծիս  
իրեւ զշառեալ,,,. (Թ. կար. դ. 7.) Թէ որ ծառայ մը  
իր տիրուը զցեստը հագներ, ու մեծութիւն ուզեր ծա-  
խել նէ, ինչ կըսէինք. կըսէինք որ խենթ է, հագածն  
իրենը չէ, աերը կրնայ վեայ հասնիլ առնել հագուստը.  
կըսէինք որ թէ և հագուստը է, բայց ողորմելի ծառայ  
մըն է, ցցուցած մեծութիւնն իրենը չէ: Նոյն բանը  
պէտք է ըստնք անոնց համար ալ որ հարստութիւն  
պատօիւ և իշխանութիւն ունինք ըսելով կը պարծե-  
նան. վասն զի ած է անսիք իրենց տուողն, և ամմեն

վայրկեան կրնայ ետ առնել . “ Զմնչ ունիս՝ զոր ոչ  
իցէ առեալ . և եթէ առեր , զի՞ պարծես իբրև զւ-  
ռեալ , , :

Նոյն բանը պէտք է ըսենք անոնց համար ալ որ ող-  
նուական ենք ըսելով կը պարծենան : Ի՞նչ կուրութիւն-  
ազնուական հօրմէ ծնած ըլլալնուն մէջը ինչ արգիւնք  
ունին իրենք , ած անանկ ուզեր է որ ազնուական ծնա-  
նին , կրնային աղքատ կամ հասարակ հօրմէ ծնած ըլ-  
լալ . ուրեմն ինչ պարծելու բան կը մնայ իրենց , ինչ  
բանի վրոյ կրնան հպարաւանալ և ազնուական չեղող-  
ներն արհամարհել . “ Զմնչ ունիս՝ զոր շիցէ առեալ .  
և եթէ առեր , զի՞ պարծիս իբրև զառեալ , , : Մանա-  
ւանդ որ ազնուական հօրմէ ծնած ըլլալն ինքիրմէն  
յարգ մը չի տար մտրդուս , հապա սրտի ազնուակա-  
նութիւնն է յարգ առւողն , այսինքն իրօք ազնուական  
զգացմունք ունենալն , արդարութիւն համեստութիւն  
և առաքինութիւն : Թումա գեմբացիին խօսքն է . ալ  
լաւ է խոնարհ ջերմեանդ երկիւղած գեղացի մը , քան  
հպարատ փիլիսոփայ մը իր ամմն գիտութիւններովը .  
“ Այո՝ լու է խոնարհ գեղջուկ որ այ ծառայէ , քան  
զհպարատ փիլիսոփայ՝ որ անփոյթ լեալ զանձնէ , զըն-  
թացս երկնից զննէ , , . (Գիրտ . ա . գլ . թ .) Աւրեմն ես  
առաւել պէտք է ըսել որ աղքատ գեղացի մը՝ աղքա-  
տրուեստաւոր մը երբոր լաւ մարդ է , երբոր երկիւ-  
ղած՝ բարեպաշտ և առաքինի մարդ է , շատ աւելի յար-  
գելի է , քան թէ ազնուական մը որ հպարատ է և մոլու-  
թիւններ ունի : Եւս առաւել պէտք է ըսել որ աղքա-  
տ գեղացին երբոր բարեպաշտ և առաքինի է , անոնց մէ-  
շատ աւելի ազնուական է՝ որոնք որ ազնուական հօրմէ  
ծնած են , բայց առաքինի չեն ու բարի վարք չունին .  
վասն զի՞ ան խեղճ մարդը շշմարիս ազնուականութիւնն  
ունի , որ է առաքինութիւն ու սրտի աղեկութիւն .  
իսկ մէկալնոնք նիւթական ազնուականութիւն մը միայն  
ունին՝ որ ինքիրմէն բան մը չաժեր , գիպուած մըն է .  
Սուրբ Խափորսս խեղճ գեղացի մըն էր եզ վարող , բայց  
առաքինի ու սուրբ . հիմայ անոր քովը գիենք աշխար-  
քիս հպարատ ու գէշ վարք ունեցող ազնուականներուն  
մէկը . որին աւելի մեծ կը սեպենք , որովհ վրայ աւելի  
համարմունք կունենանք . մարդ չիկայ որ սուրբ Խափ-  
դորոսն աւելի մեծ չիսեպէ : Ո՞հ , երանի թէ առ ճշ-

մարտութիւնն իմանային անոնք որ կարօտ են իմանաւ-  
լու . անատենն իրենց ցեղին ազնուականութեանը հա-  
մար ուռելուն աեզը՝ բարեպաշտութեան և առաքի-  
նութեան ետևէ կըլլային . ու մտածելով որ ամմեն ու-  
նեցածնին այսէ է՝ կը խոնարհեին սուրբերուն պէս ,  
Վահի խոնարհութեանը կը հաւաքեին , և իրաք ազնուա-  
կան ու պատուոյ արժանաւոր կըլլային :

Նոյն բանը պէտք է ըսենք նաև կընկաոց որ հասա-  
րակօրէն գլխանուն մէջը հապարասւթեան և ինքնահա-  
ւանութեան ծուխ մը ունին իրենց գեղեցկութեանը  
համար , ինչուան կարհամարհեն ու կը ծիծապին աղուոր  
գէմք ու ձեւ չունեցողներուն վրայ . խեղճ ողորմելիներ .  
հապա թէ որ յանկարծ ուզէ ած է տառնելիր տուածն ,  
ու հիւընդոււթեամբ մը կամ փորձանքով մը այլանդա-  
կին նէ , ուր կը մնայ պարծենալնին , ինչու ուրեմն կը  
հպարտածան . “ Զինչ ունիս զոր չիցէ առեալ . և ե-  
թէ առեր , զի՞ պարծիս իրեր զբառեալ , : Թէ որ Ճանչ  
նային , իրենց ինչ ըլլալը նէ , քիչ մը առելի կը խոնար-  
հէին . թէ որ երիկ մարդիկ ալոր իրենցմէն առելի բան  
մը ունին՝ և այսու ամենայնիւ պէտք է խոնարհին , որ-  
շագի առելի իրենք որ ամմեն կողմանէ տկար են և երիկ  
մարդկանց կարօտ : Բայց եկուր նայէ որ հասարակօրէն  
կընկաիք առելի հպարտ են և ինքնահաւան : Առ իրենց  
հպարտութիւնն է պատճառն որ շատ անդամ տանը  
մէջէն խաղաղութիւնը կը վերնայ : Հարս մը տուն կը  
բերեմ . քանի մը ամիս կամ շաբաթ անցնելէն ետքը՝  
կրնաս նէ բան մը ըսէ իրեն կամ ազգարարութիւն մը  
ըրէ . անսանկ պատասխան մը կուտայ , անսանկ երեսդ  
կը վազէ որ , խօնեմութիւն չինես ու չիլռես նէ՝ կոփու-  
վայնասուն կելլէ : Կեսուր մը կայ տանը մէջ , տարիքն  
առած տալ մը կայ , բալլիքները ձեռուընին է , կուզեն  
որ հրամմեն ամմեն բանի մէջ , կուզեն որ ամմեն բան  
դիմող ըլլան , իրենց ամմեն ըրածն ազէկ է , ուրիշ-  
ներուն ամմեն ըրածը գէշ է , ամմենքը պէտք է իրենց  
հնազանդին : Մէկալ գիէն ալ հարս մը կայ , աղջիկ մը  
կայ տանը մէջ , անոնց գլխին մէջն ալ ինքնահաւանու-  
թեան ծուխը պակաս չէ , կըսկսին գանգըտիլ . բերներ-  
նուն տալ , մէկն երկանը՝ մէկան եղբարներուն անկը-  
զէն կը փսփսայ , գլխընին կը տաքըննէ , խռովութիւն  
մըն է կիյնայ տանը մէջ , առելութիւն ու քէն , որ գէ-

շէն դէջ հետեւնքներ կունենան : թէ որ ընդ հակառակին ան օրէնած կեսուրիները՝ տալերն ու հարսները քիչ մը խոնարհութիւն ունենացին են , առնը խաղաղութիւնը չէր զերնար :

Խամբուններ աղջիկներ ալ կան որ բարեպաշտ ու ջերմեաանգ են , սաէպ կը խոստովանին ու կը հազորդուին , բայց խոնարհութիւննին պակաս է . իրենք իրենց վրայ մեծ համարմունք ունին , ու կուղին ալ որ իրենց ջերմեաանդ ըլլաղն ամմնէքը գիտեան , առաքինութիւննին ճանցուի , կը զարդապետեն ալ առաքինութիւններու վրայ , խոնարհութիւններ ալ կը նեն գրոււանց : Բոյց քիչ մը իրենց պակսութիւնն երեսնուն առուր , ազգարարութիւնն մը ըրէ իրենց . կը տեսնեա որ քրիստոնէական առաքինութիւններուն հիմք չունին եղեք , որ է խոնարհութիւններ : Իսկ թէ որ բարեպաշտներուն ու ջերմեաանգներուն մէջն ալ կան ասանկ հպարտութիւն ունեցողներ , հապա քիչ մը թոյլ խղճանանք ունեցողներուն համար ի՞նչ պէտք է ըսենք : Մէյմէ մօսեցիր դպիր իրենց պակսութիւններուն , քիչ մը խրատ առուր , ըստ իրենց . ինչն ատանկ ուշ կելլես առարկներն . ինչն հագուելու որդուելու համար այդշափ ատեն կը կորոշնեցնես , ինչն քարոզի՝ քրիստոնէական վարդապետութէն խրատ լսելու չես երթար , ինչն պարապ կը կենաս , առնը բաները հոգալու աեղը՝ քու հանգիստ՝ քու զրուանքդ կը վիճակն . ինչն առ մասնաւոր ընտանեանթիւնը կը նեա , ինչն ամմնն նորելուք ունտյանիրութիւնն եանէ կրլլաս , առ կենանքը քրիստոնէի մը չի վոյցիր . ճանանք մէյմը , ըսենք իրենց առ բանելը . անանկ հպարտութեամբ մը երես կը վաղեն , անանկ դժուարնին կուգայ , անանկ ծուռ մաքով կառնեն ըստաններդ որ ինչուան քէն կը պահնեն , ու վրատ գէշ կը խօսին , շրանցարիքնին չի մար : Նոյն իսկ իրենց այդշափ ունացնափիրութիւնն ինչն առաջ կուգայ . շատ անդամ հպարտութիւնն և փառատիրութիւնն է , որպէս զի աեսնովները զարմանան վրանին և իրենց վրայ խօսուփ : Այ իրենց հպարտութիւնն ինչուան խոստվանանքի մէջ ալ են ափրէ վրանին . անոր համար է որ կը ջանան ըրած պահսութիւններնին պարտըկել . յայտնի ցիզուցել . երբեմն ալ պահել ու խոստվանանքին պարտըզ հա-

Նել, սրբապղծութիւն ընել : Խնջու . վասն զի կը վախ-  
նան որ խոստովանահայրն իր համարմունքը կորսղնցընէ  
վրանին, կամ սրբութիւն առնելու հրաման չիտայ, կամ  
յանդիմանէ զիրենք :

Երկրորդ տեսակ հպարտութիւնն անոնցն է՝ որ կը<sup>1</sup>  
ճանչնան ամմեն բարիք այլէ առած ըլլալին, բայց կը  
կարծեն որ արժանի են անոնց . հարստութիւն, պա-  
տիւ, իշխանութիւն, ինչ որ ունին նէ՝ կը կարծեն որ  
իրենց արդիւնքներուն վարձքն է . անանկ որ ունեցած-  
նին կորաղնցընելուուն պէս, իրենց անիրաւութիւն մը  
և զած կը սեպեն . լնանկ մեծ համարմունք ունին իրենց  
վրայ որ ունեցածնին քիչ կերևնայ աչուղնուն, միշտ ա-  
ռելի ունենալու արժանի կը սեպեն զիրենք . ամմենէն  
հարուստ, ամմենէն մեծ կուղեն ըլլալ . պատիւ մը կամ  
իշխանութիւն մը ձեռք ձգեն նէ՝ գոհ չեն, անկեց մե-  
ծին կը բազման, աւելի մեծ պատույ արժանի կը սե-  
պեն զիրենք :

Չեն հասկընար որ մենք բանի մըն ալ արժանի չենք  
որ ած ասայ մեզի . ինչ որ կուտայ նէ՝ իր բարութեանն  
ու ոզորմութեանը համար է որ կուտայ . ուստի ամե-  
նին իրաւունք չունինք բանի մը վրայ պարծելու, և ոչ  
մեր ըրած բարեգործութիւններուն վրայ . վասն զի ա-  
նոնք ալ չենք կրնար ընել, թէ որ ած իր ոզորմութեղ  
մեզի շնորհք չիտայ ընելու :

Երրորդ տեսակ հպարտուն անոնցն է որ չունեցած  
բաններնուն վրայ կը պարծին, ունեցածնէն աւելի կու-  
ղեն ցցընել : Պղափկ են նէ, մեծ կուղեն երենալ . հե-  
ռուանց աղնուականութիւն մը ունին նէ, կարծես որ ա-  
րեւուն ինամիներն են, միշտ ալ ազնուականուն և իրենց  
ցեղին վրայ կը խօսին . թէ որ աղքատ աղքական մը ու-  
նին նէ, անունը չեն ուզեր լսել, երեսը չեն ուզեր  
տեսնել . ամօթ կը սեպեն իրենց . թէ որ հայրերնին  
պատերնին հասարակ արուեստաւորներ եղած են նէ,  
չեն ուզեր որ յիշուի, կամ ընան, կուղեն որ թաղուած  
մաս : Ասանկներուն համայ ըլլալու համար, հարկ է.  
շողոքորթել միշտ զիրենք, խունկ աալ իրենց . և յայտնի  
կերենայ որ չէ թէ միայն ծխովլ լեցուն է գլխընին, այլ  
ըպես չունին, անխեցք են : Անոր համար Դաւիթ մար-  
դարէն կը ինդրէր միշտ այլէ որ հպարտութիւնը ուղ-  
ցիրխէ իր քովք . “ Մի եկեսցէ ՚ի վերայ մեր ուղք ամ-

բարտաւանից „ . (Սվ . Ը . 12 : ) Սուրբ Ամբրոսիոս  
խորհրդաւոր մեկնութիւն մը կուտայ սաղմոսին առ բա-  
ցատրութեանն , ու կըսէ . “ Ոսքը միշելուն պատճառ  
ան է որ՝ հպարտը պլուխ չըսնի , :

Կան ալ որ հազիւ քիչ մը մասծել գիտեն , ու դի-  
րենք ամմենէն խելացիներուն աեւզ կը գնեն . քիչ մը  
բան հազիւ սորված են , և ամմենէն գիտուն կը սեղեն  
զիրենք . աղքատ են , հազիւ ապրուունին ունին . և  
իբրև թէ աղքատութիւնն յտնցանք մը ըլլար . կամըշնան  
ու հարուստի կերպ կը ցցընէն , ազնուական ու հա-  
րուստ սլարոններուն ու խաթուններուն հագածէն  
վար չեն ուզեր մնալ : Եւ աս փառասիրութենէն հե-  
տևած չարիքները ովկ կրնայ համբել . բոլորին ալ պատ-  
ճառն անիծած հպարտութիւնն է :

Խակ չըրիորդ տեսակ հպարտութիւնն անոնց ըրածն  
է որ ուրիշները կանսրդեն՝ իրենք ամմենէն վեր երե-  
նալու և փառաւորուելու համար . մարդ չիկայ որ չի-  
մեզագրեն , ամմենուն վրայ զուրցելու բան մը կը դըտ-  
նեն , որպէս զի ցցընէն որ իրենք ան ամմեն պակառու-  
թիւններէն ազատ են : Ասառած պահէ որ առջենին  
մէկ ուրիշը գովես . մէկն գիմացդ կառնեն , վար կը  
զարնեն զինքը , որպէս զի ամմեն գովեստ իրենց մնայ :  
Պօզոս առաքելոյն ըստած հպարտներէն են որ իրենց գի-  
տութեանը վրայ կուռին , “ Գիտութիւն հպարտացու-  
ցանէ , . անոնցմէ մէկուն ըսէ մէյմը որ աս կամ ան  
մարդը գիտունն է . թէ որ գիմացդ ալ չառնէն նէ , քը-  
թիւն տակէն ծիծալելով մը կիմացնէն որ անոնց ունե-  
ցած գիտութիւնն ալբան է , բուն իր քովն է գիտու-  
թիւնը : Իրեն ազնուականութեամբն ուռած հպարտի  
մը ըսէ մէյմը որ աս կամ ան մարդն սզնուական ցեղէ  
է . մէկէն բան մը կը գտնէ զիրենք վար ձգելու . ազ-  
նուականութիւննին ալ չի կրնայ ուրանալ նէ՝ անուն-  
նին կը կոտրէ : Վասն զի աս տեսակ հպարտները կու-  
զեն մինատկ իրենք ըլլալ ամմէն կատարելութեան տէր .  
. ուրիշներուն նման չեն ուզեր ըլլալ . ինչպէս փարիսէ-  
ցին էր որ այ առջին ալ պարծենալով ըստաւ . Ես ուրիշ  
մարդկանց պէս չեմ . “ Ոչ եմ իրեն զայլս ՚ի մարդկո-  
նէ , . (Ղյ . Ժշ . 11 : ) Քրիստոնէից մէջէն ալ շատերն  
ասանկ կընեն . բայց գիտնան որ իրենց ալ փարիսէցին  
եղածը կըլլայ , ետքը ետքը ած զիրենք կը խոնարհեցը .

նէ . “ Զի որ բարձրացուցանէ զանձն իւր , խոնար . հետք , . (14 :)

Աս չորս տեսակ հպարտութեան առջի երկու տեսակն , այսինքն անսոնցն որ ունեցած բարիքնին չեն ուզեր ճանչալ որ այմէ է , իրենցմէ ունեցածի պէս կը պարծին , և անոնցն որ թէ և այմէ առնելնին կը ճանչնան , բայց զիրենք արժանի կը սեպեն այ առւած բարիքներուն , աս երկու տեսակը մահացու մեղք են , զւան զի ազատ կամբէն առաջ կուգան , և այ դէմ մեծ անիրաւութիւն կընեն , ցիճանչնալով որ ամմն բարիք այմէ է , և կարծելով որ ած պարարկան է իրենց , երբոր այ ամմն մեղք առւածն իրեն բարութեանն ու ողորմութեանը շնորհքն է : Մէկալ երկու տեսակ հպարտութիւններն , այսինքն անոնցն որ չունեցածնին ունեցածի պէս կը պարծին , կամ ուրիշները կարհամարժեն ու զիրենք միայն բանի տեղ կը դնեն , աս երկու տեսակը կընան շտա անդամնաւ ներելի ըլլալ , երբոր հետերնին այ կամ մեծաւորաց անարդանք մը , կամ եզրայրսիրութեան դէմ ծանր մինաս մը շրլայ նէ :

Տեսանք հպարտութեան ինչ ու քանի տեսակ ըլլալ . անոր համար առաջուց ըսի որ հպարտութիւնն ամմն վիճակի մէջ կը գտուի , ամմն մարդու վրայ կրնայ տիրել , և ամմնքն ալ գիւրաւ կրնան յաղթուիլ աս ախտէն , կնկալք ալ , էրիկ մարդիկ ալ . հարուստն ալ , ազգատն ալ . ազնուականն ալ . ռամիկն ալ . քաղաքացին ալ . աշխարհականն ալ , եկեղեցականն ալ . թէ որ ցիզգուշանան նէ , ամմնքն ալ կը յաղթըւին , ամմնուն վրայ ալ կրնայ տիրել հպարտութիւնը , որուն ըրտծ վեասները սոսկալի են , ինչուան մեծն Գրիգոր կըսէ որ . “ Հպարտութիւնն յայտնի նշան է մարդուս յաւիտենական գատապարտութեանը , ” :

ՅՈՐԴՈՐԸՆ ՃՀԶ.

ՀՊՈՐՔԱ-ԲԵՆՆ ծՆած ԽԱ-ԱՒԻ-ԱՆԵՐԱՆ ՎՐԱՅ :

Խցած կիրակի հպարտութեան ինչ ըլլալն ու քա-  
նի տեսակ ըլլալն ըսի . այսօր պիտի տեսնենք անկեց ու  
ուաջ եկած մոլութիւններն , այսինքն հպարտութեան  
զաւկըները : Կրնաք երեակայել որ անանկ մօր մը զաւ-  
կըներն ինչ հբէշներ պիտոր ըլլան . մէկդմէկ ահռելի:

Հպարտութենեն առաջ եկած մոլութիւններուն  
մէկն է փառասիրութիւնն , այսինքն անկարգ բազզան-  
քը պատիւ և իշխանութիւն ունենալու : Խօսք հատկ-  
նալու համար . մէկն աղուոր աղուոր պաշտօններ կը տես-  
նէ՝ թէ եկեղեցական և թէ աշխարհական , ու բազզա-  
լով որ ինքն ալ աշխարքիս մէջ երենայ և փառաւորուի .  
կըսկսի անկարգ կերպով անոնց ետևէ ըլլու , ամիկոյ  
է բուն փառասիրութիւնն , ու մահացու մեզք կըլլոց  
մէյմը՝ երբոր ան պաշտօնին՝ ան իշխանութեանը համար  
պէտք եղած ոչ գիտութիւնն ու ոչ ընդունակութիւնն  
ունի : Երկրորդ՝ երբոր ան պաշտօնին կամ իշխանութեանը  
հասնելու համար անիրաւ հնարքներ կը բանեցնէ .  
ստեր զուրցել , պապարտութիւններ ընել , մէկը մ-  
կալը խարել , կաշառք տալ , կելչաւորութիւն շողո-  
քորթութիւն ու սիմոնականութիւն ընել՝ եկեղեցա-  
կան պաշտօն ձեռք ձգելու : Երբորդ՝ երբոր ան պաշ-  
տօնը կամ իշխանութիւնն ինքն առնելու համար տեսնի  
արժանաւոր եղողն անկեց կը զըկէ՝ անոր պատուայն ով-  
ապրուստին ալ վնաս հասցընելով , և ուրիշներն ալ կը  
զըկէ անոր ընելու բարիքներէն : Չորրորդ՝ երբոր եր-  
վերջին վախճանն ան պաշտօնին կամ իշխանութեանը  
վրայ կը գնէ , անանկ որ իր ամմեն ջանքն ան պատիւն  
ու իշխանութիւնը վայելելու համար կընէ՝ ամմեն բան  
աչք առնելով անոնց համանելու համար : Գանիննը կան  
աս կերպ փառասիրութիւնն ունեցողներ . քանիներ  
պաշտօնի և իշխանութեան ետևէ կըլլան , առանց գի-  
տութիւն և ընդունակութիւն ունենալու . ինչ անոր-

ժան հետքներ ու խորէութիւններ կը բանեցինեն պաշտօնի կամ իշխանութեան համելու . ի՞նչ մեծ վնաս կը լլայ ժողովրդեան , աէրութեան , հասարակաց բարեւոյն , այ փառացը , սուրբ եկեղեցւոյ պոյժառութեանը . հաւատացելոց հոգիներուն՝ որ անանկ փառասէր մարդկանց ձեռքը կը մնտի , որոնք իրենց պարագը չեն կտաւարեր , և արգելք կը լլան ուրիշ արժանաւորներուն՝ որ կրնային այնչափ բարիք ընել ամմենուն թէ հոգեոր և թէ մարմնաւոր . թէ որ ան պաշտօնը կամ իշխանութիւնն իրենք առած ըլլային :

Ի՞նչ խզմատանքներու մեջ պիտի իյնան ասոնկներն իրենց մտաւան ատենը . մեծ պատասխան պիտոր տան այ : Աւզեցին բարձրանալ , ուրիշներէն վեր ըլլու . ուզեցին երկնքին աստղերուն պէս փայլվ . բայց ինչուան գժոիք պիտոր իջնան՝ իրենց փառասիրութեան և ուրիշներուն հասուցած վնասնուն պատիժն ընդունելու . “ Եւ գու որ մինչև յերկինս բարձրացեալ էիր , մինչև ՚ի գժոխս իջես , , , (ՂՅ . Ժ . 18.) Սուրբ գրքին իրատն է որ իշխանութեան ետու չըլլանք . “ Մի ինդրիր ՚ի թագաւորէ աթոռ փառաց , , , (Սիրտ . Է . 1.) Գնաւէրն մեր երրոր իմացաւ որ իր ըրած հրաշքներուն համար զինքը թագաւոր պիտոր ընեին . քաշուեցաւ զնաց լեռան մը գլուխ : Ասանկ ալ ամմեն սուրբերը կը փափչէին իշխանութիւն ու պատիւ ունենալէն : Ուրեմն փառասիրութենէ և անոր սոսկալի հետևանքներէն խալլսելու համար՝ աս կանոնը պիտոր բռնենք :

Սրտանց ճշմարիս խոնարհութիւնն ունենալ . մը անիս համարումնք չունենալ , զմեզ անարժան սեպել պատույ ու պաշտօնի . բայց մէկալ կողմանէ ալ աշխատիւ առգիլ , ամմեն մարդ իր ընդունակութեանն յարմար բանի հետ ըլլու . և այ թողով որ ինքը մեզի ճամբայ ցընէ : Իսկ երրոր այսէ մեզի պաշտօն մը կամ իշխանութիւնն մը կուգայ , նախ ինքը մեզի ճամբայ կը բանայ՝ մենք ետևէն չինկած ան բանին . ետքն ալ ինքը մեզի լոյս օգնութիւն և ամմեն հարկաւոր եղածը կուտայ , որպէս զի պաշտօննիս աղէկ կատարենք :

Երկրորդ մոլութիւնն որ հապարտութենէն առաջ կուգայ , յանդգնութիւնն է . այսինքն մեր կարողութենէն վեր բաներու ձեռք զարնելու անկարգ բազ ձանքը : Հպարտ մարդն , ինչպէս որ առաջ ըսի , եր

կրայ մեծ համարմունք ունի , և կուզէ երենալ ու փառաւորութիլ . անոր համար իր կարողութենէն վեր գործքերու ձեռք կը զարնէ . զոր օրինակ բժշկութիւն ծախել՝ առանց սորված ըլլալու . վարդապետէլ՝ առանց ածարանութիւն գիտալու , խոստովանահայրութիւն ընել՝ առանց բարոյական գիտանալու , գատաւոր ըլլալ՝ առանց օրէնք գիտանալու , կարճ ընեմ , որ և իցէ արուեստ բանեցրնել՝ առանց ան արուեստ սորված ըլլալու : Ասանկ յանդուգն մարդիկներն ամմեն բանի ձեռք զարնելով , ու չիկրնալով պարտքերնին կատարել , ուրիշներուն ալ վնաս հասցընելով . հարկաւորապէս կը մզանչեն , ու շատ անդամնակ ծանր ու մահուչափ կը լայ գործած մեղքերնին՝ ըրած վնասնուն համեմատ :

Երբորդ մոլութիւնն որ հպարտութենէ առաջ կուգայ՝ սնափառութիւնն է . այսինքն անկարգ բաղձանք մը իր գերազանց ըլլալը ցցընելու , ուրիշներէն դովիստ լուելու , և ամմենուն առջին համարմունք ունենալու : Ուրեմն համարմունք ունենալու բաղձանքը մեղք է . կրնաք ըսել : Զե . երբոր մէկն իր ինչ ըլլալէն եւել համարմունք ունենալու չի բաղձար , ու բաղձանքն ալ բարի վախճանի համար է , այսինքն այ փառացն և ուրիշներուն օգտին համար , կամ նաև իր օրինաւոր օգտին , ան ատենը համարմունք սաանալու բաղձանքը մեղք չէ . վասն զի գն տէրն մեր կըսէ . “ Այնպէս լուսաւորեսցէ լցոն ձեր առաջի մարդկան , որպէս զի տեսցեն զգործած ձեր բարիս , և փառաւորեսցէն զհայր ձեր որ յերկինս է ,, . (Մտք . Ե . 16 .) այսինքն ձեր բարի վարքովն ու բարեգործութիւններովն անանկ փայլիք ամմենուն առջին , որ ձեզմով զած փառաւորեն : Աս խօսքէն կը հետևի որ մեղք չէ բաղձանք որ ուրիշները մեր բարի գործքերը տեսնելով հանձին ու գովեն , հերիք է որ բարի վախճանի համար ըլլայ բաղձաւիս , այսինքն այ փառացն և ուրիշներուն օգտին համար : Ուրեմն մէկն որ ողորմութիւն կուտայ . ստէպ քարոզ լսելու կուգայ , խոստովանանքը՝ սրբութիւն առնելը չուշացըներ , որպէս զի ուրիշներուն բարի օրինակ առյ , այ փառքն եւելնայ իր գովելի գործքերովն , և անոր համար ալ կուրախանայ՝ աեսելով որ ուրիշներն ըրածին կը հաւնին , չէ թէ մայն մեղք ցներ , այլ նաև բարեգործութեն կըլլայ ըրածը :

Ուրեմն համարմունք ու փառք ստանալու բաղձանքը  
մեղք չէ , այլ սնոսի փառք փնտրուելը . սուտ պար-  
ծանքի ետևէ ըլլալը . կոմ անանկ փառք փնտրուել՝ որ  
այ փառքը չէ , մեր մարդկանց առջին փառաւորուիլն  
է միայն . ասիկոյ է մեղք , վասն զի անկարգ բաղձանք  
մըն է , վասն զի վախճանը բարի չէ , վասն զի սնոսի  
փառք մըն է , ունայնութիւն է . ինչպէս Դաւիթ մար-  
դարէն կըսէ . “ Որդիք մարդկան ընդէր սիրէք զնան-  
րութիւն , և ինդրէք զսուութիւն , . (Սշմ . դ . 2 : ) Քն  
աէրն մեր որ ած ալ եր , հրաշքներ գործելու առենն  
յայտնի կըսէր որ իր փառքը փնտրուելու համար չէր  
ըրածն , այլ իր երկնաւոր հօրը փառացը համար : Ա-  
սանկ ալ ամմեն սուրբերը քմի նմանելով ամմեն գործ-  
քերնուն մէջ այ փառքը կը փնտրուեին , վասն զի իրեն  
միայն կը վայէ ամմեն փառք ու պատիւ . “ Միոյն այ  
փառք և պատիւ , . (Ե . Տիմ . ա . 17 : )

Աս բաղձանքն որ շատ գիւրաւ կրնայ սիրել մար-  
դուս վրայ , հատարակորէն ներելի մեղք է . բայց մա-  
հուշափ կըլլայ՝ երբոր մէկն իր վերջին վախճանն անոր  
վրայ գնէ , ամմեն խօսքին և ամմեն գործքին մէջ ջանայ  
փառք վաստըկիլ փառաւորուիլ՝ առանց այ փառքը  
մտածելու : Եւս առաւել մահուչափ կըլլայ՝ երբոր մէ-  
կը գէշ բանի վրայ պարծենայ , այ գէմ ըրած բանովն  
ուզէ փառաւորուիլ . ինչպէս կան սր սւրիշը մոլորցը-  
նելինուն ու մեղքի մէջ ձգելինուն վրայ կը պարծին , և  
իրենց փառք կը սեպեն անանկ բաներ որ խելք ունե-  
ցողներուն առջին նախատինք է իրենց , ու սուրբ գիր-  
քը կողրայ վրանին . “ Ո՞՛ որ ուրախ լինիցին ընդ շա-  
րիս , և ինդայցեն ընդ խոտորումն շարութեան , . (Ա-  
ռակ . դ . 14 : )

Չորրորդ մոլութիւնն որ հպարտութենէ առաջ կու-  
գայ՝ սնապարծութիւնն է , այսինքն անկարգ կերպով  
պարծենալ իր ունեցած կատարելութիներուն վրայ ,  
ինքը զինքը գովել , անանկ խօսքեր զուրցել որ իրեն  
պարծանք ըլլան : Արդէն գիտէք որ՝ մարդուս իր բեր-  
նով եղած գովեստը գանելի է , կը զցուեցնէ ուրիշ-  
ները . բայց որչափ մարդիկ կան որ իրենք զիրենք գո-  
վելէն չեն գագրիր , ամմեն խօսքերնուն մէջ է . է բե-  
րաննին : Չնցին բան մըն է ըրածնին , բայց իրենց խօ-  
քին նայելու ըլլաս նէ՝ զարմանալի բան է . թէ որ քիչ

մը գիտութիւն, քիչ մը ճարտարութիւն, կամ ինչ և էցէ կառարելութիւն մը ունենան, իրենց պէս մարդ չէ դառւիր աշխըրքիս վրայ: Աս անկարդ պարծենկուառել առվորաբար ներելի մեղք է ։ բայց մահուչափ կողքոց երբոր մէկը ծանր կերպով այ կամ եղբայրամբրութեան գէմ պարծենայ նէ, ինչպէս փարփառ ցիին օրինակը բերի անցած կիրակի, և ինչպէս կընեն անոնք որ գիրենք բարձրացընելու համար՝ ուրիշները վար կը զարնեն, ուրիշներուն անունը կը կուրեն, ուրիշներուն վնաս կը հասցնեն, մանաւանդ արուեստաւորներն՝ ամմնէքն իրենց քաշելու և վասարկ ընելու համար: Իսկ թէ որ անկարդ կերպով շըլլայ պարծենացնէ, այսինքն երբոր մէկը բարի դիտաւորութեամբ այ փառացն և ուրիշներուն օգտին համար իր պարծանքը կը կըյայտնէ, չէ թէ մրայն մեղք չէ. այլ և առաջինութիւն է. ինչպէս Պօղոս առաքեալը քանի աեղ կը պարծի, բայց խօսելուն կերպէն ուլյայտի է որ սնապարծութեան համար չէ, այլ այ փառաց համար, ուրիշները գտրձընելու և զինքն արդարացընելու համար է:

Հինգերորդ մոլութիւնն որ հպարտութենէ առաջ կուգայ՝ անհնազանդութիւնն է. այսինքն չէ թէ պայն չիհնազանդիլ մեծաւորներու, որ իփառ գէշ բան է՝ ինչպէս չորրորդ պատուիրանքին վրայ խօսած առենացուցի, այլ նաև արհամարհել զիրենք, չուզել իրենց ձեռքին տակն ըլլալ, իրենց իշխանութիւնը չիհնանշալ: Բուն ասիկայ է մնափառութենէ առաջ եկած անհնազանդութիւնը. վասն զի որսգիշեան մնափառ եղող զովուիլ կուզէ և պատիւ կը վնարուէ, անոր համար դիւրաւ մեծերը կարհամարհէ, իրենց իշխանութիւնը շնորունիր, իրենց զի հպատակիր: Աս տեսակ անհնազանդութիւնը, մեծաւորներու ծանր արհամարհանք ըլլալով մտհուչափ մեղք է, ինչպէս կրաէ սուրբ Ագուինացին ու սուրբն Բենուարդոս: “ Անոնց հպարտութիւնն որ մեծաւորները կարհամարհնեն, պղու բաներու մէջ ալ ծանր մեղք կըլլայ, ապստամբութեն կերպարանք առնելով,,,: Պատճառն ալ ցայտնի է. վասն զի ով որ իր մեծաւորը բանի աեղ չի գննիր, անոր իշխանութիւնը կարհամարհէ, այ կերթայ ըրած արհամարհանքն, ինչպէս որ քն անդն մեր սուրբ տե-

ապրանին մեջ կըսէ . “Որ ձեզ լսէ , ինձ ըսէ . և որ զձեզ անարդէ , զիս անարդէ , , . (Վ. Շ. 16.) այս ինքն ով որ մեծաւորներուն կը հնազանգի . ինծի կը հնազանգի . ով որ մեծաւորները կանարդէ , զիս կանարդէ :

Հռու ուրիշ դիտելու բան մըն ալ կայ . և աղէկ գիտելու : Գրիստոս տէրն մեր որմէն ըստք աս խօսքն . ով որ ձեզի կը հնազանգի նէ , ինծի կը հնազանգի . ու ով որ զձեզ կանարդէ նէ , զիս կանարդէ : Եօթանաստանաւերկու աշկերաններուն ըստաւ , երբոր զիրենք ասդին անդին խրկեր պիտօր ուր որ առաքեալները չեին կրնար հասնել : Բայց ով էին աս աշկերանները . հիմա կուտան ժողովրդապետներն ու խոստովանահայրները . վասն զի ինչպէս որ եպիսկոպոսներն առաքեալներուն յաջորդներն են , ասանկ ալ անոնք աշակերաններուն : Ուրեմն թէ որ Քն տէրն մեր ըստաւ որ զանոնք անարդողները զինքը կանարդէն , թող մտածեն անոնց խօսքը մտիկ չընողներն , անոնցմէն չէ թէ յանդիմանութիւն՝ այնաև եզրայրական ազդարարութիւն մըն ալ լսել չու զողները : Կրնայ ըստուիլ որ ասանկները զբան կըյարդէն . չէ , վասն զի թէ որ յարդէին նէ , իր պաշտօնաները չեին անարդէր . զանոնք անարդելով զբան կանարդէն . “Որ զձեզ անարդէ , զիս անարդէ , , : Թող մտածեն նաև ան զաւկըներն ու ծառաներն ու հպատակներն որ իրենց ծնողացն , իրենց ափրոշն , և իրենց մեծաւորներուն չեն հնազանգիր , կանարդէն զիրենք . հպատակիլ չեն ուզեր , անոնց իշխանութիւնը չեն ուզեր գիտանուլ : Սաստիկ հպատառութենէ առաջ կուգայ աս աեստակ անհնազանգութիւնն , ու մահացու մեզքէն գժուտարաւ ազատ կրնայ ըլլուլ :

Վեցերորդ մոլութիւնն որ հպարտութենէ առաջ կուգայ կեղծաւորութիւնն է : Ի՞նչ է կեղծաւորութիւն ըստածնիք . սուտ մըն է , չէ թէ խօսքով այլ գործքով . երեսանց տարբեր բան ցցընելը , ներսուանց ուրիշ բան ըլլալը . ինչպէս մէկն որ թատրոնի մէջ գիմակով ու հադուստը փոխելով ուրիշները կը խարէ , էրիկ մարդը կնիկ մարդ կը ձևանայ : Անոր համար մեծն թարսեղ կեղծաւոր մարդը կը նմանցընէ միմաս կամ կատակերգու մարդկանց որ մեյմը բժիշկ կը ձևանան . մեյմը գորագլուխ , մեյմը թադաւոր , մեյմը կայսր , ու

իրենք նոյն սղորմելի մարդն են : Բայց հոս կեղծաւու բութիւն ըսելով՝ կիմանամ անոնց ըրածն որ՝ գէշ են և աղէկ կը ձեւանան , բարեպաշտութիւն չունին ու զըր . սուանց զիրենք ջերմեռանդ կը ցցընեն , ախտաւոր են և առաքինի կը ձեւանան , մեղքերու մեջ փատած կը կե . նաև ու սուրբի տեղ կուզեն անցնիլ . և աս ամմնն բանը սնափառութեան համար կը նեն , գովուելու համար : Կան որ խօնարհ երենալու համար , մեղաւոր եմկըսեն , շատ պակսութիւններ ունիմ , մարդ ըսուելու արժանի չեմ . բայց թէ որ դուն իրենց մեկ պղտի պակսութիւնն երեանուն տալու ըլլաս նէ , կրակ կը կարին , զիրենք կը պաշտպանեն :

Ի՞նչ համարմունք կունենաք ան մարդկանց վեայ՝ որ երկու երես կը բանեցընեն , բարեկամ կը ձեւանան ձեզի և թշնամի են , սէր կը ցցընեն ու կատեն զմեղ , առ ջենիդ բարիք կը խօսին և ետենէդ զմեղ կը բամբասեն . ասանկ մարդկանց ի՞նչ կըսէք : Խիստ գէշ բնութիւն նին կըսէք , վրանին մարդ ցի վստահանար , հեռու կե . նալու է իրենցմէն , կոյենին կը նմանին՝ որ իր եղբայրը գաշա հրամցուց , ու հոն հետն ուրախանալու տեղ՝ զինքն սպաննեց . կըսէք որ Յուգայի կը նմանին՝ որ մատնիշներուն գլուխն եղաւ , և Յնի գրառանց սէր ու բարեկամութիւն ցցընելով , երեսն համբուրելով , զինքը մատնեց թշնամիներուն ձեռքը տուաւ : Ասանկ կըսէք , և իրաւունք ունիք ըսելու . սուրբ գիրքն ալ կըս . “ կեղծաւորք սրտիւք՝ դրգռեսցեն զարտմութիւն , ” (Յ.Ֆ. լի. 13.) այսինքն ասանկ գէշ բնութիւն ունեցող կեղծաւոր մարդկին այ բարեկութիւնը կը դրգռեն : Մանաւանդ հոգեռորի մէջ կեղծաւորութիւնը ընողները . որոնց համար կըսէ Պօղոս առաքեալ . “ Որ ունիցին զկերպարան ածպաշտութեան , և ի զօրութենէ անտի նորա ուրացեալ իցեն , ” (Ք. Տիմ. դ. 5.) այսինքն բարեպաշտութեան ձեւ միայն ունին , իսկ իրաք բարեպաշա ըլլալու ջտնք չեն ըներ . գրսուանց ջերմեռանդ առաքինի սուրբ կերեւան , բայց ներսուանց ի՞նչ ըլլաւնին փոյթերնին չե , բաւական է որ ուրիշները իս . բուին ու զիրենք առաքինի և սուրբ մարդու տեղ գնեն : Ես տեսակ կեղծաւորութիւնը ծանր մեղք է , կըսէ որ Նդուինացին . նախ՝ վասն զի ով որ սուրբ և առաքինի կը ձեւանայ առանց սրբութեան և առաքինեւթեան է .

աեւ ըլլալու , յոյտնի կը ցցընէ որ սիրան ախտերու կպուցած է , մոլութիւնը կը սիրէ . աս սէրն առանց մա- հուչափ մեղքի ըլլար : Երկրորդ՝ վասն զի աս կերպ կեղծաւորութիւնը սատանային նմանել է , որ իրք դարշելի և զզուելի ըլլալով հրեշտակ կը ձևանայ , և երբեմն գեղեցիկ ու լուսաւոր կերպարանքով կերե- նայ՝ մարդիկ խարելու համար , ինչպէս Պօղոս առա- քեալը կը սէ . “ Քանզի և ինքն սատանայ կերպարանի ՚ի հրեշտակ լուսայ , . . ( ք . Կոբեն . Ժե . 14 : ) Երբորդ՝ վասն զի առանց սուրբ և առաքինի ըլլալու սրբութիւն և առաքինութիւն կեղծելն ուրիշները հոգեոր բանե- րով խարել ըսել է . սրբազն ու հոգեոր բաներն , այսինքն կրօնքը՝ բարեպաշտութիւնն՝ ազմքը՝ սուրբ խորհուրդներն՝ և ինչուան սուրբերն և ած գործիք ըսել է ուրիշները խարելու և իրենց սառւթիւնն ու կեղծաւորութիւնը հասաւաելու համար . որ այ գէմ մննծ անիրաւութիւն է :

Անոր համար աեսէք ինչ կը սէ ՔՄ տէրն մեր ասանկ կեղծաւորներուն գէմ : Առաջ կուտայ որ փարի- սեցիներուն կեղծաւորութիւն զգուշանանք . “ Զդոյշ ՛ երուք անձանց ՚ի խմորոյ փարիսեցւոցն , որ է կեղծա- ւորութիւն , . . ( ՂՅ . ԺԲ . 2 . ) և ետքը սսակալի կեր- պով նորէն նորէն վայ կուտայ կեղծաւորներուն , ին- չուան Մատթէոսի աւետարանին մէկ գլխուն մէջը միայն ութ անդամ վայ տալէն ետքն , աւելի յայտնի խօսելու համար կը սէ . վայ ձեզի պէս կեղծաւորնե- րուն՝ որ գրսուանց աղէկ մարդիկ կերենոք , ու ներ- սերնիդ աղտեղութիւններով լեցուն է . վայ ձեզի պէս կեղծաւորներուն՝ որ ճնրմացուցած գերեզմաններուն կը նմանիք , որ գրսուանց մաքուր կերենան , ու ներ- սերնին մռանեներու ոսկորներով լեցուն և աղտոտ է . “ Վայ ձեզ գոլրաց և փարիսեցւոց կեղծաւորաց , զի նման էք գերեզմանաց բռելոց՝ որ արտաքոյ երեխն գե- ղեցիկք , և ՚ի ներքոյ լի են ոսկերգը մռանելոց և ամենայն պղծութեամբ . ( Մտն . իդ . 27 : ) Կարծեմ որ բաւա- կան կը հասկընաք վայ ըսելն ինչ ըսել է . մանաւանդ երբոր այնչափ անդամ կը կրկնուի . ըսել է որ կեղծա- ւորութիւնը խիստ գէշ բան է , և ծանր պատժոյ ար- ժանի :

Ուրեմն կեղծաւորութիւն ցընելու համար պէտք է

որ մեր պահսութիւններն յայտնենք, մեղաւոր ըլլալ-նիս ամմենուն իմացընենք : — Զէ, հարկ չփկայ առանկ ընելու, մանաւանդ գայթակղութեան պատճառ կրնայ ըլլալ առանկ ընելը . կեղծաւորութիւն ըբնելու Դամար պէտք է որ մոլութիւննիս մնջքերնիս առենք. զջոսփնք անոնցմէ, առաջադրենք վարքերնիս շխտկել, և բարե-պաշառաթեան գործքերը բարի գիտաւորութիւնը ընել. այսինքն սուրբ և առաքինի երենալու համար չե՞ ոչ իրք ըլլալու համար ՚ի գտառս այ, որպէս զի ած ալ գիտայ մեր վրայ, մեզի շնորհք այս, օգնէ և արքայու-թեան արժանի ընէ զմեզ : Աս կերպով արտաքին ըս-րեգործութիւնները ներքին բարեկաշտութեան հետ միանալով, վասնդ զրլար կեղծաւորութեան :

Մէյմենալ մահացու մեղք կրըսյ կեղծաւորութենը, երբոր վախճանը ծանր չարփք մըն է այ գեմու պատաս-կար ուրիշներուն . զոր օրինակ թէ որ մեկը սուրբ ու ջերմենունդ ձեանայ, որպէս զի անուն ստանալով՝ կա-րենայ ծուռ վարդապէտութիւններ, հաւատոյ և բարի վարուց գէմ բաներ սերմանել. ինչպէս որ քանի հե-րետիկոսներ ըրին : Անոր համար սուրբ առեաւարանը խրատ կուտայ զգուշանալ սուս մարդարէններէն՝ որ անմեղ ուխարի կերպարանքով կը պաղպախին, բայց ներ-սոււանց դայլ են . “ Զդոյշ լերուք ՚ի սուս մարդա-րէիցն՝ որ գտն առ ձեզ հանգերմիք ոցնարաց, և ՚ի ներքոյ են գայլք յափշտակողք , . (Մթ . է . 15 : ) կան ասանկ աւրաւած մարդիկ, որ սուրբ հաւատացի գէմ մոլորութիւններ ունին, ու կեղծաւորութեան ազէկ վարքի տէր կը ցցնենք զիրենիք որպէս զի արքշ-ներն ալ մոլորդնեն, ինչպէս սուրբ առաքեալը կըս : “ Ի ժամանակս յետինս քակեացին ոմանք ՚ի հաւա-տոցն, և հայեացին յայսս մոլորութեան և ՚ի վարդա-պէտութիւնս դիւաց՝ կեղծաւորութեամբ ստարանք , . (ա . Ցի . է . 1 : ) ՚, մանապէս թէ որ մեկը բարեկաշտ-ու ջերմենունդ ձեանայ, որպէս զի մեծուսունները խա-բէ և սուրբ կարգ ու հոգեւոր պաշտօններ և ատարինան-ներ առնէ, որոնց արժանի չէ : ինչպէս թէ որ ծառայ մը կամ ազախին մը կեղծաւորութեամբ սուրբ ու ջեր-մեռանդ ձեանայ, որպէս զի տէրը կամ խաթունը վա-տահանայ վրանին, ու գողութիւն ընելը դիւրին ըլլայ : Նմանապէս է անոնց կեղծաւորութիւնն ալ՝ որ եըզ .

հանդուսոր կը ձեռնան առուտուրի և դաշնագրութեան մէջ ուրիշները խարելու համար։ Անանկ ազուեներ կան որ ուրիշը խարելու համար ոչ Յնի սուրբ անունը կը խնայեն, ոչ սուրբ մէծածնայ։ ձեռուընին միկմէկը կը բերէն ազօթք ընելու պէս, աշաւընին երկինք կը վերցընին, բայոր աշխորքին հարատութեանը համար առաջ մը բերնէս չելլեր կըսէն, որպէս զի անշահ ապրանքը ուրիշը կըլլեցընին, սուղ ծախեն և աժան գնեն։ Ասանկներուն համար է Գնի խոպը։ “Եւ զբաժին նորա ընդ կեզծաւորս գիցե։ անդ եղիցի լալ և կրծել առամանց,,. (Մտն. իդ. 51.) այսինքն իրենց կեզծաւորութեան պատիմը դժոխքին մէջ լալով և ակռայ կրծտելով պիտոր վճարեն։”

Եօթներգորդ մողութիւնն որ հպարտութենէ առաջ կուգայ՝ վիճաբանութիւնն է, այսինքն խօսքով ուրիշի յազմել ուղելն՝ անկեց գիտուն երենալու համար։ Թէ որ վիճաբանութիւնը հաւատոքի կամ բարի վարդի գէմբանի մը վրայ է նէ, արակոյս չիկայ որ մահացու մնդք է. ուստի Պողոս առաքեալն ան մեղքերուն կարդը կը գնէ, որսնէ որ զմարդն արքայութենէ կը դրկեն. “Յայտնի են գործք մարմնոյ . . . հակառակութիւնք, երկպառակութիւնք, հերձուածք . . . որ զայսպիսի ինչ գործեն, զարքայութիւն այ ոչ ժառանգեն,,. (Գող. ե. 21.) Աս տեսակ վիճաբանութիւններ որչափ կըլլան. ոմանք կան որ իրենք զիրենք գիշխափայի տեղ գրած են, ու տգէտներուն մնծն են. քանի մը անշահ գրքերէն ուրիշ բան չեն կարգացեր, գլուխնին նախապաշարմանցներով լեցուն է. բայց վարդապետել կուղեն, կը վիճաբանեն. բերներնէն հաւատոքի և բարի վարդի գէմ խօսքեր կը հանեն՝ որ մարդուն սարսափ կը բերէ։ Ասոնց ըրածը մէկ մնդք մը միայն չէ, հասպա երկու. վասն զի առ խօսքերովի դայլակդութիւն ալ կուտան ուրիշի։”

Իսկ թէ որ վիճաբանութիւնը հաւատոքի վրայ չէ, ոչ միայն ճշմարտութեան գէմ է, կրնայ ներելի մնդք ըլլալ. իսկ թէ որ ճշմարտութեան գէմ ալ չէ նէ, այսու ամենայնիւ ներելի մնդք կըլլայ իրաւը պաշտպանելու անպատշաճ կերպին համար։ Մանաւանդ թէ որ մէկը սաստիկ կիրք ելլէ, ու նախառական խօսքերով ուրիշի պատուայն գոյցի, պառալով կանչելով ուրիշնե-

րան դայթակղութիւն առջու ըլլայ նէ , ծանր մեզ կը գործէ , ինչպէս ըսի եղբայրութիւն վայ խօսած առենք : Ուստի Պօղոս առաքեալը խրաս կուտայ որ վիճարանութենէ դժուշանանք , մանաւանդ անագուա բաներու վայ վիճարանելէն . վասն զի հասարակորդն լսողներուն դայթակղութիւն առջէն ուրիշ բանի չի ծառայեր վիճարանելը , ինչպէս որ սուրբ առաքեալը կրսէ . “Մի բանակիւ լինել յացինչ պէտս ՚ի կործանումն լսալայ , . (բ . Տիմ . բ . 14 : )”

Ուժերորդ մոլութիւնն որ հապարառութիւնն առաջ կուգայ՝ արածայնութիւնն է . մէկը սանկ կուզէ , մէկալ նանկ . մէկմէկու անզիք տաղ , մէկզմէկ գոհ ընե . լու ջանալ ցիկայ . առովն է որ եղբայրութիւնը կը վերնայ , խաղաղութիւնը տակնուժայ կը լլայ . ընտանեաց մէջ տաելութիւն քէն կը մտնէ , որ երբեմն չի մարիր , կը մնայ միշտ : Անոր համար Պօղոս առաքեալը տարածայնութիւնն ալ ան մեղքերուն կար . դը կը գնէ , որ զմարդ կը զոկեն արբայութիւնն է : Պէտքը չէ որ ոյնշափ մեր կամքը պաշտենք , պէտքը չէ պահանձնենք որ ամմեն բան մեր ուղածին պէս ըլլայ . չէ նէ : խաղաղութիւն ցըլլար , ամմենուն հետ կաւուինք : Այս բանն որ այ գէմ չէ , մէկուն մնաս մը ցի բերեր , պէտք է ան բաներուն մէջ ուրիշի կամացը զիշանինք , ուրիշի ուղածին յարմարինք , ասանկով գիւրաւ խաղաղութիւն կը լլայ և ամմենուն հետ սէր : Բայց ասոր և իր գէշ հետևանքներուն վայ բաւական ըսի եղբայրութիւնն վայ խօսելու ատենք : Ուստի հիմայ գանք կամակորութեան վայ , որ հպարտութիւնն առաջ եկած ասսներորդ մոլութիւնն է :

Ի՞նչ է կամակորութիւն ըստածնիս . յայտնի եղած բանին , կամ գոնիէ ամմենուն հաւանական երեցած բանին գէմ մեր կարծիքը բանել , պնդադիմութեամբ մէկու մը ցի մըռուել : Անանկ պնդադիմուխ մարդիկ կան որ ճշմարտութիւնն արևու պէս պայծառ ալ անսնեն . չեն կրնար իրենց մարդինը թագուց . իրենց նախապատշարմունքին վեցայ ամուռ կը կենան : Մէծ հպարտութիւն և անանկ հպարտութիւն՝ որ շատ անդամ հոգեսոր բարեպաշտ ու ջերմեռանդ անձանց մէջ ալ կը գանուի . վայ է՝ թէ որ մէրը միտուընին բան մը գնեն , առացոց ցիկայ որ մաքերնէն ան բանը հանէ : Թէ որ առ կամա-

Կորութիւնը ծանր կերպով զնասակար կրլսայ ուրիշներուն, անոնց խտղաղութիւնը տակնուվայ կընէ. եղայրակրտութիւնը ուսքի տակ կառնէ, թէ որ հաւսաքի բաներուն՝ սուզր աւետարանին խրառներուն՝ բարի վարքի՝ սուզր եկեղեցւոյ անմխալ վարդապետութեածը գեմէ է, ով կրնայ ըսել որ մահացու մեղք չըլսայ: Ամենն հերեափկուութիւն աս կամակորութենէն առաջ եկած է. հպարտ մարդիկ երբոր մէջը մողերնին մխալբան մը դրեր են, իրենց հպարտութիւնը զիրենք քշեր տարեր է ինչուան սուզր եկեղեցւոյ որոշմունք ներուն գէմ գնելու, և մէկ սխալնին պաշտապանելու համար՝ հազարումէկ մոլորութիւններու մէջ իյնալու, իրենց աղ մեծ վնաս, իրենցմէ խաբուող և իրենց հետևողներուն ալ:

Տեսէք որչափ շարիք, որչափ մոլութիւններ, որչափ անփարգութիւններ առաջ կուգան հպարտութենէնէ. աեսէք ինչպէս ճշմարիտ է սուզր գրքին ըսածն որ ամենն մեղք հպարտութենէ առաջ կուգայ, ու մարդս իր հոգին հպարտութեամբ կը կորուսնցընէ. “Սկիզբն մեղաց ամբարտաւանութիւն. Յամբարտաւանութենէ կորուստ, „ (Սիրու. թ. 15: Տ-բիւ. դ. 14:)

Բայց դալ կիրակի ալ եկէք որ աւելի իմանաք հպարտութեան ինչ գտարշելի ախա ըլլալը, և տեսնէք ինչ ծանր վնասներ կը բերէ մարդուս թէ աշխարհիտ վայ և թէ անդին:

### ՅՈՐԴՈՐԸԿ ՃՀԶ\*.

ՀՊԱՐԴՈՐԸԿ ՃՀԶ ՇՆԱՌԵՐՈՒՆ ՎՐԱՅ, Ն ԱՆՐ ԴԵՂԸ  
ԽԱՆԱՐԴՈՒՄԻՒՆ:

Ամեննին հպարտութեան վրայ մասածող չիկայ որ ինչ սոսկալի վնասներ կը բերէ մարդուս, թէ ժամուակաւոր և թէ հոգեւոր. անոր համար այսօր ասոնց վրայ պիտոր խօսիմ:

Հպարտութիւնը խիսա գեշբան է, և օթը մահուչափի մեղաց և աշխարհիս ամենն մեղքերուն առջինն է: Խիսա գեշբան է, վասն զի ամենն մեղք անկէց առաջ կու-

դայ . ինչպէս սուրբ գիւղը կըսէ . “ Սիկըն մկաց ամ-  
բարտաւանութիւն , . (Սիրու . Շ . 15.) Անցած կե-  
րակի աեսանք որչափ շարիք ու մոլութիւն առաջ կա-  
դայ հպարտութենէ . ու թէ որ աղեկ քննելու ըլլանք  
նէ , կըսէ սուրբ Օգոստինոս , յայսնի կը աեսնենք որ  
ամենն մեղք հպարտութենէ առաջ կուդայ . զառն զի  
այնչափ անդամ կը միղանցէ մէկը՝ որչափ անդամ որ չի  
խռնարհիր . չի հնազանդիր այ , իր սուրբ օրինաց չի  
հպարտութիր . ու իր կամքն այ կամքն միր կը գնէ :  
Հպարտութիւնն եղաւ Ադամ Եւային մկացք պատ-  
ճառ , ան անիծած բազմանքն այ նման ըլլալու . “ Լի-  
նիցիք իրեն զած , . (Սանդ . ք . 5.) Հպարտութիւնն  
եղաւ աշխարհիս կործանմանը պատճառ . “ Յամար-  
տաւանութենէ կորուստ , . (Տ-ԲԻՆ . ք . 14.) Ու չէ  
թէ մարդկանց միայն կործանումն անկէց եղաւ . այլ  
նաև հրեշտակներունը . մէկ վայրկենի ող մէշ անօնց  
երրորդ ժամը գժոնիք թափեցան : Խիստ գնէ բան է  
հպարտութիւնը , զառն զի ուղղանի այ դէմ է . շխտէ  
շխտակ այ փառացը կը դպչի : Ուրիշ ամենն մեղք ու  
զած կը բարիացնէ . զմող առառութենէ կը հեռացնէ .  
բայց հպարտութիւնն այ դէմ ապստամբեց կուտայ  
մեղք , այ հետ պատերազմի՝ իր իրաւունքը յափշտա-  
կելու համար : Պատճառն ալ յայտնի է . զառն զի ամ-  
մեն փառք ու պատիւ այ է , իրեն միայն կը վայլէ . ին-  
քը միայն արժանի է փառաւորուելու , ամանի որ ամ-  
մեն բանի մէշ այ փառքը պէտք է որ ըլլայ գիտածնիս .  
“ Միոյն այ փառք և պատիւ , : (Թ . Տիմ . ա . 17.) Եւ  
այնչափ վրէժինդիր է ան աս իր փառացն որ , կըսէ  
յայտնի՝ իմ փառքը ուրիշը չեմ ատար . “ Զփառ իմ այ-  
լում “ չ ատաց , . (Եսայ . խթ . 8.) Իսկ հպարտն ինչ  
կընէ . ինքնաւհաւանութեամբ ինչ որ է՝ անկէց եռելի  
կուզէ երենալ . ինքը զինքը կը պաշտէ . և ան փառքն  
որ այ պարուցկան է ատաւ՝ իրեն կուտայ . վիզը անկած  
այ դէմ կեցէ . “ Ամբարձ հեռա ընդդէմ աետան , և  
առաջի աետան ամենակալի ընդվղեցաւ , . (ՅոՒ . մէ .  
25.)

Անոր համար ամենն սուրբ հարք սաստիկ կերպով  
հպարտութեան դէմ կը խօսին : “ Բան ող ձիեց ոչ  
երբին փայ , կըսէ սուրբն ինքնարկոս . որ այ բար-  
կութիւնն անանկ գրդաէ ինչպէս հպարտութիւնն որ՝

հրեշտակներն երկնքէն ու մարդս գրախաէն դռւրս  
չգեց,, : Սուրբ Ամբրոսիոս ալ կըսէ . “ Հպարտաւ-  
թենէ գեշ ի՞նչ կրնայ ըլլալ . որ այ գեմ պատերազմն  
լէն սկսաւ,, : “ Ամմնն մարդ գիտէ բղջախոհութեան  
ինչ գարշելի և ամօթալի մելք ըլլալը , կըսէ սուրբ Ի-  
սիդորոս . բայց այ առջևն անկեց ծանր է հպարտու-  
թիւնը,, : “ Խչպէս որ խոնարհութիւնը մարդս այ  
նման կընէ , կըսէ սուրբն Բարսեղ . ասանկ ալ հպար-  
տութիւնը սատանային նման կընէ,, : “ Մանաւանդ  
թէ զմարդը սատանայ կընէ,, : կըսէ սուրբ Ռոկեբե-  
րանը :

Բայց ազէկ հասկընալու համար հպարտութեան  
ինչ գեշ բան ըլլալը , հերիք է որ իր ըրած հոգեկոր ու  
մարմնաւոր մեծ վնասները մտածենք : Առաջ մարմնա-  
ւորէն սկսինք :

Մեծ վնաս չէ աներու կործանութն որ պարտքի  
տակ կը ճզմուէին , չեն կրնար վճարել պարտքերնին .  
մանը և աղջոկ զաւկըներնին չեն կրնար տեղաւորել :  
Ուսկից առաջ կուգայ աս մեծ վնասը . ուզելէն որ  
հարուստ երենան . իրենց շափէն եւել բաներու բաղ-  
ձալէն . իրենցմէն հարուստին հաւասար ըլլալու ջանա-  
ցն , նորեւուք բաներու ետևէ ըլլալէն . սեղանի՝ ասնը  
շարգարանքներուն՝ հագուստի՝ շափ ջիդնելէն . որոնք  
ամմնն ալ հպարտութեան պատուղ են :

Մեծ վնաս չէ ժողովրդեան քաշած նեղութիւնն որ  
անյարմար անարժան ու անկարգ մարդկանց պաշտօնի  
և իշխանութեան հասնելէն կը քաշէն : Ի՞նչ է աս ծանր  
վնասուն պատճառը . բայց եթէ փառասիրութիւնն .  
իր կարողութենէ վեր բանի ետանէ ըլլալն . սւրիշներէն  
վեր ըլլալու բաղձանքը :

Մեծ վնաս չէ ընասնեաց մէջ եղած տարածայնա-  
թիւններն ու խռովութիւնները , որ հպարտութենէ  
առաջ կուգան : Որը հրամմել կուզէ . որն ամմննէն  
գիտուն երենալ , որն ամմնն բան իր խելքովը կառա-  
զարել . որն ալ ամմնուն ըրտնին վրայ պակսութիւն  
դանել . ասանկով տաելութիւն , քէն . կռիւ . հազա-  
րումէկ կրքեր ընտանեաց մէջ կը գրդռուին , ինչուան  
պէտք կըլլայ որ մէկմէկէ բաժնուին . ու տունը կոր-  
ծանի : Նաև աշխարքիս մէջ եղած ատելութիւնները  
հալածանքները բամբասանքները գրպարտութիւններն

ու վեժինդրութիւններն որ այնչափ վնասակար են մարգկութեան , ուստից առաջ կուգան : Գլխաւոր պատճառը հպարտութիւնն է : Հպարտ հպարտի հետ չի կրնար խաղաղութիւն ընել , շարունակ կռիւ կըլլայ մէջերնին . ամմեն ուրիշ մոլութիւն ունեցօղները կըր- նան միաբանիլ . անկարգն անկարգին հետ , գոյզ գո- գին հետ , սպանողն սպանողին հետ , որկրամոլն որ- կրամոլին , գինովը գինովին հետ . բայց հպարտը հպար- տին հետ չի կրնար միաբանիլ : Անկը մէկալին վեր կու- զէ ըլլալ , մէկուն պատիւր մէկալին սրտին փուշ է , ա- նոր համար մէկզմէկ կատեն , մէկզմէկ կը բամբասեն . կարծելով որ ուրիշն անարգանքն իրենց պատիւ է : Ասկէց առաջ եկած անկարգութիւններն ու կռիւներն յայտնի են . անոր համար կըսէ սուրբն խիդտորս . “ Ամեն ախտաւոր իր նմանը կը սիրէ . միայն հպարտն զհպարտը կատէ . ուստի հպարտներուն մէջը միշտ կռիւ կըլլայ ” :

Հպարտութեան մէկ ուրիշ ծանր վնասն ալ ուրիշ- ներուն առելի ըլլալն է : Հպարտները կուզեն որ ամ- մենքը զիրենք պատուեն , իրենց վասյ համարմունք ու- նենան . բայց այսէ իրենց պատիւ՞ ամմենէն կանար- դուին , ամմենուն զզուելի կըլլան : Ան իրենց հպար- տութիւնը չէ թէ այ միայն առելի կընէ զիրենք , այլ և մարգկանց , կըսէ սուրբ գիրքը . “ Առելի է առաջի տեառն և մարգկան ամբողջաւանութիւն ” . (Անտա- թ . 7 : ) Ան իրենց ինքնուհաւանութիւնն ու զոռոզու- թին , ուրիշը բանի տեղ չփոնելնին , իրենցմով ուռած ըլլալնին , իրենք զիրենք միշտ գովելնին , ուրիշներուն վրայ տիրապետել ուզելնին , անանկ բաներ են որ ամ- մենուն զզուելի կընէն զիրենք : Դրսուանց քաղաքա- վարութեան համար զիրենք պատուողներ կըլլան . բայց պրատանց մէկը չի պատուեր զիրենք , մէկն իրենց վայ համարմունք չընենար : Առաքինի մարգիկ ալ իրաւ կը համբերեն անոնց հպարտութեանը , կուրեկից կըլ- լան , բայց համարմունք չեն կրնար ունենալ վասնին . վասն զի մոլութիւնը պատուել կըլլայ : Ինչպէս որ խոնարհութիւն հեղութիւն ու շնորհքով վարմունք ունեցողք՝ բնական է որ կը սիրենք ու համարմունք կունենանք վրան , վասն զի առողջինութիւնն ինք- րեն սիրելի և յարգելի է , առանկ ալ հպարտութիւն

Ե ինքնահաւանութիւն ունեցողէն բնականապէս կը զզուինք : Տեսէք ուրեմն ի՞նչ մեծ վխառ է հպարտութեա ըրած վխառը . որոնք որ անկարգ բաղդանքով փառք պատիւ կը ֆնութուեն , ամմենուն առջին անուանարկ կը լւան , անանկ բան մը կորսընցընելով որ աշխըրքիս ամմեն հարատութենէն վեր է , կըսէ սուրբ գիրքը . “ Լաւ է անուն բարի քան զմեծութիւն բազում ” , . (Առաջ . իր . 1 : )

Կարմիօսք . ած անանկ կարգաւորեր է որ հպարան աշխըրքիս վրայ ալ իր պատիմը քաշէ : Քն աէրն մեր օրինակներով ալ հասկըցուց աս բանս , ու վճիռը տուաւ որ ինքը զի՞քը բարձրացընողը պէտք է որ խոնարհի . ու կը աւեսնենք որ ած հպարաներուն դէմ եղած է միշտ . “ Ասաուած ամբարտաւանից հակառակ կայ ” , . (Յաջ . դ . 5 : ) Ան հպարտ մարդիկն որ Բաբելոնի աշտարակը շինել ուզեցին , ի՞նչ եղան . ած անանկ շփոթեց զիրենք որ մէկմէկու լեզուն չիհասկընալով խաղք ու խայտառակ եղան , թողուցին սկսածնին : Գողիադի պէս հսկայ մարդն որ ամմենքը սարսափեցուցիր էր , ու հպարտութեամբ կարհամարհէր հրեաներն , ի՞նչ եղաւ . Դաւթի պէս աղու մը ձեռքէն քարով մը սպաննուեցաւ : Փարաւոն որ և ոչ այ գլուխ ծռել կուզէր . իր ամմեն զօրքերովը կարմիր ծովուն առաջ դնաց : Դաւթիթ մարդարէն պղոտի հպարտութեան մը համար , որ ձեռքին աակը շատ ժողովուրդ ունենալով հպարտանալ մը եկեր էր իրեն , պէտք եղաւ որ այմէ ան ծանր պատիմն ընդունի , ժանաաթամք որ անապատ դարձուց իր թագաւորութիւնը : Համան Արտաշէս թագաւորին փոխանորդն որ հպարտութեամբ Մուկթքէին իրեն պատիւ չիտալը չիքաշելով բոլոր Հրեկից ազդը թրէ անցընել ուզեց , ի՞նչ եղաւ : Իր հպարտութել պատիմ՝ ան կախնոցն որ Մուկթքէի համար պատրաստել տուեր էր . անոր վրայ ինքը կախուեցաւ : Ասանկ ալ Անտիոքոս թագաւորն իր հպարտութեանը պատիմ՝ որդնոտեցաւ հոտեցաւ զզուելի եղաւ ամմենուն , ու չարաչար մահ մը ունեցաւ : Կմանապէս Կաբուդոգոնոսոր իր հպարտութեանը համար թագաւորութենէն ալ ինկաւ , վարդնառուեցաւ դնաց անտտոներն անասուններու հետ բնակեցաւ . խոտ ուաելով և օթը տարի : Ո՛րչափ ուրիշ օրինակներ ունինք

Նին պատմութեանց մէջ, որ ած թէ թագաւորներուն  
և թէ ժողովրդոց հպարտութեանը համար սոսկաց  
պատիմներ խուրեր է : Ո՛րչափ օրինակներ ալ աշուը-  
նուս առջեն ունինք, որ ած հպարտները կը պատժէ .  
քանի քանի հպարտներ մոխրի վայ նստած աեսեր  
ենք . վասն զի “ Որ բարձրացուցանէ զանձն , խնոր-  
հեսցի , , : Կանուխ ըլլայ , ուշ ըլլայ , պէտք է որ եղը  
եղը հպարտին խոնարհելու օրը հասնի . ” Զի որ  
աետոն զրութեանց ՚ի վերայ ամենայն հպարտից , .  
(Եսաւ . • թ . 42 : )

Բայց հպարտութեան ամմենէն սոսկացի վնասը հո-  
գեր վնասն է : Ուրիշ անգամ ցցուցի ինչպէս հպար-  
տութիւնն ամմեն վիճակի մէջ կը գտնուի . Ժանախտ  
մին է որ ամմենքը կրնան պլըշտըկուիլ անով , աղքան  
ալ , հարուստն ալ , ռամիկն և աղնաւականն ալ . իշխանն  
ու հպատակն ալ , տէրն ու ծառան ալ , գէշն և աղէկն  
ալ , ինչուան բարեպաշտ ու ջերմեանք անձինք ալ .  
ինչուան եկեղեցականց ալ իրենց սրբազնն պաշտօնին  
մէջ , սուրբ խորհուրդները կոտարելու տանին , այ բա-  
նը քարոզելու ատեն , կրնան աս տիտան ունենալ , ամ-  
մեն տեղ կրնայ մտնել անիծած հպարտութիւնը : Ո՞չ  
ինչ սոսկալի և ինչ միծ վնաս է որ կընէ մոր հո-  
գւոյն , թէ որ անկէց չզգուշանանք : Ամմեն ուորք  
հարք մէկբերան կըսէն որ հպարտութենէն վասանդա-  
ւոր ու վախնալու բան չիկայ . վասն զի ամմեն մազց  
սկիզբն ըլլալով , ամմեն առաքինութեանց ալ կործա-  
նումն է : Ուրիշ ամմեն մոլութենէ վախնալու է . կըսէ  
ուորք Օգոստինոս , մեղքն ընելու ատեն . բայց հպար-  
տութենէ վախնալու է նաև բարեգործութեան մէջ .  
վասն զի հպարտութիւնը որ առաքինութեան մէջ որ  
կը մտնէ , կամ մոլութիւնը կը գարձնէ զանիկայ , կամ  
գոնէ արգիւնքը կորածնցընել կուտայ . անպատճ կընէ :  
Տեսէք ինչ ժանախտն է եղեր հպարտութիւնը : Ու-  
րիշ ամմեն մոլութիւն . կըսէ մեծն գրիդոր , իրենց  
ներհակ առաքինութիւնը միայն կաւրեն . զոր օրինակ  
որկրամոլութիւնը՝ բարեխսառնութեան առաքինու-  
թիւնը միայն կորածնցընել կուտայ մարդուս , բարիու-  
թիւնը՝ համբերութեան առաքինութենէն միայն կը  
դրկէ զմարդ , բայց խոհութիւնը՝ պարկեցառութեան ա-  
ռաքինութիւնը միայն ոոքի ատկ կուռնէ . բայց հպար-

տութեադն պիտն ամմն տեսակ առաջինութիւն կա-  
պականէ : Թոյնի պէս է . ինչպէս սաստիկ թոյնը մար-  
դուս մարմացն ամմն մասը կը թափանցէ , ամմն ան-  
դամները . կը թունաւորէ . աստնկ ալ հպարտութիւնն  
երբոր հոգւոյն վայ կը տիրէ , անոր ամմն գործքե-  
րուն մէջ կը թափանցէ . ամմն առաջինութիւններն  
ու բարեգործութիւնները կապականէ : Աղորմութիւն  
տալ , ճշնութիւններ տղօմք մտածական ընել . ժա-  
մերը պաշտիլ , տոկէպ խոստովանանք ըլլալ . արբութիւն  
առնել . քարոզ լսել , քարոզ տուլ . գործք ողորմու-  
թեան ընել , առող ամմն ալ գերազանց առաջինու-  
թիւններ են , արդիւնաւոր գործքեր են . բայց թէ որ  
ասանց մէջ հպարտութիւն ցուցամուլութիւն ու փառա-  
միրութիւն մտնելու ըլլայ , բոլորն ալ կապականէ :  
ամմնուն արդիւնքն ալ կորաընցնել կուտայ : Իսկ թէ  
որ առ բարեգործութիւններն ընելուն գիտաւոր վախ-  
ճանն ըլլայ հպարտութիւն ցուցամուլութիւն ու փա-  
ռամիրութիւն , առաջինութեան տեղը մոլութիւն կըլ-  
լուն , մեղք կըլլան . վարձուց տեղը պատժոյ արժանի  
կըլլան : Ո՛հ , ողորմիլ կըլլանք , թէ որ չցուցանանք  
առ ախտէն . ամմն ըրած բարիքնիս պարտպը կեր-  
թայ , մահուան ատենը ձեռուընիս մեղքէն՝ի զատ բան  
մը չենք ունենար : Աս է հպարտութեան մեծ վիտը :

Բայց գէշին գէշն ան է որ հպարտութիւնն զմզ-  
յականուական գտատպարտութեան մէջ ալ կը ձգէ .  
թէ որ անկէց չզգուշանանք նէ : Հպարտն ամմնեին  
չիյուսայ որ ած իրեն շնորհք տայ և օգնէ . վասն զի իր  
հպարտութեամբը շիփշիտակ գէմ կը կենայ ոյ , կը շո-  
նայ այ փառքն ու իրաւունքն յափշտակել . ուստի ած  
ալ իրեն գէմ կը կենայ , չի զիշանիր , ըրած ազմքը չի  
լսեր . “ Զի ած ամբարտաւանից հակառակ կայ , ” :  
Աս է պատճառն որ շատերը շնորհք կը ինգրեն այմէ .  
ու չեն ընդունիր . վասն զի իրենց հպարտութիւն այ  
շնորհքին գէմ կը դնեն , գռներնին կը դոցեն . պա-  
տահաննին կը փակեն որ լցու չառնեն . անոր համար  
ած ալ չի տոր , չի լսեր իրենց . “ Լսուած ամբարտա-  
ւանից հակառակ կայ , ” : Իսկ տանց այ շնորհացն ու  
պնականութեանն ի՞նչպէս կընան առաջինութիւննել .  
քրիստոնէական պարտքերնին կատարել . բարի մահ  
ունենալ . չէ . չեն կրնար . մեղքէ մեղք կիյնան , սի-

տերնուն մէջը կը ման , առանց զղթման կը մեռնին . և յաւիտեան կը դատապարտուին : Հպարտ մարդին արքայութիւն չի կրնար երթալ . թող մաքէն վերջնէ : Թէ որ Արուսեակն որ երկինքն էր . կըսէ սուրբն թէ ռարդոս , ու հպարտութիւն ըրածին պէս՝ վրընտուե . ցաւ վար ինկաւ անկէց . և յաւիտեան մնայ պիտոր դժոխքին մէջ , ինչպէս ուրեմն կրնայ յուսալ հպարտն արքայութիւն երթալու : Հպարտութիւնն զմարդը սատանայ կընէ , կըսէ սուրբն Օգոստինոս . ուրեմն ստանան ինչպէս արքայութիւն կրնայ մանել : Անոր համար մեծն գրիգոր ան սոսկալի վճիռը տուաւ որ “ Հպարտութիւնն յայտնի նշան է յաւիտենական դատապարտութեան , : Ո՞հ , որչափ մարդիկ որ իրենց վիճակին ու բարի վարուցք նայելով կերկնայ որ փըր կուին պիտոր , իրենց հպարտութեանը համար կը դատապարտուին :

Անանկ է նէ , ինչ պէտք է ընենք հպարտութեան այսչափ սոսկալի մնաներէն խալլսելու համար : Սիրելի որդիքս . գեղն աս է , պէտք է մեր գրիշին օրինակն աշուշնուա տուջին ունենանք . իրմէն իւռնարհութիւն սորբինք , Տշմարիտ ու սրտանց խոնարհ ըլլանք . ինչպէս որ ինքն իր բերնովն ըսաւ . “ Ուսարուք յինէն զի հեզ եմ և խոնարհ սրտիւ , : Ինքն իր բոլոր կենաց մէջ խոնարհութեան օրինակ տուաւ մեզի , մանաւանդ շարչարանօքն ու մահուամբը . “ Խոնարհեցոյց զանձն . լեալ հնազանգ մահուչափ և մահու խաշի , : Երանի մեզի թէ որ իրաւցնէ խոնարհ ըլլանք . վասն զի անառենն իրաւցընէ քրիստոնեայ կըլլանք , այ շնորհը կընդունինք , և արքայութիւնը մերը կըլլայ . “ Երանի տղքատաց հոգւով , զի նոցա է արքայութիւնն երկնից , : (Մթի . Ե . 3 :) “ Ինչպէս որ բժիշկները տպը ցրտով ու ցուրաը տպըով կըուղնոցնեն , կըսէ մէծն Գրիգոր , ասանկ ալ ՔՄ տէրն մեր ամմենմէկ տեսակ մեղքին՝ որ հոգւոր հիւանդութիւն մըն է , ներհոկ դեղը առւաւ , բղջախոհութեան դէմ ժուժկալութիւն . ադահութեան դէմ ողորմութիւնը , բարկութէ դէմ հեղութիւր , հպարտութէ դէմ ալ խոնարհութիւնը , :

Բայց ինչ է խոնարհութիւն ըսածնիս : — Հպարտութեան բոլորովին ներհակն է . հպարտն իր փայ մեծ համարմունք ունի , ինքը զինքը մէծ բանի մը տեղ

եղ գնէ , կուղէ եղածէն զեր երենալ . և իր արժանաւ-  
սորտթենէն աւելի պատիւ կը պահանջէ : Խոկ խո-  
նարհը իր վրայ ամենկին համարմունք չունի , ինքը զին-  
քը բանի տեղ չի դներ . իր պատիւը չի փնտըռեր , այ  
գառաքը միայն կը բազգայ . հոգը չէ որ մարդիկ զինքը  
գովեն և իր վրայ համարմունք ունեան : Ուրեմն խո-  
նարհութիւնն առաջինութիւն մըն է որ անով մարդս  
իր ինչ ըլլալը կը ճանչնայ , ու զինքը բանի տեղ չի  
գներ :

Բայց աղէկ պէտք է նայիլ որ ներքին խոնարհութիւն  
արտաքինին հետ չիշփոթենք , այսինքն իրականը շին-  
ծուին հետ . վասն զի ինչպէս սուրբ հերօնիմոս կըսէ ,  
շատերը գրտուանց խոնարհ են , բայց ճշմարիտ խոնար-  
հութիւնը ներտուանց քիչ մարդու քով կը դանուի :  
Պարկեշա և անզարդ հագուստ ունենալ . ծախլ ձեռք  
ու սաք պատճնել , գլուխն և աչուրները վար բռնել .  
ցած ձայնով խօսիլ , ինքը զինքը վար զարնել , իր պակ-  
սութիւններն ըսել հառաջանքով , պատույ և իշխա-  
նութեան անարժան ցցընել զինքն . և ասոնց նման բա-  
ներն արտաքին խոնարհութեան գործքեր են . թէ որ  
ասոնց հետ ներքին ճանաչմունքն ալ ըլլայ իր ոչընչու-  
թեանն և անարժանութեանը , կըլլայ բուն խոնարհու-  
թեան գերազանց առաքինութիւնը : Բայց թէ որ աս  
ճանաչմունքը ըլլայ , խոնարհութիւն չի մնար . զոր  
օրինակ թէ որ մէկը տեսնելով որ զինքը բանի տեղ դնող  
ցիկայ , կամ նախատական խօսք մը լսելով կը նեղանայ ,  
կը սրդողի , տակնուովայ կըլլայ , ձայնը կը բարձրացը-  
նէ , և խիստ խօսքեր կը հանէ բերնէն . կամ թէ որ  
մէկը խոնարհութեան ան ամենն արտաքին նշաններն  
անոր համար կընէ որ առաքինի երենայ և ուրիշները  
համարմունք ունենան իր վրայ , գովեն զինքը . թէ որ  
մէկը պատույ և իշխանութեան անարժան ցցընէ զինքը .  
բայց ան մոքով որ աւելի դիւրին ըլլայ անոնց հասնի-  
լը , տտիկայ խոնարհութիւն ըլլայ . այլ դիւական կեղ-  
ծաւրութիւն , կըսէ սուրբ Օգոստինոս , այլ խորամանկ  
հապարտութիւն մը՝ խոնարհութե տակը ծածկուած :  
Քանինէր կան որ աս կեղծաւրական խոնարհութիւնն  
ունին , սրանինին հպարտութեամբ լեցուած ըլլալով .  
որոնց համար սուրբ դիւրի կըսէ . “ Ե խորամանկ որ  
խոնարհ շրջի ՚ի ծածուկ , և փոր նորա լի է նենդու-

թեամբ „. (Սիրս. մթ. 24.) այսինքն խորամանկ մարդիկ կան որ գրառաւեց խոնդրհ կը ձևանան . իսկ որտերնին նենդութեամբ լեցուն է : Ուրեմն արտաքին խոնարհութիւնն աղեկ ու հարկաւոր բան է . բայց ապդիւթիւնը ըլլալու համար՝ ներքինն ալ մեկուղ կը պահանջուի , այսինքն ճանչնալ մեր ողսրմալութիւնն ու ոչ ինչ ըլլալնիս :

Սուրբ հարք աստիճան աստիճան կը բաժնեն խոնարհութեան առաքինութիւնը . սուրբն Բեռնարդոս ու առաքել Ագուինացին ասաուերկու աստիճան կը համրեն :

Առջի աստիճանն է ինքը զի՞նքը բանի առջ չի՞շնել . վասն զի ինչպէս կարելի է որ ճանչնակը մեր անարժանութիւնն աւ ոցնչութիւնը , և զմեզ չարհամարհնք , զմեզ բանի տեղ դնենք : Ուստի կը տեսնենք որ սուրբ ածածինը մայր այ ըլլալով ինքը զի՞նքն ազափնոյ առջ կը դնէ . “ Էհաւասիկ կամ աղախին տեսան , կմանապէս սուրբ Յօհաննէս Մկրտիչն , ամմենէն մեծ սուրբն ըլլալով , անարժուն կը սեպէր զի՞նքը Գիշի առկ ամանը կտպելու : Պետրոս առաքեալն ալ չուզեց որ Յն իրեն մատենայ , մեղաւոր և անարժան սեպէլով զի՞նքը . “ Ի բաց գնայ յի՞նէն տէր , զի այր մեղաւոր եմ ես , . (Ղ. Ե . 8.) Պօղոս առաքեալն ալ ինքը զի՞նքն ուրիշ ամմեն առաքեալիներէն վար կը սեպէր , և առաքեալ ըստուելու ալ անարժան . “ Զի ես իսկ եմ տրուապն առաքելոց , որ չեմ իսկ արժանի թէ կոչեցոց առաքեալ , . (Թ . Կոյն . Ժե . 9:) Արանի ալ ուրիշ ամմեն սուրբերը թէ գործքով և թէ խօսքերնուն մը յայտնի կը ցցնեին իրենց վայ համարմոնիք չունենալին , իրենք զիրենք արհամարհնելնին . հերիք է զոյ վարքը կարդալ :

Երեկորդ աստիճան խոնարհութեան՝ մեր վայ չի վստահին է . ճանչնալ որ մենք մեղմեն բան մը չենց երկար ընել , և ամմեն բանի մէջ այ գդնականութեանը վայ գնել մեր ամմեն վլատահութիւնը : Վասն զի բարեգործութեան կողմանէ՝ իրաւացնէ մենք մեղմեն բարի խորհուրդ մըն ալ մոքերնէս չենք կրնար անցնել . իսկ ուրիշ ինչ և իցե գործք մըն ալ առանց այ պիտիսութեանը չենք կրնար ընել , և ոչ քաղել , և ոչ մատուցնիս շարժել : Սուրբ Փիլիպպոս Ներեանն ամենէն

շեր վատահեր իր մասն . անոնկ որ անհն գուրու եպելու առան աստանկ աղօնք կըներ . Տեր իմ . թէ որ քու ձեռքդ մրաս ցըլըց նէ . կրնոյ ըլլու որ քրիստոնեայ կլիմ անհն ու հրեայ եղած տուն գտանամ :

Եղրորդ աստիճան խոնարհութեան ան է որ մնիք զմեղ անարժան ակտունք նոյ շնորհացն ու պարզեցը . չանչնալով որ բանի մը արժանի չենք , ու թէ որ ած կուտայ նէ՝ միայն իր բարութեանն ու ողբարմութեանը համար է որ կուտայ : Արբուկին թերեզա անանկ կը չանչնար ու իր անարժանութիւնն որ . ակսնելով այ շնորհացն իր մասն կըսէր . Տեր իմ . յիշէ որ մեզաւոր եմ . ու քու պատուական շնորհքդ աստանի ինձի ուես աղօտա և անարդ ամանի մէջ մի դներ . քու անդին մարդը իւներդ ինձի պէս անարժան և անհաւատարիմ ձեռքը մի յանձներ :

Չորրորդ աստիճան խոնարհութեան է զմեղ ամմեն նմէն վար սեպել . ուրիշներուն առարինութիւնները անսնէլ . ու մար գէշութիւններն ու պահութիւնները փայն : Աս ըսել կուզէ Քն ակրն մեր ան իռուզովն որ կըսէ . “ Երթիշիր բազմութիր ՚ի յետին տեղութիւն . ( Այ . Ճդ . 10 . ) այսինքն երբար քեզ հրաւիրեն , ամմեննէն վար դնա ննտէ : Այսանկ կընէին ամմենն ուռըբերն , իրենք զմբենք ամմեննէն մեզաւոր . ամմեննէն պակասաւոր կը սեպեին . ու թուն գեմբոցին կըսէ որ բանի որ մէկն ինքը զնիքն ամմեննէն վար չի սեպեր , յայտնի է որ խոնարհութեան մէջ առաջ չէ զնուցած :

Հինգերորդ աստիճան խոնարհութեան է ամմեննէն պատուայ ու գովեստի բազմանք չունենալ : Կը տեսնմէք որ Քն ակրն մեր հրաշներ դործելէն ետքը՝ կառուսորդեր որ ձայնը գուրու չեցէ , որպէս զի դովեստ ցնդուանի . և երբար ժողովարդը թագաւոր ընել ուզեց զնիքն , ինքը փախաւ զնաց որ չըլիս : Նմոնուպէս սուրբերը բանէ մը այնպէս չեին փախչեր՝ ինչպէս գովեստ լսելին . իսկ պաշցոն և իշխանութիւն բանի կընդունէին . ամմեն ընդդիմութիւնները , մեծաւորներուն հնացանդելու , և այ կամբէն ընելու համար :

Վեցերորդ աստիճան խոնարհութեան է անարզանք փնազանել . սիրով համբերել անարդանաց . ու բազմուլ անարդանք ընդունելու . ինչպէս կընէին առարեանքն ուրախանալով երբոր Յնի սփրոյն համար պէտք կըլլոր

անարդանք նախատինք ու հալածմունք կրել, ինչպէս  
սուրբ գիւքը կը պատմէ. “Եւ նոքա գնացին խնդալով  
յերեսաց ասենին, զի վասն անուանն տեառն արժա-  
նի եղին անարդելոյ , . (Գործ Ե. 41.)”

Եօթներորդ աստիճան խոնարհութեան է չիբա-  
շուիլ իր պահութիւններն յայտնելու, միրով խոսա-  
վանիլ իր յանցանքներն՝ առանց ջանալու արգարացը-  
նել, չէ թէ միայն խոստովանանքի մէջ՝ այլ նաև խրս-  
լսնդունելու համար, կամ ուր որ իրաւացի պատճա-  
մը կայ յայտնելու: Սուրբ Օդոսահնոսին խոստովանու-  
թեանց գիւքը մեծ օրինակ կրնայ ըլլալ աս կերպ խո-  
նարհութեան :

Ութերորդ աստիճան խոնարհութեան է ամմնն ըս-  
նի մէջ այ կամացը հպատակիլ: Ով որ խոնարհ է, ին-  
քը զինքը բանի տեղ չի դներ, բանի մը արժանի չի տե-  
պեր զինքը. ուստի ինչ որ ած կը խրէ՛ բարեբախուու-  
թիւն կամ թշուառութիւն, ինչ որ կը հանդիպի յա-  
չող կամ ձախորդ, ինքը միշտ դոհ է, միշտ այ կամացը  
հպատակ, ինչպէս էին ամմնն սուրբերը :

Իններորդ աստիճանն է հպատակիլ չէ թէ մայն  
մեծաւորաց, այլ նաև մեզի հաւատար ու մեզմէ վար  
և զողիներուն: Աւտն զի խոնարհ անձը զինքն ամմննէն  
վար կը դնէ, ուստի դիւրաւ կը հպատակի ամմնուն,  
ուրիշներուն կարծիքը՝ մասածածը՝ կամքն ու բազմանքն  
իրենինեն վեր կը դնէ, և ամմննուն ուղածը կը դնէ ուր  
որ այ գէմ բան մը չիկայ: Ասոր համար եր որ սուրբ-  
ը գիւրաւ իրենց կամքը կը թողոսին ու կը զիջանէին  
ուրիշներուն:

Տասներորդ աստիճանն է չիբաշուիլ պէտք եղած ո-  
տենն անարդ ու ծառայական գործքերէ, ինչպէս Քն  
տէրն մեր ամօթ չիսեպէց խոնարհիլն և իր ազգաս ո-  
ղորմիլի աշկերտներուն ուղըլ լուայը. ինչպէս սուրբերն  
ալ սիրով կը գնալուէին ասանկ ծառայական և անարդ  
գործքեր ընկել: Ինչպէս Եդուարդ Անդրիոյ առար  
թագաւորը՝ խեղճ ողորմիլի անդամալուծին մէկը չու-  
կած ժամ տարւու, հոգը չեղաւ ուրիշներուն զինքը  
ծաղը ընելն. անոր համար ալ ած խեղճ անդամալուծը  
ժամ հասածին պէս առողջացուց:

Միտասուաներորդ աստիճանն է երբոր մէկը որչափ  
ու ճարտար ըլլայ, որչափ անուանի, որչոփ ապէն

կատարել իրեն յանձնուած պաշտօնները . միշտ դնեցն անպիտան կը սեպէ , ինչպէս որ Քն տէրն մեր կը խրա- տէ . “ Յորժամ առնիցեք զամենայն հրամայեալսն ձեզ , ասասոջիք թէ ծառայք անպիտանք եվք , ” . ( Այ . Ժէ . 10 : ) ինչու պէտք է որ ասանկ մոտածենք , և զմեղ անպիտան սեպենք . վասն զի իրդք ալ ինքիրենուս բան մը չենք կրնար ընել , ամմեն ըրած բարիկնիս այ շնոր- քամն և իր օդնականութեամբն է :

Երկուտասատներորդ աստիճանն է համբերել ինչ ա- մօք մահացուացմնենք յանդիմանութիւնն ասիստինք ու զբարառութիւն կրնեք նէ , ու համբերել առանց գան- դատելու , առանց բերան բանալու , ինչպէս Քն տէրն մեր ըրաւ . “ Ես նա առ վշտին ոչ բանայ զբերան իւր , ” . ( Եաւ . Ժէ . 7 : ) Ասոնք են խոնարհութեան աստի- ճանները :

Բայց հիմայ որ տեսանք ինչ է խոնարհութիւնն ու ինչ կերպով կրնայ ըլլալ . ըսեք սիրելի որդիքս . կըր- նանք ըսել որ մենք ունինք աս գեղեցիկ առաքինու- թիւնը : Մէնք զմեղ մեծ բանի աեզ դրեր ենք , ու մըա- քերնիս դրածնես ալ աւելի կուզենք երենալ ու սե- պուիլ . առ ալ հերիք չէ . մենք զմեղ կը գովենք , ու- րիշներն ալ գովուիլ կուզենք , պղափ խոսք մը չենք ուզեր ըսել , թե մես արհամարհանք մը ընդունինք նէ՝ չենք համբերեր . փառք պատիւ կը փնտըռենք . ուրիշ ներուն հրամմել՝ ուրիշներուն վայ տիրել կուզենք , կուզենք որ ամմենքը մեր կամացն յարմարին . մեր պակ- սութիւնները կը ծածկենք . ինչուան խոստվանանքի մջ ալ , պղափ յանդիմանութիւն մը լսել չենք ուզեր . թէ և մեր հոգւոյն օգտին համար ըլլայ . փառաւոր պաշտօններու եամեւ կըլլանք , անարդ դործքերէն կը փախչինք , վարի աստիճան մարդկանց բարև առ ալ չենք ուզեր : Աս ասանկ ըլլալով , ինչպէս կրնանք խո- նարհ ըսուիլ . ինչպէս կրնանք ըսել որ խոնարհութիւն ունինք :

Բայց եկուր նայէ որ խոնարհութիւնն ամմենուս ալ հարկաւոր է . հարուստափն ալ . ազնուականին ալ . իւ- խանին ալ . խաթունին ալ . թագաւորին ու թագու- նիին ալ . առանց խոնարհութեան մէկը չե կրնար վեր- կսալ . մէկը չե կրնար արքայութիւն երթալ : Վասն զի փրկուելու համար՝ պէտք է քնի նմանիլ . ինչպէս որ

Պօղոս առաքեացը կըսէ . “ Զորս յառաջն ճանաչեր , յառաջադոյն հրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի որդւայն իւրոյ , , . (Հա . շ 29 .) այժմնքն արբայ ութեան որդի չի կրնար ըլլալ մեկն՝ առանց Քնի նման ըլլալու : Եւ որովհետեւ Քնի բոլոր կետները խռնարի՞ւն թիւն եւր , ու չափէ գուրծ խռնարհութիւն ընելավ չար չարուեցաւ ու մեռաւ , ուրեմն մենք ալ փրկուելու համար պէտք է խռնարհութիւն ունենանք : Անոր համար հրամանց ար իրմէն խռնարհութիւն սորզինք . հեղ ու խռնարհ ըլլալ սորզեցէք ինձմէն՝ ըստ . “ Ուստի յինէն՝ զի հեղ եմ և խռնարհ պատի , , . (Մթ . Ժն .) Աւրիշ անդամ ալ ըստաւ . թէ որ չիտոնարհէ պարփակ ազայ չիտոնանդք նէ , արքայութիւն չէք կրնար մանել . ով որ կը խռնարհի աղու մը պէտ կըլլայ . արքայութեան մէջ ան է մեծը . “ Ամէն ասեմ ձեզ , և թէ ոչ գարձնէք և ընինքը իրրե զմանկափ , ոչ մատնիցէք յարքայութիւն երկնից . որ խռնարհեցաւցանէ զանձն իրք զմանուկս զայս , նա է մեծ յարքայութիւն երկնից , , . (Մթ . Ժն . 3 .) Աւրիշ անդամ ալ ըստաւ . թէ և ուրիշներէն մած ալ ըլլալք . պէտք է խռնարհիք . անոնցմէ վար ուսպէք զենդ , անոնց ծառայի պէտ ըլլալք . “ Ար մեծն է ՚ի ձեզ եղիցի իրք զմանուկը , և առաջնորդն իրք զապատաւորն , , . (Ղյ . իր . 26 .)

Մէրմէն ալ՝ առանց նյ գոնականութեանն ու չար . հայոց չենք կրնար քրիստոնեական վարք անենալ . բարեգործութիւն ընել . յարատեել բարւոյն մէջ ու փըրկութեան հասնիլ . ատիկայ հաւատքի մասն է : Բայց ած որոնն կուտայ իր շնորհքը : Պետրոս առաքեացն յայտնի կրսէ որ ած հպարտին չէ թէ միայն շնորհք չէ ասր , այլ նուև հակառակ է . “ Զի ած ամբարտաւան . նից հակառակ կայ , , : Ու ետքն անմիջապէս կրսէ որ խռնարհին կուտայ ած իր շնորհքը . “ Տայ շնորհս խռնարհաց , , . (Ա . Պետր . Ե . 5 .) Աւրեմն յայտնի եղաւ որ առանց խռնարհութեան անկարելիք է փրկուութը :

Իսկ թէ որ արբաց հարց խռները լսենք նէ , խռնարհութեան առւած գովասանքնին շափէ չունիք , ամեն առաքինութենին հարկաւոր կը սեպէն քրիստոնէիք մը խռնարհութիւն ունենալ . անոնք որ առանց անորյայ . իստենական փրկութեան յոյս չիկայ կրսէն : Ամենամ անզը սուրբ Օդոստինոպէն խռովը կը սեպէմ .

“Կուզեմ ճշմարիտ քրիստոնեայ ու հետեւզ Քրիստոսի ըլլալ . առջի հարկաւոր առաքինութիւնը քեզի խոնարհութիւնն է , երկրորդը՝ խոնարհութիւն , երրորդն ալ խոնարհութիւն . թէ որ չորրորդն ու հինգերորդն ալ հարցընելսու ըլլաս , նորէն խոնարհութիւնն է կըսեմ : Չէ թէ ուրիշ առաքինութիւններ ալ չիկոն պահելու . այլ ուրիշ ինչ բարիք ալ որ ընենք . թէ որ անոր հետ մէկուղ խոնարհութիւն չունենանք նէ , ամենն ալ պարապը կերթայ . մանաւանդ թէ հպարտութիւնը շտա տնդամ զանանք գեշի կը դարձնէ :

Աւրեմն ինչո՞ւ առ անիծած հպարտութիւնը մէկդի չենք թողուր , սիրեցի որդիքս . ինչո՞ւ սաւրը խոնարհութեան չենք տար զմեզ : Կարծէք որ գժար ու մար օդակն գէմ է խոնարհ ըլլալք . կը խարուիք , բոլորովին ներհակին է : Գանի որ հպարտ ենք , հանգիստ չենք գտներ . միշտ ալեկոծութե մէջ ենք . մէյլ մէկ բանէն , մէյլ մէկալ բանէն տակնուվայ կը լլանք . միայն խոնարհութիւնն է որ հանգստութիւն կուտայ մարդուս սրտին , ինչդիես որ քն տէրն մեր կը խոտանայ ըսելով . “Ուստարսաք յինէն զի հեզ եմ և խոնարհ սրտիւ , և դաշիք հանգիստ անձանց ձերոց , : Խոնարհ մարդուս համարմանք կը վնասուէ . ոչ գովեստ , ոչ սեր , ոչ փառք . բայց ասոնց ամենն ալ առանց վնասուելու կունենայ , ինչպէս սուրբ գիշտը շտա տեզ կըսէ . ինչպէս սուրբ հարց մէկրեան կը հաստատն , ինչպէս փորձն ալ կը վիսյէ . “Չխոնարհս փառաւոր առնետէր , . (Առաջ . լ . 23 .) Ուրեմն խոնարհութեան ետէ ըլլանք , պիրելի սրդիւս , խոնարհ ըլլանք :

Իսկ խոնարհ ըլլալու կերպն առ է : Նախ մտածել հպարտութեան հոգեոր ու մարմնաւոր ծանր վնասներն ար ըսի , ու խոնարհութեան օգուտները . մանաւանդ ան կտորն որ հպարտութիւնն զմեզ կը հրէ գըմփուք կը տանի , իսկ խոնարհութիւնն երկինք կը թըռքնէ : Երկրորդ՝ ազօթք ընել . ինդրել այսէ որ մայք շնորհաք տայ հպարտութիւնը մէկդի գնելու և խոնարհութիւն սպածալու . խոնդրել որ մայք շնորհաք տայ քափնմանելու . որուն բոլոր կետնըը խոնարհութիւն էր : Ո՞հ , ինչ մեծ խոնարհութեան օրինակներ տուառ մնալ . որդի այ ըլլապով . երկնի և երկրի տէր ըլլալով .

Խոնարհեցաւ՝ մեզի պէս տկար մարդ և զաւ . աղքատ այրի մը մէջ ծնաւ . խեղճ խանութի մը մէջ մնձցաւ . հիւստն մը ձեռքին աւակը կեցաւ՝ իրեն հեաղանգելով . և բրորոր զինքը թագաւոր ընել ուղեցին՝ փախաւ , և երբոր զինքը կանարգելին ու կը նախառառէին՝ չէր փախչեր . չէր ուղեր որ ըրած հրաշքները հաշակուին , բժշկած հիւանդներուն կապսպրէր որ մարդու ցըսեն ըրած հրաշքը , ամմեն կերպ պապարտութիւն ամօթ ու ցաւ կը կրէր առանց ձայն հանելու . ինչուան թողուց ալ որ երկու անօրէն աւաղակներու մէջ զինքն անարդ խաց մը վրայ գամեն : Ո՞հ , աս ինչ անսակ խոնարհութիւն է , մատածենք ու տակ մտածենք . ու թէ որ ած մր ստեղծողն ասանկ խոնարհութիւն ըրաւ . մենք ողոր մլի արարած ըլլալով . այնչափ մեղքեր ալ ունենալով որոնց համար հազար պատժոյ ու մահուան արժանի ենք , ինչպէս կրնանք հպարտանալ : “ Թէ որ աս մտածութիւնը ցիկրնայ հպարտութիւննիս բժշկել նէ , կրսէ սուրբ Օգոստինոս , չեմ գիտեր ուրիշ ինչ գեղ կը մնայ մեզի խոնարհ ըլլալու :

Խոնարհութիւն ստանալու համար կօգնէ նաև մտածելն որ ինչ էինք , ինչ ենք . և ինչ պիտոր ըլլանք : Աչ ինչ էինք . և ած ոյցնչեն զմեղ ստեղծեց . ուրեմն ամմեն ունեցածնիս իրմէն է : Հողեղին ակար մարդիկ ենք . անանկ որ մարմանաւոր կեանքերնիս ալ չենք կրնար պահել . աղտեղութեամբ լեցուն է մարմիննիս , ու ետքերնիս մահ է . “ Զմահ կոչեցի ինձ հայր , մայր և քոյր ինձ զերր , . (Յ-Ա. ԺԷ . 13 .) Իսկ մեռնելէն ետքն ինչ պիտոր ըլլանք . որդերու կերակուր . իշնանք մը քով գերեզմաններուն մէջն ու խոնարհիլ սորմինք . չոն պիտոր լմըննանք ամմենքնիս , ու ետքը ետքը քիչ մը հող պիտոր ըլլանք . “ Զմի հպարտանաս հսզ և մախիր , . (Սիբառ . Ժ . 10 .)

Իսկ հոգիներնուս տկարութիւնն ու կարօտութիւնն աւելի մեծ առիթ է խոնարհելու : Մատածենք որ ինքիրենուս մեղքէն ուրիշ բան չենք կրնար ընել . սխալ մունք , աղիտութիւն , ախտ . կիրք . չարութիւն , ասոնք են ինքիրենուս ունեցած բաներնիս . իսկ բարի բան մըն ալ չենք կրնար ընել առանց այ չնորհաց : Մատածենք որ այնչափ մեղք ունինք , որոնցմով այ առ ջեն գարշելի եղած ենք , ու գժոխքի արժանի . մտա-

Ճենք որ եթէ բարիք մըն ալ ըրած ենք նէ , պակսու-  
թիւններով լեցուն է . անանկ որ չենք դիտեր թէ այ  
առջին վարժուց թէ պատժոյ արժանի է . մտածենք  
որ ինչ բարիք ալ որ ունինք՝ թէ բնութեան . թէ բախ-  
աի և թէ չնորհաց , ամմենքն ալ այմէ է . թիգը առւեր  
է և ինքը կը պահէ . մէկ վայրկենի մէջ կրնայ առւածը  
ետ առնել ու վերջին թշուառութեան մէջ թողուլ  
զմեզ . ուրեմն ինչպէս կրնանք պարծենալ . “ Զինչ  
ունիս , զոր ոչ իցէ առեալ . և եթէ առեր , զի՞ պար-  
ծիս իրրև զբառեալ . (ա . Կ-ը . դ . 7 : ) Խոնարհնք  
ուրեմն , սիրելի որդիքս . որպէս զի հպարտութեան  
հետեանքներէն այսինքն դժոխքէն խալքսինք , և ար-  
քայութեան արժանի ըլլանք . “ Երանի աղքատաց հո-  
գով . զի նոցա է արքայութիւնն երկնից , :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃՀԻ .

ԱԳԱԿԱ-ԲԵԱՆ ՀՐԱՅ :

Լըրկրորդ մահուցափ մեղքն է ագահութիւնը . ո՞՛ ,  
ինչ զզուելի ախտ է առ ախտն ալ , ու որշափ շարիք  
առեց առաջ կուգան . հերիք է Պօղոս առաքեալին  
ըստածն որ՝ ամմեն շարեաց արմատն ագահութիւնն է  
կըսէ . “ Արմատ ամմենայն շարեաց արծաթսիրութին , .  
(ա . Տիմ . կ . 10 : ) Հպարտութիւնն ամմեն շարեաց  
սիկղբն է՝ մոքի կողմանէ . որովհետև ինչ մեղք որ ընէ  
մէկն՝ իր կամքն այ կամքէն վեր կը դնէ , անանկ որ ա-  
գահութիւնն ալ հպարտութեամբ կըլլայ . վասն զի  
ագահ մարդը կուզէ մածնալ ու փառաւորուիլ , և աս  
իր կամքն այ կամքէն վեր կը դնէ : Բայց ագահութիւնն  
ամմեն շարեաց արմատն է՝ գործքով ընելու կողմանէ .  
Վասն զի մարդուս թէ փորձութիւն կուտայ , թէ ա-  
ռիթ , և թէ դիւրութիւն ամմեն շարիք ընելու : Փոր-  
ձով կը աւանենք աս բանը , և սուրբ գրքին խօսքն է .  
“ Արծաթոյ լուիցէ ամենայն ինչ , . (Ժող . Ճ . 19 : )  
այսինքն արծաթուն անանկ ուժ մը ունի , անանկ կը հրա-  
պուրէ զմարդ որ՝ եթէ այ Երկիւզն ու սուրբ հաւատքին

սանձը չտևենայ նէ , չի կրնար գիմանալ , փորձութեան անդիք կուտայ , ամենն մեզք կը գործէ : Բայց ադահութենէ առաջ եկած չարիքներուն վայ խօսելէն առաջ առանենք ինչ է աս անիծած պատը , քանի առակ առնի Արք մահացու մեզք է երբ չէ . ու որոնք են որ ծանր մեզք կը գործեն ագտհառթիւն ընելով :

Արտհութիւնն է սորմի ու հարստութեան անկարգ սերը . այսինքն չտփէն եւելի բազմալ հարստութիւն ունենալու , ստակ գիզելու . անանկ բազմանք մը որ այդրած կարգէն գուրս կելլէ : Աստուած դրեր է որ հոգևոր և երկնաւոր բարիքը մարմաւորէն և երկրաւորէն աւելի բազմանք . “ Խնդրեցէք նախ զարդայտւին այ , . . գրեր է որ ստակն ու հարստութիւնը մայծ հարկաւորսւթեանը համար ջանայ մարգ ունենալու որչափ որ իր վիշտակին կը վայլէ . ու միայն այ ծառայելու և յափառեական փրկութեան հասնելու մաքով . միշտ պատրաստ ըլլալով այ կամացը հպատակելու . թէ որ շիայ մեզի կամ ետ առնէ տուած հարստութիւնը նէ . ինչպէս որ Յոր երանելին ըրաւ երրոր հարստութիւնն և ամմեն բան կորորնցուց . Աստուած էր տուազն . ինքը նորէն ետ առաւ , այ կամքը օրհնեալըլայ ըստա . “ Տէր ետ և տէր առ , եղիցի անուն տետառ օրհնեալ , . (Յ-Բ . ա . 22.) Ամմեն բազմանք ստակ ու հարստութիւննենալու՝ որ աս կանոնէն գուրս է , և այնէ գրաւած առ կարգը չի պահեր , անկարգ բազմանք է , տդահութիւնն է : Անանկ է նէ , աշխըրքիս վայ շատերուն քո վը քիչէն շատէն ադահութիւնը պահաս չէ . ու կը նանք մեր վայ տանել Երեմիայ մարգարէին խօսքն որ կըսէ . “ ի փոքուէ մինչև ցմեծամեծս նոցա ամենայն ոք ադահէ զադահութիւն , ի մարգարէէ մինչև ցքա հանայն , . . (Ե . 10 .) այսինքն պատիկն ու մեծն . ողքան ու հարուստն , աշխարհականն և եկեղեցականն , ամմենքն ադահութեան ետեւէ են : Զարմանքն ոչ անէ որ ամմենքը կը զցուին աս ախտէն , ամմենքը կը ճանչնան որ ադահութիւնը գարշելի ախտ մըն է , վատութիւն : Մէկը չուզեր ադահ ըսուիլ . մէկուն չես կը ծանութ հաւտացցնել որ ինքն ադահ է , ուստի քիչ մարգ ու կը գտնես՝ որ խոստովանի իր ադահութիւնը : Վասն զի ուրիշ ամմեն ախտերը գժուարաւ կը ծածկավն . պատմառառնք չեն : վերցներ , մէկէն ախտ ըլլալին Ա-

մացուի, կըսէ սուրբ Սալեղացին. բայց ագահութիւնն այնչափ պատճառակներով կրնայ ծածկուիլ որ շատ անդամ չի ճանցուելն ՚ի զատ. երբեմն առաջինութեան անդամ ալ կանցնի: Ընտանիքա շատուոր են, ծափքս շատ, զաւկըներս կարգեմ ախտօր, խոհեմութիւնը կը պահանջէ որ ստակ մեկդի դնեմ. հաշիւս աղէկ նայիմ. և աղն և այլն ասոնց նման պատճառանքներ, որոնց մով ագահութիւնը ինքը պինքը կը ծածկէ, անանկ որ՝ շատ ագահներ՝ որ սրտերնին ստրիփ կպուցած են. անկարգ սեր ունին հարստութեան, ագահութիւննին չեն ճանչնար, ու մոքերնին կը դնեն որ ագահ չեն: Աշխարհիս ամմեն ագահներուն հարցուր, մեկը չես դառներ որ ագահ եմ ըսէ. վասն զի ագահութիւնը զարմանալի ջերմ մըն է, կըսէ նոյն սուրբը, որչտփ որ սաստիկ կը բռնէ, այնչափ քիչ զդալիք կը լլայ. անանկ որ ագահը կայրի կը մրկի ագահութենէն, ու չպատր, մահաւանդ կը կարծէ որ կը զովանայ, և իր անյագ ծարաւն որ ունի արծըթի և հարստութեան՝ իրեն անուշ կուգայ:

Սուրբ Ագուինացին իրեք տեսակ կը բաժնէ ագահութիւնը. մեյսը անանցն որ ունեցած հարստութիւններնուն վրայ որտերնին կը կպցընեն. մեյմն ալ անանցն որ չտփէն եւելի կը բազման հարստանալու. երրորդ կերպն ալ անանցն է, որ անիրաւութեամբ կը հարստանան: Աս իրեք կերպ ագահութիւնն աղէկ մը բացատրեմ ձեզի:

Առջի կերպ ագահութիւնն անանցն է ըսի՝ որ ունեցած ստակներնուն վրայ օրտերնին կը կպցընեն, ինչուան եզրայրսիրութեան և արդարութեան գէմը ընելով: Աս աեստկ ագահութիւնը բան կծծիւթիւն կը սուի. ասանկ ագահներն են որ ստակը կուռքի պէս կը պաշտին. աեստելու բան է ինչ ջերմեանդութեամբ ոտիկն արծըթին վրայ կը նոյին, ինչ աիրով ու զուտր. Խութեամբ նորէն նորէն կը համրէն: Ասանկ ագահներն են որ ծոցերնին ստակ մը չեն ուզեր հանել, և երրորդ հարկ ըլլայ հանելու նէ՝ կարծես որ աշուշնին կը հանեն: Կնիկը, հարաց, զաւկըները, ոտից աման գուրզայ՝ հագւաստ չունին. աղջիկ կամ մանչ զաւկըները կարգելու ատենը՝ հառեր է, աղէկ առիթ ալ կայ դիրենք աեղաւորելու. տանը գոները պատւհանները

Նինցեր կիյնան, պէտք է նորոգել. բայց ագահին հա-  
դը չէ. թող ուրիշներն ինչ որ կուզեն նէ ըստն, հե-  
րիք է որ ծոցէն ստակ չելլէ: Իսկ ուրիշի դաւամի մը  
գինի, կամ տղքը տին ստակ մը տալ, ժաման մը ողորմու-  
թիւն ընել, պարտքը վճարել. ծառոյին վարձքը տալ,  
իմն համար մարտիրուսութիւն մըն է: Իրաւ՝ առ աե-  
ստակ ագահները շատ չեն. բայց կը դանուին. ասանկ-  
ներն ըստոցուր նայիմ. անկարելի է: Այնչափ պատ-  
ճառանք կը բերեն իրենց ագահութիւնն արգարաց-  
նելու որ, չէ թէ ագահ՝ այլ խոհեմ ու նախատեսու-  
թիւն ունեցող մարդկանց սեղ կուզեն անցնիլ. Ու  
երբոր մոլութիւնն առաջինութեան հագուստ կը հադ-  
նի, բժշկուիլն անկարելի կը լլայ. ու կծծի մարդը ոչ  
երբէք կուզէ ճանչնալ իր ագահութիւնը. թէ և ու-  
րիշ աեսակ ագահութիւններէն գէշ է իր ըրածն՝ ինչ  
պէս սուրբ Օգոստինոս կըսէ. “Այնչափ ագահ չէ  
ուրիշի բանն յափառակողը, որշափ անիկայ որ միրան  
ունեցածին վրայ կը կացընէ և ձեռքէն ստակ մը շուզիր  
հանել,,,: Ի՞նչ ըսել է առ կիբէ ելլելն. առ խռովին  
ու ակնուվայ ըլլալն երբոր պղտի ծախք մը պէտք  
կը լլայ ընելու. ի՞նչ ըսել է առ արտօնութիւնն և երես  
կախնը երբոր պէտք կը լլայ հիւրընկալութիւն մը ընել.  
աղդականաց կամ բարեկամաց հարկիք մը ընել. ի՞նչ  
ըսել է առ ատնը մէջ եղած կոտրտած երեսի վրայ  
մնացած կահ կարստիներն, առ խլխած աթուաներն որ  
վրան նստողը գետին կը փռուի: Առ ամման բաներն  
յայտնի նշան են որ տանտէրը կծծի է, միրան սուրբն  
վրայ կուրուցած է, ագահ է:

Երկրորդ կերպ ագահութիւնն անսնցն է որ թէ և  
արդար կերպով կուզեն հարստանալ, այսինքն իրենց  
ձեռքի արուեստովը, վաճառականութիւն, առուտուր,  
և ասոնց նման բաներ ընելով, բայց չափազանց ետէ-  
կըլլան հարստութեան: Ուստի ագահութիւն է անսնց  
ըրածն որ խելուընին մտուընին հարստանալու տալով  
կը մտունան իրենց հոգին ու զնած, և ոտքով գլխով ա-  
ռուտուրի մէջ ընկղզմած՝ յաւիտենական փրկութիւնն  
չեն մտածեր, աղօթքի ատեն ալ՝ պատարագ տեսնելու  
ատեն ալ՝ վաստակնին կը մտածեն. կիրակի օրերնին  
ալ հաջիւ ընելու՝ վաճառականութեան թղթեր դրե-  
լու կանցընեն. առնիլիքնին առնել, տալիքնին վճարել.

դաշնագրութիւն ընել . ապրանքնին գնող փնտը և լ . կիրակի օրուան գործքերնին է : Ասոնց ամմենքն ալ ա- գահութիւն է , և չարաչար ագահութիւն . վասն զի ասանկ ընսղներն ըսել է որ սրտերնին սոլիկի ու հարբա- տաւթեան կառւցած են : Եսեցէք ինչ կըսէ ած Ե- սայի մարգարեին բերնովը . վայ անոնց որ որչափի վտո- տղին՝ ալ աւելի կուզեն վատարկիլ . տուն տան վրայ՝ հող հողի վրայ ունենալ . կարծես որ իրենք մինակ բնակին պիտոր աշխարքիս վրայ . “ Այս այնոցիկ որ յա- րեն տուն ՚ի տուն , և ագարակ առ ագարակ մերձե- ցուցանեն . . . միմէ միայն բնակելց իցէք յերկրի , . . (Ե . 8 .) Պօպոս առաքեացին բերնովն ալ կըսէ . “ Իսկ որ կամին մեծանալ անկանին ՚ի փորձութիւն և յորո- դայթ ռատանայի . և ՚ի բազում ցանկութիւնս անմիտու- ն վնասակարս . որը ընկզմն զմարդիկ ՚ի ստակումն և ՚ի կորուստ , . . (Թ . Տիմ . կ . 9 .) այսինքն որոնք որ հարըն- տաւթիւն գիզել կուզեն , ստանային փորձութիւննե- րան ու . որոդայթին մէջը կիյնան , ու խելուընին մատւընին հազարումէկ վտանգաւոր բաշխանքներով ա- նանկ կը պաշարուի . որ եռքը եռքը հոգինին կը կոր- ողնցընեն :

Իրաւ՝ ամմեն մարդ իր վիճակին մէջ պիտոր աշխա- տի , պարտապ շիկենայ , ատենը բանեցընէ . իրաւ՝ վաս- տակ ընելը , հարստանալն , երբոր առանց անիրաւու- թեան ըլլայ նէ , զեն մը չունի . բայց առ չափազանց յարումը սոլիկի , առ չափազանց սիրա կըսպընէլը հարմատութեան , վնասակար ախտ մըն է՝ որ ստակը կուտքի տեղ գնել կուտայ . Գնի խօսքին գէմ՝ որ ար- քայաւթիւնն աշխարքիս բաներէն աւելի փնտաեցէք կըսէ . “ խնդրեցէք նախ զարբայութիւնն այ , . . և իր յափտենական փրկրութեանն անհոգ կընէ զմարդ . բայց առ տեսակ ագահութեամբ հարստացած մարդի . կը հասարակօրէն խոհեմ և իրենց բանը գիտաղող մար- դիկ կը սեպուին : Ա՛՛ . որչափի տարբեր է աշխարքիս ըրած դատաստանն այ ըրածէն . վասն զի ած ասանկ ընտղներն անխելք են կըսէ . “ Անմիտ , զոր պատրա- սեցէրն՝ ում լինիցի , . . (Ա . ժը . 20 .) Վասն զի ա- ւելի գիւղին է կըսէ հաստ չուանի մը պղտի ասեղին ծակէն անցնիլը . քան թէ անանկներուն արքայութիւն մանելը : թէ որ մէկն իր երկրին ցարենը հնձելէն կամ

նելին զատելին եղքն՝ ամպարներուն մեջը գնելու պահելու անդը. գուրսը թօղու, և ցորենին անդն յորդերը պահն նէ. Բնչ կրսենք առ մարդուն ըբաժին. Պետք կը լսոյ ըսել որ անխելք է: Աւրեմ աղեկ մասնելու որ ըլլանք. անխելք են պիտոր ըսենք անոնք ու որ միշտ ունեցածնեն աւելի ունենալու կը նային. որ չափ որ հարստանան՝ աւելի կուշեն հարստանալ. ոչ երբեք կը կշտանան՝ առարբ գրքին ըսածին պէս. “Որ միրե զարծաթ՝ ոչ յագեսի արծաթով,, . (Ժաշ. Ե. 9.) Պիտոր ըսենք որ անխելք են, խենթ են առանկ ընողները. վասն դի այնչափ հոգ ու սիրտմաշաւք եղ քաշեն աշխըրքիս ողորմիլ և յարդի պէս բաներուն համար. և յափառնական անդին բարիքը վատողներ հոգերնեն չեն: Օր մը իրենք ալ պիտոր ճանչնան ըբաժ անխելքութիւննին, բոյց առենն անցած ըլլալով ճար պիտոր ցիկրնան ընելու, և առշնալով պիտոր ըսեն. Բնչ անխելքութիւն էր ըբաժնիս. Բնչ օգուտ եղաւ միջի մեր հարստութիւննեն. յափառնական երջանկութիւնը կորունցուցինք անով. “ Անք անմիտք . . . մալրեցաք ի ճանապարհէ ճշմարտութեան . . . զի՞նչ շահ եղէ մեզ հպարտութիւնն, և զի՞նչ մեծութիւն,, : (Պատու. Ե. 4.)

Իսկ երրորդ կերպ ագահութիւնն է՝ անիրաւութեամբ ուրիշներուն միաս ընելով հարստանալը: Այլ չափ առանկ ագահներ, ալ կը գտնուին, որ յափշտակելով, բանութիւն ընելով, խարելով. կփաքն ու շափը խարդախելով, անիրաւ գաշինք ու հազարտմին նենդութիւններ ընելով ուրիշի իրաւունքը կուտեն: Անանկ կը պաշտեն ստակն որ՝ վասակ ընելու համար բան մը աշուշնում չերենար, ամենն հնարք արդար կը ուղեն: Ասոնց ագահութիւնն անանկ յայսնի և որ մեկնութեան չի կարօտիր. միոյն հու մասնելու բան մը կայ, ան ըսեմ: հասարակօրնն կը կարենափ որ ունեարները միոյն ագահ կրնան ըլլալ. բոյց անանկ չէ, նաև ողորմիլ աղքատն ալ ագահ կրնայ ըլլալ. անկարդ ու չափազանց սէր կրնայ ունենալ առշնին. հերիք է որ հարստանալու կամ ստակ վասարկելու համար մեղք ընելն աչքին չերենայ. հերիք է որ անիրաւ վաստակ ընելու եակն ըլլայ, ագահութիւնն է ըբաժը: Ուստի սկզբ ալ գողութիւն կընէ, ագահ է, վասն դի

այ գրած կարգեն դուրս է Կրկրաւոր բաներու վրայ  
ունեցած սերը :

Հիմայ տեսնենք Երբ ագահութիւնը մահուչափ մեղք  
է, և ըստ ներելի : Խդահութիւնը աեղ կայ որ արդարու-  
թեան դէմէ, աեղ ալ կայ որ առատաձեռնութեան .  
Երբոր արգարսութեան գէմ կըլլայ, ինչպէս ուրիշի բանն  
յափշտակէլ կամ գողնալ, ուրիշի վարժքը կամ իրա-  
ւանքը շիտալ, պարոքը շիվճարել, հատուցմանք չը-  
նել և ացն, ան առենը թէ որ գողցածը բաւական բան  
է նէ՝ մահուչափ մեղք կըլլայ ագահութիւնը, թէ որ  
քիչ կամ թեթև բան է՝ ներելի կըլլայ . Իսկ երբոր ա-  
գահութիւն առատաձեռնութեան դէմէ, և առջիկ սէր  
ունենալու վրայ է, հասարակօրէն ներելի մեղք է . բայց  
տարը մէջն ալ մահացու մեղք կընայ ըլլալ. Երբոր մէկն  
ան աստիճան սիրու սար!ի կը կըսցընէ որ այ սիրոյն  
ու եղայրսիրութեան դէմ կընէ :

Ուստի մահուչափ կը մեղանչեն որոնք որ ունեցած-  
նին ցիկրսընցընելու համար ած կը կորալնցընեն . ինչ-  
պէս շատ քրիստոնեաներ ըլլին, որոնց վրայ կուլայ որ  
կիպրիանոս որ հալածանքի առեն հաւատքնին ուրա-  
ցան՝ հարստութիւննին ցիկրալնցընելու համար: Ամանկ  
ալ ագահութեամբ մահացու մեղք կը դօրծեն անոնք  
որ այ նախախնամութիւնը ցիմածելով՝ իրենց բոլոր  
յոյսը սարկի վրայ կը դնեն, ինչպէս աւետարանին պատ-  
մած հարուստն որ ամպարները լեցուցեր, շատ տարի-  
ներու համար պաշար ու հարստութիւն պարաստեր,  
ու միտքը դրեր էր որ ամենն վասնկէ ազատ է . “ Ու-  
նիս բազում բարութիւնս համբարեալ ամաց բազմոց,  
հանդիր կեր արբ և ուրսին լել . . . (Ղ. մք. 19:) Բայց  
ած բարկացաւ անոր թերահաւատութեանն ու  
բոլոր յոյսը հարստութեան վրայ դնելուն համար, և  
շաւա . Անիսելք, աս գիշեր մռանիս սիրուր, այդշափ  
ուստրատած բաներդ որոնք կը մնայ . “ Սնմիտ, յայտ  
գիշերի զոդիդ՝ ի քէն ՚ի բաց պահանջնցեն, իսկ զոր  
պատրաստեցներն մէմ լինիցի . . . Սողոմոնին բերնովն ալ  
կըսէ որ հարստութեան վրայ յոյս դնողը կը կործանի .  
“ Որ յուսայ ՚ի մեծութիւն, կործանեսցի . . . (Առու. մք. 28:) Դաւիթ մարգարեին բնինովն ալ գէշ եռոք  
ունեցալ մարդկանց վրայ կըսէ որ՝ այ չիյուսաշնին ու  
հարստութեան վրայ յոյս դնելովն է իրենց կործան-

ման պատճառը . “ Այս այր է որ ոչ արար զնած իւր սգնական , այլ յուսացու սա ՚ի բաղում մեծութիւն իւր , : (Սլմ . ծա . 9 : ) Անոր համար Պօղոս առաքեալ իր սիրելի աշակերտին Տիմոթէոսի կը դրէ որ մեծա առանները խրատէ հարստութեան վրայ չիդնել յու սերնին , հապա այ վրայ՝ որ ինքն է ամմեն բան տու զը . “ Մեծատանց որ են յայտմ աշխարհի՝ պատուէր տաջիր մի յուսալ ՚ի մեծութիւն անոտի . այլ յնձ՝ որ տայ մեզ զամենայն առատապէս ՚ի վայելել , . (Ա . Տիմ . դ . 17 : )

Նմանապէս ծանր մեղք կը գործեն անոնք որ բա ւական հարստութիւն ունին իրենց վիճակին պատիւ պահելու , և այսու ամենայնիւ ստակ դիզելու՝ աւելի հարստանալու ետևէ կըլլան , կարելի ըլլար նէ՝ բոլոր աշխարքիս հարստութիւնը կուզէին ունենալ : Վասն ժ տափկայ յայտնի նշան է որ աշխարքիս բաներն ապրելու և այ ծառայելու համար չեն բանեցներ , հաստ իրենց երջանկութիւնն անոնց վրայ դրած են , զտնոնք կուռք ըրած կը պաշտեն . որոնց համար սուրբ գիրքը կըսէ որ արծաթ ու ոսկի կը դիզէն , անոնց վրայ դրած են իրենց յոյսը . վաստելէլն չեն կշտահար . . . բայց եռքը եռքը կը կորառուին գժողովը կերթան . “ Գանձէին արծաթ և ոսկի՝ յոր յուսացան , և ոչ գոյր բաւ ստացուածոց նո ցա . . . ապականեցան և ՚ի գժոխս իջին , . (Բարոն . դ . 18 : )

Ասմակ ալ եզրայրսիրութեան գէմ ծանր ագահութեան մեղք կը գործեն անոնք՝ որ իրենց հարկաւորէն աւելի ունին և աղքատաց ողորմութի չեն ըներ . ուստի իրենց ագահութեանը համար Քնի անէծքն առնեն ու գատապարտուին պիտոր . “ Երթայք լինէն անիծեղք ՚ի հուրն յաւիտենից . զի քաղցեայ , և ոչ ետուք ինչ ուտել , . (Մար . ին . : ) Ծանր կը մեզանչեն անոնք ու որ ագահութեան համար մանչ և աղջիկ զաւկեներնի չեն աեզաւորեք՝ ինչպէս առաջ ըսի . իրենց ընտանեաց վիճակին հարկաւոր եղածը չեն տար . և իրենց ագահութեամբը պատճառ կըլլան որ ընտանիքը գողունի հոգան իրենց պէտքը : Զերկընցնեմ . ագահները շատ կերպով ծանր կը մեզանչեն : Կախ այ գէմ . վասն զի աշխարքիս բաներն այմէ վեր կը գնեն . երկրորդ՝ ուրիշներուն գէմ , վասն զի քիչ մը ստրկի համար ու .

գարութիւնն ու եղբայրսիրութիւնը ոտքի տակ կառ-  
նեն . և երրորդ՝ իրենք իրենց դէմ , վասն զի անցաւոր  
հարստութեան համար զիրենք յաւիտենական փրկու-  
թենէ կը զրկէն , հոգինին սասանացին կը մատնեն , ու  
շատ անդամ մարմնաւոր առողջութիւննին ալ կը կոր-  
ունցընեն՝ հարկաւորէն զիրենք զրկելով : Ու Բնչ կը  
կարծէք . աս կերպով դիզած հարստութիւնը կը մնայ-  
ժեռուընին . որչափ օրինակներ աչուընուս առջին ու-  
նինք որ օրհնութիւն ցիկայ ատ ոտըկին վրայ , եկած  
կերպովը կերթայ :

Անանկ է նէ , սիրելի որդիքս , զգուշանանք աս իրեք  
աեսակ ագահութենէն ալ որ ձեզի բացատրեցի . կծծի  
շըլլանք , հարսաանալու չափազանց սէր չունենանք .  
անիրաւութեամբ ստակ վաստըկելու ետենէ շըլլանք .  
աս իրեք կերպ ագահութիւնը կիմանայ Քն տէրն մեր  
ան խօսքովն որ կըսէ . “ Զգոյշ լերուք յամենայն ա-  
գահութենէն , . (Ղ. իթ .) Չէ նէ , որովհեաւ ագա-  
հութիւնն ամենէն վատանգաւոր ախտերսւն մէկն է .  
և շատ գժուարաւ կը բժշկուի , ինչպէս որ ցցուցի ձեզի  
և եկած անդամ ալ պիտի ցցընեմ , թէ որ մէյմը վրա-  
նիս աիրելու ըլլայ նէ . Պօղոս առսպեալն յայտնի հա-  
մարձակ կըսէ որ մեզի արքայութիւն երթալու յոյա ցի  
մնար . “ Մի խարիք , “ չ գողք , “ չ ագահք . զարգայ-  
ութիւնն այ ոչ ժառանգեն , . (Թ . Արք . ղ . 10 .)

### ՅՈՐԴՈՐԸԿ ՃՀԸ .

Ագահութիւնն առաջ էիած հունականէրն , և անոր  
դեղէրուն կըայ :

Իրիստոսի աեառն մերոյ վճիռն է որ գէշ ծառը  
աղեկ պառող չի բերեր . “ Ոչ կարէ ծառ չար՝ պառուղ  
բարի առնել , . (Մրե . է . 18 .) ասանկ ալ ագահու-  
թեառն ծառէն առաջ եկած պառողները գէշին գէշն  
են . որպէս զի աս բանիս խելուընիդ աղեկ հասնի , այ-  
սոր ագահութենէ առաջ եկած մոլութիւններուն վրայ  
պիտոր խօսիմ :

Չորս են ագահնութենե տռաջ էկած գլխուոր մո-  
լութիւնները . որոնց առջինն է մատնութիւնն , այս-  
ինքն եղբայրակիրութեան դէմ անիրաւութեամբ յայտ-  
նել անձ մը կամ բան մը որ պէտք էր ծածկել : Ամ-  
մենքդ գիտեք ու կը սարսափիկը երբոր մտքերնիդ կու-  
գայ Յուգային ըրած մատնութիւնը , որ իր վարդա-  
պետն ու աէրը մատնեց՝ թշնամիներուն ցցնելով զին-  
քը . “ Ընդ որում ես համբուրեցից , նա է , զնա ու  
նկցիք , . (Մատ . իլ . 48.) Քն աէրն մեր զինքն այնչափ  
կը սիրեր , իրեն այնչափ սիրոյ նշաններ ցցուցեր էր .  
առաքեալ ըրմեր էր զինքը . հրաշճներ գործելու կորո-  
զութիւն առւեր էր իրեն . այսու ամենայնիւ Յուգա-  
սիրոյ ըրաւ զինքը մատնելու և գահիձներուն ձեռքը  
տալու : Սոսկալու բան , ասկէց մեծ ասկերախտութիւն  
և անօրէնութիւն կրնայ ըլլալ . բայց ագահնութիւնը .  
ստըկի սէլը , տէսէկ ինչուան ուր կը հասնի . քանի մը  
խօսուուշ վաստըկելու համար որ Հրեաները խօստացեր  
Էին իրեն , իր բարերար տէրն , իր վարդապէտն . այ  
որդին մատնեց : Քանի քանի ասանկ Յուգաներ կը  
գանուին , որ ստըկի սիրով կուրցած՝ ամմեն ծածուկ  
բան գուրս կը հանեն , ամմեն հաւատարմութե պարու-  
ուոքի տակ կառնեն , և իրենց բարեկամներն և ազգ-  
կաններն ալ կը մատինեն :

Ագահնութեան երկրորդ պտուղն է խարդախութիւն .  
այսինքն գործով խարել ուրիշները : Խօսք հասկեա-  
լու համար . մէկն ազնիւ գինի կը գնէ . գեռ տուն չ-  
տարած՝ ծախողը մէջը ջուր կամ ուրիշ հասարակ գի-  
նի կը խառնէ : Մէկը ծախած բաներուն չափն ու եշտ-  
քը կը խարդախէ : Մէկը սատկած կենդանին միու իւ-  
ժողակին մէջը կը խառնէ : Մէկը սուս կամ պակաս  
ստակ ուրիշը կը կըլլեցնէ . և ասոնց նման խարդափ  
հնարքներ որոնց ամմենուն արմատն ագահնութիւնն է .  
ան անիծած արծաթսիրութիւնը , որ եթէ կարելի ըլ-  
լոր մարդկանց սրտեն վերջնել նէ . խարդախութիւն  
շէր մնար աշխարքիս վրայ , ամմեն առուտուր արդարու-  
թեամբ կը լլուէր :

Ագահնութեան երրորդ պտուղն է ստախօսութիւն .  
այսինքն ուրիշները խարել սուս զուրցելով : Թէ որ  
սուսպուցներուն ամմեն հնարքը հոս ըսելու ըլլայի  
նէ , չէր լմշնար : Քանի ստեր կը խազան առու-

առւրի մէջ՝ ապրունքին պակսութիւնները ծածկելու համար . քանի ստեր՝ աժամն գնելու և սուզ ծախելու համար . ինձի այսչափի եղաւ . Քեզի շնորհք մը ընելու համար աս գնով կուտամ . Այսչափ առւին ու չխառի , կրսէ . բայց բոլորն ալ սուա է : Իսկ երկդիմի խօսքերն և այլաբանութիւններն ուրիշը խարելու համար՝ ով կրնայ համրել . անոր համար է որ հիմակուան առենն այսչափ գիւրաւ կը խարուի մարդ . պէտք է աշքը բանայ . հազար զգուշութիւն ընէ . ինչու , վասն դի անիծած ագահութիւնն ամմենուն վրայ տիրեր է . թէ որ անիկայ մէյմը աշխըլքէս վերնար . առուտուրի մէջ ամմնեին խարեւութիւն ու սուա զուրցել չեր ըլլար . ամմնելը համարձակ առանց անիրաւութեան առուտուրնին կընէին :

Ագահութեան չորրորդ պտուղն է սուա երդում ընելն . այսինքն ած սուա բանի վկայ բռնելը : Ագահ մարդն աս սրբապղծութիւնն ալ կը յանդգնի ընել . Պարսք ունի , չուզեր վճարել , պէտք կըլլայ որ երդում ընէ . կամ պարտքն ուրանայ , և կամ գեռ չի վճարած ըլլալը . սարկին սէրը սուա երդում ընել կուայ իրեն : Ակէճ ունի , ժառանգութիւն մը պիտօր կորունցընէ կամ մնաս մը պիտօր ընէ : Թէ որ երդում չընէնէնէ . ագահութիւնն ընել կուտայ իրեն : Ուրիշէն շահի յոյս ունի , անոր օգնելու համար սուա վկայութիւնն ու երդումը ջրի պէս լը խմէ : Խնչպէս խեղճն արտօնթին դէմ ըրին սուա վկաներն՝ Աքաար թագաւորին և Յեղաբեկին աշքը մտնելու համար , անօնցմէն շահի յոյս ունենալով : Չեմ ըսեր ան սուա երդումներն ալ որ առուտուրի մէջ շատ անդամ կըլլան անարդ շահու մը համար :

Ցեսէք ինցուան ուր կը հանի ագահութիւնն որ հասարակորէն մեծ բանի մը տեղ չի գրուիր . ագահ ըսածգ մատնիչ է , խարդախ է , սուտպուց է , սուա երդում ալ կընէ . և ագահութեան համար ամմեն անօրէնութիւն կրնայ ընել . ինչ վիճակի՝ ինչ պաշաճի մէջ ըլլայ՝ իր գէշութիւնը կընէ : Թէ որ ծառայ է , իր շահը կը նայի . տիրոջը վեաս է եղեր՝ հոգը չէ . Թէ որ կարենայ նէ՝ կը գողնայ ալ : Թէ որ տէր է , իր ագահութեամբն ընտանեաց հոդին կը հանէ , աանը մէջ խաղաղութիւն չի մնար , արտունջ գանդատ վէճ ու

կաիւ կը տիրէ : Թէ՛ որ վաճառական է , ամմեն անիրա-  
ւութենի կը բանեցընէ իր շահուն համար : Թէ՛ որ գոս-  
տաբան կամ նօտար է , շարունակ պէտք է ձեռքն ածել .  
չէ՞ նէ՞ չի շարժիր : Թէ՛ որ դատաւոր է . շատ դիւրին  
կը լլայ սարկով կուրնալն և անիրաւ վճիռ տարը կամ  
դատաստանն երկինցընելը : Թէ՛ որ բժիշկ կամ վերա-  
բայժ է , մեծ երուն տունը կը մանէ կելլէ , ազգատը կը  
մեռնի ալ նէ՞ հոգը չէ . գեղավաճառին ըրած շահէն  
մաս ունենալու համար՝ հիւանդին սուղ ու աւելորդ  
դեղեր կապսպըրէ . ի՞նչ չիտալու դեղեր ալ երբեմ  
իր շահուն համար կուտայ , մագասպանութիւն ընելէն  
ալ չիսոսկալով : Թէ՛ որ աէրութեան պաշտօնատէր է .  
հասարակաց շահը հոգը չէ . իր առանձնական շահը եւ  
նայի . և ասկէց ի՞նչ մեծ վնասներ ծագիլը փորձով  
տեսէր ենք ու կը անսնենք : Թէ՛ որ զինուարական է  
կամ մանաւանդ . Թէ՛ որ զօրավար է . ած պահէ , ադա-  
հութեան համար բոլոր քաղաքը՝ բոլոր հայրենիքը  
կրնայ մատնել : խակ թէ՛ որ եկեղեցական է , ամմենէն  
գէշ . իր շահուն համար ծուռ վարդապէտութիւն .  
ներ ալ ընելով աներ կը կործանէ , Պօլոս առաքեալին  
ըստծին պէս . “Ուրբ զամենայն տունու կործանեն , և  
ուստուցանեն զոր չէ արժան , վասն զօշաքաղութեան , . . .  
(Տիգ . ա . 11 : ) Ագահ եկեղեցականը կըսկսի իրեն  
աստիճանին չլիվայլած գործքերու եանէ ըլլալ . Գափ  
շահը չի փնտրուեր . իրենը կը փնտրուէ . “Զանձանց  
ինդրեն , և ոչ զՑՄի գնի , . (Փէլտգ . թ . 21 : ) Թա-  
գաւոր ալըլլայ ադահն , իր գէշութիւնը կը բանեցնէն  
հպատակաց վրայ . կը կեղեքէ ժողովուրդն . իր շահը  
կը նայի : Ուրեմն ագահը ուր որ ըլլայ , ի՞նչ վիճակի  
մէջ ալըլլայ , վնասակար է ամմենուն . տեսէք ի՞նչ դար-  
շելի ախտ է ադահութիւնը :

Բայց ի՞նչ կըսէք հթէ տեսնելու ըլլաք որ ագահու-  
թիւնն ի՞նչ դիւրաւ այ ամմեն պատուիրանքներուն ալ  
գէմ ընել կուտայ : Կրնայի աս բանն երկու խօսքով  
միայն ցըլնել ձեզի , որովհետեւ այ պատուիրանքներուն  
բռլորն ալ այ սիրոյն և եղբայրակիրութեան վրայ հաս-  
տատուած են . խակ ագահ մարդը ոչ զած կը սիրէ և  
ոչ զեղբայրը . հապա ի՞նքը զի՞նքը միայն ու ստակը . ուս-  
տի երբոր առփթը կուգոյ , ամմեն օրէնք տոքի տակ  
կառնէ : Բայց աղէկ հասկըցնելու համար , մէյմը կար-

գաւ ամենն պատուիրանքներն անցնինք . Առջի պա-  
տուիրանքն է զանձ սիրել ու պաշտել . բայց ադահն  
ընչ կը պաշտէ . Քնի խօսքն է . “ Ուր գանձն ձեր է .  
անդ և սիրաք ձեր եղիցին , . (Ղվ . մը . 34 .) ադահին  
սիրած սարդին վրայ է , ստակը կը սիրէ , ստակը կը պաշ-  
տէ , չէ թէ զանձ . ուրեմն ադահն այ առջի պատուի-  
րանքը չի պահեր : Երկրորդ պատուիրանքն է՝ այ ա-  
նունն ընդունայն տեղ բերքան չառնել . բայց ադահը  
չի թէ միայն ընդունայն տեղ , այլ նաև սուս տեղ բե-  
րանը կառնէ , սուս երգում կրնէ , ինչպէս որ տե-  
անք . ուրեմն երկրորդ պատուիրանքն ալ չի պահեր :  
Երրորդ պատուիրանքն է՝ կիրակի օրերը սրբութեամբ  
անցընել . բայց ադահին սիրան ու միոքն առու-  
տուրի , շահու , գաշնագրութիւններու , և ստակ գի-  
զելու հասրդներ մասնելու հետ է , ինչպէս կրնայ  
բարեպործութեան ետքէ ըլլալ , ու կիրակի օրը սրբու-  
թեամբ անցընել . և ոչ պատարագ մը խելքը վկան կըր-  
նայ տեսնել . Շատ անդամ ալ կաշխատի ու կաշխա-  
տէն ուրիշներն ալ կիրակի օր առանց հարիաւորու-  
թեան . ուրեմն և ոչ երրորդ պատուիրանքը կը պահէ :  
Չորրորդ պատուիրանքն է՝ ծնողքը պատուել . բայց  
քանի քանի զաւկըներ հօրերնուն ու մօրերնուն վրայ  
դութ չունին , ու ագահութեան համար դիրենք կարա-  
տութեան մէջ կը թողուն , շնո օգներ իրենց . քանի  
քանի զաւկըներ դրասանին հիւզնդնայ նէ՝ բժիշկ կը  
կոնչեն , ու ապրինին առած հայրենին մայրերնին  
առանց բժշկի կը թողուն որ մեռնի՝ սորկէն շելլելու-  
համար : Ան է ծնողքնին պատուելլ . ուրեմն չորրորդ  
պատուիրանքն ալ շնո պահեր : Հինգերորդ պատուի-  
րանքն է՝ մարգասպանութիւն չընել . բայց աղէկ գի-  
տէք որ քանիներ քիչ մը սորկի՝ քիչ մը հողի համար  
իրենց ալ ուրիշի մահուանն ալ պատճառ եղած են .  
գիտէք որ քանիներ ժառանգութեան համար ուրիշի  
մահը կը բազան . գիտէք ալ որ սորկի համար ինչ ա-  
ռաջակութիւններ ու սպանութիւններ կըլլան . ուրեմն  
ադահը հինգերորդ պատուիրանքն ալ գիւրաւ ուրիշի  
տակ կառնէ : Վեցերորդ պատուիրանքն է՝ շնութիւն  
չընել . ո՛հ , քանի քանի հոգիներ սորկի համար իրենց  
պարկեցառութիւնը կը ծափսն . քանի քանի անօրէն  
մարդիկ սորկի համար ասանկ բաներու միջնորդ կըլ-

լոն . տակեց աւելին չի վայլեր որ բացառիկ : ուրեմն  
ազահն աս պատուիրանքն ալ չի պահեր : Եթեմները  
պատուիրանքն է՝ գողուի ցընել . բայց ինչն է որ այս  
չափ յայտնի ու ծածուկ գողիր կան : այսպահ անիրաւ  
նարքներ ուրիշ սահմն ուստեղու : Այս պատուիրանքը  
բացառիկը առենու ցցուցի ձեզի բանի տեսակ գո-  
ղութիւն ընդուներ կան , և առոնց ամենին ալ ազահութիւն  
ու սահմանի պահը կուգան . ուրեմն ազահն աս  
պատուիրանքն ալ չի պահեր : Ումերորդ պատուի-  
րանքն է՝ սուս վկայութիւն ցիտալ . բայց ովհեաց  
համբել ազահութիւնն համար ըստած առերն ա-  
սուստուիրի ու գաշնագրութեանց մէջ . մէջ չի գիտեմ  
ուրիշ և պարզի համար արուած սուս վկայութիւնն-  
երը . ուրեմն ազահն աս պատուիրանքն ալ ուրիշ տակ  
կառնէ : նններորդ ու տասներորդ պատուիրանքներն  
են ուրիշի կնկանն և ունեցածին աշխ ցիտակել . բայց  
թէ որ առջի համար իրենց պարկեցառութիւնը ծա-  
խովներ կան նէ , որչափ աւելի բազմացողներ կը ըստ  
ծախելու , և աս պատուիրանքն ալ ուրիշ տակ առ-  
նել տալու . թէ որ ազահութիւնն համար գոյզա-  
թիւն յափշտակութիւն և անիրաւութիւն ընդուներ  
կան նէ , որչափ աւելի ուրիշի ունեցածին աշխ ուն-  
կողներ կը լաւ : ուրեմն ազահն աս պատուիրանքներն  
ալ չի պահեր : Տեսանք ինչպէս գիւրաւ առ անիմած  
ազահութիւնն այ ամենն պատուիրանքներն ալ ուրի-  
շտակ առնել կուտայ :

Բայց այսպահով ալ չի ընդնար . ազահութիւնը  
մարգուս չի թէ միայն այ մէրն և եղայրուիրութիւնը  
կորուցընել կուտայ . ինչպէս որ ցցուցի ձեզի . ոչ  
մարգս անհաւատ կը նէ . հաւատքն ալ ուրանալ կո-  
տայ մարգուս . ինչպէս կըսէ սուրբ առաքեալը .  
“ Զի արմատ ամենայն շորեաց արծաթափրութիւն է .  
որում ումանց ցանկացեալ՝ կը պատասխան ի՛ հաւատոց ” .  
(Թ . Տիմ . չ . 10 : ) Իսկ մէկն որ հաւատը կը կորու-  
ցնէ . յայս ալ չի մասր քանի . անիկայ ալ կը կորուցն-  
նէ : Զարմանչ բան , պեսէք ազահութիւնն պատան ին-  
ցուան մար կը հասնի . մարգուս հաւատքն և յոցն ող  
կը վերցնէ : Այս անօր որ մէրմը ուրիշի ուրիշունը իր  
խղճմանը կը բերնաւորէ . ազահութիւնն որ մար-  
դուս անիրուութիւն ընել կուտայ , ուրիշի բանն յա-

վրշտակել կուտայ, նոյն ադահութիւնը չի թողուր ալ  
որ մարդս առածն եւ գարձնէ . խզմտանքը կը զար-  
նէ, գիտէ որ պարտղիան է եւ դարձնելու . բայց չ  
դարձներ . կը ջանայ խզմտանքը հանդարտեցնելու,  
ուրիշ կերպ չի դաներ . բայց իրեն նոր բարոյական մը  
շինել, ու միացը կը դնէ որ գողնալը մեղք չէ : Ասկէց  
կըսկի հաւատքի գէմ մոլորութիւնը . ու հոս չի մը-  
նար, ալ առաջ կերթայ . կըսկի ըսել մաքէն . Դը-  
ժոից և արքայութիւն կայ կըսեն . բայց արգեց իրան-  
է, ով եկեր է անդիի աշխըրքէն : Արանկով թէ որ  
բալորովին ալ չուրածար գժոիկ և արքայութիւն ըլլալը  
նէ, գոնէ կը ատրակուսի անոնց վրայ, որ հաւատքի  
երիու գիտաւոր մասունքն են : Երբոր ասանկ մէյմը հա-  
ւատքը կը թուլնայ . խզմտանքը կըսկի պնտանալ,  
անկէ ետքը բան մը ացքին չերենար . գիտէ որ արքայու-  
թիւնն ալ իրեն համար չէ, կը յոււահատի, ու կը ջա-  
նայ գժոիքին վախը մէկչի ընել սրտէն՝ չիհաւատալու  
ջանալով : Տեսաք ինչպէս հաւատքն ալ, յօյսն ալ, հո-  
գին ալ կորածնցուց . “Որում ոմանց ցանկացեալ, վի-  
պեցան ՚ի հաւատոց, , :

Հիմայ ըսէք ինծի սիրելի որդիքս . Պօղոս առաքեալին  
ըսածն իրան է թէ չէ, որ ադահութիւնն այսինքն ար-  
ծաթափութիւնն ամմեն չարեաց արմատն է, ամմեն  
չարիք ընել կուտայ մարդուա, ինչուան հաւատքն ալ.  
յօյսն ալ, սէրն ալ կորածնցունել կուտայ . “ Արմատ  
ամմայն չարեաց արծաթափութիւնն է, Ռորեմն ին-  
չո՞ն է որ այսչափ սրտերնիտ հարստութեան կը կըպց-  
նենք . ինչո՞ն կը թողունք որ արծաթափութիւնը սիրե-  
կանիս, ասանկ գարցելի ու վնասակար մոլութիւնը :  
Ո՞հ, Քն սէրն մեր կազազակէ . “ Զգոյշ լերուք յա-  
մենայն ադահութիւնն է, : Ո՞հ, հոգինիդ կը սիրեք նէ .  
հոգինիդ՝ որ աշխըրքիս ամմեն հարստութենէն խիստ  
շատ վեր է, զցուշացէք ամմեն կերպ ադահութենէ .  
Սոտել վայելեցէք որչափ որ ած կուտայ ձեզի, բայց  
իրեն ծառայելու, զինքը միրելու համար . սրտերնիդ  
անոր մի կազընէք, անկարգ սէր մի ունենաք սողկի .  
վասն զի մէյմը որ ադահութիւնը վրանիդ աիրէ նէ .  
խիստ գժուարաւ կը խալքսիդ անկէց : Ռորիշ ամմեն մո-  
լութիւն կը ճանցուի ինչ ըլլալը, բայց ադահութիւնն  
ինքը զինքը կը պարտղիէ, չի ճանցուիր, առաքինութէ

կերպարանք կը մտնէ . կը խարէ զմարդ : Ուրիշ մոլու-  
թիւնները կրբերնին թափելէն ետքը՝ քիչ մը կը հան-  
դարախին . բարկացողն իր սիր հանելէն ետքը՝ կիրքը  
հանցնի . որկրամոլն ուռեւ խօնելէն ետքը՝ կը կշտանայ  
կը դադրի . բայց ագահը որչափ հարստութիւն դիդէ՝  
այնչափ կաւելնայ իր ագահութիւնը , ոչ երբէք կը  
կշտանայ . “ Որ սիրէ զարծած , ոչ յագեսցի արծա-  
թավ , : Ագահը ըբդոցի պէս է . որչափ ջուր խմէ , այն-  
չափ աւելի կը ծարուի : Ուրիշ կրբերը . որչափ որ  
մարդ տարիին առնէ՝ կը պակսին , մահաւանդ բզիսկու-  
հաւթեան կիրքը . բայց ագահութիւնը մարդուս հա-  
սակին հետ կամի , և միշտ եւելնալու հետ է . ուռեւ  
փորձով ալ կը առեսնենք որ ծերերն աւելի ագահ կը լ-  
լան : Անոր համար սուրբ Փիլիպպոս Ներեանը կըսէր .  
“ Բէ որ երիտասարդները բժախոհութիւննէ ետ կե-  
նան և ծերերն ագահութիւն , աշխարհքս սուրբ կը գառ-  
նայ , : Բայց եկուր նայէ որ ագահութիւննէ ետ չիկե-  
ցողն արքայութիւն չերթար . “ Ոչ գողք . ոչ ագահք .  
զարքայութիւնն այ ոչ ժառանգեն , : Իրաւ՝ շատ  
դժար է անոնց որ ագահութիւնը վառնին տիրած է ,  
անկեց ետ կենալը . բայց այ շնորհքովն ամենն բան կը  
դիւրանայ , անկարելին ալ կարելի կըլլայ . Պօղոս =  
ա.աքեալին խօսքն է . “ Ամենայնի կարող եմ այնու որ  
զօրացոյցն զիս , . (Փիւնու . դ . 13 .) Հերիք է որ ուզէ  
մէկը պէտք եղած գեղերը բանեցընել , ած ալ իրեն  
կօգնէ , մոլութենէն կըռընանայ :

Աս գեղերուն վայ խօսելէս առաջ պէտք է նորէն  
մոքերնիգ ձգեմ առջի ըստծներս որ ագահութիւնը  
սուրկի և հարստութեան անկարդ սէր մըն է . այսինքն  
հարստանալու անանկ չափազանց բազմանք մը՝ որ այ  
դրած կարգէն գուրս կելլէ , անիրաւ կերպերով կը  
շանայ վաստըկիլ , իր վիճակին պէտք եղածն՝ իր պա-  
տիւը պահելու համար հարկաւոր եղածը հերիք չէ  
սեպեր , ունեցածն այ ծառայելու համար չի բանե-  
ցըներ . ասանկով այ սիրոյն , եղայրսիրութեան և  
արգարութեան գէմ կընէ , ու շատ անգամ մահու-  
շափ մեղք կըլլայ ըրածն՝ երբոր ծանր կերպով աս  
առաքինութիւններն ոտքի տակ կառնէ : Ըսի ալ որ  
իրեք կերպ ագահութիւն կայ . մէյմը կծծի ագահնե-  
րունն որ ծոցերնէն ստակ մը չեն կրնար հանել , և եր-

բոր կը հարկաւորին ծախք մը ընել՝ մէկու մը սասակ առաջ՝  
հարծես որ աջուցնին կը հանեն կուտան։ Երկուրդ  
կերպ ագահութիւնն անոնցն է ըսի, որ հարսաութիւն  
հարսաութեան վրայ դիզելու կը նային, չեն կշաանար  
ամենեին ունեցած ովայն։ Խսկ երրորդ կերպն անոնցն  
է ըսի, որ անիրաւ վաստակ՝ կը նեն, խարեւութեամբ  
նենդութեամբ և անօրէն հնարքներով ծածուկ կամ  
յայտնի ուրիշն բանը կը դողնան։

Ուրեմն որոնք որ կծծի են, իրենց ագահութենէն  
ըռընտնալու առջի գեղն է ողորմութիւն տալը։ Աս  
գեղք Քն աէրն մեր սորվեցուց, կըսէ մեծն Գրիգոր։  
Պէտք է որ սառը կուրեն, իրենք իրենց վրայ ուժ բա-  
նեցընեն, յաղթեն իրենց չուզելուն ստուկ հանել ծո-  
ցերնէն։ Ակէտք է ողորմութիւն ան կամիրենց ճանչ-  
յած աղքատերնուն, կամ մուրացկաններուն, կամ  
բանտարկեալներուն, կամ ժամերուն ու հիւանդանոց-  
ներուն, և կամ քաւարանի հոգիներուն՝ անոնց հա-  
մար պատարագ զուրցել տալով։ Ասանկով կամաց կա-  
մաց ստրկի սիրտ կը պայցընելին կանցնի, ձեռուցնին  
կը բացուի, ագահութիւնը մէկդի կը դնեն։ Վասն զի  
ած ալ կօգնէ և մասնաւոր շնորհք կուտայ իրենց, չե-  
թէ միայն ըրած ջանքերնուն համար, հապա նաև աղ-  
քատաց ու կարօտելց ողորմելնուն համար, որ ամմն  
բանէն եւել հաճայ է այ, և իր սիրտը կը շարժէ մեզի  
շնորհք լոյս և օդուութիւններն ու ախտերն, և անոնցմէն ետ կե-  
նալով հոգինիս փրկենք։ Անոր համար Տորիթ իր զա-  
կին աս խրաաը կուտայ։ Թէ որ ունեոր ես նէ՝ ունեո-  
րութեանդ համեմատ, թէ որ քիչ ալ ունիս նէ՝ կըր-  
ցածիդ չափ ողորմութիւն ըրէ։ Վասն զի ատովը քեզի  
մեծ գանձ կը պատրաստես անդին։ Վասն զի ողորմու-  
թիւնը զմարդ յաւիտենական մահուանէն կը խալըսէ,  
ու չի թողուը որ գտոիք երթայ։ “Որչափ և իցե քո,  
ըստ նմին բազմութեան արասցես զողսրմութիւնսն։ և  
Եթէ սակաւ իցէ քո, ըստ սակաւին . . . զի գանձս բա-  
րիս գանձեացես քեզ յաւուըն կենաց քոց, զի ողոր-  
մութիւնք փրկեն՚ի մահուանէ, և ոչ տան մտանել՚ի  
խաւարն,, . (Տակ. գ. 8 :)

Ասանկ պէտք է ընեն հայրերն ու մայրերն իրենց  
զաւկըներուն . աղէկ է խրատելն, որ՝ ունեցածնուն յար-

գը գիտնան՝ ցիւմահինն. խրատելն որ վաստըկին՝ առանցին պարագ շանցընեն. բայց պէտք է խրատեն ալ “որ արտերինին ստըկի ցիկացընեն”, հարստութիւն գիզելու շափաղանց կերպով և անէ շըլլան. պէտք է խրատեն ու բարի օրինակ տան՝ ձեռուընին բաց ու ոզսրմած ըլլալու, մանաւանդ ազքատաներուն, որպէս զի երկինքն իրենց գանձ պատրաստեն, յաւխտենական հարստութիւնն ունենան : Այսանկով ամմեն բան յաջող կերպայ. քիչ քիչ ագահութեան մոլութենէն կը խութեսին, ընտանեաց պէտք եզածը աեցին և առանձին հը հոգան, զաւկը ին կը աեզաւորեն. իրենց վիճակին պատիւը կը պահեն՝ վայլած ծափքերն ընելով, առանց մը խուղաղութիւն կըլլայ, այ օրհնութենիը կուգայ վրանին, և առանց կը հարստանան, ինչպէս սուրբ գիրքը կըսէ. այ մաս հանէ քու վաստըկէդ, որպէս զի ամպարներդ լեցուին ցորեիրով. “Զի՞ լցին շտեմարանք գոլիսւթեամբ ցորենոյ, :

Իսկ անոնք որ ունեցածնին հերիք չեն աեցէր, չեն կշտանար, որչափ ստակ դիզեն նէ՝ առելի գիզելու կը ծանան, անանկ որ եթէ կարենային՝ բոլոր աշխարհիս գանձը կուզելին ունենալ. ասսոց առջի ընելու գեղնէ՝ աղեկ մտածել սուրբ աեւտարանին խօսքը. “Զի՞նչ օդտիցի մարդ, եթէ զաշխարհս ամենայն շահեացի. և զանձն իւր առուժեացի, . (Մթն. մդ. 26.) այսինքն ի՞նչ օդուտ թէ որ մեկը բռլոր աշխարհքս ունենալու համար՝ իր հոգին կորսընցընէ : Աս խօսքին ետեւէն ասալ կըսէ քն աերն մեր. մարդ իր հոգին կորսնցընելին եաքն, ի՞նչ ճար կրնայ ընել գանելու. “Զի՞նչ ացէ մարդ փրկանս ընդ անձին իւրում, : Ա՛լ ճար չկ մար. յաւխտեան կորսուած է : Ա՛ն. թէ որ ագահներն ասխոսքն աղեկ մտածէին նէ, հարստութիւն գիզելու. ետեւէ չեին ըլլար. վասն զի թէ որ ամմեն բանէն հարկաւոր՝ հոգինիս փրկելն է, այնչափ սրաերնին ստըկի կովցընելով այնչափ հարստութիւն գիզելու ետեւէ ըլլալով այնչափ առուտուրի ու վաստըկի հնարքեր մտածելու մէջ թաղուած ըլլալով ի՞նչպէս կընան հոգինին փրկել : Իւրենք թող ըսեն. ատեն կը գտնեն հոգինին մտածելու, կրնան խելուընին փրանին ազօնք դը ընել, պատարադ մը աեսնել, կիրակի օրերնին հոգեսրով անցընել. ստեալ խոստառվանանք ըլլու ու սրբութիւն

առնել։ Երենք թող ըսեն։ ատեն կունենան զաւկը։ նուն հոգեոր կրթութիւն աալու, բարեպաշտութիւն սորվեցնելու, թէ խօսքով և թէ բարի օրինակով։ Խելուընին մտուընին առուտուրի սորկի վրայ է, սորտերնին հարստութեան կպած է։ բայց առանց սրտերնիս այ հետ ըլլալու, առանց զինքը պաշտելու և ամեն բանէն եւել սիրելու, առանց մեր յաւիտենական փըրկութեանը հոգ ու ջանք ընելու, առանց քրիստոնէական պարոքելնիս ու մեր վիճակին պարտքերը կատարելու, ինչպէս կրնանք փրկութեան հասնիլ։ Անոր համար ՔՄ տէրն մեր վայ տուաւ մեծատուններուն։ “Այ ձեզ մեծատանց,,. (ՂՅ. Հ. 24.) Անոր համար ըստա որ շատ դժար է մեծատուններուն արբայութիւն երթալը։ “Դժուարաւ մոցէ մեծատունն յարքայութիւն երկնից,,. (ՄԳԸ. ԺԹ. 23.) և առ դժուարութիւնն ինչ աստիճանի ըլլալն ալբացարեց։ տւելի դիւրին է որ հաստ չուան մը պղտի տաեղին ծակէն անցնի, ըստա, քան մեծատուն մը արքայութիւն մտնէ։ “Դիւրին է մալիսյ մտանել ընդ ծակ ասզան, քան մեծատանյարքայութիւնն այ մտանել,։ Ձե թէ հարստութիւնն ինքիրմէն գէշ քան է, չե թէ հարուստ ըլլալը կամ հարստանալ ուղելը մեղք է, հապա շատ դիւրին է հարստութիւնը գէշի բանեցնելը։ շատ դիւրին է սրտերնիս անոր կըպայնելն ու տուակը կուռքի պէս պաշտելը։ շատ դիւրին է որ այնշափ զբազմունքներն ու չափազանց հարստանալու ետևէ իյնալն և անպատճառաւ հանդիպած մեղքի տռիթները՝ մոռնալ առն մարդուն իր հոդին և յաւիտենական փրկութիւնը։ Անոր համար է մեծատանց փրկուելուն այնշափ դժուարութիւնն, ու հարստանալու ետևէ եղողներուն դիւրաւ գատապարտուիլն, ինչպէս սուրբ առաքեալլ կըսէ։ “Խակ որք կամինն մեծանալ, անկանին ’ի փորձութիւն և յորոգայթ ստանայի, և ’ի բազում ցանկութիւնս անմիտս և վնասակարս, որք ընկղմն զմարդիկ ’ի ստակումն և ’ի կորսւստ,,. (Թ. Տիմ. Հ. 9.) այսինքն որոնք որ այնշափ ետևէ են հարստանալու, իե՞զէ մարդիկ, առանց զդալու փորձութիւններու մէջ կը ձգեն զիրենք, և ստանային որոգայթը կիյնալ։ իելուընին մտուընին անօդուաւ ու վնասակար բաներու հետ կըլլայ, որոնք կը հրեն կը ձգեն զիրենք յաւիտենա-

կան կորստեան անդունդը : Անոր համար նր գիրքը կը իրատէ որ զգուշանանք, արտերնիս հարստութ չիկացը նենք, որչափ ալ ունեւոր ըլլանք . “ Մէծութի թէ առուի գայցէ, մի յօժարեսցին սիրոք ձեր ,, . (Սշմ. կտ. 11:) Անոր համար Ք՛՛ աէրն մեր տյնշափ կը յորդուրէ զմեզ որ չափազանց հոգ չունենանք ապրուսառ ու պաշար գիզելու, վասն զի այ հետ է բաներնիս՝ որ գիտէ մեր ամեն պէտքն ու կարօտութիւնը . “ Մի հոգայք վասն ոգւոց ձերոց՝ զինչ ուսաիցէք կամ զինչ ըմպիցէք, և մի վասն մարմոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք . . . քանզի գիտէ հայրն ձեր երկնաւոր՝ թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն ,, . (Մ+Բ. կ. 25:) Չուզեր ըսել որ չաշխատինք, ամենեին հոգ չունենանք մեր ապրուսափն . հապա կուզէ որ առաջ հոգինիս հոգանք, գլխաւոր հոգերնիս մեր յաւիտենական գըրկութեանը համար ըլլայ, վատահ ըլլուլով որ ան ատենն ած մեզի հարկաւոր եղածը պակաս չըներ . “ Խնդրեցէք նախ զորքայութիւնն այ, և այդ ամենայն յաւելցի ձեզ,, . (Մ+Բ. կ. 33:) Պօլոս առաքեալն ալ կըսէ որ ապրելու և այ ծառայելու համար հարկաւորն ունենայնէս ետքը, պէտք է անովը գոհ ըլլանք . “ Ունիմք կերակուր և հանդերձս, և այնու շատասցուք,, . (Թ. Տիմ. կ. 8:) Խրուտ պէտք է գոհ ըլլանք, ու չինախանձինք ունեսորներուն և անոնց որ հարստանալու ետքէ կըլլան, չեն կշտանար ունեցածովմին : Առանկները մարդկանց առջին երջանիկ կը սեպուին . բայց քն տէրն մեր որ մարդկանցմէ անհամամատ աւելի գիտէ, և բուն չշմարտուին ինքն է, բոլորովին ասոր ներհակ վճիռը կուտայ . “ Երանի աղքատաց հոգւով,, . այսինքն երջանիկ են անոնք որ կամ իրք աղքատ են, և կամ ունեսոր ալ են նէ՝ որտերնին հարըստութեան չեն կայցըներ : Մտածենք ուրեմն ան մեծ չշմարտութիւնը . բնչ օգուտ աշխրբեխ հարստութենէն, թէ որ հոգինիս կորսընցընենք . ասանկով արտերնիս ստըկի չենք կայցըներ, չափազանց առուտուրի զբաղմունքները կը քիչցընեն, որպէս զի ատեն ըլլայ ած մտածելու, հոգինիս հոգալու, պարտքերնիս կտարելու և փրկութեան հասնելու :

Երկրորդ մատածականն որ կօգնէ աս տեսակ ագահ ներուն՝ աշխրբեխ բաներուն խարեբայ ըլլալն է : Կար-

ծես որ հարստութիւնն երջանիկ ու գոհ պիտոր ընէ  
մարդը . բայց իրաք թշուառ ու տժգոհ կընէ : Սողոմնն  
իմաստունէն աւելի հարուսա մվ եղած է . Սաբա թա-  
գուհին ալ ապշեցաւ մնաց անոր հարստութեանը վրոյ .  
ու հարստութեան հետ աշխարքիս ուրիշ ամմնն վայեցն  
ալ ուներ , բայց այսու ամենայնիւ երջանիկ ու գոհ  
չեր . ի՞նքը կը խոստովանի որ ամեննեին սրափ հանգըս-  
տութիւն չուներ , ուստի ամմնն բան պարապ է կըսէ :  
ամմնն բան ունայնութիւն է այսէ 'ի զատ : Աս բանն  
փորձով ալ կը աեսնենք . մէկ ադահ հարուստ մը կամ  
հարստութեան ետևէ ինկնող մը ի՞նչ արտում օրեր կան-  
ցրնէ՝ գիտեք . մէյսը մէկ բանին վրայ կիրք կեցէ , մէյսը  
մէկալբանին վրայ հոդ կընէ , գիշերներն առանց քու-  
նի կանցընէ , երբեմն արտօմութենէն կերակուր ալ չի  
կրնար ուաել : Ո՞նդ հակառակն մէկն որ ապրելու հա-  
մար կը վաստըկի ու քրիստոնէի կետնք կը վարէ , գոհ  
ուրախ ու հանգիստ է : Օրինակներ ալ աեսեր ու լսեր  
էք որ ասանկներէն ոմանք որ առաջ ուրախ զուարթ  
էին , յանկարծ հարստութեան հասնելով իրենց առջի  
ուրախութիւնը կորսնցուցեր ու ախուր արտօմմար  
գիկ եղած են : Ուրեմն ինչո՞ւ է մարդուս հարստութե-  
այսչափ ետևէ իյնալը . թէ որ անով երջանիկ ցըլաղէն  
'ի զատ՝ աւելի տժգոհ ալ կըլլայ :

Երրորդ մտածականն որ առ առ աեստիտուցանները պէտք  
է ընեն , աշխարքիս բաններուն անցաւոր ըլլալն է : Քա-  
նի մը տարի կեանք ունինք սա տեղս , անոնք ալ աչուը-  
նիս գոցենք բանանք՝ կոնցնին . մահը կը հասնի , ամմնն  
բան պէտք է թողունք , կաոր մը կատափ մէջ պըլլուած  
գերեզման երթանք : Ըուքի պէս կանցնին աշխարքիս  
բանները , կոտէ սուրբ գիրքը . “ Անց այն ամենայն իբրև  
ստուեր , . ( Խմաս . Ե . 9 . ) Այնչափ հարուստ մարդիկ  
եղած են աշխարքիս վրայ , հիմայ ուր են . կարծածնէն  
առաջ մահը հասաւ . ինչպէս մերկ ծներ էին՝ անանկ  
ալ մերկ հողուն տակը մտան : Ի՞նչ եղաւ ան հարուստն  
որ շատ տարիններու համար պաշար գիզեր եր . ած ը-  
ստա իրեն . աս գիշեր մտանիս պիտոր , ի՞նչ բանի կու-  
գայ գիղածդ . “ Անմիտ , յայսմ գիշերի զագիդ 'ի քէն  
'ի բաց պահանջիցն . իսկ զոր պատրաստեցներն ում  
ընկցի , . : Թէ որ առ բաններս աղէկ մտածելու ըլլան  
նէ , սրտերնին չեն գներ ունեցածնուն վրայ՝ որ է աքը

Եոքք պիտոր թողուն։ Եւ ինչ գժուարին կըլլայ ու դահներուն իրենց ունեցածը թողուլը նէ, տեսած կամ լսած կըլլուք, տւելորդ տեղը շերկընցընեմ։ Միայն մահերնին անանկ խեղճ ու թշուառ շընելու համար՝ կամ ժէր որ իրենց արծաթափարութիւնը թողուին։

Իսկ ան ագահներն որ անիրաւութեամբ, գողութեամբ, խարդախութեամբ, և ուրիշ խարեբայց հնարքներով կուզեն հարստանալ, պէտք է մտածեն որ խըզճ մտանքնին որչափ աւելի բեռնաւորին անիրաւ կա։ տակներով նէ, այնչափ կոււելնայ վճարելու պարտքերնին։ ու թէ որ կընան վճարելու չեն վճարեր նէ։ փրկութեան չեն հասնիր։ վասն զի որչափ աւ զջում ունենան, առանց վճարելու չի զօրեր, ած իրենց չերեր։ Ուրեմն թէ որ մտածեն որ քիչ մը սաշկի համար յափառեան գժուիքը պիտոր տանջուին, ագահութիւնը ընելէն կը գագրին։

Ասոնք են մասնաւոր գեղերն աս իրեք տեսակ ագահութիւններէն խալըսելու։ բայց ընդհանուր գեղն ասմենուն համար հարկաւոր՝ այ ապափինիլն է, և զօմք ընելոր ած շնորհք առյ իրենց՝ սրտերնին ացնորքին անցաւոր բաներէն վերցընելու, և յափառենական հարստավեճ վրայ դնելու։ Երկրորդ ընդհանուր գեղն է ստեղծ խոստովանիլն ու հազորդավկլն, ու խոստավանահօրմէն խնդրել որ իրենց ագահութեամնը գեղ ընէ։ չե թէ բանի տեղ չփանել ունեցած ախտերնին, ու չի յայտնել խոստովանահօրն, ինչպէս ագահներէն շատերը կընեն։ Երրորդ ընդհանուր գեղն է՝ չորրից վերջնոց մտածականն, այտինքն մտածել որ մահ, գատառան, գժուիք կամ արքայութիւն կայ։ Ո՞հ, ով որ ած մտածականը կընէ, աշխըրքիս բաներուն սիրազ չի կըն։ Ջներ և ամենն կիրք կը յաղթէ։ “ Յուշիցի քեզ վախճան քո, և յափառեան ոչ մեղիցես,,· (Սիրտ. է. 40:)

ՅՈՐԴՈՐԱԿ ՃՀԹ .

Բարիստեան վրայ :

Կապարագութեան և ագահութեան վրայ խօսելէն ետքը . հիմայ կարգը կուգայ բարկութեան : Բարկութեալ կիրք մըն է որ կըզգանք . երրոր մէկն ուզածնուս դէմ բան մը կըսէ . ուսկից առաջ կուգայ՝ ընողը պատժել ուզելինիս : Խօսքը հասկընալու համար . մէկը քեզի ձեռքը կը վերցնէ կամ անարգական խօսք մը կըսէ . կը տաք նաս ու կուզես ըրածը սորվեցնել իրեն . ասիկայ երարկութիւն ըստածնիս : Կամ զաւակդ անհնազանդ է . կը տաքնաս , կուզես պատժել զի՞քը . ասիկայ ալ բար կութիւն է :

Բայց կարծէք որ ամմեն բարկութիւն գեշ է , կամ ամմեն բարկացող մնջք կը գործէ . չէ , բարկութիւնը միշտ մնջք չէ . մանաւանդ երբեմն առաքինութիւն ալ է : կան որ՝ մէկը տեսնելուն պէս որ քիչ մը ապցած կը խօսի , մէկէն կը կարծէն որ մնջք է ըրածը . բայց ծուռ է կարծածնին : Հերիք է որ պէտք չեղած խօսք մը բերնեն չիհանէ , հերիք է որ բարկութեան չափը չանցընէ , մնջք չէ ըրածը : Աս տաքնալն որ կըզգայ ներսուանց , ու գրսուանց ալ կը յայտնէ , ինքիրմէն գեշ բան մը չէ , բնական կիրք մըն է՝ որ ած դբեր է . և մնիք աղէկի ալ կրնանք բանեցընել գէշի ալ : Թէ որ տաքնալնիս արդար բանի համար է , ըստածնիս և ըրածնիս աղէկ և տօնահանոյ բան է , բարկութիւնիս կըլ լոյց առաքինուաթիւնն . իսկ թէ որ անիրաւ բանի համար է . և ըրածնիս ու խօսածնիս այ ուզած բաները չեն . բարկութիւննիս կըլլայ մոլութիւն : Ինչպէս հայր մը իր անհնազանդ զաւակը քանի մը անդամ իրատելէն և ոքը՝ երրոր կը տեսնէ որ խելքը գլուխը չի ժողվեր , կը բարկանայ ու զի՞նքը կը պատժէ . բայց բարի վախճանով ու չափը պահելով . ասիկայ աղէկ բարկութիւն է , առաքինութիւն է : իսկ թէ որ բարկութեան մէջը բերնէն գէշ խօսքեր կամ անէծքներ հանէ , կամ չարաշար

ծեծէ զաւակն՝ ինչուան վասնդ ըլլայ մէկ գին ֆաս-  
սուելու, եղաւ գէշ բարկութիւն, եղաւ մոլութիւն :  
Աստանկ ալ ուրիշի պատժուիլն ուղելնիս թէ որ բարի  
գիտաւորութեամբ և արդար բանի համար է նէ, դո-  
վելիք է և բարի նախանձ կըսուի . իսկ թէ որ արտերնիս  
պաղըշաղկցընելու և անիրաւ բանի համար է նէ, պար-  
սաւելիք է և միէմիսնդրութիւն կըսուի . ուստի կըսէ  
մեծն գրիգոր . “ Բարկութիւն կայ որ անհամբերու-  
թենէ առաջ կուգայ, ու մոլութիւն է . բարկութիւն  
ալ կայ որ արդարասիրութենէ առաջ կուգայ, և ա-  
ռաքինութիւն է : Անոր համար սուրբ գիրքը կըխրատէ  
որ բարկանալու առեն ցիմեզանչենք . “ Բարկանայք և  
մի մեղանչէք,, . (Սլմ. դ. 8:) Առկէց յայտնի է որ ա-  
ղէկ բարկութիւն ալ կրնայ ըլլաւ . առաջ ասոր փոյ-  
խոփմ:

Աս աեսակ բարկութիւնը . կըսէ սուրբ Ռոկերերան .  
չէ թէ միայն մեղք չէ, հապա հարկաւոր ալ է, պատ-  
կար և աղէկ բան է . վասն զի առանց ասոր ոչ արգա-  
րութիւն կրնայ ընել մէկը, ոչ մոլութիւնը սանձել, և  
ոչ բարի կրթութիւն առաջ: Տանը մեծը, գատաւոր մը,  
քաղաքապետ մը, մեծաւոր մը, առենին ու աեղին քիչ-  
մը չիբարկանոյ՝ պատ պազ կենալու ըլլայ նէ, անկար-  
գութիւններն առաջ կերթան, եաքը ճար չըլլար .  
Գետք է զգալ, տաքնալ, բարկանալ, ուր որ այ գէմ  
բան կըլլայ, հոգւոր վնաս մը կայ, և ջանալ գէմն առ-  
նելու՝ յանցաւորները պատժելով . ով որ առ զգաց-  
մունքը չունի, ըսել է որ այ փառքը հոգը չէ, եզրայր-  
սիրութիւն չունի, ած չի սիրեր, բարեապաշտ մարդ չէ:  
Վասն զի անկարելիք է . կըսէ սուրբն չերոնիման, որ  
մէկը զած սիրէ, ու աեանելով անոր անարդուիլը՝ փոյ-  
թը չըլլայ . անանկ աեզ անզգայ կենալը՝ չիբարկանապն  
առաքինութիւն չէ, թուլութիւն է : Կարելիք բան է  
որ մարդ իր սիրելոյն գէմնախառական խօսքեր լաւ .  
անոր անարդուիլը աեսնէ, ու կիրքը չելլէ . ուրեմն ավ  
որ այ գէմ խօսքեր կը լսէ . անոր անարդուիլը կը աե-  
նէ, ու չի շարժիր նէ, զած չի սիրեր . իսկ որոնց որ ա-  
սանկ աեզ կը տաքնան, կըցերնին կելլէ նէ, ըսել է  
որ այ սէլը կայ սրտերնուն մէջք : Տեսէք ուրեմն ինչ  
աղէկ բան է կարգաւորեալ բարկութիւնը, նշան է այ  
սիրոյն և այ վրայ մեծ համարմունք ունենալնուս :

Քն տէրն մեր որ բոլորովին հեղութիւն էր , այսու  
ամենայնիւ ան խօսք չիմռող ջրեաներուն վկայ տէզ տէզ  
բարկացաւ իրենց շարութեանը համար . “ Հայեցեալ  
Ծնի զնոքոք լի ցատմամբ , արտմեալ վասն կուրութեան  
արտից նոցա ,, . (Մբ : Դ . 5 .) Օր մըն տլ տաճար մըտ-  
նելու տեսնը աեսաւ որ հոն անասուններ , կովեր , ոչ-  
խարներ աղաւնիներ կը ծափէին , սեղաններ ալ դրած  
էին՝ տտակ համբելու և առնելու տալու համար . և ա-  
նանկ բարկացաւ նոյ առւնն ասանկ անարգելուն ու խա-  
նութ գարձնելուն համար , որ մէկէն չուան մը ա-  
ռաւ , պլլեց , խարազան ձեացուց , և անով զարկաւ  
կործաննեց սեղաններն , ու տտակները գետինը ցրուեց .  
ու առուտուր ընովներուն մէջը մտաւ . իրենց անասուն-  
ներով մէկան գուրս ըրաւ զամնքն ալ , յանդիմա-  
նելով զերենք որ այ առւնն որ՝ ազօթք ընելու տեզ պի-  
տի ըլլայ՝ աւազակներու գովերու բոյն ըրեր էին .  
“ Գրեալ է՝ տուն իմ առւն ազօթից կոչեսցի , և գուք  
արարեք զդա այրս աւազակաց ,, . (Մբ : իւ . 13 :  
Յակ . թ . 16 .) Մատածեցէք որ առուտուր ընելն ըստ  
ինքեան մեզք չէ , միայն առաճարին մէջն ընելուն հա-  
մար այնչափ բարկացաւ Քն տէրն մեր . իսկ թէ որ հի-  
մայ գար ու մեր ժամերուն մէջն եղածը տեսներ՝ որ  
արանց ու կանանց հագուած կապուած մէկմէկու հետ  
տեսնուելու արահ մը գարձեր է այ առւնը , ի՞նչ պիտոք  
ընէր : Բայց կրնաս նէ ատանկներուն խօսք մը ըսէ . մէ-  
կէն՝ խղճահար է կըսեն , տաքցլուին է , անխոչեմ է ,  
քաղցքավարութիւն չունի : Չէ , անանկ չէ . հապա  
բարեպաշտ մարդ է , այ սէրլը՝ կրօնքի նախանձն ունի .  
Երանի թէ ամմեն մեծաւորներ ատանկ ընէին , մանա-  
ւանդ որոնք որ խօսքերնին բանեցընելու ուժ ունին ,  
ան ատենն առ անկարգութիւնները չէին տեսնուեր :  
Բայց աս նախանձը քիչ մարդ ունի , կըսէ սուրբ Ու-  
կերերանը . անոր համար է որ մէկը քիչ մը նախան-  
ձաւոր ըլլայ նէ , միամիտ անխոչեմ ու տաքցլուին մար-  
դու տեղ կը դրուի :

Հիմակուան ատեն քարոզիչ մը , ժողովրդապետ մըն  
ալ ամպիոնէն իր պարտքն ընէ , ու քանի մը յայտնի  
անկարգութեանց գէմիխօսելու ըլլայ նէ , շատին գժա-  
րը կուգայ . յայտնի է որ յանցաւորներուն . կըսկին  
գանգըտէլ ու վասն խօսիլ . ուը կըսէ որ տաքցած խօ-

սեցաւ, որը կըսէ որ խիստ յայտնի ըստաւ, որը կըսէ որ աս կամ ան կերպը պէտք չէր ըսել, և ասոնց նման խօսքեր : Բայց ինչո՞ւ բարեպաշտ անձինք ասանկ գանդատաներ չեն ըներ . զատն զի կամ առ պահութիւնները չունին , և կամ ունին ալ նէ՝ կուզեն իրենք դիբենք չակել, ուստի սիրով կը լսեն առ խօսքերը :

Բայց որպէս զի աղէկ բարկութիւնն ալ գովելի ըլլայ, պէտք է որ կարգաւորեալ ըլլայ . այսինքն մեր շահ շիպիտի վինտընենք, միայն այ փառքն ու մեր եղ բարցն օգուազը սիթի շարժէ զմեզ . պէտք է որ յանդիմանութիւնն ու պատիժը յանցանքին համեմատ ու արգար ըլլայ . պէտք է որ մեր բարկութիւնը շափականց շըլլայ, շիպուանք շիպուշըտանք, անվայել խօսքեր շիպուրցենք, նախասական խօսքեր և անէծք չէլլէ բերներնէս : Վասն զի ան ատենը թէ և բարկութիւննիս արդար աեղն ըլլայ, բայց կերպն աղէկ չըլլալով ատով ալ անկարգ կըլլայ բարկութիւնը : Անոր համար սուրբ գիրքը կըսէ . “ Բարկանայք և մի մշանչէք ” :

Բայց բուն անկարգ բարկութիւնն ան է, որուն համար ՔՄ աէրն մեր կըսէ . “ Որ բարկանայ եղար իւրում ատարապարտուց, պարաւաւոր լիցի գատաստանի ” . (Մթլ. Ե. 22.) այսինքն ով որ անիրաւ աեղն ուրիշի վրայ կը բարկանայ, գատապարտութեան արժանի է : Գանի որ բարկութիւնը բնական կիրք մըն է որ կը գտնէք, մոլութիւն չէ . բայց երբոր կըսկինք ուրիշի շտրիք ուղել կամ բաղձալ, ան ատենը կըլլայ մոլութիւն մեղք : Խօսք հասկընալու համար . մէկը քեզի անի բաւութիւն մը ըրաւ, կիրք կելլիս ու անոր մահը կը բաղձաս, իրեն շարիք կուզես, եղաւ մոլութիւն : Ուրեմն բարկութիւն անկարգ բաղձանք մըն է վրէժիշնդրութեան, որով մարդս իր ընդունած անիրաւութեանը կամ ինչ և իցէ շուզած բանին սխը հանել կամ հատուցումն ընել կուզէ : Անոր համար կենթագրուէ որ գիմացինը որուն կը բարկանանք՝ իմացող ըլլայ . որ իմանայ իրեն գէմ եղածը . չէ նէ՝ զիքէժինդրութիւն չըլլար, հապա անհամբերութիւն միայն : Ինչպէս մէկը աեսնելով որ գրիշն աղէկ չի գրեր, կը առքնայ ու դրիշ կը կոտրէ . թուզիթ խաղացողը աեսնելով որ աղէկ թուզիթ չի գար իրեն, բարկութենէն թղթերը եւ

պատրաստէ . արուեստաւորը ձեռքի գործքն անյաջող երթալուն համար՝ գործիքները դիտինը կը զարնէ . ասենք վկէժինդրութիւն չեն , վասն զի գրիշ՝ խաղի թշվերը՝ գործիքները չեն իմանար որ իրենց դէմ կը լոյ , չեն ալ զգար . և անոնց կոտրիլն և աւրուիլն իրենց վնաս չէ . մեզի է վնասը : Ուրեմն աս տեսակ սարկութիւնն որ նեղարաւութենէ առաջ կուգայ , ու մարդուս լեզուն ձեռքը ոտքը մարմինն անզգայ բանեցու դէմ կը շարժէ . կը ունի անհամբերութիւններ : Ո՞հ . որչափ ասանկ անհամբերութիւններ կընեն նաև բարեպաշտ մարդիկ . ո՞հ , որչափ արդիւնքներ կորպնցնել կուտան մարդուս ասանկ անհամբերութիւններ . որչափ մեղքեր գործել կուտան , որչափ վնաս կընեն մեր հսկույն : Բայց անհամբերութեան վրայ ուրիշ անդամ երկան ու կարգաւորեալ պիտոր խօսիմ , հոս բարկութեան վրայ է միայն խօսք :

Անանկ է նէ՛ բարկութիւնն . ինչպէս որ ըսի , անկարգ բաղձանք մըն է վկէժինդրութեան , կամ ուրիշի պատճուիլն ու մահացուցուիլն ուղեւ՝ մեր կամացը դէմ ընելուն համար : Բայց աս բաղձանքը շատ կերպով անկարգ կրնայ լըլալ . և աս անկարգութեանը վրայ է բարկութեան գէշութիւնն ու մեղք ըլլալը :

Նախ անկարգ կըլլայ բաղձանքնիս , երբոր պատժուիլ կուզենք անոր որ՝ պատժոյ արժանի չէ . յանցաւոր չէ . վասն զի կարգի դէմբան է անմեղ մարդուն պատճուիլը : Դաւիթի թնչը ըրեր էր Սաւուղի , կը սիրէր ու կը պատուէր զինքը . հաւատարմութեամբ ալ այնշափ ծառայութիւններ ըրեր էր իրեն . բայց Սաւուղնախաննէն գրգռուած ըլլալով , անանկ կատզեր էր Դաւիթի դէմ որ ամմեն կերպով անոր մահը կուզէր : Կմանապէս Սաւուղի անկամը հատաւ որ Աքիմելէք Դաւիթի պաշար ու նաև Գողիաթին սուրբն ալ տուեր էր , մէկէն սկսաւ կասկածիլ որ Աքիմելէք ալ իրեն դէմ ըլլայ՝ որ սոււ էր . և աս կասկածովը կատզած՝ իրկեց սպաննել տուաւ , չէ թէ Աքիմելէքը միայն՝ այլ նաև ութուունուիրեք քահանայ մէկտեղ , անանկ որ Առվետ քաղաքն արունլուայ եղաւ քահանայից արունովը : Կասկածն իրաւ ալ եղած ըլլար նէ . Աքիմելէքինը միայն կըլլար յանցանքն . ուրիշ քահանաներն թնչյանցանք ունէին որ անոնցմէ ալ ուզեց վկէժը հա-

նել։ Եկաւը նայե որ աս անկարգութիւնը քրիստոնէի, մէջն ալ ստէպ կը պատահի։ մէկը կը բարկանայ, ու կիրքն անոնց վրայ ալ կը թափէ՝ սրոնք ամենելին ան-մեղ հն, բան մը չեն դիտեր . մէկն անարգանք մը կըն-ու ունի ուրիշմէն, անոր ընտանեացն՝ անար ընկերներուն վրայ ալ իր կիրքը կը թափէ, որոնք մասնակից եղած չեն իր անարգանացը։ Արկեց մեծ անիրաւութիւն ինչ կրնայ ըլլալ. բայց աս կերպ անիրաւ վեէժինդրութիւն նիրով ինչ աներ կը վլլին։ Ուստի բարկանալէն առաջ պէտք է քննել որ արդեօք իրաւունք կայ բարկանալու։ Արիստոտել բարկութիւնը շան կը նմանցընէ, որ ամ-մն դուռը զարնողին գէմ կըսկսի հաջել՝ առանց նայելու որ եկողը բարեկամմ է թէ թշնամի . ետքն եր-բոր դուռը կըբանան, կը տեսնէ որ տնէն մարգ է, կըս-կըսի քակըռատուիլ։ Ասանկ ալ բարկացող մարգը շատ անգամ կը խարուի, և ետքը կիմանայ որ բարկանալու պատճառ ցիկայ եղեր . անոր համար կըսէ նոյն գիլի-սովիան . “ Ո՛չշափ մարգիանց վրայ չէինք բարկանար, թէ որ բարկանալէն առաջ քննելինք որ արժանի էն բարկանալու , ” :

Երկրորդ՝ անկարդ կըլլայ բարկութիւնը, երբորյան-ցանքէն եւել պատիժ կուղենք ասալ մէկուն . զոր պի-նակ Նարուգոգոնոսոր երազ մը տեսաւ, առաւտանց ելաւ՝ Բաբելոնի ամմեն մոգերն և դիտուններն իրեն կանչեց որ երազը մեկնեն . բայց մագէն ելեր էր տեսած երազը, ու կուղեր որ անոնք դիտանային ու մեկնէին . ու չիդիանալնուն համար կատղեցաւ, ամմենքն ալ սպաննել առւաւ . Ասիկայ բարկութիւն չէ, դազանու-թիւն է . թէ որ մոգերն ամմեն բան դիտացիք պէս պար-ծենալնուն համար պատժոյ արժանի ալ էին նէ, բայց այդշափին արժանի չէին։ Այսպէս ալ չաման ուղեց սպաննել զՄուրթէ, անցնելու ատենն իրեն չիծառ-լուն համար : Աս մեծ դիպուածներէն խրատ առնենք պշտի դիպուածներուն համար ալ. ո՞րչափ կը պատահի որ պղափ անհոգութեան մը համար, թեթև զեան քը ըլլալուն համար, դաւաթ մը կուրելուն՝ քիչ մը եղ կամ դինի թափելուն համար, որ հազիւ ազգարարու-թեան մը արժանի անհոգութիւններ են, ինչ կա-ըուըռատելներ նախատական խօսքեր ու ծեծեր կը-լան։ Ասոնք անկարդ բարկութիւն են, վասն զի պ-տիմն յանցանքին համեմատ չէ :

Երրորդ՝ անկարգ կըլլայ բարկութիւնը, երբոր մէկն իշխանութիւնը չունենալով պատժելու ուրիշն՝ այսու ամենայնիւ ինքիրեն կը պատժէ, թէ և տուած պատիժն արգար և յանցանքին համեմատ ըլլայ: Մեծաւորներ կան, աշխարհական և եկեղեցական դատաւորներ կան, անոնց պէտք է դիմել. մէկը մզի ձեռք վերցնելուն համար, մնէք ալ իրեն չենք կրնար զարնել. նմանա պէս ի՞նչ և իցէ պատիժ ուրիշն չենք կրնար տալ ինքիրենուս, օրէնքի և արդարութեան գէմ կըլլայ ըրածնիս:

Չորրորդ՝ անկարգ կըլլայ բարկութիւնը, երբոր ուրիշը պատժելիս բարի վախճանաւ չէ, դիտաւորութիւնիս ծուռ է. այսինքն անոր բարիքը չէ վնարածնիս. անոր խրառութիւնը չէ, արդարութիւն ու բարեկարգութիւն չէ, այ փառքը չէ՝ որուն համար միայն պէտք է ուզենք ուրիշի պատժութիւն. այլ կրքերնիս թափելու՝ սրտերնիս պաղըշալկցնելու՝ և ոխերնիս հանելու համար է: Թող աղէկ քննեն մեծաւորներն որ երբեմ այնչափ սասաիկ կերպով իրենց հպատակները կը յանդիմանեն, արդեք անոնց աղէկութիւն է գիտումնին, չէ նէ իրենց կիրքը թափել: Թող աղէկ քննեն հայրերն ու մայրերն, ի՞նչ վախճանի համար շատ անդամ զաւկընուն ծեծ կը քաշեն, զաւկընին կը պատժեն մանաւանդ խորթ մայրերը ըլլայ թէ զաւկըներնեն մէկն աւելի կը սիրեն, մէկալոնք չեն կրնար տեսնել, անոր համար ըլլայ տուած պատիժնին: Թող աղէկ քննեն, ու կը տեսնեն որ շատ անդամ կրքերնին ցիրանելէն առաջ կուգայ, և անոր համար ալ անօգուտ կըլլայ տուած յանդիմանութիւննին ու պատիժնին: յանկարծ կամքերնուն գէմ բան մը ընէ զաւկընին, վասն կը յարձեկին, և երբեմն պղտի տղաքն ալ անդմարար կը ծեծեն: Այսոնց ամմենն ալ անկարգ բարկութիւններ են, որ թէ և իրաւունք ունենայ բարկուցով՝ բայց կիւզը թափելու համար ընելովը կը մզանչէ:

Հինգերորդ՝ անկարգ կըլլայ բարկութիւնը՝ երբոր մէկը չափ չի պահեր բարկացած ատենը: Ի՞նչ զզուելիք բան է ռմանց ըրածն որ՝ իրենցմէ գուրս կելլեն, ուսունին գետինը կը զարնեն, ձեռքով զվարվ հաղարումէ կը շարժմունք կրնեն, մատերնին կը խածնեն, աջուընին

խոժոռ՝ գեմքերնին կտապւուտ, գաղաններու պէս կտա-  
զած, մարդուն վախ կը բերեն. կը կանչեն կը կան-  
շուրուտեն, անվայել խօսքեր կը հանեն բերներնէն.  
լսողներուն այ գայթակալութիւն կուտան: Աս տեսակ  
բարկութեան համար է սուրբ գրին ըստածն որ ամ-  
նեին բարի պառազ մը չի բերեր. “ Զի բարկութիւն  
մարդոյ զարդարութիւն այ ոչ գործէ,,. (Յու. ա.  
20.)

Ուրեմն ամմէն անդամ որ մէկուն կիրքը կելլէ, և աս-  
ըսած կերպերովս անկարգ բարկութիւն որ կունենայ-  
նէ, մեղք կը գործէ, և ըրած մեղքը միշտ մահուցանի  
կըլլայ: — Աս հարցմունքին պատասխանը խիստ հար-  
կաւոր է, որպէս զի ամմէն մարդ գիտնայ և ըստ այնմ  
զինքը կտռավարէ:

Բարկութիւնը գլխաւոր մոլութիւններէն մէկն ըլ-  
լալով, և իրմէն ուրիշ մոլութիւններ առաջ գալով,  
ինչպէս եկած անդամ պիտոր տեսնենք, տարակոյս չի-  
կայ որ մահացու մեղքերուն ցեղէն է. անոր համար այ  
եօթը մահուցափ մեղաց կարգը դրած է, և Պօլսու-  
աաքեալ ան մեղքերուն հետ կը գնէ՝ որ զմարդ ար-  
քայութենէ կը զրկեն. “ Զի յայտնի են գործք մար-  
մայ, այսինքն են չնութիւն, պոանկութիւն... հետ-  
նախանձ, բարկութիւն... զոր յառաջագոյն խնկ տ-  
սեմ ձեզ՝ թէ որ զայսպիսի ինչ գործէն, զարքայութի  
այ ոչ ժառանգեն,,. (Դաշտ. Ե. 21:) Քթ տէրն մըր  
ալ կըսէ. “ Ամենայն որ բարկանայ եզրօր իւրում տա-  
րապարտուց, պարտաւոր լիցի գատասաանի,,. (Մդե.՝  
Ե. 22.)

Բայց մեղք ըլլալու համար՝ պէտք է որ բարկու-  
թիւնը կամաւոր ըլլայ. երբեմն կը պատահի որ յան-  
կարծ մարդուն կիրքը կելլէ, առանց մտածելու, և  
սերնէն խօսքեր կը հանէ որ չէր ուզեր. ուստի ազատ  
կամքով չէ, մեղք չըլլար: Ուրիշ բան է թէ որ մէկը  
գիտնալով իր առ գէշ ունակութիւնը, չիշոնայ չիտ-  
կելու, և ամմէն անդամ կիրք ելլէ և ատանկ խօսքեր  
հանէ բերնէն: Իսկ թէ որ բարկութեանը մէջ եր  
կամքն ու մտածութիւնն ալ ըլլայ՝ բայց անկատար կեր-  
պով, անանկ որ բոլորովին աղաս չըլլայ զսպելու եր  
կիրքը, ներելի մեղք կըլլայ բարկութիւնը. խելքը կ-  
տարեալ վրան չըլլալով. վասն զի մահուցափ մեղք ըլ-

լալու համար կատարեալ մտածութիւն պէտք է : Ուստի երրոր մարդուս խելքը բոլորովին վրան է , և ուշիցն շարիք կուզէ կը բաղձայ կամ կընէ , ու ծանր չարիք է ըրածը կամ ուզածը , ասրակոյս ջիկայ որ մահաւշափ մեղք կը գործէ . վասն զի ծանր կերպով եղբայրակրութեան կամ արդարութեան գէմ կընէ , ինչպէս սուրբ Ագուինացին կըսէ : Միայն թէ որ բարկութեան անկարգութիւնը կերպին վրոյ է միայն , այսինքն շափազանց կիրք ելիկուն , կանչուըռտելուն և անվայել շարժմունք ընելուն , առանց ուրիշի շարիք ուզելու , առանց բերնէն ծանր խօպք հանելու , հասարակորեն ներելի կըլլայ :

Բայց թէ մահուշափ ըլլայ բարկութեան մեղքը և թէ ներելի , միշտ դէշ է՝ սիրելի որդիքս , միշտ վտանգաւոր է , միշտ վախնալու մոլութիւն մըն է . վասն զի կրնայ զմեղ ծանր մեղքերու մէջ ձգել , բանաւոր մարդն անբան կամ դիւահար գարձընել , ինչպէս սուրբ հարք կըսնեն : Ենանկ որ բարկացող մարդն ինքը զինքն ատելի կընէ , թէ այ և թէ իրեն հետ վարուղներուն . և անանկ վտանգաւոր կըլլայ իրեն հետ կենակցին որ սբ գիրքը խրատ կուտայ բարկացողին հետ ընկերութիւն չինել , որչափ որ կարելի է նէ՝ հեռու փափախլիրմէն , վասն զի աւելի կը վխասուի մարդ անանկներէն՝ քան թէ Կոդափ . “ Մի լինիր ընկեր առն բարկացողի , և ընդ բարեկամի զայրացողի մի բնակեր . գուցէ ուսանիցիս զնանապարհս նորա . և առանուցուս խեղդ ընդ անձն քո , . (Առաջ . իթ . 24.) այսինքն բարկացող մարդու հետ ընկերութիւն մի ըներ որ ցըլլայ թէ իր բռնած ճամբան բռնես , ու հոգիդ կորալնցընէս : Անոր համար շատ զգուշանալու ախտ է բարկութիւնը , ու թէ որ մէկը հակում ունի առ ախտին , ու շուտով կիրք կիլլէ . պէտք է ջանայ զինքը զսպելու , ինչպէս սուրբ առաքեալը կը խրատէ . “ Ամենայն գառնութիւն և բարկութիւն և սրամութիւն բարձի ՚ի ձէնջ , . (Ե. Քես . դ . 31.) և ինչպէս ես ալ եկած կիրակի՝ բարկութենէ առաջ եկած մեղքերուն և առ վտանգաւոր մալութենէն խալքսելու զօրաւոր գեղերուն վրոյ խօսելու ատենս պիտոր ըստ մ ձեզի :

ՑՈՐԴՈՐԱԿ ՃԶ ·

Բարին-Բենե սոսչ էիծ հշուերան վրայ, և ամեց դեղիք:

Ենցած անդամ բարկութեան ինչ գեշ բան ըլլոց  
ոցուցի. այսօր ալբարկութենեն ինչ գեշ բաներ առաջ  
գալը պիտոր ցցընեմ: Քանի որ բարկութիւնը սրտեր.  
նուս մեջն է, անկեց առաջ եկած առջի բանն է տակ.  
լութեր. այսինքն երբոր ուրիշն զբկանք մը կամ նախ.  
աինք մը կընդունինք, կամ կը կարծենք որ ընդունե  
ցանք, անոր հետ ընդդիմութիւն մը կունենանք, իրեն  
հեա չենք ուզեր խօսիլ, չենք ուզեր բարեկել ալ զինք:  
Խօսք հասկընալու համար. մէկը քեզի կամ քու սիրե.  
Հոյդ նախատինք մը ըրաւ. մէկն կը բարկանաս, սրտի  
մէջ ընդդիմութիւն մը կունենաս անոր հեա, չես ուզեր  
հետը տեսանուիլ. չես խօսիր հետը, թէ որ կարառութի  
մը պէտք մըն ալ ունենայ՝ չես օգներ իրեն, թէ որ  
ճամբան իրեն հանդիպելու ըլլաս՝ երեսդ. կը կախե,  
բարե չես տար, ճամբադ կը փոխես. ինչո՞ւ. վասն չէ  
պրաիդ մէջը կիկը ունիս հետը: Բայց ինչուան հս հա.  
ասրակօրէն ներելի մեղք է. իսկ երբոր բուն առելու.  
թիւն ալ ունենայ մէկն, այսինքն անոր ծանր վասն  
ուզէ կամ ունեցած ծանր վասնին վասյ ուրախանայ,  
կամ երբոր առ իր բռնած կերպն ուրիշներուն ծանր  
գայթակութիւն ըլլայ. ինչպէս որ կըլլայ առածանին.  
բուն որ երկու հոգի մէկզմէկ չեն ուզեր տեսնել, մէկ.  
մէկու բարե չեն տար, և կամ երբո՞ւ ընդդիմութիւն  
ան աստիճան համանի որ չուզէ ընկերոջը պարարիած.  
զած օգնութիւնն ալ ընելու, ան ատենը ասրահոյս չէ.  
կայ որ մահուչափ մեղք կըլլայ:

Բարկութենե առաջ եկած երկրորդ մեղքն է պէտ.  
ինդրութեան բաղձանքը. այսինքն երբոր մէկ նույն  
ելած՝ կըսկսի ըսել. “ Ես անոր կը սորվեցնեմ է:  
րեն սուզ պիտոր նստի ըրածը. գլուխը դայ. պատիշ  
դանէ , : Ասոնք և ասոնց նման խօսքերը մահացափ  
մեղք ևն՝ թէ որ ասողին միտքն ու բաղձանքը ծանր

պէտին դրութիւն ընել է և մօծ վեաս հասցընել ու-  
րիշի :

Երրորդ մեղքն որ բարկութենէ առաջ կուգայ՝ պո-  
ւալ կանչուըռտելն է : Իրաւ որ ասիկայ ներելի մեղք  
է, արումը գլուխը զարնելէն առաջ կուգայ, բայց եր-  
բոր հետք ծանր ատելութիւն ըլլայ, կամ ուրիշի ծանր  
անարդանք, կամ ծանր գայթակղութիւն, ան ատենը  
մահուչափ կըլլայ : Չորրորդ մեղքն է ուրիշի նախա-  
տական խօսքեր դուրցելը . ասոր վեայ խօսեցայ ձեզի  
եղբայրսիրութեան գէմ եղած մեղքերուն հետ, բայց  
նորէն համառառ մը մոքերնիդ ձգեմ : Ի՞նչ ագեղ բան է  
աեսնել ազգականաց և ընատանեաց մէջն որ՝ հարու կե-  
տուրին, առայց հարսին, քոյր քրոջ և եղբայր եղբայր  
հետ մէկմէկ կանարդեն . ինչ անսախորժ բան է աես-  
նել որ գրացի գրացիի հետ, բարեկամ բարեկամի հետ,  
գինիէն կամ խաղէն գլուխնին տաքցած, մէկմէկու նա-  
խատական խօսքեր կը զուրցեն, մէկմէկու պահու-  
թիւնն երեսնին կը զարնեն, մէկմէկու խայտառակու-  
թիւնը՝ որչափ ալ անցած քնացած մոռցուած բան ըլ-  
լայ, գտըրս կը հանեն . “ Դուն չեմ մի որ աս կամ ան-  
բանն ըրիր . Դուն չեմ որ բանալ կամ խենթանոցը  
մտար . Դուն չեմ որ տնէն վազնառուեցար . Քեզի պէս  
չեմ որ ուրիշներուն փետառըներովը կը զարդարուիս-  
իմ անունս քուկինիդ պէս հոտած չէ , : Ասանկ և ա-  
սոնց նման խօսքերով մէկմէկու սիրտ կը ծակեն, ու-  
լառներուն ծանր գայթակղութիւն կուտան . և ետքը  
խոստովանեցին մէջ ի՞նչ է ըստածնին . “ Կիրքս ելաւ,,:  
Միայն կիրքդ ելաւ . հապա ատ ըստած նախատական  
խօսքերդ . պղոփ բան կը սեպես ուրիշի սիրտը ծա-  
կելց . պղոփ բան կը սեպես ուրիշները գայթակղե-  
ցնելը . Ուրեմն հերիք չէ “ կիրքս ելաւ,, ըսելց . այլ  
պէտք է ըսես որ կըքի մէջ ուրիշը նախատեցիր, սիր-  
տը ծակեցիր . իր պատւոյն գպար, անունը կոտրեցիր :  
Պէտք է որ ըսես թէ որ անէծք ալ տուիր, կամ ձեռք  
ալ վերօնչեր նէ, թէ որ ոխ պահեցիր, թէ որ գայ-  
թակղութիւն առւիր ուրիշներուն նէ . և առ ամենն  
մեղքերուդ վրայ որ հասարակօրէն մահուչափ են՝  
պէտք է զցջառ, և ազէկ առաջադրութիւն մը ընես  
զքնդ շակելու . ան ատենը խոստովանանքդ խոստովա-  
նանք կըլլայ :

Իսկ հինգերորդ մեզն որ բարկութենէ առաջ կօւ-  
դայ՝ կռիւն է . այսինքն երրոր մէկն ուրիշն գէմ՝ չէ  
թէ միայն նախատական խօսքեր կըսէ . այլ նաև գործ.  
քով անոր գէմ կընէ , ձեւքով կամ զէնքաղ անոր մխաս  
կը հասցընէ : Ո՛րչափ ասանկ կռիւներ կը հանգիպին .  
նաև ընտանեաց մէջ . ի՞նչ ծեծկուելներ , մէկմէկու մա-  
զերը փետեն , մէկմէկ ճանկուտեն , մէկմէկու գլուխ  
պատռեն : Ո՛րչափ ասանկ բաներ կը հանգիպին խա-  
զալու տեղուանք , զինետուններն , և ասոնց պէս ժո-  
ղովորաններ :

Աս ըստածներէս կիմանաք նախ՝ որ բարկութեն մեզն  
իրեք կերպ կը լսոյ . մէյմը խորհրդով այսինքն ուրիշն  
չարիք կամ մխաս ուզելով . կամ մխասուելուն մրայ ա-  
խորժելով . երկրորդ՝ խօսքով , այսինքն ուրիշ նախա-  
տական կամ սիրտ ծակող խօսքեր զուրցելով . կամ  
մրան գէշ խօսելով սիրտ պաղըշալկցընելու համար .  
իսկ երրորդ՝ գործքով , այսինքն իրօք վնաս ընելով ու-  
րիշ՝ իր կիրըը թափելու համար :

Կիմանաք երկրորդ՝ որ բարկացող թէ այ գէմ . թէ  
ընկերոջն և թէ իր անձին գէմ կը մեզանցէ : Աստուծոյ  
գէմ , վասն զի շատ պատռափրանքները ոտքի առկ կառ-  
նէ , ինչուան կրքին մէջը հայհոյութիւններ ալ կընէ .  
սրբազն բաներու անարդութիւններ ալ : Ընկերոջը  
գէմ , վասն զի եղբայրափրութիւնը ոտքի առկ կառնէ ,  
ուրիշները սիրելու տեղ՝ կատե , և անոնց մխասը կուռզէ :  
Իր անձին գէմ ալ կընէ , վասն զի գործած մեզքերով  
չէ թէ միայն իր հոգւոյն սոսկալի վնասներ կը հասցը-  
նէ , այլ նաև իր առողջութեանն ալ : Վասն զի բար-  
կութիւնը նախ մարդուս ներքին խազազութիւնն ու  
հանգիստ կորսնցընել կուտայ՝ որ աշխարքիս մրայ ան-  
կեց մեծ բարիք չիկայ . մարդուս սիրտը կը խռովէ . ո-  
րիւնը կը փաշնկցընէ , մաղմը ոտք կը հանէ . ինչուս կը  
տեսնենք բարկացողներուն մրայ , որ բարկութեան ա-  
տեն կայլանգակին ահռելի բան մը կըլլան : Աս բաները  
կը կարծէք որ իր կեանքը չեն կարմեցըներ . սուրբ գըր-  
քին խօսքն է . “ Ղամանձ և սրտմտութիւն նուտղոցու-  
ցանեն զաւուրա , , . (Սիրտ . լ . 26 .) Իրօք ալ կը անս  
նենք որ բարկացող մարդիկը հիւլողութիւններէ աղա-  
շեն , շատ անդամ յանկարծական մահ ալ կունենան-  
կիրք ելլելէն . ինչպէս օրինակները պատմութեան մէջ

ալ ունինք : Բայց անկեց սոսկալի բանը հոգեօր մահն է յաւիտենական արքայութենէ քրիստին է . ինչպէս որ Պօղոս առաքեալլ կըսէ (Գաղ. Ե . 21 .) “ Որ զայս պիտի ինչ գործե՞ն , զարքայութիւնն այ ոչ ժառանգե՞ն , :

Երրորդ՝ կրնաք իմանալ ըսածներէս որ ինչպէս անցած կիրակի ալ ըսի , բարկութիւնն ամմենէն սոսկալի ու վտանգաւոր կըքերուն մէկն է , մարդս գտղան կը գարձընէ , մարդուս ինչուան արուն ալ ընել կուտայ . ուստի կը առանինք որ որչափ մարդիկ կըքերնին չիղըսպելէն բանտի մեջ կը փոտին , ու կախազանով կեանքերնին կը լմշնցընեն : Բարիկութիւնը . կըսէ սուրբ Բարսեղ , կիրք մըն է որ մարդուս խելքը գիշէն կը վերցընէ . խենթի պէս խօսել ու խենթի գործքեր ընել կուտայ . կարծ խենթութիւն մըն է . “ Յիմարութիւն իմն կարծատե է բարկութիւն , : Սենեկա ալ բարկացած մարդը խենթէն ամենեին ատրքերութիւն չունի կըսէ . “ Ոչ ինչ է խտիր ընդ այր բարկացող և ընդ յիմար , : Հեթանոս փիլիսոփաներուն մէկն ալ՝ բարկութիւնն անանկ կը խոռովէ , կըսէ , մարդուս միտքն որ՝ չի թողուր ճանշնալ որն է ճշմարիտը : Սուրբ Ասկերերանն ալ՝ բարկութիւնն դմարդը խենթ կը գարձընէ կըսէ : Սենեկա բարկացողին քանի մը յատկութիւններն ալ կատելցընէ , կը առանենք , կըսէ , որ մարդիկ բարկացած ատենին աշուշնին կը գառնայ , ոչ բարեկամ կը նային , ոչ ազգական , ոչ ազէկը գեշէն կորոշեն , և ոչ բանէ մը կըզցաստանան . “ չի խօսածնին գիտեն , ոչ ըրածնին : Մեծն Գրիգոր ալ կըսէ . Դիւահարի պէս են , որ խօսածը չի գիտեր . վասն զի ինքը չէ խօսողը՝ հապա փորին մէշն եղած սատանան . ասանկ ալ բարկացովը խօսածն և ըրածը չի գիտեր , վասն զի բարկութիւնն է իրեն խօսել և ընել առուղը : Ուրեմն ինչ զարմանք որ այնչափ մեղքեր ալ գործել կուտայ , և մեղքերուն խորունկ փոսին մէջը կը ձգէ զմարդ . սուրբ գրին խօսքն է . “ Այլ բարկացող փորեաց զմեզո , : (Առաջ . իթ . 23 .)

Ուրեմն ասանկ վտանգաւոր մոլութիւն մը զապելու համար ինչ հնարք պէտք է բանեցընել , ինչ գեղընել . գեղ կայ , հերիք է որ ուզէ մէկը գործածել : Բայց որովհետեւ գեղն ազէկ ընելու համար՝ չիւընդութեան

պատճառները պէտք է աղէկ հանչնալ, աեսնենք ու-  
սաշ թէ բարկութեան պատճառները որոնք են : Հա-  
սարակորեն իրեք բան է որ մարդուս բարկութիւնը կը  
շարժէ . անձնասիրութիւն , այսինքն չափազանց ինք  
զինքը սիրելը . հպարտութիւն , այսինքն չափազանց ինք  
իր վրայ համարմունք ունենալը . և ընդումութիւն ,  
այսինքն ոմանց հետ ասաղերնիս յարմար շըլլալը . հե-  
տերնին առելութեան պէս ներհակութիւն մը ունե-  
նալնիս . Աղէկ մաֆիկ դրեք , և ամման մարդ իր գոյ-  
մատածէ , կը աեսնէ որ ըստած իրաւ է :

Առջի պատճառն անձնասիրութիւնն է ըսի . վրանիս  
չափազանց սէր ունենալն ինչ կընէ գիտեք . կուզնեք  
որ ամման բան ուղածնուս պէս ըլլայ . մը ուղածին  
գէմ բան մը շիհանդըմի : Ուստի մը մոքին՝ մը ու-  
ղածին գէմ բան մը եղածին պէս . մէկէն կըքերնիս  
կելլէ : Երկրորդ պատճառը հպարտութիւնն է ըսի .  
մնք զմեզ բան մը կը կարծենք . կուզենք որ ամմանին  
զմեզ պատուեն , ու մը արժանաւորութենէն առելի  
ալ համարմունք ունենան փանիս : Ասկէց ինչ առաջ  
կուգայ գիտեք . պզսի անարդանք մը որ կընդունինք .  
կասկած մը որ կունենանք որ ուրիշն զմեզ բանի աեզ  
չի գներ , մէկէն կը փողնինք : Կան որ իրենց բարե գը-  
շտաս , այցելութիւն մը ընելու անհոգ ըլլաս . մծա-  
րանիքի մը զանցառութիւն ընես , կրակ կը կորին : Ին-  
չու համար Ստուզինեզ Դաւթին վրայ այնչափ բար-  
կացաւ և գիւահար գարձաւ . իր հպարտութեանը հա-  
մար որ անոր ըրած քաջութիւններն իրենիններէն վեր  
կը սեպէր ժողովուրդը : Ինչու Նարսուգոգոնոսոր իրեք  
աղջուական մանկանց վրայ այնչափ բարկացաւ որ իրենց  
հաւատարմութեանն ալ շինայելով սովորականէն եսթին  
անդամ աւելի սաստիկ վառած փռան մէջ ձգել առւառ  
զիրենք . իր հպարտութեանը համար , կուզեր որ իր  
ոտկին արձանին երկրպագութիւն ընեն : Բայց անոնք  
որ այ միայն երկրպագութիւն կընեին . չեին կրծար մ-  
տազէ շինած կուռքին պատիւ տալ . իսկ թագաւորը  
կարծելով որ զինքը կարհամարհէին , կազեցաւ ու-  
հրամմեց փռան բոցերուն մէջը ձգել զիրենք :

Սուրբ գիրքը կըսէ որ կնկաց բարկութենէն գէցը  
չկայ . “ Զիք բարկութիւն չար քան զինով , ” (Սէ .  
Խ . 22 .) Ուրել աեզ ալ կըսէ որ առելի աղէկ է ան-

պառը բնակիլ՝ քան բարկացող կնօշ հետ , “ Հաւ իցէ բնակել յանապատի քան չնդ կնոշ անդամի լեզուանոյ և բարկացողի , . (Առաջ . ին . 19 : ) Բայց ուսկից առաջ կուգայ կնկաց աս սաստիկ բարկութիւնը : Մէկ իմաստուն ու բարեպաշտ հեղինակ մը կըսէ որ՝ կնկացիք ճանչնալով իրենց տկարութիւնը , երբսր անարդանք մը կընդունին՝ ոխերնին չփկրնալով հանել արտերնուն մէջ աւելի կը սաստկանայ բարկութիւննին : Այ ալ աղէկ մէկնուքիւն մըն է . բայց հասարակօքէն իրենց ինքնահաւանութենէն առաջ կուգայ . աւելի հպարտ ըլլալուան համար է որ աւելի բարկացող են : Այ ակնածութիւններն որ իրենց տկարութեանը համար կըլլան , անոնք կը կարծեն որ իրենց արդեանցը համար է . ան պատիւներն ու շողոքսրդութիւնները՝ որ շատ անգամ ուրիշ պատճառներու համար իրենց կըլլան , անոնք իրենց առաքինութեանն ու կատարելութիւններնուան համար կը կարծեն , և անանկ կը հպարտանան որ պատի անարդանք մը՝ թեթև ահաճութիւն մը հերթէ է կիրք հանելու զիրենք : Ու բարկացած ատենին պէտք է մեյմը լսել ինչպէս լեզուանի են . չփկրնալով ուրիշ կերպ կրքերնին թափել ու պատերնին պաղպաղկցնել . լեզուընուն կուտան : Աղէկ քըննենք սրտերնիս , կը աեսնենք որ կիրք ելլելնուս պատճառը հասարակօքէն հպարտաւթիւնն է :

Երբեմն ալ բարկութիւնն առաջ կուգայ ուրիշի հետ ընդգիրմութիւն մը ունենալունէս : Մէկուն խոռքին կը համբերենք , ըրած անարդանքը մեղի ծանր չերենար . բայց մէկայլը կատակ մըն ալլենելու ըլլայ՝ ծանր կուգայ մեղի . ի՞չ որ ըսէ՝ ծուռ կը մեկնենք . կրքերնիս կելէ . ինչն . վասն զի անոր հետ ընդգիրմութիւն մը սանինք . սրտերնիս չէ սիրած զինքը . կամ հետն ատելութիւն մը ունինք : Ինչպէս հրեաները Քնի աեառն մերոյ ըրած բարերարութիւններուն ու հրաշքներուն վրայ կը կատղէին . վասն զի հետն ատելութիւն ունէին : Ասանկ կըլլայ մեղի ալ թէ որ առ աեսակ ատելութիւններն և ընդգիրմութիւնները սրտերնիս չիհեռացնենք :

Հիմայ որ բարկութեան պատճառներն իմացանք , ի՞նչ կերպով ասոնց գեղց պէտք է ընել՝ յայտնի է : Պատճառներուն մէկն անձնասիրութիւնն է ըսինք . ուրեմն

շափաւորենք մեր անձնասիրութիւնը, չուղենք որ ամ-  
ման բան մեր խելքին յարմար՝ մեր ուղածին պէս ըլլայ. ·  
սորվեցընենք մեզի ինչ որ ած կը խաւրէ՝ սիրով ընդու-  
նելու. · սորվինք մեր կամքն ուրանալ. · Քահ և աւեն եր-  
թալ. · “Եթէ ոք կամիցի զկնի իմգալ, ուրասյի զանձն,,·  
(Մարտ. ժէ. 25.) Այս կերպով գիւրին կըլլայ մեզի կերպ  
չելլելն, ու շատ մեղքերէ կը խալսինք: Մէկ գիւռ-  
որ պատճառն ալ հպարտութիւնն է ըստնք. · ուրեմն  
խոնարհինք, վանիս մծ համարմունք շունենանք, զմզ-  
բանի աեղ չիդնենք, վասն զի ինչ որ ալ ըլլանք՝ սզսր.  
մելի մարդիկ ենք, անարդանքէն ուրիշ բանի արժանի  
չենք. · Այս սուրբ խոնարհութիւնն ունենանք նէ, դժուռ-  
րաւ բարկութիւնը քովերնիս կը մատենայ. · ինչ անար-  
դանք ալ ընդունելու ըլլանք, արժանի ենք ըսկով հե-  
զութեամբ կը համբերենք, և Յնի կը նմանինք՝ որ ըստաւ.  
“Ուսարուք յինէն զի հեղ եմ և խոնարհ սրտիւ,,·  
(Մարտ. ժա. 29.) Տեսէք ինչպէս հեզուիր խոնարհութեան  
հետ կը դնէ, մեզի իմացընելու համար որ՝ առանց խո-  
նարհութեան չենք կընար հեղ ու համբերող ըլլալ:

Երրորդ պատճառն ուրիշի հետ ընդգիմութիւն գ-  
ունենալին է ըստնք. · ուրեմն եղայրյակութեան պա-  
տուիրանքն աղեկ բռնենք, ուրիշները մեր անձին պէս  
միրենք. · որչափ ալ որ մէկը մեր սիրոյն անարժան ե-  
րենայ, սիրենք զինքը՝ մեզի պէս այ արարածն ըլլալուն  
համար. · սիրենք զինքն՝ այ պատուիրանքը կատարելու  
համար. · սիրենք զինքն այ համար, վասն զի զինքը սի-  
րելով զած սիրած կըլլանք: Աստինկով բարկութիւննիս  
կը զսպենք, մէկուն մէկալին վրայ կիրք չենք եւնոր:

Ասոնք են բարկութեան սովորական պատճառա-  
ներուն գեղերը. բայց ասոնցմէ ՚ի զատ ուրիշ գործ-  
ուոր գեղեր ալ կան: Բարկութիւնն իրեք առեն ու-  
նի. գալիքն առաջ, եկած առենն ու գալիքն եղը: ·  
Գալիքն առաջ դիմացն առնելու համար ամսենէն ա-  
ղէկ գեղն է այ դիմել, աղօթք ընել: Որո՞ք որ գիւ-  
րաւ կը բարկանան, պէսք է որ առառուընէ զիրենք այ  
յանձնեն, օրուան մէջն ալ երբեմն երբեմն ինդրէն  
աստուծմէ որ իրենց համբերութիւն առյ. · առանկազ  
ինչ ալ որ հանգիպի՝ այ շնորհ քսվը կը համբերէն: · Իսկ  
երբոր մարդուս կիրքը կըսկսի շարժիլ, զսպելու հա-  
մար աղեկ գեղ մըն է միաքն ուրիշ տեղուանք տանիք.

ինչ բանի վրայ է կիրքը նէ՝ ան բանին վրայ շխմածել.  
վասն զի որշափ աւելի մտածէ, այնշափ կիրքը կը սառա-  
կանայ : Անդամ մի անդրամբն մէկը շառ նախառական  
խօսքեր զուրոց սուրբ Ֆրանչիսկոս սալեզոցիին դէմ.  
խակ սուրբը հանդարտ կեցիր ու կը լսէր : Հարցուց ի-  
րեն մէկն որ ինչպէս կիրք չէր ելլեր . ինքն ալ պատաս-  
խան տուաւ որ միաբը լսած խօսքերուն վրայ չէր, հա-  
պա ուրիշ բաներ կը մտածէր : Մէնք ալ առանկ ընենք,  
մանաւանդ թնի չարշարանքներուն վրայ առնինք մըտ-  
քնիս . յիշենք որ ինչ նախտառական խօսքեր ու զըր-  
պարտութիներ մեր սիրոյն համար կրեց՝ առանց ձայն  
հանելու, և ետք մենք մեղմ ըսենք . կարելի բա՞ն է որ  
ևս իր սիրոյն համար չի համբերեմ . ինքն ամեննին ան-  
մեղ՝ ինծի համար այնշափ բան քաշեց, իսկ ես որ ո-  
վորմելի մեղաւոր մըն եմ դժոխքի արժանի՝ կարելի  
բան է որ պղտի անարդանք մըն ալ պղտի նեղութիւն  
մըն ալ չուզեմ իրեն համար քաշել : Ամ մտածական-  
ներով, ած ալ կօգնէ մեղի, կը յաղլմենք մեր բարկու-  
թեանը :

Բայց խիստ հարկաւոր բաներուն մէկն ալ ան է որ՝  
կրքերնիս ելած ասենը չի խօսինք ու բանի մըն ձեռք չի-  
շարնենք . վասն զի կրքի մէջ եզած բանը հասարակօրէն  
ապէկ չէ . Յակորոս առաքելոյն ըսածն է . “ Զի բար-  
կուի մարդոյ զարդարուի այ ոչ դործէ ,, . ( ա . 20 . )  
Թաղունք որ կրքերնիս իջնայ . ըսելիքնիս և ընելիքնիս  
կարենանք քննել . ան ատենն օգտակար կը լլոյ ըրածնիս  
ու խօսածնիս : Մանաւանդ տանը մեծերուն լըսեմ . կը  
տեսնէք որ ծառանիդ կամ զաւկընիդ պակսութիւն մը  
կը նեն, մէկէն կրակ մի կարիք, մի սկսիք մէկէն յանգի-  
մանել զիրենք կամ տատժէլ : Կնցիք քիչ մը . կրքեր-  
նիդ իջնայ, կարենաք մասծել . ան ատենը թէ որ յան-  
դիմանութիւն պէտք է նէ՝ կուտաք, պատիժ պէտք է  
նէ կը պատժէք . բայց ամմեն բան կարդով կանոնով  
կը լլոյ, իրենց բարւոյն համար, չէ թէ ձեր կիրքը թա-  
փելու : Ասանկով յանդիմանութիւնն ալ՝ պատիժն ալ՝  
իրենց վախճանին կը հասնին, և օգտակար կը լլան :

Կիրք ելլելէն ետքն ալ՝ երրոր կիմանանք որ պակս-  
ցանք, ուրիշ անգամ նոյն պակսութեան մէջ չի յնալու  
համար դեղն ան է որ՝ դոնէ իրիկուան խղճմանքնիս  
քննելով զայնք և այմէ թողութիւն խնդրենք, առա-

շագրելով մէյմըն ալ չքննւու իր շնորհքով : Ասկեց  
ի զատ մնեք մեղի պղտի առաջխարանքներ ալ գնենք  
քանի անդամ որ կիրք կելլենք նէ . զոր օրինակ գետի-  
նը պատնել , բերնի մահացուցմունք մը շնել , և առաջ  
նման բաներ . որպէս զի աւելի զցոյշ ըլլանք : Երբանի  
անոնց որ առ ամմեն ըստած գեղերս կը բանեցնեն . ա-  
նոնք բարկութեան սոսկալի միասներէն կը խողզան , և  
երկինքն իրենց գանձ կը դիզեն : Ուրեմն Պազոս առա-  
քելոյն խօսքովը լմընցընեմ . հեռու ըլլայ ձեզմէ ամմեն  
տեսակ բարկութիւն՝ կիրք ու խռովութիւն . հեզ ու  
համբերող եղեք . մէկմէկու վրայ կարեկցութիւն ունե-  
ցիք . ներեցէք մէկմէկու , ինչպէս ած ալ մեղի կը նե-  
րէ . “ Ամենայն գառնութիւն և բարկութիւն և պյու-  
մառութիւն և աղաղակ բարձիք ի ձէնչ . . . լերուք ընդ  
միմնան քաղցունք . գթածք . շնորհել միմնաց . որ-  
պէս և ած Քնիւ շնորհեաց մեզ . . . (ԵՒ · Պ · 31 :)

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃՁԱԿ.

Ահամբէրո-Բետ կը այ , և ահա Շեշեր :

|| այ մեղի , որչափ հեռու ենք առաքինաւթեան  
ճամբէն , որչափ հեռու ենք Քնի նմանելէն՝ որ ոյն  
չափ հարկաւոր է վրկութեան հասնելու : Գն մը  
վրկիշն այնչափ բան քաշեց մեղի համար . կըսէ առա-  
քեալն , ու մեղի օրինակ տուաւ որ իր ետեկն երթանք .  
“ Գն վասն ձեր մեռաւ , և ձեզ երթող օրինակ . զ  
զհեա երթայցէք հետոց նորա , . . (ա . Պէտք . ը . 28 : )  
ինքն ամմնեին անմեղ էր , ու բերնէն ծուռ խոց մը  
չէր ելած . “ Որ ոչն արար մեզ , և ոչ դառաւ նենդու-  
թիւն ի բերան նորա , : Այսու ամմնայնիւ երբոր  
զինքը զրպարտեցին , ձայն չիհանեց . երբոր զինքը շար-  
շարեցին , ոի չիպահեց . ինքը զինքն յանցաւորի մը  
պէս գտառաւորին ձեռքը դրաւ . “ Որ բարձրանալով՝ և  
ոչ փոխարէն բամբասեր . շարշարեալ՝ և ոչ պահէր  
սպառնալիս , բայց իրտւամբը մատներ գտառաւորին , :  
Իսկ մնեք որ խեզմ՝ ոզորմեց միզաւորներ ենք մըզու-

թիւններով լեցուած, մնէք որ այնչափ ապացնարան քի կարօտութիւն ունինք, չենք ուզեր ամսնեին բան մը քաշել. ու չէ թէ միայն մեր ընկերներէն պղտի նեղութիւն մը կամ թեթև անարդանք մը կրենք նէ՝ չենք համբերեր ու կը բարկանանք, այլ նաև ինչ և իցէ բան մը որ մեր ուզածին գէմ հանդիպի՝ վեր վեր կիյնանք, անզգայ արարածներուն գէմ ալ կիրք կելլենք: Ո՛րչափ Քայլի նմանութենէն հեռու ենք:

Անոր համար բարկութեան վրայ խօսելէն հաբը, այսօր ձեզի անհամբերութեան վրայ ալ պիտոր խօսիմ: Անհամբերութիւն ըստն բուն բարկութիւն չէ, այսինքն վեճինդրութեան կամ ուրիշի վնաս ընելու բաղանք չէ, համա միայն կիրք ելլել մը, խռովիլ մը, չափազանց ջանք մը՝ նեղութենէ կամ մեր չուզած բանէն խալըսելու, խօսք հատկնալու համար. մէկը բանի մը հետ զբաղած առենն անյաջնողութիւն մը կը հանդիպի, կը սկսի ապքնալ, ոսքը գետինը կը դարնէ, կը արտընջայ, բայց ուրիշի վնաս մը չուզեր. ասիկայ է անհամբերութիւն: Մէկը հարկաւոր գործքի մը համար արտորալով կերթայ, ուրիշի մը կը հանդիպի՝ որ պարտոր խօսքելով զինքը կը բանէ. ինքն ալ, ինչ ձանձրալի մարդ ես ըսելով կառնէ կը քալէ. ասիկայ է անհամբերութիւն: Ասանկ ալ անհամբերութիւն է գրիշը ուղի տակ կոխկռտել՝ ազէկ գիր չիհանելուն համար, խաղին թզմերը պատռտել՝ անյաջնող գալուն համար, գործիքը գետին զարնել՝ ձեռագործն աւրուելուն համար, և աս կերպ գործքեր՝ տառնց ուրիշի վնաս մը ուզելու: Հիմայ աս մոլութենէն զգուշանալու համար, որ ամմն վիճակի մարդկանց սովորական պակասութիւն մըն է, նաև բարեպաշտ և երկիւղած անձանց. նախ ցցընեմ ձեզի որ ինչ անմիտ ու անօգուտ բան է անհամբերութիւնը. երկրորդ՝ մըշափ հոգեւոր ու մարմաւոր վնաս կընէ մարդուս, և երրորդ՝ ինչ գեղ պիտար բանեցնենք համբերութիւն ունենալու համար, որ մեր հոգւոյն խիստ օգտակար է:

Նախ՝ անհամբերութենէ անմիտ և անօգուտ բան չիկայ աշխարհքին վրայ: Մէնք մեզի հարցընենք, մեր անհամբերութեամբն ի՞նչ վասողիւած ունինք. գըժբախութիւն մը կը հանդըպի, անհամբերութիւն կը նենք. աս անհամբերութեամբը մեր գժբախութեանն

ինչ գեղ կը լլոյ : Ցաւ մը հիւընդութիւն մը կուգայ վրանիս , անհամբերութիւն կընենք , առ անհամբերութեամբ կանցնի ցաւերնիս . կուառզաննեք : Առուայ մը տղախին մը զաւակ մը պակառւթիւն մը կընենք համբերեր . առ մեր անհամբերութեամբն անոնց գէշ ըրտածն աղէկի կը փոխուի : Աղքատ մը իր աղքատութեանը համար անհամբերութիւն կընե . անով կը հարսաանայ : Հարուստ մը իր սատկը գողցնելուն համար անհամբերութիւն կընե . անով կը դանեն գողցուցածը : Պարոն մը խոյժաւն մը ուրիշն կոպիա պատասխան մը ընդունելուն համար անհամբերութիւն կընե . անով ընդունած չըլլոյր առ պատասխանը : Կերուկուրն անհամէ եղեր . անհամբերութիւն ընելով համբաւդը կուգայ : Գոււտթ մը կուրեր է . անհամբերութեամբ կողջննայ գաւաթը : Ուրեմն անհամբերութենէն անօգուտ և անխելք բան չիկայ : Ի՞նչպէս աղէկ ըստաւ Յոր երանելին իր կնողն որ կուզէր զնիքն անհամբերութեան մէջ ձգել . անխելք անզգամ կնկան մը պէս կը խօսիս ըստաւ . “ իրրե զգի ՚ի կունանց անզգամաց խօսեցար , . (Ք . 9 .) Մենք ոլ մեզի նոյն խօսքը պէտք է ըսենք , երրոր անհամբերութիւննիս կը բանէ . խենթաթիւն է ըրածնիս , վասն զի անհամբերութեամբ բան մը չենք վաստըկիր . Աս պատճառը միայն հերթէ էր մեզ՝ ամրշնալու մեր ըրբած անհամբերութիւններուն վրայ :

Բայց քիչ վաստ էր . թէ որ անհամբերութիւննեն անօգուտ միայն ըլլոյր . այլ օգուտ չընելէն ՚ի զատ մնանիաս ալ կընէ հոգեւոր ու մորմաւոր : Մարմնաւորէն սկսինք , ու միշտ աւելի յայտնի կը տեսնենք որ ինչ անխելք բան է անհամբերութիւնը . սուրբ գրքին խօսք է . “ Այլր անհամբեր բազումն առաժեսցի , . (Սատկ . մթ . 19 .) այսինքն անհամբեր մարդն ինք իրեն շատ էլլուտէ . ու տեսէք որ ի՞նչպէս իրաւ խօսք է . Մենքն որ անհամբերութեամբ մազերը կը փետտէ . գլուխը պատին կը զարնէ , որուն է ըրած վնասը . իրեն : Մենքն որ անհամբերութեամբ ձեռքն ունեցածը գետինը կը զարնէ կը կուրեէ կը պատռէ կտւրէ , որուն է ըրած վնասը . իրեն : Բայց առոնք մեկդի թողունք . իր առաջնութեան ալ կը վնասէ . վասն զի առ անհամբերութեան կերպ մարդուս արիւնը կայլայլէ և կապականէ , և զնան

իրեն կըլլայ : Անհամբերութեամբ մարդս իր բարեկամ՝ ներծ ալ իրմէն կը հեռացընէ , և առելիք կընէ զինքն ամ մենուն՝ որոնց հետ որ պիտոր վարուի , մանաւանդ ծառաներուն . ու դարձեալ վնասն իրեն կըլլայ : Անհամբերութեամբ մարդս իր համարմունքն ալ կը կոր սընցընէ ուրիշներուն առջին՝ իր բանած անխելք ճամ բով : Ըստ օրինակներ կընայի բերել աս բանիս , բայց մէկ հատ մը սուրբ գրքէն բերեմ : Նէւման Ասորւոց մեծ զօրավարն ու թագաւորին խիստ սիրելին՝ բորոտած ըլլալով , ու լսելով որ Եղիսէ մարդարէն մեծ հրաշքներ կը գործէր , ելաւ հանդիսով ու ծառաներով իրեն երևալու : Երբոր տունը հասաւ , կը կարծէր որ մարդարէն իրեն ընդ առաջ դայ . մեծարանքներ ընէ , մեծամեծ արարողութիւններով այ անունը տայ . և ձեռքն իր բորոտած մարմնոյն վրայ գնելսավ առաջացընէ : Բայց Եղիսէ որ այր այ էր , կուզէր բարիք ընել բայց առանց արտօքին ձեւրու և աշխարհային քաղաքավարութիւններու , անոր կարծածը չըրաւ , առանց անէն ելլելու՝ խրկեց ըստու որ երթայ Յորդանան գետը՝ եօմն անգամ լուացուի . կըրընտնայ բորոտութենէն : Նէւման աս շիկարծած կերպը տեսնելով անհամբերութիւն բանեց , գարձուց կառքն . իր երկիրը կուզէր գառնալ : Աղէկ որ հետն եղողները զինքը հանգարանցուցին ու համոզեցին որ մարդարէին ըստծն ընէ . տսանկով ըռընտցաւ . թէ որ անհամբերութեամբ առանց Յորդանան գետը լուացուելու՝ իր երկիրը գարծած ըլլար նէ , որոնւն կընէր վնասը . բորոտութիւնը չեր անցներ . և ուրիշներուն առջին ալ ծաղկելի կըլլար . “ Այր անհամբեր բազումն տուժեսցի ” :

Հիմայ աեսնենք աւելիք մեծ վնասներն որ հոգեոր վնասն է : Նախ և առաջ անհամբերութիւնը կորսընցընել կուտայ մեջի անմիտ վարձերն որ պիտոր վաս աղէկինք . և արբայութիւնը գանձ պիտոր գիզէինք : Ամեննէն ազուոր և ամեննէն գերազանց արդիւնքն որ կրնանք վաստըկիլ . կըսէ սուրբ Ամբրոսիոս . նեղութեն . համբերելն է՝ համակերպելով մեր կամքն այ սուրբ կամացը հետ ասմեն բանի մէջ . վասն զի քրիստոնէին կատարելութիւնն առ համակերպութեան վրայ հաստատուած է : Մէկը մեղի նախատինք մը կընէ , պիտ ծակող խօսք մը կըսէ . մենք կը համբերենք . կիրք չենք ել .

լըր . այ առջին մեծ վարձք կը վաստղեցինք : Հիւշնդու-  
թիւն մը ցաւ մը կուգայ վրանիս , թէ որ համբերութիւն  
ընդունինք , մեծ վարձք կը վաստղեցինք : Ազգաս ենք .  
շատ հարօտութիւններ ունինք . թէ որ համբերութեամբ  
քաշենք , մեծ վարձք կը վաստղեցինք : Քանի որ աս ո-  
զորմելի աշխըրքիս վրայ ենք , մաքերնէս վերջնենք .  
հոս մարդուս հանգիստ ցիկայ , միշտ նեղութիւն մը  
պիտոր ունենանք : Մարդ ցիկայ որ խաչ մը շունենայ .  
մէկն աւելի՝ մէկը պահաս՝ բայց ամմնէս ալ մեր պիշտ  
ունինք . չունեցողն ալ կը փնտըռէ . ի՞ք իրեն պիշտ եք  
հնարէ . ով որ ալ պզախ վիշտ մը ունի՝ իրեն մեծ կերենայ .  
որ շանցիիր որ քաշելիք մը չունենանք : Այ է մարդուս  
կեանքը . ուստի թէ որ այ համաց համակերպութիւն  
ունենանք . թէ որ ամմն եկածը համբերութեամբ ըն-  
դունինք , միշտ վարձք վաստղեցլու հետ կը լլանք . խէ  
թէ որ անհամբերութիւն ընենք , մանաւանդ թէ որ  
դրսուանց ալ ցցնենք մեր անհամբերութիւնը , վարձ-  
քերնիս կը կորսընցընենք , ու սատանան մեր գոյայ եք  
ծիծապի :

Մտքով Գողգոթա լեռն երթանք . հոն մեր գրինիւն  
երկու աւազակներու մէջ խացուած կը տեսնենք : Աս  
աւազակներուն երկուքն ալ միակերպ խաչի վրայ դա-  
մուտծ էին , երկուքն ալ արիւն կը թափեին , երկուքն  
ալ նոյն ասնջանքն ու նոյն հոգեվարձը կը քաշեին :  
Բայց բարի աւազակը համբերութեամբ քաշելով որ-  
ժանի եզրւ անանկ միսիթարական խոռք լսելու գոյ-  
քերնէն . “ Այսօր ընդ իս իցես ՚ի գրախափն , , , խէ  
չար աւազակն անհամբերութիւն ընելով կորսընցուց  
ան երջանկութիւնն որ կրնար ունենալ . ու խաչին գոյ-  
քաշած ասնջանքներուն մէջն ինկաւ . չիմայ մեր վրայ  
գառնանք և ըսենիք . աս ի՞նչ խենթութիւն է մեր ըրածն .  
աս ի՞նչ անխենքութիւն է . ճար ցիկայ . ամմնէս . ալ  
ուղենք չուզենք՝ վիշտ պիտոր քաշենք . կրնանք համ-  
բերութեամբ քաշել ու վարձք վաստղեցլ . խէ մենք ա-  
ւելի կուզենք անհամբերութեամբ քաշել ու վարձքեր-  
նիս կորսընցընել : Աղեկ մատծեցնք , ասկէց մեծ ան-  
մտութիւն կրնայ ըլլալ :

Ա՛լ գէշն ան է որ՝ անհամբերութեամբ չէ թէ պոյն  
վաստղեցլու վարձքերնիս կը կորսընցընենք , այլ նաև  
պատժոց արժանի կը լլանք . մեղք մէջ կիյնանք : Ան-

Համբերութիւնն ամենն ըանէն առաջ գոնէ ներեց  
մեղք է . ուստի որչափ անդամ որ օրուան մէջ անհամ-  
բերութիւնն էրնենք , նոյնչափ ներելի մեղք կը գործենք :  
Հիմայ այսչափ ստէպ այ գէմ ընելնուս վրայ կրնանք  
անհոգ ըլլազ . ո՞հ , թէ որ գիտայինք այ գէմ ընելն  
բնը ըսել է . որչափ ներելի մեղք ալ ըլլայ ըրածնիս՝  
կը ստակայինք : Բայց երեմ անհամբերութիւնը մահու-  
շափ մեղք ալ է . այսինքն երբոր սաստիկ ապնանք .  
Կիրք ելլենք , և ուրիշներուն ծանր գայթակղութիւն  
տալու ըլլանք : Խիստանաւոր մարդ մը թուղթ խաղալու  
տան թզթի մը անյաջող գալուն համար անանկ ապք.  
ցաւ որ ատրճանակը հանեց թզթին վրայ պարպեց :  
Հիմայ ո՞վ կրնայ աս անհամբերութիւնը ներելի մեղք  
սեպել , մանաւանդ որ հոն եղողներուն մեծ գայթակ-  
զամբիւն եր տուածը . տոանկ ալ ուրիշ ասոր նման  
անհամբերութիւնները :

Աս ալ մատենը է որ անհամբերութիւնը շատ գիւ-  
րաւ բարկութիւն կը գառնայ . և մարդս ծանր ծանր  
մեղքերու մէջ կը ձգէ : Նորէն չար աւազակին գառ-  
նանք . ասիկայ անհամբերութիւնն սկսաւ , և եռը  
սոսկացի հայհոյութիւն ընելով լմբնցուց քնի գէմ . թէ  
որ գուն ես քնը նէ , զքեզ ալ զմեզ ալ խալսե ըսաւ .  
“ Հայհոյեր զնա և ասէր . Ոչ գուն ես քնն , փրկեա  
զնանն քո և զմեզ , . ( Ա . իէ . 39 : ) Հրեաներուն Ե-  
դիստոսի գերութենէն խալսելու պատմութիւնը կար-  
գանք , կը տեսնենք որ իրենց ծանր ծանր մեղքերն ան-  
համբերութիւնն սկսան : Թէ և անանկ մեծ հրաշքները  
կը տեսնենք որ ած իրենց համար կընէր , այսու ամե-  
նայնիւ ապերախտութեամբ իրեն գէմ կընէին . քանի՛  
անդամ տրանջելով Մովսէսի և Ահարոնի վրայ վազե-  
ցին , զմեզ անօթութիւնն մեացնելու համար աս ա-  
նապատճ բերէք ըսելով : Աս ատրճան ապստամբութե-  
հատնելին ինչպէս եղաւ . քէչ մը անօթի և ծարաւ կե-  
նալու համբերութիւն ցնելէն : Ի՞նչպէս եղաւ որ ին-  
ցուան կուռք մըն ալ շինեցին , և անոր երկրպագութի  
ցնել սկսան՝ Մովսէսին Սինա լեռան վրայ քէչ մը ու-  
շանալուն ցիհամբերելով : “ Եւ աեսեալ ժողովրդեանն  
թէ յամաց Մովսէս իջանել ի լեռնէ անտի , կուտե-  
ցաւ ժողովուրդն ի վերայ Ահարոնի , և ասեն ցնա .  
Արք և որս մեղ աստուածա՞ որ առաջնորդեացէն մեզ , ”

(Եւթ. լր. 1.) Ինչո՞ւ համար Յոսբայ կինն էրկանը մահուանը կը բազմար . ինչուան յորդորեց ալ զինքն որ մեռնի երթայ . իր անհամբերութենէն , այ խրկած փորձանքներուն չուզելով համբերել : Քիչ մը մեր վրայ ու մասծենք , ու մեղի պէտ ոզսրմելի քրիստոնեաներուն վրայ . ուսկից առաջ կուգան ոյնչտի տաելութիւններ , թշնամութիւններ , բամբասանքներ . զպարտութիւններ , հախրատական ու գոյթակըլու խօսքներ . անէծքներ , ու բարկութիւններ . շատ անդամ անհամբերութենէ . չիկրնալով ուրիշներուն տուած նեզութեանը համբերել : Ըսել է որ աս ամմեն վնասներն անհամբերութենէ առաջ կուգան , որ չէ թէ միայն վասարցելու վարձքերնիս կորսնցընել կուտայ մեզի . հապա նաև շատ մեղքեր ալ գործել կուտայ , որոնց պատիժը հոս կամ անդին պիտոր քաշենք . “ Այլ անհամբեր բազումն տուժեացի , ”

Ուրեմն սիրելիք , պէտք է որ մնիք զմեզ չխակենք . ճամբու բերենք , և ասկէց ետքը ջանանք ստանալ համբերութեան առաքինութիւնն որ այնչափ հարկաւոր է արքայութիւն երթալու , ինչպէս սուրբ առաքեալը կը սէ . “ Պիտոյ է ձեզ համբերութիւն , զի զկամք այ սրարեալ հասջեք աւետեացն , . (ԵՒՐ. Ժ. 36.)

Մենք ալ կուզենք զմեզ շխակել . հայր սուրբ . կուզենք համբերել . բայց չենք կրնար . շատ անդամ կառաջադրենք , բայց պզտի առիթ մը եղածին պէս՝ համբերութիւննիս կը կորսընցընենք :

Ես ալ գիտեմ , բայց ատոր համար պէտք չէ որ սրբառնիս կոտրի . այ չնորհքովն ու մեր ջանքովը կրնանք կամաց կամաց զսպել զմեզ , ու համբերով ըլլալ . “ Յամենայնի կարող եմ այնու որ զօրացոյցն զիս , . կըսէ Սուաքեալը . (Փիլա. դ. 13:) Բարկութեան գէմ տուած գեղերս շատ ալեկ կօգնեն նաև անհամբերութենէ խալսելու : Ազօթքը ձեռքէ չիթողունք , ոյքէ համբերութիւն խնդրենք . աղօթքն ամմեն բանի համար զօրաւոր գեղ է : Ուստի թէ առանց . թէ պատարագ տեսնելու առեն , և թէ օրուան մէջ երբեմ երբեմ համբերութիւն խնդրենք այմէ . շնորհք իրնդրենք համբերով ըլլալու , և ամմեն նեղութեան մէջ իր սուրբ կամացը հետ համակերպութիւն ունենալու : Ասանկ սրաւանց աղօթք ընելով մեր հոգւոյն հարկաւոր

Եղած բաներուն համար, սուրբ հաւատքը կը սորվեցը-  
նէ՝ որ ած կը լսէ մեր ազօթքին ինչպէս որ խօսք առւած-  
է . “ Խնդրեցէք և առնուցուք . . . ամենայն որ իղնդ-  
րէ՝ առնու . . . ” (Մաթ . Է . 3 : )

Երկրորդ գեղն է միկենալ չփառածել ան բաներուն  
վկայ՝ որ մեզի անհամբերութիւն կը բերեն . մոքերնիս  
ուրիշ աելուանք տանինք, ուրիշ բան մտածենք, մա-  
նաւանդ ջնին մեզի համար քաշած նախատինքները .  
Պապարտութիւններն ու չարչարանքները . և եաբն իր-  
մէն շնորհք խնդրենք իր համբերդութեանը նմանելու :  
Համբերող ըլլալու համար միկայ անանկ զօրաւոր գեղ  
մը, ինչպէս Քնի սուրբ չարչարանքները մտածել, ու  
նամանապէս սուրբերուն քաշածն ալ որ մեզի պէս մար-  
դիկ էին, նոյն մեր կրքերն ու տկարութիւններն ու-  
նէին . անոնց օրինակը մեզի մեծ յարդորանք կըլլայ  
իրենց պէս համբերող ըլլալու :

Երրորդ գեղն է ստէկ խոսառվանիլ ու հաղորդուիլ.  
Վասն զի աս սուրբ խորհուրդներովն ած մեզի աւելի  
շնորհք կուտայ և կօգնէ մեզի որ յազմենք կրքերնուս .  
մանաւանդ շատ օգտակար է խոսառվանանքի մէջ յայտ-  
նի զուրցելը մեր ըրած անհամբերութիւններն . ու խոս-  
առվանահօրը դրած աղաշխարանքէն ’ի զատ՝ մենք մե-  
զի ապաշխարտնք գնելն որ, քանի որ անհամբերութէ  
մէջ իյնանք՝ մահացուցունք մը ընենք :

Ասոնցմէ ’ի զատ մասնաւոր ջանք և մտադրութիւն,  
ալ պէտք է ընենք մեր արախն վրայ, և երբոր անհամ-  
բերութեան շարժմունք մը կըզգանք՝ պէտք է մէկէն  
զսպենք կրքերնիս առջի ըսած գեղերովս : Իսկ թէ որ  
ասոնք չիրաւեն, աս ալ մտածենք . կամ ճարը կայ  
քաշած բաներնես խալսելու, սւրեմն հանդարտ սրառու-  
ճարը տեսնենք, վասն զի անհամբերութեամբ կրնանք  
սիալիլ ու նեղութենէ չիխալըսիլ . և կամ ճարը չի-  
կայ, ուրեմն անհամբերութիւն ընելնիս անօգտւա է :  
Ան ատենը պէտք է մենք մեզի ըսենք . ի՞նչ օգուտ կըլ-  
լոյ անհամբերութենէն, վասարկելու վարձքս կորսըն-  
ցընելէն եղքը՝ մեզք ալ կը գործեմ, որուն պատիմը  
պէտք է որ քաշեմ:

Կօդնէ նաև մտածելն որ ած մեր օդափին համար կը  
խաւրէ մեզի տա նեղութեները, որպէս զի մեր մեղացն  
ապաշխարանք ըլլայ . կամ վարձք վասարկինք : Ուրեմն

թէ որ ած միշտ մըր օգտին համար կը խրկէ մեղի առ  
նեղութիւնները նէ , պէտք է մանաւանդ գոհ ըլլանք՝  
չէ թէ անհամբերութեամբ անոնց ընելու օգուազ կար-  
ողնցընենիք : Ասանկով ած ալ մեր վրայ դոհ կը լլայ . ու  
մըր համբերութիւնը կը վարձատրէ , ինչպէս Յոր Երա-  
նելիինը վարձատրեց , նաև աս տշխըքիս վրայ առջնանին  
շտա աւելի հարսաւութիւն և յաջողութիւ տալով իրեն :  
Իսկ թէ որ հոս ալ չիվարձատրէ մըր համբերութիւնը  
նէ , անդին յափառենական վարչք կուտայ :

Խօսքու լմընցընեմ քանի մը կարճ պատմաւթիւննե-  
րով , որ օրինակ ըլլան համբերութեան : Ճգնաւորին  
մէկն իրեք օր անօմի ու ծարաւ անցուցեր եր անտապտ-  
ափ մը մէջ . Երրորդ օրը կրօնաւոր մը իրեն հաց և ամա-  
նով մը ջուր բերաւ , աս օրս ասով անցուր , ինչուան  
վաղը չեմ կրնար ուղիշ բան բերելու՝ ըսաւ և գնաց :  
Ճգնաւորը ծնկան վրայ եկաւ , և այ փառք առլու ա-  
ռենն , ագռաւ մը եկաւ՝ հացն յափշտակեց , ու Թը-  
շելու ատենն ամսնին զարնուեցաւ՝ ջուրն ալ թափեց .  
Ելաւ գնաց : Մէծ փորձութիւն անհամբերութեան-  
իրեք օր ծոմ ու ծարաւ անցընելին ետքը , ծանր բան  
եր ագռաւին ըրածին համբերելը . սուրբ ճգնաւորը  
շիխուովեցաւ , մտածելով որ առանց այ տերեւ մը չի  
շարժիր , և ըսաւ այ . Ուրեմն կուզես որ ծոմն առելի  
երկան ըլլայ . փառք քեզ :

Ուրիշ ճգնաւոր մըն ալ անտապտին մէջ ապրիւրէն  
հեռաւ կը բնակէր . ամմնն օր կերթար ջուր բերելու :  
Օր մը մտածեց որ՝ աս ի՞նչ նեղութիւն է քաշածս , ես  
ինչու խրճիթս ջրին մոտը չեմ գներ որ առանց ոչ  
խատանքի ծարաւս անցընեմ : Այ մտածելու առենք՝  
աեսաւ որ պատանի մը ետեկ կուգար և իր ըրած քայ-  
լերը կը համբէր : Ի՞նչ կընես ըսաւ . ինչո՞ւ քայլերը կը  
համբէս . Պատասխանեց պատանին . այսէ խրկուած  
հրեշտակ մըն եմ . քայլերգ կը համբէմ . վասն զի ած  
քեզի անոնց համեմատ վարձք պիտի տայ : Ան առենք  
ճգնաւորը վերուց իր խրճիթս աւ ջրին մոտքընելու  
առզն՝ աւելի հեռացուց , որպէս զի աւելի նեղութիւն  
քաշէ , և ամմնն օրուան ըրած քայլերուն համբանք  
աւելի ըլլայ :

Ուրիշ ճգնաւոր մըն ալ մեռնելու առենք առանելով  
որ կրօնաւորները չորս դին առած՝ իրեն օգնելու եկեր

էին, անոնց մեջէն մէկուն ձեռքը բռնեց և ըստ ։ Ընորհակալ եմ քեզի որ արքայութեան արժանի ըրիր զիս։ Ամեննքը զարմացան աս խօսքին վայ. ան ատենն ան կրօնաւորն ամըշնալով պատմեց մէկալներուն որ ինչպէս ամմնն օր ան ճշնաւորին խուզը կերթար. և իր ացքին դիմացն՝ առանց հրաման ուղելու՝ անոր ուաեմբը կունէր կուտէր, ու ճշնաւորը կը համբերէր, ամենափն ձայն չէր հաներ :

Առանկ կըլլայ համբերելը . սորվինք, սիրելիք, համբերող ըլլալ : Որովհետեւ ուղենք չուղենք՝ աս կերպով կամ ան կերպով նեղութիւն պիտառ քաշենք, ջանանք որ արդիւմաւոր ըլլայ քաշածնիս . և որովհետեւ ամմնուու կոչումն ան է որ Յանին համբերութեանը հետեւող ըլլանք, ուրեմն ջանանք իրեն պէս համբերելու . “Ազաշեմզէկ զարժանի գնալ կոչմանն յոր կոչեցարուկ, ամմնայն խոնարհութեամբ և հեղութեամբ և երկայն մոռութեամբ , . (Եժէն . դ . 1 .) Վասն զի համբերութեամբ անտարակոյս այ կամքն ընելով, ապահով կը լւանք իր խոստացած վարձքն ընդունելու . “Պիտոյ է ձեզ համբերութիւն, զի զկամս այ արարեալ հասջիք աւետեացն , :

### ՅՈՐԴՈՐԸԿ ՃԶԲ.

Ուշամուաթեան վրայ :

Այսօր ձեզի հինգերորդ մահուշափ մողքին վայ պիտառ խօսիմ, այսինքն որկրամոլութեան՝ որ շատ ան կարգութիւններու մայր է, և խիստ վնասակար հոգւոյ և մարմնոյ :

Ի՞նչ է որկրամոլութիւնը . անկարգ բազմանք մը ուաել խմելու, այսինքն այ գրած կարգին ու վախճանին գէմ . վասն զի գրեր է որ մարդու այնչափ ուատէ և խմէ, որչափ որ հարկաւոր և օգտակար է իր կենացն և առողջութեանը : Ամենն անգամ որ մարդու առ կանոնէն գուրս, այսինքն հարկաւոր կամ օգտակար չեղած առենը կուտէ և կը խմէ, որկրամոլութիւն է ըրածը :

Առանց ուստեղու և խմելու՝ յայտնի է որ չենք կրնար ապրիլ։ և առանց այնշափ կամ ան աետակ բաներ ու տեղու և խմելու՝ որ մեր բնութեանն ու խառնուածքին յարմար է՝ չենք կրնար առողջութիւննիս պահել, ուժ ունենալ՝ ամենն մարդ իր վիճակին պարտքն ընելու։ Ուրեմն գլխաւոր վախճանը՝ որուն համար պիտօր ու տենք ու խմենք՝ կեանքերնիս և առողջութիւննիս պահելի է։ ուրեմն ուստենք ու խմենք պիտօր ապրելու համար, չենք ապրինք պիտօր ուստել խմելու համար՝ ինչպէս որկրամոլենրը կընեն։ ուրեմն այնշափ պիտօր ըլքոյ ուստել խմելնիս, սրչափոր հարկաւոր է մարդու ապրելու և իր ուժն և առողջութիւնը պահելու համար։ Անանկ է նէ՛ մէկն որ չափտանց կուտէ կը խմէ, մէկն որ հարկաւորէն և օգտակարէն եւել կուտէ կը խմէ, յայտնի է որ իր բնութեն կարօտամիլը լեցնելու համար չեն, հապա որկրամոլութեն համար, ու մեղք է ըրածը։ Երբոր բնութին իրեն հարկաւոր ուստելիքն և ըմպելիքը կուզէ, անօթօւթիւն է և ծարաւ, կրած որ Օդսափինս. իսկ երբոր հարկաւորը տալէն ետե՛ գարձեալ կուզէ ուստել ու խմել, որկրամոլութիւն է։ Աւ ետքն աս ալ կաւելցընէն նոյն սուրբ վարդապետը։ Ո՛չ որչափ դիւրին է ուստելու խմելու մէջ չափ շիպահելք, որչափ դիւրին է որկրամոլութիւնը ընելք պէտք էր որ կերակուրը գեղի պէս առնեինք, այսինքն հարկաւորութեան և օգափ համար միայն։ Բայց որովհեաւ մը պաեղծողը մեր կենացը հարկաւոր եղած սնունդն առնելն ու մեր ու մարսէլք գիւրացընելու համար՝ բերնի համ առւեր է մեղի, այսինքն այն ախորժն որ ուստելու և խմելու ատեն կըզգանք, շատ անդամ կուտենք ու կը խմենք՝ ոչ այնշափ ապրելու և մեր ուժն ու առողջութիւնը պահելու համար, որչափ համ առնելու։ Պատափ ըրածնիս որկրամոլութիւն ու մեղք կըլլայ։ Վասն զի իննովկնափոս իններորդ սրբազն պապը գառաս պարտեր է անոնց ըսածն որ՝ “Միայն համ առնելու համար ուստելն ու խմելն ինչուան որ մարդս կշառածոյ՝ մեղք չէ ։ կըսէին։ Չէ թէ համառնելն և ախորժնեց մեղք է, չէ նէ ած չէր գներ ատ ախորժը, հապա մինակ ախորժելու համար ուստելն ու խմելը մեղք է։ վասն զի մարդուս ուստելու և խմելու վախճանն ապրելն է և իր ուժն և առողջութիւնը պահենք թէ որ

ուտելու խմելու ախորժն ան աստիճան համնի որ իբրև թէ վերջին վախճանն ըլլայ մարդուս՝ ինչպէս որ որկրամոլներուն կը լլայ, որոնց համար կը սէ առաքեալն որ՝ փորերնին իրենց աստուածն է . “ Որոց աստուած սրովայնն իրեանց է , , . (Փիլ. դ. 19.) ան ատենը չէ թէ միայն մեզք կը լլայ, հապա նաև անտարակոյս մահացափ մեզք :

Բայց գիտեալու համար որ երբ որկրամոլութիւն կը լլայ ուտել խմելը, մեծին Գրիգորի կանոնէն աղէկը չի կայ: Հինգ կերպով կը լլայ որկրամոլութիւնը, կը սէ առերբ վարդապէտք :

Նախ առանց պատճառփ ատենէ դուրս ուտել խմելով: Ոմանք կան որ աւտել խմելու խօզք եղածին պէս, կարսուամթիւն ունեցեր են չեն ունեցեր, մէկէն պատրաստ են . մանաւանդ խմելու՝ ամմին ատեն յարմար է անոնց համար: Կան ալ որ առտուանց ելածնուն պէս, աշուշնին գեռ չի բացած՝ խեցելնին մոքերնին նախաճաշիկի է . Նախաճաշիկ ընելու ատեն ալ՝ կէսօրուան ուտելլիքնին կը մատածին: Առոնց ըրածը որկրամոլութիւն է, վասն զի ատենէ դուրս խելուընին ուաելու խմելու տալով չէ թէ միայն իրենց հոգւոյն վնաս կը նեն. այլ նաև առողջութիւննին կը վնասուի . գեռառի կերածնին չի մարտած՝ վրան նորէն կերակուր գնելովն ու առամդքսնին ծանրացնելով, որ առողջութեան գէմ է :

Երկրորդ կերպ որկրամոլութիւնն է տեսակ տեսակ ազնիւ ու համով կերակուրներ վիճակուելը: Սովորական ու հասարակ կերակուրներն որ աւելի առողջուրար են, ան կերակուրներն որ ամմեն մարդուն իր վիճակին յարմար է, ոմանք հերիք չեն սեպեր, չեն ախորժիր. միշտ ազնիւ և գժուարագիւտ բաներ կը վընառուեն, համով կերակուրներ, հեռու երկրի գինիներ, առանց ասոնց կերակուրնին կերակուր չըլլար: Քանիներ մէկ սեղան մը տալու համար այնշափ ծախը կը նէն, որ անով ամիս մը կրնային կերակրել իրենց ընտանիքը: Քանիներ ամսուան մը քրտփնքնին մէկ ժամու մը մէջ կը մսիւն կերակուր մը տալու համար: Քանիներ որ հազիւ իրենց ապրուատն ունին, ախորժած բաներնուն չեն խնայեր, աժան ըլլայ՝ սուզ ըլլայ՝ պիտոր ուտեն: Քանիներ իրենց սեղանին չափի չի գնելով պարտքի ատեկ

կիյնան, ու բոլոր իրենց ընտանիքն աղքատութեն մշկ կը ձգեն : Ասանկները թող լսեն սուրբ աւետարածին խօսքն որ մեծատանը համար կըսէ . “ Եւ ուրախ մինէր հանապազ առատապէս , , . (Ղվ. ժկ. 20.) այսինքն ամմնն օր կուտէր կը խմէր, մեծ մեծ կոչունքներ կընէր . բայց եակէն ալ կըսէ որ մոռաւ մեծատունն և աչքը գժոփաքը բացաւ տանջանքներու մէջ . “ Մեռաւ մեծ ատունն և թաղեցաւ , և 'ի գժոփիսն ամբարձ զայս իւր մինչ ՚ի տանջանան էր , , :

Կրնայ ըլլալ որ մէկն տանց մեզաց ալ աղնիւ և սուզ կերակուրներ վնառըսէ . ինչպէս երբոր մէկը հիւնդութենէ նոր խալըսած՝ ամմնն աւեսակ բան չի կորնար ուտել, ախորժակն առ կամ ան բանն աւելի կուզէ . կամ ինչպէս երբեմն հարոնիքի պատճառաւ կամ վայելլութեան համար պատուաւոր անձինքներու աղնիւ կերակուրներ կը պատրաստուին : Բայց մէկն որ տանց աս պատճառներուն՝ իր քիվքը պարարելու համար միայն՝ աղնիւ և սուզ կերակուրներ կը վնառըսէ . որկրամշութիւն է ըրածը, մեղք է : Կրնայ ըլլալ . կըսէ սուրբ Օգոստինոս, որ մէկն աղնիւ և համով կերակուրներ ուաէ առանց որկրամշութեան , գիպուածը բերելով, ինչպէս ուրիշ հասարակ կերակուրները . ուստի որկրամշութիւնն առ կամ ան կերակրին վկայ չէ . հապա քիվքը պարարելու համար միայն՝ առ կամ ան կերակուրը վնառաելուն վկայ : Ուստի մարդուս կերածն ու խմածն ինչ որ ըլլայ ըլլայ, երբոր աւելի էր ախորժը՝ կը վնառըսէ քան զհարկաւոյն և գդատեալը . որկրամշութիւն կըլլայ ըրածը :

Երբորդ կերպ որկրամշութիւնը՝ չափէն աւելի ու տել խմնին է : Ուտելին ած դրեր է՝ մեր կեանքն և առպնդութիւնը պահելու համար . ուրեմն երբոր մարդու այնչափ կուտէ՝ որչափ որ հերիք է իր կեանքն և առաջնութիւնը պահելու, ինչ պէտք է որ գեռ ուատէ : Կան որ սեղանին վկայ քառասուն աւեսակ կերակուր ալ ըլլայ, ամմննէն ալ կուզեն ուտել . որչափ ալ խմն, աւելի կուզեն խմնլ . ոչ երբէք կը կշատանան : “ Կարելի բան է , կըսէ Սենեկա, որ ապրելու և տռողջ մալու համար այնչափ ուտել խմնլ պէտք ըլլայ . թէ որ փորձենք մեր ուտել խմնլ չափաւորել, կը աեանենք որ բնութիւնը քիչով գոհ կըլլայ , , : Անանկ է նէ , ինչ կանա

պիտոր բռնենք որ մեր ուստելիսմելը չափազանց քըլլայ . որկրամոլութիւն քըլլայ : Ամմենուն մի և նոյն կանոնը տալ քըլլար . որովհեաւ ամմեն մարդու բնութիւնը կազմուածքն՝ աշխատանքը՝ տարրեր է , առանկ ալուստելու խմելու կարօտութիւննին աւելի կամ պակաս է : Ուրեմն ամմեն մարդ իր պէտքը չէ թէ ախորժելէն պիտոր չափէ , այլ որչափ որ փորձով գիտէ հերիթ ըլլան իր ուժն և առողջութիւնը պահելու , միշտ ջանալով այնպէս սեղանէն ելլել որ գեռ կարենայ ուստել :

Չորրորդ կերպ որկրամոլութիւնն է՝ անբանի պէս չափելով արտարալով և անյագաբար ուստելիսմելը : Ինչ պէս որկրամոլ մարդիկ կան որ մէկ կերակուրը գեռ չի-ընթեցած՝ աջուղնին մէկալին վկայ է , և ուստելիուն կերպէն ալ կիմացուի որ փորերնին լեցընելէն ուրիշ բան չեն մտածեր : Ասանկները բնութեան դրած կարգին ալ գէմ կընեն . վասն զի ինչպէս որ բժիշկները կըսեն , բնութիւնը դրեր է որ առջի մարտողութիւնը մարդուս բերանն ըլլայ ծամելով , և եռքը ստամոքսին մէջ . չէ նէ՝ ազէկ չենք կրնար մարսն կերածնիս , և անմարս հիւթեր գոյանալով ներսերնիս՝ մեր առողջութեանն օգնելու տեղը կը վեստեն : Ասանկներն են որ անէ տուն ալ կը պարսպին , կարծես որ կերակուրներուն հուն հուն առնելով . առանց հրաւերքի ուրիշներուն սեղանը կերպան , անուննին հացկատակ և ինքնակոչ բազմական ելած է , ամմենքը գիտեն որ ուստել խմել կը սիրեն , վրանին խնտալու համար զիրենք սեղան կրն գունին , ու հարկ կըլլայ անանկներուն շատ անգամ կերակուրին հետ ուրիշ անախորժ պատառներ ալ կը ել՝ որկրամոլութիւննին ամմենուն յայանի ըլլալով . իսկ իրենք աս ամմեն բանն յանձն կառնեն՝ փորերնին լեցընելու համար . բայց Պօղոս առաքեալն իրենց վրայ կուլայ , և Յմի խաչին թշնամի կը սեպէ զիրենք . “ Լալովիսկ ասեմ զթշնամեաց խացն Քնի , որոց աստուած որովայնն իւրեանց է , :

Իսկ հինգերորդ կերպ որկրամոլութիւնն է՝ չափա-դանց հոգ ու ջանք ընելը կերակրի վկայ : Գն տէրն մեր կը հրամմէ որ ուստելու համար շատ հոգ չընենք . “ Մի հոգայք վասն սգւոց ձերոց զինչ ուսիցէք կամ զինչ ըմակիցէք , . (Մտե . չ . 25 .) Մարթան ալ յանդիմանեց կերակուր պատրաստելու այնշափ հոգ ու

զբաղմունք ընելուն համար . “Մարթա Մարթա . դու  
հոգաս և զբաղում իւիք զբաղեալ ես , . (Ա . ջ .  
11 : ) Հապա ինչ ըսելու է անոնց որ բոլոր օրը աներ-  
նուն մէջ կերակրոյ պատրաստութիւն է , զյշտ զուգ  
խոհակերներ , ծառաներ և աղափիններ հոգեսրի ա-  
տեն չունին . բոլոր օրը կերակուր եփելու հետ են ,  
նաև կիրակի օրեր . մէկը կը ծեծէ , մէկալը կը մտգէ .  
մէկը հաւկիմ կը զարնէ , մէկալը հազարումէկ բան մէկ-  
տեղ կը խոռոնէ , մէկը կը շաղուէ . մէկալը աեւակ աե-  
սակ ձեի կը բերէ . ամմենքն ալ զբաղած՝ ուրիշներուն  
ոփոքրժակը սրելու , որպէս զի աւելի կարենան ուտել :  
Հիմայ աս ամմեն հոգն , աս ամմեն պարապ անցուցած  
ժումանակնին , աս ամմեն աւելորդ ծափքերը . Քնի  
աեւան մերոյ առւած խրառին հետ ինչպէս կը յար-  
մարին . կը վայլէ քրիստոնէի մը աս բաներն ընել , աեւ-  
նելով որ անդին աղքատը պատառ մը հաց չունի բե-  
րանը գնելու : Սուրբ աւետարանին մեծատունը նորին  
յիշենք , որ աեւանելով խեղճ Ղազարսը դրանն առջեց  
մերկ և անօթի ինկած՝ ինքն իր ուսեին ու խմելը կը հո-  
գուր . բայց ետքը դժոխքին տանջանկներուն մէջ աշքը  
բացաւ . “Մեռու մեծ ատառնն և թաղեցաւ , և ՚ի  
դժոխս ամրարձ զացս իւր մինչ ՚ի տանջանան եր , :

Քանի կերպ որկրամոլութիւն ըլլալը տեսնելն ե-  
աև . հիմայ աեւանենք որկրամոլութեան ինչ աեսակ , և  
երբ ներելի , երբ մահուչափ մեղք ըլլալը : Որկրամո-  
լութիւնն ըստ ինքեան մահուչափ մեղքերուն տեսա-  
կեն է . ուսաի Պօղոս առաքեալն ան մեղքերուն հետ-  
կը համրէ , որոնք զմարդ արքայութենէ կը զգեն . “Որ  
զայսպիսի ինչ գործեն , զարքայութիւն այ ոչ ժառան-  
գեն , . (Դատար . Ե . 21 : ) Քն աերն մեր ալ վայ կու-  
տայ որկրամոլներուն ըսելով . “Վայ ձեզ որ յագեալդ  
էք , . (Ա . ջ . 25 : ) Սուրբ Բարսեղ աս խօսքը մենա-  
լով՝ կրտ որ “ Զափէն աւելի ուտելին ու ստամբու-  
ծանրացնելը՝ Քնի անէծքին տակը կը ձգէ զմարդը , :

Բայց որոշ գիտալու համար որ երբ մահուչափ  
մեղք կը լայ , որկրամոլութիւնը , պէտք է նայիլ որ ինչ  
կերպով է ուտել խմելու մէջ եղած անկարգութիւնը .  
թէ որ թեթե կերպով է , այսինքն թէ որ մէկը բառա-  
կանէն քիչ մը աւելի կուտէ կը խմէ , կամ մէկը հար-  
կաւ որն և օգտակարն ուտելու հետ՝ քիչ մը շափէն ա-

ւելի իր ախորժը կը փնտըռէ, ասոնք ներելի մեղքեր՝  
են կըսէ սուրբ Ագուինացին։ Բայց մէկն որ խիստ շափէն  
աւելի կուտէ կը խմէ՝ ինչուան սիրառ ետ գալու ասոի.  
Ճան, կամ ախորժակը պարարելու համար առողջութեն  
վնասակար բաներ կուտէ։ կամ այնչափ կը խմէ որ կը  
դինովնայ, կամ անով իր սովորական գործքերը չի կըր.  
նար ընել, ասոնք մահուչափ մեղք են՝ թէ որ յանկարծ  
առանց ուշադրութեան եղած չեն։ Ուստի մահուչափ  
մեղք է անոնց ըրածն որ շատ ուտել խմելով իրենց ա-  
ռաջութեանը ծանր վնաս կը հասցնեն. մահուչափ  
մեղք է անոնց ըրածն ալ որ շատ ուտել խմելով մարմ-  
նական փորձութիւններու մէջ կիյնան՝ որոնց չեն կըր-  
նար յազմել. մահուչափ մեղք է անոնց ըրածն ալ որ  
շատ ուտել խմելով պարտքերնին չեն կրնար ընել, ինչ-  
պէս իրենց պաշտօնն՝ իրենց վիճակին գործքերը կա-  
տարել, պարտքերնին վճարել. ընտանեաց պէտքը հո-  
գալ, զաւկընին կարգել. և ասոնց նման բաներ ։ Ո՞;  
քանիներ աս բաներուտ համար հոգինին կը կորսընցը-  
նեն. բայց ասոնց վիայ գեղ ուրիշ անդամ ըսելիքներ  
ունիմ, գինովութեան վիայ խօսելէն ետքը՝ ցցընելով որ  
որչափ հոգեոր ու մարմնաւոր շարիք որկրամոլութենէ  
առաջ կուգան, և անոնց գեղկըրը սորվեցընելով։ Բայց  
հիմակուհիմայ այսչափը չերիք սեպելով, խնդրենք  
այմէ որ մեզի շնորհք տայ մահացուցմունք ընելու, մա-  
նաւանդ կերուինումի կողմանէ։ վասն զի առանց մա-  
հացուցման չենք կրնար մեղքէն զգուշանալ, բարեգոր-  
ծութիւն ընել, ու քրիստոնէաբար ապրելով փրկու-  
թեան հասնիլ։

### ՅՈՐԴՈՐՍԿ ՃԶԳ ·

ԱՐԵՒՇԱՑՆԵՐՆ ՀՐԱՅ ·

Ենցած կիրակի ընդհանրապէս խօսեցայ որկրամո-  
լութեան և արբեցութեան վիայ, այսինքն ուտել խմե-  
լու վիայ. այսօր արբեցութեան այսինքն խմելու վիայ  
շատ պիտոր խօսիմ։ Խմել կըսեմնէ, չուր խմել չիհամ.

կընաք . թէպէտ վշանդ չիկայ միսալ հասկընալու , ջուր խմել ուզողը քիչ է . գինի խմելու վրայ պիտի խօսիմ , գինի և գինիի նման ըմպելիքներ . վասն զի ասեց ուստի կուգան այնչափ մնձամեծ շորիք , և առ ախտն է որ գրիստոնէից շատերուն վրայ կը տիրէ : Արբեցու թիւնն առանց հարկաւորութե՛ ու չափեն եւել խմել է . և չէ թէ միայն չափազանց խմել՝ այլ նաև ինչուան գինովալ . առ երկու անկարգութիւնն ալ անանկ ծանր մեղքեր են ըստ ինքեան , և անանկ անարդ ու գորշե՞ի հետեանքներ ունին , որ բանականութիւն ունեցող մարդը պէտք էր սոսկար ասոնցմէ : Գինովալէն սկսինք :

Ի՞նչ է գինովութիւնը . այնչափ խմել որ մարդ ո ինքը գինքը կորաբնցնէ . բանականութիւն չիկրնայ գործածել : Բայց առ մեղքին ծանրութե՛ը վրայ խօսնելէն առաջ , նայինք որ գինովալն եր մեղք է . Կրը չէ :

Տարակոյս չի կայ որ առանց կամաց և առանց գիտնալու . մեզք չի գործուիր . ուստի թէ որ մէկն ակամայ կամառանց գիտնալու կը գինովայ , մեղք չի սեպուիր : Ինչոքէս Նոյ նահապեալը ջրհեղեղէն ետքն այդիներ անկեց . և անոնց խաղողին ջրին ուժը չփանալով . ու հասարակ ցրի տեղ խմելով , խեղճ մարդն առանց գիտնալու գինովայ : Ուրեմն մեղք էր ըրածը . ամեն սուրբ հարք չէ կըսեն . վասն զի կամոք չփանովայ . չէր գիտեր որ անովը պիտօր գինովայ : Ասանկ ալ մէկը տեսակ մը գինի կը խմէ՝ որ մէջը խառնած բաներ կան , ու գինուն կը զարնէ . ուրիշ մըն ալ տեսակ մը գինիի վարժած չըլլալով . քիչ մը որ կը խմէ՝ գինուն կը զարնէ . ուրիշ մըն ալ հոգնած ծարուած կուգայ . անօմի փորանց ծարաւն անցընելու համար կը խմէ . և յանկարծ գլուխը կը զարնէ : Աս գիպուածներուս մզ առջի անգամուն մեղք չի սեպուիր , վասն զի ակամայ և առանց գիտնալու կը պատահի գինովալին . բայց երբոր մէկը փորձով կը տեսնէ որ առ կաման տեսակ գինին խմելէն . կամ անօմի փորանց խմելէն . կամ ինչ և իցէ կէրպավ որ գինուն կը զարնէ . և այսու ամենոյնիւ չի զյուշանար , մեղք է ըրածը , վասն զի ան ատենն ուզղակի կամ անուզղակի կամք ունի և գիտէ ըրածը : Ասանկ ալ մէկն որ թէ և գինովալու միոք չունի , բայց չափեն աւելի կը խմէ՝ առանց մտած ելու որ կրնայ գլւ-

խուն զարնել՝ մեղք է ըրածը, վասն զի անուղղակի կամք կունենայ գինովնալուն՝ դիմքը վտանդի մէջ դնելով։

Հիմայ որ իմացանք նրբ մեղք է գինովութիւնը. և նրբ չէ, առանենք գինովութեան ինչ գարշելի մոլութի ըլլալը։ Սուրբ Օգոստավինոս իր առենէն հարիաւոր կը սեպէր որ ժողովրապեաներն ու քարողիները ձայ. ներնին բարձրացնեն արբեցութեան գէմ, և ով որ թուլութիւն կընէ աս բանիս՝ այ պատասխան պիտոր տայ կրաեր և ինչու, թերեւս անոր համար որ աս մոլու. թիւնը ափրած է քրիստոնէից մէջ. չէ, անոր համար չէ. վասն զի այ չնորհքովք քրիստոնէից մեծ մասն ա. զատ են աս մոլութենէն, քիչ մը աւելի ալ իմեն նէ. բայց չեն գինովնար։ Ուրեմն անոր համար չէ. հապա վասն զի կան որ գինովուելո բանի առզ չեն դներ, ուրախ զուարթ կը խմեն կը գինովնան, և մեղքի առզ չեն դներ ըրածնին կամ թեթև մեղք կը սեպէն։ Իրաւ որ, թէ որ սուրբ Օգոստավինոսին խօսքը ըլլար նէ՝ չէի հաւասար. ինչպէս, գինովնալ՝ խելքը գլուխն երթալ՝ բանականու. Թիւնը կորանցընել, ու կարծել որ թեթև մեղք է ըրա. ծը կամ մեղք չէ։ Մարգուս կատարելութեանց մէջը ո՞ն է ամմենէն մեծը, ո՞ն է ամմենէն ազնիւ և գերա. զանցը. խելք ու բանականութիւնն ունենալը։ Խենթի մը վրայ մաածենք. կը խօսի, կը առանէ, կը զգայ, կու. տէ, կը խմէ. կը քալէ, ու խելք ունեցողի մը ամմեն ըրածը կընէ. բայց որովհեակ բանականութիւնը կոր. աղնցուցած է, վասն կը խզճանք, կըսենք որ մարգուս ամմենէն մեծ կատարելութենէն զուարկ է։ Ուրեմն թէ որ մէկն իր ձեռքը կամ սաքը կամ որ և իցէ ողջ անդա. մը կարելու ըլլայ՝ ծանր կը մեղանչէ, վասն զի ինքը չէ անոր տէրն՝ այլ ած է, որը ափ աւելի ծանր մեղք է մարգուս իր բանականութիւն կորսընցընել՝ որ ամմենէն աղնուական բանն է։ Ի՞նչ բանով մարդու անքան անա. սուներէն կորոշուի. վերցուր մարդուս բանականու. թիւնը, կը լլայ անբաններուն հաւասար. անանկ է նէ՝ գինովնած մարդ մը, որ բանականութիւնը կը կորալն. ցընէ և ինքը գինքն անբան անսառուն կը գարձնէն, կը. նայ մահուչափ մեղքէն ազատ ըլլալ. Պէտք է անտառուն ըլլայ մէկն որ՝ աս բանս շըմբռնէ. բայց գինովնելն ա. նասունէն ալ գէշ են, կըսէ սուրբ Ասկերերանը, էշն անոնցմէ ազէկ է, շունն անոնցմէ վեր է. “Անտառա-

գոյնք քան զանասունս եղին . . . որչափ լաւ է քան  
դնոսա եւ, քանի՞ ինչ առելի քան զառա շան, . . (Գիր+.  
դ. Շառ. դ.) Վասն զի անասունը թէ և բանականու-  
թենէ զուրկ է՝ բայց զայտարանքներն ազատ են. իր  
գործքերն ազատ համարձակ կրնայ ընել. իսկ գինովը՝  
խոնդ միմակ, ոչ խօսածը գիտե, ոչ ըրածը. խօսն կու-  
զէ, լեզուն չի գտանար. նայիր կուզէ, մէկն երկուցի  
աեղ կը աեսնէ, աեսածը չի կրնար որոշել. քոյլել կու-  
զէ, մէկ պատէն մէկայ պատը կը զարծուի, միշտ գըլ-  
առոելու վասնդի մէջ է. իյնալրո ալ որ ըլլայ. չի կրնոր  
ելլել. ոչ ձեռուըներուն աէր է, ոչ ոտուըներուն. մէկ  
խօսքով անասուննէն ալ դէշ է. “ Քան զանասունս և օ-  
վատթարագոյն, : Փորձենք քիչ մը, կըսէ նոյն առարք  
վարդապետն, անասունին չափէն աւելի խնդրնէ՝  
սպաննես ալ, չի խմեր. մարդն է միայն որ բաւական  
խմելն ետքը նորէն ալ կուզէ խմել. ինչուան որ գինով  
նայ և բանականութիւնը կորողնցընէ, որ այ առած  
ամմննէն մեծ պարգևն է, և անոնդ հրեշտակներուն և  
իրեն կը նմանինք: Նոյն բանը կըսէ սուրբ Օդոսակնոս  
ալ, և ետքը խօսքն ասանկ կը լընդցընէ. “ Արեան դի-  
նով մարդն անասուններէն ալ դէշ է, : Անանկ է նէ:  
մարդս ինքը զինքն անասուններէն գէշ կրնայ ընել ա-  
ռանց մահուշափ մեղք գործելու: ”

Ո՞հ, լսեցէք ինչ ազուոր ածականներ, ինչ փառա-  
ւոր անուններ կուտան սուրբ հարք գինովներուն:   
Սուրբն Բարսեղ կըսէ որ “ արբեցութիւնը կամուռ  
գիւտահարութիւն մըն է, անօրէնութեան մայր. և ա-  
ռաքինութեանց ամմննէն մեծ թշնամին, : Սուրբ Աս-  
կերերանը կըսէ որ “ գինովները մարդկութեան նա-  
խատինքն են, : Սուրբ Օդոսակնոս ալ կըսէ որ “ գի-  
նովութիւնն ախորժելի գիւտահարութի մըն է, անուշ  
թոյն մը, և ծանր մեղք. գինովն ինքն իրեն աէր չի, եղ-  
սէ, չէ թէ միայն մեղք կը գործէ, այլ նաև ինքը բոլո-  
րովին մեղք է, վասն զի ամմն անկարգութի կը գանձո  
մքան, : Իսկ ած նայինք ինչ կըսէ գինովնութեան ու  
գինովներուն մքայ:

Սուրբ գիրքն ուր որ գինովներուն մքայ կը խօսի.  
սասկալի կերպով մայ կուտայ իրենց. “ Այս այնոցին  
որ յամնեն ընդ առաւտա և զհեռացնին ցքոցին, ” (Ե-  
ռայ, Ե. 21.) այսինքն մայ անոնց որ իրենք զինունց որ:

բեցութեան տռեր են, առառընէ կըսկսին խմելու : “Ո՞ւմ է վայ, ում խռովութիւնք, ոչ ապաքէն այսուցիկ՝ որ յամենն ՚ի գինւոշ,, . (Ա-ս-կ. իդ. 29.) այս ինքն արբեցութեան հետ եղողներէն թշուառ ու վայի արժանի ովկ կայ : Իսկ Պօղոս առաքեալ ամմենէն գէշ մողութիւններուն կարգը կը դնէ արբեցութիւնն, այս ինքն շնումթեան, պոռնկութեան, պղծութեան, կամ պաշտութեան, գողութեան, ադահութեան, կախարդութեան, սպանութեան, և ասոնց պէս ծանր մեղքերու . և առանց տարբերութիւն մը դնելու առանց միջը՝ կըսէ որ ամմենքն ալ միակերպ կը զրկէն զմարդ արբայրութենէ . “Մի խարիք, ոչ պոռնիկք, ոչ դողք, ոչ ագահք, ոչ արբեցողք, զարբայրութիւնն այ ոչ մառանգեն,, . (Ա. Կոր. դ. 10.) Յայտնի են գործք մարմար, շնումթիւն, պոռնկութիւն, պղծութիւն, կախարդութիւն, կախարդութիւն, սպանութիւն, առբեցութիւն, և որ ինչ սոցին նման են . . . որ զայտ պիսի ինչ գործեն, զարբայրութիւնն այ ոչ ժառանգեն,, . (Գոշ. Ե. 19.) Աւդիշ տեղ ալ՝ խաւարի այս ինքն սատանային ընել տուած գժոխքի մեղքերուն կարգը կը դնէ արբեցութիւնը . “Ի բաց արացուք այսուհեան զգործսն խաւարի . . . մի անառակութը և արբեցութեամբ . . . այլ զբեցարուք զտէր Յն ՔՌ,, . (Համ. Ժդ. 13.)

Սնանկ ենէ, ինչպէս կըլլայ որ քրիստոնեայ մը չափազանց խմէ, ու գները գինովնալու վասնդի մէջ դնէ : Ի՞նչպէս կըլլայ որ քրիստոնեայ մը խղճմատնք չընէ. ու րիշներուն խմելու և գինովնալու պատճառ ըլլալ, և երբեմն նաև կամօք գինովընել ուրիշը՝ վեան ծիծաղելու համար . ի՞նչպէս կըլլայ որ քրիստոնեայ մը իր շահուն համար առանց խղճմատնքի գինիին մէջն անանկ բաներ խառնէ որ խմողին գլուխը կը զարնեն : Ասոնց ամմենն ալ մահուչափ ու ծանր մեղքեր են, և ասոնց մէկ հատը բաւական է զմեզ արբայրութենէ զրկելու, և գժոխք ատնելու . “Մի խարիք, արբեցողք զարբայրութիւնն այ ոչ ժառանգեն,, : Մահուչափ մեղք է գինովնալը, մահուչափ մեղք է գինովընելը, մահուչափ մեղք է պատճառ ըլլալն ալ որ ուրիշները գինովնան . ուրեմն մահուչափ մեղք մը՝ որ զմարդ յաւիտեան թշուառ կընէ՝ կընայ պղափ բան սեպուիլ. բանակա-

նութիւնը կորողնցուցած մարդ պիտոր ըլլայ . որ սանկ մտածէ , ու գինովալին ցըդուշանայ :

Բայց գինովութեան ինչ գեշ բան ըլլալն առելի ճանշնալու համար , քիչ մըն ալ անկեց առաջ եկած չարիքները քննենք : Ամմենէն առջի չարիքն անուն կոռուպթիւնն է . գինով մարդը որչափ ալ հարուստ ըլլայ . որչափ ալ աղնուական ըլլայ , համարմունքը և կորողնցնէ , ամմենքը կարհամարհեն զննքը , չեն ու զեր հետք բան ունենալ . ասանկով բարի անունը և կորողնցնէ , որ աշխըրքիս ամմեն մծութիւններէն վեր է :

Երկրորդ չարիքն է կոիր և թշնամութիւն . գինով մարդուս չի թողուր որ ըսածը կշռէ , երբոր դժուկը գինիէն տաքցած է՝ բերնին եկածը կը զրացէ . տակեց ինչ կոիւներ , ինչ վայնասուններ առաջ գալն առես կը տեսնենք ու կը լսենք : Կոիկը գինովցած առն կը գառնայ , ընաւնիքը ատկնումը կընէ . կոիկը առանձ լրվ որ երիկը գինետունները կը մսխէ՝ զննքն ու զաւ կըներն երեսի փայ ձգած , չի կրնար ցիցանցը կու . իսկ ինքն որ պատճառ չի կրնար հասկընալ գինովութէ մէջ , կըսկսի բերնին ատլ , ինչուան բանը կոիւի և ծնծի կը հասնի : Խեղզ կնկանիք , կը ցաւիմ կունիգ . մծ խաչ է գինեսէր երիկ ունենալը . ինչ ընեն , յանդիմանեն զիրենք . աղ գեշ . մէկ հատիկ գեղն է՝ երբոր երիկնին գինովցած կամ գինիէն գլուխը տաքցած առն կը գառնայ՝ լուռ կենալն և ամեննին բերան չիրանացք , մանաւանդ որչափ որ կարելի է՝ ուզածն ընել . չէն անկարելի է խօսք հասկըցնել մարդու մը որ բանականութիւնը կորողնցուցած է : Թէ որ բան մըն ալ կուզին ըսելնէ , պէտք է համբերեն որ գինովութիւնն անցնի . և ետքն անուշութեամբ ըսեն . թէ որ առանկով կըցան բան մը վասարկիլ նէ՝ աղէկ է . չէն նէ՝ այ պիրոյն համար իրենց խացը պէտք է տանին , և աղօմք ընեն որ անիրենց համբերութիւն տայ , իրեն ալ չնորնք . առանկով մծ վարձք կը վասարկին , և անդին կը վայելեն :

Երրորդ չարիքն է անպարկեշտ ու ագեղ խօսքեր բերնէ հանելն , և ան տեսակ մեղքերու մէջ իյնացք . առաք գրքին խօսքն է , “ Անառակ է գինի , . (Առակ . ի . 1 .) այսինքն գինին անառակութիւններ ընել կուայ մոր . գուս : Պօղոս առաքեալն ալ կրսէ . “ Մի արքենցք

գինւով, յորում զեղութիւնն է,, . (Եկեւ. Ե. 18.)  
այսինքն զշուշացնիք շատ դինի խմելէն ու գինովնալէն,  
վասն զի գինին մարդու մարմնական մեղքերու մէջ կը  
ծգէ : Ուստի առւրբ չերոնիմու կըսէ որ ինչպէս կրակին  
վրայ ձեմ թափելով աւելի կը բռընկի , ասանկ ալ  
մարդուս մարմնը գինին կը դրդառւի ան աեսակ մեղ-  
քեր գործելու :

Չորրորդ շարիքն է կիրակի և առն օրերը սրբութեամբ  
շանցընեց : Որո՞նք են որ ժամերէն , քարողներէն ,  
խոտառվանակրէն , սրբութենէն , աղօմքէն ու բարե-  
պաշտութեան գործքերէն հեռու կը կենան . հասա-  
րակորէն գինեսեր մարդիկները : Անոնք են որ առնի  
օրերը գինետաւնները կանցընեն , իրենց ամմնն ջերմ-  
առնգութիւնը գինիին շիշէին վրայ է , իրենց աղօմքն  
ու հոգեոր ընթերցմունքն ուտել խմլն է : Գինեսեր  
մարդ մը տեսնք էք որ կիրակի օր օրհնութեան կամ  
քարողի կամ ձայնաւոր պատարագի դայ , կամ տումը  
քիչ մը հոգեոր գիրը կարգայ կամ մաածական ընէ .  
չէ , իրենց խելքը միոքը գինիի հետ է , հոգեոր բանե-  
րէն համ չեն առներ . իրենց ածը փորերնին է . “Ո-  
րոց ած որովայնն իւրեանց է ,, :

Բայց շըցքը որ ասանկները քիչ մը խելուընին գը-  
լուկնին ժողվնեն . չափաւորեն իրենց խմլը : Ըստ գը-  
մար , և աս է վերջին սոսկացի շարիքն արբեցութեան .  
գինով մը իր ախոր չի թողուր . ճամբայ չի դար . կը խսա-  
տվանի , խոզք կուտայ զինքը շիտկելու , բայց միշանոյն  
գինովն է : Խաղի ետևէ եղողը , հայհոյանք ընելու վար-  
ժողը , սխակալը , դողը , դէշ վարք ունեցողը . գարձի  
կուդան՝ զիրենք կը շիտկեն . իսկ գինովը գինին չի  
զատուիր , զինիին ախոր ինչուան գերեզման կը ատնի :  
Ասով ըսել չեմ ուղեր որ գինովները զիրենք չեն կըր-  
նար շիտկել այ շնորհքովը՝ թէ որ ուղեն նէ , հապա  
չեն ուղեր շիտկել : Ուրեմն թէ որ ասանկ գէշ ախտ է  
գինովութիւնը , սիրելիք . մարդս բանականութենէ կը  
դուկէ , անբաններուն հաւասար կընէ , և այսափ շարիք  
ալ անկէց առաջ կուգան , ասանկ բանէն կրնայ շիտա-  
կալ քըիսառնեայ մը : Զիխարութինք . կամ պէտք է աս  
ախտէն մէկգի կենալ , և կամ գժոնիք երթալ . “Մի  
խարիք . ” ոչ դողք , ոչ բամբառողք և ոչ արբեցողք .  
զարբայութիւնն այ ոչ ժառանգեն , :

Աս ալ ըսեմ. չիկարծէք սիրելիք, որ գինովնացը միայն հապա նաև առանց գինովնալու՝ շափէն և աւ խմելն ալ մեղք է : Վասն զի մէկն որ պէտք եղածէն աւելի կը խմէ, միշտ անկտրդութիւն ու որկրամոլութիւն է ըրածն, ու փորձով անսենք որ շատ խմողներն առանց գինովնալու ալ գինովներուն ըրածը կը ճնճն : Ըատ խմողներուն ու գինովներուն մէջն ուրիշ տարբերութիւն չիկայ, բայց աս միայն որ գինովները բավարովն կը կորսընցընեն բանականութիւննին, իսկ մէկալունք կէս մը . ուրիշ կողմանէ գինովներուն ամենն գէշութիւններն ունին : Ըատ խմելն անոր համար աղմեղք է, վասն զի շատ անդամ անանկ կը պղառիէ մարդուս միուքն որ ամենն բանէ անտիտան կընէ ինչուան որ գինիին շոգիներն ինչնան : Լսենք ինչ կըսէ քատէրն մեր . “ Զգոյշ լերուք անձանց, գուցէ ծանրանայցն սիրտք ձեր շուայտութեամբ և արբեցութիւնն , . (Ղի . իւ . 34 .) այսինքն զգուշացիք . շըլլայ որ ուանել խմելէն մոքերնիդ պղառի, սիրտ բնենք, ծանրանայ . վասն զի յանկարծ մահը կրնայ հատնիզ վիանիդ : Ո՛հ . քանիիննը գինովութեան մէջ թշրւառարար մռած տեսեր եմ :

Անանկ է նէ, քանի որ մահը չէ հասեր՝ շիտկենք զմեզ : Բայց ինչուագէս շխտկենք . աղօթք ընենք, այնէ շնորհէ ինդրենք, սիրտ ընենք, վասնիս ուժ բանեցընենք . վասն զի առանց ուժ բանեցնելու՝ կըքերնուս չենք կրնար յաղթել, և արքայութիւնը ձեռք ձգել . “ Արքայութիւնն երկնից բռնագատի, և բռունք յափրշտակեն զնան , . (Մատ . Ժա . 12 .) Որոնք որ գինի չեն վերցներ ու քիչ մըն ալ որ խմեն՝ գլուխնին կը զարնէ, ջրով թող խմն . որոնք որ շատ կը խմն . Թող շափաւորեն խմելնին, թող փախչին խմելու առիթներէն . քիչ մը ջուր խմել սորմին : “ Խիստ է բանդ այդ , , պիտոր ըսեն, այսինքն գժուար է . բայց տուրբ իւնարդոս ատոր պատասխանն ասանկ կուտայ . “ Խիստ է, այլ զբանս կենաց յափառենականաց ունի , , այսինքն ով որ փրկութեան համնիլ կուզէ նէ, որշափ ալ գժար բան ըլլայ՝ պէտք է ընէ :

ՅՈՐԴՈՐԱԿ ՃԶԴ.

Ուկոմիզութենէ սոսաշ էլուծ լորիտերն և անոց բեռը։

Խակեց առաջ ձեզի ցցուցի որկրամոլութե ախտին ինչ ըլլալը . քանի կերպ որկրամոլութիւն կըլլայ . որ կրամոլութիւնն երբ մահուչափ մեղք է և երբ ներեցի . ինչ պէտք է ըլլայ մեր ուտելու խմելու վախճանն , և ինչ կերպ պիտօր բռնենք որկրամոլութենէ զգուշանալու համար . ետքը ցցուցի ձեզի մասնաւորապէս ինչ ծանր ու վնասակար ախտ է գինովութիւնն ու չափէն աւելի խմելը : Իսկ այսօր , աս նիւթին վրայ ամմեն բան ըստ ըլլալու համար , պիտօր խօսիմ ան անկարգութիւններուն վրայ , ան հոգերոր ու մարմնաւոր վնասներուն վրայ , որ որկրամոլութեան դարշելի ախտէն առաջ կուգան , որպէս զի աւելի դանիք անկեց ու զգուշանաք :

Որկրամոլութեան առջի վնասն է անկարգ ուրախութիւն և անվայել կաաակարանսւթիւն : Ուրախութիւնը գէշբան չէ , “ Ծառայեցէք աեառն ուրախութեամբ , , կըսէ ոուրբ գիրքը . բայց ուրախութիւնն ալ կարգ կանոն ունի , չէ թէ պոռալ կանչուըստել որ չորս գիեն դրացինները լսեն . չէ թէ մէկը մէկալը ծաղը ընել , մէկին մէկալին դայշելու խօսքեր զսւրցել , անվայել պարեր բռնել , ինչպէս որ Հրեաներն ըրին և ած բարկացուցին . “ Կատաւ ժողովուրդն ուտել և ըմազել , և յարեան ՚ի խաղալ , . (Եթ . լք . 6 .) Ուտել խմելը մարդուն գլուխը կը տաքցնէ , չի թողուր որ բերնին չափը պահէ . քիչ մըն ալ որ մէկը ծաղածաւ բնութիւն ունենայ , ալ բերնէն խացնում ցիկայ . խենթուիսելառ ամմեն բերնին եկածը կը զուրցէ , հերիք է որ ուրիշները խնառացնէ . ոչ բամբասանց աչքին բան կերենայ , ոչ անունկոարութիւն , ոչ ուրիշէն ծածուկ իմացած բանն յայտնել , ոչ գայթակղական խօսքեր բերնէն հանել , ոչ հոգերոր տրբազան բաները ծաղուելի ընել : Ո՞վ կրնայ աս բաները թեթև մեղք է ըսել . Պօղոս առա-

քեալը ծանր մեղքերուն կարգը կը գնէ. այսինքն պոռնը կութիւն է ամենայն պղծութիւն կամ ադահութիւն և անուանեացի մի ՚ի միջի ձերում. և զազութիւն, կամ իսօք յիմարութեան, կամ խեղկատակութիւն,,,: (Ե. ժ. 3. Ե. 3.) Ու սուրբն Բեռնարդոս, սուրբ Ամբրո- սիոս, սուրբ Հերոնիմոս, ու սուրբ Խափդորս, չե միայն ասանկ բաներ խօսելն՝ այլ նաև կամք ու իշ- տալով լսելն ալ ծանր մեղք կը սեպեն:

Որկրամոլութեան երկրորդ վնասն է պղծութիւն. այսինքն թէ խօսքով և թէ գործով մաքրութեն գէմ ընելը: Բան մը չիկայ որ բաղախոհութիւն այնպէս գըր- դոէ, ինչպէս չափաղանց ուտելխմելը: Անցած անգամ լսեցիք՝ սուրբ գիւղը շատ խմելուն վրայ ինչ կըսէ. հա- պա երրոր մէկը շատ խմելուն հետ չափաղանց ուտելն ալ աւելցընէ, ինչ պիտոր լսենք. հարկաւորապէս բաղախոհութեան կրակը ներսի գին կը բռնէնի, կըսէ սուրբն Բեռնարդոս. սուրբ Հերոնիմոս ալ կըսէ որ լեցուն փորդ գիւրաւ բաղախոհութիւն կը բերէ. խէ Տէրտուփիսնոս՝ շատ գժար բան է կըսէ, որ բաղախո- հութիւնն առ անց որկրամոլութեան ըլլայ: Անոր հա- մար է որ սուրբերն երրոր մարմնական փորձութիւն մը կըզգային, մէկէն ծոմ կը կենային, սովորական կե- րակուրէն ալ ետ կը կենային, չէին ուտեր, չէին իշ- մոր, անանկով ներսերնուն կրակը կը մարէին: Իսկ եր- բոր մէկը չափաւորեն՝ ՚ի զատ՝ որկրամոլութիւն ալ ընէ. հարկաւորապէս ներսի կրակն աւելի կը բռնէնիցընէ. զգայարակները կը զրդուէ, աշքը՝ անկտճը լեզուն կըս կըսին կարգէ գուրս ելլել. և անովն է որ կերուփիսում մէջ այնչափ անկարգ իսօքեր ու վարմունքներ կը լլան. անոր համար է որ սուրբ գիւղը կըսէ. “Բարի է եր- թալ ՚ի տուն սդոյ, քան երթալ ՚ի առւն արբեցու- թեան,,,: (Ժ. Ն. է. 3.) այսինքն մեռելի առւն երթալ՝ ուտելու խմելու տեղ երթալէն լաւ է: Անոր համար Պօղոս առաքեալն ալ աս մեղքերն արբայութենէ զըր- կող մեղքերուն կարգը կը գնէ. “Որ զայսպիսի ինչ դործէն, զարբայութիւնն այ ոչ ժառանգեն:

Որկրամոլութեան երրորդ վնասն է՝ մարգուս Փաքը թմրեցընել: Շատ ուտել խմելը՝ շարունակ շոգիներ հանելով մարդուս գլուխն. ըղեղին կը գոչի ու կամոց

կամաց միտքն անանկ կը թանձրացնէ որ բանի մը ու-  
շադրութիւն չի կրնար գնել . գժուարաւ կրմրանէ  
կարգացածն ու լսածը , բան մը չի կրնար որոշել . կէս  
անհասուն կը դառնայ : Զեք հաւատար նէ , նայեցէք դի-  
ացէք որկրամոլ և արբեցող մարդիկն . ուրիշ բանի  
չեն դար՝ բայց մայն պարապ կենալու , քուն ըլլա-  
լու , ժուռ դալու : Սուրբ Հերոսիմոսին խօսքն է .  
“ Որչափ որ ուանելով խմելով մարդուս մարմնը կը  
դիրնայ , այնչափ միտքը կը թանձրանայ և անանկ ծոյլ  
ու գանդազ կըլլայ՝ որ ամեննեին ուշ չի կրնար գնել .  
ոչ հոգեսորի և ոչ ուրիշ բաներու խորունկը մանել :  
գտեք ինձի որկրամոլ մարդ մը , այսինքն որոնք որ  
ուանել խմելին ուրիշ բան չեն փնտռուեր , գտեք ինձի  
անոնցմէ մէկն որ քիչ մը մատածական ընէ , հոգին մտա-  
ծէ , Յիսուսի շարջարանքները մտածէ : Զեք գտներ ,  
անոնք անբանի պէս են , հոգեսոր բան չեն կրնար  
մտածել . Պօղոս տռաբեալին է ըսոզը . “ Քանզի շնչա-  
ռոր մարդ ոչ ընդունի զհոգեւոյն այ , , . ( Թ . Կոն . ը .  
14 . ) Եւ ոչ քիչ մը հսդեմոր կրնան կարդալ . կամ քիչ  
մը քարոզ լսել . մէկէն կը ձանձրանան անանկ բանե-  
րէն , յօրանցնել կրսկսին . ուստի որկրամոլ մարդ մը՝  
փորձով ալ կը տեսնենք որ բարեպաշտ և ազօթասէր  
ցըլլայ :

Թօպունք հոգեսորը , նաև ուսման ու մաքի վերաբե-  
րեալ ուրիշ բաներու մէջ ալ անընդունակ կըլլան :  
Գտեք ինձի մէկն որ լեցուն փորսվ ուսման հետ կա-  
րենայ ըլլալ , ու գիտութիւն սորվի . իսկ որկրամոլն որ  
միշտ փորը լեցուն կը պահէ , միշտ ագէտ կը մնայ : Ա-  
նոր համար Սենեկա հեթանոս փիլիսոփան կըսէ . “ Որկ-  
րամոլները մարդու կարդ գնելու չէ , հապա անբան-  
ներու , մանաւանդ թէ մեռելներու , . վասն զի անոնց  
միտքն անանկ մթընցոտ անանկ թմրած է ուտել խմ-  
լէն որ , մեռածի պէս է :

Արոնք են որկրամոլութենէ առաջ եկած վնասներն ,  
ուտել խմելուն անկարգութիւններն , ուրիշ անդամ  
ըստածներէս ՚ի զատ : Հապա ի՞նչ կըսէք թէ որ սրբոց  
հարց ան խօսքն ալ լսելու ըլլաք որ՝ որկրամոլութիւնն  
անթիւ մոլութիւններու ազրիւր է կըսեն , ու մար-  
դուս կորանցնել կուտայ հոգւոյն սրբոյ և օժնարդին ան  
չնորհներն , ամիմն առափինուի սրտին մէջը կը չորցը-

նէ , և միշտ յաւիտենական գալառապարտութեան վառան-  
դի մէջ ապրել կուտայ : Բայց թէ որ աս ալ չիրաւել  
որկրամոլներուն սիրու զախ ձգելու նէ , թող գոնէ  
կեանքերնուն իննայեն : Քանինե՞րն ուտել իրակէն կը  
մեռնին . “Յորկրամոլութենէ բազումք մառան , կը-  
որ գիրքը . (Սիրտ . լէ . 34:) Եսպէր այսաճառն ալ կը-  
սէ . “Ո՞յ ՚ի բազում խօրտկաց մատանեն ցաւք , , . այս-  
ինքն ուտել խմելը մարդուս առողջութը կաւրէ : Անաւը  
կուտես անուշ կը խմես , բայց եազը կիրանաս անոնց զնա-  
սը . ամի պէս կը թմռնաւորեն սատմոքսդ . “Ապա թէ ՚ի  
տաշուս և ՚ի բաժակս արձակիցես զաշս քո . . . ՚ի վախ-  
ձանի իրրե զօձահար տարածիցին . և իրրե իժի թոյն  
սփռեսցին , . (Արակ . իդ . 31:) Ի՞նչպէս կըլլայ որ  
այնչափ ուժով և առողջ մարդիկ իրենց առողջութիւնը  
կը կորսընցընեն . ուտելից առաջ կուգան այնչափ առ-  
ուսկ հիւրնդութիւններ , այնչափ առենեն առաջ և  
յանկարծական մահեր : Մէյմը բժիշկներուն հարց-  
նենք . կը աեսնենք որ հատարակօրէն անմարսողու-  
թենէ և անկարգ ուտել խմելէն կըլլայ : Կը աեսնենք որ  
շափազանց ուտել խմելէն աւելի մարդուս կեանքը կար-  
ճըցնող բան չիկայ : Հարցընենք նաև հոգեւոր բժիշկ-  
ներուն , այսինքն սուրբ հարց , նոյն բանը կըլսնէք . որ  
Ամբոսիոս կըսէ որ “Ուտել խմելէն շատերը կը մեռ-  
նին , իսկ քիչ ուտելէն մէկը չի մեռնիր , , : Սօւրբ Ոս-  
կերերանն ալ կըսէ որ “Գէսք եզածէն աւելի ուտելը  
անունդ չէ . այլ թոյն , և ամենն հիւրնդութիւններու  
պատճառ , , :

Ա՛լ գէշն ան է որ որկրամոլութիւնը չէ թէ մոյն  
մարդուս մարմնաւոր առողջութեն կը կնասէ . և կեանքը  
կը կարմնցընէ , այլ նաև հոգին կըսպաննէ՝ այսէ հե-  
ռացընելով , տեսակ աեսակ մեղքերու պատճառ ըլլո-  
ւով . “Գիրացաւ , ատուարացաւ և լոյնացաւ , և եթող  
զաէր ած զարարիչ իւր , , . (Բ . Օբխ . լք . 15:) Ի՞նչ  
զարմանք որ որկրամոլութիւնը մարդուս հոգին սպան-  
նէ . Պօղոս առաքեալը որկրամոլներուն համար կըսէ որ  
գնի չեն ծառայեր , քն չեն պաշտօն , հապա իրենց  
գորը . “Զի այսպիսիքն աեսան մերոյ գնի ոչ ծա-  
ռայեն , այլ իւրեանց որովայնին , , . (Հառմ . ժշ . 18:) Ուրիշ աեղալ կըսէ որ գնի իսացին թշնոմի են , փորեր-  
նէն ուրիշ ած չեն ծանչնար . “Ալով ասեմ զթշա-

մաց խաղըն քնի , որոց աստուած որովայնն խպեանց է , . (Փիլիդ . Է . 18 .)

Իսկ որոնք որ ռատելու խմբու կողմանէ զբաշաւոր են , երկան կեանք կունենան , հոգինին ալ՝ մարմիննին ալ առողջ կը լույս . “ Իսկ որ ժուժկալն է , յաւելու ՚ի կեանս , . (Սիրա . լէ . 34 .) Լուփմի Քոռնար աղ նուական վենեափկցին՝ ռատելու խմբու կողմանէ զբաշաւոր կեանք անցնելու վրայ գիրը մը անի գրած , որուն միշն իր վրայ կը պատճե որ ինչուան երեսունը հինգ տարուան եղեր է նէ՝ չտփազանց ռատել խմբուն համար միշտ հիւանդու կեանք անցուցեր է , միշտ գեղերու կարօս . իսկ երրոր ակսեր է ռատել խմբուն չտփ գնել , անկէց եռքն ամեննեին հիւրնդումիւն մը չէ ունեցեր և ինչուան իննատունըհինգ ապրի ապրեր է : Գաղենաս վարպետ բժիշկն ալ հարուր քառասան տարի ողջ առողջ ապրեր է : Հիմայ կրաքը որ՝ հարկաւորապէս անանկ վարպետ բժիշկը գիւա մը գտած պիտոր ըլլայ կեանքն երկնցընելու : Գտած գիւաը գիտե՞ք ինչ էր , ինքն յայտնի կը զուրցէ . “ Ոչ երբէք սեղանէն կուշա ելեր եմ , կը աւ : Ամեննուն ալ որ կը հարցընէին թէ ինչպէս ան տարիքը հասեր էր , աս պատասխանը կուտար . վասն զի միշտ սեղանէն անանկ կեցեմ որ գեռ պատրժակ ունիմ ռատելու :

Ինչ աղեկ կեանք եր որ Եգիպտասի ճգնաւորները կանցընէին , սուրբ Կարիսոնը , Պող պարզամիտը , Մակար , Անոփիրիս , Անառն արքան , և ամմն ուրիշ ճգնաւորներն որ այնչափ երկան կապրէին . կարծես որ ժամանակին հետ եղայր եղեր եին , դար մը վրանին առած ժուռ կուցային : Բացօթեայ անապատին մէջն , տունց հադռւասի , անձրեւու արեին ու գիշերուան ցողին առկը , ծոմ ու ծարաւ սաղմօս քաղելէն աղօթքէն մտածականէն հոգնած , և եռքն ալ հացէն ընդելքնէն ու խռակղնէն ուրիշ բան բերաննին չեին գըներ , խռածնին ալ պարզ ջուր էր : Այսու ամենայնիւ ողջ առողջ ինչուան իննատուն ինչուան հարիւր տարի ու հարիւրէն առելի կապրէին . ու գիւաելու բանն ան է որ ամմննին ալ առաքինի ու սուրբ անձինցներ եին . վասն զի քիչ ու առելով մարմիննին կը մահացընէին , լեզունին ու կրքերնին կը զապէին , մաքերնին աղաս կըլլար ազօթք ու մտածական ընելու , և ամմն առաքինութիւն

կը գիւրանար իրենց : Հին ատենն ալ որ այնչափ եր-  
կան կապրէին մարդիկ , ութը հարփար՝ ինը հարփար և  
ինչուան հազարի մաս . ինչ կը կարծէք . ինչ եք կե-  
րածնին . սուրբ գիրքը կըսէ . “ Սկիզբն կենաց մարդոյ  
ջուր և հաց , . (Սէրու . իթ . 28 :) Ան ատենի մարդի-  
կը միս չէին ուտեր , տեսակ տեսակ խառնափեթոր կե-  
րակուրներ չէին ուտեր , կերածնին հաց ու պատող եր .  
խմածնին ալ պարզ ջուր : Եաբը հնարեցին մարդիկ առ-  
համով կերակուրներն ու տեսակ տեսակ աղջիւ գինի-  
ները . անով մարդուս կազմուածքն աւելի տկարացաւ :  
Կարճ խօսքավ , սուրբ գրքին ըստածն յայտնի կը առանձնի-  
քիորմով որ “ Յորկրամոլութենէն բազումք մռան .  
իսկ որ ժուժկալն է՝ յաւելլու ’ի կեանս , :

Անանկ է նէ՝ աղջիկ մտածենք , միրելիք , որկրամոլու-  
թեան ըրած հոդեր ու մարմնաւոր վնասներն , աղջիկ  
մտածենք մեծ մեծ օգուաներն որ բարեխառնութեան  
առաքինութիւնն՝ այսինքն չափաւոր ուտել խմելը կը  
բերէ մարդուս : Մտածենք որ քրիստոնեայ ենք , ու  
Քմի մեր իրկցին պարագան ենք նմանելլու . ինքը քա-  
սուն օր անօժի կեցաւ , ծովմարաւ քաղքէ քաղքոք կը  
պաշտէր ամմնեսոն բարիք ընելլու . եաբը մահուան ա-  
տենն ալ ան սոսկալի ծարաւը քաշեց : Աս բաներն ա-  
ղջիկ մտածենք , և առաջադրենք ասկէց ետքն ուտելնուս  
խմելնուս կարգ կանոն գնել . այսինքն նախ գիտաւո-  
րութիւննիս շիտկել՝ որ ուտել խմելնուս վախճանն ա-  
խորմիլ ու համ առնել միայն ըլլլոյ . հապա գիշաւո-  
րապէս կեանքերնիս առողջ մթիւննիս և ուժերնիս պա-  
հել . անոր համար պէտք եղածին չափ ուտել , ամմն  
մարդ իր կազմուածքին և իր աշխատանքին համեմատ .  
ետքն ալ առաջադրենք փախչիլ ան ընկերութիւննե-  
րէն և ան առիթներէն , որ մեզի պատճառ կրցան չա-  
փազանց ուտել խմելլու : Աս բարի առաջադրաւթիւն-  
ներն ընելնէս ետքը՝ խնդրենք այսէ որ մեզի շնորհ  
ասյ առաջադրածնիս պահելլու . ասանկով կը խացը-  
մինք որկրամոլութեան ախտէն , ոզք առողջ և երկան  
կեանք կունենանք . քրիտառնէաբար կապրինք . և սս-  
ժամանակաւոր կեանքէն յաւիտենական կեանքը կանց-  
նինք :

ՅՈՐԴՈՐՍԿ ՃԶԵ ·

Նախանձու վրայ :

Կախանձը թէ որ ջերմը ըլլար նէ , կըսէ առակը , բուր աշխարհքա ջերմաններով լցուն կըլլար : Ըսել կուզէ որ՝ աս անիծած ախտն , աս սառանայտկան մուռաւթիւնը , հառարակ եղած է ամմենուն , ամմեն տեղ պիրեր է , ամմենուն սիրու դիւրաւ կը մտնէ , ինչուան բարեպաշտ մարդկանց քովն ալ կը մտենայ : Ասիկայ է վեցերորդ մահու չափի մեղքը , որուն վրայ այսօր պիտի խօսիմ :

Ի՞նչ է ուրեմն նախանձ ըստածնիս . նախանձն է աղքա-  
միլ ուրիշի բարեացը վրայ . չափարժիլ որ ուրիշի բարիք ըլլար , կարծես թէ ուրիշին եղած բարիքը մեղի մնաս ըլլար կամ մեղի անարդանիք . զոր օրինակ մէկն ուրիշը կը գովիլ , մէկը պաշտօնի մը կը հասնի , մնյը կը արտօնինք իրը թէ անոր ընդունած գովենաց կամ մէկալին առած պաշտօնը մեղի մնաս կամ անարդանիք ըլլար . աս նա-  
խանձ է : Ուստի սուրբ Օգոստինոս կըսէ որ “ Նախան-  
ձը մեղմէ մեծերուն վրայ կաւնենանք , ուզելով իրենց  
հաւատարիլ . մզմէ վար եղողներուն վրայ կունենանք ,  
չուզելով որ անոնք մեղի հաւատարին . մեղի հաւատար  
եղողներուն վրայ ալ կունենանք , ուզելով անոնցմէ  
վեր ըլլալ , ” Ասկէց կրնաք հասկնալ որ նախանձը  
հպարտութենէ առաջ կուգայ , այսինքն առ անիծած  
բաղադրէն՝ մեծ ըլլարու և եղածնէս աւելի բան մը ե-  
րևնալու . անանկ որ՝ եթէ հպարտ չըլլայինք , նախան-  
ձոս չեինք ըլլար . ու թէ որ նախանձոս ենք , սայդ  
նշանն է որ հպարտ ալ ենք : Ասկէց աս ալ կրնաք հաս-  
կնալ որ նախանձը շիփշիտակ եղբայրսիրութեան գէմ  
է , և առանց եղբայրսիրութեան չենք կրնար փրկութեն  
հասնիլ : Վասն զի եղբայրսիրութիւնը կը պահանջէ որ  
ուրիշներուն բարիքն ուզենք , ամմենուն բարիք ընենք ,  
ամմենուն բարեացը վրայ ուրախանանք մերինին պէս .  
իսկ անիծած նախանձը չէ թէ միայն չի թողուր որ ու-

րիշին բարիքն ուղղենք և ուրիշներուն բարիք ընկնք, այս առև անոնց բարեացը վրայ կը արտամցնէ զմեղ, ուստի անոնց միասուն վրայ ալ կուրախացընէ : Վասն զի նախանձուն ինչպէս չախորժիր որ ուրիշն առաջ երթայ և փառաւորի՛ անոր պատիւն իրեն անարգանք սեպելով, ինչպէս որ չախորժիր որ ուրիշի բարիք մը ըլլոյ՝ անոր բարիքն իրեն միաս սեպելով, ասանկ ալ անոնց միասուն և անարգանացը վրայ կուրախանայ՝ իրեն շոհու պատիւ սեպելով :

Բայց ուրեմն ուրիշի բարիքն և յաջողաւմիւնը չուզելը՝ նախանձ կը լլայ միշտ : Ձեւ քանի որ նախանձուն միայն հարկաւոր է, այսինքն որոշել ո՞րն է նախանձը, ո՞րը չեւ Առարք և գուինացին կը սի՝ որ չորս կերպ արամութիւն կրնանք ունենալ ուրիշի բարեացը վրայ :

Առջի կերպն է՝ երրոր կը արտամնք, չեւ թեւ ուրիշն ունեցած բարւոյն վրայ, հապա վախնալով որ անոնց մեջի միաս մը ընէ. զոր օրինակ մէկն իր թշնամույթի իշխանութեան համեմելուն վրայ կը արտամի, չեւ թեւ անոր եղած բարիքը չուղելով, հապա վախնալով որ ան իշխանութեամբն իրեն կարենայ միաս ընել : Ասիկայ նախանձն է. չեւ կը սի սուրդ վարդապետն, այլ վախ :

Երկրորդ կերպն է՝ երրոր կը արտամնք, չեւ թեւ արդի. չին բարւոյն վրայ, հապա մնեց ալ նոյն բարիքը չունենալուս համար. զոր օրինակ մէկն իր ունեցած գիտութեանն ու կատարելութեանցը համար պաշտօնի մը կը հառնի, կը արտամնք՝ չեւ թեւ անոր պաշտօնի համեմանք վրայ, հապա նոյն գիտութիւնն ու կատարելութիւնները մնեց ալ չունենալուս համար որ նոյն պաշտօնին համեմինք : Ասիկայ նախանձն է. չեւ, կը սի սուրդ վարդապետը, հապա անոր համեմելու ջանք ու բաղձանք, այսինքն բարի նախանձ :

Երրորդ կերպն է՝ երրոր կը արտամնք, չեւ թեւ ուրիշի բարւոյն վրայ, հապա մնոր անարժան ըլլուն համար, անանկ որ՝ եթէ անարժան չըլլար նէ՝ չենինք արտամիր. զոր օրինակ մէկն աշխարհական կոմեկեղեցական իշխանութեան մը կը հառնի որ չեւ թեւ միայն անարժան է ան իշխանութեանն՝ այլ նաև անկարտչ, կը արտամնք որ անանկ մարդու մեռք անցու իշխանութիւնը : Ասիկայ ալ նախանձ չեւ, կը սի նոյն

առւրը վարդապետն , այլ մարդուս դժարը դաշ անսած անպատշտնեթեանը վրայ :

Չորրորդ կերպն է՝ երրոր իրաւցրնէ կը արտօմինք ու ըիշին բարեւոյն վրայ , այսինքն անոր համար որ ինչու ան բարիքն իրեն և դաւ , և ինքն անով մեղմէ զեր կամ մեղի հաւասար է զաւ : Աս է բուն նախանձն , աս է ան նզու ված ախտն որ՝ չէ թէ միայն քրիստոնէի մը՝ այլ նաև աղեկ սիրո ունեցողի մը անվայել ու գարշելի ախտն է :

Ուրեմն կը խորուին որոնք որ տեսնելով որ մէկն ու ըիշին ունեցած յաջողութեանը վրայ կը արտօմի , կամ իրենց սրաբն արտօնութիւնն մը կուպայ , մէկէն նախանձ կը կարծեն : Տեսէք ինչ օգուտներ ունի քրիստոնէաւ . կան վարդապետութեան դաշ , խրատ և յորդորակ լսելը . քիչ քիչ մարդուն մոտքը կը լուսաւորուի , եր քրիստոնէական պարտքերը կը ասրպի , աղեկը գեշէն կորոշէ , որն է մեղքը որը չէ , որն է ներելի մեղքը որն է մահուցափը , և ասանկով իր խղճանանքը կը կառաւ վարէ : Խսկ որոնք որ չեն դար ժողովսապետին առւած իրաւները լսելու , և կարծես թէ կամը ման դալու՝ իրենք զիրենք դիտունի տեղ գնելով . կամ քիչ բան դիտեն , կամ ամեննեին տգեա են ու ագեա կը ման հաւատքի և բարի վարուց վերաբերեալ բաներու : Ասանկերը թէ և հոգեոր կրթութիւն ընեն , (թէ և Ճարտասանական քարոզներ լսեն , (թէ որ ալ ըսեն .) այսու ամենայնիւ շատ բանի տգեա կը մնան . և աս իրենց տգիտութել շարժարացներ զիրենք այ առջին , վասն զի կամաւոր ագիտութ է . և իրենց քրիստոնէական պարտքը չկպացողներն ած ալ զիրենք չուզեր դիտնալ . “ Ապա թէ որ ագիտանայցէ , ագիտացի , , (ա . կ . ը . , ժ . թ . 28.)

Հիմոյ որ տեսանք բուն նախանձը որն է , և մէկալ ըտածներս ինչպէս տարբեր բաներ են , կը կարծէք որ ուրիշ բան չիկայ ըսելու , ամմն բան յայտնի է . բայց անանկ չէ : Դեռ ուրիշ շատ բան կայ բացառքելու մեկնելու սորվելու . նորէն կըսեմ , հարկաւոր է որ աս բաները լսեք , չէ նէ ուրիշ կերպով չեք կրնար սորմիլ :

Ըստ որ ուրիշին բարեացը վրայ տրամիլը՝ երբեմն նախանձ է , երբեմն ալ ուրիշ կերպ բան , այսինքն կամ ժամի՝ որ անով մեղի վնաս մը ցըլլայ , կամ բարի նախանձ՝ ուրիշներուն հասնելու ջանալով , և կամ անսոնց տեսող ժան և անկարող ըլլալուն համար դժարը դաշ . բայց

հիմայ որ առ բաներուն նախանձ շըլլարն իմացանք . աեսնենք թէ ազէնկ բաներ են , մեղք է ընկը թէ չէ : Սուրբ Ագուինացին շըտէր որ աստիք մեղք չեն , հապա նախանձ չեն , կրծան առանց մեղաց ալ ըլլալ կըսէ . ը ոել է որ երբեմն մեղք է , երբեմն չէ , պարագաներուն նայելով : Սիսինք ան արտամութենէն՝ որ վախանաշէն ու առջ կուտայ որ շըլլայ թէ մեղք կամ ուրիշն անենց վաս մը ըլլայ :

Առ արտամութիւնը մեղք շըլլար՝ երբար համանելու վնասն անիրաւ վնաս է , կամ վախերնիս առոյդ է , չէ թէ երեակայական՝ հիմմը չըւնեցող . զոր օրինակ առնենելով որ մէկն իշխանութեան հասաւ՝ կը արտամինք . վախնալով որ շըլլայ թէ անիրաւութիւն ընէ մեղք կամ ուրիշներուն . ու վախերնիս ալ պարապ վախ չէ , վասն զի ան մարդը մեղք թշնամի է և սփակալ մարդ է , սպառնալիք ալ ըրած է : Կամ՝ առնենելով որ մեղք մեր երկրին քովն երկիր կը դնէ՝ կը արտամինք , գիտալով որ կառարար մարդ է՝ գրացիներուն հետ միշտ վէճ կընէ , կամ անիրաւ է՝ ու րիշն բանը կը յափշտակէ . ուստի պատճառ ունինք վախնալու որ մեղք վնաս ընէ : Առանկ արտամութիւն մեղք չէ , վասն զի ուրիշին բարեւցը համար արտամիլ չէ . կը առնենենք որ Նստեր սուրբ թագուհին ու Մուրթէէ ալ որ սուրբ գիրքն այնչափ գիրենէք կը դուզէ . շատ արտամցան Համանին իշխանութեան համանելուն համար . վասն զի ստոյդ գիտէին որ շատ շարիք պիտօր ընէ , ինչպէս փորձեց ալ ընելու . Արտաշէս թագուհին ձեռքին տակին եղող բոլոր Հրեաներն անիրաւուրար ջարդել ուզելով :

Իսկ թէ որ արտամութիւննիս առաջ վախնաշէն որ շըլլայ թէ այ փառացն անարգութիւն մը կամ հաւատագի և բարի վարուց վնաս մը ըլլայ , ան ատենը մը արտամութիւնը՝ չէ թէ՝ միայն մեղք շըլլար , այլ նաև առաքինութիւն կը լլայ . զոր օրինակ թէ որ արտամինք առնենելով մէկուն իշխանութեան հասնի՛՛ որ հաւատգի և բարեպատշտութեան և բարի վարուց գէմ բաներ պիտօր խոթէ , առաքինութիւնը ուրդի տակ պիտօր առնէ , մոլութիւնը վարձատրէ : Առանկ արտամութիւնն ուրիշ բարւոյն նախանձիլ չէ , այլ այ փառաւը գէմ ժխնդրութիւն , հասարակաց հոգեւոր ու մարմնաւոր բարիքն ուզել , ու նախանձայուղութի՛ որ բարեպաշտ և ածասեր մարդ մը չի կրնար ցընել :

Այս շաբաթի ստոյդ է աս բանս որ, չէ թէ միայն ասանկ. Ներում յաջողութեանը վրայ արտմիլը մեզք չէ. հապա նաև կրծանք իրենց կործանուածը բաղձալ. ատելութե համար չէ, այս որպէս զի այ փառացը՝ հաւատորի ու բարի վարուց վնաս չըլլայ: Անոր համար ամենայն որբոց լիթանիային մէջը կը խնդրենք որ մեծ ուռըր եկեցւոյ թշնամիները խոնարհեցընէ: Ասանկ ալ Յեսոս և խրայելացւոց իշխանները արտմեցան իրենց թշնամացն յաջողութեանը վրայ: ասանկ ալ Ոնիս քահանայապետը տրամեցաւ Հեղիոդորոսին իշխանութեան հասանելուն վրայ: և երրոր տեսաւ այ աներեսոյթ զօրութեամբն անոր կործանուած՝ մեծ ուրախութիւն ըրաբոլոր ժողովրդեանը հետ, չէ թէ ատելութեան համար: հապա այ փառացն ու տաճարին անարգանք չըլլացւ համար:

Ուրեմն ուրիշի բարեացն և յաջողութեանը վրայ արտմիլն որ չըլլայ թէ այ փառացն անարգանք մը, մեղ կամ ուրիշներուն անիրաւ վնաս մը ըլլայ, նախանձ չէ՝ այլ անմեղ կամբարի վախ մըն է: Բայց թէ որ վախներնիս հիմ մը չունենայ, պարապ կասկած մը ըլլայ, կամ վնասն որ կը կասկածինք՝ անիրաւ չըլլայ, ան ատենը նախանձ է ըրածնիս: ինչպէս թէ որ մէկը վախնայ որ մեծաւորն իր յանցանքը պատճէ պիտոր, և անոր իյնալն ուղէ, նախանձ է ըրածը:

Հիմայ գանք ան արտմութեանն որ կըզանք ուրիշի ունեցած բարիքը մնէք ալ չունենալուս համար: Աս զգացմունքը թէ որ կարդաւորեալ ըլլայ նէ, մեզք չէ. մասնաւանդ աղէկ բան է. վասն զի ասով մարգս կըյորդ որուի կը ջանայ առաջ երթալ, առարգինական գործ քերընել: Ուստի սուրբ Հերոնիմոս խաթունի մը խրառներ գրելով իր ազնիանն աղէկ կըթութիւն առլու համար, կըյորդորէ զինքն որ ազնիկն ուրիշ ազնիկներու հետ դաստիարակութեան դնէ, որպէս զի անոնց նայելով բարի նախանձ ունենայ, և առաջ երթայ: Բայց թէ որ աս զգացմունքը կարդաւորեալ չըլլայ նէ՝ բարի նախանձ չըլլար, մեղք կըլլայ: ուստի կարդաւորեալ ու բարի նախանձ ըլլալու համար իրեք բան պէտք է:

Նոխ՝ ինչ բանի համար է տրամելնիս որ մնէք չունինք նէ, պէտք է որ աղէկ և անմեղ բան ըլլայ: զոր օրինակ մէկը գիտութեան կամ արուեստի մը մէջ գե.

բազանցեր է , ուրիշ մը առօնելով անոր անանկ առաջ  
երթալը՝ կը տրտմի , չէ թէ անոր առաջ երթալուն հա-  
մար՝ այլ իրեն անհսգութեանը , որ կրնար նոյն պար-  
ծանքն ունենալ ու կորսղնցուց : Ասիկայ բարի նախանձ  
մըն է , վասն զի բաղձացած բանն ալ բարի է . ու թէ  
որ առ բարի նախանձավն իր ջանքն եւելցրնէ , և ինքն  
առաջ երթայ գերազանցէ նէ . չէ թէ մայն ան-  
մեզ բան կը լլայ ըրածն՝ այլ նաև գովեցի : Իսկ թէ որ  
բաղձացած բաներնիս չէ թէ մայն բարի է՝ այլ նաև  
մը ու առաքինի , նախանձնիս ալ նը կը լլայ . զոր պի-  
նակ կը առնենք բարեպաշա անձ մը , խոնարհ . համ-  
բերող , եղբայրասէր , ու սրտանց կը արտիքնէ ան  
առաքինութիւնները մենք ալ չունենալնուն համար .  
ասկէց սաւրը նախանձ կը լլայ : Աս նախանձն է որ  
Պօղոս առաքեալ շարունակ զմեզ կը յորդորէ ունենա-  
լու . “Նախանձաւորք լերուք շնորհացն՝ որ լաւ  
են , . (ա . Կօրն . ժք . 31 .) “Նախանձաւորք լե-  
րուք հոգնօրացն , . (Ան . ժք . 1 .) “Լաւ է նա-  
խանձաւոր լինել ՚ի բարիս յամնայն ժամ . (Գողադ .  
դ . 18 .) Աս նախանձն էր որ ունեին ամենն սուրբերը՝  
կատարելութեան համելու . ինչպէս սուրբ Անտոն  
մզնաւորն որ որուն վրայ առաքինութիւն մը առներ .  
կը ջանար ինքն ալ ունենալու : Աս ջանքն , առ բարի  
նախանձը պէտք էր ունենային ամմեն քրիստոնեայք .  
պէտք էր արտմէին ուրիշներուն ունեցած առաքինու-  
թիւններն իրենք չունենալնուն համար , ու ջանային  
որ ունենան : Բայց ընդ հակառակն կան անանկներ որ  
ուրիշներուն գէշութեանը կը նախանձին , կը արտմէն  
որ իրենք ալ ուրիշներուն պէս թոյլ ու գտառարկ կեանք  
չեն անցներ , զրօսանքներու ունայնասիրութեան ու  
կրքերնին գոհ ընելու հետ ըլլալով . կը արտմէն որ ի-  
րենք ալ ուրիշներուն պէս մարդ խարել չեն դիտեր .  
ոխերնին չեն կրնար հանել , հարստութիւն չեն կրնար  
դիտել . կը տրտմին որ չեն կրնար հագուիլ սգուիլ .  
թատրոնները , պար պարելու և տեսնուելու տեղուանք  
պարտիլ : Ասիկայ է ան գէշ նախանձն որ Դաւիթ մար-  
դարէն վար կը վարնէ , կը խրատէ զգուշանալ անկէց .  
“Մի նախանձիր ընդ չարս . և մի ընդ այնոսիկ՝ ոչ  
գործեն զանօրէնութիւն , . (Ան . լշ . 1 .)  
Երկրորդ՝ որպէս զի բարի նախանձ ըլլայ ըրածնիո ,

պէտք է որ մեր վախճանն ալ գիտաւորութիւնիս ալ բարի ըլլայ. զոր օրինակ մէկը կը արտօնի ուրիշին գիտութիւնն և աջողակութիւննը չունենալուն համար, և եւ առէ կիրայ ունենալու . բայց ինչո՞ւ. վառասիրութեն համար, անկէց աւելի փառք ունենալու համար : Ասիկայ գէշ նախանձ է, վասն զի վախճանն ալ գէշ է : Աւրիշ մըն ալ քարոզութիւնը ընելու բազմակը ունի, առկէց աղեկ բազմանք կը լլայ . բայց՝ թէ որ անափառ առւթեան ու շահամիրութեան համար է ըրածը, վախճանը գէշ ըլլարժմ նախանձն ալ գէշ կը լլայ : Ուստի Պօղոս առաքեալը վար կը զարնէ անոնց վառասիրութիւնն որ առաքելոց քարոզութեան յազմելու և անոնցմէն աւելի պարծանք ունենալու համար կը քարոզէին . “ Ոմանք առ նախանձու և հակառակութեան դիմ քարոզեն . . . և ոմանք առ հետառութեան զբանամն , այլ ոչ արրութեամբ , . (Փիլիդ . ա . 15 :)

Երրորդ՝ որպէս զի բարի նախանձ ըլլայ ըրածնիս , պէտք է որ անոր համար բանեցուցած հնարքնիս ալ բարի ըլլայ : Աղէկ է ջանալն որ մեկը բարի վախճանին համար առ կամ ան պաշտօնին կամ իշխանութեանը հասնի . բայց թէ որ հսն հասնելու համար բանեցուցած հնարքները բարի ցըլան նէ , ինչպէս թէ որ սուս կամ կեղծաւորութիւն կամ դրապարառութիւն կամ կաշու կամ ասոնց նման ապօրինաւոր հնարքներ բանեցնելու ըլլայ նէ . ըրածը գէշ նախանձ կը լլայ : Պօղոս առաքեալ իր հրէութեան ատենը իրսա նախանձուոր էր հայրենի աւանդութիւններուն , ինչպէս ինքը կը սէ . “ Յառաջնորդէմ էի իր հրէութեան քան զբազում հասակակիցս իմ . . . առաւել նախանձախնդիր էի իմոյ հայրենի աւանդութեանցն , . (Գողագ . ա . 14 : ) Աս էր նախանձը բազմացած բանին կողմանէ ալ . իր վախճանին կողմանէ ալ բարի էր . վասն զի այ վառացն և էր ազցին բարւոյն համար էր . բայց միջոցներն ու հնարքներն որ բանեցուց՝ գէշ էին . վասն զի սուրբ եւ կեղեցին հալածեց , սուրբ Ստեփանոս քարկոծելու գործակից եղաւ , ու քրիստոնեաները բռնելու բան դնելու իշխանութիւն առաւ : Ասոնք անանկ գէշ բաներ էին՝ որ իր բարի նախանձը բոլորովին չարի գարձուցին . անոր համար դարձի գալէն եացը՝ չարաչար զշաց իր ըրածին կայ , ու կըսէ . “ Չեմ իսկ արժանի թէ կո-

շեցոյց առաքեալ, դի հալածեցի զեկեղեցին այ „  
(մ . կոր . ժե . 9 .)

Հիմայ կը մնայ որ ան արտամութեանը վրայ ալ խօսիմ . .  
որ ուշիշին անարժան և անկարող ըլլալուն համար գը-  
ժարնիս գալէն՝ տառջ կուգայ : Ասիկայ ալ կընայ ա-  
ռանց մեղաց ըլլալ . բայց թէ որ անարժան մարդու մը  
հոդեսոր բարեացը վրայ գժարնիս գալու ըլլայ նէ . չոր  
նախանձ կըլլայ , մեղք է : Խօսք հասկընալու համար  
անզգամ մեղաւոր մարդու մը՝ որ հազար չարիք ըրած է  
և գժիքի արժանի է , ած շնորհք կուտայ ու գարմի  
գալով առապինի մարդ մը կըլլայ . ասոր վրայ թէ որ  
մէկուն գժարը գալու ըլլայ նէ , չոր նախանձ կըլլայ  
ըրածը , մահուցափ մեղք կը գործէ , վասն դի բոլոր-  
մին եղբայրսիրութեան և այ ողորմութեանը գէմ է :  
Ուրիշ մը անսնելով որ երբեմն մեղաւորներուն բանը  
աշխըլքիս վրայ կը յաջողի և կը հարստանան , գժարը  
կուգայ՝ հարստառութեան արժանի շնն ըսելով : Ասիկայ  
ալ մեղք է , եղբայրսիրութեան և այ նախապինամու-  
թեանը գէմ ըլլալով . բայց ինչպէս առաջնոց ըսի , թէ  
որ գժարը գալն անոր համար ըլլայ որ՝ հարստառութիւ-  
նը գէշի պիտօր բանեցընեն և աւելի մեղք պիտօր գոր-  
ծեն , ան ատենը մեղք չըլլար : Խակ թէ որ աեսնեց  
որ անարժան մարդ մը իշխանութե ետեկ իյնալով ար-  
ժանաւորները կը զցէկ ետեկ կը ձգէ և ինքն առաջ կանց-  
նի , և աս բանիս գժարնիս գալու ըլլայ իր շնելու  
շորեացը համար , և անոր իշխանութենէ իյնալն ու-  
զենք նէ , չէ թէ միայն մեղք չէ՝ այլ նաև բարի բող-  
ձանք մըն է . ուստի Դաւիթի մտրդարէն կը բազմար որ  
գէշ մորգիկ մեծութեան և իշխանութեան ցհասնին .  
ուժ չունենան . “ Խորտակեացի բազուկ մեղաւորի և  
չարի , խնդրեսցին մեղք նորա , և նա մէ գացի , . (Սէ .  
թ . 15 .) Յեսու Սիրաքայ որդին ալ այ ժողովուրդը  
չարչարովներուն կործանուամբ կը բազմար . “ Որ չար-  
չարէն զժողովուրդ քո . գացին զկորուստ ապահանու-  
թեան , . (Սէրո . . ժե . 10 .)

Ասոնք են ազէկ նախանձը գէշ նախանձէն որոշելու  
կտնոնները : Եկած կիրակի պիտօր խօսիմ բան գէշ  
նախանձին վրայ , որ իրաւունէ ուրիշն բարւոյն վրայ  
տրամին է . եկէք որ աեսնէք ինչ գարշեցի պիտ է , և  
ինչ գէշութիւններ անկեց առաջ կուգան :

ՅԱՐԴՈՐԱԿ ՃԶՋ.

Չոր նոխանքուն և անիեց առաջ էիսծ գեղո-թիւներուն  
վրայ :

Ի՞նանկ է նէ, ինչպէս անցած կիրակի սուրբ Ադուի-  
նացին խօսքովն ըստ, նախանձ չէ արտմիլն ուրիշի բա-  
րոյն վրայ՝ երբոր գիտենք որ անով մեղի կամ ուրիշ  
ներուն վնաս և անիրաւութիւն պիտոր ըլլայ. նախանձ  
չէ արտմիլն ուրիշի բարոյն վրայ՝ երբոր արտմութիւն-  
նիո ան բանեն զուրկ ըլլայնուս համար է. նախանձ չէ  
անարժան և անկարող մարդկանց առաջ երթալուն  
վրայ գժարնիս գալը. Ասոնք նախանձ չեն, բուն նա-  
խանձն ան է՝ երբոր մէկն ուրիշի բարոյն, հարը-  
տութեանն, յաջողութեանն և ունեցած համարմուն-  
քին վրայ կը արտմի, ուրիշ պատճառի համար չէ՝ բայց  
միայն անսր ան բարիքն ունենալուն համար. վասն զի  
անոր ան բարիքն ունենալն իրեն վնաս և անարժանք կը  
սեպէ, և անով իրեն անկէց վար մնալ մը կըլլայ. Աս  
է բուն նախանձ ըսուած ախաղ, գարշելի և անվայել՝  
չէ թէ միայն քրիստոնէի, այլ նաև աղնուական մար-  
դու մը. Աս գիւեկան ախան է՝ որ ամենն տեղ կը մըտ-  
նէ, ամեննուն սրան կը տիրէ, և այնչափ հոգեար ու  
մարմնաւոր վնասներու և անկարդութեանց պատճառ  
կըլլայ, ինչպէս պիտոր ցցնեմ ձեզի :

Առջի գիտնալու բանն ան է որ՝ նախանձը թեթև ու  
պղոփ բարեգործաթեամբ, օրհնած ջրով ջնջուելու  
մղցերէն չէ. ախտ մըն է որ ըստ ինքնան իր բնութե-  
նէն մահացու մեղք է. անանկ որ ուրիշի բարոյն նա-  
խանձից. (Հերիք է որ պղոփ բանի մը վրայ կամ ա-  
ռանց մտածելու շըլլայ.) Միշտ մահուչափ մեղք է :  
Առան զի մէկն որ ուրիշի բարոյն կը նախանձի՝ եղ-  
բայց պիրութեան գէմ կընէ. և յայտնի է որ չունի ան  
մէրն որ՝ մարդս անով ուրիշի հետ ուրտիսակից ու վըշ-  
տակից կըլլայ, ինչպէս առաքեալը կըսէ. “ Խնդալընդ  
խնդացողս, լաւ ընդ լացողս,,. (Հ- . Ժ- . 16 .) կարճ

խոպավ յայտնի է որ ընկերը չի սիրեր . վասն զի թէ որ սիրեր նէ , անոր բարեացը վրայ չէր արտօնք : Իսկ ա-ռանց եղբայրափրութեան կրնայ մէկը փրկութե հա-նիլ . չէ , անկարելի է . “ Որ ոչն սիրէ , անդէն ՚ի մա-հուն կայ , . (ա . Յ-հ . դ . 14 .) Վասն զի այ ամեն պատուփրանքներն ածափրութեան և եղբայրափրութե վրայ հաստատուած են . “ Յայս երկուու պատուփրան- ամենայն օրենք և մարգարեք կախեալ կան , . (Մթ . իշ . 40 .) Մահացու մեղք ըլլալն անկեց ալ յայտնի է որ Պաղս առաջեալը ծանր մեղքերուն կարգը կը դէ նախանձն ալ , յաւիտենական գատապարտութե որ-ժանի , և աղբայսութենէ զրկող մեղքերուն հետ կը համբէ . “ Զցեալըն ամենայն անիրաւութեամբ . . . որք զայտպիտոն դոր- ծեն , արժանի են մահու , . (Հ- . ա . 29 .) “ Թըւ- նամութիւն , հեռ , նախանձ . . . շարակնութիւն , ոպտ նութիւն . . . որ զայտպիտի ինչ գործ են , զարգայսութիւն այ ոչ ժառանգեն , . (Գրադա . ե . 20 .)

Ասկեց ՚ի զատ՝ նախանձն անանկ մեղք մըն է , կոն սուրբ Օդոստինոս . որ մինակ չի կընար ըլլալ , ուրիշ շատ մեղքերու ալ պատճառ կըլլայ . վասն զի նախան- ձէն առաջ կուգան՝ ատելութիւն , քսութիւն , ու շո- րունակ նորէն նորէն մեղքի մէջ իյնալ : Խնչու որ նա- խանձուը թէ որ մէկուն գովեստը լսէ , կը արտք . թէ որ աեանէ որ մէկն ուրիշներուն սիրելի է , կը արտք . թէ որ աեանէ որ մէկն ուրիշներուն առջին պատիւ և համարմունք ունի , կը արտք . թէ որ աեանէ որ առ աեղ ունեցեր է , պաշտօնի աէր եղեր է , իշխանութեան հասեր է , կը արտք : Ուստի քանի որ ինչուզ վետն ըլ- լալով աս արտօնութիւնը կըզգայ և աեղիք կուտայ , ամ- մեն անդամուն նորէն նորէն կը մեղանչէ : Նմանապէս երբոր ուրիշի վրայ պարաւունք կը լսէ , կուրախանայ . Երբոր ուրիշի անարգուիլը կը աեսնէ , կուրախանայ . Երբոր ուրիշի վեասը կը աեսնէ , կախորժի . ու . քանի անդամ որ աս ուրախութիւնն և ախորժն զցաղով ան- զիք կուտայ , նորէն նորէն կը մեղանչէ : Իսկ բամբառն- քին քոռութեան և առելութեան վրայ երկոյն խռե- ցայ եղբայրափրութեան վրայ խօսելու պահեն . բոլց հաս ցցընեմ միայն՝ ինչպէս դիւրա նախանձուք ու մեղքերուն մէջը կիյնան :

թող աղեկ քննեն նախանձուներն իրենց սկզբը՝  
երբոր մէյլը մէկուն վրայ նախանձիլ սկսան նէ՝ անկեց  
ետքը չէր որ սկսան անոր պահութիւնները մէկուն  
մէկալին պատմել, և անիկայ ուրիշներուն առջին վար  
զարնել: Անկեց ետքը չէր որ սկսան անոր վրայ բամբա-  
սանք ու բառութիւն ընել, անանկ բաներ պատմել վրան  
որ ուրիշներն իրեն հետ պազին, իրեն դէմ ըլլան: Ան-  
կեց ետքը չէր որ սկսան անոր հետ ատելութիւն ու-  
նենալ, ջանալ անոր վնաս հասցնել խօսքով ու գործ-  
քով: Յակոր նահապետին որդիքն օրինակ ըլլան առ  
բանիս: Ասոնք աեսնելով որ հայրերնին աւելի կը սի-  
րեր Յովսէփ գեղեցիկ իրենց եղայրն, և իրեն ծաղ-  
կեայ պատմուման մըն աղ չիներ եր, սկսան նախան-  
ձելու: առ իրենց նախանձն աւելի գրգռուեցաւ լսե-  
լով իրենց եղայրը տեսած երազ՝ որ որ մը իրենց  
վրայ իշխանութիւն ունենալը կը ցցնէր: Աս նա-  
խանձը գիտենք ինչուան ուր տարաւ ձգեց զիրենք.  
սկսան նախ մէջերնին անոր վրայ չար խօսիլ, ու հետը  
թշնամանալ. ետքը վրան ինաւալ, ու զինքը նախատել՝  
երազատես ու հպարտ կանչելով. ետքը ետքը ան աս-  
մինան ատելութիւն ունեցան հետն որ՝ չեին ուզեր ոչ  
աւենել զինքն և ոչ հետը խօսիլ. “ Ատեցին զիա, և ոչ  
կարեին խօսել ինչընդ նմա խազալութեամբ,, . (Ծան-  
լէ. 4.) Ինչուան ան աստիճան անգթութեան հասան  
որ մէջերնին խորհուրդ ըրին կուզէին սպանել զինքը.  
թէ որ չսպանեցին ալ նէ, զինքը ջրհորը ձգեցին որ  
մռանի. թէ որ ջրհորէն ալ զինքը հանեցին նէ, ծախու-  
լու և ստակ վաստրկելու համար եր: Աս ամենն բանն  
ընելէն ետքը՝ հայրերնին ալ խարեցին, ծաղկեայ պատ-  
մումանն արունոտեցին բերին առջեր ձգեցին՝ ըսելով  
որ չար գաղաներու բերանն ինկեր եր. “Գաղան չար  
եկեր զնա,, :

Բայց կը կարծէք որ նախանձուն վնասներն և ան-  
կարդութիւններն այսպահով լըլնեան. առ անիծած  
ախտին հոգեոր ու մարմնաւոր՝ հասարակաց և իւրա-  
քանչիւր մարդու ըրած չարիքները համբանքի չեն  
դար: Աղէկ կըսէ սուրբ Կիպրիանոս որ նախանձը հը-  
պարտութիւնէ առաջ գալով, ինչպէս հպարտութիւնն  
ամման մեղաց աղբիւրն է, ասանկ ալ ինքն ան ամման  
մեղքերուն արմատը կըլլայ: Ո՞վ Ադամ Եւային մեղան:

շել և իրենց հետքոլոր աշխարհքս ալկործանել առաջ։  
ստատանային նախանձն որ իւ կորպուցուցած երջանկու-  
թիւնը մարդս չիկրնայ վայելել։ սուրբ գիրքն է ըսոզք։  
“Նախանձու բանսարկութիւն եմուա մահ յաշխարհ” ։  
(Խոսք. թ. 24.) Ստատանան չիկրցաւ քաշել աս բանն,  
ուստի այնչափ փորձեց զիրենք՝ ինչուան որ մեղքի մէջ  
ձգեց։ Ո՞վ գրգռեց կայինն որ անդքաբար իր եպայրն  
սպաննեւ։ նախանձն, ինչու որ ած Արեգին ըրած զ։  
հերն իրեն ըրածէն աւելի ախորդէր էր։ Ինչու Սատ-  
անանկ անհաշտ ատելութիւն ունեցաւ իր Յակոբ եղ-  
բօրը հետ, և այնչափ հալածեց զինքը։ նախանձնէլն որ  
հայրն անիկայ իրմէն աւելի օր Շնեց։ Ո՞վ Բարելոնի նա-  
խարարները գրգռեց խեղճ անմեղ Դանիել մարդարէն  
ոսք ոզք առիւծներուն զիմացը ձգել տալու, նախան-  
ձնին որ անիկայ թագաւորին սիրելի էր և իրենցմէն  
վեր։ Անոր համար միաբանեցան, զբարստեցին և ըրին  
չըրին առիւծներուն գուգը ձգել տուին զինքն։ և ո-  
նոնց կերակուր կըլլար՝ թէ որ ած ան մեծ հրաշքը չ-  
նէր որ առիւծները չկդպան իրեն։ Ինչու Սաւուզ թա-  
գաւորը խեղճ Դաւթի գէմ այնչափ կատվեր էր։ իր  
քաջ ու հաւատարիմ հպատակին։ նախանձնէլն որ  
ժողովուրդն անոր քաջութիւնը իրենինէն եւել կը գո-  
վէր։ “Եհար Սաւուզ զհազարս, և Դաւթի զրիւրս”։  
(ա. թի. մշ. 7.) Աս նախանձնն անանկ ատելութիւն  
մը ունեցաւ հետն որ՝ գիւտահար գարձաւ, և ամմն  
հնարք բանեցուց զինքն սպաննելու։ թողառնք ուրիշ  
ասոնց նման այնչափ չարիքներն որ սուրբ գիւրը և  
պատմէ, աս միայն ըսեմ։ ո՞վ եղաւ Յնի այնչափ շոր-  
շարանքներուն ու մահուանը պատճառը։ նաև Գիշ-  
տոս Ճանչցաւ, կըսէ սուրբ աւետարանը, որ նախանձն  
էր պատճառը։ վասն զի Քն աէրն մեր իր ամենասուրբ  
վայրովն, իր սուրբ վարդապէտութեամբն։ իր ըրած  
հրաշքներուն օրլուսորէ բոլոր ժողովուրդը կը շահէր և  
ամմնէքը կը զարմացընէր, անոր համար հրեաներն ու  
մանաւանդ անոնց քահանաները նախանձնեցան իր վայ։  
“Քանզի գիտէր թէ առ նախանձու մատնեցին զնու”։  
(Մատ. իւ. 18.) Աս ըսածներս բոլորն ալ սուրբ կիո-  
րիանուին ու սուրբ Օգոստինոսին խօսքերն են։  
հիմայ ես ալ ըսեմ։ ո՞վ է որ ընտանեաց մէկ ոյն-  
պէս գիւրաւ տարածայնութիւն ու վէճ կը ձգէ, մա-

նախանդ կնկաց մեջ : Հասարատկորէն նախանձն է . ամ-  
ման պղտիկ բանի համար մեկը մեկայն վայ կը նախան-  
ձի . հարսը կեսրոյք , կեսուրը հարսին վայ , տայը հար-  
սին , հարսը տալին վայ . և ասկէց կսկսին փսփսուքներն  
ու բամբաստները , վէճներն և ատելութիւններն որ  
չեն լըննար : Ո՞վ է որ կնկաց ունայնասիրութիւնը  
կը դրդուէ , նորելուք հագուստներ զարդեր կը հնարէ .  
և ասանկով աներ կը կործանէ : Հասարակորէն նախան-  
ձը . վասն զի չեն քաշեր որ մեկն իրենցմէ աւելի . հա-  
գուսի ու զարդարուի . ինչ որ ուրիշի վայ տեսնեն  
պէտք է որ իրենք ալ ունենան , կընեն չեն ըներ երիկ-  
նին կը համոզեն՝ ան ալ կրցածէն աւելի ծափք կընէ .  
տանը մէջ խաղաղութիւն պահելու համար : Ո՞վ է որ  
արժանաւոր ու կարող մարդիկը չի թողուր որ եկեղե-  
ցական կամ աշխարհական իշխանութեան հասնին :  
Հասարակորէն ոմանց նախանձն որ՝ շրպայ թէ անոնք  
աւելի փայլելով իրենց անունը մթըննայ , անոնցմէ վար  
երենան . ուստի կը ջանան որ անոնք շմեծնան , պա-  
ռուց յիհասնին , ասանկ ծանր վխաս ընելով անոնց :

Բայց ասոնք աւելի մարմեաւոր վխասներ են . շատ  
աւելի գէշեն հոգեւոր վխասները : Նախանձուը չէ թէ  
միայն ուրիշի մարմաւոր բարիքը չի քաշեր , այ նաև  
հոգեւոր . այ փառքն ալ , կրօնքի օգուտն ալ . հոգւց  
ֆրկութիւնն ալ ոսքի առկ կառնէ : Սուրբ գիրքը կըսէ  
որ՝ սատանային նախանձն եղաւ որ մահ խոթեց աշ-  
խարհքս . ու նախանձուաները սատանային կը նմանին .  
“ Նախանձու բանստրկուփին եմուա մահ յաշխարհ . և  
փորձեն զնա՞ ” որ նորա փիճակին սակի են , . ( իմաստ .  
թ . 24 : ) Աս է նախանձուաներուն փառաւոր պարծան-  
քը . կուզեն ազնուական ըլլան , կուզեն իշխանաւոր .  
ինչ կուզեն ըլլան , պնշահ մարդիկ են , սատանային  
նման , անոր արուեստը կընեն : Սատանային ամմեն  
բանէն աւելի անհաջոյ մեր հոգեւոր բարիքն է , մեր  
հոգւոյն փրկութիւնն է , այսինքն ան յաւիտենական  
երջանկութիւնն որ ինք իր մեղքով կորաընցուց . ուստի  
ամմեն ջանք կընէ որ մեղք ալ կորաընցունել տայ , ինչ-  
պէս Ադամ Եւային ըրաւ դրախտին մէջ : Ասանկ ալ  
նախանձուաներն որ սատանային նման են՝ չեն պիտո-  
միր ուրիշի հոգեւոր բարիքը , կը վախնան որ իր առա-  
քինութիւններով իրենցմէն աւելի գոզելի ըլլայ և հա-

մարմունկը ունենայ . կը վախնան որ անոր կատարելու .  
թիւններովն իրենց անկառարութիւնն երևնայ . անոր  
համար է որ ախտաւոր մարդիկ առաքիները կը հա-  
լածեն : Մէկը թող քիչ մը բարեպազա կեանք վարժ .  
ջերմեանդութեան ասյ ինքը զինքն . աշխարհական  
բաներէ քաշափ , տոէպ ժամ երթայ . հոգերը լտ .  
վանդաւոր ընկերութիւններէ փախչէ , կարճ խօսով  
աշխարհասեր շըլլայ . մէկէն ծուռ աշբով կը նային է .  
բեն , կեզծաւոր կամ խողմահար կը կանչեն . չեն ուզեր  
որ բարի և առաքինի շըլլայ . վասն զի անոր վարդն իրենց  
շարունակ յանդիմանութիւն մըն է . և կը շանան որ  
սիրազ կոտրեն կամ անուռն աւրեն : խաթուն մը կամ  
աղջիկ զաւակ մը թող քիչ մը ունայնասիրութենէ քս-  
շուիլ ուղէ . աշխարհիս գէշ առվարութիւններուն չին-  
տէիլ . պար չիրանել , վանդաւոր տեսնուելիներէն  
փախչիլ , հոգեսրի հետ ըլլալ . մէկէն կըսկսին փառ իս-  
սիլ , տեսակ տեսակ մնկնութիւններ տալ , երբեմ սա-  
տանային պաշտօնն ալ ընել փորձելով զիրենք ու հա-  
մոզելով որ ուրիշներուն յարմարի : Ինչո՞ւ , վասն չի  
անոր բարեպաշտութիւնն ու հոգեսիրութիւնն իրենց  
աշխարհասիրութեանն յանդիմանութիւն է . Եկեղե-  
ցական մը թող քիչ մը փայլի իր բարի վարքով . իր  
քարոզութեամբն , իր աստիճանին պատիւը պահելով .  
մէկէն կըստուգուփ իր փառ առակն որ կըսէ : “ Բրու-  
ընդ բրուս նախանձի , : Կը գտնեսին ուրիշ եկեղեցա-  
կաններ , կըսէ սուրբ Ուսկերերան , որ մէկէն կըսկսին  
նախանձիլ իր ունեցած համարմունքին ու մեծարա-  
նացը փայ , վախնալով որ շըլլայ թէ անոր փայլից գի-  
րենք մթընքնէ : Կըսկսին վար զարնել զինքն , անուշը  
կոտրել , մքան զրպարտութիւններ ալ ընել , և ինչուան  
ցիթողուլ ալ որ կըցած բարիքն ընէ . ոչ այ փառքը և  
հոգան , և ոչ հոգւոց փրկութիւնը : Անիծած նա-  
խանձ . աղէկ կըսէ ուրեմն սուրբ կիսպիտանոս որ “ Կա-  
խանձն ամմեն տեղ կը մտնէ , ամմենուն քովք կը մտնէ .  
նայ , ինչուան եկեղեցականաց քովն ալ , : Իրաւ է  
ուրեմն սուրբ Ուսկերերանին խօսքն . որ “ Սախանձն այ  
փառքն ալ ուղիք տակ կառնէ , կրօնքի օգուտն ալ . հա-  
գոց փրկութիւնն ալ , :

Աս բաներուս որչափ ողբալի օրինակներ ունինք ե-  
կեղեցական պատմութեան մէջը : Ինչո՞ւ այնշափ հեր .

Ճռաածներ ու մոլորութիւններ ելան ու տարածուեցան : Կախանձէն . կըսէ նոյն սուրբ Ոսկերերանը . թողունք ուրիշ օրինակները . Արիոսը միայն առնենք՝ որ գնի ածութիւնն ուրացաւ : Ինչըն . սուրբ Սղեք . առնդր հայրապետին վրայ նախանձելէն : Եսքն ալ ինչ-պէս առաջ տարած և տարածեց իր մոլորութիւնը . գարձեալ նախանձուն օգնականութեամբը . վասն զն Մելեսիոս ի իր կողմը եղողներն՝ իրենք ալ նախանձելով սուրբ Աղեքսանդր հայրապետին , թէ և Արիոսի մոլորութիւնը չեին ընդուներ , բայց հետը միացան՝ որ հայրապետը հալածելու , որ սւղղափառութեան այն պիտի զօրաւոր պաշտպանն էր : Տեսէք ինչ գարշեց ախտ է նախանձ ըստած ախտը . աեսէք ինչ սոսկալի հետեանքներ ունի . աեսէք ինչ հոգեոր ու մարմնաւոր ֆլասներ կընէ , թէ հասարակաց և թէ ամմեն մէկ մարդու : Ուրեմն իրաւ է սուրբ . Կիոդրիանսափն խօսքն որ նախանձն ամմեն չարեաց արժատն է : Ժախշինք աս անիծած ախտէն , կըսէ Պաղս առաքեալը . “ Մի լիցուք մնապարծք՝ միմանց ձայն տալով , և ընդ միմանս նախանձելով , . (Գոշ . Ե . 26 .) Պետրոս առաքեալն ալ նոյն բանը կը կրկնէ . “ Ի բաց թօթափել զամնայն չորութիւն և զնախանձ , . (Թ . Պէտր . Բ . 1 .) Բայց ինչպէս փափացնք , ինչպէս խալըսինք աս ախտէն . գեղն ասոնք են :

Կախ մտածել որ ինչ անօգուտ ինչ անխելք բան է՝ ուրիշի բարեացը վրայ արտամիլ . մեր արտամլովը կրնանք արգիլել որ անոր ան բարիքը ըշլայ : Թէ որ կարենայինք ալ արգիլել նէ . ինչ օգուտ կըլլար մեզի անկեց . անով բան մը չիվասոլկելէն ՚ի զատ՝ մեծ վնաս ալ կընէինք մեզի նախանձելովնիս , վասն զի հոգինիս գատապարտութեան վասնդի մէջ կը դնենք , անունշիս կը կոսրի՝ ամմենուն զզուելի կըլլանք , ու նախանձուն որտաշշուցէն՝ առողջութիւննիս ալ կը կորալնցը . նենք : Վասն զի ինչպէս սուրբ հարդ կըսեն , նախանձը մարդուն ոիրալ կուտէ . ինչպէս որդը փայտը կը կրծէ , ինչպէս ժանդն երկաթը կուտէ , ինչպէս իժը մօրը գուր կը պատռէ : Այս է նախանձուափն վաստըկած :

Երկրորդ գեղն է խոնարհութիւննը . պէտք է խոնարհնք , ճանչնանք մեր ոզորմելութիւնը , մեր անարժանութիւնը . վասն զի որովհետեւ նախանձը հպարառւ-

թենէն առաջ կուգայ, կըսէ սուրբ Օքոսամինստ, Երբոր  
պատմաւը վերցնենք՝ դործքն ալ կը վերհայ:

Երբորդ գեղն է մասնել որ աշխորդիս հարատութեա  
պատիւն ու վայելքն ինչպէս ունայնութիւն է, և բանի  
տեղ չփոնել զանոնք. վասն զի առ մասնութիւնը, կըսէ  
նրա Բարսեղ, չի թողուր որ ուրիշի ունեցած բարեաց  
վայ նախանձինք:

Չորրորդ գեղն է եղբայրսիրութիւնը, այսինքն աշր-  
առնց սիրել ուրիշները, մասնելով որ առանց ասոր  
չենք կրնար փրկութեան հասնիլ: Մէկն որ եղբայր-  
սիրութիւն ունի, այսինքն ուրիշները կը սիրէ, չի կոր-  
նար անոնց բարիքը չուզել չի կրնար վասնին նախանձիլ:

Հինգերորդ գեղն որ ամմեն բանի զրաւոր գեղ է՝  
տղօթքն է, այսէ չնորհք ինսդրել որ ամմուն բարիքն  
ուզենք. ուրիշի վայ չինախանձինք: Մեր կազմանէ  
ալ պէտք է զբուշանանք, ու սրտերնուս մեջ նախանձ  
զբալնուս պէս՝ գէմ կենանք, ու որոնց վայ որ նա-  
խանձէլ կուգայ մեջ՝ անոնց համար ինդրենք այսէ  
ինչ բարիք որ մեջ կը բազմանք: Ասանկով այ սգնա-  
կանութեամբն ապահով կը լլանք իսլըսելու նախանձէն  
և անկեց առաջ եկած մեջներէն. ապահով կը լլանք  
սիրելու ուրիշներն, և անով զած ալ սիրելու, և զած  
սիրելով ապահով կը լլանք արքայութեան հանելու,  
որուն արժանի ընէ զմեղ ած:

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃԶԷ.

Նասլութէան ու գոլջութէան վրա:

Ի յէց առջի յորդորակներովս ցցուցի ճեղի ինչպէս  
պէտք է շանանք մահուչափ մեղքերէն փսփփէլ, հպար-  
տութենէ, ագահութենէ, բզմափոհութենէ, բարկու-  
թենէ, որկրամոլութենէ ու նախանձէն, վասն զի ա-  
ռոնց մէկն ալ հերիք է զմեղ արքայութենէ զոկելու և  
դժոխին յաւիտենական տանջանքներուն մասնելու:  
Կը մեայ և օմներորդ մահուչափ մեղքը՝ որ է ծուլու-  
թիւն. ո՛հ, որչափ աւելի ջանք պէտք է ընենք ասից  
զբուշանալու. վասն զի ասիկայ մէկալ ամմեն մահու-

շափ մեղքերուն հետևանքն է , ամմենքը հոս կուգան կը լըննան : Ծավութիւնը հասարակօրէն բանի աեղ չի դրուիր . բայց ամմենէն աւելի խասակար ախտն է , անոր համար որ՝ ուրիշ մեղքերն իրաւ զմեզ : դատապարտութեան վտանգի մեջ կը դնեն , բայց այնպէս չէ վտանգն որ մէկն անկեց չի կրնայ խալըսիլ . իսկ ծուլութիւնը չէ թէ միայն դատապարտութեան վտանգի մէջ կը դնէ զմեզ , այլ նաև անկեց խալըսելու ճամբան կը դոցէ , չի թօղուր որ մեղքէն հեռանանք ու բարեդործութիւն ընենք , չի թօղուր որ մալութիւնը թողունք և առաքինութեան ձեռք զարնենք : Կարճ խօսքով ծուլըսթիւնը չի թօղուր մեզի որ այպատափրանքները պահնենք , մեր քրիստոնէական պարոքերը կատարենք , և այ շնորհացը մէջն ապրինք , և ասանկով անտարակուսելի կընէ մեր դատապարտութիւնը :

Աւան զի ի՞նչ է ծուլըսթիւնը . մէկ ձանձրութիւն մը և անհոգ ըլլալ մը բարեգործութիւն ընելու և առաքինի ըլլալու . հոգեոր ճամբան մէջ քիչ մը գրժուարութիւն գիմացնիս ելլելուն համար . զոր օրինակ մէկը ծոմ պահելէն կը ձանձրանայ՝ չի պահեր , քիչ մը անօթութիւն ըլլաշելու համար . պատարագ տեսնելէն կը ձանձրանայ՝ չի տեսներ , քիչ մը նեղութիւն ըլլաշելու համար . ժամ երթալէն՝ հոգեոր լսելէն կը ձանձրանայ՝ չերթար . քիչ մը ըլլաշելու՝ տաք կամ ցուրտ չզգալու համար : Ուստի թէ որ աւելի ճիշդ ու զենք ծուլըսթեան ինչ ըլլալ բացարել նէ , պէտք է ըսենք որ ծուլըսթիւնը հոգը չըլլալ մըն է այ շնորհքին մէջն ապրելու և արքայութիւն երթալու . չէ թէ այ շնորհքը և արքայութիւնն իրեն անտիսործ բան ըլլալուն համար , հապա ան նեղութիւններն ու գրժուարութիւնները չի ըլլաշելու՝ որոնք որ մարդուս զիմացը կելլեն այ շնորհքին մէջն ապրելու և փրկութեան համելու համար հարկաւոր եղած բարեգործութիւններն ընելու առեն : Մէծ բան է այ շնորհքն ու բարեկամութիւնն ունենալ՝ որ երկնի և երկրի աելն ու մեր արարիչն է , մեծ բան է յաւիտենական արքայութեանը հասնիլը . բայց որովհեակ ձրի չէ բալթրովին , որովհեակ քիչ մը նեղութիւն քաշելու է անիկայ վաստոկելու համար , մահացուցմունք ընելու է , կրքերնիս զսպելու է . աշխարհիս հետեւ այ պատուիրանքները պահնելու է . աշխարհիս հետեւ .

լու չե , տուրք աւետարանին խրառները պահելու և ,  
աս բաներուս համար մարդուն սրտին արամութիւն չը  
կուղայ , աս բաներս մարդուն անախորժ կուղան , և  
ձանձրանայ , չուզեր բարեգործութիւն ընել , չուզեր  
առաջինի ըլլալ . հոգը շըլլար այ չնորհքը կորողնցնել .  
յափառենական արբայութենէ դրկուիլ : Աս և ան նոր .  
ված ախոտն որ ծուզութիւնն կըսուի , տմմնենէն գէլ ու  
ումմնենէն վնասափար ախար . վասն զի երբոր մեկն ան  
աստիճան կը հասնի որ այ չնորհքը կորողնցնել ու .  
քին բան չերենար , արբայութիւնն դրկուիլը հոգը չե .  
բարեգործութենէ կը ձանձրանայ , ինչպէս կրնայ գըր .  
կութեան հասնիլ . Քանի որ մեղաւորը կը բազմայ չե .  
քը շիտկելու . իրա՞ մեծ վասնգի մէջ է , բայց գեւ  
յոյս կոյ իրեն փրկուելու . բայց երբօր մէյմը ծազու .  
թիւնը վրան կը տիրէ , և չուզեր ան նեղութիւններն ու  
դժուարութիւնները քաշել որ քրիստոնէաբար ող .  
րել ուզողը պիտօր քաշէ , երբօր ալ սրտին մէջը բազ .  
ձանք չի մնար զինքը շիտկելու , բարեգործութիւն ընել .  
լու , մոլութիւններէն ետք քաշուելու , երբօր այ չնորհք  
և յաւիտենական արբայութիւնը հոգը չե , լմնացած է ,  
տարակոյս չի մնար իր դատապարաւութեանը :

Աս ողբայի վիճակին մէջն են , թէ անսնք որ ոչ եր .  
ուեք չշմարիտ դարձ ու քրիստոնէական վայք ունեցեր  
են , և թէ անսնք որ արբայութեան նեղ ճամբան մէյ .  
մը փորձելէն ետքն՝ անոր մէջն եղած փշերուն ու  
դժուարութիւններուն համար անիկայ թողուցեր ու  
դժոխքին լոյն ու դիւրին ճամբան նորէն մասն են .  
Բայց ասոնց վրայ՝ որ բուն ծուլութեան ախտին տուած  
են զիրենք . եկած կիրակի կը խօսիմ . իսկ այսոդ դաշ .  
ջութեան վրայ կուզեմ խօսիլ : Երանի անսնց որ մէյի  
չշմարիտ սրտով դարձի դալէն ետքն , անսնկ ջերմ .  
ուանգութեամբ ու հաւասարմութիւնը այ կը ծառացին  
որ պատրաստ են իր տիրոյն և իր պատուիրանցները պա .  
հելու համար ամմնն նեղութիւն քաշելու . երանի ի .  
րենց որ աս բարի առաջադրութեամբ մէջ կը յորս .  
ուեն , յաւիտենական արբայութիւնն իրենց համբ  
ապահով է : Բայց վայ անոնց որ կըսկսին դազմութե  
տալ զիրենք , կըսկսին կամաց կամաց այ ծառայութենէն  
թուլնալու , հոգեսորի անհոգ ըլլալու , բարեգործութենէն  
յանիք չընելու . վայ ասանկներուն , վասն զի քիչ քիչ

առանց զգալու՝ բռն ծուշութեանը մէջ կիյնան, ու պրկութեան չեն հանիր: Ուրեմն այ ծառայութեանը մէջ դաղնութիւնն որ ծուշութեան սկիզբն է, և առվարաբար անկեց առաջ կուգայ ծուշութիւնն, աս օրուան յօրդորակիս նիւթը պիտոր ըլլայ. նախ՝ պիտոր շշնեմ որ դաղնութիւնը որչափ անհաճոյ է այ. երկրորդ՝ անկեց առաջ եկած վնասները. և երրորդ՝ ինչ գեղ բանեցնելու է դաղնութեանէ խալսանելու համար:

Բայց առաջ միտք աղեկ հասկենալու համար պետք է գիտնաք որ երկու տեսակ դաղնութիւն կայ, մէկը պազէն առաջը կանցնի, մէկայը առաքէն պազը: Զուրը դժնենք կրակին քովը, կըսկսի եղջանալ. ու կրտկին քովը մնալով կամաց բոլորովին կը տաքնայ և եփ կը հանէ. վերցնենք եռացեալ ջուրը կրակին քովին, կըսկսի եփը կորալնցնել, կամաց կամաց եղկանալ, ինչուան բոլորովին կը պաղի: Ասանկ է մեր հոգին ալ. այ սէրը նոյն բանը կընէ մեջն, ինչ որ կրտկը ջրին. ինչպէս ջուրը կրակին վրայ դնես նէ՝ չի կրնար ըլլալ որ չխառնայ, ասանկ ալ մարդուս հոգին երբոր այ սէրն ամի՞ չի կրնար ըլլալ որ չխվառուի ու ջերմեանդ չըլլայ: Հոգի մը որ միշտ պաղ մնացած է, ոչ երբէք այ սէրն ունեցեր է. երբոր կըսկսի սիրել զած՝ առջի բերանը քիչ տաքութիւն կըզդայ, գեռ դաղն է. բայց զած սիրելը շարունակելով միշտ աւելի կը տաքնայ, ինչուան կը վառուի կը բորբոքի կըլլայ ջերմեանդ: Այ դաղնութիւնն որ պազէն կամաց կամաց տաքը կանցնի, աղեկ ու փափաքելի և անհաճոյ բան է, ուստի ան դաղնութիւնը չէ՝ որուն վրայ որ ես հիմոյ պիտոր իսօսիմ: Իսկ հոգի մը որ զած կը սիրէ, ջերմեանդութութիւն ունի, և անհոգ կըլլայ. Կը թողու որ այ սէրը սրաբն մէջ երթալով քիչնայ, կամաց կամաց կըսկսի տաքութիւնն իշնալ դաղնանալ, ու թէ որ չխանայ նորէն սիրաց տաքցնել բոլորովին կը պաղի: Այ դաղնութիւնն որ առքին պազը կանցնի, աս է որ այ իսխտ անհաճոյ է. մեր հոգւոյն ծանր վնաս կը բերէ, և անոր համար ամմեն ջանք պիտոր ընենք զգուշանալու:

Ուրեմն որպէս են աս վնասակար դաղնութիւնն ունեցողները. անոնք որ առաջուց սիրով այ կը ծառայէին, իրենց ամմեն ջանքն՝ այ փառքն ու պատիւն

էր, և ետքն սկսան այ ծառայութեանը մեջ անհազ  
ըլլուլ։ Անոնք են որ առաջ սիրով կընեին բարեպաշ-  
տական գործքերը, ջերմառանգ էին, աղմքի՝ հո-  
գեոր կարգալու՝ խրաս լսելու հետ կըլլացին, առեղ  
խոսառվանանց կըլլացին ու սրբութիւն կառնեին, ու  
ռանձնութիւն մտհացուցմունք և ապաշխարժեք եղ  
սիրէին, և ետքը կըսկսին ու բարի բաները թողով  
կամ ձանձրանալով ընել, կըսկսին զբաղմունք ու զր-  
ատնք փնտրանել, կըսկսին նեղութենէ ու մահ-  
ցուցմունքներէ փախչել։ Անոնք են որ առաջ իրենց  
ամմնն պարուցերը ճիշդ կը կատարէին, և ետքը կըսկս-  
սին անհոգ ըլլալ, գիտաւոր պարուցերնին ընելէն ետ-  
քը՝ պղտի բաներուն չեն նայիր։ Անոնք են որ առաջ  
կը սոսկացին ամմնն առասակ մեղքերէն՝ մահուցափ ըլ-  
լայ՝ ներելին ըլլայ, և ետքը կըսկսին շատ շատ մահու-  
շափ մեղքէն փախչել, ներելիները բանի աեղ չեն դը-  
ներ։ Արոնց ամմննցն ալ ըստծ դաշտութեանս միջն  
են, ու ո՛հ, ով կընայ բացատրել ինչպէս այ անհանոց  
բան է ըրածնին։ Իրենց կերենայ որ, որովհետեւ յայտի  
գեշ կեանք չեն անցըներ, որովհետեւ ուրիշներուն ըրած  
ծանր մեղքերը չեն գործեր, որովհետեւ գեշ գիշ բը  
բարեգործութիւն կընեն, ասոնցմով իրենց կերենայ որ  
աղէկ վիճակի մեջ են, բայց խիստ վտանգաւոր է պ-  
ժակնին։ Իրենց կերենայ որ այ հաճոյ են, բայց այ ե-  
րեսէն ինկած են։ վասն զի սիրով իրեն ցիծառայերով-  
նին, իրենց առջի ունեցած ջանքը մէկդի գնելունը։  
յայտնի կը ցցընեն որ՝ ինչ սէր ու մեծ արտնք որ պէտք  
էր ունենային այ նէ՝ չունին, յայտնի կը ցցնեն որ այ  
հաճոյ ըլլալը փոյթերնին չէ։ ուստի ած ալիրենց հետ  
կաւրուի։

Աս բանիս համոզուելու համար՝ առանց ուրիշ պատ-  
ճառներու՝ մենք մեզի հարցընենք։ ծառայ մը որ իր  
ակրոջը սիրով չի ծառայեր, անհօգութեամբ ու վեր  
՚ի վերոյ ձանձրանալով ու գրեթե բռնի իր պարուցը եղ  
կատարէ։ թէ և մեծ յանցանք մը ընելը՝ բայց մէյն աս  
մէյնը ան պղտի պակասութիւններն ընելէն չի գտղեիր։  
տէրն ան ծառային վրայ գոհ կընայ ըլլալ։ Մէկն որ  
մեզի բարիք մը կընէ, բայց կիմանանք որ ակամայ և  
բռնի կընէ։ կրնանք ախորժիլ ու գոհ ըլլալ։ մէկն որ  
մեզի ծանր նսիսատինք մը ըրած չունի, բայց մէյմը աս՝

Այս ան պըտի անարգահներն ընելէն չեղադրիր . կրնակը զինքը մեղք բարեկամ սեպել , գժարնիս չի դար եր բռնած կերպին : Ուրիմ բնշպէս կուզենք որ այ գժարը չիդայ գաղջ եղողներուն բռնած կերպին , որ իրեն արարածներն ըլլալով . իր անգին արուանովը վըլը . կուած ըլլալով , ամմնն որ ամմնն վայրկեան իր բարե . բարութիւնները վայրելելով . հոգերնին չէ զինքը սիրե . լու և մեծարելու , ձանձրութեամբ ու ականայ իրեն կը ծառային , հերիք կը ուեպին ծանր յանցանք մը իրեն գեմ զինել՝ բայց մանրմունք բաներով զինքը բարկացը . նելէն չեն քաշուիր : Ո՛՛ . ած որ բոլոր արտանց սիրե . լու արժանի է , որուն չամար ամմնն ջանքերնիս ընելք քիչ է . բնշպէս կրնայ գոհ ըլլալ մեր աս կերպ ծառայութեանն , բնշպէս կրնայ գժարը չիդալ աս մեր անհոգութեանը համար :

Սուրբ գրքին մեջ սսսկալի օրինակներ սանիք աս բանիս : Ան խեղճ Լաւոդիկիէի և պիտկոպոսն որ զինքն առաքինի կը կարծէր . կը կարծէր որ շատ արգիւնք ու . նենայ , և իր փրկութեանը վայ ապահով էր . բայց չի . կարծած յանդիմանութիւնը լսեց այսէ . Դաւն կը կար . ծես որ հարուստ ես , բանի մը կարօտ չես . բայց չես գիտեր որ խեղճին խեղճն ես , աղքտո ողորմելի , կոյց ու մրկ . “Զի ասե՞ն մեծաառան էի և մեծացայ , և ոչ իսկը կարօտ եմ . և ոչ գիտե՞ս եթէ գու ես ողորմելի և հեղդ և աղքատ , մրկ և կոյր , . . (Յայտն . չ . 17 : ) Բայց աս սաստիկ յանդիմանութիւնն ինչո՞ւ կրեց . չըլ . լոյ որ ծանր մեղքեր գործեր էր . չէ , ուրիշ բանի հա . մոր չէ . բայց իր գաղջ ըլլալուն այ ծառայութեանը մէջ . “Գիտեմ զցործս քո , զի ոչ ցուրտ ես և ոչ չերմ , . . Գիտեմ . ըստա ած , գիտեմ քու բռնած մամ . բադ , որ ոչ պաղ ես և ոչ տաք . երանի թէ կամ պաղ ըլլայիր՝ ինշպէս որ գառնալիդ առաջ էիր , և կամ ապք բոլորովին . բայց գուն գաղջ ե՞ս՝ առցին ու պացին մէ . չը , անանի որ սիրոս կը խառնուի քեզմէն , որ մը բեր . նէս գուրս պիտոր իյնաս . “Պարտ էր քեզ ցուրտ լի . նել և կամ ջերմ . այլ գու գաղջ ես , և ոչ չերմ և ոչ ցուրտ , հանդերձեալ ես փախել ՚ի բերանոյ իմմէ , : Աղէկ գիտեցէք աս փախել բառն որ ած կը բանեցընէ . որ բանն է որ մարդուս սիրոց կը խառնէ և ես կը բե . րէ . գանելի բաները : Ուրիմ ահաւէք բնշպէս կը դանի

ած գաղթ հոդիներեն, և ինչպէս անոնց բազմաթիւնն  
անախորժ է իրեն։

Եղին սոսի և պիսկոպոս ալ բարի գործքեր առներ,  
մանաւանդ համբերող մարդ էր։ բայց ինքն ալ քիչ մէ  
գաղթութիւն ունենալուն համար, անսկը ինչը ըստա ած  
իրեն։ “Գիտեմ զցործս քո և զցառատիս և զհամբ։  
բուժիւն քո . . . այլ ասեմառ քեզ, զի զսկըն քո զու-  
ռաջնն թողեր , . (Յայտ. ք. 2.) այսինքն դիտեմ քու  
արդիւնքդ ու համբերութիւնդ, դիտեմ։ բայց առջի  
ունեցած սէրդ թողուցիր, առ է ինձի անհանոց բա-  
նը : Եսոքն առ խրառը կուտայ իրեն։ Յիշէ ինչ պիտի  
էր կորսրնցուցածդ, և ապաշխարի։ նորեն նոյն բարձ-  
գործութիւններն ու նոյն առջի սէրդ ձեռք առ։ մէն  
չէ՝ զայ է քեզի։ կուգամ կը գործանեմ քեզ անդիւդ՝ ո-  
րուն անարժան ես։ “ Յիշէա այժմ ուստի անկարծն,  
և ապաշխատեած . և զառաջնն գործնն քո արս . արս  
թէ ոչ, գամ ես վաղվազամի, և շարժեցից զաշտանակո  
քո ՚ի տեղանջն իւրած , . Յեսկը ինչ բարկութեամբ եւ  
խօսի ած, և խմացէք որ գաղթութիւնն ինչպէս անհա-  
ճոյ է իրեն։

Սարդիացւոց եպիսկոպոսն ալ սուրբի անուն առներ։  
բայց իր գաղթութեանն և անհոգութեան համար, ան-  
սէք իր վրայ ալ ինչ սոսկալի դատաստան կընէ ած։  
“ Տեսի զցործս քո, զի անուն կենդանւոյ սանիս և մ.  
անալ ես . . . քանզի ոչ գտի զցործս քո կատարեալ ա-  
ռաջի այ , . այսինքն քու գործքերդ ալ դիտեմ. բորդ  
անուն առնիս, կենդանի կը սեպուիս, բայց մեռած եւ.  
վասն զի քու գործքերդ այ առջին կատարեալ միրակ  
և զած գործքեր չեն։ Տեսկը այ դատաստանը ուրշտի  
աարբեր է մարդկանց ըրածէն։ մնէք քիչ մէ անհոգու-  
թիւնն այ ծառայութեանը մէջ, քիչ մը գաղթութիւնը  
բանի անզ չենք գներ . բայց այ այնպէս անհանոց բան  
է, որ իր շնորհքին անարժան կընէ զմեզ . թէ և անու-  
մէկն չիկորողնցընենք ալ նէ իր շնորհքը, բայց կորոշ-  
ցընելու վասնդի մէջ կը գնենք։

Այսուկ են գաղթութեան չարաշար հետեանքներն,  
այ շնորհքին անարժան ըլլալ, մահուշափ մողքի մէջ  
իյնալ, այսէ պազիլ, և ետքը եաքը բաւն ծուլութեան  
մէջն իյնալ, որ մեր յաւիտենական փրկութիւնն յա-  
սահատելի կընէ : Ի՞նչ կըլլայ գաղթ ջուրը՝ թէ որ նո.

րէն կրակի վրայ շիդնէս նէ . կամաց կամաց բոլորովին կը պազի . աստեղ ալ հոգին որ այ ծառայութեան մէջ գաղացած է , ան գաղութեան վիճակին մէջն երկան ց կրմար մնալ . թէ որ նորէն այ սէրը ջերմեռան դաթիւնը ձեռք չառնէ նէ . բոլորովին կը պազի , այսինքն մահուցափ մեղքի մէջ կիյնայ , այ շնորհը կը կորացնցնէ , գրեկութենէ կը զբկուի : Ուստի սուրբ Բենարդոս կըսէ որ հոգեոր կենաց մէջ առաջ չերթալն եւ գառնալ է . և ասոր պատճառն յայտնի է : Գաղ մարդու մը վրայ մատածենք . ազգմք ընելու ախարժմակ չունի , կընէ նէ ալ ազէկ չըներ , ձանձրանարավ կընէ . իսկ առանց աղթմքի չենք կրնար ունենալ մըյմէ ան օդնութիւնն որ խնդրութիւն միայն կուտայ ած , կըսէ սուրբ Օդոսափնոս . իսկ առանց աս օգնութեանը՝ սուրբ հաւատութիւնս կը սորվեցնէ որ չենք կրնար այ շնորհացը մէջ յորբանեկը Ուգեմն ըուրացուիր որ գաղ հօգի մը երկան առեն իր գաղութեան վիճակին մէջը ցի կրնար մնալ . պէտք է որ թուլնայ ու ծանր մեղքերու մէջ իշնոյ :

Գաղ մարդ մը այ հետ ագահութեամբ կը վարուի , ջերմեռանդութեամբ ց ծառայութեանը հօգ ջանք . եռանգ չունի , ած անոր . վախարէն իր շնորհը չառատաձեռներ առջինին պէս , ան մասնուոր շնորհներն , ան մաքի լուսաւորութիւնն , ան սրտի յօժարութիւնը ցի ասար իրէն : Աւստի աս օգնութիւններէն զուրկ մնալով , ինչ պէս կրնայ գիմանալ ան հոգին . սատանան որ գաղ մարդկանց վրայ մծ ուժ ունի , կըսէ սուրբ Օդոսափնոս , գետրաւ զինքը փոսի մէջ կը ձգէ : Պետրոս առաքեալ երբոր Քնի հետ էր , իր սիրովը վառուած՝ մէռնելն առելք կընտրեր քան թէ զինքն ուրանալ . “ Թէ և մեռանել հասանից ընդ քեզ . զքեզ ոչ ուրացայց , . (Մշտ . իշ . 35 .) Բայց քահանայապէտին բակը մէկ ոզգոմնի ազախնոյ մը վախէն ուրացաւ զբն : Ինչո՞ւ , կը հարցնէ սուրբ Ամբրոսիոս . վասն զի Քնէ հեռացաւ . “ Եւ Պետրոս երթայր ՚ի հեռաստանէ զհետ նորա , . (Մշտ . ժդ . 54 .) իրաւ՝ Յնի եռաէն կերթար , բայց հեռաւանց . նոյն առջի եռանդը չունէր , գաղացներ էր . անոր համար մէկէն ինկաւ ան ծանր մեղքին մը :

Գաղթ մարդն իր պարագերը կատարելու ալ անհագ կը լսայ . ներելի մեղքերը բանի տեղ չե գներ , անօնց . մով զնծ բարկացնելէն չքզգուշանար : Արեց Բնշ և հետեւի գիտելք . առ կը հետեւի որ ներելի մեղքերը բո . նի տեղ չի գնելով , մահուչափին մէջը կիյնայ . ինչպէս սուրբ գիրը կը սէ . “ Որ անարդէ զատկան , առ ժողովուր կործանեացի , . (Սիրա . ԺԹ . 1 .) Ուր կը կործանի , ուր կիյնայ . արբազան մեկնիչներն աս կործանումն և իյնալը մահուչափ մեղքի վրայ կառնեն . այսինքն ով որ ներելի մեղքերը բանի տեղ չե գներ՝ մահուչափ մեղքի մէջ կիյնայ . այ երեսէն կիյնայ . դազ ջումենէն պաղութեան մէջ կիյնայ , և ինչ սասկէ պաղութեան : Քանի որ ած մէկուն լոյս ու շնորհք չէ առւած գարձի գալու և արտանց իրեն ծառացելու , թէ և պաղութեան մէջ է , այլ այ շնորհքով դիւրաւ կը . նայ ելի ան պաղութենէն , ու ջերմեանգութեանք այ ծառայել . անոր համար ըստ ած Լաւոդիկի և պիսիոպոսին . “ Պարա եր քեզ ցուրտ լինել , . այսինքն երանի թէ բոլորովին պազ ըլլայիր : Բայց մէն որ այ շնորհքովն և օգնութեամբն և անգ ունեցեր է . և եաբը նորէն կը պազի այն ու կը թողու դինքը . շատ գժար է որ ատ պաղութենէն ելլէ , և նորէն այ միանք վառուի . ինչպէս Պօլոս առաքեալը կը սէ . “ Քանդ անհնար է միանգամ միրաելոցն՝ որ ճաշակեցին յերենաւոր պարգևացն . . . և կործանեացին , միւսանգամ նորոգել յապաշխարութիւնն , . (Երէ . դ . 6 .) այդինքն խիստ գժար է և բարոյապէս անկարելի է որ նորէն գարձի գան անոնք որ մէյմը գարձի գալէն և այ շնորհքն ու բարեկամութիւնը վայելելէն եաբը՝ դինքը նորէն թողուցեր են : Ուստի ասանկներուն համար Պետրոս առաքեալն ալ կը սէ . որ ալ լու եր այ ճամբան ցինած նալին . քան թէ ճանշալէն և այ սէրը վայելելէն եաբը՝ իրմէ ետ կենալ . “ Լաւ եր նոցո թէ բնախէր չէր ծանուցեալ զարգարութեանն ճանապար : քան զի ծանեան և յետո կացին , . (բ . Պէտր . դ . 21 .)

Հիմայ աս ըստներովս աղէկ կը հասկնոք Ցը անխօսքն որ կը սէ . “ Ոչ ոք արկանէ ձեռն զմանով և հայիցն յետաս , եթէ յախողեալ իցէ . արքայութեան այ , . (Ղէ . Շ . 62 .) այսինքն արքայութիւն չեն կը :

Նույր երթար որոնք որ ձեռքերնին մտնեն վայ դրած՝  
և աննին, կը նային : Աս ալլաբանութեամբն Բնչ ըսել  
կուզէ . ըսել է որ՝ որոնք որ մէրը իրենք զիրենք այ  
տուեր են, ու սկսեր են այ շնորհքով բարի վարք ու-  
նենալ, պէտք է որ գեղ ՚ի տռաջ երթալու նային .  
որոն միրան որ գեղ ՚ի եան է, և եանը կը նայի . շտո  
դժուար է որ փրկութեան հասնի : Ուրեմն գուք օրհ-  
նեալ հռդիներ, որ այ շնորհքով մեյմը ստուանայէն  
ետ կեցեր ու ձեր գթած հզզ գիրկը գիմեր էք, գուք  
որ մեղեն եա կեցեր ու բարեպաշտութիւն սկսեր  
էք, դուք որ կարստեան ճամբէն ելեր և յաւիտենական  
փրկութեան ճպմբան, մտեր էք, ու միրով առաջ կեր  
թաք, աղեկ նոյեկեք քալայ, որ թուշնաք, քալայ որ  
այ եառայութեանն անհաջը քալաք, քալայ որ գաղաւ-  
նաք : Իսկ թէ որ գաղաւթեան մեջ ինկող ալ կոց նէ .  
դեռ բուդրավին ցլպտղած և իր յաւիտենական փրկու-  
թիւնն յուսահատեկի քրած, միրու ընէ, մեկն սկսի  
նորէն այ միրով վտառի իւ : Եւ սկսելու կերպն ալ առեւ :

Գետը է ազգօքքը ընէ, այտանց խնդրէն ոյմէ՝ որ իր մերը  
սրտին մէջը վառէ, ու նորէն այ, իրեն ան բարի յո-  
ժարութիւնն ու ներկառանցրութիւնն որ առաջ ուժեք .  
Գետը է երրեմն երրեմն, բարի խորհուրդներ մտածէ,  
ինչպէս մարդուս եաքը, մեղքին ժամկութիւնն ան յա,  
սիսենական պատփէլ . մին գատառոտան գժուիք և ար-  
քայզաթիւն, գնի ցայզարութիւնն : և ասոնց նման  
մատքականները՝ որ մարդուս միրու կը շարժեն, ինչըը  
դժուիք կը գարծնեն . և այ սէրդ օրտին . մեջ եր զու-  
ռեն : Դաւիթը մարդացին ալ արանէ մտած ականներով,  
իր սրտին մեջ այ միրոյն կմահը կը վրաեր . անոր հա-  
մար կուն . “ Եւ ՚ի խորհուրդս իմ վասեկան նուր , ”  
(Սլմ . լք . ն 1) Գետը է իր բարի առաջազրութիւն-  
ները նորէն ընէ, և ամմեն արգելուք գժուարութիւն ու-  
նեղութիւն յազմելով սկսի նորէն իր բարեպաշտական  
գործքերն ընել . աղօթք . հռդեար ընթերցմանն . իսու,  
առվանանք, պրութիւն, մահացուցմունք, և առաջ եք .  
թալ կորի մի պէս : Արանկով կը խուզիք, այ վառնու-  
սոր գաղաւթենէն, չե պայման բազրավին աղօթք, կը խա-  
զոի ան անիծած ծուլութենէն՝ որ մարդուս միրու,  
թիւնն յուսահատեկի կընէ . ինչպէս եկած, մկանի  
միրոր ցընեմ, կը յարտանե . բարեպաշտութեան մը

մինչև ՚ի մահ, ու գրիութեան կը հառի. “Որ համ  
բերեացն ՚ի սպա, նա կեցցէ,,,(Մ+Բ. Ակ. 14:)

### ՅՈՐԴՈՒԹԵԿ ՃԶԸ.

Եաւուսինե առաջ էիս քամերան վրայ, և առայ  
տէշէւ:

Ի նցած անդամ լուցիք ինչ է ծուլութիւնը, և ին.  
շու համար շատերն իրենք զիրենք այ տալէն եաց.  
քրիստոնէի ինանք վարել սկսելէն եացը, կամաց էս  
մաց կը ծուլանան. ան ալ հատկացք որ առվորուր  
ծուլութեան պատճառն է այ ծառայութեն անը մէջ  
գովք ըլլուն, այսինքն հոգիարի անհոգ ըլլալ; Ճերմ.  
աանգութեանե թուշնաց, իսկ այսօր պիտի ցցշնեմ մէ.  
զի ծուլութեան ինչ գէշ բան ըլլուն է անկեց առջ  
և կած զարիքներն, և ինչ գեղ պէտք է բանեցնել ա.  
անկ մահարեր հիւլնդութենէ խալսելու:

Ի նչ ազիտութիւն, ինչ մեծ ազիտութիւն է որ  
քրիստոնէից մեծ մասը չեն իմանար ծուլութեան ինչ  
ծանր բան ըլլուն ու բանի անդ չեն փեր. ամեն.  
քը վար կը զարնեն հապարտութիւնն, ագահութիւն.  
բարձրութիւնը, բարկութիւնը, որիքամոյութիւն  
ու նախանձը. իսկ ծուլութիւնը պղաք բան մշ սեպէ  
լով վառ խօսող զիկայ. բայց եկուր նայէ որ չէ թէ  
միայն եօթը մահուցաք մղցերուն մէկն է, այլ նաև  
անոնց ամեննեն ալ գէշ և աւելի նվասակար: Իրաւ.  
հապարտութիւնն ու մէկազ մահուցաք մղցերն ալ մը  
հոգին յայտնի գատապարտութեան վատագի մէջ և  
գնեն. բայց թէ որ գետ քիչ մը հսկեարի սեր՝ քիչ է  
կամք ունենանք զմուգ չխակելու, գետ յոյս կայ մէջ  
գրկութեան. իսկ երբոր հոգեարի սերը պատերնեն բա.  
լորտին կը զիրնայ, երբոր ամեննեն կամք չենք ունեն.  
նար զմուգ չխակելու, չէ թէ միայն գատապարտութեան  
վատագի մէջ ենք, այլ քանի որ աս զիմակին մէջ և  
ինեանք՝ մըր գատապարտութեան սահրդ ապահով ու  
անուարակութենք է: Աս սակալի պիճակին մէջ կը գէտ

ծուլութիւնը մեր հոգին . զասն զի ինչպէս անցած ան-  
դամ ըստ . ծուլութիւնն ընդարձակ նշանակութեամբ՝  
հսդեսրէ պաղիլ . ու ձանձրանալ մըն է այ պատուի .  
բանքները պահելին՝ նեղութիւն չիփաշելու համար .  
իսկ բռն իր ճիշդ նշանակութեամբն՝ ըսել է ձանձրու-  
թիւն մը . գանիլ մը , անհոգ ըլլալ մը այ շնորհքն ու  
բարեկամութիւնն ունենալու և յաւիտենական փրկու-  
թեան հասնելու . որպէս զի պէտք չըլլայ նեղութիւն  
քաշել . պէտք չը լլայ մահացուցնենք ընել այ պա-  
տուիրանքները պահելու համար . Բայց հոգեսրէն պա-  
զած մարդն , այ պատուիրանքները պահելին ձանձրա-  
ցած մարդն , ինչպէս կրեայ իր հսդին հոգալ և այ պա-  
տուիրանքները պահել . այ շնորհքն ու բարեկամու-  
թիւնն ունենալու անհոգ եղողն . յաւիտենական փրկ-  
ութեան հասնելու հոգ չունեցողն ինչպէս կրեայ ա-  
նոնց ետևէն իյնալ : Աւրեմ ծուլութիւնէ գէշ ու վնա-  
սակար բան չիկայ . ամմնն մոլութենէն տւերի ծուլու-  
թիւնն յուսահատելի կընէ մարդուս փրկութիլ . զասն  
զի մէկալ մոլութիւններն իրաւ . ծանր մեղքեր գործել  
կուտան մեղի . բայց արգելչ չեն դներ որ մնէ զմեղ  
շիտիենք . իսկ ծուլութիւնն արգելչ կը դնէ . չի թողուր  
որ մնէ զմեղ շիտիենք ու փրկութեան հասնինք :

Բանատաեղծ նկարին մը՝ առաքինսպեանց ու մո-  
լութեանց նմանութիւնը կամ կենդանագիրը քաշելու  
համար . ծուլութեան ախտն աստանկ նկարեց : Տդեղ  
պատաւ մը հիներ հագած նստած ինքիրեն . մէկ ձեռքը  
ծնօտին տակը գրած , ու մէկալ ձեռքովը նաւակալ  
ձուկը բանոծ , այտինքն ան ձուկն որ նաւի մը տակ  
կաշելու ըլլայ նէ . որչափ ալ մեծ նաև ըլլայ՝ կը կենայ .  
չե կրնար շարժիլ : Աս նկարը իրաւ մոցէ հնարած բան  
մըն է , բայց ասկէց բնական էնդանագիր չի կրնար ըլ-  
լալ . ճիշդ կը բացատրէ ծուլութեան ըրածը . վասն զի  
որուն քովն որ մատենալու ըլլայ , չի թողուր որ շարժի .  
որչափ ալ զօրաւոր ըլլայ մէկը հոգեսրի մէջ , ծուլու-  
թիւնը զինքը կը ակարացնէ պառւուս մը պէս , և ան-  
պիտան կընէ : Ամմնն բանեն կարդիլէ զինքը , հոգեսր  
կարդալին . խրատ լսելին . ազօթք ու մատական ընե-  
լին . խոստավանակը ըլլալին . սրբութիւն առնելին . և  
ամմնն բարեգործութենէ : Աւտի փոր մով ալ կը տես-  
նենք որ ծոյլերն ամսնեին բարեգործութիւն ընել չեն

մտածեր . ուրիշ բաներու մեջ միք ու գործածեց  
են , այ և հսդեսրի եկածին պէս՝ ակար են . հարուր  
աարուան ծեր կը դառնան : իրենց անձնափառաթիւն  
ու շահն , իրենց մալութիւնները գոյն ընկըռա համար ,  
ամինն նեղութիւն աչք կառնեն , ամինն բան գիւղին  
կուգայ իրենց . բայց այ և իրենց հոգւոյն համար՝ ամ  
մեն բան դժար , ամինն բան անտանելի կերպնայ : Զբա-  
սանքի , թատրոնի , պար բանելու համար , ոչ քնար-  
առութիւն աշուշնուն բան կերպնայ , ոչ անձրամզ միւնք-  
ու ցրառվ անհն գիշեր առեն գուրս և լցնըլլ . իսկ հա-  
գեսրի համար ցուրաց տաքն անտանելի կը լսյ , առեն  
անյարմար կուգայ : Հարկիք սեղան ընկըռա , ունայնա-  
միրութեան ու մեծ ութիւն ցցնելու համար ինչ ծախք  
ըլլայ , աշուշնուն բան շերպնար . իսկ պարագներնենառ-  
լու , աղքատին ողորմաւթիւն ընկըռա . համար ստահ չո-  
նին : Դատարկաբանութեան , աւելորդ ու վասնա-  
ւոր այցելութիւններու համար առեն չի պահպախ . իսկ  
աղօթք ընելու . ժամ երթալու . քառորդ մինչ ոչ չեն  
գտներ : Չերկընցընեմ . ամինն բան գիւղին և իրենց  
համար , ամինն բան կարելի , մայյն այս իրենց հոգացի  
համար պէտք եղածը դժաւորին և արգելքներով պա-  
տաժ է . առն ու իբրակի պահելու արգելք եղ գտնեն ,  
պահք ու ծով բռնելու արգելք կը գտնեն , ժամ եր-  
թալու պատարուց աենենելու արգելք կը գտնեն , իսու-  
առվանելու և հաղորդաւելու արգելք կը գտնեն . մա-  
հացուցմունք ընելու . կրքերնին զարելու արգելք և  
գտնեն . այ պատուիրանքները պահել , ուրբ աւետա-  
րանին խրառներն ընել . իրենց վիճակին ու քրիստ-  
ուեական պալապէրը կատարել դժուարին և անտանելի  
կուգայ իրենց , ու հազար պատճառամբ կը գտնեն  
զանց առնելու . ինչպէս Սոզոմոնին ըստ ծովն որ  
առնէն ելլի չուզեր , գուրսը առիւծ կայ ըսկըռ .  
“Պատճառս գնէ վաս և ասէ , առիւծ անի զման-  
պարհս , . (Առաջ . իբ . 43 .)

Իսկ (թէ որ բարի գործք մըն ալ ընելու ըլլան նէ .  
անանկ գէշ կերպով կընեն , անանկ ծուռ գիտաւորա-  
թեամբ , անանկ ձանձրութեամբ և ակամայ , որ բա-  
րեգործութիւն ըլլար ըրածնին ։ թէ որ աղօթք եւ-  
նեն , բերներնէն թափելով ըրածնին չեն թանար . հա-  
գեոր կարդալու ըլլան , հասկընալու միտ չեն գներ .

Ժամ երթալու ըլլան , սռվարութեան կամ մարդկային նկատման կամ հետապրութեան կամ իրենք զիրենք չընելու կամ առանց նման գիտաւորութիւններով կերթան . թէ ոյ խոստավանանք ալ ըլլան , առանց ճշմարտածուն առանց հաստատուն առաջադրութեան է ըրտծնին . պրութիւն ալ առնելու ըլլան , Յուդոյին առածին պէս է : Վերջապէս ծոյին ըրած բարիեն ալ բարիք չըլլար . այսէ բոլորովն պազած ըլլալուն համար , պազ առամբախի մը պէս է . մէկուն ստամպուն որ ապրութիւն չունի ամենեին , ինչ առողջարար կերակուր ալ ուտէ ցի կրնար մարսէլ , ու կերածէն սնունդ առնելու աեղը՝ կը պատասի :

Տեսաբ ծուլութեան ըրած պատան որ բանի աեղ չէք գներ , աեւանք . ինչ սոսկալի պնաս կընէ մարդուս հոգացյն . ահապէ ինչպէս արդելք կը դնէ ու չի թողուր որ մարդ ինքը զինքը շիտիէ , աեսպէ ինչպէս մարդուս յաւիսենական դատապարաւութիւնն ստոյգ և անտարկուսելի կընէ : Բայց ծուլութեան ըրած պատան աւելի ճռնշտալու համար , աշք մը տանք անկէց առաջ և կած մեղքերուն . որոնց գլխաւորներն առնելք են :

Առջինն է՝ հոգեոր բաներն արհամարհէլ , ու հոգեորի հետ և զազներուն վայ խնտաց : Ինչո՞ւ է որ շուս անգամ ունենք բարեպաշտական գործքերու . ջերմեանդութեան ու արտազան բաներու վայ կը ծիծագնն . ինչո՞ւ ներովութիւնն . յորելէ անը . հոգեոր կը թութիւնը , մահացուցմանըն , և ատոնց նման հոգեոր բաները մարտավ . տի բաներ կը սեպեն . վասն զի իրենք չեն ուզիք ընկելու , անոր համար ընտղներն ալ , ըրած բարեգործ ութիւննին ալ կարհամարհէն : Բայց երբոր աշտունին գժոխիքը բանան նէ , ան ատենը ճանշնան սկիսոր ըրածնին , ու հառաջանքով պիտի ըսեն . աստիք սնունք են որ մենք վանին կը խնտայինք , մարտավետ կը կանչեինք զիրենք . ինչ անինելցութիւնն է եղեց ըրած . նիս . հիմայ անոնք այ որդւոցը հետ սուրբերուն հետ արբայրութիւնը կը վայելն . “ Զջամացին ’ի միտս իւրեանց , և առ նեղութեան անձանց յոգաց հանցեն և առացեն . Այս այն այր է՝ զոր երբեմն մէք ծաղը առնետք և յառակս նախատանաց . մեք անմիտք զվարագորա մոլորութիւն համարէաք . . . զ’ արդ համարէցաւ ընդ որդիս այ . և ընդ սուրբա վիճակ գորա . . . ( իմաստ . է . 3 : )

Ծուլըւթենէ առաջ եկած երկրորդ մղյն է յաւ. սահատութիւն, այսինքն այ ոզորմութէն յոյը կարել, մղյքերուն թողութիւն առնելու և փրկութեան հաս- նելու յոյո չունենալ: Բարեպաշա անձիք որ հաւա- տարմութեամբ ու սիրով այ կը ծառայեն, իրու՝ այ արդարութենէն կը վսինան, իրենց տեսարութեամբ վրայ չեն վստահիր, ահով ու գողով կը ջանան հոդի. նին փրկելու ինչպէս առաքեալը կը խրատէ: “Անք և գողութեամբ զանձանց փրկութիւն գործեցէք”:

(Փիւն- թ. 12.) բայց միանգամայն այ ոզորմութեա- նը վրայ վստահ ըլլալսվ, կը յուսան փրկութեան հաս- նելու: Միայն ծոյլերն են որ կը յօւսահասին՝ ահա- նելով որ մէկ դիէն այնչափ մղյք գործեր են. ու մէ- կալ դիէն բարեգործումին մը ըրած չունին, այ ոզոր- մութիւնը գէշի գործածեր են. միայն ծոյլերն են որ չեն յուսար մղյքերնուն թողութիւն առնելու այն: և արբայութեան հասնելու: Երրորդ մէկն առ առափշան յուստահատութեան կը հասի, արգէն գտառապար- առածի պէս է, ինչպէս սուրբ Խսիդորոսը կըէ:

“Յօւստահատելը՝ ոզ ոզ գժոխիք իշնալ է”:

Ծուլըւթենէ առաջ եկած երրորդ մղյն է թմրու- թիւն. այսինքն մարգուս հոգին անանկ կը թմրէի, ա- նանկ ապրոշ կը գտանայ, որ ինչպէս առաջ ալ ըստ՝ կամ ամենեին հոգեւոր բան մը շնուր, կամ ընէ նէ ոչ ակամայ և ձանձրանալով կընէ: Ասանկներուն ըրած քարեգործութիւնն ալ կանիծէ ած: “Անիծեալլիքի, որ գործէ զդործ տեառն հեղութեամբ”:

(Երեւ. իշ. 10.) Անոր համար Պօղոս առաքեալն ալ կը իրու- տէ զմեզ որ եռանգեեամբ ծառայենք այ, թմրած չը- լանք իր ծառայութեանը մղջ. “Ի փոյթ մի վեհե- րութը, հոգուով եռացեք, տեառն ծառայեցէք”:

(Հռոմ. մթ. 11:)

Ծուլըւթենէ առաջ եկած չորրորդ մղյն է պա- րապ բաներու եռեւն ըլլալ. վաս զի հոգեսրէն համ շառնելով, ուրիշ զբաղմունք կը վնարռան: աթենա- ցիներուն պէս՝ որոնց համար սուրբ գիրքը կըսէ որու- րիշ բան չէին ըներ, բայց նորալլուր պատմու ու ըսել, և ուրիշներուն բանին հետաքրքրութիւն ընել. “Զի աթենացիք ոչ յոյլ ինչ պարապէին, բայց առել թշ- կամ լսել նորագոյն”:

(Գործ. մէ. 21:) ինչպէս որ

շատ անդամ կնկակը ալ կընեն, որոնց համար կըսէ առաքեալն որ բան գործք չունին, անէ տուն կը պապան՝ առեն անցընելու համար . ու չէ թէ միայն պարագ առեն կանցընեն, այլ նաև բամբասանք ու հետաքրքրութիւն կընեն, ու պէտք չեղած բաները կը խօսին . “Միանդամայն և գատարկանձունք ուստին, շրջազգ տանէ ՚ի տուն . և ոչ միայն գատարկք, այլ և գիտպուստք և հետաքրքիրք, և խօսին որ ինչ ոչ է պիտոյ, , . (Ա . Ցիմ . Ե . 13 .) Աս իրենց գատարկաւթիւնն որ ամենն չորեաց մայրն է, կըսէ սուպր գիրք . “Զի բազում չարիս ուսոցց գատարկութիւն, , . (Սիրտ . Հ . 29 .) Ինչէն առաջ կուգայ . ան անիժան ծովալենենքն որ վրանին կը տիրէ, ու հոգեոր բաներէն կը պազեցնէ զիրենք : Ասոնք են չարացար հետանիքները ծովալեթեան, որ բանի անդ չի գրուիր :

Անանկ է նէ ի՞նչոր պիտոր խալքսինք առ մտհարեր ախտէն . գեղերն ասանք են : ‘Ասի’ առ ամենն վկասներն որ ծուլութիւնը կընէ մեր հազարյն՝ ազէկ մտածել ու սոսկալ, արթըննալ մեր մտհացու թմրութենէն, ու հաստատուն առաջադրութիւն մը ընել՝ այ ծառայութեան ու բարեգործութեան ձեռք զարձեւու :

Բայց որովհեան ասիկայ ինքիրենուս չենք կրնար ընել, երկրորդ գեղն է աղօթքը, ինքրել այսէ որ մենք չնորհք տոյ, մեր բարի առաջադրութիւնն ՚ի գործ գընելու . սրտերնիս վառէ իրեն ծառայելու, և ծովալեթենէ խալըսէ զմեզ :

Երրորդ գեղն է ուժ բանեցնել վառնիս, ու քրիստոնեական կեանք վարել սկսելէն ետքը՝ ետ չիկենալ, առաջ երթալ, արդելքներսւն յառթել, չիթուլնալ, չփափանալ այ ծառայութեանը մէջ . վասն զի գազջութենէն նորէն ծուլութեան մէջ իյնացք խիստ գիւրին է :

Չորրորդ գեղն է չորից վերջնաց մտածականն, այսինքն մտածել մեր մահն ու գատառառանք, գմանք և արքայութե . մտածել մեր կենացը կարճութիւնն, ուստի քանի որ պանն ուժինք՝ բարեգործութիւնը ընել, ինչպէս որ Պալս առաքեալը կըսէ . “Ժամանակս կարժնալ է այսուհետեւ, , . (Ա . Կորն . Ե . 29 .) “Մինչք ամանակս ՚ի ձեռս է, գործեցուք զբարիս, , . (Գուլ .

կ. 10.) Մատածել նաև որ հոռ տեղի քաշած նեղութիւններին անդին այսէ առնելու վարձքերմուս հետ չեր բազգաւոռութիւնը . “ Այս են արժանի չարշարանք ժամանակիս հանդիր քանի քանի բանեց պատացն՝ որ յայտնելոց են ՚ի մզ ։ ” (Համ. ը. 18.) Մէկն որ աս բաներս կը մտածէ ։ անհարեցի է որ մեղքէն ջիխորչի ։ և չուզէ ազէկ ըլլուլ ։

Հինգերորդ գեղն է ատէպ հոդեար խրառաներ ըսել ։ վասն զի այ խօսքերը մարդուս սիրալ կը չարժեն և ՚ի բարին կը յորդորեն . “ Օրէնք անառն ամրիթ են . և գարձուցանեն զհոգիս ։ ” (Ողմ. ժը. 8.)

Վեցերորդ գեղն է որբաց վաղք կարգալ . վասն զի տեսնելն որ այնչափ սուրբեր որ մեղք պէս ու մզ անկար մարդիկ էին , մեղք պէս կը բերու աէր և այսու տմենայնիւ յարտառեցին արքայութեան ճամբուն մզ , սիրու կուտայ մարդուս ու կը յորդորէ առաքինի ըլլուլ ։ Անոր համար խիստ աղեկ բան կը լլար որ ամենն առն վարդք որբաց գտնուեր , ու մէյմէկ քիչ ամենն որ մէկ կարգար ու մէկտղնունք լսէին ։

Ետքի դեղն է ատէպ խոստովանին ու հազորդութը ։ Մէկն աս դեղները բանեցնելու ըլլայ նե . որչափ ու դժուր է ծուլութենէ ։ խաւըսին՝ այ չնորհքովն ամենն գժուարութեան կը յազմէ , և այ ծառայելու ըսնք ընելով միկութեան կը հանի ։

## ՅՈՒԴՈՐԱԿ ՃԶԹ .

Ծախակիան ըսունծ ուստինսիններուն , և ընդհանրողեւ ուստինսիններուն ։

|| ահուշափ մեղքերուն վրայ երկան խօսելէն և արք որոնք մարդու յաւիտենական գատապարտութեան կը մտածնեն . հիմոյ ան առաքինութիւններուն վրայ պիստ խօսիմ որ հարկաւոր են յաւիտենական փրկութեան համանելու . կամ ասանկ ըսեմ . եօթը մահուշափ մզքերուն վրայ խօսելէն եաբը՝ որսնցմէ ամենն մզք ու աաջ կուգայ . հիմա պիստ խօսիմ շարս ծիսնական առաքինութիւններուն վրայ , այսինքն խոհեմութեան . որ .

գարութեան, արիութեան ու բարեխառնութեան, սրսնք ծխնիի պէս են, և ամմեն ուրիշ առաքինութիւն ներն անոնց վրայ կը պարափին. կամ չորս ազրիւրի պէս են, որոնցմէն մեր ամմեն բարի գործքերը կը բխին: Առ նոր համար առաջ համառօտ մը ասոնց հարկաւորութիւնը ցըլնելէն եղը. այսօր ձեզի ընդհանրապէս տեղեկութիւն մը առաքինութեան վրայ, բացասարեմ որ ինչ բանի վրայ կհցած է քրիստոնէական ճորմարիա առաքինութիւնը, յաջորդ յորդորակներուն պահելով ամմէն մէկ առաքինութեան վրայ զատ խօսիլ:

Առ չորս առաքինութիւնները բանեցընելու հարկաւորութեանը վրայ սուրբ եկեղեցւոյ վարդապետութիւնն՝ ու հաւատաբի մատն է որ. Ադամ անհնազանգութեամբ իր անմեղութեան ու սրբութեան վիճակը կորացնցընելով սրուն մէջն սանզնուած էր այժմ, թը նամի եղաւ այ և գերի սատանայի. բնութիւնն ապահանեցաւ, մարմնով ու հսկով անպիտանացաւ. ու չեթե միայն իրեն եղաւ վնասն, այլ նաև բոլոր իր զաւկըներուն. ուստի ամմենքնիս ալ Ադամայ մեղքովը կը ծնանինք այ թշնամի ու սատանային գերի, հսկով ու մարմնով ապահանած: Ու թէ պէտ սուրբ մկրտութիւնը կը խալսէ զմզ մազքէն ու սատանային գերութենէն՝ Ադամայ կորացնցուած սրբարար շնորհքը նորէն տալով մեզի. բայց չաղատեր ան անբաւ վնասներէն որ սկզբնական մեզքն ըրաւ մեր հոգւոյն ու մարմնոյն, անանի որ հոգինիս ալ մարմիննիս ալ ապահանած կը մնայ: Նաև հեթանոս փիլիսոփաներուն խելթը հասաւ որ մարդու առ առպականութեան վիճակին մէջ նորոգութեան մը կարօտ է, այսինքն բանի մը որ զինքը որչափ կարելի է նէ իր առջի վիճակը գարձնէ՝ որուն մէջն սաեղջուեցաւ այմէ, այսինքն կրքերն իր բանականութեանը հպատակ, ու բանակութիւնն այ. որ նոյն բանն ըսել է՝ ինչ որ առաքեալը կը խրատէ՝ հին մարդը մէկդի գնել, մեր հոգին նորոգել, ու նոր մարդ հագնիլ. “Ի բաց մերկանալ զմարդն հին . . . նորոգել հոգւով . . . և զգենուլ զնոր մարդն . . . (Եփէ. կ. 22:) Բայց որչափ ալ մատածեցին ու ինելք բանեցուցին փիլիսոփաները մարդս նորոգելու և առջի վիճակը գարձնելու. չիպրցան ուրիշբան գտնել՝ բայց ինչ որ սուրբ հարք կըսէն,

այսինքն առաքինութեամբ լեցնել մեր ապահանեալ  
բնութեան պահութիւնը :

Եւ ինչպէս որ սկզբնական մեջեն առաջ եկած  
անկարգութիւններուն գլխաւորները չորս են, այսինքն  
ագիտութիւն, չարութիւն, ակարութիւն ու ցանկու-  
թիւն. վասն զի ագիտութեամբ մաքերնիւս անանկ մեջը,  
յած է որ գժուարաւ ճշմարիտը սուեն և աղէկը գէ-  
շէն կորոշնէք. չարութեամբ մեր կամքն անանկ գէշցած  
է որ գժուարաւ աղէկը գէշէն վեր կը գնե. տիտրո-  
թեամբ անանկ եղած ենք որ աղէկին ձեռք զարնելու  
սիրտ չենք ըներ, և աղէկ ըլլալու արգելցներուն գը-  
ժուարաւ կը յաղթենք. իսկ ցանկութեամբ մեր բազ-  
անցն ու կրքերն անանկ անկարգութեան մը մէջ են  
որ գժուարաւ մեր բանականութեանը կը հպատակին,  
ու դիւրաւ չափէ դուրս կելլէն. ուրեմն ինչպէս որ  
սկզբնական մեջքէն առաջ եկած աս անկարգութիւն  
ները չորս են, ասանկ ալ ասոնց դեռք մեր առջն մինչ-  
կը գառնալու համար՝ չորս. ծինական ըսուած առա-  
քինութիւններն են, բոլորովին առ չորս անկարգու-  
թիւններուն հակառակը : Խոհեմութիւնը հարկաւոր  
է մեջի. ճշմարիտը ասէն որոշելու և ամեն բանի մէջ  
շիտակ ճամբան բռնելու համար : Արդարութիւնը հար-  
կաւոր է՝ ամենն մարդու իր իրաւունքն և իրենն իրեն  
տալու համար : Արիութիւնը հարկաւոր է՝ սիրտ ընե-  
լու և յաղթելու ինչ արգելք ու գժուարութիւն որ  
դիմացնիս կելլէ աղէկը գործելու և գէշէն ետ կենա-  
լու համար : Բարիխառնութիւնն ալ հարկաւոր է՝ մեր  
բազանքներն և անկարգ կը բռնը զսպելու և այ զրած  
չափին մէջը պահելու : Ասանկ առ չորս առաքինութիւնը  
բռնեցնելով կամոց կամոց մեր ապահանեալ բնու-  
թիւնը կը նորոգուի. Հին մարդը մէկդի կը գնենք ու  
նորը կը զգենունք, բոլորովին ուրիշ մարդ կը գու-  
նանք՝ ինչպէս առաքեալը կը խրատէ. “Կորոգել հս-  
դում մատաց ձերոց, և զգենուն զնոր մարդն՝ որ ըստ  
այն հաստակեալ է, արդարութեամբ և սրբութեամբ  
ճշմարտութեանն,, :

Հիմայ որ առաքինութեան հարկաւորութիւնն իմա-  
շաք, ձեզի ընդ հանուր առվեկութիւն մը առամ որ ա-  
ռաքինութեան ինչ ըլլալն ալ աղէկ ճանշնաք, սրբէն  
զի առելի օգտակար ըլլայ ետքն առ չորս առաքինութիւնը  
ամմէն մէկուն պայ զատ զատ խօսիլս :

Երբոր առաջինութիւն կրսեմ նէ , կիմանամ շըմա-  
րիս և իրդ առաջինութիւնը , չէ թէ գրաւուանց երե-  
ցածն որ՝ ներքաւոտ ուրիշ բան չէ . բայց եթէ մողու-  
թիւն ու պակասութիւն : Ինչպէս որ ամենն ոսկի երե-  
ցածը ոսկի չէ . ասանկ այ ամենն առաջինութիւն եւ-  
րացածն առաջինութիւն չէ . “ շատ գործքեր որ մարդ-  
կանց գովելի կերենան , այ առջելը բան մը չեն աժեր .  
պարագ և անպիտան են , կրսէ օսւրը Օդ ոստինոս . ուս  
այ ճանչնալու համար որ գործք պէ իրաւուցնէ գովելի-  
է . իրդ առաջինութիւնը եթէ չէ , գրաւն երեցածը նայել  
հերթիք չէ . ըստ ինքեան աղէկ գործք ըլլալն ալ հերթիք  
չէ . պէտք է նայել որ ինչն կը շարժի ընողն , ինչ վախ-  
ճան և ինչ գիտաւորաւթիւն ունեմ . վասն զի գործք մը  
իրաւուցնէ գովելի ընողը՝ գիտաւորապէս վախճանն է , :  
Գործքը կրնայ այլ և այլ ու մէկմէկու վերաբերեալ  
վախճաններ ալ ունենալ . նայելու է որ ան ամենն  
վախճանները կերպեան կը լրացնան ան ետքի վախճա-  
նին՝ որ անկէց անդին ուրիշ բան չիկայ . զոր օրինակ  
հիւրենդ մը գեղ կառնէ ըրքեանալու համար , կուպէ  
ըրքեանալ բանի գործքի հետ ըլլալու համար , բանի  
գործքի հետ կուզէ ըլլալ ստակ վաստրկելու և ընաա-  
նելը պահենու համար . բայց որչափ ալ աս վախճան-  
ներն ունենայ , պէտք է որ ետքը ետքը ուրիշ վախճան  
մըն ալ ունենայ որ ամենն վախճան հոն ըմբնեայ , և  
անկէց անդին բան չիմեայ բազմալու և վիճականելու :

Սուրբ հաւատոքն ու բանականութիւննիս ալ կը սոր-  
վեցնէ որ աս ետքի վախճանն այլէ ուրիշ բան չի կրնար  
ըլլալ , որ է գերագոյն բարին . ուստի ամենն բանի մէջ  
մեր ետքի վախճանը պիտոր ըլլայ սիրել պնդն , իրեն  
ծառայել , իր փառքը փնտրուել , և անով մեր յաւիտե-  
նական երշանկութեանը համար . Անանկ է նէ , մեր  
ամենն գործքը . թէ ըստ ինքեան բարի է եղեր և թէ  
անտարբեր , այսինքն ոչ աղէկ ոչ գեշ , գովելիք և ար-  
դիւնաւոր ըլլալու համար՝ պէտք է որ մեր ետքի վախ-  
ճանն այ փառքն ըլլայ և մեր հոգւոյն փրկութիւնը :  
Այ գիտաւորութիւնը հարկ չիկայ որ մըշտ ներգործու-  
թեամբ ընենք , հերթիք է որ զօրութեամբ ունենանք ,  
այսինքն մերմ մողերնիս գրած ըլլանք ամենն բան ՚ի  
փառ այ և մեր հոգւոյն փրկութեանը համար ընել , և  
կրուն ալ նորոգենը գիտաւորութիւննիս , ինչպէս

տռառուանց քունեն ելած առենիս հերիք է որ բոլոր  
օրուան ընելու բաներնիս այ նուիրենք : Վասն դի ինչ-  
որէս մէկն որ Պաղստէն Երուսաղէմ երթալու համար  
ճամբայ կելէ՝ հարկ չիկայ որ ամենն քայլ ընելու ա-  
տեն Երուսաղէմ երթալը մտածէ , ասանկ ալ այ հա-  
մար ըրած գործքերնիս :

Անանկ է նէ , ո՞չ որշափ գործքեր որ գրոռուանց ա-  
ռաքինութիւն կերենան՝ իրօք պարապ բաներ կամ մո-  
լութիւն են , կըսէ ոռորդն Օգոստինոս : Աւսում ոոր.  
վիլն , արուեստի մը հետ ըլլալն , առուտուր ընելն .  
Երկիր գործելն , աղէկ ու գովելի բաներ են . բայց թէ  
որ մարդ առ բաներս անձնասիրութեան ու վաստակի  
համար միայն կընէ , այ փառքն և իր հոգւոյն փրկու-  
թիւնը չէ իր ետքի վախճանն , արդիւնք չի վատաղնիր .  
պարապ է ըրածը : Պաշտօնի և իշխանութեան եռեւ  
ըլլալն , ու զանոնք աղէկ կատարելը . գովելի բաներ  
են . բայց թէ որ մէկը շահասիրութեան կամ սնափս .  
ոռութեան համար կընէ և այ փառքը չի վնալռաեր , մո-  
լութիւն է ըրածը : Ուրիշ խրատելն , յանցաւար հզո-  
տակը պատժելն , առաքինութիւն կերենայ . բայց թէ  
որ մէկը զրեժինգրութեան ու կիրքը թափելու համար  
ընէ՝ առանց այ փառքն և իր հոգւոյն օգուտը դիմելու .  
մոլութիւն է ըրածը :

Նոյն իսկ բարեպաշտութեան գործքերն , աղմք .  
խոսառվանանք , սրբութիւն առնել , պատարագ ուե-  
նել , ոզգրմութիւն առլ , խոնարհութիւն ընել , բոլոր  
առաքինութիւն են . բայց թէ որ մէկն ՚ի ցոյց մարդ-  
կան ընէ նէ , կըլլան մոլութիւն : Ասանկ երն հեթա-  
նոս փիլտոռաներուն առաքինութիւնները . ուրիշ բան  
չէր վախճաննին . բայց անուն ունենալ ու գովելի ըլ-  
լալ . ուղիղ չէր գիտաւորութիւննին , այ փառքը չէր  
իրենց ետքի վախճանն , անոր համար առաքինութիւն  
չէր ըրածնին՝ հապա մոլութիւն : Ասանկ է քրիստ-  
ոնից մէջէն շատերուն ըրածն ալ . ուղիղ գիտաւորու-  
թիւն չունենալնուն համար՝ բարեգործութիւնն պա-  
րապը կերթայ . Անգեայ մարդարէին ըստօին պէս՝  
վաստիածնին ծակ պարկի մէջ կը գնեն որ ասէն և  
թափի . “ Որ զվարձն իւր ժողովներ . ՚ի ծրարս ծո-  
կուաւալս ժողովներ , . (Անգ . ա . 6 : ) Ուրեմն աղէն  
մաքերնիդ պահեցէք , որպէս զի գործքերնիո բոլի ”

ըլլայ, որպէս զի մեր առաքինութիւններն արգիւնաւոր ըլլան, պէտք է որ ուղիղ վախճանաւ ընենք, այ փառացն ու մեր հոգւոյն փրկութելը համար. “Զամնայն ինչ ՚ի փառս այ արատջիբ,, . (ա. Կոր. 3. 31.)

Մեր գործքերը բարի և արդիւնաւոր ըլլալու համար՝ ուրիշ բան մըն ալ պէտք է, այսինքն իրենց հիմն ըլլայ իրեք ածարանական առաքինութիւնները՝ հաւատք յոյս սէր. ասոնցմէն չփշատուին, վասն զի առանց ասոնց մէկ գործքերնիս ալ արդիւնաւոր չըլլար: Ըսի որ առաքինութեան վերջին վախճանն այ փառքն ու մեր հոգւոյն փրկութիւնը պիտոր ըլլայ. ուրեմն ինչպէս կարելի է որ մէկն աս վախճանն ունենայ՝ թէ որ հաւատք չունի որ հաւատայ առ բաներուն, յոյս չունի որ յուսայ, սէր չունի որ սիրէ ու բազմայ: Մէկյամն ալ որ առաքինութիւնն զննզ հաճոյ կընէ այ. բայց առանց հաւատքի այ հաճոյ չի կրնար ըլլալ մէկն, ինչպէս կըսէ առաքեալը. “Բայց առանց հաւատոց անհնար է հաճոյ լինել այ,, . (Եբր. Ժ. 6.) Առաքինութիւնը մնջի յաւիտենական վարձք վաստըկցընել կուտայ այսէ. բայց առանց յուսալու մէկը չի կրնար անոր ետք ըլլալ վաստըկելու. ուրեմն յոյսն ալ հարկաւոր է: Առաքինութիւնը մնջի բարի վարչ կուտայ. իսկ բարի վարչը առանց զած սիրելու չի կրնար ըլլալ. ուրեմն սէրն ալ հարկաւոր է: Կարճ խօսքով. ճշմարիտ առաքինութիւն ունենալու համար՝ պէտք է ուղղափառ քրիստոնեայ ըլլալ, ու Քնի ճշմարիտ հետևող ըլլալ. վասն զի ինըը միայն սորվեցուց մնջի ճշմարիտ առաքինութիւնը խօսքով ու գործքով. իսկ առանց ասոր՝ ան աչքի երեցող առաքինութիւններն որ փիլիսոփաներն անով կը պարծէին ու կը պարծէին, այ առջեր բանի մը չեն գար:

Բայց առաքինի ըլլալու համար՝ մեր ջանքն ու բնական ուժը կը բաւէ: Փիլիսոփաներուն առաքինութիւնն ունենալու համար, մարդկանց առջևն աղէկ մարդ երենալու համար, կը բաւէ. բայց առանց որ ճշմարիտ առաքինութիւնն աս չէ: Բուն առաքինութիւնն որ մարդուն քրիստոնէարար ապրիլ կուտայ՝ իր ետքի վախճանին հասնելու համար, որ է ած ու մեր յասիտէնական փրկութիւն. մնէք մնջով միայն չենք կրնար

ունենալ, այլ հոգւոյն սրբոյ շնորհքն է : Ուրեմն առ չորս առաքինութիւնն ալ վաստվելու համար՝ որոնց մով ուրիշ ամենն առաքինութիւնն ալ վաստվեած կը լւանք՝ պէտք է որ այ դիմենք, ինչպէս ար Տարփիթ իր զաւկին խրատ տուաւ . “ Յամենայն ժամ օրհնեացեա դու զաեր ած քո, և ՚ի նմանէն խնդրեացեա դու որպէս ուղղեացին ճանապարհք քո „ . ( Յ-Բ . դ . 20 . ) Գոյք է աղօմք ընենք, խնդրենք այսէ որ մեզի շնորհք այ առաքինի ըլլալու, և մեր կողմանէ ալ ջանանք այ տուած շնորհքին գործաեից ըլլալու՝ ուժ բանեցնել լով վաճիս, մեր անձնասիրութիւնն յաղթելով, ու կրքերնիս զատկելով . վասն զի ասոնց են զմեղ առաքի նութենէ հեռացնաց : Բայց եկուր նայէ որ շատերն աս բանիս մեջ կը պականին, այ տուած շնորհքին գործաեից չեն ուղեր ըլլալ, այ շնորհքը չեն ուղեր բանել ցընել առ արքինի ըլլալու . առաքինութիւնն իրենց իմաս գժար ու դրեթէ անկարեցի բան կերենոյ, կը սարսափին, կանձրիին, կը լքանին, ետ կը կենան : Իրաւ առաքինութիւնն առջի բերանը գժար է, իրեն հանել լու ճամբան գէպ ՚ի վեր ու աշխատալի է, բայց ուղնեցնէ նէ՝ կրնանք ընաւն ծայրը հասնիլ . մեկին գէպ ՚ի վեր երթալ ցիկրենանք ալ նէ, լիռանը չորս դին պարանելով կամաց կամաց վեր կելլենք, հան զի հասնինք :

Օրինակով մը հասկրցնեմ : Սուրբ Դուստիւոս հարուստ և առողջ պատանի մըն էր, և առատ կերակուր ուսելու վարժած . ուստի երրոր վանց մտաւ նէ, չեր կրնար յարմարելու կրօնաւորներուն կերատին՝ որ իմաս շափաւար էր : Ան առենիր նորընծայից վերակացուն նք Ցորոթէու զինքը կամաց կամաց վարժեցնելու համար ասանկ ըրաւ . իր վարժած շափավը կուտաք կերակուր լը . բայց ամենն օր մեյմէկ քիչ անզպալի կերպով կը պակսեցնէր : Ասանկով քիչ առենիր մեջը պատանին վարժեցաւ ուրիշներուն կերատին շտփ ուտել : Մէնք ալ առանկ ընենք, քիչ քիչ վարժինք առաքինի ըլլալու, քայլ քայլ առաջ երթանք . թէ օր մեծ մահացոց մռանքներ չենք կրնար ընելու նէ, պղպիկն սկսինք : Ասանկով քիչ քիչ վեր կելլենք կը հասնինք լիռած ծայրն՝ ուր որ առաքինութիւնն է, կը լուսնք ճշմարիս

առաջինի . վարձք կը գիզենք . և պլայումիւնը մզի  
համար կատահամբեք :

### ՅՈՒԴԵԱՆ-ԲԵՆ ՀԱՅ :

Խ-ՀԵՖ-ԲԵՆ ՀԱՅ :

() Կիսական առաջինութիւններուն առջինն որ այսօր պիտի բացատրեմ . խոհեմութիւնն է : Խոհեմութեան ինչըլայն աղեկ հասկընալու համար , նաև ընդհանրապէս աեանենք որն է կատարեալ և անկատար խոհեմութիւնը . եռքը որն է քրիստոնէական խոհեմութիւնը :

Սոզոմոն իմաստունն առահաց գրիփն մեջ խոհեմութիւնց գովելցն չի գագրիր , ամմեն գլուխ ամմեն երես ոս խրատը կուտայ որ խոհեմութիւն ունենանք . և եռքը եաբը ինչուան աս ալ կըսէ որ՝ եթէ փրկուիլ կուղենք նէ . խոհեմութեան ետևէ ըլվանք . “ Խնդրեցեք զիմաստութիւն . չի ապրեսածիք ” . (Առաջ . Ծ . 6 : )

Քրիստոս աերն մեր ալ “ Եզերուք խորագետք իբրև զօն , ըսելով . խոհեմութիւն կիմանայ : Սուրբ հալք ալ ամմենքը մեկրերան խոհեմութիւնը կը գովեն , անիկայ ամմեն առաջինութենէ վեր կըսեպէն , և առանց անոր առաջինի ըլվայն անկարելի է կըսէն : Ամմեն մարդու քերնէն ալ խոհեմութեան գովեստ կը լսես . ինչուան կնկտիք ալ խոհեմութեն վրայ վճիռներ կուտան , աս կամ ան բանը խոհեմութիւն չեր ընելն , աս կամ ան բարդը խոհեմութիւն չընենի կըսէն : Աս ամմեն բանը լսելով , կարծես որ ամմենքն ալ խոհեմութիւն պիտոր ունենային , ամմենքն ալ պիտոր գիտնային ինչ է խոհեմութիւնը : Բայց եկուոք նայէ որ չէ թէ միայն խոհեմութիւն ունեցող քիչ մարդ կայ , այլ նաև խոհեմութիւն ինչ ըսել է՝ անիկայ . ալ գիտողը քիչ է : Կը տեսնէք որշափ հարկաւոր է խրատ լսելու գալք . հոս աս բաները կընաք սորվիլ . ուրեմն աղեկ մտիկ ըրէք :

Խոհեմութիւնն ընդհանրապէս մտածելով է գիտնալ աւ բանեցնելան հնաբըներն որ հարկաւոր են մարդուան միաբան . գրած բանին հասնելու : Սուրբ աւետա-

բանն երկու օրինակ կուտայ խոհեմութեան : Մէկն որ , կըսէ , կուզէ աշտարակ շինել . թէ որ խոհեմ մարդ է նախ կը նստի կը մտածէ որչափն ծափք կրնայ երթող և ինչ հարկաւոր է շինուածքին . ասիկայ է խոհեմութի : Իսկ թէ որ անխոհեմմարդ մըն է որ ընելիքն առաջ ցի մտածեր , առանց հաշիւ ընելու , առանց նախ մտածելու և պատրաստելու հարկաւոր եղածը . շինուածքին ձեռք կը զարնէ . բայց կէալ հասածին պէս՝ հարկ կը լայ գագրիլ . և ամմին անկից անցողներն իր վառ կը ինտան . շինուածքին սկսաւ ու ցիրցաւ լընդունել կը սեն . “ Ամենեքին որ տեսանիցին՝ սկսանիցին ծոց առնել զնա և սսել . թէ այս այր սկսաւ շինել . և ոչ կարաց կատարել . . . (Ղ. ժ. 29:) Ասանկ ալ թագաւոր մը որ պատերազմ կուզէ ընել ուրիշ թագաւորի գէմ . թէ որ խոհեմութիւն չունի նէ , մէկն պատերազմի կելլէ՝ առանց նախ մտածելու և պատրաստելու հարկաւոր եղածը . բայց ետքը կը հարկաւորի գագրիլ և ամսթայի հաշտութիւն մը խնդրել . գեա թշնամին վրան ցիւսած . “ Ապա թէ ոչ , մինչդեռ հեռագոյն իցէ՝ հրեշտակութիւն առաքեալ աղացեցէ՝ ի խաղաղութիւն . . . Ռւրեմն խոհեմութիւնը կը պահանջէ որ գործքի մը ձեռք զարնելէն առաջ մտածենք ու պատրաստենք հարկաւոր եղածը :

Բայց սուրբ գլուխի մէջ չէ թէ միայն աղէկ մարդիկ՝ այլ երբեմն նաև գէշերը խոհեմ կըսուին . կըսէ սուրբ Օգոստինոս ուստի կը հետափ որ երկու տեսակ խոհեմունի կրնայ ըլլալ , աղէկ ու գէշ . կամ ինչպէս սուրբ Ագոստինոցին կըսէ , ճշմարիս ու սուտ խոհեմութիւն . “ Սուտ խոհեմութիւն մը կայ . կըսէ , որ ճշմարտին նմանելով խոհեմութիւն կըսուին . . . Գնաէրն մեր անտեսին առակովը սուտ խոհեմութեան օրինակ կուտայ , անիրաւ կանչելով զինքը . վասն զի տնտեսը խարդար . խութեամբ և անիրաւութեամբ իրեն շահուն համար՝ իր ախրոջն առնելիքը քիցուց . պարատակերներուն պարագը վար զարկաւ . բայց կըսէ որ անտեսին ըրտը գովեց աէրը՝ խոհեմութեամբ շարժելուն համար . “ Եւ գովիսց աէրն զանտեսն անիրաւութեան . զի

իմաստութեամբ արար, . . . (ՂՅ. ԺՂ. 8.) Ըսկէ է որ Խորամանկութեամբ իր ապրուսան ապահովեց՝ գեռ ափրանք բովեն շիզը նոտուած, ինչպէս որ խոհեմարդ մը իր բարի վախճանին համելու համար հարկուոր և զածը կը պատրաստէ:

Անանկ է նէ, խոհեմութեան առաքինութիւնը վաս-  
տղիելու համար՝ պէտք է աղէկ ու Շմարիտ խոհեմու-  
թիւնը սուտ ու գէշ խոհեմութենէն որոշել: և աս  
որոշմանքն ընկելու համար, պէտք է ինչ որ անցած  
կիրակի Շմարիտ առաքինութեան վրայ ըսի նէ՝ ան  
ընել, այսինքն գրսուանց երկցածը շինայիլ. հապա  
վախճանը՝ որուն համար կըլլուի: թէ որ գործք մը ա-  
ղէկ է և աղէկ վախճանի համար՝ կըլլուի, առաքինու-  
թիւն է. իսկ թէ որ վախճանը գէշ է, թէ և գործքը  
բարի ըլլայ, մօլութիւն է: Խօսք հառկընալու համար.  
Անկն ուաելու խմելու մտհացուցմունք կընէ, ծոմ կը  
պահէ, պահէ կը բռնէ, տասնք բարեգործութիւն են.  
բայց թէ որ ապաջնարանքի ու կրթերը զապելու հա-  
մար չէ ըրածն՝ այլ ՚ի ցոյց մարդկան, կամ ագահու-  
թեան համար, մահացուցմունք ըլլար, առաքինու-  
թիւն ըլլար ըրածն, այլ հպարտութիւն ու զջուելի  
ագոհութիւն. վտոն զի ըրած մահացուցմունքներուն  
վախճանը գէշ է: Կոյն հանոնը պէտք է բռնել նաև  
Շմարիտ խոհեմութիւնը ստեն որոշելու համար. խո-  
հեմութիւնն է ըսինք՝ մտքերնիւ գրած բանին հա-  
նելու հետքները գիտնալ ու բանեցնել. բայց որչափ  
ալ բանեցուցած հնարքնիս յարմար ու պատշաճ ըլ-  
լան, թէ որ վախճաննիս գէշ է նէ՝ ըրած խոհեմու-  
թիւննիս ալ գէշ է: Գոզին ըրածն ալ խոհեմութիւն  
է. կըսէ սուրբ Ագուինացին. հնարք կը գտնէ ճար-  
տարութեամբ քսակդ ծոցէդ գոշնալու. բայց որովհե-  
տէ իր վախճանը գէշ է, այսինքն անիրաւաբար ուրիշն  
բանն յափշտակէլ, խոհեմութիւն ըլլար ըրածն՝ այլ  
մեծ չարութիւն: Դնենք ալ որ մէկուն մասնաւոր վախ-  
ճանը բարի ըլլայ, ինչպէս նաւապեաի մը՝ որ նուն ա-  
ղէկ կը հառավագարէ իր աեղը հասնելու համար, զօրա-  
վարի մը՝ որ զորքերն աղէկ կը աեզաւորէ թշնամոց  
յազմելու համար, բժշկի մը՝ որ հիւանդն աղէկ կը-  
նայի ըռընտցնելու համար, այսու ամենայնիւ թէ որ  
աս իրհնց մասնաւոր բորի վախճանն ալ չերթար չ

լըննար ան ընդհանուր եռքի վախճանին՝ որ է ան ու  
մեր յաւիտենական փրկութիւնն, իրենց ամենն իւսնէ-  
մուշիւնը՝ թէ և ըստ ինցեան բարի՝ սուս և անկատար  
խոհեմութիւն կը պայ, և ամենն բանեցացած հնարքնին  
անկատար կը լլան։ Ուստի կը խարսչին որոնք որ իրաւ՝  
ըրածնին բարեգործութիւն է, բայց միայն աղէկ մարդ  
ըլլալու և բարի անուն ունենալու համար կը նեն։ Ինչ-  
պէս որ ամենն փիլխառնիւր կը նէին. վասն զի բարե-  
գործութիւն մը արդիւնաւոր ըլլալու համար հերթէ  
չէ բնական վախճանն, ինչպէս է բարի անունը կամ ա-  
ղէկ մարդ ըլլալն, այլ գերբնական վախճան ալ պէտք  
է ունենայ, այսինքն այ փառքն ու մեր հոգւոյն յագի-  
տենական փրկութիւնը։

Աւքեմն սուս խոհեմութիւն է, կը սէ մեծն գրիգոր.  
անոնցն որ կը ծիծագին միամիտներուն պայ. և իրենք  
խորամանկութիւն ու կեզծաւորութիւն կը բանեցնեն.  
սրտերնին եղածը կը ծածկեն, սուսն իրաւ կը ցցնեն,  
փառք պատիւ ձեռք կը ձգեն, բանութիւն ու զբէժ.  
ինգրութիւն կը նեն. և սոնկ խոհեմութիւն չեն. չո-  
րաթիւն են. ասանկ խոհեմութիւնն աշխարհային ու  
սատանայական է. “Ոչ է խմաստւութիւնս այս իշեալ  
ի վերուսա, այլ երկրաւոր շնչաւոր և գիւական ։”  
(Յոհ. Ֆ. 18:.) Ասանկ խոհեմութիւնն այ գիմաց  
խենթութիւն է. “Խմաստութիւն աշխարհիս այսորին  
յիմարութիւն է առաջի այ ։” (Թ. կ. թ. Ֆ. 19:.)

“Մանապէ” սուս խոհեմութիւն է՝ գեշերուն առելի  
ըլլալու համար, գեշերէն հալածանք չիկրելու համար,  
ճշմարտութիւն չիքարողել պէտք եղած տեղը, մօլու-  
թեանց գեմ չիխուովկ՝ ուր որ այ փառքն ու հոգւոց  
օրուար կը պահանջէ. Այսանկ խոհեմութիւնն երկրա-  
ւոր շնչաւոր ու գիւական է. վասն զի թէ որ ասիկայ  
խոհեմութիւն ըլլուր նէ, անխոհեմ եղած կը լլային  
ամենն մարդարեներն և առաքեալներն, ու սուրբ մար-  
տիրուները, որ այ փառացն ու հոգւոց փրկութեան  
համար՝ մահերնին աջուցնին առած, առանց ամենեն  
վախճալու՝ քարողեցին ճշմարտութիւնը գուռզ բան-  
արմներու առջին, չներ կրնար տեսածնիս ու լսածնիս  
շատել ըսելով. “Ոչ կարեմք զոր անսպին և լուսք  
մասել,,.” (Դօրծ. Ֆ. 19:.)

Սուս խոհեմութիւն է անոնցն ալ որ ամենն մարդ-

հային հնարք ազէկ կը բանեցընեն իրենց բարի դիտա-  
ւորութեանն հասնելու համար, բայց իրենց հնարք-  
ներուն վրայ միայն վստահանալով, առանց մասածելու  
որ ամմեն յաջողութիւն այսէ է. ճշմարփառ խոհեմու-  
թիւնն ամմեն հնարք ազէկ բանեցընելէն եռքը՝ միշտ իր  
յոյսն այ վրայ կը գնէ, որովհեան ինքն է աշխարքին  
ամմեն բանելը կառավարող:

Սուս ու չար խոհեմութիւն է անոնցն ու որ գն  
անքն, մեր որդիկ աշխարհիս այսորիկ կը կանչէ, և քան  
զրդիս լուսոյ աւելի խելք բանեցընող են կըսէ. վասն  
զի անոնք աւելի հնարք կը գտնեն ու կը բանեցընեն  
չարիք ընելու, քան թէ բարի բրիտոննեայք բարիք  
ընելու. “Զի որդիկ աշխարհիս այսորիկ իմաստնագոյնք  
են քան զորդիս լուսոյ,,,: (Ղ. մ. Ծ. թ.) Բայց ունե  
ցած խոհեմութիւննին գեղին գեղն է. վասն զի ամմեն  
բանեցուցած խելքերնին անոր համար է որ՝ աշխարհը  
վայելեն. հարսաւութիւնն զիշեն, փառք պատիւ սաս-  
նան, իշխանութեան հասնին ու կրթերնին գոհն ընեն.  
իսկ իրենց յաւիտենական փրկութեանը համար ամե-  
նին ոչ խելք բանեցընել գիտեն, ոչ հարկաւոր ե-  
զածը մատածել. կարծես որ անխելք անզգոյ մար-  
դիկ են: Ասանկ խոհեմութիւնը չարութիւն է. չէ  
թէ խոհեմութիւն. Պօղոս առաքեալ ասանկ խոհե-  
մութիւնը՝ մեր հոգույն մահ և այ գեմ թշնամութիւն  
է կըսէ. “Զի խորհուրդ մարմնոյ՝ մահ է... խոր-  
հուրդ մարմնոյ թշնամութիւն է յած,,,: (Համ. Ը-  
6:) Յակոբոս առաքեալն ալ առատանայական խոհեմու-  
թիւն կը կանչէ ասանկ խոհեմութիւնն որ երկընքի հետ  
բան չունի. “Ոչ է խմառաւութիւնս այս իջեալ ՚ի զե-  
րուսա, այլ երկրաւոր շնչաւոր և գիւտկան,,,: Ասանկ  
խոհեմութիւն ունեցողները՝ սուրբ գիւրը խելուընին  
կորպանցուցած և անխոհեմ մարդիկ են կըսէ. “Նշց  
խորհրդակարոյս, և ոչ գոյ ՚ի նսաւ իմաստութիւն,,,:  
(Ք. Օր. լիք. 29:) Վասն զի ամմենքին իրենց հոգույն  
փրկութեան հարկաւոր բանելը չեն մոտածեր, անոնց  
համար խելք չեն բանեցըներ, վարդերնին չեն շիակեր:  
Բայց ասոր մեռ ուրիշ անդամ աւելի երկան պիտոր  
խօսիմ, հիմայ առանենք որն է ճշմարփառ ու կատարեալ,  
ոյսինցն քրիստոնէական խոհեմութիւնն որ երկրորդ  
մասն է բնաբանիս:

“ Ճշմարիտու ու քրիստոնէական խոհեմութիւնն է ճանշնալ ինչ որ սդուռ և ինչ որ արգելվ է մը եղբ վախճանին հասնելու , որ է սիրել զած . ծառայել ի րեն և յաւիտեան վայելել զի՞նքը , : Ասիկայ սուրբ Օգոստինուին տուած սահմանն է . նոյն բանը սուրբ Սուրբինացին ալ առանկ կը բացարձրէ . “ Ճշմարիտու ու կատարեալ խոհեմութիւնն է քննել պիտառանէլ զըս-նել ու բանեցնել յարմար ու պատշաճ հնարքները մեր կենացը վախճանին հասնելու , այսինքն յաւիտե-նական փրկութեան , : Դնոր համար թաման գեմբացին ճշմարիտ խոհեմն ան է որ , կըսէ , արքայութիւն եր-թալու և զբան սասանալու համոր՝ աշխարհքա ուսի ասկ կտոռնէ . “ Ա, ո է Ճշմարտապէս խոհեմ , որ զերկ-րաւորա ամենայն համարի կզկաննս , զի զբան շահես-ցի , : (Թ. Կ. դ.) Ինչպէս Պօղոս առաքեալն ըրաւ . “ Յատենայնէ զրկեցայ և համարիմ կզկաննս , զի զբա- շահեցայց , : (Փիւիդ . Կ. 8.) Մէկ խորոզ գիտէք ճշմարիտ խոհեմութիւնը որն է . աշխարհիս վատանդնե- րուն մեջ գիտանալ հոգինիս փրկելը . Աւատի իմաստառ- նին մէկը կըսէ . “ Ով որ իր հոգին փրկել գիտէ , ան մորդն ամենն բան գիտէ , :

Ա, ո է ան խոհեմութիւնն որ սուրբ գիրքն այնչափ կը գովէ . ինչպէս որ առաջուց ըսի . ու կըյրդ որէ որ ունենանք : Աս է ան խոհեմութիւնն որ մարդուս հո- գեոր կեանք ու խազազութիւն կուտայ , կըսէ առա- քեալը . “ Խորհուրդ հոգւոյն կեանք և խազազութիւն , : (Համ. ը. 6.) Աս է ան խոհեմութիւնն որ ունեցող ներն “ իմաստունք ՚ի ՔՄ , կըսուին . (Թ. Կ-ը . կ. 10.) Վերջապէս առ է ան խոհեմութիւնն որ Սովորման իմաս- տունն այնշափ ապացանքով խնդրեց Այսէ , ճանշնալով որ առանց ասոր՝ աշխարհիս ուրիշ ամենն գիտութիւն ներն այ առջեր ոչինչ են , բան մը չեն արժեք . “ Զի թեպէտու իցէ ոք կտարեալ , և առ ՚ի քեն իմաստու- թիւնգ հեռի է ՚ի նմաննէ , յոշինչ համարեցի , : (Ի- նաւ . թ. 6.) Աս բանս ինչիրենն ալ յայտնի է : վաս զի ինչ սորուս աշխարհիս ամենն խոհեմութիւնն ու հնարագիտառթիւնն ունենալ , երբոր մէկն իր հոգին փրկելու խոհեմութիւնը չունի . “ Զի՞նչ օգուտ է մարդոյ՝ եթէ զաջնարհ ամենայն շահեցի . և զաման իր առուժեցի , : (Արք . շ. 36.) Ի՞նչ օգուտ այնշափ

Այսանկ է նե, ի՞նչ պէտք է ընկեր, սիրելիք, աս  
քրիստոնէական համաժողովունկ առանալու համար, որ  
է մօր կետանքն ազէկ կառավարել ու հոգինիս փրկել։  
Երկու բան հարկաւոր է ասոր համար. այ սէրն և այ  
երկիւոց։ Առառածոյ երկիւոց, վասն զի սուրբ դիմու-  
թութիւնի կը սորվեցրէ՝ որ ամեննէն մեծ խոհեմութիւնն  
այս վարինալին է։ “Սիկրն իմուտութեան երկիւոց  
տեառն ։ (Առաջ. ա. 7.) Սկիզբն զգանութեան եր-  
կիւոց տեառն, իմաստութիւն-քարի ամենեցուն՝ որ առ-  
նեն զնան ։ (Աշ. ճշ. 10.) այսինքն այսէ վախող-  
նելը բուն ազէկ ու ճշմարիտ խոհեմութիւն ունին։ Իսկ  
այ սէրն ալ հարկաւոր է. վասն զի առանց զոնց պիրե-  
լու՝ իրեն կամքն ընելու յօժարութ չենք կրնար տնենալ.  
առատի չենք ալ կրնար խոհեմ ը ցաց, ինչպէս ասոր օրի.  
Նակը առազ կուսանքներուն վկաց կը տեառնէք. ասոնց  
հինգն, որ կանթեցնին շխմարեցու համար ամանով ձեմ  
առարեր էին հետարին, որ այ պիրանք պինակին է, սուրբ  
աւետարանը-դիմութիւնը խոհեմ կը կոչէ. իսկ մէկալ հինգն  
որ ձեմ շանէին, այսինքն այ սէրը, թէ և կուսութեն  
պարծանքն ունեին. բայց սուրբ աւետարանը զիշենք  
անիսունեմ և անիսելք կը կոչէ։ Առանց աս երկու բա-  
նին անկարելի է ճշմարիտ այսինքն. քրիստոնէական  
խոհեմութիւն ունենալ. կրնայ մէկն ուրիշ ամենն բա-  
նի մէջ խելք բանեցընել, խոհեմութիւն ընել. բայց  
ամեննէն հարկաւոր բանին մէջ, այսինքն իր հոգւոյն  
փրկութեանն եկածին պէտք անիսելք և անիսունեմ է։  
“Զի իմաստութիւն աշխարհիս այսորիկ միմարտութիւն  
է. առաջի մէն ։

Աւրեմն խնդրենք միշտ այսէ որ իր սուբբ սերն և երկու առ առ մեջ և պահե մեր պատին մեջ ։ ան առենն ապահով կրցանք չշմարիս ու քրիստոնէական խոհեմութիւնն առնեալ, և անով ապահովել մեր յաւիտունական փրկութիւնը։ Մաքերնիգ ազէկ պահացցէք, արոնք որ այսէ կրիստոնէն ու գած կրիստոնէն անոնք են

խոհեմ. բայց աս խոհեմութիւնն ունեցազները քիչ են, մանաւանդ հիմակուան ժամանակս. ուստի ճշշ. մարիս խոհեմութիւն մեռք ձգելու համար՝ քիչերուն հետևելու է, շատերուն ըրածին նայելու չեղ պէտք է անանկ ապրիլ, ինչպէս որ երկիւղած քրիստոնեաները կապրին՝ որ քիչ են: Անոր համար սրբոց հարց մեկ կրուէ. “Քիչերուն պէս ապրէ. որ քիչերուն հետ մրկուէ:” վասն զի ստկաւք են ընարեալք,,:

### ՅՈՐԴՈՐԱԿ ՃՂԱ.

Խ-հեմունեան օդնող առաջնորդիւններուն կը ա:

Խ-խոհեմութիւնը նշմարիտ ըլլալու համար, և պրակտ զի կարենայ մեղի տմմն բան խոհեմարար ընել ոտզ. ուրիշ քանի մը առաջինութիւններու օդնութեանը կարօւ է, որ իրեն ծառային: անոր համար առաջ գիրքը խոհեմութեան ծառաները կը կոչէ զանանք. “Իմաստութի առաքեաց զծ առայս իւր. կոչել բարձր քարոզութեամբ ՚ի խառնելիս իւր,,. (Առաջ. թ. 1:) Աս առաքինութիւններն այսօր մեկի մեկի ձեզ որի. առոր բացատրեմ,,:

Առջինն է՝ ինչ որ տեսեր լսեր կարդացեր ու մը կամ ուրիշի վրայ փորձեր ենք նէ, մոքերնիս ըներել և անոնցմով լցոյ առանել՝ մը գործքերը խոհեմութեամբ ընելու: Խառք հասկընալու համար. ինչպէս որ վաճառական մը, արուեստաւոր մը, գուղոցի մը. կամ որ կ իցէ զիմանի անձ մը, յիշելով ինչ կոնուներ ինչ տեղեկութիւններ որ տաեր է իր առջիններէն՝ անոնցմով իր բանին գործքին մէջը կը կառավարուի, տամակ ալ քրիստոնեայ մը իր հոգւայն գրկութեանն ամենակա. բնոր գործքին մէջը՝ պէտք է միաքը բերէ ինչ խրաներ որ լսեր է խռատվանահայրներէն, քարոզչներէն, ժողովրդապետներէն, բարեպաշտ անձնուներէն, պէտք է յիշէ ինչ որ այնչափ գիպուածներու մէջ իր կամ որիչի վրայ փորձեր ահսեր կարդացեր ու լսեր է, պրակ-

զի խոհեմութեամբ ամենն բանի մէջ զինքը կառավա\_րէ : Կը աւ անենք որ հասարակորէն ծերերն աւելի խոհեմ են . ինչու , զան զի աւելի փորձ ունին ու շատ բան տեսած են . որոնք իրենց կանոն կը լսան : Բայց երբոր մէկն ուրիշ կանոն չուզեր իր գործքերուն իր անձնափառաթենէն ու կրթերէն 'ի զատ , անանկ մարդը միշտ անխոհեմ ու միշտ անկարգ անկան կը նետ :

Խոհեմութեան օգնող երկրորդ առարինութիւնն է հլութիւնը . ո՛հ ինչ աղջուոր առաքինութիւն . ինչ հարկաւոր քրիստոնէաբար ապրելու համար : Հլութիւնն է մէկ յօժարութիւնը իրաւա լսելու . խորհուրդ խընդրելու , ուրիշի խօսքին մարիկ դնելու . հլութիւնն է անսացողութիւն մը մեր բարիքն ուղղողներուն , մանաւանդ անոնց որ այժմ գրուած են մեզի ուսուցիչ : Որպէստե աշխարրիքն մէջը շիկայ մէկն որ գիտեայ ամման հարկաւոր բան՝ խոհեմութեամբ վարուելու . ամման գիտուածի մէջ որ թիւ շունին , ուստի ամմանքը՝ մծ ըլլան պղտիկ ըլլան , գիտուն ըլլան տղէտ ըլլան . կարսութիւն ունին հլութեան և անսացողութեան՝ զի գիտուածնին ուրիշէն սորվելու համար : Այս բանիս ազուոր օրինակներ ունինք տուրք գրոց մէջ : Մովսէս որ այժմ առաջնորդ ընարուած եր խրացելացւոց . երբոր Յոթոր իր աները խրատեց զինքն որ աղէկ չէր վարուեր ժողովուրդը կառավարելու համար , պիրով մարի ըրաւ և մէկն փոխեց կառավարութեան կերպը . “ Ու է ուղիղ բաննդ զոր առնես , անհնարին տանջանց տան շիո դու . . . և լոււաւ Մովսէս ձայնի աներոյն իւրոյ . և արար զամնեայն որ միանդամ տասց նմա , . . . (Եւիշ . մշ . 17 . 24 .) Գետրոս առաքեալ որ եկեղեցւոյ գլուխ եր . երբոր քանի մը ծիստ վերաբերեալ բաներու վայ զօրոս առաքեալին . խօնք լսեց նէ , շատնուեցու . ոյլ սիրով ընդունեցաւ տուած խրան և ըրտւ . “ Այլ յորժամ եկն կծփաս յԱնափոք . ընդդէմ գործայ նորա . քանդի գոդ իրեկ սոտտեալ իմն եր , . . . (Գողար . ը . 11 .) Սուրբ Օգոստինոս որ անանկ գիտուն , հաստին առած , և եկեղեցւոյ վարդապետներուն առջնն եր . այսու ամմայնիւ ով որ իրեն խրատ մը տար նէ՝ սիրով կը ըսէր . “ Մարտւնիս գովով , պատրաստ կամ 'ի լսել և յուստնել , . . . (Թաշ . լէ .) Մեծն գրիգոր

քահանայրապետու գլուխի եկեղեցւոյ ըլլալով. իր աշկերտէն ով բան սորվելու պատրաստ էր. “Մատգիւր զհետ ծշմարտագոյն կարծեաց աշակերտին իմոյ իրքն զվարդապետի երթայց . . . (Գէրա Շ. բարպայ.)

Բայց հիմակուան ատենս որման քովե կը գտնեն առանսացովութիւնը : Թէ որ մեծերուն քովե մօտենաս. վայ է քեզի թէ որ քիչ վէ համարձակ խոսկելու ըլլա . պէտք է խունկ ծխելով շողոքորթութեամբ խօսիս . թէ որ հաւասարի կամ քեզմէ վար եղաղներուն պէտք ըլլայ խօսիլ, կրնասնէ՝ բերանգ բաց . մէկէն կառնուին . գժարնին կուգայ . կը զայրանան . ո՞հ որցափ գժար է մարերնին բան մը խոթել : Ամանք ան աստիճան յամա- ռութիւն ունին որ չեն ուզեր ամսպիսնէն ալ ճշմար տութիւն լսել : Ասանկ հետա ու մէկուն շիմուոզ մարդն ինչպէս քրիստոնէական խոհեմութիւն կընայ ունե- նալ : Կրնայ խորագէտ ըլլալ, խորամանկ ըլլալ, մարդ- կային ամմեն հնարացիտութիւններ ունենալ . երեսյ աշխարհանին խոհեմութիւն ունենալ, որ ոչ առջին իւնթութիւն է . բայց ոչ երբեք քրիստոնէական խո- հեմութիւն կրնայ ունենատլ՝ իր կեակեն աղբէ կառա- վարելու և յաւիտենական փրկութեան հասնելու հա- մար : Հզութիւն ուրեմն, սիրելիք . . . անսացողաւթիւն . մանաւանդ հոգեոր բաներու մէջ, ու սրբես զի կարե- նանք հլու ըլլալ, խնդրենք մարե ու Սոլոմոն իմաս- տուին պէտ ըսենք . “ Ես և մ մանուկ փառք . ոչ զի տեմ զել և զմուտ իմ . . . աացես ծառայի քում պիտ լսելս . . . խելամուտ լինել՝ ի մէջ բարոյ և չարի . . . (Ք. Թէ, Ք. 7.) Պայինքն՝ ես ազայ մըն եմ, ըրտծո չէմ գիտեր . ինձի հլութիւն առւր, անսացող սիրտ առւր, որ կարենամ ալէկն, ու գէշն որսչել, ու զիս կառա- վարել :

Խոհեմուն օդնող երրորդ առսպինութիւն է ջանքը . այսինքն ուզգել ու ջանալ աղէկն ու գէշն՝ իրամ ու- սուռը ճանշնալու . վասն զի ինչպէս որ ըստնք քրիստո- նէական խոհեմութիւնն է փնտըռել ու բանեցնել ինչ որ հարկաւոր է մարդու յաւիտենական փրկու- թեան հասնելու . իսկ փրկ մէենան հասնելու համար ամմենէն հարկաւոր բանն է մեզքն փրկուին ու . բա- րեգործութիւն ընելլ : Ուրեմն աս ջանքը պէտք է ոդ- նէ խոհեմութեան, ամմեն կերպով մեղքէն հեռու կէ.

նալու, և թէ որ յանկարծ մէկը ծանր մեղքի մը մէջ ինկած է՝ մէկէն խուստովաննք ըլլալու, որ շըլլայ թէ մեղքի մէջ մեռնի և գատապարտուի : Եւ որովհետեւ զմեզ մեղքի մէջ ձգողը՝ մնջաց առիթներն են, պէտք է ջանալ ամմն կերպով մերձաւոր առիթներէն՝ մեղքի վասնգներէն ալ փախչելու : Փրկութեան հասնելու համար բարեգործութիւնն ալ հարկաւոր է . “ Խոտորինա ՚ի չարէ”, և արա զբարի ,, . (Սշմ. լշ. 27 .) ուրեմն պէտք է ջանալ այ պատաւիրանքները պահել, ու մեր քրիստոնէական պարտքերը կատարել : Բայց որովհետեւ աս բաներն առանց սորվելու և դիանալու չենք կրնար կատարել, ուրեմն պէտք է ջանանք սորվելու, պէտք է խրաս յորդորակ լսենք, անհոգութիւն մէկդի ձգենք, ամմն նէղութեան ու գժուարութեան յաղթինք՝ մեր հոգւոյն փրկութեան հարկաւոր բաները սորվելու համար : Փրկութեան հասնելու համար՝ վերջապէս հարկաւոր է Քնի նեղ Շամբէն երթալ, խոչմահցուցմունք ապաշխարանք քաշել . ուրեմն պէտք է ջանանք, միրտ ընենք ան ճամբէն երթալու : Չէ նէ, առանց աս ջանրին՝ քրիստոնէական խոհեմութիւն չենք ունենար, վասն զի կամ չենք կրնար ճանշնալ աղէկն ու ճշմորիալ, և կամ ճանշնանք ալ նէ՝ չենք կրնար ’ի գործ գնել . ուստի անխոհնեմ կը մնանք, աշխըրքիս բաներուն տեսլի հոգ ու ջանք ունենալով քան թէ մեր յալվածնական փրկութեանը, Քնի խոսքին գէմ որ կըսէ . “ Խնդրեցեք նախ զարքայութիւնն այ և զարդարութիւնն նորա,, . (Մտթ. կ. 33 :)

Խոհեմութիւն օգնող ըսլրորդ առաքինութիւնն է՝ այ առած բանականութիւնը գործածել, ըլլալ անբան անաստուններուն պէս . “ Մի լինիք որպէս զմիս և գորիս, զի ոչ գոյ ՚ի նոսա խմաստութիւնն,, . (Սշմ. լմ. 9 :) Քրիստոնէական խոհեմութեամբ զմեզ կառավարելու համար՝ լցոս և ուղիղ գատմունք պէտք է ունենանք . չեմ ուղեր ըսել որ խմաստակներուն պէս բարտկ արամարանութիւններ ընենք որ մոլորութեան մէջ կը ձգեն զմարդ, այլ ընդհանուր և ուղիղ կանաներէն բնական հետեակներ հանենք : Խօսք հանկընալու համար . ընդհանուր կանոնն է՝ ամմն մարդուն բանն իրեն տալ . ուրեմն ես որ ուրիշն պարոք ունիմ, կամ ուրիշին բանը գոյցներ եմ, պէտք է որ իրեն տամ:

Նմանապէս յայտնի կանոն է որ պէտք չէ ընել ուղիւնք որ չենք ուզեր ուրիշը մեզի ընէ : Ասկէց կրծանք մէկէն հետացընել որ ուրեմն պէտք չէ ուրիշի անիրաւութիւն ընել, ուրիշի անունը կոտրել . վասն զի չենք ուզեր որ աս բաներն ուրիշը մեզի ընէ :

Աստուծոյ տուած բանականութիւնն ազէկի բանե ցինելն ասանկ կը լլայ . բայց ո՛հ , շատերն ինչ կերպով կը բանեցընեն , իրենց բանականութիւնն , ինչ կերպով կը տրամարանեն . ինչ անիրելք պատճառաներ կը բերէն : Աս կոմ ան բանը գէշ է ընելը . զօր օրինակ ուրիշ զրկանք ընելը գէշ է , անիրաւ վաշխ առնելը գէշ է , առուտուրի մէջ խարդախութիւն ընելը գէշ է . կիրակի օր առանց օրինաւոր պատճառի բանիք գէշ է , պարկեշտութեան գէմ բաներ ընելը գէշ է . բայց իրենք գիտէք ինչպէս կը տրամարանեն . Ուրիշները են նեն , ևս ալ կրնամ ընել կը տն : Ո՛հ առ ինչ անիրելք խօսք . ուրեմն ուրիշները գժոխք երթալ կուզեն նէ . ևս ալ ուզեմ պիտոր երթալ : Ուզիզ արամարանութիւն առ չէ , հապա ասանկ պէտք է ըսենք . Աս կոմ ան բանն ընելը գէշ է , ուրեմն պէտք չէ որ ընեմ . թէ որ ուրիշները կուզեն ընել ու գտատապարտուիլ , թող իրենք մտածեն , ևս չեմ ուզեր իրենց հետ ընկեր ըլլալ : Մէյմին ալ որ՝ թէ որ ուրիշներուն ըրածը մզի կանոն կրնայ ըլլալ նէ . ինչո՞ւ նոյն արամարանութիւնը բարի օրինակ ալ չենք առներ , ինչո՞ւ չենք ըսեր՝ Ուրիշներն աս կամ ան բարիքը կը նեն , ուրեմն ևս ալ ընեմ : Ինչո՞ւ սուրբ աւետարանը կը թողաւիք , և աշխարքիս բանած ճամբան կուզենք մզի կանոն ընել . ինչո՞ւ սուրբերը կը թողաւնք , և աշխարհասեր մարդ . կանցմէ կուզենք օրինակ առնել . վասն զի բանականութեամբ չենք գտատեր , այլ մեր անձնասիրութեանն ու սրտերնոււս ուզած կանոնավը : Ուրեմն խնդրենք այս որ մզի ընորհք առյ ուզիզ արամարանելու , և բանականութիւննիս աղէկ բանեցընելու . ան առնելք կունենանք ճշմարիտ ու քրիստոնէակոն խոհեմութիւնը :

Խոհեմութեան օգնող հինգերորդ առաջինութիւնն է նախատեսութիւն , այսինքն առաջուց մտածել ինչ որ կրնայ հանդիպիլ . ինչ արգելք որ կրնայ առնեկամեկ արբայրութեան ճամբան մէջ , որպէս զի կորդ .

նոնք խոհեմութեամբ կառավագարուիլ . արդելքներուն . դիմացն առնել : Ասոր օրինակը սուլոր առետարածին մէջն ունինք . խոհեմ մարդն որ տունը շինելէն տռաջ մտածելով մրրիկներն անձրեներն ու հեղեղները՝ առն առուր հիմ կը դնէ . և չէնքը քարի վայ կը համատե՛ . ամենն փորձանքի դէմն տռնելով . անոր համար ԳՏ աէրն մըր զինքը խոհեմ կը կոչէ . “ Կմանեսցէ առն խմասնոյ . որ շինեաց զտուն իւր ՚ի վերոյ վիմի . իջն անձրկը . և խաղացին գետք . շնչեցին հողմք . և բախեցին զտունն , և ոչ կործանեցաւ . քանզի ՚ի վերայ վիմի հաստատեալ եր , . (Մաթ . Է . 24:) Իսկ աւազի վրոյ տուն շինողն՝ անխոհելք և անխոհեմ կը կոչէ . “ Կմանեսցէ առն միմարի , որ շինեաց զտուն իւր ՚ի վերայ աւազոյ . . . և անկառ , : Ասանկ ալ անխոհեմն անխոհելք են որոնք որ առանց նախատեսութեան իրենք պիրենք մեզաց վասնդի և մերձաւոր առ իթներու մէջ կը դնէն : Առաջուց մտածելու է . սիրելիք . բան մը ըսելէն կամ ընելէն առաջ մտածելու է որ անկեց ինչ կրնայ հետիլ . մանաւանդ հոգնոր բաներու մէջ պէտք է նախատեսամիւն ունենանք , եաքերնիո մտածենք միշտ . մահ , գատաստան , դժոխք , և արքայութիւն , և անանկ զմեզ կառավագարենք որ բարի մահ ունենանք . գատաստաննիս քաղցր ըլլայ . և յաւիտենականութիւննիս երշանիկ : Զենէ , անանկ անխոհեմութիւն մը ըրած կը լւանք՝ որուն ճար չըլլար . յաւիտեան պարապ տեղը կողըանք :

Խոհեմութեան օգնող վեցերորդ առաքինութիւնն է զգուշութիւնը . տափկայ նախատեսութեան ընկերն է . վասն զի նախատեսութեամբ ինչ վասնդ որ դիմացնիս կրնայ ելլել՝ առաջուց տեսնելէն ետքը՝ պէտք է նաև զգուշանանք անկեց : “ Խոհեմութիւնն ան է , կը սէ ոռուր Օգոստինոս , անանկ բան մը չնեկը՝ որուն վրայ եաքը զդշանք , : Աս բանն զգուշութեամբ կը յաջողի . վասն զի մէկն որ ըրածը կը մտածէ , մէկն որ առաջուց կը գուշակէ ինչ որ կրնայ հետեիլ ըրածէն , և ետքը չիզպաշու համար՝ կըզգուշանայ և չնեկը ան բանը , խոհեմ ըսուելու մարդ անիկայ է : Թէ որ աս զգուշութիւնն ամմեն բանի մէջ ընելու ըլլայինք նէ , որչափ մեղք պակաս կընէինք . մանաւանդ կենակցութեան մէջ , զբօսանքի տեսնուելու և ընկերութեան

մաջ թէ որ աս զգուշութիւնն ունենայինք. թէ որ անզգուշաբար աշխարհի բաներուն սիրա չիկացնելիք նէ. այ շնորհքին մէջը կապրէինք. իր բարեկամութիւն շերիք կորպանցըներ. վասն զի աշխարհիս բաներուն սէր ունենալին այ թշնամի ըլլալ է. կատէ Յակոբոս տառքեալք. “ Զի սէր աշխարհիս այսորիիկ թշնամութիւն է տա անձ „. (Է. 4 :)

Աս զգուշութիւնը պէտք է ընենք նաև չիհանցած մարդիկներնուս հետ վարուելու. ինչպէս ՔՄ տէրն մեր կրուե. “ Զգոյշ լինիցիք ՚ի մարդկանեն „. (Մ. թ. մ. 17.) վասն զի կան որ գրասուանց աղեկ մարդիկ կերանան. բայց ներքուաս գէշին գէշն են. “ Որբ ունիցին զկերպարանս ած պաշտութեան, և ՚ի զբաւթենէ անտի նորա ուրացեալք իցեն „. (Բ. Տիմ. դ. 5 : ) Ասանկներուն հետ մէկն ստեղ անսօնուելու ըլլայ նէ. ոնկարելի է որ չիմասուի. ուրեմն զգուշութիւնը հարկաւոր է: Պէտք է զգուշանալ նաև ֆնասակար գրքեր կարդ ալէն. վասն զի ասոնք մարդուս միոքն ալ սիրոն ալ կապականեն. ինչուան հաւատքէ ալ կը հանեն: Պէտք է զգուշանալ նաև կնկասոց և աղջկանց հետ ստեղ տեսնուելին, ու մէկմէկու մասնաւոր բարեկամութիւն ու սէր կոպելին. վասն զի փորձուած բան է որ բնական սէրը մարդիկան սէր կը դառնայ, և պըտիկն կը կըոի՝ ծանր մեղքերու մէջ կը ձգէ զմարդը. ուրեմն հարդիւոր է տաւաջոց նախատես ըլլալ և զգուշութիւն ընենք, վասն զի մեր հոգւոյն գուներն են. անոնց մէ ներս կը մանէ մեղքը: Պէտք է վերջապէս ամսն մեղաց վասնգներէն զգուշանանք. վասն զի սուպը գէրքը կը կատէ. “ Որ սիրէ զվարանդ, ՚ի նմին կորիցէ „. (Ա. թ. աւ. դ. 27 : )

Բայց ուր կը գտնես աս զգուշութիւններն ընեզ. որչափ քիչ են աս քրիստոնէական խոհեմութիւնն ու նեցողները: Կրքերնին գոհ ընելու ուղածնին առաջ տանելու համար, խելք բանեցնուզներ շատ կը դանես. բայց ինիստ քիչ մարդ կը դանես որ բարեգործութեան և այ ուղածն ընելու համար՝ քրիստոնէական խոհեմութիւն բանեցնէ: Ո՞՛հ ինչպէս ուրեմն ճշմարդիա է ՔԹ խօսքն որ՝ աշխարհի մարդիկ աւելի խորագէտ են իրենց բանին մէջ քան. թէ բարեկապաշտները: “ Որդիք աշխար-

հիս այսորիկ իմաստնագոյնք են քան զորդիս լուսոյ յազցս իւրեանց , : Անտնկէ նէ խոհեմութիւն , սփ բեցիք , խոհեմութիւն՝ որպէս զի վիճութենք գանենք և ի գործ գնենք մեր յաւիտենական փրկութեան համար հարիտաւոր եղած բաները . և առ խոհեմութիւնն ունենալու համար՝ Յնի ուժն իյնանք և ըսենք . իմաստութիւն հօր Յ՛Ռ , տուր ինձ զիմաստութիւն զբարդիս խորհել և խօսել և գործել առաջի քո յամենայն ժամ . տուր ինձ դնալ յարդարութեան ճանապարհն և ՚ի կեանսդ յաւիտենից :

### ՅՈՐԴՈՐԸՆ ՃՂԲ .

Աւտարանեան վրայ :

ԽՈհեմութեան վրայ , բաւական խօսեցայ . Հիմայ ծխնական առաքինութիւններուն երկրորդին վրայ ափասոր խօսիմ , որ է արդարութիւն . Այսօր ցցընեմ ձեզի որ ինչ է արդարութիւնը , քանի առասկ արդարութիւն կայ , ինչպէս ազնուոր առաքինութիւն է արդարութիւն ու որչափ հարկաւոր . թէ հսկեոր բարիք ձեռք ձկե . լու համար և թէ մարմաւոր . թէ հասարակաց բարոյն համար և թէ ամմեն մէկ մարդու :

Արդարութիւնն այլ և այլ նշանակութիւն ունի , ամենիը մէկմէկէ սիրուն : Նախ կը նշանակէ՝ արբարար շնորհքն , այսինքն ան շնորհքն որ մեր հոգին կը մոքքէ և այ սիրելի կընէ . ուստի այ շնորհքին մէջն եզզներն արդար կրսուին , և ամմեն մեղաւոր որ սրաանց դարձի կուգայ , և իր մեղացը թողութիւն կը խնդրէ այսէ՝ Քնի արդեանցը համար . կըսուի արդարացեալ շնորհքն Քնի . “ Ամենիթին մեղան , և արդարանան ձրի նորին շնորհք , . (Համ . գ . 24 : ) Երկրորդ նշանակութիւնն է որ և իցէ գործք առաքինութեան . ուստի Քն աերն մեր կըսէ որ՝ եթէ գափիրներէն ու փարիսեցիներէն առելք ցըլայ մեր արդարութիւնն այսինքն բարեգործութիւնները նէ . չե՞ք փրկուիր . “ Եթէ ոչ առաւելլու-

ցու արգարութիւն մեր տռամելքան զց պայոց և զիս-  
րիսեցւոց, ոչ մասնիցէք յարքայութիւն երկնից ։ ։  
(Մ'ժ. Ն. 90.) Երբարդ՝ ամեն առաջինութիւն մե՛.  
աեզ եղ նշանակիէ . ուստի երբար տուրք գիրը մեկում  
համար արգար եր կըսէ նե՛ . ըսկէ որ ամեն առաջի-  
նաթիւն առներ . ինչպէս սուրբ Թօնահորը համար եղ.  
ուշ . “Եւ Յովսիս այս նորու քանդի արգար եր ։ ։ ։ ։  
զպրարդ նշանակութիւնն է հաստատուն կամք ամեն.  
նուան իրաւունքը տաղու, որ չորս ծխանիսն առաջի-  
նութեանց մէկն է : Հաստատուն կամք կըսուի, վասն  
զի միայն անգարծ կամքով արգարութիւն չըլլար, հա-  
պա անանկ կամք մը պիտոր ըլլայ՝ որ ամեն արգելքի ու-  
գժուարութեան յազմէն, և ամեննուն իր իրաւունքը  
տայ : Մէրմըն ալ հաստատուն կամք կըսուի, վասն զի  
անցաւոր կամքով արգարութիւն չըլլար : այլ պէտք է  
որ անփոփոխ և յարատե կամք մը ըլլայ միշտ ամեննուն  
իրաւունքն իրեն տալու, աղքատին ալ՝ հարուստին ալ.  
բարեկամին ալ՝ թշնամիին ալ : Մանեւանդ թէ ինչորու  
ամեն առաջինութիւն՝ մարդուս ունակութիւն պիտ  
ըլլայ որ առաջինի ըստուի մարդու, զոր օրինակ ին-  
չուսան ար համբերութիւնն ունակութիւն չըլլայ մարդու  
որ ամեն բանի մէջ համբերէ՝ համբերող մարդ չը-  
ստուիր, արանկ ալ արգարութեան առաջինութիւնն  
ունեցող չի կնար ըստուի մէկն՝ ինչուան ար ունակու-  
թիւն չըլլայ իրեն արգարութիւնն, այսինքն ինչուան  
որ վարժուած չըլլայ ամենն պիտուածի մէջ ամեննուն իր  
իրաւունքը տալ : Դրաւունք ըստուի կիմացուի ամեն  
մարդուն իր բանը, կահ կարասի չըլլայ, կալուածք ըլ-  
լայ, հոգեւոր բան չըլլայ, մարդուածք ըլլայ, ինչ անոնկ  
բան չըլլայ նե՛ չըլլայ, ուստի Պարու առավելաց արգա-  
րութեան վաս իսաւուրով կըսէ . Պէտք է ամեննուն իր  
իրաւունքը տալ, կուզէ առաջը չըլլայ, կուզէ մայս ՇԼ-  
լայ, կուզէ հնազանդութիւն չըլլայ, կուզէ պատիւ և  
մեծարանք չըլլայ . “Արդ հաստացէք ամեննուն ՇԼ  
ուրարնա . որում զնարկէ՝ զնարկն, որում զնարկէ՝ զնարկն,  
որում զներէիւլ՝ զներէիւլ, որում զնարկն՝ զնարկն” :  
(Հայու. Ժկ. 7.)

Անանկ է նե՛ արգարութիւն ընելու՝ այսինքն ամեն.  
նուն իր իրաւունքը տալու համար պիտու և պիտու որ  
ինչ է իրաւունքին, ինչ պարտաշան ենք ու բիշին . չէ

նեւ, առանց գիտակալու թվականք արդարութիւնը բնեղը, և ամենանաևն իր իրաւունքը հասուցանելը։ Բայց ինձպիս կրնանք ուրիշներուն իրաւունքն ու մեկ անոնց ունեցած պարտկանութիւնը գիտակալ։ բնական անցակն ու մարդկացին օրէնքներն առանք մեջի կը առավել ցընեն։ Առաջի որոնք որ ուրիշները կառավարեցու պաշտան ունին, պետք է որ աս օրէնքներն աղեկ առրկած ըլլած։ Իսկ ուրիշներն իրենց հարկաւոր եղանքը պիտոց է որպ պին ժողովրդապետներէն ու քահանաներէն, որոնց պարտքն է բացառութիւնը ունչ որ արդար և ինչ որ անիրաւ է։ անոր համար առջրդ գիրքը կը հրամանէ որ քահանան ներն աղեկ գիտան աս բաները, ու ժողովրդն անոնց հարցընեն ու սորմին։ “ Զի՞ շրմունք քահանութիւնը զցուշացնի գիտումնեան, և օրէնս ինդրեացնի թթերանց խորա , , , (Մադար . թ . 7 .) Հաս նորէն աեղն է որ ըստն, անենք ինչ հարկաւոր է որ հոգիւոր խրատ լուրք, մանաւանդ ժողովրդապետներուն առւած խրատ ներն է յարդորակները։ ”

Հիմայ նորին մեր ամի խօսքը զամանցով, արդարութիւնն երիւ անտակ է, հատարակաց և առանձնական։ Հատարակացն ամենառաջ բարեւոյն համար է, այս ներքն ըստն և ընել ինչ որ իրաւունք է ամենառաջ բարեւոյն համար, ինչ որ հարկաւոր և բարեկարգութիւնն այսկեցաւ ամենառաջ օգտին համար։ Իսկ առանձնականն իրադրացիւրոց բարեւոյն համար է, այսինքն ամենն մէկուն իր իրաւունքը առաջ հատարակաց արդարութիւնը թէն հրամանաներն և թէ հպատակները պարտզկան են ընելու, թէն հոգեւոր և թէ մարմնաւոր բաներու մէջ։ Հրամանաները պարտ կան են ընել, միշտ հատարակաց բարեկարգ և օգտապ վիճակնելով, օրէնքներ գնելով, և ամենն հոգ ու ինսամբ ընելով արդարութիւնը պաշտպանելու համար։ Առաջի սուրբ գիրքը մեծերուն խրատ կաւաց որ պիրեն վշտ արդարութիւն ընելը։ “ Սիրեցեց զորդարութիւն ոյք գասիք զերէիր , , . (Խառար . թ . 1 .) Վասն զի ար գորտութիւնն է որ ազդ մը երջանիկ կընէ . “ Արդարութիւն զազդ բարձրացուցանէ , , . (Առաջ . ժք . 34 .) “ Արդարութիւն վերնայ նէ . կըսէ նր Օդառափիսա, թա գառարութիւններն ինչ կըլլան, բայց նիշէ աւազակունեան մեծը , , : Անոր համար վայ ան իշխանին, վայ

ան գատառորին որ արդարութիւն ցըներ, հասարակաց բարւոյն փոյթ չի տանիր. մեծ պատաժնան պիտաք տայ այ, ծանր պատիժ պիտոր քաշէ. “ Զի գատառաւան անաշտու իշխանաց լինի ,, . ( Իմաստ . չ . 7 : )

Հպատակներն ալ, ինչըքէս որ ամեննքնիս ենք, պարագան են հասարակաց արդարութիւն ընել, այսինքն հասարակաց բարիքն առանձնականէն վէր գնել. պատրաստ ըլլալ հասարակաց բարւոյն համար գրուած օրենքները պահելու . չէ նէ, ոչ բարեկարդութիւն ել մնայ. ոչ հանդիսաւ, ոչ խաղաղութիւն, և ոչ ապահովութիւն. ամենն բան տակնուվայ կըլլայ. մարդկացին ընկերութիւնն անբանից ու գաղանաց ընկերութենէն գեշ կըլլայ: Խօսք հասկընալու համար. առորկամ զէնք պահելն արդիշած է հասարակաց բարւոյն համար, ուրեմն պէսց է հնազանդիլ ու շիպահնել. քանի մը բախտի խողեր արդիշած է, ուրեմն պէտք չէ խողալ. ապա թէ ոչ, հասարակաց բարւոյն գեմ կըլլայ. ասանէ ալ ուրիշ ամենն օրենքներն որ թագաւորը կամ իշխանը կը գնէ, ամեննը պարագան են պահելու, չէ նէ՝ մեղք կը գործեն հասարակաց արդարութեան գէմ: Թէ որ ամեննը հնազանդ ըլլային օրինաց. աշխորդիս մէջ այսչափ չարիք և անկարգութիւններ չեին ըլլուր. բայց պահողներն ալ քիչ են, պահել տուողներն ալ. վասն զի քիչ մարդ կը գանես որ իշխանութեան եակէ ըլլայ հասարակաց բարիքն և արդարութիւնն ընելու համար, անձնասիրութիւնն է զիրենք շարժողը. ուստի ազէկ կը յարմարի մասնին առաքելցյն ըստածն որ ամեննքն իրենց շոհը կը փնտռածն. չէ թէ հասարակաց բարիքը. “ Ամեննեքին զանձանց թնդրեն,, . ( Փիլիպ . ի . 23 : )

Իսկ առանձնական կամ մասնաւոր արդարութիւնն որ իշխաքանչիւրոց իրենց իրաւունքը առն է, նախ գտառուորներուն պարտըն է, որ ուղիղ գատառաւան ընեն. արդար վճիռ կարեն, իրաւունքը որունն է նէ՝ անոր տան, ակնածութիւն չընեն, կաշառ շառնեն. բարեկամութիւն կամ ազգականութիւն չինային, ուստի կը ու սուրբ Օգոստինոս. “ Արդարութիւնը հայր մոյր չի նայիր, ճշմարիալ որն է նէ՝ ան միայն կը նայի. աշառութիւնը չի գիտեր,, : Ապա թէ ոչ, այ տուած անէնքը մասնին կուգայ ան գատառորներուն՝ որ արդա-

րաւթեան գէմ վէճիռ կուտան բարեկամութեան համար կամ պարգև ընդունելով . “ Այս որ արդարաց ցուցանեն զամբարիչոն վասն կաշառաց , և զիրաւունս գողանան զարգարոյն ,, . ( Եսա . Ե . 23 . ) Ասանկ ալ ամեն մեծութեներուն պարզին է . իրենց իւրստան շիւր հպատակացն իրաւունք ընել . նմանապէս ամեն մարդ ալ պարտիկան է ուրիշի արդարութիւն և իրաւունք ընել : Բայց ասիկայ աղէկ հասկընալու համար , զիտնալու է որ առանձնական արդարութիւնն երկու կերպ է , այսինքն արամարտաշխական ու փոխարինական . աս բառերը գուք չեք հասկընար , բայց հիմայ կը բացատրեմ :

Տրամարտաշխական արդարութիւնն ան է որ երրոր մէկն ինչ և իցէ բան ուրիշներուն տայ կամ բաժնէ պի . առոր , իշխանութիւն ըլլայ . պաշտօն ըլլայ . վարժք կամ պարգև ըլլայ , կամ նաև բեռ ու ծանրութիւն ըլլայ . պէտք չէ որ իր ուղածին կամ խելքը փշածին պէս բաժնէ կամ տայ . ոյլ ամենն մարդու իր կարողութեն և արգեանցը համեմատ : Խօսք հասկընալու համար . բժիշկ մը պէտք է , կամ դատաւոր մը , կամ վարժապետ մը , կամ ժողովրդապետ մը . պրուն որ կիյնայ մէկն ընտրելու որոշել նէ , պէտք չէ աշառութիւն ընէ , պէտք չէ բարեկամութիւն կամ ազգականութիւն նայի . պէտք չէ յանձնարարարութիւն ընողներուն ընորհք մը ընելու համար շարժի . հապա միայն ընտրելու անձին ընդունակութիւնն արգիշնեն և յարմարսւթիւնը նայի : Չէ նէ . թէ որ արժանաւորը թողուն անարժանն ընտրելու ըլլայ նէ , ծանր մազք կը գործէ արամարտաշխական արդարութեան գէմ , և անկէց առաջ եկած մըասներուն ինքն է պարտիկան : Բայց ովկ կրնայ համբելասանկ ընտրութիւններէն առաջ եկած վնասները . ովկ կրնայ անոնց փոխարէնն ընել :

Պաշտօն և իշխանութիւն տուլու տաեն՝ գլխաւոր նայելու բաներուն մէկն ալ ան է որ՝ ընտրուելու անձն յարմարութենէն ՚ի զատ երկիւլուծ ալ ըլլայ . այ երկիւլն ունենայ , բարի վարք ունենայ . վասն զի փարձով կը աեսնենք որ՝ այ հաւատարիմ չեղողը մարդկանց ալ չըլլար . կամ ինչպէս սուրբ գերքը կըսէ , ով որ իր անձին վնասակար է՝ ուրիշներուն ինչպէս ողտակար կըրնայ ըլլայ . “ Ու չոր է իւրում անձին , ում լիցի բա-

րի , , . (Սիրտ . մէ . 3 :) Նոյն բանն է նաև առւրդ կամ ծանրութիւն բաժնելը . մարդ իր ուզածին պէս պի . տոր շնչե , այլ համեմատութեամբ և արդարութեամբ . զոր օրինակ տուրք մը պիտոր գրուի ժողովրդեան վրայ . պէտք է իւրաքանչիւրոց կարողութեանը համեմատ գը . նել , անանկ որ՝ տասը զրւառը կրցողը տասը տայ . Հինգ կրցողը հինգ : Աւանկ բաներու մէջ պէտք չէ բա . րեկամութիւն կամ ազգականութիւն նայիլ , աշաւանք ընել . կամ ատելութեան անդիք տալ . չէ նէ , արամա . բաշխական արդարութեան գէմ մեղք կրյայ . ընողը պարագեկան է ըրած վասր հատուցանելու :

Կմանապէս վեկժինգրական արդարութիւնն , այս . ինքն յանցաւորներուն պատիճ տայն արդարութեամբ պիտոր ըլլայ յանցանքին համեմատ . վասն զի թեթև յանցանքին ծանր պատիճ գնելն՝ անդթութիւնն է . իսկ ծանր յանցանքին թեթև պատիճ գնելը հատարա . կոց բարւոյն գէմէ , անով չարագործնելը սիրա կա . նեն աւելի չարիք ընելու : Առ բանիս ծնողք ալ պէտք է զգուշանան , չլլայ թէ զաւկըներնուն չափազանց խստութիւն կամ թուլութիւն ընեն , կամ մէկուն ա . ւելի մէկալին պակաս պատիճ տան , ինչպէս ուրիշ ան . գամ ըսի . վասն զի ան տան անօգուտ կրյայ տուած պատիժնին :

Իսկ փափարինական արդարութիւնն ան է որ ամենն մարդ սւրիշի պարտրկան է ընելու , այսինքն մէկմէկու իրաւունքը տալու , մէկմէկու զրկանք չընելու , մանա . ւանդ տռուտուրի և գաշխագրութեան մէջ , և ըրած անիրաւութեանը հատուցմունքն ընելու : Պատմութե . մէջ ազուոր օրինակ մը կայ աս կերպ արդարութեան . չենրիկոս սպանիացւոց թագաւորին իր զտուակն յանձ . նեց իր եղօրը Ֆերախնանասին՝ որ Արակսնայի թա . գաւոր էր , որպէս զի կրթէ զինքը : Ֆերախնանասոս իր տղէկ կտռավարութեամբն անանկ սիրելի եղած էր սպանիացւոց որ չենրիկոսի ետակն զինքն ընտրեցին իրենց թագաւոր : Ինքը գրսուանց ընդունեցաւ անոնց ըրած ընտրութիւնը . բայց երրոր օրն եկաւ որ զինքը պստիէին պիտոր . իր թագաւորական լայն ծիրածիուք հանդիպին սրահին մէջն եկաւ , և կեցցէ արդայ ըսկելու . ատեննին՝ ծիրանիին տակէն չենրիկոսի զաւակը գուրս հանեց , և ըսաւ . Չեր թագաւորն ասիկայ է . ասիկայ

սիրեցէք, ասիկայ պատռեցէք, ասոր հնազանդեցէք։ Եւ ասանկ Սպանիոյ թագաւորութիւնն օրինաւոր ժառանգին տալ առւաւ։ Տեսմք սիրելիք բնշ կընէ արդարութիւնն, երբոր մարդուս սրախն մէջ արմատացած ըլլոյ նէ. ոչ անձնասիրութիւնը զինքը կը կուրցընէ. ոչ շահասիրութիւնը, ոչ կիրքը. ամմն արդելք, ամմն գժուարութիւն կը յազթէ, և իւրաքանչիւրոց իրենց իրաւունքը կուտայ։

Բայց ո՞ւր կը դանես աս արդարութիւնը, ո՞ւր կը դանես աս ազտար առաքինութիւնն որ չէ թէ միայն նրա դիրքը. չէ թէ միայն սուրբ հարք, այլ նաև հեթանոս գիշխառփաներն այնչափ կը դովեն։ Առանց ասոր ոչ թագաւորութիւն մը կը դիմանեայ, ոչ աշխարհքս խաղաղութիւն կը դանէ, ոչ կենաց ապահովութիւն կը մնայ. Ո՞ւր է աս գեղեցիկ առաքինութիւնը, երբոր պարագ ունեցողը չի վճարեն, պականք ընուզ հատացում չկներ, դողութիւնը հասարակ բան մը գարձած է, առուառորի մէջ չափն ու կշփոքը խարդախել և անիրաւ գին պահանջեց բանի աեզ չի գրուիր։ Ո՞ւր է արդարութիւնը, երբոր օրէնք չի պահուիր, երբոր ազէկ մարդիկ մէկդի կը մնան ու գէշերն առաջ կերթան. երբոր իրաւունքն առելի զօրաւոր է պաշտպանութիւն ու բանութիւնը, երբոր հասարակաց բարւոյն աեզն՝ ամմն մարդ իր առանձնահան օգուտը կը վիճակուէ. “Ամենեքին զանձանց խնդրեն,,,: Ո՞ւր է արդարութիւնը, երբոր ծնազք իրենց զաւկըներան. և էրիկ կնկան անիրաւութիւն ու զրկանք կընեն։ Բայց աս անիրաւութիւններուան եացը ո՞ւր կը լմիննայ. գժուիցին առակը. “Եթէ ոչ գիտեք, զի անիրաւք զալբայութիւն այ ոչ ժառանգեն,,,: (Ֆ. Կոն. Հ. 9.) Սիայն արդարութիւնն ընողներն են որ յաւիտենական երանութիւնը պիտօր վայելեն. “Երանի ոչք պահեն զիրաւունս, և առնեն զարդարութիւն,,,: (Սվ. Ճ. 3.)

ՅՈՐԴՈՒՄԱԿ ՃՂԳ.

ԱՐԴԱՐԱՆՑԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆՆԵՐԸՆ ՀՅԱ :

“ Այդ հատուցեք ամենեցուն զպարաս . կըսէ Պօղոս առաքեալ , որում զհարի՝ զհարին , որում զերիիր՝ զերիիւղի , որում զպատիւ՝ զպատիւն ,, . (Համ . Ժկ . 7 .) այսինքն ամենուն իրենց իրաւունքը տուեք , որուն որ տուրք տալու պարագիան էք՝ տուրք տուեք , որմն որ վախնակու ակնածելու պարագիան էք՝ ակնածութիւնը էք , որուն որ պատիւ մեծարանք հնազանդութիւն ընելու պարագիան էք՝ ըրեք : Ասիկայ արդարութեան խօսքն է որ Պօղոս առաքելցին բենովը կը հրաժմէ ամ մեն մարդու իր իրաւունքը աալ , որն որ նաև Քն անըն մեր կը հրաժմէ ըսելով . “ Տուք զիայսերն կայսեր , և զնաւութոյն այ ,, . (Մտե . իթ . 21 .) այսինքն այ մեր պարագն ընելցէս ետքը , նաև թագաւորներուն , մեծաւորներուն , մեր ծնուզացն , և ամենունն մեր պարագէս . նութիւնն ընենք : Բայց որովհեան արդարութիւնը կը պահանջէ որ ամենուն իրաւունքն իրեն միշտ հատուցանենք , անանկ որ պարագերնիս իրենց տանելքքն հաւասար ըլլայ , ու որովհեան շտա անդաման հաւա . ուար հատուցումը չենք կրնար ընել և անկատար կը մայ արդարութիւնը , ուսափ գոնէ կրցածնիս ընելու համար՝ արդարութիւնն իրեն օգնական կառնէ ուրիշ ռապինութիւններ , և անոնցմով տեղը լեցնել հուայ : Աս պռաքինութիւններուն առջինն է կրօնքը . որով հետեւ արդարութիւնը հաւասարութիւն կը պահանջէ , այսինքն որուն ինչ որ պարագիան ենք նէ՝ ամբողը տուլ . ու որովհեան անկարելի է որ մենք այ մեզի ըրած բարիքներուն հաւասար փոխարէնը կարենանք ընելու , ինչպէս Դաւիթ մարդարէն ալ կըսէ . “ Զի՞նչ տաց արիառուր տեսան ընդ ամենայնի զոր և ետ ինչ ,, . (Սղ . Ճժէ . 12 .) ուսափ հերիք է որ դոնէ կրցածնիս ընենք կրօնքով , մեր սիրալ՝ մեր միացն՝ ու զմիզ բոլոր իրեն նուիրելով :

Կրօնքն է, ինչպէս որ ուրիշ անդամ ըստ, առաքի-նութիւն մը՝ որ մարդ անով այ պարագկան եղած պա-ափւն ու պաշտօնը կընծայէ, խոստավանելով այ անհուն մեծութիւնն ու իր խոնարհ հպատակութիւնը, ճանչ-նալով զանձ իր աերն, ու զինքն անոր ծառայ և ամսին, բանի մեջ իրեն կարօտ : Այսպահ յայտնի բան է մարդու ու պարագկան ըլլալը զանձ իր արարիցն ու բարերարը պաշտելու և իրեն հպատակելու, որ ամսին աղջ կրօնք մը ունեցած է միշտ և ունի . քալենք բալոր աշխարհք . երթանց ամսին կողմ, չենք գտնելու աղջ մը՝ որչափ այ վայրենի ու բարբարոս ըլլայ, որ կրօնք մը չունենայ . ամսնեցն ալ իրենց պարուց կը սեղեն պատուել զանձ կրօնքով պէ . յայտնի նշան է որ ասիկայ բնական օրէնք մըն է, աւանդութիւն մըն է, խզմտանքի աղջմունք մըն է : Ճշմարիտ կրօնքն ընդուրելու պիտաղած են շատ աղ դեր՝ հարկաւոր եղած ջանքը ընկելով վինարուելու և գտնելու . բայց ամսնեցն ալ ճանչցած են որ հարկ է կրօնք մը ունենալ՝ այ պարագկան եղած պաշտօնիքն ըն . ծայելու : Այսու ամսնայինիւ մեր օրէնք կուզեին մեր ցընել, որպէս զի կաքինան կըքերնին գոհ ընել, կամ քերնին համարձակ առաջ տանիլ . բայց ասիկայ ամ մենաւ սրտին մեշն անանկ խորունկ գրուած օրէնք մըն է որ, որչափ ալ ջանան՝ չեն կրնար ջնջել :

Արովհեառ մարդս հոդի ու մարմին ունի, և երկու- դին առեղծոցն ալ ած է, ուստի պարագկան է երկու- քովն ալ զանձ պաշտելու՝ հոգւովն ալ, մարմինովն ալ, այսինքն թէ ներքին, և թէ արտաքին կըրպով : 'Ներ- քուստ պարագկան ենք զանձ պաշտելու հոգւով, ինչ- պէս քն աերն մեր կըսէ . "Հոդի է ած, և երկրպա- գուաց նորա հոգւով և ճշմարտութեամբ պարտ է եր- կիր պագանելու . . (Յ-հ . դ . 24 .) այսինքն ներքուստ մեծ արտիք ունենալ իր վրայ, զինքն ամսին բանէ վեր գնել . իրեն համար պատաստ ըլլալ ամսին նեղութիւն քաշելու, մահն աշուշնիս առնել՝ իրեն գէմ ցնելու համար : Հոգւով զանձ կը պաշտենիք՝ մանաւածդդ հաւ- տալով ինչ ճշմարտութիւններ որ յայտներ է, ճանչ- նալով որ ինքն անսխալ ճշմարտութիւն է՝ ոչ կրնայ իրարել, և ոչ կրնայ խարուիլ . նմանապէս յուսալով իրմէն մեր մեղացը թողութիւն և յաւիտենական կեանք .

Ճանշնալով որ ինքն առնենողութեա ամենակարող է . խոս ասացածը կընէ . նմանապէս ներքուսա կը պաշտէնք զած՝ բոլոր սրտանց զինքը սիրելով . ու ճանշնալով որ ինքն է մեր գերադայն բարին :

Բայց թէ և ներքին պաշտօնը կրօնին հական և աւելի հարկաւոր մասն է , որովհետեւ ան աւելի մոր գուս սիրող կը նայի . և երբոր կը տեսնէ որ սրտերնիս իրեն հետ աղէկ չէ՝ ուրիշ ամմեն բաներնիտ անհաջոյ է իրեն , անոր համար հրեաներէն կը գանգըսի որ բեր նոզ ու գրսուանց միայն զինքը կը պաշտէին . սրտերնին հեռու էր իրմէն , “ Ժողովուրդ այս շրմամբք որատուէ զիս . և սիրոց իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն , , . (Մաթ . մե . 8 .) այսու ամենայինք ներքին պաշտօնը հերիք չէ , պէտք է արտաքին կերպով ալ զած պաշտէնք : Վասն զի հոգիէն ՚ի զատ մարտին ալ առւած ըլլալով մեղի , պէտք է որ մտրմանով ալ զինքը պաշտէնք : Չէ թէ ինքը մեր արտաքին մեծարանոցը կարօտ է . հապտ անուր համար որ առ արտաքին բաները շատ կօգնեն սրտանց ու ներքուսա զինքը պաշտելու , և մէյլըն որ գրսուանց ալ պարտըկան ենք ամմենուն ցցոնելու ինչ մեծարանք ունենալինիս այ : Խնդուէս որ անկարելի է ցցոնել ուրիշն փրայ ունեցած մեծ համարմանքնին . առանց արտաքին մեծարանաց , առանց զինքը դռիւրու և բարձրտցընելու . ասանկ ով անկարելի է այ կըոյ ունեցած մեծարանքնիս ցցընել առանց արտաքին կերպե . լոզ ով զինքը պաշտելու :

Ուրիշ առ արտաքին կերպերուն մէկն է բերման զած գովելը , որչափ կարելի է նէ ոտեզ իր վրայ խօս միլը . ջանուզն որ ամմենքը զինքը փառաւորմէն . շնորհակալ ըլլալիր բարերարութեանցը՝ որ ըրեր է և միշտ կընէ : Աս բաներս այ պատիւ ըլլալը՝ նաև ինքը կըսէ . “ Պատարագ օրինութեան փառաւոր արտացէ զիս , , . (Աշմ . իթ . 23 .)

Ուրիշ արտաքին կերպ մըն ոլ զած պաշտելու՝ երկրպագութիւնն է , ինչպէս առջի պատուիրանքովը և հրամէն ած . “ Տեառն այ քում երկիր պագցես . և զնա միայն պաշտեացես , , . (Մաթ . հ . 10 .) Երկրու գութիւն ըսելով կիմացուսի քանի մի կերպ շարժմանք . ներով յարդ ու մեծարանք ընել այ . զոր սինակ գետ լեջառ ծափէ . ծնրադրութիւն շնել . գետինը պագնել .

ձեւառընիս մէկմէկու բերել, և ատանց նման շարժմունք՝ նկը : Աւստի երբոր երիկ մարդիկ գլխընին բաց . կընկ ակը լազակազ ժամ կուգան, երկու ծնկան վրայ ձեռն համած զիմացնին նոյելով առենին իրենց ծռիլն ու յարդումնել կընեն, բալորն ալ կրօնիք արաւաքին գործ գեր են . որոնց հետ ներդրուած արտանց ալ այ մեծ արտանք ընելու ըլլան նէ, իրեն պարարկան եղած պաշտօննին կը կատարեն : Վասն զի աս արաւաքին գործքերով կը յայտնենք այ վրայ ունեցած մեծ յարդութիւննիս, առնցմով կը շարժինք ներդրուած ալ զինցն աւելի մեծարելու, և ամմենուան կը ցընենք որ ած ինչպէս արժանի է յարդութեան ու մեծարանց :

Աւրիշ արտաքին կերպ մնի ալ զած պաշտելու՝ իրեն նուելք ընելն է, այսինքն մեր ունեցածն իրեն բան մը ընծայել, զոր օրինակ մեկը ժաման զանգակ մը շինելու համար ծափը կուտայ, կամ ժամ շինելու կազնէ, կամ սկին մը կընծայէ ժաման, կամ կանթեղ մը, և կամ եկեղեցւոյն որ և իցէ պէտքը կը հոգայ : Այս ամսեն բաներով այ մեծ պատիւ կուտայ մարդո, ինչպէս նր գիրքը կը յարդորէ “Պատուեա զուր ՚ի քոց արդար վաստակոց , . (Աւան . դ . 9.) վասն զի առնցմով զինքը մեր աւելը կը ճանշնանք՝ իրեն առըդք ու նուելք առըդք . վասն զի առնցմով իր բարերարութեանցը շնորհակալ կըլլանք՝ իր առածն իրեն մաս հանելով, ինչպէս որ կը վւյըն, ինչպէս որ նին օրէնքին մէջ հրամանը եր ած ջրեաներուան, և ինչպէս նոր օրէնքին մէջն ալ առջինն եղան իրեք մոգերն որ երբոր զբան այ որգին պատուելու համար արենցիցն ինթզին հէմ գնացին նէ, չէ թէ միայն երկրպագութիւն ըրբն իրեն՝ այլ նաև ու կի խունկ ու զմուռա ընծայ տաքին . թէ և հեթանոս էին . բայց բնական օրէնքն որ ամմենուա սրտին մէջը ապաւորուած է, և մեզի կը սորվէցնէ որ այ առւածէն իրեն նուելք ընենք՝ ճանշնալով իր աւերտթիւնն ու մեր հապատակութիւնն, ազգեց իրենց որ ատ ընծաներն Յնի սոցը բերեն : Այս ընծաներուա վրայ և գմի ըստածն որ “Եթէ մատուցանիցէ զպատարադ քո ՚ի վերայ սեղանոյ, երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում , . (Մատ . ե . 23.) այսինքն թէ որ սորիչի հետ աւրաւած եւ նէ, այ ընծայ ընելիք տասջ գնա հաշտուէ հետը : Աստաւաց ընծայ ընելն երկու կերպ կըլլայ, կըսէ սորդը

Դդումնացին, ուղղակի և անողակին ան է, ինչպէս որ առաջ ըստ զարդարակի ակին մը ընծայել՝ որ անմիջապէս այ պաշտամանը կը ծառացէ. իսկ անուղղակի՝ երբոր մէկն այ պաշտօնեիցը կօգնէ, իրենց ապրուատ կամ սպարմութիւն տաղով, «րայէս զի կորք նան այ ծառայութեանը հետըլլու. պարտքերնին ընել: Բայց հիմակուան ժամանակս առ սովորութիւնները պահած են, երկու կերպ ընծայ ընազներն ալ երթաւով քիչնալու վրայ են, քիչ են մտածողներն որ ասոնցով իրենց պարտքն ընեն այ, զած փառաւորմն, հաւատք չունին որ ժամուն կամ և կեզեցականաց առւածնին՝ այ առւած ըլլան:

Մէկ արտաքին կերպ մըն ալ զած պաշտելու՝ զահ կամ պատարագ ընելն է. այսինքն բան մը այ ընծայելն եաքն՝ անիկայ այրել կամ ընընդունել. վասն զի առով կը յայտնենք որ ան է ամմեն բանի գերտգոյն տէրը: Անոր համար այմէ ուրիշ պատարագ չըլլուիր. և որովհեան բնութիւնը սորմեցուցած է մարդուս առ կերպով այ պատիւ ընելն, ուստի ամմեն տան զահ ընելը սովորութիւն եղած էր. Բնական օրէնքին մէջը կայէն և Նաբէլ աշխարհիս սկիզբէն սկսան այ զոհ ընել. մովսիուական օրէնքին մէջն ալ Հրեաները կենդանիներ կը զոհէին այ. ուրիշ ամմեն հեթանոս ազգերն ալ կերպ կերպ զոհէն ունեցեր են և ունին, բնական լուսով ճանշեալով որ պէտք է առ կերպով պաշակել զած: Խակ քրիստոնէական օրէնքին մէջ միշտ եղած է սուրբ պատարագն որ այ կը նուիրենք, և ան հուն պատիւ կընենք անով այ: Բայց ի՞նչ կերպ պատարագ է առ մեր պատարագը. իրաւ որ հաւատացաւ բան չէր, թէ որ ան չհամեր նէ: Մէր պատարագը հին ասենի զոհէրուն չի նմանիր. որոնք ինչիրենուն բան մը չէին արժեր, զոհ ընազներուն բարի գիտաւորութիւնն էր անոնց արժէք առաւ զը. իսկ մեր պատարագին արժէքն անհուն է, անանի որ՝ այ անհուն մեծութեանը համեմատ է և արժանի. վասն զի պատարագուուզն այ միտքին որդին է, գնի մարմին և արիւնը՝ հոդին և ածութիւնն է որ այ կը պատարագ ենք:

Մէնք շատ պարտքեր ունինք այ՝ որոնք իր արդարութիւնը մզմէն միշտ կը պահանջէ: Կախ պարունական էնք զինքը պատուելու իրրե մեր ակրը մեր արարիչն ու

փրկեց . երկրորդ՝ պարտղիան ևնք շնորհակալ ըլլալու իր ամմն բարերարութեանցն որ մեղի ըրեր է . ու շարունակ կընէ . երրորդ՝ պարտղիան ևնք մեր ամմն կարօտութեան մէջ իրեն զիմէլ , և իր շնորհքն և օգնութիւնը խնդրել . չորրորդ՝ պարտղիան ալ ենք մեր իրեն գէմ ըրած մեղքերուն հատուցումն ընել . և իր արդարութիւնը մեղի հետ հաշտեցնել . բայց մենք ողորմ վըս մնչպէս կրնայինք աս մեր ամմն պարտղերն իրեն վճարել . ուստի իր անհռան բարութիւնը գիտնալով մեր անկարողութիւնը , սուրբ պատարագին ու սուրբ հազորութեան խորհրդովն իր միածին որդին տուաւ մեղի , որ իրեն նուիրելով՝ կարենանք մեր ամմն պարտղն եւելոք վճարել . Վասն զի իր միածին որդին , և անոր շարչարանացն ու մահուանն արդիւնքն իրեն նուիրելով անանի զոհ մը կընենք . որ անհռան արժէք սւնի . և անով՝ նախ իրեն արժանաւոր պատիւը կուտանք , երկրորդ՝ իր բարերարութեանցը համեմատ շնորհակալութիւն կընենք . երրորդ՝ իր շնորհքն և օգնութեանն արժանի կըլլանք . չորրորդ՝ իր արդարութեանն ազու որ հատուցում մը կընենք . ինչպէս որ սուրբ պատարագին վրայ խօսուծ առենա՝ երկան բարակ ձեզի աս բաները հասկըցուցի , ու կերպն ալ սորվիցուցի ինչպէս պէտք է պատարագ անանիք որ հոգ . որ պառզ կարենաք քաղել :

Անանի է նէ , ածպաշտութեան ամմնին մնծ և ամմնէն ազու որ կերպը սուրբ պատարագն ըլլութիւն պէտք է ազէկ գիտնաք անոր յարգն , և ամմն օր շերմառանգութեամբ պատարագ ահանէք : Վասն զի թէ և քահանան է պատարագ ընողը , բայց որովհեան բոլոր հռն եղող ժողովրեանը կողմանէ կընէ , ասանկով գուք ալ մէտեղ այ կընուիրեք իր միածին որդին , և անով ամմն պարտղերնիդ կը վճարեք այ արդարութեանը :

Եկած կիրակի արդարութեան վերաբերեալ ուրիշ առաքինութիւններու վեայ ալ պիտօր խօսիմ , եկեք որ լունք , շատ օդահար ու հարկաւոր բաներ կան գիտնալու :

ՅԱՐԴԱՐԱԿԱՆ ՃՂ.Դ.

Այդաբանիւն վերսէրէսւ ուրիշ սաստիւնէնց վրա։

Ենանկ է, արդարութիւնը կը պահնջէ որ ամման մարդու իր իրաւունքը ասանք։ “Հատուցէք ամենեցուն զպարտս, . . . իսկ երբոր պարտքերնիս ամբողջ չենք կըք. նար վճարել նէ, պէտք է որ գոնէ կրցածնիս առաք։ Աս ասանկ ըլլալով, որովհետև զաւակ մը չի կրնար իր ծնողացը բաւական հատուցում ընել, վասն զի այժմ ետքն իրենց պարտղկան է իր կեանքը, թող այնշափ տշխտանքնին ու քաշած նեղութիւննին իր ամման պէտքը հոգալու և զինքը մեծցնելու, անանկ որ անոնց համար իր կեանքն ալ տալու ըլլայ նէ՝ քիչ է, եւսէ նր Ամբրոսիս, ուստի արդարութիւնը կը պահանջէ որ զաւակ մը իր ծնողացը գոնէ կրցածը ասյ։ Անոր համար պարտղկան է իր ծնողքը սիրել մեծարել ու խնամլ։

Սուրբ Ագուինացին՝ կրօնքէն և տըը մարդուս երկրորդ պարտքն աս է կըսէ. ինչպէս կրօնքով մեր պարտքը կը նենք այ, ասանկ ալ մեր ծնողացը մեր պարտքը պիտի ընենք՝ սէր մեծարանք ու խնամք ունենալով իրենց։ Եւ ինչպէս զած կը պաշտենք իրեն մեծութիւնն ու մեր վրայ ունեցած բացարձակ տէրութիւնը ճանշնալով. և ըստ այնմ կրցածնուս չափ ներկուստ և արագուստ իրեն պատիւ. և մեծարանք ընելով, ասանկ ալ համամտաբար ծնողաց մեր վրան ունեցած իշխանութիւնն ու մզից ըրած բարիքնին պէտք է ճանշնանք ու պատուենք զիրենք, չէ թէ ներսուանց միայն՝ այլ նաև արտաքուստ ցցընելով իրենց մեր սէրն ու մեծարանքը։ Ասկէց ՚ի զատ՝ որովհետև սէրն ու մեծարտեքը տոսկ սրաանց ու բերնուց չըլլար, այլ նաև գործքով պէտք է ցցընել, ուստի սիրոյ և մեծարանաց արտաքին նշաններն որ կը ցցընենք իրենց՝ չոր ու ցամաք պիտի չըլլան, այլ նաև իրենց օգնելով ու կարուութիւննին լեցնելով։ Անոր համար սուրբ հերոնիմոս կըսէ որ այ բա.

ցարձակ հրամանն է ծնողաց պատիւ տալ, չե թէ բարելով միայն դիրենք ու մեծարելով այլ նաև խնամք ունենալով իրենց գրայ, ու պէտքերնին հոգալով:

Բայց ինչպէս չորրորդ պատուիրանքին վրայ խօսած ատենս ըսի, ուր կը գտնենք աս կերպ զաւկըներ՝ որ հօրերնուն մզկերնաւն իրենց ամմեն պարտքն ընեն: Զաւկըներ կը գտնուին մանչ և աղջիկ՝ որ իրենց ծնողացը հետ արհամարհութեամբ կը խօսին, յանդգնութեամբ պարտաման կուտան, ինչուան անարգական խօսքեր ալ բերներնուն կը հանեն անոնց գէմ, ինչուան անոնց մանչն ալ կը բաղձան. զաւկըներ կան մանչ և աղջիկ՝ որ չեն ու զեր իրենց ծնողացը հնազանգիլ. իրենք կուզեն հրամանլ. չեն ալ ու զեր անոնց կարօտութեանն օդուել: Ասանկներն արգարութեն գէմ կընեն, ու չե թէ միայն աշխարքիս վրայ ըրածնին կը գտնեն. այլ և անդին պատիւը պիտոր քաշեն այ արգարութենէն:

Ինչ որ ծնողաց համար ըսի նէ, համեմատաբար նաև ազգականաց ընելու պարտղկան ենք. զոր օրինակ պապերնուս, մամերնուս, հօրեզպարց, մօրսքերց, և ասոնց պէս ուրիշ ազգականներնուս՝ որ կերպով մը մեզմէ վեր են, հօրերնուս մօրերնուս հետ արենափից ըլլալով: Ուստի անոնք ալ պարտղկան ենք պատուելու և սիրելու, ինչպէս որ բարեպաշտ ու կըթուած անձինք կընեն: Որովհետև մարգուս հայրենիքն և աղջն ալ ուր որ ծներ ու աներ է ինքն և իրեն պապերը՝ ծնողին պէս են իրեն, կըսէ նոյն սուրբ Նդուինացին, արգարութիւնը կը պահանջէ որ ամմեն մարդ սիրէ և պատուէ իր հայրենիքն և աղջն, անոր խազազութեանն ու երջանկութեանը բաղձայ, և անոր բարիքն աւելի ուղէ քան թէ սուարներաւնը՝ երբոր ուրիշ կոզմանէ զանոնք նախագառակը պատճառ մը ցիկայ:

Բայց ամմենէն աւելի աս արգարութիւնը պէտք է առ ած ունենանք, որ մեր բուն հայրն է, և մենք իր սրգիքն ենք: Ուստի պարտղկան ենք չե թէ միայն իրեն մեր աւելը պատուել ու սիրել զինքը, այլ նաև իրեն մեր սիրելի հայրը՝ որ մեր սիրոյն համար իր միածին որ դին զոհեց. “Նշնպէս սիրեաց ած զաշխարհ, մինչեւ զորդին իւր միածին ես,, . (Յոհ. ֆ. 16:) Անոր համար Քն աւելին մեր սորվեցուց մեղի որ աղօթքնիս ասով

սկսինք . “Հայր որ յերկինս ես,,,: Եւ այնչափ առ արդարութիւնը կը պահանջուի մեզմէն , որ կը գտնա-դըտի ած ըսելով թէ որ հայր եմ նէ , ուր է իմ պա-տիւս . “ Եթէ հայր եմ ես , ուր է փառքն իմ,,,: (Մ-լու : Թ . 6 :)

Արդարութիւնը կը պահանջէ որ պատուենք նաև տրդիւնաւոր և առաքինի անձինքը , որ իրենց գիտու-թեամբ խելքավն և առաքինութեամբն իշխանութեան հասեր են , մանաւանդ եկեղեցական աստիճանի : Առան զի ինչպէս Պօղոս առաքեալը կըսէ , ան եկեղեցական ներն որ իրենց պաշտօնն ազէէ կընեն , ժողովրդեան վրոյ հաշխատին , փրկութեան հարկաւոր բաները կը սորվեցնեն , աւելի պատուոյ արժանի են . “ Ուր բա-րւոք վերակացու լինին երիցունք՝ կրկին պատուոյ ար-ժանի եցիցին , մանաւանդ որ աշխատիցին բանիւ և վարդապետութեամբ ,,,: (Թ . Տիմ . Ե . 17 : ) Գիտենք ինչու առաքինի անձինքը պարտրկան ենք պատռելու . մանաւանդ իշխանութիւն ունեցողները , ևս առաւել-եկեղեցական աստիճանի . վասն զի անոնց ըրած ո-գուան ու բարիքն անպատմիլի է , ինչ որ իրենց ա-ռաքինութեամբը՝ գիտութեամբը՝ խորհրդովք՝ բա-րի օրինակովն ու խոհեմ կառավարութեամբ կընեն մարդկային ընկերութեան : Բայց հիմակուան ատենա մոր կը գտնես աս մեծարանքն առաքինի և արժա-նապատիւ անձանց . մանաւանդ ընդ հակառակն շտ-տերը կանարգեն թէ եկեղեցական և թէ աշխարհ-կան իշխանութիւնը : Իսկ երբոր բանն աս աստիճան կը հասնի , գէշին գէշնշանն է . նշան է որ այ պատիւն ալ ոտքի տակ առնուած է . վասն զի քնի խօսքն է . “ Ուր զննզ անարդէ , զիս անարդէ ,,,: (Այ . Շ . 16 : ) Ուրեմն թէ որ կուզենք արդարութիւնը պահել , պէտք է որ ամմենուն իրենց իրաւունքը տանք . պէտք է որ պատռենք զանոնք որ իրենց առաքինութեամբն ու բարերարութեամբն արժանի են մեծարանաց : Աւսով ծնսզաց պարտքն է որ զաւկընին ասանկ կրթեն , ու վարժեցնեն արժանապատիւ անձինքը մեծարելու : Իսկ երբոր ասանկ արժանապատիւ անձինք իշխանութիւն ալ ունին մեր վիայ , աւելի խիստ պարտընկանութիւն կունինանք զիրենք պատռելու , և հնազանդելու իրենց իրրե հպատակ :

Աս հնագանգաւթիւնն . այսինքն հպատակը մեծուուրին , պղպիկը մեծին անսալն , այսպէս հարկաւոր և որ առանց ասոր կարդ կանոն և արդարութիւն չի մնար աշխարհիս վրայ . ու սուրբ աւետարանին խօսքը կըլլայ . “ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի . և առևն բովանեալ յանձն՝ կործանի , . (ՂՅ. ԺԽ. 17.) Ուստի պղպիկը մեծին ունեցած պարագերուն առջինն ու դժբաւորը հնազանգութիւնն է . Անոր համար սուրբ գիրքը կը հրամանէ որ որդիկ իրենց ծնողացը հնազանգին , ծառայք իրենց աերանցը . հպատակներիը թագաւորներուն . քրիստոնեայք իրենց առաջնոր . գայն , իրենց հոգեւոր հավոքին : Կրնար ասկեց յայտնի հրաման առլ . “ Որդիկ , հնազանգ լերուք ծնողաց ձերոց յանձնայնի , . (ԿՊ. Ֆ. 20.) այսինքն Զաւեր . ներ , հօրերնուք մօրերնուք հնազանգեցէք ինչ որ հրամանն նէ , հերիք է որ մղք չըլլայ : Նոյն բանը կը հրամանէ ծառաներուն ալ , այսինքն աերերնուն հնազանգիւ ամենն բանի մէջ , հերիք է որ Այ գէմ չըլլայ հրամանմածնին . ամենն կարգի մարդկանց ալ կը հրամանէ մենծ երնուն հնազանգիւ Այ համար . թէ թագաւորներուն , և թէ անոնցմէ դրուած իշխաններուն , վասն դի ասանկ կուզէն ած , աս է Այ կամբը . “ Հնազանգ լերուք ամենայն մարդկեզէն առեղծուածոյ վնասան , և թէ թագաւորի իրրե առաւել ումք , և թէ գատաւորաց՝ իրրե ՚ի նմանէ առարելոց . . . դի այսպէս են կամբ Այ , . (Ա. Պէտր . Բ. 12.) Քրիստոնեից ալ մաս . նաւոր կը հրամանէ : իրենց հոգեւոր առաջնորդներուն հնազանգ ըլլալ . “ Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց , և հպատակ կացէք նոցա , . (ԵՒ. ԺԽ. 17.) Բայց որշափ ալ ած յայտնի հրաման աս արդարութեա պարագն , այսու ամենայնիւ ոչ որդիկ իրենց ծնողացը կը հնազանգին , ոչ ծառայք աերերնուն . և ոչ քրիստոնեայք աշխարհական և եկեղեցական իշխանութեա : Չորրորդ պատուիրանցին վրայ խօսած առենս ըսի քա : Դի կերպով կրնայ մէկը հնազանգութեան գէմ նաև մահուշափ մղք գործել , և թնչպէս և նրբ պարացկան ալ կըլլայ հառացում ընելու , մանաւանդ ծառայ մը որ ամիրութը կամքն ընկելու համար վարձք կառնէ և չի հնազանգիր :

Ուրիշ պարագ մըն ալ ունինք ամմնկնիս մէկմէ կու ,

այսինքն ճշմարտախօսութիւն՝ որ արդարութեան մասն է, չիխարել մէկզմէկ, ոչ խօսքով և ոչ գործքով, պէտ աւետարանական անկեղծութեամբ մէկմէկու հետ վարուիլ, ինչպէս Քն կը հրամանէ. “ Եղիցի ձեր բռն, այս՝ այս, և ոչն՝ ոչ, . (Մատ. Ե. 37.) անանկ որ բարաննիս միշտ համաձայն ըլլոյ օրտերնուա : Խօսք մէկզմէկ խարելու համար եղած չէ, կըսէ առւրբ Օդոսափնու, այլ մասած ածնիս մէկմէկու յայտնելու. անար համար խօսքն ուրիշը խարելու համար բանեցրնեց մեղք ըլլալուն տարակոյս չիկայ : Իրաւ՝ հրաման կոյ երբեմն օդինաւոր պատճառի համար ճշմարիտը ծածկել. բայց սուստ ըսելու ամենակին հրաման չիկայ . պէտ մեղք է . Ուստի սուրբ գիրքը կըսէ . “ Ի բաց ընկեցէց զատութիւն, խօսեցարովք զշմարտութիւն իւրացան. չիւր ընդ ընկերի իւրում, . . . (Եփես. Է. 25.) այսինքն սուստ խօսելը մէկդի ձգեցէք, ու մէկմէկու հետ անկեղծութեամբ վարուեցէք : Գիտենք ինչու համար պարարկան ենք ճշմարիտն ըսելու . վասն զի նախ ած՝ որ “ ած ճշմարտութեան,, կըսուի՝ ասանկ կը հրաման . մէյմըն ալ որ առանց ճշմարտութեան մարդկային ընկերութիւնը կաւրուի . վասն զի թէ որ ամմենքը սուստ զարցին, ամմենքը մէկզմէկ խարել ուզնին, աշխարհու խարելունէն ալ գէշ կըլլայ . հոն մէկմէկու միոքը միոյն չիւրնալիուն համար իմանալ՝ անանկ շիռնեցան որ ընկերութիւննին ցրուեցաւ : Իսկ երբոր ամմենքը մէկ մէկու մասած իմ գէմը իմանալու ըլլան նէ՝ ի՞նչ կըլլայ : Բայց եկուր նայէ որ աս գէղեցիկ և ածահանց առաքինութիւնն որ այսշտափ հարկաւոր է հատարակոց բարեյն՝ բրիստոնէից մեծ մասին քովք չես գտներ . շատ անկն զծ մարդկանց վրայ կը ծիծադին . կարծես որ խօստովանք կըլլայ կըսէն, միամիտ է՝ անիսւլք է՝ կըսէն, և իրենք բոլոր խելքերնին մարդ խարելու կըրացընեն, իրաւը սուստ սուստ իրաւ ցցընելու : Իսկ թէ որչափ անվայել բան է աս մարդուս, մանաւանդ քըիս տանէի մը, բաւական ցցուցի ութերորդ պատառկրանքին վրայ խօսած տանենա : Հիմայ ուրիշ քանի մը առաջ քինութիւններ ալ կը մնան՝ արդարութեան վերաբերեալ, որոնց վրայ եկած կիրակի պիտոր խօսիմ . և կեզ որ լսէք, վասն զի լսելու ըլլաք նէ՝ կտխորժիք :

ՑՈՐԴՈՐՍԿ ՃՂԱ ·

‘Նուին աւրիշ ժանի մը արդարութեան վերսէրէաւ  
առաջինութիւններ ունենալիս այ և մարդկանց ·

“ Ի՞ արդ հատուցէք ամենեցուն զպարաս ,,: Արդա-  
րութիւնը չի գաղփիր առ խօսքն ըսելցն , ամմեն մար-  
դուն իր իրաւունցը առւեք : Տեսանք ինչ կերպ կերպ  
պարարկանութիւններ ունենալիս այ և մարդկանց .  
բայց գեռ քանի մը պարագ ալ կը մնայ բացատրելու ,  
որպէս զի արդարութեան հետ կապակցութիւն ունե-  
ցող ամմեն առաջինութիւններուն վրայ խօսած ըլլամ :

Ասոնցմէ առջինն է երախտագիտառւթիւնը մեր բա-  
րերարներուն . երբոր մէկը մեզի շնորհք մը կամ բարիք  
մը կընէ . մենք պարարկան կը մնանք իրեն . թէպէտ առ  
պարարկանութիւնը բարոյական պարագ մըն է , բարե-  
բարը գատաստանի մէջ մեզմէն բան մը չի կրնար պա-  
հանջել . բայց արդարութիւնը կը պահանջէ որ կրցած-  
նուս շափ մենք ալ անոր փափարէնն ընենք երախտա-  
գիտառւթեամբ : Ի՞նչ է ուրեմն երախտագիտառւթիւնը .  
շնորհակալ ըլլալ . ճանշնալ ու չիմունալ մեր ընդու-  
նած բարիքը , պիրել մեզի բարիք ընողն , անոր փափա-  
րէն իրեն բարիք ընելու բազմալ , ու առող գայ նէ՝  
ընել : Երբոր մէկէն բարեբարութիւն մը կընդունինք .  
երկու բան պէտք է մասածնեք կըսէ սուրբ Ադուքինացին .  
մէյմը իր սէրն ու բարութիւնը , մէյմն ալ իր ըրած  
բարիքը : Բարեբարին սիրոյն փափարէնը սիրով ու շնոր-  
հակալութեամբ պէտք է ընենք . ու բազմալով ըրած  
բարեբարութեանը հատուցում ընել , մանաւանդ թէ  
որ կարենանք նէ՝ եւելցին ընել . վասն զի հաւասար  
բարիք ընելով իր բարեբարութիւնը միայն կը հատու-  
ցանենք , իսկ եւելցիք ընելով՝ իր սէրն ալ կը հատուցա-  
նենք : Ուստի սուրբ Ամբրոսիոս կըսէ որ երախտագի-  
տութեան մէջ՝ երկրի պէտք է նմանինք . ինչպէտ որ եր-  
կերն ընդունած սերմէն շատ աւելին կուտայ երկրա-  
գործին , ասանի ալ մենք թէ որ կրնանք նէ՝ մեր ընդու-

նած բարերարութենէն մեծ բարիք պէտք է ընէնք բարերալին : իսկ բարերարութեանն իրոք հասուցում ընելու համար , երբոր անզը կուգայ ու կրծանք նէ . Երախտագիտութիւնը կը պահանջէ որ ընենք :

Ա՛ երախտագիտութիւնը պարագիան ենք ընելու ամեննուն ալ՝ սրոնք որ մի զի բարիք կընէն , թէ և ոզոր մի անարդ և անձանօթ մարգիկ ըլլան . կամ ան շնորհք կերպով ընեն ըրած բարիքնին . վասն զի ըրած նին միշտ բարերարութիւնն է , որ պարագիան չեին ընելու : Բայց ամեննէն առաջ այ պարագիան ենք իր ան հուն բարերարութեանցը համար . վասն զի ինքնն է որ զմեզ տոեղներ է և ամենն վայրիկան կը պահէ . ինքնն է որ առաւելը է ինչ որ աշխարհին փայ բարիք կը վայելնաք . ինքնն է որ իր միածին որդին մեր միրոյն համար զահեր է . որպէս զի յաւիտենական գրիտութեան կարհնանք համեմիլ , ինքնն է որ ամենն բան մեր օգտին համար ընելուն չի դադրիր . անանկ որ քաշոծ վատերնիս ոչ մեր միրոյն համար է որ կը խրիկէ մեզի՝ գիտաւալով որ ան է մեր օգուուոք : Ո՞վ կրնայ համրել այ մեզի ըրած շնորհք ները , ովկ կրնայ անոնց համար բաւական երախտագիտութեանըլլալ , ովկ կրնայ անոնց հասուցումն ընել . անոր համար է որ սուրբ եկեղեցնին ամենն ազդիքները գոհաւ թեամբ կրսկսի և գոհութեամբ կը ընդունէ ; ու սուրբ դիրքն ալ շարունակ զմեզ կը յորդորէ որ փառք անձ այ . “ Գոհացողք լինիջիք զայ և զհորէ նուա , , . (Կո. Դ. 17. ֆ. 17.) Ուստի սուրբ սսկերեիրանին ազդիքը գոհ բերանիս պէտք է ըլլայ . “ Փառք քեզ ած , փառք քեզ . յազագս ամենայժի տէր փառք քեզ , ” :

Ո՞հ . ինչ գեղեցիկ առաքինութիւն երախտագիտութիւնը . ազնուասիրա մարգու արժանի . նաև թեաւթեղ կը յորդորէ զմեզ երախտագիտ ըլլալու , անանկ որ ան բան անասունելին ալ իրենց բարերարը կը պիրճն . իրենց բարիք մը ընես նէ՝ երախտագիտ կը լլան : Աւ բեմն ինչպէս կը լլայ որ անասունելին երախտագիտ ըլլան իրենց բարերարին , ու մարգս ապերտիս ըլլայ այ . ինչպէս կը լլայ որ մարգս կանակ գարձնէ այ . և այ գէմընէ : Ո՞հ , աս անանկ ապերախտագիտին պիտ է որ խիստ կը բարկացընէ զած . անանկ որ՝ ապերտիս առութենէն անհամոյ բան չիկայ այ . իրսէ սուրբ թեաւ նարդոս :

Կրաւցընէ, որչափ որ երախտազիտութիւնը հա-  
ճոյ գեղեցիկ ու սիրելի առաքինութիւն մըն է և ազնիւ  
սրսի նշան, այնչափ ալ ապերախտութիւնն անհաջոյ  
տգեղ և առելի մոլութիւն մըն է, և մարդուն սրսին  
գէշութիւնը կը ցցընէ: Ու թէ որ ուրիշն ըրած բարիբը  
ցինանշալը՝ մասնալը՝ շնորհակալ ըրլըն ապերախտ-  
տութիւն է նէ, հասա թնչ պիտոր ըսենք իրենց բա-  
րերարին գէմ չարիք ընողներուն: ասիկայ անանկ ա-  
պերախտութիւն մըն է՝ որ մարդուս սոսկում կը բե-  
րէ: Երբոր Գոլովակոս Ամերիկայի նոր աշխարհը գը-  
տաւ, ու հոն ամեննքն իրեն պատիւ և մեծարանիք կը-  
նեին, քանի մը նախանձու և անզգամ մարդիկ դնին  
Սպանիայի աերութեան առջին ցպարաեցին, ու աե-  
րութիւնը հրաման խրիեց որ զինքը բռնեն Սպանիա  
թիրեն: Բայց որովհետեւ Ամերիկայի հրամանըն ինքն  
եր, մէկը շինամարձակեցաւ գպչիլ իրեն ու բռնել:  
Ան ասենն իրեն մէկ ծառան, որ իր տիրոջմէն այն-  
չափ բարիք ընդուներ եր, սիրտ ըրաւ զինքը հապելու.  
և թշնամիներուն ձեռքը տալու: Մասմէցէք որ Գո-  
լոմազոսի սրտեն թնչ անցաւ, երբոր տեսաւ որ իր ծա-  
ռան՝ որ այնչափ սեր ու բարիք ընդուներ եր իրմէն  
զինքն անանկ կերպով կը մատներ: Հիմայ աս պատմու-  
թիւնը կարդալով որոնք սիրոն առ ապերախտ ծա-  
ռանին գէմ ց զայրանար: Բայց ալ մեծ օրինակ մը բե-  
րեմ: որոնք սիրալ ց սոսկար անզգամ Յուդային ըրած  
մատնութիւնը մտածելով: Քրիստոս սերն մեր իրեն  
այնչափ սէր ցցուցեր եր, այնչափ բարիք ըրեր եր, մէ-  
կալ առաքելոց հետ իրեն ընկեր ըրեր եր, ստակն ի-  
րեն յանձներ եր, ինչուան հրաշքներ ընելու ալ իշ-  
խանութիւն առեր եր իրեն: այսու ամենային տնըզ-  
գամն աս ամմն բանը մոռնալով սիրտ ըրաւ երսուն  
դահն կանի իր վարդապետը ծախել, անձամբ զինքը  
բռնել ու թշնամիներուն ձեռքը տալ: Սոսկալի ապե-  
րախտութիւն: Էայց ուրշափ Յուդայի նման վաս և ա-  
նարժան քրիստոնեաներ կը գանուին, որ չէ թէ միայն  
ընդունած բարիքնին կը մտռնան, չէ թէ միայն շնորհա-  
կալ շնչ ըլլար, այլ նաև բարիք ընողին շարիք կը հա-  
տուցանեն: Այսանկ ապերախտոներն սոսկանն թող  
չցամ բարիք ընդունելու, աներնէն փորձանցը հեռու-  
չըլլուր: սուրբ գրքին խօսքն է: “Որ հատուցանէ չոր”

փոխանակ բարեւոյ . չար 'ի տանէ նորա մի պահառև սցէ , . (Առաջ . Ժէ . 13:) Ուրեմն թէ որ արդարսամբ կուղենք ընել , թէ որ գեշ սիրտ ունենալ չենք ուզեր . պէտք է որ երախտագէտ ըլլանք թէ հագեռոր և թէ մարմնաւոր բարիք ընողներուն մեղի , սիրենք զիրենք . չնորհակալ ըլլանք ու ձեռուընուս եկած բարիքն ընենք իրենց , վասն զի արդարութիւնն ասանկ կը պահանջէ :

Մէկ պարագէրնիս ալ քաղցրութիւնն է , անուշ կեր պով վարուիլ ուրիշներուն հետ . չնորհքով խօսիլ . ինչպէս որ քրիստոնէական եղամափրութիւնը կը պահանջէ : Այս գուազութիւնն որ ումանք ունին . առ խօսութիւնն , առ անշնորհք կերպն , անտառք է մեզի՝ անանկ չէ . ուրեմն մենք ալ ուշիչի պիտոր չընենք : Կուղենք որ ամմենքը մեղի հետ անուշութեամբ վարուին , չնորհքով խօսին . ուրեմն մենք ալ ուրիշներուն հետան անտանկ վարուինք և անանկ խօսինք պիտոր : Բազմալի բան մըն է ամմենուն սիրելի ըլլալ . ո՛հ որշափ սիրելի կընէ զմարդ առ անուշ վարմունքը . չնորհքով խօսիլն ու պատաժանելը : Այս քաղցրաբարայութիւնը . կրսէ սուրբ Ամբրոսիոս , առ անուշ խօսուածքն . ահն զութիւնը՝ որ ուրիշներուն անշնորհք խօսուածքին ալ կը համբերէ և ինքն անոնց պատճառ մը չի տար նեղանալու , այնշափ հաճոյ և ախորժելի բաներ են որ ամմենուն սիրով կը յափշտակեն , ու մարդը սիրելի կը նեն ամմենուն : Այս առաջինութիւնը խոհեմ ու բարե բարոյ մարդկանց տրուած է , ազնուական ու բարե կիրթ մարդկանց յատուկ է : Ոմանք կը կարծեն որ միզերնին անկելով ու զիրենք ցցընելով յարգելը ու սրբելի կըլլան . բայց խիստ կը խարուին , անոնզ առելի և խորշելի կըլլան : Հեղութիւնն ամմեն մարդու ալ կը վայէ . կրսէ նոյն սուրբ վարդապետը . չէ թէ Փայն հատարակ մարդկանց՝ այլ նաև մեծերուն ու թագուարներուն . վասն զի անոնզ սիրելի և յարգելի կըլլան : Կը տեսնենք որ Մովսէս իր հեղութեամբը բոլոր իսրայէլացւոց սիրով շահեցաւ . և 'Իւարիթ մարդարէն ամմենուն սիրելի եղաւ . իսկ Պօղոս առաջեալն ամմենուն հետ կը յարմարեր , ամմենուն սիրելի կըլլար . որ պէս զի զամմենքը շահէ . " Որպէս և ես ամմենին ամենցուն հաճոյ լինիմ . . . զի ապրեացին ,, . (ա . կոր .

Ճ. 33:.) “Ընդ ամենայնի ամենայն եզէ, զի թերես ապրեցուցից զոմանս,, . (ԱՆԴ. ԲԺ. 22:)

Բայց թէ որ զաւակ մը կամ հպատակ մը իր հզը կամ տիրոջն անուշութեամբն սկսի համարձակութիւն առնել և աւրուիլ, պէտք է անանկներուն հետ անուշութեամբ երթալ. թէ որ մէկը բամբասանք կընէ, անպարկեցտ խօսքեր բերնեն կը հանէ, կրօնքի և սրբազն բաներու գէմ կը խօսի. կամ մարդը մեղքի մէջ կուզէ ձգել, պէտք է անանկներուն հիա անուշութեամբ երթալ: — Անուշութիւնն ալ, հեղութիւնն ալ իր տեղն և ատենն ունի. ուր առ զ որ յանդիմանութիւն պէտք է ընել, հօն անուշութիւն քըլլար. պէտք ըլլայ նէ՝ պատիմն ալ ձեռք առնելու է: Մանաւանդ մեծ աւորները, ծնողք ու հոգեսր հովիէները, պէտք է սուրբ նախանձով չեխին և յանդիմանեն անկարգութիւն ընողներն, ինչպէս որ Պօղոս առաքեալ խրտա կուտայ ընելու “Յանդիմանեա, սաստեա,, : Եւ ինքն ալ պէտք եղած տեղն անանկ կընէր, ինչպէս կորնթացւոց ըրաւ, և ընելուս վրայ չեմ զըլլար կըսէ. “Զի թէ և արտածուցի զնեզ թզթովն, “չ զըլլանամ,, . (Ք. Կ-Ր. Ե. 8:.) Աստանկ ըրին ամենն մարդարէներն ալ, ուրիշ տառքեալներն ալ, սուրբ հայրապետներն ալ, ինչսւան գոտերն մեր ալ: Ախտաւոր և անզգամ մարդկանց հետ անուշութիւնը չի բանիր. թէ և յանդիմանութեամբ ու խատութեամբ աւելի ու զայրանան, այսու ամենայնիւ մնէք մեր պարտքը պէտք է ընենք:

Արդարութեան վերաբերեալ առաքինութիւններուն մէկն ալ՝ առատաձեռնութիւնն է, այսինքն այտուած հարստութիւնն աղէկի բանեցընել: Ըսել է որ մարդս իր անկարգ կըցերը գոյն ընելու չիդործածէ պիտոր իր հարստութիւնը, հապա ինչպէս որ խելքը կը ցըընէ. այսինքն առաջ հարկաւորն և իր վիճակին վայլած ապրուուր հոգալու, և ետքն ուրիշներուն ալ օդնելու: Աս առաքինութիւնն աղէկ ընելու համար՝ պէտք է երկու ծոյրէն ալ փափչիլ, ոչ ադահ ըլլալ և ոչ շոայ: Ադահութեան ինչ գարշելի ափս ըլլան արդէն ցցուցի՝ եօթը մահացու մեզաց վրայ խօսած ատենս. ագահ մարդ մը ոչ երբէք կրնայ աղէկ գործածել իւ հարստութիւնը, սիրով ստրկի կպուցած ըլլալուն համար. իրեն ալ չի խնայեր, ընտանիացն ալ, ուրիշ-

ներուն ալ: Իսկ շռայքը կը միմէւ, պէտք է զածէն աւելի ծափք կընէ, թէ իր վայ, թէ ընտանեացն, և թէ ու բիշներուն: ալ գէշն՝ երրոր խոցի, զրօսանցի, ունայ, նասմիրութիւնն և անկարգութիւններու կը վատնէ իր հարստաւթիւնն՝ ընտանիքն երեսի վրայ ձգելով: Այս տեսակ շռայլութիւնը մահուշագի մեղք է:

Ուրեմն թէ որ կուզենքը ունեցածնիս հարգով կանոնով գործածենէ՝ պէտք է մասծենք, կըսէ սուրբ Ագուստինացին, որ ած հարստաւթիւն կուտայ մարդուս՝ չէ թէ միայն իր կետեցը հանգիստ անցընելու համար, հազար աւելի անով վարձը վասարկելու, և ուրիշներուն կորուսւթեանն օգնելու համար: Այսուպիսն ալ գոյն շրջար, ու կըսէ: “Կարոսելոց օգնելն՝ արդ արութեալ պարագ մըն է սանեւորներուն համար. վասն զի՞ թէ և իրենցն է հարստաւթիւնը. բայց գործածութեան համար բոլորն իրենցը չէ”:

Կարծեմ որ արգարութեան առաջինութիւնն իր ամմնն ճիւղերով բաւական բացարեցի. հիմայ իրանդրինք այսէ որ մեղք չնորհք այս առ առաջինութիւնն ստանալու: Եւ թէ որ կուզենք արդար ըլլալ, պէտք է յիշենք միշտ Պաղոս առայիտացն խրան, և ամմնան իր իրաւունքը տանք. “Արդ հասուցեք ամմնեցան զպարստ, որում զհարկի զհարկն, որում զմուշը՝ զմուշն, որում զերկիւզ՝ զերկիւզն, որում զպատի՛ զպատի՛ն,,,: Յիշենք մտնաւանք Քնի տեսան մերոյ խօսքն որ կըսէ: Թագաւորինը թագաւորին առեւէք. Աստուծունը այ. “Տուք զկայսերն՝ կայսեր, և զնյն՝ այ,,:

### ՅՈՐԴԱՐԱԿԻ ՃՂ.Զ.

Աշխատեան վրա:

(Ա) Աշխատեար ունինք՝ որ մըր հոգւոյն փրկութեանն արգելք կը գնեն. հետերինին կուռելու համար՝ արթու. Ծիւն պէտք է ունենանք, որ ծվիսնական առաջինութիւններուն երրորդն է, և խիստ հարկաւոր առաջինութիւն. անոր համար այսօր ալ՝ առ առաջինութելը

վրոյ պիտաք իսօմիմ։ Ի՞նչ օգուտ խոհեմութիւն ունենալ և աղեկը դէշէն որոշելն, ի՞նչ օգուտ արգարութիւն առնենալն և ամմենուն իրաւունքը ճառնչեալը։ Թէ որ մէկն արիութիւն չունենայ ճանցածն՝ ի դործ դնելու։ 1. յնչափ գժուտարութիւն, այնչափ արգելք զիմացնիս կէլլէն հոգեոր ճամբուն մէջ, որ առանց սիրտ ընելու՝ առանց արիութեան չենք կրնար պարաբերնիս կտաարել, չենք կրնար տռաջ երթալ, ճամբուն մէջը կը լքանինք կը մնանք կամ ետ կը գառնանք, յաւիտենական փրկութեան չենք հասնիր։ 2. րիութիւնն ամմեն վատնդ վիշտնեզաւթիւն աչքը կառնէ իր վախճանին հասնելու համար, ու մասածելով գիտութեամբ ու վսաահութեանց դէմկելլէ։ Աւան զի թէ որ մէկն առանց պատճառի՝ առանց վսաահութեան՝ առանց մատծելու՝ վատնդի դէմ երթալու ըլլոյ նէ, արիութիւն չըլլար՝ ոյլ յանդպնութիւն և անխոհեմութիւն, ինչպէս ընդհակառակն թէ որ մէկը սիրտ ընելու տեղն՝ աւելորդ վախերով ամմեն վատնդէ վախչիլ ուզէ նէ, վատութիւն կըլլոյ ըրսածը։ Ուստի Արիտառոտէլ արիութիւնը միջն ճամբուն է կրսէ կտրիճութեան ու վախկոտութեան։ սուրբ Օգոստինոս ալ արբունի կամ շխատէ ճամբայ կը կոչէ արիութիւնն, անանկ որ՝ մէկդին խոտորս յանդուգն կըլլոյ, մէկալ գին խոտորող վախկոա։ Զերկրնցնեմ, ինչպէս ամմեն առաքինութիւն՝ երկու ծայրէն հեռու՝ մէջ անցը կը կենայ, ասանկ ալ արիութիւն յանդպնութեան ու վախին մէջը կը կենայ, ոչ կարհամարհէ ան վատնդներն որ բանի անզ գնելու և զդուշանոլուէ, և ոչ կը վախինայ ան վատնդներէն՝ որ բանի տեղ դնելու բաներ չեն։ Խօսք հասկընալու համար, զինու արմը որ ամմեն վատնդ և ինչուան մահն ալ աչքն առած՝ ատենէ կարգէ կանոնէ գուրս առանց մատծելու թըշնամույն գէմ կը վազէ, կրնայ կտրիճ ըսուիլ ։ չէ, յանդուգն է այնպիսին, անխոհեմէ։ Ռերիշ մըն ալ վատնդնենցութիւն աշխատանք չիքաշելու համար՝ զէնքերը կը ձգէ, պատերազմէն կը վախչի, կրնայ կտրիճ ըսուիլ ։ չէ, վախկոա է, վատ է։ Բայց ուրիշ մըն ալ ատենին կը զցուշանայ վատնդէն, բայց երբոր պատերազմէլու ատենը կուգոյ՝ կարիճութեամբ վատնդին գէմ կը վազէ, և ամմեն նեղութիւն և աշխատանք աչքն առած՝ կը պատերազմի, ասիկայ է իրաւցընէ քաջը ըսելու զի։

նուռը, որ մեկ կողմանէ յանդպնութիւնը կը դադէ. մեկալ կողմանէ վախն, ու թռւն արիութեան շաբին մէջ կը կենայ:

Բայց որովհետեւ ամենն առաքինութիւն երբոր ու դիղ վախման չաւնենայ, երբոր մեր վերջին վախմանին, այսինքն այ համար շըլլուի նէ՝ առաքինութիւն շըլլոր, ասանկ ալ արիութիւնը հերիք չէ որ ամեն վախմանգ և արգելք յավթէ. այլ նաև պէտք է որ ու դիղ վախմանի համար յազթէ. մեր վերջին վախմանին համար՝ որ է ած ու մեր հոգւոյն յաւետենական փրկութիւնը. վաճառական մը կրնայ սիրո ընել ծովու և ցամաքի վատանգներն աշք առած՝ աշխարհին շըլլու գին համբ բդութիւն ընելու. բայց թէ որ հարզա տութիւն գիզելու և ագտհութեան համար է ըրածը նէ, արիութիւն շըլլոր: Ասանկ ալ վառատէրը, պահապը, և որ իցե ախտի եանէ եղող մարդը. թէ որ իր կիրքը գոհ ընելու համար նեղութիւն քննատութիւն է տմմն վատանգ ալ աշք առնելու ըլլոյ. ովկ կրնայ ըսել որ արիութիւն է ըրածը: Արիութիւնն ան է որ՝ մէկն ուր որ պէտք է նէ զի՞քը վատանգի գնէ, ամմն նեղութիւն և աշխատանք աշք առնէ, բայց ուղեզ վախմանի համար, զոր օրինակ իր պարտքն ընելու. շարիք կը խսխանելու, բարիք մը առաջ առնելու այ փառաշխ համար: Ուստի մեծ արիութիւն էր ոսւրը մարտիրոսներուն ըրածն որ՝ ամմն տանջանք և արունենին (թոփել) յանձն առն գնի սուրբ հաւատը շուրանալու համար: Մեծ արիութիւն էր ամմն սուրբերուն ըրածն ալ որ աշխարհի մարմեոյ ու ստանային գէմ կէցան, իրենց անձին ու կըքերնուն յազթեցին: այնշափ մահացուցմունք ու ճկնութիւն ըրին, այնշափ վիշտ նեղութիւն ու հալածանք քաւեցին, այ ծառայութեանն ու սիրոյն համար, որպէս զի իրենց վերջին վախմանին համանին այսինքն յափուենական փրկութեան: Մեծ արիութիւն է անոնց ըրածն ալ որ այնշափ վատանգ և աշխատանք աչուլնին կառնեն հեռու աշխարհներ երթալու քարոզելու բարբարոս ու վայրենի ազգոց. զիրենք հաւատքի բերելու, հոգի փրկելու. և այ փառքն առաջ առնելու համար: Մեծ արիութիւն է անոնց ըրածն ալ որ ամմն մարդկոյին նկատմունք ուսքի տակ կառնեն, մեղքի առիթներէն կը փախչին, մարմնական

փորձութիւններու դէմ կը կենան, ու պատրաստ են կեանքերնին տալու քան թէ զած բարկացընելու : Ա. առնց են արիութիւն, կորիճութիւն ասանկ կը լոյ, առ և ծշմարիտ առաքինութիւնը, վասն զի վախճանն այ փառքն ու մեր յաւիտենական փրկութիւնն է :

Աս արիութեան գեղեցիկ առաքինութիւնն երկու տեսակ է. մէյմը ընտանեկան, մէյմն ալ զինուորական : Ընտանեկանն է՝ որ ամմնն մարդ իր տանը մէջ ալ պիտոր բանեցնէ՝ մարդկային խեղչութիւններուն համբերելով. ցաւրտ, տաք, տիօժութիւն, ծարաւ, հիւնդութիւն, ցաւ, արամութիւն, անարդանք նախատինք. չարախառութիւն, զբարտութիւն, դրկանք, ու նեցածը կորսնցնել, բարեկամներուն ազգականներուն և իր մահն, և ուրիշ ամմնն տեսակ նեղութիւններ քաշել, ինչպէս Պօլոս առաքեալը կըսէ . “Համբերութիւր բաղմաւ ՚ի նեղութիւնա, ՚ի զիշտա, ՚ի չարչարակա, ՚ի գանաս, ՚ի բանաս, ՚ի խռովութիւնս, յաշխատութիւն, ՚ի հսկմունա, ՚ի պահն”, . (թ. Կ-թ. զ. 1:) Ուրեմն ինչ կընէ արիութիւնն աս ամմնն ցած բաներուս մէջը . հաստատուն և ամուր կը բռնէ զմեզ, որ չէ թէ միայն կիրք չենք ելլեր, չենք բարկանար, չենք յուսահամարիր, այ դէմ չենք ըներ, հապանակ կը համբերենք, այ կամոցը կը յանձնենք զմեզ . ամմնն բան իր ձեռքեն սիրով կընդունինք . մէկ խօսքով՝ հարկաւորը կամաւոր կընենք, ու հոգիներնուս վնաս ընելու անդը՝ մեծ օգուտ կընենք : Եւ որովհեան ամմննիս աղաշխարիս վրայ մեր քաշելիքն ունինք, ուստի պէտք է որ մեզի ունակութիւն ընենք քրիստոնէական արիութիւնը, մատծելով նախ ու հաստատուն հաւատք ու նենալով որ աշխարիս վրայ ինչ որ կը հանդիպի, թէ չար և թէ բարի . թէ յաջող և թէ ձախորդ, ամմնն այ կամքը մեր օգտին համար կը լոյ : Երկրորդ՝ մատծելով որ անհամբերութեամբ նեղութիւննիս չե-թեթենալին ՚ի զատ, մեզ ալ կը գործենք . ուստի ալ աղէկ է այ կամացն յանձնենք զմեզ ու վարձք վաստը-կինք : Եսկ երրորդ՝ խնդրելով այսէ որ մեզի արիսւթե համբերութիւն և իր սուրբ կամացը հետ համակեր-պութիւն առյ. որոնց խիստ կարօտ ենք բոլոր մեր կե-նացը մէջ :

Իսկ զինուորական արիութիւնն է՝ սիրով համբերել.

ամենն աշխատանոց ու նեղութեան, որ զինուորական վիճակը կը բերէ . և ատենին պատերազմի ալ երթալ. մահն յանձն առնելով: Ասոյդ է որ զինուորութիւն զինա, ւոր բան է . անոր համար առւրբ Յահաննէս Մերտից շըսաւ զինուորներուն որ թողուն իրենց զինուորուն թիւնը, հապա իրենց առողջերովը գոհ ըլլան: Մէջ մըն ալ որ զինուորներուն մէջէն այնչափ առուրդիք է . զած են, որոնց առն ալ կը կատարենք: Ուրեմն երբուր արդար պատերազմը է , (արդար կը սեղուի իրենց համար երբոր անիրաւ ըլլալի յայտնի չէ,) անոր նեղութիւններն ու վտանգները քաշելու հայրենն աց օգտին համար պատերազմիկ արիութեան առաջինամիւն է , և այ տռ.ջին արգիւնաւոր: Աւելի արգիւնաւոր կը ըստ պատերազմը . երբոր հայրենիքը բարբարուներուն ար, շաւանկէն խալըսելու համար է . ուստի կըսէ առւրբ նիւրոսիոս . “ Արիութիւն առ ՚ի. պաշտպանելոյ ՚ի բարբարոսաց զհայրենիս՝ լի է արգարութեամբ , : Ա՛լ աւելի արգիւնաւոր) կը լլայ պատերազմը , երբոր կաթողիկէ տուրք եկեղեցին անհաւասներէն ու հերետիկաներէն պաշտպանելու համար է . ուստի կը սեմնենք որ Պետրոս պատքալ գնի համար առւր քաշեց, կաէ առւրբ Օդոսամինս: Աւ հին առենն ալ խորայիշոցի հաւատոցի համար քաշութեամբ կը պատերազմիքն, և անանկ հաճոյ կը լլայ այ՝ որ ինքն ալ հրաշներով կողնէր իրենց, ու սուրբ դիրք մեծ գովեաներ կուտց հաւատոցի վայ պատերազմը ընողներուն, Աթրահամբու, Մովսէսի, Յեսուոյ, Դամեմի, և ուրիշ պատերազմողներուն, որոնց համար Պօղոս առաջեալը կըսէ . “ Արդ հաւատովք պարաեցին զիմագաւրութիւն, դործեցին զարդարութիւն . . . եզնն զարաւոր ՚ի պատերազմի, առին զբանակա առարաց , : (ԵԲԲ. մա. 33:) Բայց զինուորական արիութիւնն ալ արգիւնաւոր ըլլալու համար՝ պէտք է որ ուսպիզ վախճան առն. նայ, այսինքն հնագանդիկ, իր պարտըն ընել, հասարակոց օգուտն ապահովել, այ փառքն առաջ առնել:

Բայց ամենէն արգիւնաւոր և ածահամոյ զինուորութիւնն է . քաջութեամբ պատերազմի մը հագոյն թշնամեացը գէմ, աշխաղընի մարմայ ու առանցքն. վասն զի թէ որ առանցմէ յազմուելու ըլլանք նէ : բաներնիս լմինցած է : Անոր համար միշ անդն մը ուոր

բերի աշխարհք կրու։ “ Ու Եկի խաղաղութիւն ար-  
կանել, այլ սուր,, . (Մտք. Ժ. 34.) Բաել կուզէ որ  
քրիստոնէին կեանքը պատերազմ տիտոր ըլլայ : Պազս  
առաքեալն ալ կրու որ մեր պատերազմը սատանանե  
րուն հեան է . “ Զի ոչ է մեզ պատերազմ ընդ մար-  
մայ և ընդ արեան . այլ ընդ աշխարհակալս խաւարիս  
այսորիկ , ընդ այս չարութեան ,, : (Եփէս. Է. 12.)  
ուստի պէտք է որ կարիք գինուորի պէս պատերազմիք  
ամենն նեցութիւն ու միշտ աչք առնելով . “ Աշա-  
կից լեր իրեւ զբարուք զինուոր Ք. Յի Յափի,, . (Ք. Տիմ.  
Ք. 3.) վասն զի առանց պատերազմոււ՝ չենք կրնար  
արքայութեան պատկին առնել . “ Եթէ մարտիկ ոք  
իցէ . ոչ պատկին եթէ ոչ ըստ օրինին մարտից,, : Ու  
ըստն աս է մողի համար ամեննէն հարկաւոր արիու  
թիւնն , յազմեն արգելք ու գժուարութի՝ որ  
աշխարհքս . մեր մարմինն ու սատանան գիմացնիս կը  
հանեն . մեր գրկութեան ճամբան արգիլելու համար :  
Նշխարհք իր ծառք ընելովն . իր սուս սկզբունքնե-  
րովն . իր շար օրինակներովն . իր հրապուրանքներովն .  
իր գրուանց երեցող բարիքներովն կը ջանայ զմեզ  
խարելու . բայց մենք ամսւր պէտք է կենանք իր խա-  
րեւթիւններուն գէմ , ու մեր ճամբէն ցիխաորինք :  
Սատանան իր խորամանկութեամբն . իր վորձութիւն-  
ներովն մեր չորս գին առեւծի պէս կը պարզաի որ հո-  
գինիս կըլիէ . բայց մենք քաջութեամբ իրեն գէմ պիտի  
ելլենք , ու զինքը վազնաենք Ք. Յի խորքն ըսելով . “ Երթ  
յետա իմ սատանայ , : Մարտինիս ալ անկարդ կըքե-  
րով . զգայական միտորաժնքներին և առիթներէն փափչէ .  
լով կամքերնիս ամսւր պիտի բռնենք և ըսենք : Չէ ,  
չեմուզեր վայրէնական միտորմի մը համար յաւիտե-  
նական արքայութիւնը կորածնցնել : Պէտք է այ ապա-  
սիմիք , ու մողերնիս ուրիշ բռներու զբազեցնենք .  
և նմէ որ մեր մարմինը զատելու համար մահացուացմանիք  
և ապաշխարտնիք ալ պէտք ըլլայ նէ : սիրո ընենք : Հար-  
կաւորապէս աս պատերազմներն առանց աշխատանքի  
չնն ըլլար . անոր համար է որ Ք. Յ. աէրն մեր կրու .  
“ Արքայութիւն երկնից բռնադափ , և բռնենք յափը-  
տակէն զնա , . (Մտք. Ժ. 12.) այսինքն արքայու-  
թեան հառնելու համար՝ բռնութիւն պիտի ընենք մզին

դէմ, պանիս ուժ պիտի բանեցընեկը : Նեղութիւն, վիշտ, անարդանք, բամբասանք, զրպարտութիւն, հալածանք ու կերպ կերպ թշուառութիւններ աշուշնիս պիտոր առնենք . բայց թէ որ չիշանինք, չխարտինք . անհամբերութիւն չընենք . թէ որ խաշերնիս պիրով տանելու ըլլանք . թէ որ ամուր կենանք ու մեր խամբէն չիխուարինք . աս և արփութիւնը : Աս արփութիւնն էր որ Դաւիթ մարգարէն բանե մը չէր վախնար . բոլոր աշխարհն ինծի գէմ ելլէ նէ՝ չեմ վախնար կըսէր . “ Թէ պատրաստեացի ’ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ պիրու իմ,, . (Սլմ. իշ. 3.) Աս արփութիւնն էր որ Պօղոս առաքեալին աշխարքիս ամմեն շարիքն աշքն տառն էր քնէ չիբաժնուելու համար . “ Արդ ով մեկնեաց զմեզ ’ի սիրոյն գնի, նեղութիւն, թէ անձկանթիւն, թէ հալածանք, թէ սով, թէ մերկութիւն, թէ պիշտ, թէ սուր . . . ոչ մահ, և ոչ կեանք, և ոչ հրեշտանք . և ոչ որ կանս, և ոչ այլ ինչ արտրած կարէ մեկնել զմեզ ’ի սիրոյ անտի մոյ,, . (Համ. շ. 35.) Աս արփութիւնը սուրբերը սուրբ եղան, ինչպէս իրենց վեցը կարդալով կը տեսնենք . աս արփութիւնը պէտք է մենք ալ ունենանք, թէ որ կուզենք արժանի ըլլալ պատեմն՝ որ մեջի համար պատրաստուած է երկինքը . “ Եւ եւ թէ մարտիկ ոք իցէ . ոչ պատի՛ եթէ ոչ ըստ պինքն մարտիցէ,, :

Սուրբ Ամբրոսիոս կըսէ որ քրիստոնէին բոլոր արփութիւնն անոր վեայ է որ իր անձին յազմէ . վասն զի՞ որ և իցէ մեղք քննելու ըլլանք նէ, և նոցինք որ զմեզ գոհ ընելու համար է : Աւումն թէ որ մերկը մը անձին յազմելու ըլլանք . մենք զմեզ սւրանանք նէ . ամմեն թշնամիներնուս վեայ ելած կըսանք : Աս է մը ընելու ջանքն, ու բոլոր ատօրուան ըստծներէո հանձնու պառազիս աս է, մենք մեջի յազմել . մը անձն ուրանալ, որ է սուրբ աւետարանին խրառը . “ Աթէ ոք կամի զինի իմ դաշ, ուրասցի զանձն,, . (Ա. թ. 23.) Աս արփութիւնն ստանալու կերպն աս է :

‘ Նախ՝ աղեկ մը խելուընիս պատեմցընել որ աշխարքիս ամմեն հարստութիւնը, փառքը, պատիւը . վայրէ ունայնութիւն է և չի կրնար զմեզ երջանիկ ընել . անոր համար աշխարքիս վեայ բան մը չիկայ որ մը պիրոցն արժանի ըլլայ, ուստի պէտք չէ սրտերնիս անոնց կըզ .

Ելնենք : Մեր բուն բարիքն որ մեզի ճշմարիտ երջան կութիւն կուտայ , և անոր համար մեր սիրոյն արժանիք է , ու պետք է որ ան միայն մեծ բան սեպենք , անդիի յաւիտենական բարիքն է : Ասանկ արհամարհելով աշխարքիս բաները , և երկընքինները յարգելով . մեկ կողմանն է պատրաստ կը լլանք համբերութեամբ զրկուելու ամենն բանէ , վասն զի ան բաներն որ յարգ մը չունին առջենիս՝ կորսղնցընելը կամ շունենալը մեզի ցաւ չի բերեր . մէկալ կողմանն է ալ պատրաստ կը լլանք ամենն արդելք ու գժուարութիւն յազմելու յաւիտենական բարիքը ձեռք բերելու համար , վասն զի մարդս որ բանն որ կը սիրէ և մեծ կը սեպէ՛ անիկայ ձեռք բերելու համար ամենն ջանք կը նետէ , ամենն նեղութիւն աշք կառնէ :

Երկրորդ՝ պետք է սիրով հոգեւոր բաներ լսենք . վասն զի լսելով կը յարգորութիւնք սիրո կառնենք շարեն փախչելու և բարին ընելու :

Երրորդ՝ պետք է մասած ենք հաւատքի բաները , մանաւանդ չորրից վերջնոց մատածակունը . վասն զի ասով ուր ու փափաք կը վասի պատերնուաւ մէջ մեզքէն հեռու կենալու և առաջինութեան ետեւ ըլլալու :

Չորրորդ՝ պետք է վարք սրբոց կարգու կամ լսել . վասն զի ասով կը տեսնենք ինչ բաներ քաշեցին ուուր . բերը , մանաւանդ մարտիրոս եղաղներն որ մեզի պետքակար մարդիկ եին , ու կը յարգորութիւնք մենք ալ մեր խաշերը սիրով տանելու :

Բայց ամեննեն զօրաւոր հնարքը քրիստոնեական արիութիւն ստանալու , մենք մեր վրայ ջավատահիլն է և ամենն վստահութիւննիս այ վրայ գնելով խնդրել իր . մէն որ մեզի օգնէ , մեզի շնորհք տայ աշխարքիս ամենն վիրաւանքներն ու մեր խեղճութիւնները համբերութիւններն ինդրել իրմէն որ ինքնը ըլլայ մեր արիութիւնն արքայութեան համբան առաջ երթալու : Ա՞հ թէ որ աս վստահութիւնն այ վրայ ունենանք նէ , անանկ կը զրտցնէ մեր տկարութիւնն որ , ամենն բան կրնանք ընել իրմով . ինչպէս Պօղոս առաքեալը կը սէ . “ Յամնայնի կարող եմ այնու՝ որ զբացոյցն զիս ” , . (Փէլուն . ֆ . 13 : )

### ՑՈՐԴՈՐԻԱԿ ՃՂԵ.

Արիստիոն վերսիբեալ առաջինական վրայ:

|| Անշպէս խոհեմութիւնն ու արդարութիւնն՝ առանց  
ալ արիութիւնն իր ընկերներն ունի, որ իրեն կողման.  
և իրենք ալ առասկ մը արիութիւն են : Առանց առջնան  
է վեհանձնութիւն, որ չէ թէ մայն ամենն գիտացն  
և լած աշխատանքն ու գժուարութիւնն արիարոր կը  
յազթէ, հապա նաև անանկ բաներու ձեռք կը զարթէ.  
որ ամենն մարդու գործք չեն : Խօսք հասկընալու հա-  
մար . այ պատուիրանքները պահելու համար ամեն  
բան աշք առնելն՝ արիութիւն է . բայց աւետարան-  
կան խրառնութիւնն ալ պահելու պատրաստ ըլլալը՝ վե-  
հանձնութիւն է, վասն զի առանց մեծ ասիրա ըլլալու:  
մարդ աս բանը յանձնն չառներ : ինչպէս կը տեսնեք  
աւետարանին պատմած պատանին որ, երբոր ԳՅ աւր  
մեր այ պատուիրանքներն առջել գրաւ նէ՝ արիարոր  
յանձն առաւ պահելը . բայց երբոր լոեց որ ունեցածը  
պէտք էր Ծոզուլ և այ միրոյն համար աղջրանալու . վե-  
հանձնութիւն շունենալուն համար՝ արիութիւնը պահ-  
պահու, ու քիթը կափեց գնաց . “ Իրքի լուսու պա-  
տանին զբանն, գնաց արտանալ . . . (Մաթ. Ժթ. 20:) Առանկ ալ աշխարհն գտրձընել քրիստոնեաց ընելը  
որ առաքեալները ձեռք զարկին ընելու, և անոց է.  
աւեն ուրիշն ըն ալլըին ու կընեն, մեծագոթաւթիւն  
մին . և որ առանց վեհանձնութեան ցըլլար : Առանկ ու  
Պատիթ մարդարեին Գողիաթիւն գեմելընու յարթելը  
առանց վեհանձնութեան չըն ըլլար . նմանապէս Սու-  
ջիթին արիութիւնն որ Հողեգուանեան սպանեց և ի-  
հայրենիքն ու կրօնիքն ազտոեց, առանց վեհանձնութիւն-  
չեր ըլլար :

Բայց թէպէս վեհանձնութիւն մեծագոթաւթիւնը  
կըլլայ . այսինքն անանկ բաներու ձեռք զարդելով ու  
ամենուն գործըն չէ . այսու ամենայնիւ պատի բան-  
յուն միջ ալ մեկն կընայ վեհանձնութիւն բանեցնել :

Աւետարանին պատմոծ աղքատ որբեարիին ըրածը՝ պղոփ գործք մըն էր . երկու սուսկ ձգեց գանձանակը . բայց Քն ահքն մեր մեծագործութիւն ըրածի պէս դո . վեց զինքն , և արմենուն տուածէն աւելի սեպեց անոր տուածը . “Արդոք ասեմ ձեզ . զի այրին այն աղքատ աւելի արկ քան զամնեափն , , . (Ղէ . իւ . 4 :) Վասն զի ուրիշները հարուստ էին , ունեցածնուն քովը՝ տուածնին բան մը չեր . բայց ան խեղճ որբեարին որ՝ երկու սաղիկն ուրիշ բան չուներ , անիկայ այ տալը մեծագործութիւն էր . ուստի կըսէ սուրբ Ոսկեբերանը . “Արաւած անոր առածին քիշութիւնը ցինայէ . յուս . հազար սրբին մեծութիւնը , , :

Վեհանձնութիւնը կարգաւորեալ ըլլալու համար՝ պէտք է որ վասահութիւն մը կամ հաստատ յոյս մը ունենայ մարդս ձեռք զարիած բանին յաջողութեանը , չէ նէ՝ յանդգնութիւն կըլլայ : Ինչպէս թագաւոր մը կամ զօրավար մը՝ որ մեծ պատերազմի մը ձեռք կը զարնէ , վասահութիւն մը կամ հաստատուն յոյս մը ունի իր քաջութեամբն ու զրդին ոգնականութեամբ թշնամիներուն յազթելու : Բայց մեր մեծ վասահութիւն և յոյսն ամենն բանի մէջ այ վրայ պիտօր ըլլայ . վասն զի ամենն բան իր ձեռքն է . ինչպէս որ առաքեալներն աշխարհք գործընելու համար՝ ամենն վասնդի մէջ իրենց վասահութիւնն այ վրայ գրան էին , և ինչպէս Դարձի՛ և Յուղի՛ , ու առար գրդին պատմած ամենն երեկի ուրբերն աղ իրենց մեծագործութիւններուն մէջ՝ բայց յոյսներն այ վրայ գրան էին : Արաւածմէ և առը սուրբ անածնայ վրայ պիտօր ըլլայ մեր վասահութիւնը , մանաւանդ անկարգ կրցերուս յազթելու համար . ուստի Անհանիմը մշտ բերաննիս պիտօր ըլլայ , մշտ պիտօր ըսնէք . “Արաւած զմիածին որդի՛ , գրկել զմզ ի փորձութենէ և յամենայն վասնդից մերոց , , :

Բայց վեհանձնութիւն ընելու համար մեծ զցուշու . թիւն մը հարկաւոր է : Արավիետն վեհանձն մարդը մեծ բաներու ձեռք կը զարնէ . կրնայ ըլլալ որ մաս վասահութիւն մանէ սիրառ , ուղիղ վախճանով և այ համար ցնէ . ըրածը , բրու վեհանձնութեան առաքինութենէն կեցէ . կըլլայ հպարտութիւն : Մեծագործութիւնն աղ առաքինութեան համար պիտի ընէ

մարդս . չե թէ անկեց իրեն պատիւ գալուն համար . թէպէս պատիւ ալ զայ նէ , անոր վայ ալ կրնայ ու . բախանալ 'ի փառս այ և ուրիշներուն օգտին համար . բայց թէ որ եկած պատիւն այ փառացը գէմ է նէ . պէտք է անկեց ալ հրաժարի , ինչպէս Պաղոս ու Բառ . նաբաս առաքեալներն ըրին , երբոր տեսան որ հեթա . նոսներն այ պատիւն իրենց կուտային հրաշքներ ընել . նուն համար . “ Եւ ժաղովուցոյն տեսեալ զոր արարն Պազոս . բարձին զձայնս իւրեանց լիկայութիւն և ասեն . աստաւածք նմանեալ մարդկան՝ իջին առ մեզ , ” (Գոր . ծոյ . ժկ . 11 .) իսկ իրենք որ այ փառքը միայն կը փա . ռըռելին , տեսնելով որ այ փառացը գէմ ժաղախուրդն իրենց զոհ ընել կուզէր՝ ած կարծելով զիրենք , գէմ կեցան . սկսան պոռալ որ իրենք ած չէին , այլ անցց պէս տկար ու մահկանացու մարդիկ էին . “ Աքք , զի՞ւ գործէք զայդ , մեք ձեզ նմանողք կարեաք մարդիկ եմք , ” :

Ուրեմն վէ հանձնութիւնն իրաւոցնէ տռաքինութիւն ըլլալու համար , կը կարօսի խոնարհութիւնն որ երկ . րորդ ընկերն է իրեն : Վասն զի խոնարհութիւնը ճանչ . ցլնելով մեզ մեր տկարութիւնն ու խեզմութիւնը . չի թողուր որ փառք պատիւ գնարունք , վէհանձնութիւն կարդ . կանոն կը դնէ՝ որ չըպայ թէ չափէն դուրս ելլէ . կամ ուրիշ վախճաններ ունենայ : Մեր բնութեան մէջն աղէկ բաներ ալ կան , գէշ բաներ ալ . աղէկ միր . ցեր ունինք՝ որ այ տռաւածն է . բայց պահառաթիւն . ներ ալ՝ որ մեր խեզմութիւն է : Աղէկ միրքերնիս տես . նելով , զոր օրինակ ճարաւարութիւն , հանձնար . պիտու . թիւն , հարստութիւն և այն . կրնանք բազմով մծ գործեցր ընկելու՝ որ է վէհանձնութիւն : Բայց ինչպէս ժամացուցին շարժմունքը կառավարելու . և շափաւ . րելու համար՝ ճանձնանակ կը դնէն , տասնկ ալ որպէս զի չըլլայ որ վէհանձնութիւնն յանդգնի և շափէն ել . լէ՝ պէտք է խոնարհութիւնը զինքը կառավարէ . վասն զի առ առաքինութեամբ ճանշնալով մեր խեզմութիւնն . ու տկարութիւնը կը ցածնէս վեր բանի ձեռք չենք զենք զոր . ներ , ու մեր պատիւը չենք վնայրաեր , այլ այ փառքը միայն : Խոնարհութիւնն անանեկ կը նէտ որ , մարդու իրա . ինքը զինքն անարժան կը անպէ պատուայ . բայց այ տռաւած միրքերն ալ բանեցնելէն ետ չի կենար . անանէ

գործքեր կընէ որ թէ այ և թէ իրեն մեծ պատիւ և  
փառք կըլլան։ Արանկ զինքն անարժան կը սեպէր Մով-  
ուէս այ կողմանէ գետպան երթալու Փարաւոնին . և իս-  
րայէլացւոց զլուի և առաջնորդ ըլլալու . “ Ո՞վ եմ ես,  
զի երթայցեմ առ Փարաւոն արքայ եգիպտացւոց . և  
հանիցեմ զորդիսն խրայէլի յերկրէն եգիպտացւոց , .  
(Եւմա . դ . 11 .) Բայց այսու ամենայնիւ այ վստահա-  
նութիւն սիրա ըրաւ , և յանձն առաւ այ տուած պաշ-  
տօնն և իշխանութիւնն , ու գնաց : ‘ Ամսնապէս սուրբ  
Յոհաննէս Մկրտիչը խոնարհութեամբ զինքն անարժան  
կը սեպէր զբան մկրտալու . “ Ինձ պիտոյ է ՚ի քէն մկրտ-  
աիլ . և դու առ ի՞ս գաս , . . (Մարտ . դ . 14 .) Բայց այ-  
սու ամենայնիւ մկրտեց : Խսկ թէ ի՞նչ ազուոր առաքի-  
նութիւն է խանարհութիւնը . ի՞նչպէս ածահաճոյ , որչափ  
օգտակար մեղի և հարկաւոր քրիստոնէաբոր ապրե-  
լու և փրկութեան հասնելու , ըսի ձեզի ուրիշ անդամ .  
առ բաներոււ վրայ երկան խօսելով : Հիմոյ արիութե-  
ուրիշ ընկերներուն գանք :

Երրորդ ընկերն է համբերութիւն . այսինքն ի՞նչ փոր-  
ձանք . ի՞նչ ձախորդուի . ի՞նչ չարիք . ի՞նչ խեղճութ ալ որ  
գայ վկանիս . համբերութեամբ ընդունիլ այ ձեռքէն  
և կածի պէս . ջիխառվիլ . կամքերնիս այ նը կամացը հո-  
մակերպիկ . ի՞նչպէս առոր վրայ ալ ուրիշ անդամ խօ-  
սեցայ ձեղի . ցցընելով որ որչափ հարկաւոր է մեղի  
համբերութիւնը . քրիստոնէաբար ապրելու . և փրկու-  
թեան հասնելու . համար : Հոս առ ալ աւելցնեմ որ  
աշխարքիս վրայ համբերելու բաները շատ տեսակ են .  
ամմենքնիս մկյանէ կերպ նեղութիւն կը քաշենք . բայց  
շատ անդամ առ նեղութիւններն երկան կը քշեն . ան-  
տենը մարդուս համբերութիւնը կը ակսի յոդնիլ . իսկ  
ով որ այսու ամենայնիւ կը համբերէ նէ . ան մարդը չէ  
թէ միայն համբերող՝ այլ երկայնամիտ է կըսնէք . վասն  
զի երկայնամուռթիւնը համբերութենէն աւելի է . մին-  
չն չերք որ ած կուղի նէ՝ միրով կը համբերէ ի՞նչ և իցէ  
նեղութեան : Թէ որ համբերութիւն ընողն արգէն  
մեծ վարձք կը վաստիի , մտածեցէք որ որչափ աւելի  
կը լայ երկայնմտութիւնն ընողին վարձքը . ուստի Պօղոս  
առաքեալը կը խրատէ զմեղ որ ամենն կերպով այ հա-  
ճոյ ըլլալու ջանանք . բայց մանաւանդ համբերութիւն  
և երկայնմուռթեամբ . “ Գնալ ձեզ արմանի տեառն

յամենայն համբերութեան և երկայնմտութեան , , .  
(Կողու . ա . 11 :)

Արիութեան շորրորդ ընկերն է յարատեռթիւնը .  
այսինքն բարի վարքի մէջ ապրիլ . չէ թէ մայն այսցափ  
կամ այնցափ ատեն , հապա միշտ ինչուան 'ի մահ .  
կարդի՛ զինուորի մը պէս ՔՄի համար ծեծկուիլ մեր  
հոգւոյն թշնամեացը հետ , և ամմեն արգելվու գիտուա .  
թիւն որ արգայութեան ճամբում մէջը դիմացնիս կէլ .  
լին՝ յաղթել , և առաջ երթալ ինչուան եղքը . վասն  
զի Քն սէրն մեր ասանկ ընողները մայն կը փրկուին  
կըսէ . “ Ու համբերեացն ՚ի սպառ , նա կէցցէ , , .  
(Մրե . իդ . 13 :)

Խոպս լմընցընեմ սուրբ Օդոսափնոսին մէկ ազուոր  
մաածութեամբը : “ Խեղչ ենք , սզորմիլի ենք . աշ-  
խըզքիս անցաւոր բաներուն համար սիրտ կընենք կո-  
րիանանք այնցափ վիշտ ու նեզութիւն քաշել , այնցափ  
աշխատաիլ . և ետքն յաւիտենական բարիցը ձեռք ձգե-  
լու համար կը լքանինք , արիութիւն չունինք : Մարմ-  
նաւոր կեանքերնիս պահելու համար սիրտ կընենք լն զի  
գեղեր առնելու , այրել կարել կուտանք մարմիննիս .  
ամմեն ցաւերու կը համբերենք , և ետքը յաւիտենա-  
կան կէնաց համար արիութիւն չունինք քիչ մը ապաշ-  
խարանք ընելու , իսաչ քաշելու : Աս ի՞նչ անին լքութե-  
է ըրածնիս , , :

Իրաւ՝ մեր ապականեալ ընութիւնն է որ մեզի սիրով  
համբերել կուտայ մարմնաւոր բարեաց համար . քան  
թէ հոգեւոր և յաւիտենական բարիցը ձեռք ձգելու ,  
կըսէ սուրբ Ադուենացին . բայց ասոր գեղը կրծանք  
ընել այ շնորհքովք , վասն զի ասով ինչ և իցէ ենթ և  
յաղթենք . և ամմեն մահուցափ մեղքերէն կրծանք  
փախչել . “ Եւ կարի իսկ փողու շնորհիւն այ մարմի է  
որոց և իցէ կրից ցանկութեան զգէմ ունել . և խորշել  
յամենայի մահուցափ մազաց , , : Անանկ է նէ՛ ինդրէնք  
այմէ , ու ցիտադրինք խնդրելին . որ մեզի իր շնորհքը  
տայ , ու մեր սրտին մէջ յաւիտենական բարեաց սէրը  
վառէ . որ անսվ կարենանք գիմացնիս ելած ամմեն  
գժուարութիւններուն յաղթել . ու ցիտարակուպինք  
ամենեին որ այ շնորհքովք կունենանք արիսւթիւն ամ-  
մեն գէշ բաներէն եա կէնալու . և ամմեն բարեգոր-  
ծութիւն ընելու . “ Յամենայնի կարող եմ այնու . ո՞  
զօրացոյցն զի՞ ” , , :

ՅՈՐԴ-ՈՐԱԿ ՃՂԲ.

Բարեխառնութիւնն է առաջաւ:

« Որս ծղմնական առաքինութիւններուն բացատրութիւնը կատարեալ ընելու համար, պէտք է բարեխառնութեան վրայ ալ խօսիմ: Այս, ինչ ազուոր առաքինութիւն է բարեխառնութիւնը. ամիկայ է որ մեր ամմնն գործքն առաքինութիւն կընէ, նաև անտարբեր գործքերնին՝ ասով արդիանաւոր կըլլան, և ամմնն կերպով ամմնն բանի մէջ առաքինի կըլլանք: Աւրեմն անձնենք ինչ է բարեխառնութիւն ըստածնիս, և իր պաշտօնները որո՞նք են:

Բարեխառնութեան ինչ ըլլալն աղեկ հասկընալու համար՝ պէտք է գիտեալ որ առաքինութիւնն ի մէջն կայանայ, ինչպէս որ առակը կըսէ, և ինչպէս որ հեծանոս գիլխոսդիաներն ալ կըսէին. այսինքն առաքինութիւնն երկու ծայրէն ալ կըզգուշանայ. շափազնց ըներ մէկ բանը, ոչ աւելի և ոչ պակաս: Խօսք հասկընալու համար. մարդ իր ունեցածին վրայ հոգ ունենալն աղեկ բան է. բայց թէ որ շափազնց ըլլայ առ հոգը, անանկ որ սիրաց հարստութեան վրայ կըպ ցընէ, և հարստանալու համար՝ զղկանք խարդախութիւն գողութիւն ընելու ըլլայ նէ, կամ անոնց պէս ընէ որ որչափ հարստանան նէ չեն կշտանար, ինչպէս սուրբ գիրշը կըսէ. « Գանձէին արծաթ և ոսկի՝ յոր յուսուցան, և ոչ գոյր բաւ սատցուածոց նոցա,,՝ (Բար. Ք. 18:) կամ թէ որ ունեցածը ինայելու համար՝ ընտանիքը չիհոգայ, պարտքերը չիվճարէ. կամ թէ որ հարկաւորէն աւելի ունի և աղքըտին բան մը չիտուր. ստակ մը քսակէն հանէ նէ՝ կարծես որ աշքը կը հանէ, ասանկ մարդն ունեցածին վրայ հոգ տանելուն շափը կանցընէ. կըլլայ ագահ. ընդ հակառակն մէկն որ ունեցածին վրայ հոգ չունի, կը մսինէ. կը վատնէ. մէկուն մէկալին կը կերցընէ: կըքերը գոհ ընելու կը գործածէ հարստութիւնը, կըլլայ շուոյլ: Իսկ ով որ

աւնեցածն աղէկի կը բանեցնէ , ուրիշի վայելցընելըն ալ աեղն և առենց գիտէ . իր միջակին հարկառո՞ն ու վայելուց պակաս չըներ , ասանկ մարդուն բանածը՝ միջին ճամբան է , ոչ մէկ կողմը և ոչ մէկող կողմը կը խոտորի , որով կըլլայ առատամեռն . վասն զի ռաստամեռնութեան առաքինութիւնն ադահութեան ու շոյցլութեան մէջ տեղն է :

Բայց առ միջին ճամբան , ուր որ առաքինութեան ճամբան է , քիչ մարդ կայ բանող . շատը մէկ կամ մէ կալ կողմը կը խոտորին . անոր համար և որ գործքերնութ ման մասն առաքինութիւն ըլլալու տեղը՝ մօղութի կըլլայ : Մէնք մեր բնութենէն շատ կրքներ , յօժարութիւններ , բազմանիքներ ունինք . որ մեր գործքերուն շարժողներն են . թէ որ մեր բնութենը գեւ անմզութեան ու արդարութեան միջակին մէջն ըլլար նե՝ ինչ պէս որ սաեղջուեցաւ , մեր կրքերը հպատակ ըլլալով բանականութեան՝ միշտ բարի ու բարեկարգ կըլլայն . ու միշտ մէջի ամմեն բան ուղիղ բանականութեն կարգով կանոնով ընել կուտային . բայց որովհեաւ մեր բնութիւնն սկզբան մեղքով մէյմը ապականած է , անովնակ մեր կրքերն աւրուած ու կարգէ գուրու և լած ըլլալով՝ անանկ կը շարժեն զմեզ , որ ամմեն բանին փոխանակ մէջ տեղը կենալու՝ գիւրաւ մէկ կողմը կամ մէկալ կողմը կը խոտորինք , ուղիղ բանականութեան ճամբան մէջ չենք կենար . անոր համար մեր գործքերը շատ անդամ անկատար կամ գեշ կըլլան : Բարեխառնութեան գեղեցիկ առաքինութեան պաշտանն է գետել մեր անկարգ կրքերն , ու մեղի զապել աալ զանոնք . և անանկ ընել որ երկու ծայրին մէջ տեղը կենալով կարենակը ամմեն բան առաքինաբար գործել . թնդուածորուան յորդորակովս ձեզի պիտոր հասկըցնեմ :

Սուրբ Ադութինացին կըսէ որ բարեխառնութիւնը մասնաւոր նշանակութեամբ՝ առաքինութիւն մէն է . որ բայցիս հութեան և որկրամզութեան կրքերը եւ զապէ . այսինքն մարմական ցանկութեան , ու աելու խմելու ախորժակը՝ որ բնական է մարդուս՝ կը կառա վարե . և բիոպին ալ չափ կը գնէ . անամկ որ մարդս վայելէ զանոնք ան վախճախին համար՝ որ բնութիւնը դրեր է . այսինքն որդենութեամբ մարդկութիւնը պահելու , և կերտակով ամմեն մէկ մարդուն կը անցը :

Բայց անանկ վայելէ որ, ոչ աւելի ոչ պակաս ըլլայ, այ դրած գրենքին ջափը շանցընէ, բնութեան գեմ չը-նէ: Եւ որովհետեւ մարդուս առ երկու ախորժակն ա-ւելի բնական, աւելի յարատէ, աւելի սասափիկ, և ամ-մենէն գժար յազլծուելու ախորժակներն են, մասնա- սորտպէս ասոնք զսպելուն վայ է բարեխառնութեան առաքինութիւնը. վառն զի ասոնք զսպելին եղքն՝ ա-ւելի գիւրին է մեկալ ամմն ախորժակներն ու կրցելը զսպել: Ասոնք բոլորն աւ ստորբ Ադուինացւոյն խօս- քերն են:

Աս առաքինութիւնը մարմնական ցանկութեան վայ աղեկ բանեցնելու համար՝ պէտք է երկու կարդ մարդ- կանց որոշել, մշյմը կարգուած անձինք, մշյմն աւ շի- կարգուածներն, այսինքն կուսանք կամ կարգուելու կամ որրեարի անձինք: Զիկարգուածները բարեխառ- նութիւն սանենալու համար՝ պէտք է անանկ զսպեն իրենց ցանկութիւնն որ ամենեին համաւոր մարմնական հեշտութիւններէ հեռու կենան, չէ թէ միայն գործ- քով այլ նաև բազմանքով, նաև մտածութեամբ, այս- ինքն առ տեսակ բաներ մաքերնին ալ գայ նէ: տեղիք պիտոր ցիտան: Վասն զի ամուսնութեան վիճակն գուրս ամմն մարմնական հեշտութիւն արգիլած է պյամն, ապօրինաւոր է, մեղք է:

Իսկ կարգուղները կրնան վայելել աս տեսակ բա- ները, բայց թէ որ կուզեն բարեխառնութեան առա- քինութիւնն ունենալ՝ պէտք է անանկ կառավարեն զիրենք որ շըլլայ թէ շափէն գուրս ելլեն, պէտք է ու- ղիղ գիտաւորութեամբ ու բարի վախճանու ըլլայ ի- րենց վայելքը: Զիկարծեն որ ամմն բան հրաման արուած է իրենց ընելու. բան կայ որ իրենց ալ արգի- լած է: Նախ և առաջ օրինաւոր բաներն ալ ամուսնա- կան պէտքէն գուրս չեն կրնար ընել: Երկրորդ՝ իրենց ընկերէն ի զատ ուրիշ անձին հետ ամնենին ան տե- սակ բաներ չեն կրնար ընել: Երրորդ՝ առանց ան վախ- ճանեներուն, որսեց համար սահմանած է ամուսնու- թիւնը, այսինքն որդեծնութեան համար ու ժուժկա- լութեան գեմ մեղք չի գործելու, ուրիշ վախճանի հա- մար չեն կրնար ընել աս տեսակ բաներ. ուստի միայն ախորժ ու հեշտութիւն զգալու համար ատ բաներն ընելք մեղք է կրսէ սուրբ Ադուինացին, և առոր գէմ

ըսովները գատաղարտեր է իննոմինախոս թ. պրտ.  
զան Պատյու : Չորրորդ՝ արգիլած է ան ամենն կերպ  
բաներն որ ամուսնութեան բուն վախճանին գեմ է .  
զոր օրինակ ինչ և իցէ կերպով յզութեան արգելք  
գնելը : Հինգերորդ՝ օրինաւոր բաներն ալ չեն կրնար  
անկարգ կերպով ընծլ . կամ ամենէն դուրս . կամ ա-  
նանկ տեղ՝ ուր որ կրնայ տեսնուիլ կամ լուսիլ : Այ-  
բաներուս վրայ ասկեց աւելի շըսուփր . ով որ ասրա-  
կոյս մը ունի նէ , գիտուն խոստովանահօր խորհուրդ  
հարցոնէ ու սորմիլ :

Բայց մէկալ կողմանէ ալ երիկ կնիկ աէր չեն իրենց .  
մէկմէնու պարտղկան են . ինչպէս Պօղոս առաքեալը  
կըսէ . “ Կնոջ այր իւր զպարանն հատուցէ . նոյնորէն  
և կին առն իւրում , . (Թ . կոժ . է . 3 .) Ուստի չեն  
կրնար ուղածնուն պէս առ բաներէն հրաժարիլ առանց  
մէկմէնու հաւանութեան , ինչպէս նոյն տռ.աքեալը կը-  
սէ . “ Մի զրկէք զմիմանս , բայց եթէ ինչ ի մարա-  
նութենէ առ ժամանակ մի , զի ուխտիցն պարապի-  
ցէք , . այսինքն չըլլայ որ մէկդմէկ զրկէք առանց մէկ-  
մէկու հաւանութեան , ան ալ քիչ մը առն ջերմ-  
ռանդութիւննիդ աղէկ ընելու համար . որպէս զի առ-  
անան ցիկրնայ փորձութիւն բերել ձեզի , մէկմէնէ  
հեռու կենալնուգ համար . “ Զի մի փորձեացէ զնեղ  
սատանայ վասն անխառնութեան ձերոյ , . Ուստի թէ  
որ մէկն առանց օրինաւոր պատճառի իրեն պարապը  
կուզէ ընել նէ , բարեխառնութեն մէկալ ծայրը կածց-  
նի , ու մեղք կը գործէ , նաև մահուչափ :

Հիմայ գանձ ուտել խմելու կողմանէ պէտք եղած  
բարեխառնութեանը : Որկրամոյլութիւնն որ ուտել  
խմելու ախորժակ մըն է , թէ որ չիզապեհնք նէ՝ մոր-  
գուս հոգւոյն ալ . մարմնոյն ալ չարացար մխաս կընէ :  
Ան ախորժն որ ուտելու խմելու ստենը կըզդանք՝ ըստ  
ինքեան օրինաւոր բոն մըն է . բերդի համը բնաւթիւնը  
տուած է մտրդուս , որպէս զի ուտելով իր կեանքը  
պահէ : Բայց պէտք է առ իր ախորժակը բարեխառ-  
նութեամբ կառավարէ որ չըլլայ թէ շաբին անցրնէ .  
պէտք է ուտել խմելու կողմանէ ալ միջին մամբան  
բռնէ , ոչ մէկ դին և ոչ մէկալ դին անցնելով . Ան  
դին անցնողներն անոնք են որ ուտելու խմելու կողմա-  
նէ չեն զգուշանար ան ամմնն անկորդութիւններէն”

որ որկրամոլութեան վրայ խօսած առենս ըսի : Անոնք  
էն որ չափէն աւելի կուտեն կը իմանին , ստամպանին կը  
ծանրացնեն , մոտերնին կը թմբեցընեն , անանկ որ  
բանի գործքի հետ չեն կրնար ըլլալ . իրենց վիճակին  
պարուը չեն կրնար կատարել : Անոնք ալ որ՝ միայն  
չամ առնելու և ախորժ զգալու համար կուտեն , ա-  
ռանց ուղիղ ու բուն վախճանին՝ որ է ապրիլ և այ  
ծառայել : Անոնք ալ որ՝ պահք ու ծոմ չեն պահեր .  
առանց օրինաւոր պատճառի պահքի օր կաթնեղէն  
կամ միս կուտեն . ու ծոմի օր բերաննին չեն բռներ .  
Անոնք ալ որ՝ ինչ և իցէ կերակրավ գոհ չեն ըլլար .  
իրենց կարողութեանէն վեր ալ համով և աղնիւ կերա-  
կուրներ կը վիճարուեն , թէ և վասակար ըլլայ իրենց  
առողջութեանը : Վերջապէս անոնք որ փորերնին ի-  
րենց ած ըրած են , ինչպէս առաքեալը կըսէ . “ Որոց  
ած որովայննիւրեանց է , , . որ խելուընին միաուղնին  
ուտել խմելու տուած են , միշտ կերակրի վրայ կը իս-  
ոփն , առենէ գուրս առանց պէտքի՝ առանց անօթե-  
նալու կուտեն կը իմմն : Ասոնց ամմնենքն ալբարեխառ-  
նութեան գէմ կընեն չափն անցընելով , ու մարմնաւոր  
առողջութիւննին ալ կը կորացնցընեն . բայց մարմնա-  
ւորէն աւելի իրենց հոգեոր առողջութեանն ալ կը  
վնասեն , որկրամութեան մեղք գործելով , ու մոր-  
մննին գրգռելով հոգիներնուն գէմ ապատամբելու .  
վասն զի չափազանց ուտել խմել , մանաւանդ անանկ  
կերակսւրներ և ըմպէլքներ՝ որ մարդուս բնութիւնը  
կը տաքցնեն , անանկ է՝ ինչպէս ցանկութեան կրակին  
վրայ ձէթ լիցընել , և աւելի բոլոնկցընել :

Բայց չափազանց ուտել խմելով միայն չըլլար բա-  
րիխառնութեան գէմ մեղնչելով , հասպա նաև մէկալ  
գին անցնելով ու մարդս ինքը զինքը հարկաւորէն ալ  
դոկելով : Ուստի թէ որ մէկը մահացուցմնենք ընելու  
մէջ ալ չափ չիպահէ , և ամեն ին չուառէ , կամ անոնկ  
մէջ ուտել որ առողջութեանը վնասէ , կամ վրան ուժ  
չիմնայ իր վիճակին պարտքերը կատարելու նէ , մեղք  
կը գործէ՝ կըսէ սուրբ ագուինացին : Բայց առանկ չը-  
անլով մեղանցողներն այնչափ քիչ են որ , վնասին խօ-  
սելը չաժեր :

Բարեխառնութիւնն աս մասնաւոր նշանակութենէն  
ի զատ՝ աւելի ընդորժակ նշտիակութիւն մըն ալ ունի .

այսինքն չեն թէ մայիս մարտնաւոր ցանկութեան ու որ կրամոլութեան կրքերը շափաւորելու, հապա ուրիշ ամմեն մարդկային կրքերն ու բազմանքներն ալ զապելու, և մեր ամմեն գործքերն անանկ հառավարելու որ միշտ միջին ճամբան բռնենք, որ ամմենն ալ առաքինակոտն և արդիւնաւոր ըլլան : Ասիկայ պինակներով հասկրցընեմ :

Աստուած մեղի լեզու տուեր է, և խօսելու աղեկ բան մըն է . բայց թէ որ մեկը շատախոս ըլլայ կամ բամ բատանք ընէ կամ շիվայլած խօսքեր բերնէն հանելու ըլլայ նէ, կը մեղանցէ . ընդ հակառակն ուր աեզ որ պարարիան է խօսելու՝ շիխոսի նէ . լռութեամբը մեզք կը դուրծէ : Իսկ ով որ առեւ ին աեզին և ինչպէս որ պէտք է՝ խօսելու ըլլայ նէ, բարեհառան խօսող կըտուի, և իր խօսելը առաքինութիւն կըլլայ :

Նմանապէս հանգչելու համար՝ ուսմունքէն կամ աշխատանքէն քիչ մը դադրիլն ու զրօտանքի հետ ըլլալն ըստ ինքեան աղեկ բան է, և հարկաւոր ալ է մուց ու մարմնոյ առողջութեան համար . բայց թէ որ մէկն ինքը զինքը բռլորովն զբօսանքի աայ, աստենը պարապ անցընէ, կամ ապօրինուասր ու վատանգաւոր զրօտանքներու հետ ըլլայ նէ՝ կը մեղտնչէ . ընդ հակառակն թէ որ մեկն ամենեին առանց հանգչելու՝ միշտ ուսման կոմ աշխատանքի հետ ըլլայ, առողջութեանն ալ կը մնասէ, միտքն ալ չարացըր կը յոգնեցընէ, գէշէ ըըածը : Իսկ ով որ ուսման կամ իր արսւեստին հետ ըլլալով՝ առենն աղեկ կը բանեցընէ, ու գիմանալու համար հարկաւոր եղոծ հանգիսան ու զրօտանքը մարմնոյն ու մոքին կուտայ, անանկ շափաւոր ինչպէս կերակրին աղն որ քիչը կը բաւէ, ասանկ մարգը բարեխուակ թէ ուսման, թէ աշխատանքի, և թէ հանգստեան ու զրօտանքի մէջ :

Ազօթքէն ծումէն ու ճգնաւթենէն աղեկ բան կայ . բայց ասոնց մեջն ալ չափ ու բարեխառնութիւն պահելու է : Թէ որ մեկն իր բալոր առենն աղօթք ընելու և պատարագ տեսնելու անցընէ, իր պաշտօնն երեսի փայ ձգէ, և իր վիճակին պարագերը չիկառարէ նէ . գէշ կընէ, ըրածը ջերմեռանդութիւն չըլլար : Նմանապէս մեկն որ շափազանց ծոմ պահելով ու ճգնութիւններ ընելով՝ առողջութիւնը կորսընցընէ և ուժ չունէ.

նայ իր պարագերն ընելու , գեշ կընէ , ըրած ապաշխատ բանքներն այ համոյ չեն ըլլար : Ինդ հակառակն մէկն որ ազօթք չըներ , զած չի մտածեր . իր հոգին չի հոգար . հրամայեալ պահքերն ու ծոմերը չի պահեր . ամենեին մահացուցմունք չըներ՝ մեղքերուն հատուց մունք մը ընելու համար այ արդարութեանը , խիստ ծանր մեղք է ըրած զանցառութիւնը : Իսկ ով որ ատենին իր ազօթքն իր ապաշխարանքը կընէ կարգով կանոնով ու չափով , անանկ որ իր վիճակին պարտքերուն արգելք չեն ըլլար , ասոր ըրածը բարեխառնութեան առաջինութիւն է :

Չերկենցնեմ . բարեխառն ըլլալու համար՝ ամմեն բանի մէջ երկու ծայրեն հեռու՝ մէջ առ զը կենալու է . միայն այ սէրն է որ որչափ սիրենք զինքը՝ վառանդ չիկայ չափազանց ըլլալու , որչափ սիրենք զինքը՝ հերիք չե . իր արժանաւորութենէն քիչ է :

Բայց կրնաք ըսել որ ի՞նչողութէս կրնանք գանել ամմեն բանի մէջ առ միջին ճամբան : Պէտք է նախ խնդրեք այմէ որ ձեր միտքը լուսաւորէ , և ճանցընէ բանելու ճամբանիդ . և ապահով եղիք որ ան առ լոյսը կուտայ : Երկրորդ՝ պէտք է սահազ հոգեոր խրառ լսելու դալ . քրիստոնէական վարդապետութիւն մահիկ ընել , որուն մէլք քիչ քիչ ամմեն բան կը սորվիք , գեշն աղէկէն՝ մուլութիւնն առաջինութենէն կրնաք որոշել : Երրորդ՝ գիտուն ու հոգեոր մարգկանց խորհուրդ հարցընել : Եւ որպէս զի ամմեն բանի մէջ բանեցուցած բարեխառնութիւննիդ ըլլայ քրիստոնէական առաջինութիւն և արգիւնաւոր , պէտք է որ ամմեն գործքերնիդ ուղիղ դիտաւորութեամբ ընելք , այսինքն մարգկային վախճանի համար չըլլայ : այլ գերբնական վախճանի , այսինքն ի փառս այ , ձեր յաւիտենական գրիտւթեանը համար . չէ նէ՝ ըրածնիդ բարոյական առաջինութիւն միայն կըլլայ , այ առջին բան մը չաժեր :

ՑՈՐԴՈՒԱԿ ՃՂ.Թ.

Բարեխառնութեան վերսիէրէու առաջիններուն  
դրայ:

Եցեալ անգամ տեսանք որ բարեխառնութիւնը  
մասնաւորապէս մարդուս երկու գլխաւոր կրցիւը  
զպող առաքինութիւն մըն է, այսոնքն ցանկութիւնն  
ու որկրամութիւնը . բայց ընդհանրապէս ամեն  
մարդկային կրցերն ալ կը զարէ, անանկ որ՝ ամենն բանի  
մէջ չափ կը պահենք անով, ոչ աւելի և ոչ պակաս ընե-  
լով ուղղի բանականութեան ուղածեն: Այս աղուոր ա-  
ռաքինութիւնը ձեռք բերելու համար, որ առանց ա-  
նոր քրիստոնեայ մը չի կրնար բարի քրիստոնեայ ըլլու:  
քանի մը ուրիշ առաքինութիւններ ալ հարկաւոր են  
որ իրդի ընկեր կօգնեն բարեխառնութեան: Այսոր ա-  
սոնց վեայ պիտօր խօսիմ, աղէկ մտիկ ըրէք, ու չան-  
ցէք որ ի գործ գնէք լսածնիդ:

Ցանկութեան կիրքը զափելու համար, որն որ առա-  
քեալը կը կոչէ մարմնական բազմանք, գործք մարմայ,  
ախտ չար, պղծութիւն, դաղսնի գործք, բերան չա-  
նելու բաներ և այլն, աս զբայական կիրքը զափելու  
համար՝ բարեխառնութիւնն իրեն օգնական կառնէ ա-  
մօթիածութիւնն ու պարկեցաւթիւնը :

Ամենթիածութիւնը բնական քաշուիլ մըն է գէլ և  
անվայել բաներ ընելին, որ չըլլայ թէ աեանուի ու զիտ-  
ցաւի, և անկեց իրեն անարդանք մը դայ: Ասիկայ գո-  
տակար բան մըն է՝ մարդու զբուշացնելով առ աեսոկ  
գործքի ընելին, բայց որտի չարութիւնը չի վերցներ,  
առ աեսակ բաներ սիրելը չարգելեր, մողով ու սրտով  
եղած մեղքերը կը թողու համարձակ ընել: Բուն աղէկ  
ամօթիածութիւնն է զցուիլ խորշիլ սոսկալ սրտանց  
առ աեսակ գէշ բաներէն, ոչ այնչափ վախէն որ ցի-  
աեսնուի ու չանարդուի անով որչափ ան բաներէն սոս-  
կում մը ունենալով, ոչ այնչափ մարդկային նկատ-  
մունքէն՝ որչափ այ վախէն որ ամենն բան կը տեսէ

շիտէ ու կը պատժէ : Աս կերպ ամօթխածութիւն հիմն է բարեխառնութեան , կրու ռազմք Ամբրոսիոս , ռւսակի առանց ամօթխածութեան՝ բարեխառնութիւն չըլլար . մէն որ չի զզուիր չի սոսկար ան տեսակ գէշ և անարդ բախներէն՝ չի կրնար բարեխառն ըլլալ : Ո՞՛ ինչ գեղեցիկ առաջինութիւնն է ամօթխածութիւնը , կըսէ նոյն սուրբ վարդապետը . չէ թէ մարդուս գործքերուն մէջը միայն կերենայ , այլ նուն խօսքերուն ու շարժմաւնքներուն ու մանաւանդ աշխատերուն վեյ : Սուրբ Բեռնարդոս ալ ամօթխածութիւնն ամմանէն ազուոր զարդն է . կըսէ , մարդուս ամման հասակի մէջ . ծերուն ալ . երիտասարդին ալ հարկաւոր . բայց մանաւանդ հնկառ և աղջիկներուն . անոյր համար նր գիրք կըսէ . “ Ընորհք ՚ի վերայ շնորհաց կին ամօթզած , . . (Սիրտ . իշ . 19 .) Երանի անոնց որ ամօթխածութիւն ունին , կը զզուին ու կը սոսկան գէշ . գործքեր ընելէն . տմիկայ ամուր ըստահ մին է՝ իրենց զիրենք պաշտպանելող : Բայց թէ որ մէյմը կորպանցնեն ամօթխածութիւնը , ինեղք ողորմիներ , բաներնեն լըլլնցած է . առիթն եկածին պէս՝ դիմանազու բան մը չունին , մէկէն կիյնան : Ծատ անգամ առիթի ալ չեն ապասեր , իրենց ետեն կիյնան դանելու . Երեմիայ մարդարէնն ըստ կնոջը պէս . “ Երեղոք կնոջ պռռնի եղեն քեզ , անամօթեցար առամնեսեան , . . (Ք . 3 .) Ո՞՛ ինչ ազուոր առաջինութիւնն է ամօթխածութիւնն , ինչ հարկաւոր առաջինութիւնն :

Բայց ուր կը գանես անոնց քովն որ ազտոտ և անվայել բաներ կը խօսին . ուր կը գանես անոնց քովն որ ինչուան կը պարծին ըրտած անվայել բաներնուն վեյ : Ո՞ւր կը գանես ամօթխածութիւն ան հնկառ և աղկանց քովն որ անպարկեցա կերպով կը հագուին . ու անշնորհք նայուածքներ ու խնտալներ կընեն : Հիմակուան ատենս ամօթխածութեան տեղը անամօթութիւնը տիրեր է , որ աս տեսակ բաներէն սոսկում ունեցող քէշ է . անոր համար ալ է որ այնշափ անկարդութիւններ կը հանդիպին : Գէշ բաներ ընելէն ամըշնալու տեղը՝ շատերը բարեպաշտութէ կամըշնան . կամըշնան ըերմառնդ ըլլալէն , հոգեսր լսելէն , խոսավանելէն ու հազարդուելէն . որ զբայ թէ վրանին ինտացող ըլլայ : Զեն մտածեր որ ասանկով քնի ա-

նենքը վրանին կուգայ , ու սոսկամ անենք . ով որ իմ  
խոպիս մտիկ ընելու կամքչեց , ես այ ամմի կը սեպեմ  
զինքն արքայութիւն ընդունելու կըսէ . “ Զի որ ա-  
միշ համարեցի զիս և զբանս իմ , զնա և որդի մարդոյ  
յամմի սրանց յարժամ գայցի փառաք իւրակա , :

(Ղ. Շ. 26.)

Բարեխառնութեան մէկաշ ընկերն է պարկեշտու-  
թիւնը . այսինքն զգուշանալ , ետ կենաշ ամմին զցայյա-  
կան բաներէն՝ որ չի վայելր մարդուս : Անոր համար  
զօղոս առաքեացը խրատ կուտայ որ ամմին բաներնիս  
պարկեշտութեամբ ընենք . “ Ամենայն ինչ ձեր պար-  
կեշտութեամբ և ըստ կարգի մինչեւ , . (ա . Կոր . Ժդ .  
10.) Եմին բան պարկեշտութեամբ ընելու համար՝  
պէտք է ճանշնալ պատշաճն ու վայելրաց , կըսէ սուրբ  
Ամբոսիոս . իսկ պատշաճն ու վայելրաց ճանշայս  
համար՝ նայելու չի միայն մէկ բանին ըստ ինքնեան վայե-  
լու ըլլալը , հարա պարագաներն աղ նայելու է , այս-  
ինքն ընողին ով ըլլալը , հասակը , տեղը , տաննն և այն .  
կասն զի շատ բան մէկուն կը վայելը ընել , մէկացն չի  
վայելր : Խօսք հասկնալու համար , տեսակ մը զրառանք  
աղջ կը վայել . բայց հասակն առած մարդու չի վայ-  
ելր . տեսակ մը ընտանութիւն երբէ կնկան հետ ա-  
ռանձին կը վայել . բայց ուրիշներուն առջն չի վայելր .  
աշխարհականի մը սրճանոցը նստիլ թուղթն խաղաց  
բան մը չէ , բայց եկեղեցականի մը չի վայելր : Խասակ-  
ցութիւն ընելը վայելրաւ բան է , բայց ժամու մէջ ան-  
վայել է , զատն զի հոն տղօթքի տեղ է՝ չէ թէ զրառան-  
քի : Ռւրեմի բոլորն ալ պարկեշտութեան գէմ բաներ  
են , և առ զգուշութիւնն ամմին բան ըստ կարգի և  
վայելու ընելու՝ պզսի բան չէ . կըսէ սուրբ Ամբո-  
սիոս , այ խիստ մէծ ու ածահաճոյ . ուստի անակէ ա-  
ռաքինութիւն մըն է , որ ամմինքնիս ալ պէտք է շա-  
նանք ունենալու :

Բայց որովհեան բարեխառնութիւնը մասնաւրա-  
պէս մարմաքան ցանկութիւնը կը զսպէ որ այ գրած  
օրէնքէն գուրս չելլէ , անոր համար իր ամմինէն առջի  
ընկերն է ժուժկալութիւնը : Երեք կերպ ժուժկալու-  
թիւն կայ . կուտական , ամուսնական , և այրիական :  
Կուտական ժուժկալութիւնն է հաստատաւած ու դարձ-  
նական կամք բոլոր կենացը մէթ ամմին մարմնական ա-

խորժանքներէ եա կենալու . ինըդէօ անռնցն որ մըշ-  
աղնջենաւոր կուսութեան ուստ կընեն՝ այ աւելի հա-  
շոյ ըլլալու և իրեն աւելի ազէկ ծառայելու համար .  
“Զի որ անկինն է՝ հոգայ զաեամ, թէ որպէս հաճոյ  
լիցի աեամ . . . զի կոյսն հոգայ զաեամ, զի իցե նր  
մարմնավ և հոգւով, . . . (Թ . Կորն . է . 32:) Աս տեսակ  
ժուժկալութեան, այսինքն կուսութեան վրայ, ուրիշ  
անդամ երկան խօսեցայ, ու ցցուցի ձեզի ինչ գերա-  
զանց բան ըլլալը . ու թէ և աշխարհասէր մարդիկ վկան  
կը ծիծագին, “Քանզի շնչաւոր մարդ ոչ ընդունի  
զհոգւցյն այ, զի յիմարութիւն է նմա . . . (Թ . Կորն .  
Է . 14.) բայց հաւատքի մասն է որ կուսական վիճակն  
ամուսնականէն շատ աւելի արդիւնաւոր է այ առջին :  
Հոն հերետիկոսներան և աշխարհասէր մարդկանց  
գէմ ցցուցի ալ որ կուսական ժուժկալութիւնը թէ և  
գժուարին է, բայց հաւատքի մասն է որ կարելի առա-  
քինութիւն է, և մարդս այ շնարհածը կրնայ ունենալ  
առ առաքինութիւնն, ինչպէս այնշափ սուրբ կրօնա-  
ւորը ու կուսակը ունեցան, և ինչուան հիմայ ալ ու-  
նին . Հիմայ հոս մեղի ցընիմ որ կրնայ ըլլալ մէկը  
մարմնով միայն կոյս՝ առանց հոգւով կոյս ըլլալու . և  
կրնայ ալ ըլլալ թէ մարմնով և թէ հոգւով կոյս, որ  
աս է բռն կուսութեան առաքինութիւնը :

Հոգւոյն կուսութիւնը կը կորսուի՝ կամաւոր հաւա-  
նութեամբ տեղիք աալով մարմնական ախորժանաց :  
Ո՞՛ քանիներ առ կերպով իրենց կուսութիւնը կը կոր-  
սընցընեն, և ինչ մեծ կորուստ է ըրածնին : Իսկ մարմ-  
նոյ կուսութիւնը կամաւոր գործքով կը կօրսուի, վասն  
զի բռնի եղածը՝ թէ և գժուարին գիտուած է՝ բայց  
այ առջին ցիկորսուածի պէս է . և տնանկ գիտուածի  
մէջ ած ուժ կուսայ կօգնէ կուսութիւնը պահելու :  
ինչպէս ըրաւ արրուհի Լուցիային ու արրուհի Հռիփիս-  
մին, որ բռնաւորներուն գէմ կուսեցան և յազինե-  
ցին : Բայց ո՞ր են հիմակուան ատենա սուրբ Լուցիա-  
ներ ու սուրբ Հռիփիսմիներ, որ չէ թէ բռնութեան  
հաւա հրաւերըն մը գէմ կենան . ինչ գէմ կենալ կը-  
սեմ, թէ որ իրենք ըըլլան ուրիշը հրաւպաւրողը նէ :

Ամուսնական ժուժկալութիւնն է առաքինսաւթիւն  
մը, որ անով կարգուած անձինք ամմեն տեսակ մարմ-  
նական բաներէն ես կը կենան, անոնցմէն 'ի զատ՝ որ

ամուսնական պիճակին հետ կապուած են, և անոնց  
մէջ ալ կարգ կանոն կը պահեն, զգուշանալով ան ամ-  
ման բաներէն՝ որ ամուսնութեան սուրբ վախճանին  
գէմ է, ինչպէս որ անցած կիրակի ըստ։

Իսկ այրիական ժութկալութիւնն է հասաւառուն ու  
դործունեայ կամք եւս կենալու նաև ան մարմնական  
բաներէն՝ որ որբեարի մը ամուսնութեան պիճակին  
մէջ կը վայելէր։ Այս որբեարիներան ժութկալութիւնն  
որ բանի տեղ չի դրուիր՝ փառաւոր առաքինութիւնն  
մըն է, և այ առջին խիստ արգիւնաւոր՝ տաելի գժար  
ըլլալուն համար, կըսէ սուրբ Ադուրինացին, իրենց պա-  
տերազմն և յաղթութիւնը մարմնական ցանկութեան  
գէմ։ Անոր համար է որ Պօղոս առաքեալն այնշաբ կը  
դովէ աս ժութկալութիւնն, ու որբեարիները կը յոր-  
դորէ՝ որ յարատեն իրենց ժութկալութեանը մէջ։  
“ Զայրիս պատուեատ որ սոսոյդ այրիքն իցեն . . . Բայց  
ամուրեացն և այրեաց ասեմ, լուս է նոցա թէ կայցեն  
իրրե զիս . . . (ա. Տիմ. Ե. 3. ա. Կոբ. Է. 8.) Բայց  
Դիտելու խօսք է առաքելցն ըստձն. որ որբեարիները  
պատուելու արժանինն թէ որ Շնչարիս որբեարի էն։  
այսինքն ինչպէս որ սուրբ Օգոստինոսը կը մէկնէ, ան  
որբեարիներն որ իրենց բարի վարովը կը ըցընեն որ-  
բեարի ըլլալնին; որոնք որ քաշուած կեանք կանցնեն,  
ընկերութիւններէ, տեսնուելու տեղուանքներէ և ըն-  
տանութիւններէ հետու . . որոնք նորկլուք բաներու  
ետեն չեն ըլլար, անպարկեշտ կերպով չեն հագուիր,  
վասնգաւոր զբօսանքներէ կը փախցին; Չերմեանգու-  
թեան հետ կը լըսն, հօգեսր խրատ կը լըսն, ու տաէպ  
կը խոստովանին ու կը հաղորդուին. վասն զի ուրիշ  
կերպով կարելի չէ որ ժութկալութիւն ունենան, ա-  
նունով միայն որբեարի կը լըսն։ Կարճ խօսքով, անանկ  
վարք պիտոր ունենան որ մէկը չի կրնայ վկանին բան մը  
դնել. ինչպէս Յուդիթի համար կըսէ սուրբ գերքը; որ  
թէ և գեա մանկահասակ ու գեղացիկ էր, բայց միշտ  
իր տնիկը քաշուած, կաշխատէր իր աղափիններուն  
հետեւ աղօթքի. հետ կը լըսն, և անանկ բարի վարք մը  
ունէր կըսէ սուրբ գերքը՝ որ մէկն իր կան գէջ բան  
մը չէր կրնար խօսիլ. “ Եւ ոչ ոք ինչ տաէք վասն նո-  
րա բան չարութեան, զի երկիւղած էր նա յոյժ ՚ի  
տեառնէ . . . (Ե. 8.) Ասանկ պէտք է ըլլան որբեարի.

ները . թէ որ կուզեն իրաւցքնէ որբեարի ըստվիլ . դեղնակութիւն չէ , կրսէ սուրբ գիրքն , ունայնափրառթիւն չէ որ գովելի կընէ ննիկ մարդն . այլ խելքն ու բարեպաշտութիւնն է . “ Սուտ հաճութիւնք և ընդունայն գեղ կնոջ ոչ գոյ ՚ի քեզ . դէ կի՞ն իմաստուն և բարեպաշտոն օրհնեսցի ,, . (Ասու . լւ . 30 : ) ”

Ըստածներէս կրնաք իմանալ , կըսէ սուրբ Կիմպրիանոս , որ աս իրեք կերպ ժուժկալութիւնն , այսինքն կուսանաց , ամուսնացելոց և այսեաց , թէպէտ իրեքն ալ սիրուն առաքինութիւններ են , բայց կուսանացը որբեարիներուն ժուժկալութենէն վեր է , որբեարիներունն ալ ամուսնականէն վեր .

Ժուժկալութիւնը փափուկ առաքինութիւն մը ըլլալուն համար՝ սուրբ հարք կըսեն որ բարտկ ապահի ամանի մէջ կը պահուի . ըուել կուզեն որ ինչպէս բարակ ապահին թէ որ զգուշութեամբ շիմարուի , բանի մը գողածին պէս՝ դիւրաւ կը կորպի , ասանկ ալ ժուժկալութեան առաքինութիւնն առանց զգուշութեան գիւրաւ կը կորառուի : Ննոր համար բարեիրառնութիւնը գիտենք ինչ կընէ , ամեննեն զգուշութիւնը ձեռքէ չի ձգեր . և անիկայ իր հաւատարիմ պահապանը կըլլայ . և ան ամմնն վասնդներէն և ասիթներէն դինքը կը հեռացընէ , որոնք մէկիկ մէկիկ բացարեցի՝ բզմախոհութեան վրայ խօսած ատենա :

Բայց մ՛ը կը գտնես հիմակուան ատենս աս զգուշութիւնը : Ո՞ւր կը գտնես անոնց քովն որ անպարկեշտ բան մը տեսածնուն պէս՝ աշուշնին կը անկեն կը ննային ու կը զուարձանան . յայանի է որ սուրբ գրքին ըստածին պէս աշուշներովնին շարունակ կը մեղանչեն . “ Աչս ունին հանգոյնս պոռնկաց անդադարս ՚ի մեղաց ,, . (Ք . Պէտր . ք . 13 : ) Ո՞ւր կը գտնես զգուշութիւն անոնց քովն որ անկածնին ու բերաննին միշտ կնկառ և աղքանեց գլույ կամ անպարկեշտ բաներ լոելու և խօսելու հետ է : Ո՞ւր կը գտնես զգուշութիւն անոնց քովն որ նորելուք անպարկեշտ պարելներն ու թատրոնները բանի տեղ չեն գներ : Հան չէ որ ամմնն կըքերնին ոտք կելլէ , և աշքի անկածնի և ձեռքի համարձակութիւն կուսան . հոն չէ որ էրիկ մարդ ու կնիկ մարդ . մանչ և աղջիկ զաւկըներ համարձակութիւն կը գտնեն մէկմէ կու սիրոյ խօսքեր զուրցելու , պէտք չեղած նայուածք .

ներ ու դպչելներ ընկլու . հռն չի առ ամմն տեսակ անվայել շարժմունքներն և իրենք զիրենք ցցնելը . ուսոնց ամմնիքն ալ մարմնական կրթերը կը դրդան ժամ կաղըւթեան դէմ : Ա՞որ կը դանես զգուշութիւն անձնոց քովին ալ որ վասնգաւոր այցելութիւններ և ընտանեածիւններ կընեն . ու ժամերով առանձնախառութիւններն են . կարելի բան է որ առ բաներուս մէջ մորի ու մարմնոյ ժուժկալութիւն ունենան : Ո՞հ ի՞նչ մըքերուս առիթ են աս անցյացըւթիւնները . անոր համար այսշափ անկարդսւթիւններ կըլլան , անոր համար ան ալ զմեզ պատժելէն չի դադրիր :

Խելուընիս գլուխնիս ժողվենք . պիրելիք . բարեխառնութիւն սորվենք . մանաւանդ մարմնական կրթերը զսպելու որ չափեն դուրս չելլեն . և առ առաքինութիւնը ձեռք ձգելու համար՝ ջանանք իր օրնական առաջինութիւնները բանեցնել ամենիսածսաթիւն . պարկեշտութիւն , ժուժկալութիւն և զգուշութիւն : Ասոնք ալ բանեցնելու համար՝ այ գիմնիք . խնդրենք իրմէն որ մեզի օգնեւ ու շնորհք տայ մեզի . ննշուն Աս զոմոն իմաստունք դիտնալով որ առանց այ շնորհքին չէր կրնար ժուժկալութիւն ունենալ . իրեն դիմեց . և իրմէն խնդրեց աս շնորհքը . “Դիտացի թէ ոչ այշոցլնիցիմ ժուժկալ . բայց եթէ ած տայցէ . . . անկայ աւաշի տեառն , և ազաշեցի զնա յամենայն սրտէ խմ մէ . . . ( իմաստ . ը . 90 . ) Չէ նէ , թէ որ առ առաքինութիւնը չունենանք . վայ է մեզի . ոչ քրիստոնէարք կրնանք սպրիլ . և ոչ փրկութեան հասնիլ :

ՅՈՐԴՈՐԸԿ Մ .

Նորեն բարեխառնութեան վրայ, ոսպէս իմենիս և  
ընդհանրապէս ամեն իրենին խռովշբելոս համար :

Դարեխառնութիւնն , ինչպէս քանի անգամ ըստ ,  
մասնաւորապէս մարմնական ցանկութիւնն ու որկրա-  
մազութիւնը զարգելն է . իսկ ընդհանրապէս՝ մարդուս  
ուրիշ ամսնն կրթերն ալ չափաւորեց : Մարմնական  
ցանկութիւնը զարգելու կողմանէ խօսեցայ բարեխառ-  
նութեան և իրեն վերաբերեալ առաջինութիւններուն  
վրայ . հիմայ կը մնայ որ խօսիմ նաև որկրամոլութիւնն  
և ընդհանրապէս ուրիշ ամսնն մարդկային կրթերը չա-  
փաւորելու կողմանէ : Թէպէս ուսել խմլու վրայ ալ  
բաւական բան ըստած եմ . բայց միտք աղէկ մը հասկը-  
ցընելու համար նորէն կըսեմ որ բարեխառնութիւնը  
մը ուսելիսմէն այնչափ միայն կօւզէ որ ըլլայ՝ որչափ  
որ ապրժը համար հարկաւոր է . չեմ ըսնը բացար-  
ձակ հարկաւորը . այլ բարօյապէս , այսինքն որ ամսնն  
մարդ իր վիճակին իր կարազութեանն և իր խառնութ-  
քին համեմտա չափաւորէ իր սեղանը . երբեմն ալ  
պատշաճողութիւնն ու վայելցութիւնը նայելով . բայց  
միշտ չափազանցութեանէ զգուշանալով : Մանաւանդ  
խմլու կողմանէ աւելի պիտոր ըլլայ զգուշութիւննիս :  
Կուզնէք շատ խմլուն գովեսանելով սուրբ գրքեն լսել .  
մտիկ ըրեք ինչ խօսքեր կըսէ . “Դառնութիւն անձին  
գինի . որ ըմպիցէ շատ՝ դրդութեամբ և հակառակու-  
թեամբ , . (Սիրտ . լիք . 38.) այսինքն շտա խմլը բար-  
կութեան ու կափաներու պատճառ է : “Զբազումն  
կորոյս գինի , . (Սիրտ . լիք . 30.) այսինքն շտաերուն  
մահուանը պատճառ եղաւ գինին : “Կանայք և գինի  
կործանեն զիմաստաւթիւն , . (Սիրտ . միջ . 2.) այս-  
ինքն կնկան հետ անկարգ սէրն ու գինին մարդուն  
խելքը գցնեն կը վերցընեն : “Եւ մի արբենայք գի-  
նուով . յորում զեղասութիւն է , . (Եփու . Ե . 18.) այս

ինքն գինի շատ խմելը՝ մարմական փորձութիւններու մէջ կը ձգէ զմարդը : Փորձով ալ կը աեսնենք որ որեց բամոլ ու գինեսէր մարդիկը հասարակորէն անկարգ մարդիկ կը լլան . չես դաներ մէջերնին բարեպաշտ ու հոգեսէր մարդ մը : Ուստի սուրբ Փիլիպպոս Ներեանն որ անտնի վարպետ հսդեռ հայր մըն էր , կըսէ որ ու տել խմել սիրող մարդը ոչ երբէք հոգեսրի մէջ առաջ կերթայ . քրիստոնէական կատարելութեան ետևէ չե կընար ըլլալ :

Իսկ օրոնք որ ուսման կամ գիտութեան հետ ըլլալ կուզեն . թէ որ ուսել խմելնին չեն չափաւորեր նէ՝ թող պարապ տեղը չաշխատին , չեն կրնար առաջ երթալ : Աւան զի յայտնի բան է՝ որ շատ ուսել խմել մարդուս հոգին կը ծմբեցնէ , յիշողութիւնը կը ակարացընէ . մոտքը կը բթացընէ , գլուխը կը ծանրացընէ . մարմինը կը ծուլացընէ , ամմն բանի ախորժակը . կը վերցընէ ու շատ անկարգութիւններու պատճառ կըլլայ : Անոր համար Պղատոն տեսնելով որ կերած խմած պատանի մը իր վարժարանը կը մտնէր . գուրս ըրաւ զինքն ըսելով . Դուռն ուսման ու գիտութեան ընդունակ չես : Բայց հիմայ թողունքը ուսումն ու գիտութիւնը . Պօլոս առաքեալ ծանր մեղքերուն հետ կը գնէ շատ ուսել խմելը . “Ար զայսպիսի ինչ գործեն . զար քայութիւնն այ ոչ ժառանգեն , . (Գ.աղապ . Ե . 21 : ) Գիտէք ինչու համար ան շատ անգամ սով ու գինին պակսութիւն . կը իրկէ . որկրամուլութեամբ և արքուութեամբ եղած մեղքերը պատճելու համար : Չենք ուղեր կամաւորապէս չափ գնել ուսել խմելուս , ան . հարկաւորապէս չափ գնել կուտայ : Քիչ մը առարութիւն առուածին պէս , կուտենք կը խմնէք և իրեն կռնակ կը դարձնենք . “ Եկեր Յակոբ և յագեցաւ . յօրացաւ և անկուշեաց . . . եթող զաէր ան զարարի իւր , . (Բ . Օքի . լք . 15 : ) Ուստի տեսնելով որ գիրցած քուակի պէս իրեն գեմկուզենք աքացել , գարին կը քիշընէ : Անանկ է նէ , ամմն կազմանէ հարկաւոր է ուսել խմելու չափ գնելը բարեխառնութեամբ :

Բայց բարեխառնութեան առաջինութիւնն ըստ որ նաև ընդ հանրապէս ամմն մարդկային կրքերը կը զատէ . որ չափէն գուրս չելլեն : Ուստի առար համար ալ ու իիշ քանի մը առաքինութիւններու օգնականութեանը

կը կարօտի , որոնք պէտք է ջանանք ունենալու որ ամ-  
մեն դործքերնիս աղբէկ ընելով վարձք վաստրկինք :

Այս առաքինութիւններուն առջննն է՝ ինքը զինքը  
բռնել , մահացնել ան կրքերն ու բաղձանքներն որ  
մարդս գէշ բաներու կը յօժարեցնեն : Ասիկայ Քափ-  
աւառն մերոյ ըստն խօսքն է որ մարդս պէտք է ինք-  
իրեն վրայ բռնութիւն ընէ , և առանկ ընողները մայսն  
ձեռք կը ձգեն արբայութիւնը . “ Արբայութիւն երկ-  
նից բռնադատի , և բռունք յափշտակեն զնա , , . (Մթ .  
ժա . 12:) Ըսել է որ մենք մեր վրայ ուժ պիտի բանե-  
ցնենք՝ կրքերնու յազթիւնու համար , պէտք է բանենք  
զմեզ , պէտք է մահացուցունք ընենք , պէտք է ետ  
կենանք մեր գէշ յօժարութիւններէն : Ի՞նչ պանչելի  
առաքինութիւն . ասով ամմեն մեղքէ կը խալքովնք :

Երկրորդն է խոնարհութիւնը . որովհետեւ ամմեն մեղք  
չապարտութենէ առաջ կուգայ , հպարտութեամբ է որ  
մարդս ինքը զինքը բանի անզ կը դնէ . կուզէ դովուիլ ,  
պատիւ և համարմունք սանենալ , ուրիշներէն վեր ըլ-  
լալ , կամ ինչ որ է նէ՝ անկեց աւելի երկնալ , խոնար-  
հութիւնն աս անկարգ բաղձանքները կը զսպէ՝ ճանց-  
ցրնել առլով մարդու ինքը զինքն , իր խեղճութիւն-  
ները , կրքերը , պակութիւններն ու ոչ ինչ ըլլալ :  
Բայց խոնարհութեան ինչ մեծ առաքինութիւն ըլլալն ,  
անոր հարկաւորութիւնն ու քրիստոնէական կատարե-  
լութեան հիմ ըլլալն , և իր այլքայլ աստիճաններն  
ուրիշ անդամ երկան բացարեցի :

Երրորդ առաքինութիւնն է հեղութիւն , որ մար-  
դուս տաքնալը կը զսպէ . զի թողուր որ ուրիշէն կրած-  
անիրաւութեանը գրէմինդրութիւն ընէ . զի թողուր որ  
բարկութեանը տեղիք տայ՝ բայց որչափ որ խոհեմու-  
թիւնը հարկաւոր կը սեպէ : Վասն զի ան ատենն առա-  
քինութիւն կը լլայ բարկանալն , ինչպէս մեծաւորի մը .  
իր հպատակին անկարգութեանը վրայ բարկանալն . և  
արգար պատիմը տալն առաքինութիւն է , ինչպէս քա-  
տերն մեր ալ բարկացաւ տաճարին մէջն առուտուր  
ընողներուն վրայ : Ո՛՛ ի՞նչ գեղեցիկ ու սիրելի առա-  
քինութիւնն է հեղութիւնն , ինչպէս օգտակար նաև  
աշխալքիս վրայ . վասն զի այնչափ նեղութիւններու-  
մէջ մարդս հեղութեամբ իր սրտին խաղաղութիւնը կը  
դանէ , որ աշխալքիս ամմենէն մեծ բանն է : Ո՛՛ ըշտի-

աշ քրիստոնէի մը վայելուց առաջինօրեիւն է . վասն զի քո տէրն մեր առիկայ խօսքով աղ . գործքով աշ մեջ սարմեցուց . խօսքով երբոր ըստ . “ Աւատրութ մինէն . զի հեղ եմ և իսկարհ սրբիւ , ” . (Մթ . ժա . 29 .) իսկ դործքով բոլոր կենացք մեջ մեջ օրինակ առընք : Ի՞նչ անարգանք , ինչ անիրաւութիւններ ըրբն իրեն . և ինչ քը բերան ջրացուա . խօսք մնալ ալ ըստ նէ՝ ամենայն համեստօթեամբ եր ըստն , և ինչուան խացին պայ ալ իր թշնամեացք համար . զինքը խաչողներուն համար աղօմեթ ըրաւ : Այսոր համար Պօլսու առաջեացք կը խրա- սէ զմեզ որ ամեննուն հետ հեղութեամբ վարութիւն . “ Հեղութիւն ձեր յայտնի լիցք ամենայն մարդկան այ . (Փիշու . է . 5 .) հեղ պէտք է ըլլանք . սիրելիք , ու հեղ ըլլալու համար պէտք է խնդրենք այժմ որ մեջ շնորհք տայ քիչ քիչ վարժեցընելու զմեզ զազել կը քեր- նիս , ու համբերել ամենն նեղութեան , մտածելով գոյք մեջ համար քաշածները :

Չորրորդ առաջինութիւն է համեստութիւն , այսինքն չափագրել մեր ամենն շարժմաննքն , աշուշնիս , լէ զուռ- նիս , ձեռքիրնիս , ոտուցնիս , հազարանիս , և ամենն բաններնիս անանկ ընել՝ որ գրսուանց ալ վատիս տնվա- ել և անշնորհք բան մը ցալցայ որ ուղիւն ացքին զար- նէ , հասպա ամենն բաններնիս շնորհքով վայելուչըլ- լայ : Ումանք գրսուանց երեցածը բանի աեզ շեն դներ . բացց նր գիրքը կըսէ որ գրսի բաններէն մարդուն ներքի- նը կը ճանցուի . “ Մարդ յականէ իսկ երկի , և ի՛ պա- տահնել երեսաց ճանացի իմաստութիւն . հանգերէ մարդոյ և ծացք երեսաց և քայլ ստից պատմէ զմեն- նէ , ” . (Միբառ . ժիթ . 26 .) այսինքն մարդն աշուշնե- րէն կը ճանցուի , ու երեսէն կերպնայ իմելք ունենացք . հագուստոց , խնոտալուն կերպը . քալուածքը , մարդուն ինչ ըլլալը կը ցցնեն : համեստ մարդը . կըսէ ուղը Ամրուտիստ , խօսու . չի նայիր , աշուշներուն մեջ հպար- տութիւն շերինեաբ , խօսուածքին մեջ յանդդնուի չես տեաներ . ամեցնալու բան ցըներ , շարժմունքը . քո- լուածքը՝ ամենն բան անանկ վայելուչ կերպով կընէ որ գրսի երեսիցը հագւայն աղնուաւթեանը պատկերը կը ըստ : Տեսանք ինչ ըստէ և համեստութիւնը . առաջի- նութիւնն մըն է որ մարդուս ամենն արտացին բաներն աղեկէ կը կառավարէ , չէ թէ միայն մարտնոյն շարժ-

մանքն , այլ նաև հագուստը , զարդը , տանը կահ կարասին ու սեղանն . իր պիճակին վայելուն , կարսղութեանը համամատ , տեղայն առենին ու սովորութիւնն . յարմար : Սր համեստութիւնը չէ թէ միայն և կեցեցա կանաց ու կրօնաւորաց , կուսանաց և զիկորդաց հարկաւոր է , այլ նաև ամենայն քրիստոնեից . վասն զի Պալոս առաքեալի ամեննուն աշ ըստա աս խօսքը . “ Զգեցարտք զգութ , զաղորմութիւն , զբացրութիւն , պանարհուն , զհեղութ , . . . (Կողու . դ . 12.) Բայց ո՞ր կը դանես աս համեստութիւնն , թնջապէս անցած կիրակի ըստ . ուր կը դանես ո հմանակուան տաէնն՝ նայուածքի խօսելու և վարժունքի համեստութիւնն : Ո՞ր կը դանես մանաւանդ հագուստի կողմանէ . թէ կնկաոց . թէ երիկ մարդկանց . հմանկուան նորելուք զցեսաներէն աշ կերմենայ բարիք ապականութիւնը : Չեմ ըստեր որ չի՞ագուսին , մանաւանդ կնկաոց . թող հագուսին , թող զարդարուին , բայց համեստութեամբ՝ Պալոս առաքեալին ըստածին պէս . “ Նոյնակէս և կանայք ՚ի զարդ խոնարհութեան ակնածութեամբ և զցաստութեամբ որպէս վայել է կանանց զնծալաշուտեիւն յանձն առելցու . . . (ա . Տիմ . դ . 9.) Թող զարդարուին . թող փառաւոր ու մեծագին հագուստաներ ալ հագնին ինչ որ իրենց պիճակին կը վայլէ , բայց համեստութեամբ , առանց ունայնասիրութեան , առանց անափառութեան . Եսթեր թագունիքն պէս թող ընեն որ հագուսելու առենը կը զցուեր թագաւորական զարդարանքներէն . “ Դու գիտես , տէր . զիարիս իմ՝ զի գարշելի է ինձ թագս՝ որ ՚ի մերայ գլխոյ իմոյ . զարշիմ՝ ի սմանէ որպէս ՚ի կապերակ , . . . (Եսին . մի . 16.) Բայց սուրբ գիրքն ինչ որ կունէնք մասն մասն ըստ , թող հոգեւոր հայրերը շումներին հասցնեն , կնկատիք գիտածնին ընելէն դադրելիք ըստնին . բայց և ոքը կմանան ըրածնին :

Հինգերորդ առաքինութիւնն է լուսեթիւնն , այսինքն լեզուընիս զապելը՝ որ կարգօվ կամենով առենին ու առեղին վայածը խօսի . ուստի լուսեթիւն կը սենք նէ՝ համբը ըլլոց և ամեննին ցիսասիլ չէ . վասն զի առար գիրքն ալ կըսէ որ առեն կայ խօսելու , առեն ալ կայ ըսելու . “ Ժամանակ ըսելու . և ժամանակ խօսելու , . . . (Ժող . դ . 8.) Ըստը և որ զցուշաւոր ըլլոցն է խօսելու : Աւ թէ ըստաթեան առաքինութիւնն է ոչ շատափառ ըլ-

լալ և ոչ անխօս, հապա խօսիլ որչափ որ, ուր որ, երբոր պէտք է, և խօսիլ աղեկ և ուզիղ վայեմանառ։ Այս և ուրիշներուն օգտին համար։ Անանկ է նէ՝ լուս, թեան գէմ մեղք կը դործեն գատարկարանութիւննոց, որոնց համար սուրբ աւետարանը կըսէ որ այ պատասխան պիտոր տան։ “ Ընդ ամենայն գատարկ բանի՝ զոր խօսիցին մարդիկ, ասցեն համար յաւարձն գատառանի,, . (Մատ. Ժք. 36.) Ինչպէս շատափօսները կընեն, որ կարծեա թէ խօսելով փորերնին։ Կը կշտանայ։ Բայց թողլսեն ինչ կըսէ սուրբ գիրը շատ խօսութեան վրայ։ “ Ի լեզու մարդոյ գլորումն նմին,, . (Սիրու. Ե. 15.) այսինքն մարդուս կործանումն իր լեզուն է։ “ Ի շատխօսութենէ ոչ ապրեացիս ՚ի մեջաց,, . (Առակ. Ժ. 19.) այսինքն ով որ շատ կը խոսի, մեղքն չի խալքսիր։ Ինչուան աս ալ կըսէ որ՝ լեզուն շիրոնողը միտքը չիտնէ որ բարի քրիստոնեաց է, անանկին բարեպաշտութիւնն ալ պարապ է։ “ Եթէ ոք ոչ սահմահարեացէ զինզու իւր, այնպիսոյն վայրպար է կրօնաւորութիւնն,, . (Յակ. ա. 26.)

Ուրեմն ինչպէս լեզուին անկարգութեանց գեղագիտոր առնենք։ Իրաւ որ գժար բան է, սիրելով։ Թէ և բնութիւնն երկու կղպակ գրեր է լեզուին, այսինքն պոկունքներն և ակառները, բայց այսու ամենայնիւ նք գիրը կըսէ որ աւելի գիւրին է գաղանները սանձել քան։ թէ լեզուն։ “ Զ լեզու մարդկան ոչ ոք կարե հնազանգել,, . (Յակ. Դ. 8.) անանկ որ, լեզուով չեմեղանչողն է կատարեալ քրիստոնեայ, կըսէ նոյն սուրբ գիրը։ “ Եթէ ոք բանիւ ոչ յանցանիցէ, նա է մարդ կատարեալ,, . (Յակ. Դ. 2.) Ուրեմն ինչպէս կըլոյ ասոր ճարը. լուսթեամբ, քիչ խօսելով, խօսածնիս կըուելով, և այմէ իննդրելով որ իր շնորհը պահպան դնէ մեր բերնին, ինչպէս Դաւիթ մարդարէն կըսէր։ “ Դիր տէր պահպան բերանոյ իմոյ, և դուռն ամուր ցըթանց իմոց,, . (Սլմ. Ճի. 3.)

Ընդ հակառակն անոնք ալ կը մեղանցեն՝ որոնք որ պէտք եղած տեղը չեն խօսիր, ինչպէս անոնք որ պարտը կան են, իրենց պաշտօնէն ուրիշները խրառելու, կամ այ փառքը պաշտպանելու, և մարդկային ակնածութեամբ զանցառութիւն կընեն, ու կըլւեն։ Կմանապէս անոնք որ եղբայրսիրութիւնը կը պահպանէ ու.

բեշի բան մը իմացընել՝ աղքարարութիւն ընել՝ ու չեն  
ըներ : Ասանկները խօսելուն մէկալ ծայրը կանցնին .  
լոռութեամբ կը մեղանչեն :

Աստուծոյ շնորհքովը լմշնցաւցինք չորս գլխաւոր ա-  
ռաքինութիւններն ալ և տնրնց հետ կապակցութիւն  
ունեցող առաջինութիւններուն բացարութիւնն ալ :  
Աղօթք ընենք որ ած առ ամմն առաքինութիւնները  
սրբերնուոս մէջը տպաւորէ , ու շնորհք այ մեղի որ  
ասոնք ՚ի գործ դնենք . և իր սուրբ արքայութեանը  
հասնինք . ամէն :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՄԸ .

Յ-ԵՒԼ-Ն ՆԵՐՈՂԱ-ԲԵ-ԱՆ Հրայ , ո-ՊԵ-Կ ԴԻ Պ-Ր-Պ-Հ  
ՀԻ-Տ-Ե-Ն-:

Ոիրելի որդիքս , քանի քանի անդամ ըստ և յայտնի  
ցցոցի ձեզի որ մեր վրայ եկած այսշաբ նեղութիւն-  
ները մեր մեղքերուն պատահժն է . վասն զի զած կը  
բարկացընենք՝ կամակորութիւն ընելով , մեր մեղքերէն  
և շիկենալով : Քանի քանի անդամ ըստ որ առ նեղու-  
թիւններէն խալսելու համար ուրիշ ճար շիկայ . բայց  
եթէ զած մեր հետո հաշտեցնել՝ զայլով ու առ անի-  
ծած մեղքերէն գագրիւրով . գրիտոննիի կետնք անցը-  
նելով : Առոնք անանկ ճշմարտութիւններ են որ՝ սուրբ  
գիւղն յայտնի կը զուրցէ . սուրբ հաւատքը կը սորվե-  
ցնէ , և քանի տարիին ՚ի վեր աս բաները ձեզի ըսելին  
չեմ գտարիր . ինչպէս ուրիշ ամմն քարողիչներն ալ  
չեն գտարիր ամմնուոն քարողելին :

Բայց լոռվները կընեն լսածնին . շատերը լսելու ալ  
չեն գար , կամ գան ոլ նէ՝ լսածնին մէկ անկրՃնէն  
կը մտնէ . մէկալին կելլէ : Ուր է զայլումն , ուր է  
գարձ , ինչ փոփոխութիւն եղած է վրանիս : Ամմ-  
նուուն ինելքը միաբը միշտ նոյն զրաւանքներուուն հետ է ,  
նոյն իսաղերուուն . նոյն կենցազավարութիւններուուն .  
նոյն անկարգութիւններուուն . աս է վարդ փոխելին :  
Նոյն փառասիրութիւնն ու նոյն ուժայնափրութիւնը

շէ որ կը տեսնենք, նոյն խարեւութիւններն ու պրկանց-  
ները չեն, նոյն անպարհեցաւթիւններն ու գայթակ-  
զական գործքերը չեն որ տիրած են: Այ բնչ խորո-  
թիւն է, աս ինչ անխութութիւն, կարելի բան է որ  
այ արդարութեանն այսպահ որոտմանցները չտեղին  
եացը՝ գեռ շարժըննան մեղադրներն իրենց թիվութե-  
նեն, ու շիտականն ինչ պատճի մաշ են, ու շաղըն  
խալցուի անկեց: Ա՛հ, աս շարժըննաց, կըս առջր  
Օգաստինօս, նշան է որ՝ չէ թէ մայր մեղքի մէջ թիվու-  
թեն, հապա բոլորովին մռած ալ են որ այսպահ որո-  
տմանքն ու գործմանքները չեն լսեր:

Բայց այսու ամենայնիւ տեսէք այ անրաւ ոզորմու-  
թիւնն որ երկայնմուռթեամբ կը համբէրէ մըր այս-  
շափ կամակուրութեանը, մըր այսպահ իր սպառնալիքը  
բանի տեղ չիդնելուն: Այ ալ հերիք չէ, իր գութն ու  
մըր վրայ ունեցած սերը ցցընելու համար, մըսո նորէն  
նորէն զմեզ կը յորդորէ որ դարձի դանք, մզի առիթ-  
ներ կը խրկէ՝ խելուրնիս գլուխնիս բերելու համար:  
Անոնց մէկն ալ յորելիան ներողութիւնն է որ ած  
որբազան Պապին միրառ շարժեց մզի շնորհնելու. բայց  
վայ է մեզի, թէ որ աս ասիթները գախցրնենք, ած  
զմեզ բոլորովին երեսէ կը ձգէ: Համոզաւինք մէյմը.  
միրելի որդիք, համոզաւինք աս խոպերուս նշանաբառ-  
թեանը. և այ ձայնը լսելով, որ գեռ զմեզ կը յորդորէ,  
դեռ կըսապասէ սր իրեն դառնանց ու ներէ մզի, գեռ  
պատրաստ է օգնելու և ամենն վասնդէ խալցուելու  
զմեզ, սրտերնուս խառութիւն մէկդի թողունք. “Այ-  
սօր և թէ ձայնի նորա լսիցէք, մի խատացաւցանէք զսիրու-  
մէր,,. (Աշմ. զդ. 8. 1.)

Բայց ինչ է աս յարելեան ըստածնիս: Յարելեանն է  
այ ամեննէն մնէ, ամեննէն գերազանց շնորհներուն  
մէկը: Հին տաեննն ած ջրեաններուն հրամանը էր որ ամ-  
ենն յիշներորդ տարին ամբողը իրեն նուիրեն, ածոր  
համար յորելիան՝ այսինքն սուրբ տարի կըսաւէր.  
“Արբանիջիք զամն յիսներորդ տարւոյն,,. (Ղ.ւ.թ. ին.  
10.:) Ու երբոր կը մօտենապր յիսներորդ տարին, ամենն  
անզ քահանաները փողերով կիմացնեին յորելեան  
տարին մօտ ըլլալը, սրպէս զի պատրաստաւին: Առան  
զի մնէ սրբախութեան տարի էր. սրպնք որ պատրա-  
ստաց ու գերաւթեան միջ էին՝ կազատեին, իրնային ի.

րենց տեղը դառնալ . սրոնց որ պարագ ունեին , որոնք  
որ յանցաւոր էին , թաղումնիւն կը լսար իրենց . “ Յարի  
թաղումնեան եղիցի մեզ . . . գարձցի իւրաքանչիւր ոք ’ի  
առացւածս իւր . . . մի նեղեսցէ ոյր զբնկեր իւր , , :  
Նիմա ասանք մեզի մեծ քաներ կերենան . գերաւթենե  
խալքի . պարտքէ ազատ ըլլալ . իրաւ . մեծ շնորհքներ  
են առանք . բայց թէ որ քիչ մը հաւատց ունենալու  
ըլլանք . մեր յոթելեանին շնորհքներն անհամեմատ կեր .  
պոզ առեցի մեծ են հրեաներաւ սանեցածէն . անոնցը  
մարմառոր գերաւթենե խալքի . եր , մը հոգեւորեն  
խալքիլ է . անոնցը մարդու ծառայելըն խալքի . եր ,  
մը ըստ աստանային ծառայութենէն . որ քան զամենն ըլլա-  
նաւոր անգութե և անզգամէ . անոնցն երկրաւոր ոզու-  
մեցի անցաւոր պարտքերէ խալքի , և անանկ քանի մը  
տէր ըլլալ էր . որ եազը նորեն պիտոր կորացնցնէին .  
իսկ մերը մեղքէ և այ ունեցած պատքերնէս խալքի .  
և յափառենական արքայութեան տէր ըլլալն է . ի՞նչ  
կը ու մեզաւոր մը մահուցափ մեղք գործելովք . իր հս-  
դին այ ձե պէտք կառնէ . անոր որ այնցափ գումա ունի  
իր վրան , ու սասանային ձեռքը կը յանձնէ . որ սաս-  
կալի ատելութիւն ունի իր հետաք . ու զինքը գերի կա-  
պած՝ գժափք կը քաշէ կը տանի : իսկ թէ ով , մեզաւորն  
ուղիք յոթելեանին շնորհքը վայելէլ , իր հոդին սասա-  
նային ձե պէտք կը խալքան , կասկէրը կը փրցնէ , ու նո-  
րէն զինքն այ կը յանձնէ . Մահուցափ մեղքը մարդուս  
հոգին այ շնորհքէն կը դրէ . իր ամմեն ըրած արդինք-  
նէրը կորացնցնէլ կուտայ , անառակ որդառյն ազգամե-  
լութեանը կը հատցնէ . Յիսուսին սուրբ արեանը վրայ  
ունեցած ամմեն իրառութիւննել կուտայ , յա-  
ւիսնական արքայութենէն կը դրէ : Իսկ յօթելեանը  
մարդուս ամմեն բարեգործութիւններն ու կորացնց  
շած արդինքը նորէն կը գարձնէն իրեն , այ շնորհքը  
նորեն վաստովիլ կուտայ , նորէն Յնի սուրբ արեանն և  
յափառենական արքայութիւնը վայելեցու իցաւունք  
կուտայ : Ցեսէց ուրեմն ի՞նչ ասարելերաւթիւն կաց Հրեա-  
ներուն ու մեր յօթելեանին մեջք . անար համար սուրբ  
եկեղեցին միաւան ասրին առջը՝ քառեցինդ ասրին  
մէյթք սկսաւ յօթելեան ընել տալ . որպէս զի կարճ  
կեանք անեցալներն աղ չխզրկուին առ մեծ շնորհքէն :  
իրաւ է որ յօթելեանէն գուրս ամմեն տան ալ մե-

զաւոր մը ճշմարիտ զքթում ու գարծ ունենայ նէ , աղէկ խոսառվանանքով մը իր հոգին ստոանային ձեռքէն կրնայ խալքուլ , ու մեղքով կորալնցուցած իր ամմն տաջի արդիւնքները նորէն դանել : Բայց յօբելեանը բուն յարմար ատենն է զած հետեւնիո գիւրաւ հաշտեցնելու և մեր փրկութիւնն առահովելու . “ Ահաւասպիկ ժամանակ ընդունելի , ահա որ փրկութեան , . (ք . կոր . դ . 2 .) Ան ատենն է որ ած իր ողորմութեանձը կը բանայ մեղքի . ան տաենն է որ ած չէ թէ մայն կանձրեկ , այլ հեզեղի պէս վրանիս կը վացընէ իր մասնաւոր շնորհքները , լցո կուտայ մեղքի , կօդնէ մեղքերնիս նանչնալու և անօնցմէ ետ կենալու , որպէս զի ներէ մեղքի : Անոր համար Պօզոս առաքեալը կը յորդորէ՝ այ տուած ասանկ մեծ շնորհքը պարապ չիհանել , վասն զի ասանկ ատեն ած աւելի գիւրաւ կը լսէ մեղքի . “ Աշացնմք՝ մի ընդունայն զշնորհսն այ ընդունել ձեզ . զի ի ժամանակի ընդունելութեան , ասէ , լուայ քեզ , և յաւուր փրկութեան օգնեցի քեզ , . (ք . կոր . դ . 1 .) Ամմեն ատեն կրնայ մեկը թագաւորէն շնորհք կամ ներում դանել . բայց ատեն ալ կայ որ աւելի գիւրաւ կրնայ ընդունիլ ինդիբը :

Ասկէց ՚ի զատ մեղքեր կան որ ամմն քահանայ ամմն խոսառվանահայր չի կրնար արձեկել . կան որ եպիսկոպոսին վերապահեալ են , կան ալ որ սրբազան Պապին , այսինքն եպիսկոպոսէն ու սրբազան Պապէն ու ընչը չի կրնար արձակում տալ ան մեղքերն ունեցողին . ուստի շատ անգամ հարկ կը լսայ որ ծանր գժուարութեամբ խոսառվանահայրն անոնց գիմէ իշխանութիւն առնելու . անոր համար ոմանք ստանային գերութել մեջ կը մնան տարիներով , ու գժուիքին եզերքը կը պարտին՝ միշտ վասնգի մէջ են յաւիտենական թշուառութեան : իսկ յօբելեան տարիին աս ամմն գժուարութիւնները կը գտադրին , ամմն խոսառվանահայր ինչ և իցէ մեղք կրնայ արձեկել , եպիսկոպոսին իշխանութիւնն ունի , ինչուան սրբազան Պապին վերապահեալ մեղքերն ալ կրնայ արձեկել . ինչ ծանր մեց ալ գործած ըլլայ մէկն , ինչ սոսկալի բանագրանքներու մէջ ալ ընկած ըլլայ , որ խոսառվանահօր կուզէ նէ՝ թոզերթայ , միայն թէ ճշմարիտ զքթում և առաջագրութեռնենայ , կրնայ արձակում առնել : Ցեսէք ինչ ըստ

է յոբելեանը . բայց գեռ հոս ալ չի լմշնար յոբելեա .  
նին օգուտը :

Ուրիշ անդամը ափ ձեզ որ երբոր մէկը մղք կը դոր .  
ծէ , այ շնորհը կորսընցընելքն ՚ի զատ , իր հոգին աղ .  
տոտելէն ՚ի զատ , նաև երկու կերպ պատժոյ արժանի .  
կըլլայ . մէյմը յաւիտենական՝ որ գժոխքին կրակին մէ .  
ջը պիտոր քաշէ թէ որ մահուչափ մղք է ըրածը .  
մէյմն ալ ժամանակուոր՝ որ կամ ասդին պիտոր քաշէ .  
ապաշխարանքներով , և կամ անդին քաւարանին մջ .  
այ արդարութեանը հատուցումընելով ներելի մղքե .  
րուն ու խոստովանած մահուչափ մղքերուն համար :  
իրաւ՝ ամմեն ատեն ալ ճշմարիտ զղմամբ խոստովա .  
նանք եղողին ած թողութիւն կուտայ և յաւիտենա .  
կան պատիմը կը ներէ . բայց հասարակորէն ժամանա .  
կաւոր պատիմը կը նայ : Ուստի թէ որ մէկը կարգէ .  
գուրս այ սիրով արժանի զղայ բոլորովին թողութէ .  
պէտք է որ ապաշխարանքնով կամ ներողութիւններ  
վաստելով խաւսի անկէց . թէ չէ՝ հարկ կըլլայ որ  
անդին՝ քաւարանը քաշէ ան պատիմներն ինչուան որ  
այ արդարութիւնը աեղն երթայ . ու քաւարան ըսէլն  
ինչ սոսկալի բան է , աղէկ գիտէք : Բայց յարելեանի  
ատեն ատանկ չէ . թէ որ աղէկ խոստովանանք մը ըւ .  
լանք , թէ որ քանի մը պղտի ապաշխարանքներ որ ան  
ատենին համար զրուած են՝ կատարենք . ած մղի չէ  
թէ միայն մեր մղքերը կը ներէ . չէ թէ միայն հոգինիս  
կը մաքրէ . չէ թէ միայն յաւիտենական պատիմը վա .  
նես կը վերցընէ , այ նաև ժամանակաւոր պատիմնե .  
րէն կը խալըս զմնզ : Արբազան Պատն ան ատենը կը  
բանայ մղի գնի անհօն արգեանք , ուստի ածածնայ  
և ամմեն սրբոց վաստեկած արգինքներուն անհատ .  
նում գանձը , որն որ սուրբ եկեղեցւոյն ձեռքը գրած  
է գնաւէրն մեր : Առոնց նայելով այ արդարութիւնն  
անտնի գոհ կըլլայ որ մեր ամմեն մղացը պատիմները  
կը ներէ . ուստի թէ որ մէկն յարելեան ներողութիւնն  
առնելէն ետքը մէկէն մռնելու ըլլայ , շիտակ արքայու .  
թիւն կերթայ տռանց քաւարանի , ինչպէս թէ որ նոր  
մրատւած ըլլար . վասն դի մէկն որ ինչպէս պէտք է  
խոստովանանքով , զղմամբ և ապաշխարութեամբ յո .  
բելեան ներողութիւնը կը վաստեկի , իր հոգին նոյն մի .  
ճակին մշ կը դնէ՝ ինչպէս որ անմիջապէս մրատւթե .

նէն ետքն էր, պայծառ, ազաւոր, առանց արատ մը ու-  
նինալու, առանց պատժոյ տրժանի ըլլալու:

Ումանք ալ կան որ առանց մասներու ուխտեր կընեն.  
և եռքը տեսնելով որ գժար կըլլայ պահելը՝ կամ բա-  
լորտվին անհոգ կըլլան. կամ ուխտերնին ընեն նէ ող՝  
կիսկուտար կընեն: Աս բանիս ալ ճարը կըլլայ յուն.  
լեանի առեն. վասն զի առանց եպիսկոպոսին իսմ  
սրբազան Պատին դիմելու. ամենն խոստավանահայք  
ան առենն իշխանութիւն ունի անանիներուն ուխտը  
փախելու. ուրիշ աւելի գիւրին կամ աւելի ածահանչոց  
պարտը մը գնելու վրանին՝ որ կրնան կատարել: Աւագի  
ինչ ուխտ ալըրած ըլլաք, պահե պահելու. ծամբը-  
նելու. Ազնութիւններ ընելու. վարդարաններ գար-  
ձնելու, ժամերու այցելութիւններ ընծաներ ընելու.  
Եղուաւազմ Հռոմ կամ ուուրբ Յահօր երթաւը, հե-  
րիք է որ կրօնի մատնելու կամ մշանչենաւը կուսութի  
պահելու ուխտ ըլլայ ըրածնիդ, մէկաշ ամենն ուխ-  
տերն ալ խոստավանահայքնիդ կրնայ փախել: Տեսէք  
ինչ մեծ շնորհքներ են որ ած յարելեանի առեն մեզի  
կընէ. որպէս զի սրտանց զայտնիք ու գարմիք գանք:

Խակ յարելեան ներզութիւնը վատարկելու համար  
գրուած պարագերը հասարակորէն առանք են: Գանի  
մը ժամերու այցելութիւն ընել, ու քառորդի մը շաբ  
հան աղօնթիք հետ ըլլալ սուրբ եկեղեցւոյ պայծառա-  
թեանը համար, կամ ըստ գիտաւորութիւնն որբազան  
Պատին: Գանի մը օր պահե պահել: Ամենն մարդ իր  
կարողութեանը շափ՝ քիչ մը օգորմութիւն ընել: Խոս-  
տովանանք ըլլալ ու պրութիւն առնել: Բայց աս  
պարագերը կատարելու առեն հարկաւոր է որ մէկն այ  
շնորհքին մէջն ըլլայ: Արբաւթիւն առնելու համար  
յայտնի է որ հարկաւոր է. խոստավանանքն ալ անոր  
համար կըլլանիք՝ որ այ շնորհքը նորէն ձեռք բնիքնէք.  
խկ ժամերու այցելութիւնն աղօնթը պահեն ու ողբր-  
մութիւնը՝ երանի թէ ասոնք ալ մէկն այ շնորհքին  
մէջը կատարէ, վասն զի շատ աւելի օգտակար է անտ-  
հաճոյ կըլլան: Ուստի ազէկն ան է որ ամենքն առաջ  
խոստավանին ու հաջորդուին, եռքը մէկաշ պարագերը  
ընէն. բայց թէ որ մէկն աս պարագերն ընելու առեն  
այ շնորհքին մէջ քըլլայ ալ նէ թշուաւարար, եռքը  
խոստավանելովն ու հազորդուելովն յորելն ան ներս.

զութեանն արժանի կը լսայ: Բայց գնենք որ մեկը խոս-  
տովանելին ու հազրդուելին եպք նորէն այ շնորհը  
կորսընցընէ, և մէկալ պարտքերը մղքի մէջ կատարէ,  
արժանի ցըլար ներոզաւթեան . պէտք է որ գոնէ ետ-  
քի պարտքը չիկատարած՝ նորէն խօստովանի և այ  
շնորհքին մէջն ըլսայ:

Ամանք ալ տկարութեան կամ ուրիշ ինչ և իցէ պատ-  
ճառաւ աս ներոզութիւն վաստիելու համար գրուած  
պարտքերուն ամմենքը չեն կրնար կատարել. ասանկ-  
ներուն համար ալ սրբազն Պատն իշխանութիւն տուած  
է խոստովանհայրներուն որ կարենան ան պարտքե-  
րուն տեղն ուրիշ բարեգործութիւն մէ գնել:

Այսչափ գիւղութիւն ունենալով ասանկ մեծ գանձ  
մը վաստիելու, այսու ամենայնիւ կրնայ գանուի ա-  
նանկ քրիստոնեայ մը որ հոգը ըլլայ վաստիելու .  
կրնայ ըլլալ որ այսու ամենայնիւ մէկը ըուզէ այ հետը  
հաշտուիլ. իր բարկութիւնն անցընել, ու չէ թէ միայն  
մղքերուն թողութիւն առնելն՝ այլ անոնց պատիժը  
քաշելին խալըսելն ալ հոգը ըլլայ. կրնայ ըլլալ որ մէկն  
այսչափ ինքն իրեն թշնամի ըլլայ : Ըսէք ինծի . թէ որ  
մէկն իր հարստութիւնը մախած կամ կորսընցուցած  
ըլլար, ու գիտար որ քանի մը օր պահք պահելով.  
քանի մը ժամերու այցելութիւն ընելով, ու քանի մը  
ուրիշ ասոնց նման բարեգործութիւններ ընելով, նո-  
րէն ամմեն կորսընցուցածը պիտօք գանէ, կը գժաւա-  
լի՞ր աս բաներս ընելու . այսչափ անխելք և անզգայ  
մարդ կրնայ ըլլալ որ ասանկ բախտը ձեռքէն փախցնէ:  
Ուրեմն մնջաւորներն որ իրենց մեղքերովն ամմեն հո-  
գեսոր գանձ ու հարստութիւն մախեր ու կորսընցուցեր  
են, ու հոգինին վերջն ողորմելութեան հասուցեր  
են, սատանային գերի եղեր են, այ երեսէն ինկեր են,  
արքայութենէ դպիւեր են. յաւիտենական գժոխքն է  
իրենց երթալու տեղն, ինչպէս աս անխելութիւնը  
կընեն, և ասանկ բախտը ձեռքէ կը փախցնէն : Ո՞հ .  
վայ է մղի թէ որ այ ասանկ մեծ ողորմութիւնը բանի  
տեղ չփանելով խուլ ըլլանք իր հրաւերքին : Պօզու ա-  
ռաքեալին խօսքը նորէն կը զուրցեմ. “ Մի ընդունայն  
զնորհան այ ընդունել, . կը յորեգորեմ զձեղ, կաղա-  
չեմ. որ այ շնորհքը պարապ չիհանեք : Աւան զի թէ  
որ հիմայ այ ողորմութիւնը ձեռքէ հանենք նէ, չեմ ”

գիտեր որ մեյմն ալ ձեռք կրնանք ձգել։ Կրնայ ըլլայ որ աս ետքի անդամն ըլլայ որ զմեզ կը հրաւիրէ։ Կրնայ ըլլալ որ աս ետքի աղբարարութիւնն ըլլայ։ Կրնայ ըլլալ որ Փարաւոնին համար ըստածը մեղի համար ալ կըսէ։ “Միւս ևս հարուածս ածից,,· (Եւիշ. ժա. 1.) այս ինքն մէկ փորձ մըն ալ ընեմ, նայիմ որ կը ձգէ՛ իր կա մակորութիւնը։ Կրնայ ըլլալ որ մեղի համար ալ կըսէ։ Խել մը ատեն է որ կը խրատեմ կը յորդորէմ զիրենք։ Փորձ մըն ալ ընեմ, յորելեան մըն ալ չնորհեմ, աես նեմ որ կը շիտեն՝ իրենք զիրենք, ճամբայ կուգան։ Թէ չէ, երեսէ ձգեմ զիրենք յաւիտեան։ Ուրեմն թէ որ հոգինիդ կը սիրեք, այ հրաւերդին գէմ մի կենաք։ “Այսօր եթէ ձայնի նորա լուիցէք, մի խստացուցա նէք զսիրտս ձեր,,· :

Վ. ԱԽԱԶՅԱՆ

## ՑԱՆԿ

ՀԿ1. Սարբ եկեղեցոյ առջի պատուիրանին վրայ,	
որ և իրավի ու քի օրէր պատարագ պեսեւը.	5
ՀԿ2. Ինչ իշտու պետք է տեսել սարբ պատարագն	
որ օդքահար ըլլայ մեղի. . . . .	16
ՀԿ3. Պատարագ պեսեւը գործնախան իշրազ, և պետ	
պատարագ պեսեւըն օդքահարանիւնը . . .	26
ՀԿ4. Սարբ եկեղեցնա երիբորդ պատուիրանին, այս	
թիւն պահ պահեւը և ծամ բանեւը վրայ. .	35
ՀԿ5. Ծամ բանեւը և պահ պահեւը իշրազին վրայ. .	48
ՀԿ6. Սարբ եկեղեցոյ երրորդ ու չորրորդ պատուի-	
րանին վրայ, այսինքն պարին գուե անգամ իւ	
խառապաշնիւն, ու զարին սրբանիւն առնել. .	81
ՀԿ7. Սարբ եկեղեցոյ հինգերորդ պատուիրանին	
վրայ, այսինքն “քալ զատուղորդո ընկո,, .	89
ՀԿ8. Մեղսի վրայ ընդհանրապե. . . . .	65
ՀԿ9. Մահացու մեղսին վրայ. . . . .	72
ՀԿ10. Ներելի մեղսին վրայ. . . . .	83
ՀԿ11. Հղարքանիւն վրայ. . . . .	92
ՀԿ12. Հղարքանիւն ծնած մուսանիւններուն վրայ. .	102
ՀԿ13. Հղարքանիւն ըբած նշաներուն վրայ, և անոր	
թեղւ խուարհանիւն . . . . .	113
ՀԿ14. Ագոհանիւն վրայ . . . . .	129
ՀԿ15. Ագոհանիւն առաջ եխած մուսանիւններն, և	
անոր թեղւբուն վրայ. . . . .	137
ՀԿ16. Բարիսանիւն վրայ. . . . .	151
ՀԿ17. Բարիսանիւն առաջ եխած մեղսերուն վրայ, և	
անոր թեղւբուն . . . . .	160
ՀԿ18. Անհամբէրութեան վրայ, և անոր թեղւբուն . .	168
ՀԿ19. Որիքամասանիւն վրայ . . . . .	177
ՀԿ20. Արթեցանիւն վրայ . . . . .	183

Ճ. 1.	Որիքամասնեւն առաջ էիծ չարիտերն և առաջ տեղը . . . . .	191
Ճ. 2.	'Նախանյու վրայ . . . . .	197
Ճ. 3.	Չոք նախանյուն և անից առաջ էիծ գելը- նիաներուն վրայ . . . . .	205
Ճ. 4.	Ծառաբանեան առ գողիս-նեան վրայ . . . . .	212
Ճ. 5.	Ծառաբանեան առաջ էիծ ժառաներուն վրայ, և անոց դեղերը . . . . .	222
Ճ. 6.	Ծինակատ ըստած առաջինանիաներուն, և ընդհանրապէս առաջինանիւն վրայ, ուղիւն- թիւն . . . . .	228
Ճ. 7.	Խանձմաննեան վրայ . . . . .	235
Ճ. 8.	Խանձմաննեան օգիոզ առաջինանիաներուն վրայ . . . . .	242
Ճ. 9.	Արդարաննեան վրայ . . . . .	249
Ճ. 10.	Արդարաննեան վերաբերեալ առաջինանիանե- րուն վրայ . . . . .	256
Ճ. 11.	Արդարաննեան վերաբերեալ արիշ առաջինա- նիւնոց վրայ . . . . .	262
Ճ. 12.	Նարին արիշ առաջ ճշ արդարաննեան վերաբե- րեալ առաջինանիւն երան վրայ . . . . .	267
Ճ. 13.	Արիստոննեան վրայ . . . . .	272
Ճ. 14.	Արիստոննեան վերաբերեալ առաջինանիաներուն վրայ . . . . .	280
Ճ. 15.	Բարինասաննեան վրայ . . . . .	285
Ճ. 16.	Բարինասաննեան վերաբերեալ առաջինա- նիւն երան վրայ . . . . .	292
Մ.	Նարին բարինասաննեան վրայ, առելինիւն և ընդհանրապէս ամեն իրենին իսուսվութել- համար . . . . .	299
Մ. 2.	Յաբէլտան նէրողաննեան վրայ, որպէս զի զո- րողը լինանիւք . . . . .	305









This book should be returned to  
the Library on or before the last date  
stamped below.

A fine is incurred by retaining it  
beyond the specified time.

Please return promptly.

